

9 (= 9199)

Հ-36

65

Ա Ի Ւ Թ Ե Ր
 Ե Գ Ի Պ Տ Ո Ս Ի Հ Ա Յ Ո Ց
 Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ե Ա Ն Հ Ա Մ Ա Ր

36

Ա.

A 32399

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵԳԻՊՅԱԼԱՅ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ

ԵՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՑՈՒՆՆԵՐՈՒ

ԳԱՀԱՐՔԻ ԱՄԴԻ Ա. ՄԻՌԱՋ ԱԿԵՐԱՑԻԽՆ ՇԱՆՈՒԹԵԱՆ

ՀԱՐԻՒԹՎԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

(1843—1943)



ԳՐԱՅԻ

ԱՐՏԱՀԱՆ Հ ԱՐՏԱՀԱՆԱՆ



1943

ՏՊԲ. ՆՈՒՊԱՐ

ԳԱՀԱՐՔԻ

5

مواد ل تاريخ الارمن في مصر

تأليف

ارد اشيس كارد اشيان

حقوق الطبع والترجمة محفوظة

١٩٤٣

MATERIAL FOR THE HISTORY
OF THE ARMENIANS IN EGYPT.

BY

ARDASHES H. KARDASHIAN

All Rights Reserved

1943



Ի ՅԻՇԱՏԱԿ

Հոգևոց համայնք ննջեցելոց Եկտի-Գործաշեան Տոհմին կեսառըցւոց, որք հանգեան ի Տէր 1737-1936։

Նախապապերու են, Գրիգոր, Յակով, Կարապետ, Սուրբիս, Նազար, Մկրտիչ եւ Ռափայէլ, որ ծագում կ'ունէ Եկտի Գործաշեան կամ Եօթ-Եղբայրեան տոհմանունը, որոնք Պորտկառատանէն գաղթած են կեսարիա քաղաքը 1730-1735 թուականներուն։

Խրենցմէ կը սերին ի միջի այլոց։—

Նազար (1720-1795)

և որդիները, — Արքիս (1757-1838) Կարապետ (1760-1841)

Սուրբիսի որդիները, — Արքար Ճօնա (1794-1872)

Յակով (1798-1883)

Միմոն (1801-1888) պապոս

Սիմոնի որդիները, — Նազար (1840-1910)

Արքիս (1842-1911) մեծ հայր

Յարութիւն (1844-1908)

Յակով (1846-1936)

Նազարի որդիները, — Արքենակ (1879-1915)

Վահան (1883-1934)


Կարապետ (1886-1935)

Սարգիսի որդի, — Համբարձում (1878-1935) հայր

Յարութիւնի որդի, — Հրանտ (1899-1923)

Որոնք մեծ մասամբ կը հանգչէին զեսարիոյ Հայոց Գերեզմանատունը և նոեւ Թուրքիոյ այլ վայրերը, մինչ միւսները կը հանգչին Միացեալ Նահանգաց, Ռումանիոյ և Եգիպտոսի Հայոց գերեզմանատուներուն մէջ։

ԵՐԱՆԻ ՈՐՈՑ Ի Տէր ՆՆՋԵՑԻՆ





ԱՐՄԵՆԻ Հ. ԳԱՐԵՎԱՆ



ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՄ

Ներկայ 1943 առուան մէջ կը լրանայ Գաճիրէի արդի Ս. Միհաս եկեղեցիին օխնութեան նաքիւրամեակը, անիկա կառուցուած ըլլալով՝ 1943ին:

Այս պատեհութեամբ կը նրանարակուի այս նամեսա աօխատասիրութիւնը որ կը ներկայացնէ պատմութիւնը Նգիպսոսի Հայ եկեղեցիներուն, զերեմանատուներուն եւ այս զաղութին մէջ պատօնավարած կրօնականներուն, առանց յարանուանական խորութեան, ինչպէս նաև Ազգ. բարերարներուն: Նիւրը աւելի օանեկան բնծայիլու նամար, նատորը զարդարած եմ պատկերներով. որոնք խնամքով լուսանկարուած են, մեծ մասամբ իմ կողմէս: Այս կերպով. ներկայ դժուարէին պայմաններուն մէջ, Նգիպսոսի Հայ զաղութին կրօնական նիմնարկութիւնները ներկայացուցած կ'ըլլամ գրութեամբ քէ պատկերով:

Ցաւակնութիւնը շունիմ բանսուե մը ըլլալու եւ մօակուած անրերի գործ մը ներկայացնելու նաներութեան: Իմ առաջադրութիւնս օան նամեսա է: Ես իմ ուժերովս եւ անհատական նիզերովս աօխատած եմ Նգիպսոսի Հայ զաղութին պատմութեան վեաբերեալ եւ կորուսի դատապարտուած մաս մը նիւրեր, վաւերագրեր եւ արձանագրութիւններ նաւահել եւ իր ատաղ այս նատորով փոխանցել ապազայ այն բանառէներուն եւ պատմագիրներուն. որոնք գրել պիտի փորձեն Նգիպսոսի Հայ զաղութին լիակատա պատմութիւնը

Սրէ այս տեսակետով դոյզն օգտակարութիւն մը ունենայ այս աօխատութիւնը, զայն պատրաստողը զինքը վարձարուած պիտի զգայ:

Թող ընթեցողները եւ մանաւանդ պատմագիրները պահանջկոս շրլլան եւ ներողամիտա աշխով դատեն գործը, վասնգի զայն պատրաստողը ոչ մասնագիտութիւնը եւ ոչ ալ յատուկ պատրաստութիւնը ունի, այլ պարզ սիրող մը. ամաթէօր մըն է որ իր պարապոյ ժամերը յատկացուցած է ներկայ նատորին պատրաստութեան, այն նամոզումով եւ նաւատենով քէ իր ժամանակը անօգուտութիւն չէ:

Այս առքի պարտ կը նամարիմ օնորնակալութեամբ յիշատակել նու անունը նախկին ուսուցիչիս, ծանօթ պատմագիր-կենսագիր Պետ. Ալեքակ Ալպօյաննեանի, որ դպրոցական տարիներուն իմ մէջս արձարձած էր այս պրովումներուն սէրը եւ որ այս աօխատութեան պատրաստութեան բնրացին իր քէլադրութիւններով, օգտակար նանդիսացած է ինձի:

ՍԻՐԵԼԻ ԳԱՐՏԱՇԵԱՆ,

Հաճոյրով եւ գաճունակութեամբ կարդացի անիւթեր եղիպառի Հայոց Պատմութեան համար ձեռագիրը, զոր պատրաստ ած եւ Դաճրէի Ս. Միւս և կեղեցւոյ շինութեան հարթքամեակին տո թիւ Խնձի համար նշմարիտ հաճոյր մը եւ Արախութիւն մը եղաւ անոր ընթերցումը, զանգի ուսուցիչի մը համար կայ աւելի մնձ երեւանք մը բան աւեննել իր ցանոս սերմերուն արդինաւորումը, եւ ես այս տեսակիտով ինքովնը բախ սաւոր կը համարեմ որ մէկը, որուն հազիւ երկու տարի զասախօսած եմ, ճաշակը եւ սէրը սաշած է պատմութեամբ շաճագրգունելու եւ նոխածեռութիւնը ունեցած է այսպիսի երկասիրութիւն մը զիրի առնելու:

Ուրախ եմ մասնաւորապէս անոր համար որ կարող եղած ես երեւան հանել զոր մը, որ կրնաս առանց վարանման ներկայացնել եզիսսահայ զաղութիւն սատմաթեան շաճագրգութիւնը ունեցողներուն, որոնք այս էջերուն մէջ պիտի զանեն շատ մը տեղեկութիւններ եւ մասնուորասէս առաս հում նիւթ կամ ատադ այս զադութիւն պատ մութեան համար: Իրաւ է թէ եզիսսասոսի Հայ եկեղեցիներուն վրայ ասկէ առաջ ալ զրուած է, բայց ոչ այս կերպով եւ այս ուղղութեամբ: Ենորհաւորին են համբերաար սրբաւուներդ եւ բոլոր եկեղեցիներու արծանագրութիւններուն, սաւուներուն, սրբաւուներուն, յիշատակարաններուն ամրողական արտագրութիւնները եւ յատկապէս զերեզմանատանց տապանազիրներու լիակատար բնդորինակութիւնները, որոնք թանկազին զաւերազիրներն ըլլալու սահմանուած են այս զադութիւն պատմութեան:

Մասնաւոր շնորհակալութեան եւ շնորհաւորութեան արժանի է Ազերաւուղիոյ ազգապատկան հողին մասին երեւան հանած զաւերազիրդ, որ վերշասէս կը լուծէ այս մասին իրար հակասող տեղեկութիւնները, որոնք ուրիշներ սուսած են:

Աւելի նոյսութիւններ են այս իրօնական հաստատութիւններու բարերարը հանդիսացող անժերու կենսագրութիւնները որոնք կցուծ են զործին, ինչու նաև Եղիպառուի մէջ իբր Առաջնորդ, իբր Առաջնորդական Փոխանորդ, եւ հոգեւոր պաշտօնեայ ծառայոց եկեղեցականներու կենսագրութիւնները: Դրժախտարար մներ երիտասարդներուն այս ս եսակ պրասուն ելու եւ հետազոտաթիւնանց նաշակը կը պակսի եւ շատ թիւներն են որ ինքիններն կը նույրեն նմանօրինակ ծեռնարկներու: Դուք այս բիշերէն մէկը՝ որ ճաշակը ունի այս տեսակ աշխատութիւններու, իբր անապատին մէջ ովասիս, շնորհաւորին էք եւ ես ուրախութեամբ է որ Կ'ողջունեմ ծեր անդրանիկ երկը, այն հաւատորով թէ անիկա պիտի ունենայ իր նոյնքան շահեկան եւ հետարբերական յաջորդները:

Մատթելով բեզի աշխատութեանց արդիւնաւորութիւնը:

Մասմ բոյդ սիրով
ՄՐՃԱԿ ԱԼԳՈՑԱՃԵԱՆ

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՅ

ՀԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Եղիսաբետի մէջ Հայերը շատ վաղեմի ժամանուիներէ սկսեալ Հաստատաւած են, առկայն անոնց եկեղեցիներ ու եկեղեցական վարչութիւն մը ունենալը որքան կ'երեւի մինչեւ ԺԱ. դար կը յապազի, կամ մեր պատմիչները տևէլի հին ժամանակներու համար որեւէ ծանօթութիւն չեն տար:

Առաջին յիշատակութիւնը որ այս մասին ունի Հայ պատմիչներէն Մատթէոս Առանոյեցին է, որ իր գործին մէջ կը գրէ.

«Եւ ի բաւականութեան նայոց ԵՒԳ (1074—1075) եւ ապա զինի այսորիկ գնաց Գրիգորէսի Կոստանդնուպոլիս, եւ անդուս ի Հռոմ եւ Ելեալ յնզիպսու օրջեալ ընդ ամենայն անապատսն առաջին սրբոց հարցն, եւ կատարեաց զամենայն փափազումն սրբին իւրոյ, եւ հաստատեաց անդեն զարու իւր նայրապետութեանն, եւ կանգնեալ նորոգեաց անդեն զամենայն կարգ ուուրբ եկեղեցւոյ, եւ բազում փառէ եւ մեծութիւն ընկալաւ Skr Գրիգորէսի ի բազաւուն եղիպացւոց առաւել նաև ի բազաւուն Հռոմոց: Եւ բազում ծոլովի հցան Հայոց յնզիպսոս իրեւ երեսուն նազարոց, եւ Skr Գրիգորէս զինի ժամանակաց ձեռադրեաց կարողիկոս զ8kr Գրիգոր զբուրողին իւր եւ իննի Ելեալ զայր յախարհն Հայոց, վասրն զի դեռ եւս կենդանի կայր մայրն նորաւ (Պատմութիւն Մատթէոսի Առանոյեցւոյ, տպաւած յԵրուսալէմ 1869, էջ 233-254):

Այս տողերը ցոյց կու տան թէ ԺԱ. դարուն ոչ միայն պատկանելի թուազ Հայեր կը գտնուէին Եղիսաբետի մէջ, ոյլ ունչին նուև իրենց եկեղեցական կազմակերպութիւնը, և հաւանաբէն նուև իրենց սեփական կամ Ապահներէն առժամապէստացուած եկեղեցիները:

Զարմանույի է առկայն որ ԺԴ. դարուն վերջիւրը, եթէ վաւերական են Սմբատի և Ստեփանոս Օրբելեանի տեղեկութիւնները, այնպէս կը թուի թէ Հայերը եկեղեցի չունչին Գանիրէի մէջ, վասնզի Սմբատ կը գրէ ո՞ բային 741 եկալ Աւրամ Սուլբան

Մարայի վերայ Հռոմելային օստ զօրօց, և կոռւեցաւ ի վերայ բերդին օստ օրեր. Խոռ զնա, և զամենանի Սուրբ մատունս որ անդ էին, և զԱզ Սուրբ Երիգորի և զկարողիկոսն և զեպիսկոպոսն և զհանանայք և զաւկաւզունք օստ ծառայ աւատ ի Մար և անդ մեռաւ կարողիկոսն Տեր Սուրբանոս (Մմրտ, Էջ 126): Մմրտափ համաձայն է նույն Սուրբանոս Օրբէլեան որ տեղի մանրամասնորդն կը խօսի Հռոմելայի գրաւման վրայ, որ կատարուած է 1292 Յուլիս 28ին, և կը հաստատէ Կաթողիկոսին Նգիստաս զերի տարուած և հան վախճանած ըլլալը (Սուրբանոս Օրբէլեան Բ. Էջ 190—192):

Սակայն Օրբէլեան ունի հասաքրքրական յաւելուածական անզեկութիւն մը:

Անիկոս կ'ըսէ թէ քրիստոնեաները հրաման տաին Հռոմելայի յաղթականէն և տարան յիկեղեցի Հաբաօի Աւորեացն և պատուով Խօսին ի հանգափա, (Օրբէլեան Բ., Էջ 192): Եթէ ճիշդ ևն այս անզեկութիւնները, ուրիշն Հայերը ույզ միջացին սկզբացի չաւնէին: Եթէ ունենային, բնական է Հայ եկեղեցին պիտի թագէին Հայ կաթողիկոսը:

Այս անզեկութիւնները, որոնց արձագանգ եղած են նույն մեր ժամանակիներցւ պատմիչները, սկսեալ Չամբչեանէն մինչեւ Օրբէլեան (Ազգապատում Էջ 1736.) և Բարգէն Կաթողիկոս (Պատմ. Կիլիկիոյ Կարող. Էջ 1281—1284) կը թումին սակայն շատ կառկատելի, վասնոցի ժամանակակից յիշտառակարան մը (Ազգագրական Հանդեպ Թ. գիրք, 1904, Էջ 155—6): և անելի մաս ապրուզ անձեր, Սուրբանոս Կաթողիկոսը Դամանակոս տարուած և հան վախճանած ցոյց կու տան, որով Օրբէլեանի անզեկութիւնը կը դառնայ կատակածելի:

Եւ արգարեւ հաւանական այ չէր որ 1080ին եկեղեցի ունեցած գաղութ մը, 1292ին անկէ զուրկ ըլլար, երբ մանաւանգ գիտենք թէ 1375ին այ Հայերը եկեղեցի անէին, վասնոցի որշափ տաեն որ Լեռն ե. Գանիրէ էր, կը հաւասառաւի, թէ անիկոս եկեղեցի կը յանտիւէր, և իր կիսը Մարգարիտ թագուանին թաղուած էր Հայ եկեղեցիի մը մէջ, ինչոքէս պիտի անմատի վարը:

Քիչ մը աւելի ուշ պատմուկան ինչ ինչ անզեկութիւններու համաձայն, կը կարծուի թէ Գրիգոր Մաւսորէկեան, Սիս հաստատուած Ընդհանրական Կաթողիկոսներուն վերջինը, 1450ին Նգիստաս եկու է և հան վախճանած է (անս. Բարգէն Կաթողիկոս, Պատմութիւն Կարողիկոսաց Կիլիկիոյ Էջ 45—46):

Եթէ այս անզեկութիւնը ճիշդ է, ապանովորար հաս կար Հայ զաղութ և Հայ եկեղեցի նուն մէ. գործուն:

Աւելի ուշ ժիշ. գարուն սկիզբը, 1605ին, Գրիգոր Դարանազցի կ'այլպետէ տառջին անգամ Սդիպոս (Ժամանակագրութիւն էջ 462) և կը խօսի հոն ապրող Հայերուն, մասնաւորապէս Զուղայեցիներու մասին, բայց չի յիշեր անսոց եկեղեցի մը ունենալը, և ուելի կ'զրողի այդ գաղթականներուն անքարոյ կենցաղով և կը պատմէ իր ջանքերը զանոնք խրատելու համար: Անիկո գառանութեամբ կ'ըսէ թէ «Մըսրը առաջին զնալոյս, որ ըլին ՌԵՆԻ (1605)ին եր, բազում Զուղայեցիք եին ասնկցեր ի վերայ տանկի կնոջ բմբավելով, որ խարի երեց մի նախատեաց զմեզ վասն նոցա»:

Այս թուականին առկայն, Եդիպառոսի մէջ անժխտելի է որ Հայ եկեղեցիներ կային, վասզի գրեթէ նոյն օրերուն այսինքն 1605ին Գանիրէի մէջ Սիմէռն անուն կրօնուոր մը, — որ Դարանազցիի փոքրաւորը կը թուի ըլլալ — կ'ընդօրինակէ Ժամագիրք մը (այսօր Բարիզի Ալզա). Մատենադարանին մէջ պահուած) որ կը հաստատէ թէ Գանիրէի մէջ Հայերը ունէին երեք եկեղեցիներ, Ա. Գէպրդ., Ա. Սարգիս և Ա. Աստուածութին անունով, դժբախտաբար չէ ըսուծ թէ անոնք ո՞ր թաղերուն մէջ կը գտնուէին (տես. F. Macler. Catalogue des Manuscrits Arméniens et Géorgiens de la Bibliothèque Nationale. էջ 24): Սիմէռն երօնուոր կը հաւատաէ թէ գրուծ է ձեռագիրը Գրիգոր Վարդապետի մը հակողութեան տակ, որ Դարանազցին պէտք է ըլլայ, քանի որ այդ թուականին անիկո Սդիպոսու էր և ունէր Սիմէռն անուն աշակերտ մը, որ մնուած է 1607 Հոկտ. 25-ին Պոլիս (Ժամանակագրութիւն էջ 122—124):

Դարանազցիէն յետոյ, 1609ին կը յիշուի թէ Գրիգոր Կեսարացի, իր Պոլսոյ Բ. պատրիարքութենէն յետոյ, իր աշակերտին՝ Մովսէս Տաթեւացցիին հնու Եդիպառու եկած և ոյցելուծ է Սինայի վանքը և ապա անցած է Երուսաղէմ. (Բարդէն Կաթ. նոյն էջ 281—282, Ա. Ալպօյանեան, Գրիգոր Կեսարացի էջ 97):

Խրմէ քիչ յետոյ, 1615ին Եդիպառու կ'այցելէ Սիմէռն դպիր Լեհացի (Աւլեգրութիւն, էջ 216) որ ոչ միայն կը յիշուածէ Հայ գաղաւթի մը զայռաթիւնը, իրը 200 տաւն, այլ կը հաստատէ թէ Հայերը ունէին մատուռ մը Խպափ եկեղեցիի մը մօտ, և կը խօսի ուրիշ երկու եկեղեցիներուն վրայ, որով կը հաստատէ թէ այդ թուականին երեք եկեղեցիներ կային Գանիրէի մէջ:

Հետեւաբար ԺԱ. դարէն սկսեալ, հաւանօրէն անընդմիշտար միշտ Հայերը եկեղեցի ունեցած են Գանիրէի մէջ:

Ասիկա կը հաստատէն Մաքրիզի արար պատմէին և Եդիպ-

առացի Հայ Արքու-Մահելի (Շեշխան-Ապուռ Ապէթէն էլ էրմէնի) բնչ բնչ յիշատակութիւնները, Հայ եկեղեցներու մասին:

Առկէ զատ կուն արձանագրութիւններ, նոյնիսկ ժԱ. գարբէն, և զայի վաճարի մը մէջ, բնշղէս նուեւ պատմակոն բնչ բնչ յիշատակութիւններ, ձեռագիրներու յիշատակարաններ, բնչարէս նուեւ Սպիրոսոս այցելով Հայ ուղեւորներու հայրացի մազելութիւնները, որոնք մեզի կ'ընծայեն տառակ կոմ նուազ շաշափնի պատմերը ոչ միայն միշտ կենաւնակ Հայ զազութիւնը զայտակ մէջ, այդ նուեւ Հայ եկեղեցներու, Սպիրոսոսի զանազան վայրերուն մէջ:

Այս հին եկեղեցներուն մասին գրաբանաբար կը պակսին յիտկատար աւեգելութիւնները, ույլ միայն կոմ հասաւեկուր ծառաթութիւններ, որոնք հաս կը ներկայացնեմ, քաղերգի տաճեան գանձուած ազբիւրներէ:

Այս եկեղեցներուն հատույններն են հետև. Կոյնութիւնները, ուրոնք գրեթե ամէնքն ույլ ժԱ. — ժԲ.՝ գարեւուած մէջ Հայոց սեփականութիւնը եղած են:

Ա. ԾԱԿԱՑ ԵԿԵՂԵՑԻ

Գահիրէի Միջնորդէն մատ մէկ ժոմ հառաւորութեան վրայ, Մատուի գիւղին հանգիստակաց կողմը, Այզեսան (Էլ Պէսկրին) կոչուած գիւղին մէջ կը զանուէր Հայոց Ա. ՅԱԿՈԲ և եկեղեցին, որ նորոգուած է 1169 թուակունին, բնչարէս կը պատմէ: Հայ պատմիչը, բաելով — ուեր ժամանակիս, այսինն ի սկզբան 564 տարոյ (նինը, որ է Հոկտ. 1168—1169 Սեպտ. բրունին Քրիստոսի) եղաւ վերաշնորհին Ա. Յուլիոբ կոչուած եկեղեցւոյն (Հայոց) որ Ազիպսոսի Արքիստան կոչուած վիճակին մէջն է բլրոց մօս: (տես Արքու-Մահէն Հայ Պատմութիւն եկեղեցեաց եւ վանուեկից նզիպսոսի, Թարգման. Հ. Դեմոնդ Մ. Աւրիւան Վենետիկ 1895, էջ 14): Աւրիւան այս եկեղեցին աւելի հին էր քան ժԲ. գար և հաւանարէն ժԱ. գարբէն:

Ա. ԳԷՐԲԳ ԵԿԵՂԵՑԻ

Այս եկեղեցին կը գտնուէր Տէյր էլ Խանեկի թաղին մէջ և հախտակէս կը պատկանէր Ազպիններուն: Գրիգոր Արք.ի օրով 1080 թուականին Հայոց տառած է Գահիրէի հայտղի կտուգրիչ Պէտր-էլ-Կամալի կողմէ, որ կմիր-էլ-Ճիւշ (Բանակներու Սպարապետ) ախազու ոչ ժամանք է:

Ա. ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԿՐՏՉԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Այս եկեղեցին մասին Արու-Ստել հետեւեալը կը պատմէ, «Արքեստանն ի կալուած օրուեցաւ Ֆարի ել-Պահա-Ալի անուն Դամակացւոյ (գիտական անձի մի)» սա Հայոց նամար օնորից Յովն. Մկրտչի Սկեղեցին, որ օհնուած էր Ամբիթ Տիրամոր Եկեղեցւոյն վրայ, ի ՀԱՐԱ ԶԱԻԻԼԱ քաղի: Հոն բնակեցաւ պատրիարքին-նոյն աւրին (1168—1169) (Ազուաան էջ 19):

Ա. ԳՐԻԴՈՐԻ ԵՒ Ա. ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԿՐՏՉԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ա. ԳՐԻԴՈՐԻ և Ա. ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԿՐՏՉԻ անուան նուիրուած եկեղեցիները Հայոց կը պատկանէին 1184 թուականին և կը գանուէին Գանիքրէի մօտ Տուրա կամ Դուրա կոչուած գիւղին մէջ, ու հետագային 1204 թուին Խպահիներու սևփականութիւնը ևզած է:

Ա. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Այս եկեղեցին Ապուսանլ Հայ պատմիչը հետեւեալ կերպով կը նկարագրէ: Ճուրայի, վանքը եւ եկեղեցին,— Կայ նոն եւ եկեղեցի մի յանուն փառաւորեալ Ս. Գեորգայ, Տուրայի վիճակին մէջ... (Նեղոս) զետք (աջ) եզերքը... (Այզեսատանէն հազիւ երկու մզոն հնորի, ի Հարաւակոզին): «Եկեղեցին փոքր էր, քանի որ Յակոբիկ Պատեաց ձեռքն էր. բայց երբ Գրիգոր Պատրիարքն (Կոմիթազիկան) Հայոց եկալ յնդիպոս, եւ Հայք (իրենց ազգակից վէզիր) Ամիւ Ալ-ձիւիլո Պատրի շոր կողմ ժողով եցան, Յակոբ-կաց Աննա (Հայր) Կիւրեղ Պատրիարքի ասեն, եւ Տուրայի վիճակըն տրուեցաւ Հայոց, ատոն առին եկեղեցին եւ վլուցին, եւ անոր անու մնե, ընդարձակ եկեղեցի մի օխնեցին օտա զմբերներով, եւ կոչեցին յանուն Ս. Գեորգայ, վրան ատարակ մի կանգնեցին (իրը զանգակատաւաւ) որոյ դուռն եկեղեցւոյն միջէն էր. եկեղեցւոյն շորս դին ալ պառ հասեցին. այն օրշապատին մէջ կար ալբիւր մի եւ ջրալայց մի եւս (էջ 36-37): Այս եկեղեցին այժմ կը գտնըւուի Դաւրայի և Մաստիի միջնւ, Նեղոսին աջ եղերքը. կը պատկանի Խպահիներուն, այցելած եմ 1937ին, շէնքին արտաքին կամ ներքին մասերուն վրայ հայկական ոչ մէկ հետք կուրելի եղաւ նշարել: Յայտնի է թէ տաճարին ներսի որմնը հին նն, բայց քանիցս նորագուած, ինչպէս կը հաստատէր, մեզ պատցնող խպահի քահաստն:

Ա. Գ Ե Ո Ր Դ Ա Կ Ե Ա Ն

Այս եկեղեցին կը գտնուի Գոհիրէի մաս, Կիզէ դաւասին, Զութիւ գիհանին Սամդ-Մայրուն գիւղին մէջ, ինչպէս կը հասկըցաւի սասրեւ նշանակուուծ գրութենէն, մԵկում կամ Սամդ-Մայրուն ձիգէ զաւառի Զաւիկ վիհանի մէջ զիւղ մի է, ուր կայ եկեղեցի մի հասարակաց, երեւ սեղանովէ, մէջտղին՝ Խրպահաց է, յանուն բայ Նահանակին Խողորոսի, երկրորդն Հայոց է, յանուն փառաւորեալ վկային Ս. Գևորգայ, եւ երրորդն նուիրեալ Տիրումոյ Կուսին Մարիամու. Մելիքաց էս: (Տես Ապուանոն Հայ էջ 52):

Ա. ՏԻՐԱՄՈՐ, ՄԻՔԱԼԵԿԻ ԵՒ ԳԱՐԻԿԻ ՀՐԵՇՏԱՎԱՊԵՏԱՅ
ԵԿԵՂԵՑ ՅԻՆ ԵՐ

Ֆաշն կոմ Ֆէշնէ տառնին արեւմտակոզմը Եթնարա կոչուած գիւղին մէջ, Հայերը անցեաւին մէկ ունեցած են եօմբ եկեղեցիներ, ըստ Ապուանոյի պատմութեան. (էջ 55) աՆինարա վիհանին մէջ, Հայոց Երիսուննից զաղրական մի հաստառուած էր, որք հօրն եկեղեցի ունին առ բարեկարգ, խնամաներով եւ միտրաներով, եկեղեցեաց մէկն էր յանուն Տիրունոյ Անարա Կուսին Մարիամու, մէկն յանուն փառաւորեալ Միքայէլ Երեսակապետի, միւս երկու եկեղեցին՝ Ս. Մատումոս եւ երկու եկեղեցին յանուն Գաբրիէլի Երեսակապետի, եկեղեցի մի Բասիբար (չ) կոչուած: Եկեղեցի մ'այլ, յանուն փառաւոր վկային Գևորգայ:

Ալիշոն նկոտելով որ եօմն ըստ և բնն թուեց, կ'ենթագրէ թէ յանուն Հրեշտակապետաց Գաբրիէլի և Միքայէլի մէկ մէկ եկեղեցի ըլլալու էր, որով թիւը կը ճշգուէր (նոյն. էջ 55):

Ա. Գ Ե Ո Ր Դ ԵԿԵՂԵՑ ՅԻՆ

Այս վիհանին Խօրինի հօրն եկեղեցին կան, վեցն Ղափեաց մէկն Հայոց, որ կը կոչուի յանուն Ս. Գևորգայ վկային» (էջ 54):

Կիրկէի մօսերը, Գոլուտանայի մէջ որ այժմ Մազաղայի շրջանին գիւղերէն մէկն է, Հայերը ունէին եկեղեցի մը, ինչպէս նաև էլ Խուռուս գիւղին մէջ, որ Ասիութի գուտուին ենթակայ է, Հայերը ունեցած են վանք մը և երկու եկեղեցիներ, որոնց անունը Ապուանու (էջ 54) չի յիշեր, այլ վերոյիշեալ յիշատակութեամբ կը բաւականանայ:

ՃԵՐՄԱԿ ՎԱՆՔԸ կը դանուի Ասիութի նահանգին մէջ, Սու- հակ քազաքին հարաւային արեւմտեան կողմը, ինչպէս կը հաս- տառէ հետեւեալ նկարագրականը:

ՃԵՐՄԱԿ ՎԱՆՔԸ կը դանուի Ասիութի նահանգին արեւմտեան, կողմը, երկարուղին կառով նազիւ ծամ մը անդին, Լիբիական լեռնաող քային մօս 2 դպտի նին վանենք կան, իրամէ կու ծամ նեռու, Միմլուեներու ժամանակէն այրեացաւեր ու կիսաքանդ:

Ա. Ռ որ համակ կարմիր թրծուն աղիւով է շնուռած՝ կը կոչուի Տէյր-Էլ-Ալմար, այսինքն ճերմակ վանք, և նուիրուած է ԱՄ-
ՊԱ Շնուռայի անոււան, որ Եփիսսոսի Ժաղովին Հայրերէն մին
էր, Ս. Կիւրեղի ժամանակակից եկեղեցական մատենագիր մը:

Բ. Ռ որ սպիտակ կրաքարով կառուցուած է, կը կոչուի Տէյր-Էլ-Ալմար, այսինքն ճերմակ վանք, և նուիրուած է ԱՄ-
ՊԱ Շնուռայի անոււան, որ Եփիսսոսի Ժաղովին Հայրերէն մին
էր, Ս. Կիւրեղի ժամանակակից եկեղեցական մատենագիր մը:

...ՃԵՐՄԱԿ ՎԱՆՔԸ Մըրբարանի աւագ խորանի կամարի ծոցը,
զանձէ պինդ ձեփի մը վրայ, որ յայտնապէս չունի շենքին հը-
նութիւնը, նկարուած է Փրկչին մեծագիր պատկերը որ աթո-
ւաի վրայ բազմած, աջով կ'օրհնէ և ձախով Աւետարան մը բըռ-
նած է. շուրջն են չորս Աւետարանի իշներու նկարներն ու իրենց
խորհրդապատկերները, Ս. Կոյսին պատկերը, առաքելոց դէմ-
քեր և զարդանկարչուկան մանրամասնութիւններ: Փրկչական
պատկերին գէմքին Մրկու կողմնը կը կարգացուին ՅՍ., ՔՍ.
Կըրկամթագիր համառատագրութիւնները, առաջնոյն վերեւ և եր-
կրկրոգին ներքեւ, իրենց յունարէն համանիշներու. քիչ մը ան-
գին ՏՆ. Գրիգորի վակագրութիւն մը, յարակից բառավ մը,
որ նոյնապէս վակագիր, Կաթողիկոսի կամ Վկայաւիրի կը
կարգացուի: Միեւնոյն պատկերին երկու կողմը, կուրծքին ուղ-
ղութեամբ, ճերմակ խորքի վրայ համաչափ 2 քառանկիւն շըր-
ջագիծերու մէջ, ի'երեւին երկու արձանագրութիւններ, առանց
դիսակի գժուարիւ ընթեռնիւ ձախակոզմինը յունարէն, իսկ
աջակոզմինը հայերէն. վերջինին շուրջը կան հայերէն երկու-
ուրիշ համառատ արձանագրութիւններ եւս, որոնցմէ վերջինին
քանի մը առզերը կը մնան անընթեռնի: Այդ երեք հայերէն
արձանագրութիւնները, ընդամէնը 54 բառեր, 33 տողի վրայ,
հետեւեալներն են (առև Թէոդիկի ու Ամենուն Տարեցոյցը Ժէ. Տա-
րի, էջ 374—375 ԹՈՐԴՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՎԻՑ):

1. Թեղողոս

Նկարիչ եւ գրիչ
Ի գաւառնեն
Թիսթոյ մերձ
Ի համուրշն
Շնչեոյ ի զ
Եղջեւ որ կոչի
Մախորիլի եւ նա
յր իմ Քրիստոփ
որ բարազորդ. ԱՄ
նմա ողորմեսցի
եւ ձեզ եւ մեզ այց
արացցի ամենայի
Հայոց որք հիմ
ի ծառայութեան
յնզիսպահ. ի Հայ
բավեռութեանն
Ճ. Գրիգորի Էւերո
դւոյ Գրիգորիսի որ
Տր Վահրամն կոչի:

2. Տա

րածողն
լոյս ի մե
տաղս Քրիստոնս
ողորմեսցի Քո
ևաչա
սրոյ.
.....
.....
.....
ի մե
տաղս.

3.

Քո ողորմեսցի Սար
զոի.....

Այս կանխագային եկեղեցը ներառութիւնը սրբան տան
պահուած բրյալն յայտնի չէ որոշ, սակայն ԺԴ. և ԺԴ. գործե-
րուան, Եղիսաբետի Հայ դատութիւնը աղոթարքայրերէ զուրկ չէր,
մասնաւորուայէն Գոնիբրէի մէջ, ուր նշաններ կան թէ Հայ եկե-
ղեցական պաշտամուանք կը կոտարուէր Հայ կամ Ապամներէ
առացուած եկեղեցիներու մէջ:

1375ին, երբ Լեռն Ե. իրր գերի հոռ բերուեցաւ օԴանի-
րէի Հայերը, որոց մէջ պետական նշանաւոր անձնաւորութիւն-
ներ ալ կային, ուն մը կահաւուելով Լեռնի տամարութեան
ասկ գրին, որպէսզի Հայոց բազուցոն ու բազումին նանդիս
կերպով կարենան բնակիլ. Սուլրածն ալ անոնց ապրուսին նա-
մար օրական վարուն արծարեայ դրամ յատկացուցա:

Լեռն, որ 1375 Յւլիս 9ին հասած էր Գոտիբրէ, մինչեւ
1382 Մելպո. 20 հոն մասց իր հետեւորպներով, ազատ կերպով
եկեղեցի կը յանախէր եւ իրեն նամար մասնաւոր որատաղի
խորհուրդ կատարել կու ասր, կը բղբակցեր եւրոպական վեճա-
պեսներու նիս եւ Պաղեստին դաշող ուխտաւորներու այցելուրիւ-

նը կ'ընդուներ։ (Կ. Յ. Բառմաջեան, Լեւոն Ն. Լուսինեան, Փառիկ 1900, էջ 58)։

Աւրեմն Հայ եկեղեցի մը կար։ Օոլհաննէս Դարտելիք, Լեւոն Ե. Ք. քարտուղարը, իր «Փամանակագրութիւն Հայօցքին մէջ» (տպ. Ս. Փետեարբուրդ, 1891, էջ 155) կը զրէ թէ Լեւոնի Հայ Գանիքը գերի տարուած էր նուաւ Հայոց Կաթողիկոսը, «որ միրաւայիսց Տանանայիցն Հայոց բնակիւոց ի Քանիիրէ և ի Հայուան սպաննալիօք բանադրանաց զի մի՛ այլեւս ազօթեացեն ի պատարագի, վասն Լեւոն Թագաւորի. . . . և երբ ունամի ի Հայոց որք բնակիւն ի Քանիիրեա այս հրամանին դէմ տառեկուած են։ Ասիկու եւս փաստ մըն է թէ Հայերը Գանիքէի մէջ ունէին եկեղեցի այդ թուականներուն։

Թէ քանի՞ եկեղեցիներ կոյին այդ շրջանին և որոնք էին, յայտնի չէ, սակայն անոնցմէ մէկը, ուր Հայ Թագուհին Թաղուհցու, որու կը յիշուակուի։

Այդ եկեղեցին էր Ս. Մարտինոս, որուն վրայ հետեւեալ ակեղեկութիւնները կան։

ՍՈՒՐԲ ՄԱՐՏԻՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՀԱՅՈՅ ՄԱՐԴԱՐԻԾ ԹԱԳՈՒՀՀԻՒՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Պ. Ա. Հ Ի Ր Է Ի Մ Է Զ

Հայոց Ռուբիննաց Խշխանութեան վերջին Թագուարը, Լեւոն Ե. Ք. Գանիքը բնակութեան միջոցին (1375—1382) կը վարձանի իր իինը, Հայոց Մարդարիս Թագուհին, և իր Թագուհի Ս. Մարտինոս եկեղեցին մէջ կամ չին Սուրբ Միստոս մասունքին մատերը։

1384ին, Գանիքը կ'այցելէ խոարացի ճամբարդ մը, Լ. Զեկակապալսի, ու կը պատմէ հետեւեալը, այս եկեղեցին մասին։

«Գանիքին իւ Խաբելոնի միջեւ, իբր մեկ նիստակի նիստաւորքեան վրայ կը գտնուի Ալեքսանդրայի Ս. Մարտինոսի եկեղեցին (la Chiesa di S. Martino) ուր Թագուարէ է իր մարմինը, այսինքն Եշխարները, մետաքսէ կերպասի մը մէջ գաթթուած. . . Միեւնոյն եկեղեցին մէջ Թագուարէ է Հայոց Թագուհին, որուն ամուսնութ Սուրբ Խանունին բանարկեալը էր։ Այս եկեղեցին մէջ Հայ քրիստոնեաններու համար պաշտօն կը կատարուի։

Հետեւելով Կ. Յ. Բառմաջեանի Ճանաթութիւններուն և Անթագրութիւններուն։

ամսդիր է գիտնությ թէ ո՞ւր կը զանուեր Ա. Մարտիռսոս եկեղեցին։ Զեռքիս տակ աւճիմ երկու հին հոգինակութիւններ՝ Ապուսանի և Մալեյիզի—որոնք նզիաբաստի վանքերուն և եկեղեցիներուն նկարագրութիւնը կ'ընեն, չին յիշուակեր Ա. Մարտիռսոս եկեղեցին։ Բայց կրնանք ուրիշ միջոցի դիմուլվ, որոշել անոր աեզր, նախ գիտենք թէ ո՞ւր կը զանուի Գանիբրէ, որին վճառենք հիմա Բարեյնը, քանի որ անոր և Գանիբրէի միջեւ կը զանուեր մեր վճառած եկեղեցին։ Նզիաբաստի մէջ ո՞ւրիշ լուսաւը անունը կը կրէր Հոգրեայ բերդ մը, որ կը զանուեր ետքին սնաւատաւ կամ նոյն թերդին անունով օնտարելան կայսւած քաղաքին մէկ ձայրը։^(*) Այս քաղաքոք եղիաբատկան Առաջիններու մայրաքաղաք զարձու մինչև Գանիբրէի հաստատաւթեան թուակունը, 969. Այս թուականին սկսած Յուսան կաշունացաւ։ Հին եղիաբաստ Արդ՝ միջնագործեան մատենագիրներու անորելունը կը համապատասխանէ արդի ուշին Սզիապոստին, հետեւարար Ա. Մարտիռսոսի եկեղեցին պէտք է զանուի Հին եղիաբաստի և Գանիբրէի միջեւ։ Ճիշդ այս երկութիւն մէջ անոր Գանիբրէի հարաւոյքին արեւմտեան կողմը կը զանուի ո՞ւրիշ-Արմենիա բաւած վայրը, ուր է Հայոց գերեզմաննոցն, իր Մար-Մինա կամ Ա. Մինաս մատուառվ Այս մատուան քավիկը պիտի ըլլայ մեր վճառած Ա. Մարտիռսոսի եկեղեցին կամ զանէ անոր մէկ մեացորդը։

Ահն ինչ կ'ըսէ այս մատին մեր ամենուա պաշտերի և իսկապէս Արբազան Մատթէս Արքեպոս-Կղմբրեան, ինձ զրկած 16 Հոկտ. 1906 թուական նամակով, «Դալով Լեւոնի կնոջ՝ Մարգարիտի զերեզմանի խնդրոյն, կը փուրամ յայնին թէ Գանիբրէն կես կամ երեք տառորդ ժամ նեռու Գան-էլ-Արմէն (Հայոց գումարուած տեղը կամ բնակալայրը) ըսուած տեղը, ոով բովի Հայոց սեփական նեղ պարտիզով մը— Արեւելինի Արեւմուստ նեղ— զատուած Հայերն եւ Խորթիներն մեկ մէկ եկեղեցի ունին։ Հայոց եկեղեցին անունն է Մար-Մինա (Սուրբ Մինաս)։ Կըդարձիներուն եկեղեցիին անունը չդիտեմ։

Այս երկու եկեղեցիներն ալ, որոնց նիմնարկութեան բուականի բաղնի չէ, զիսնին երեսն նազիւ մէկ-մէկ ու կես մեր բարձր շինուած են։

(*) Տարեկան կացւած նին թերդին մնացորդներ կը տանուին դեռ դպի-ներ բաղնի մէջ Գան-էլ-Մամի պարխապներուն ներսի կաղմը։ Այս բայր պիտուած է նին Տարեկանի աւերակներուն վեայ։

Քառասունական բուականներուն, Կ. Պոլսեցի Միհայէլ անոն Հայ վարդապետ մը, Հայոց եկեղեցին կը փլցնէ, գետնի խորութիւնը կը լցնէ և եկեղեցին հայր գետնի վրայ վերստին կը կառուցանէ:

Խոպտիներու եկեղեցին իր նախնական վիճակին մէջ կը մնայ ցարդ: Յիշեալ պարտէզին հարաւային արեւմտեան անկիւնը (Կրկու մէթրի շափ երկոյն և մէկ մէթրէն քիչ մը տակէի լայն) պատով զատուած տեղ մը (մազապայի նման) կար մեր նզիպտասի առաջնորդութեան ժամանակի:

188 ին Վենեսիլի միաբաններէն Հայր Յակոբոս Խաւերտենց նզիպտու եկաւ, մեր Առաջնորդարանի գիտութեամբ եւ ծախով, նոյն մազապայի նման տեղը բաւական խորութեամբ պիղել արւու, բայց արդիւնք մը ձեռք շիրմալով բերել մեկնեցաւ: Այս և անոն իւ զիցանձք, զոր կը հաղորդիմ ձեզի ի գիտութիւնու:

Այս պեղութեամերուն մտուին 1898 Մեպք. 27ին հետեւեալու դրուժ է ինձ Հայոց Նահապետը՝ Հայր Ղեւոնդ Ալիշան, սթիւեալ եկեղեցին զոր նոյն մաւրե Մատքիսս կոչին մեր Հայոց զերեզմանան մէջ (Կարծեմ) մատուու մի եղած է, ուր ես այլ առջևերու առաջ խնդրելով՝ փորել տուի, բայց չգտնուեցաւ մեր խալքունք: Թագուեւոյն նոն բաղուիլին հաւանական կ'երեւի, բայց նոն մաս՞ն: Ձե՞ր վայելեր Լեւոնի, որ փոխադրեր զմարմինը ուրիշ տեղ միու:

Այս վերջին ենթագրութիւնը հաւանակուն չի թուիր, նըկուաի առնեւրով Լեւոնի թափառակուն կեռնքը, թէեւ գուցէ փափառքութիւնու բարեւ հնա փափառքրել իր սիրելիներուն նշխառութերը: (Լեւոն Լուսինեան, էջ 143 - 148) Կ. Յ. Բառմաջեանի տեղեկութիւններէն հետեւցնելով, թէ՛ հին Ս. Մինոս մատուաը կամ թէ՛ Ս. Մարտինս եկեղեցին կարելի է ննթագրել թէ. հին Ս. Մինոս մատուաըն վայրը. 1925ին Խոպտիներու հնա փախանակուած տեղն է, ինչպէս կը պարզուի հետեւեալ գրութեամբ: Անպէի պատրիարքարանի խնդրանիով եւ Գանիքէի Թեմականին 28 Յունիս 1925 նիստին մէջ տրուած որումամբ, 40 մէկր մեծութեամբ այս կտորը վերադանել որուուեցաւ Խոպտիներուն, ի փոխարէն սահանալով իրենց գերեզմանատունէն մերինին կից նողաբաժին մը, վարսուն մէկր բաւակուսի տարածութեամբ»: Վերոյիշեալ հոգին փախանակութեան որոշումը Գանիքէի Թաղաքան ժողովը 28 Յունիս 1926 թուակուն և 1297 թուահամար նամակով մը կը աւզնկացնէ Խոպտի պատրիարքարանին և առայդ Գանիքէի Թաղաքան ժողովը իր 1926 Յունիս 25ի նիստին մէջ, իր առնեագրութեան տոմարին մէջ հետեւեալ արձա-

նոպրաւթիւնը կը ձգէ. «Դանիւրէի Հայոց Քաղաքական Ժողովը, իր Յունիս 25ի նիստին մեջ որուց համաձայնութիւն մը, որ Խորքի նասարակութեան կողմէ ներկայացուցիչ կարգուած իրենց Վարչական Ժողովի Բ. նախազան Սիմեյդա Փաւալյի և նախորդ Քաղաքական Ժողովի Առնապետ Տիար Տօնը. Ս. Ժամկիշ-Խանի միջն կարգուած եւ. այս համաձայնութեան տրամադրութեամբ, Ս. Մինասի Ազգ. Դերեզմանատան մեջ դժուած երբեմնի Խորքի նասարակութեան կող և Հայոց սրուած եւ իր ազօրանելի ծառայած, խակ այժմ աշխիսի վերածուած 40 հանուկուսի մեր ասրածութեամբ զետին մը պիտի փոխանակուի 60 տար. մեր ասրածութեամբ ուրիշ զետին մը նու, զոր կարելի և իր գերեզմանատուն զործածել:

Փախանակուած վերոյիշեալ դեմուտիքը մատուռը, այժմ Հայոց գերեզմանատուն կից Խորքի Հայազործ Սուրբ Մինաս առանորին մաս կը կազմէ: 1924 թուն, երբ յարգելի ուսուցիչին՝ պատմաբան Տիար Արշակ Ալիքյանեանի հետ այցելեցինք, ան փաքր անհետիք մը մնաւ թիւնը հոգին ունէր, և իր ցածրիկ դռնին զմաւարու մաւաքր զարծեցինք, ու անսանք ներքին մերկ պատերը, խակ կեղրունք ազրիւսի և հոգի կայսեր դիմուած: Այս վայրը հին Սուրբ Մինաս գեմանտիքը մատուռն էր, որ թերեւս նախապէս Ա. Մարտինո Եկեղեցին կոչուած է: Ն. Մ. Աղազորով (Նորեւ Խղիպռոսի Հայ Պաղութին վրայ, էջ 80), հետեւեալ կերպով կը նկարագրէ ոյս վայրը: «Այս մատուռն, (այսինքն արդի Ա. Մինասէն) բանի մը բայ նեռի, դեօյի նարաւ, զետին մեջ կիսուլին բաղուած բաց դռու մը կայ. այդ դռնին ներս մնանքը ուրիշ փոքրիկ եւ բոլորովին մերկ մատուռի մը չորս պատերուն մեջ կը զննէ ինքընէք: Գրոցի մը նայելով, Ժ. դարուն, Սուրբ Խորեն այդ մատուռը, որ մինչեւ այսօք գոյութիւն ունեցող Խորքի կից եկեղեցին մաս կը կազմէր այս առեն, Հայոց տուած է, որպեսզի այդ միջոցին Խղիպռոս գննուող Հայոց Կրօնապետն ազօրելու եւ պատարագելու տեղ մը ունենայ:

Հայեր հալածանաց օրերուն մեջ, ուր երիսոննեից արդիւուած եր եկեղեցւոյ շենքը զետին մակերեւոյքին վեր բարձրացնել, իրենց նոզեւոր պատամունն այդ գեհնափոր մատուռին մեջ կատարած բլազու են երեք հարիւր ասրին աւելի ժամանակ: Կը կարծենի որ Հայերն միեւնոյն ժամանակ Տէր եղած են քէ այդ մատուռին եւ քէ նին գերեզմանատան:

Ս Ա Խ Բ Բ Ս Ա Ր Դ Ի Ս

Այս եկեղեցին կը գտնուէր Մաթարիսյի ճամբառն վրայ, ինչպէս կը պատմէ Սիմէռն Դողիր Լեհացին, իր Ռւզեղբութեան (էջ 230) մէջ։

«Եւ Տեր Մաղամիան տարաւ զիս եւ զամենայն ուխտաւոր օր մի ի Մարտիրայ, որ կես միլ նեռու եւ քաղքէն, եւ կայր ի հանապարհին վանք մի Սուրբ Մարգիս. անդ բաղեին զնայ մեռեալ»։

ՀԱՐԷԹ-ԷԼ-ԶՈՒԿՅԱՆ ԹԱՂԻ ՍՈՒՐԲԻ ՍՈՒՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Եղիպատրիայ գաղութին ժամանակակից աղօթատեղիներու հոսպոյնը կարելի է նկատել, Ս. Սորգիս եկեղեցին, Պէյն-Էլ-Ռուքյն փաղացին մօտ, Հարէթ-Էլ-Զուկյլու կոչուած արանեամին մէջ, Ապոբիներու Ս. Աստուածամօր գարաւոր եկեղեցին տանիքին վերեւ։

Այս եկեղեցին որոշապէս կը յիշատակէ Աստուածատուր եղաւ. Յագնանէսեան, ու կ'ըսէ — «Եւ զի միջեւ զայս վայր, Ս. Սորգիս եկեղեցին Հայոց, որ ի խորս խափի վանաց ի Կանիւր, փոխանակեալ բնդ մատրան եղաց. խմարս զերեզմանին Քիյոսոփի, ի Ս. Յարուբիւն, որպէս ասի, եւ վերանորոգեալ յառաջնորդութեան Քիյոր վրդ.ի յամի Տեառն 1606 (ան Պատմութիւն Ս. Երուսաղիմի Բ. հատոր. էջ 505):

Սիմէռն Դողիր Լեհացի իր Ռւզեղբութեան մէջ (էջ 210) կը յիշէ Հայոց Խորի եկեղեցիի մը մէջ մատուռ մը ունենալը, «ր տապահագործար Աստուածատուր Եպ. Յագնանէսեանէ յիշուած ոյս Ս. Սորգիս եկեղեցին է»։

Ահա Հետաքրքիր գպիրին շահեկան տողերը, Գոհիրէի Հայոց և իրենց եկեղեցիին մասին։ «Եւ իբրեւ մասի ի Մարք, այնչափ սկսանք զնալ, որ պեղրեցաք, երկու ժամն ապա նասաք Հայոց բաղն, բանզի յօդ մեծ եր քաղաքն եւ մարդաւաս։ Կայր եկեղեցի մի խորսու եւ անդ տրուած եր մատուռ մի Հայոց եւ վերեւն, վերնատուն կանանց, եւ այլ վեր՝ կարգաւորաց տեղիք բընակութեան։ Կայր Նիկիսարցի բանանայ մի եւ Թոխասցի նաբեղայ Տեր Մաղամիայ, որ մեծ սիրով բնկալաւ եւ ոչ երող այլ տեղ զնալ, այլ առ նա մնալ։ Երկու ամիս կացի անդ... եւ կայր Մբրւ Հայ աւելի բան ԶԲՃ (200) տուն Հ. յ. ամենն նելալոց փախուցեալ։»

Այս յիշատակուած եկեղեցին հուանաբէն Ս. Սարգիս եկեղեցին է սրբն զայռ.թիւնը կը հաստատաւի Սիմէնն անունն կրանաւարի մը զրած Ժամապիրքին յիշատակուարանէն եւս, ինչպէս անձնուեցաւ, և որ իր զայռ.թիւնը պահած է մինչեւ անցեալ գորուն վերջին քառորդը, ինչպէս պիտի անձնուի ստորեւ:

1626ին Դրիգոր վրդ. Դարանազցի որ երկրորդ անգամ մը ևս իր Եղիպատու այցելուած և եօթն տօմաներ հան մնացած ըլլալը կը յիշէ անցողակի (Ժամանակագրութիւնն էջ 543) կրկին չի խոսիր Հայ որեւէ եկեղեցը մասին, մինչ անժխտելի է թէ Հայացի այն ժամանակ ուներս եկեղեցի մը, կամ մի քանի եկեղեցիներ, որոնցմէ մէկն էր ապահովարութ Ս. Սարգիսը, որուն գոյութիւնը հաստատող 1651-1682 թուուկուններով արձանագրութիւններ նոյնիսկ շնչարին մէջ զատած է Հմայքակի վրդ. Դիմաքանու որ 1875 Շնորհ. 20ին այցելուած է Դանիիրէ և անուած ու նկարագրուած է այս եկեղեցին:

Անիկո կ'ըսէ թէ սեզրապասի մէջ երկու եկեղեցի ունին Հայք: Առաջինն Խոփթիւնու վանինն մէջ զանուած Ս. Սարգիս եկեղեցին և, ... Յ կանգուն լաբնութիւն եւ 18 կանգուն երկայնութիւն ունի, ունն բա բաւականին սիցածած եւ խալխալած է: Մեղանն եւ Խաշդալն թիւն դեռ ոսկեզօծ կը մնան, բայց այնան սեւցած են որ Խաշդալի յիշատակարանն անընթեռնելի եղած էր:

Սեղանին աջ կողմն բնմին պատին վրայ Խաշկալին յիշատակարանն այս և, ուղարկածաւ խոշս յիշատակ Արթիսին, մօրս Մարիստին թուին Ծ ... ինք:

Իսկ սեղանին ծախս կողմն նոյնպէս բնմին պատին վերայ նետեալ յիշատակին կը կենայ սեղանզննցաւ Ս. Խոչս ի փրկութիւն հազրոյ Սամանէին, Առեւրիսին և հարսին մնեց պարունին ... ամենն և եղբարս Պատրոսին ազգէկանն, կնոջս մնեց Աստիսւնին և ... թ. թ. թ. (1100+551=1682):

Դասին մէջ ալ՝ ամսի կողմի պատին վերայ խաշդար մի կայ, որոյ զիսուն վերայ արապէս տանգագուած է. «Տէր Աստուած Յիւռուս Թրիստոս, յիշատակ է Ս. Խոչս ի գուռն Ս. Սարգսի, Ռծլլա» (1131+551=1682):

Ս. Գեղրդայ պատկեր մի ալ բնձայնալ գտանք սա արձանագրութեամբ. «Յիշատակ է Ս. Գեղրդայ պատկերս Ատամազցի Յակոբին հազարյն և կողակցւոյն հաճի Մարիստին թուին ԾՈՒ. (1130+551=1681):

Այս նին եկեղեցին բոլորովին փլչելու երես բռնած է, եւ ասին մի անգամ պատօն կը կատարուի անոր մէջ, վասն որոյ Տօքէնութիւն մը բնել հարկ է» (Շիթք Մանուշք ի Միջերկրականէ, էջ 301):

Այս եկեղեցին մասին, դժբախտաբար շուտ քիչ տեղեկութիւններ ունինք: Ամենէն վաւերական յիշտառկութիւնը կը կազմէ այս քարէ արձանագրութիւնը, որ 1749ին զետեղուած պէտք է ըլլայ այս եկեղեցին նորոգութեան առթիւ, և որ այսօր կը պահուի Ս. Աստուածածին եկեղեցին մէջ աղուցուած անոր աջակողմեան պատին մէջ: Անա այդ արձանագրութիւնը.—

«Ննորիւ Տն. Այ. Եւ ողորմութեամբ նորուն նորակերտեալ ի նիման: Ժինեցաւ Սր. Ասրդիս անուն եկեղեցիս, արդեամբ եւ ջանիւ ի իմնին միայն Տարափին Այլազ աղա կոչեցեալ Վահանի աղային, որ բազում աշխատանօն պայծառակերտեաց զաս ի փառս Այ. Եւ ի յօդու նաւատացելոց, յամի Փրկչին 1749 սկիզբն, իսկ ի մերս Խճճ. արդ խնդրի նարկիւ ի վայելողաց զերախիսի բարեպատութեան սորա ոչ մոռանալով լիեւալ առ Տեր զննողս սորին ընդ իւր, զՏեր Ամբակում պապն եւ զԴրիզոր զնայրն եւ զմանեսի Աւատեան մայրն եւ զմանեսի Հռիփսիմէ կինակիցն եւ զնանի Յակոբնան որդեակն եւ զնանի Աննա դուստրն, եւ դուք յիշեալ լիօին ի Տեր:»

Այս թուականներուն, Հայերը Գահիրէի մէջ կը բնուկէին տառեւլուպէս այս եկեղեցին շուրջը, Տարպ-Էլ-Կենին թաղին մէջ, ինչ որ կը հաստառաւի Հայր Յովհաննէս Թոմանանի ուղարկած տեղեկութիւններէն: Այս վարդապետը՝ որ 1763ին իր Հապէշիստան ուղեւորութեան առթիւ Ս. Ասրդիս եկեղեցին նորոգութենէն 14 տարի յետոյ, Գահիրէ եկած է, կ'ըսէ թէ, և Եւ 1763 Յունիւր 1 եւ ծին հասի լնգիպտոս, արդ ի լնգիպտոսի Տարպինինին (Տարպ-Էլ-Կենինի փողոց) ի տան Ասրդինի իջևանինցայ Թովմանան Պողոս որդւով, եւ մի սպասառուած: (Բազմացէալ 1937 թիւ 6-9):

Այս թաղին ազօթատեղին էր անշառչա Ս. Ասրդիս, որ Կամորկապցի Վահան աղա Գրիգորիսն ոչ միոյն վերանորոգած էր ի հիմանէ, ինչպէս կը անմնուի արձանագրութենէն, այլ զբաղած է նաև անոր ներքին կանաւորումով, նուիրելով աղնիւ փայտէ խորան մը խորաքանդակ ծաղիկներով և յիշտառկարաններով, ինչպէս նաև միջակ մեծութեամբ և արուեստի նայն նրբութեամբ շրջանակեալ պատկերները Ս. Աստուածածնոյ և Ս. Յակոբայ որոնք այժմ կը գտնուին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ:

Վերոյիշեալ խորանին պատուանգանին վրայ նկարուած են Ս. Ասհակի, Ս. Մեսրոպի, Ս. Ներսէսի, Ս. Գրիգորի, Ս. Կոմիտասի և այլ սուրբերու գէմքերը, հետեւեալ արձանագրութիւններով: «Ննորիւ եւ ողորմութեամբ Ասունոյ նորակերտեալ

անարս ի նիմանէ, Գրիգոր աղայի որդւոյն աշխատանօֆ, պայծառացեալ բարեպատութեան նորա ի լիւատակ ննջեցելոց:

Այլ շրջանակի վրայ քանդակուած են սա խօսքերը: «Յիշասակ և Ս. Սարգիս եկեղեցւոյ արդեամբք եւ զաւիւմ նանի Վահան աղայի, կողակցին Հայփոխմէի եւ նոգւոց լիւատակին ննջեցելոց ի Քրիստոս ՌՃՂԲ. - 1749»:

Իսկ ուրիշ շրջանակներու վրայ կը տեսնուին հետեւեալ գրութիւնները. «Յիշասակ և Ս. Աստուածածնայ պատկերս, յԱկնայ զիւղեն, Կամարկապցի Դրիգոր եւ Վահան աղայից»:

«Յիշասակ և Ս. Խոփրայ պատկերս յԱկնայ զիւղեն Կամարկապցի Տէր Ամբակումնեց Քրիգոր եւ Վահան աղայից»:

Դժրախտաբար աւելի հին թաւականներով Ս. Սարգիս եկեղեցիին պատկանադ զայքեր չկան այսօր, իրր փառա ծառայելու համար այս ազօթատան վազեմի դոյլութեան: Միայն որոշ գիտենք թէ 1749ին նորոգութեանէն յեսոյ, մինչեւ անցեալ գարուն կէսները, ինչպէս կիրակոս Եպոս. Մնացականնեանի, (1825-1834) և իրեն յաջորդ Տէր Գարրիքէ Վ.թղ. Մարաշցիի, (1835-1864) առաջնորդութեան օրերուն կանոնաւորուպէս եկեղեցական պաշտամունք աւելի կ'աւենենոր Ս. Սարգիս մատրան մէջ: 1839-ին, Ս. Աստուածածնին եկեղեցիին շինութեան աւարտումէն յետայ, ասրիներու ընթացքին իր կարեւորաւթիւնը կը կորանցնէ Ս. Սարգիս եկեղեցիին, և 1886ին վերջնականապէս կը լքուի, ինչպէս կը հաստատն թագուկան Ասրինորդի արձանագրութիւնները: Նոյն իսկ պահ մը մատադրութիւն ցոյց տրուած է նորոգելու այս եկեղեցիին, բայց արգելքներու հանդիպած են և հարկագրուած՝ մատրան զայքերը ու անօթները Ս. Աստուածածնին նորաշէն եկեղեցին փոխագրել (ահս Տեղեկագիր Խղմիրլեանի 1886):

Այս եկեղեցիին դոյլութեան իբրեւ անժխտելի վիստ, և իրը անոր վերաբերեալ յիշատակարաններ, վերոգրեալ արձանագրութիւններէն դուրս, հոս կուռանք ցուցակը կիրակոս եպ.ի կողմէ ցանկագրուած եկեղեցական անօթներուն, անոր վրայ աւելցնելով նորեր մեր կողմէ, թաւականի կարգով և յիշատակարաններով:

Ահա այդ շատ կարեւոր յիշատակարանները.

1.— Արծաթապատ, սակեզօծ, կողքին խաչելութեան պատկերներ ներկայացնող Շարական մը, տպուած Պալիս, 1801ին, Քիւրքիւ Խանին մէջ, Մատանսի Աստուածատուրեան Յավհաննէսի տպարանը, որուն առաջին էջին վրայ կը կարգուի և յիշատակարաններով. Այս շարականաց է Թակնայ զիւղեն,



Ս. Մարգիս Ակեղջին պատճենութ հիմք, համա եռու ժիշտութեանու
սթիւտանկ է Կառարջի խալֆային Անդիան Աղային
լինկարուի Ս. Մարգիս Սիերեցին, բոլին ԱՄՀՅ:

շատ խողը եղան սկզիկ. շար է շար եւ խողքահամ, ա՛ռ ի անանք զինուոյդ պաօար: Նրկ կամիս լինել, նմուս լեր, ներամիս դաս մ'ո. զոր պարապ է, զպարտէկ նոգուոյդ թէ տաղասա ինդ լինիս. փայտ է աս պարտէկ: Եթէ պտղալի նկեղեցւոյն Սղիարոսի ի խօջ Զօրուլար Ա. Սարգիսի, նաւատացելոց բարեխօսակի նուաս ծառայ Կարտապես վրդ.ի., ձեռնադրեալ ի Ա. կարգի ի Թեոդորոս պատրիարքէ, յլեալ ի նմանք պես յնդիարոսի, որ սասցաւ զայ զանձարան. խնդրէ ի ձենց ի մի բերան, ի մերս ազգի նայկազնան. Հայր Մեր առ մի բերան, բուին սորո եղեւ այսպիս. բրւին Հայոց եւ յայնապէս նազար երկու նարիւր վեցին (1757) որ խմանա առուզուրիան»:

2.— Նոյն շարականէն հասար մը եւս, տպուած Պոլիս 1740 ին, Յուկոր Աստուածաբան վրդ.ի պատրիարքու թեան օրով:

3.— 1773— Ուկեզօծ Աւետարանն խաչելու թեան նկարներով, հրատարակուած Պոլիս, Գնդեանցի Վարդանի տպարանը 1710ին, Էջմիածնի կոթողիկոս Ալեքսանդրի օրով, «Նի սա յիշտակարանը».

«Յիշատակ է առաջնորդ վարդապետ Ա. Սարգիս եկեղեցւոյն»:

4.— Արծոթարատ ուկեզօծ սկին, հետեւեալ արձանագրութեամբ.

«Յիշատակ է սկին Մեր. Սարգսայ եկեղեցւոյ, ձեռամբ Յառութիւն վարդապետի եւ մասնակցուրիան ժողովրդիան ի բուին ՈՒՐԻՑ (1773):

5.— Աւրիշ սկին մը սա յիշտակարանով.

«Յիշատակ է սկին յնդիարոսի գուուն Ա. Սարգսայ եկեղեցւոյ. հասարակ ժողովրդիան ձեռամբ, Յառութիւն եւ Յունան վարդապետաց ի բուին ՈՒՐԻՑ (1791):

Ա 39329
6.— Պրեգոր Հաւատուորիչ եկեղեցւոյ մէջ էր գործածուին, Ա. Սարգիս եկեղեցին պատկանուող հետեւեալ անոմիները, սու արձանագրութեան ներով.

6.— «Յիշատակ է բարերխս յնդիարոսի Ա. Սարգիսայ եկեղեցւոյ ձեռամբ Յառութիւն վրդ.ի, մասնակցուրիամբ ամենայն ժողովրդիան ի բուին ՈՒՐԻՑ (1793):

7.— ՀՀՀէն մը սա արձանագրութեամբ. Յիշտակ է լինեն նդիարոսի Ա. Սարգսայ եկեղեցւոյ, ձեռամբ Յարութիւն վարդապետի, նուեր մասնակցուրիամբ ժողովրդիան ի բուին ՈՒՐԻՑ (1793):

8.— Աւետարան մը հետեւեալ յիշտակարանով. Յիշտակ է Ա. Սարգիսայ եկեղեցւոյ ամենայն ժողովրդիան, ձեռամբ երգնեցի Յառութիւն վարդապետի Բ. բուին ՈՒՐԻՑ (1800):

9.— Ա. Առաւելածոծին եկեղեցւոյ գումբթը, Մծրնոյ հայրապետի Նկարը Հետեւեալ յիշառաւկարանսվ. «Պատկեր Մծրնայ Ա. Յակոբ նայրապետի, լիօնաւկ նանզուցեալ Մանուկին որդից կենդանի Սահմանին, մանտեսի Յակոբին ի Ս. Սարգիսայ Տաճարին ի բուժին ՌԻՄԿԴ (1815):

10.— Ակին մը ոստ արձանագրութեամբ. «Թիւատր և օլիմու Ս. Սարգիս եկեղեցւոյ Պոլսեսի տիրացու Յակոբի որդի դերձակ մանտեսի Կարապետ աղա եւ կողակցւոյն եւ նաման ննջեցելոց նույնին ի բուժին, ՌԻՄԿԸ (1818) ի յնդիպոսու:

11.— Համբարձում ամիրու Միստեցիի (1) կողմէ Նուլիրաւած արձամագրան Խւզարերից Ա. Առաւելածոծ մը, ոստ յիշարագութիւնսվ. «Ենթազարդարեալ արծարապատ իւղաբերից Ա. Աւետարանս, թիւայիցաւ յիկեղեցի արազանա վկային Մրբ. Սարդիսի Զօրավարին յնդիպոսու, արդիամբ Սիդիկոսի Զարպիսանկի Սարրաֆ Միստեցի մնանարաւուս եւ բարենամբաւ. մանտեսի Համբարձում յարգելի աղային, վասն կենաց իւրոյ եւ բոլոր պարագայիցն եւ վասն նույնու նամային նին եւ նոր ննջեցելոցն իւրոյ, արդ որք վայելել վասն յօմարական սրբի եւ զերենուանդ բղջիւ յիշեցի ի մանուր աղօրս ձեր զկենդանին եւ զննչեցելայս նորին առաջի յարուցելոյն ի մեռելոց նրբ՝ Ա՛յ մեռոյ, զի պարզեւեցէ վարձ բարեաց առա եւ ի նամդերեալն. թիւայ բամբ Տեառն 1818 եւ մեռոյ ՌԻՄԿԸ բանեան Նոյնիմբերի, ձեռամբ Տէր Մելին քրուսպ նամանայի Պալարցիս:

(1) Համբարձում ամիրայ, Միստեցի, յօր Թաղումին կենչ մանուրմէն եւկու տարի յետք 1810 Յուլյաւարին Շենչ մանը պատսնած է 1838ին, երբ կայսեր Ալեքսանդրաւորեամբ Ա. Խուլսայիմ, Ա. Յակոբի վամինին կը նույնէ աղամաննակուու ոսկի ոկին մը, ննենեալ արձամագրութեամբ. «Թիւատր և ոսկի սկիմ Ա. Խուլսայիմ վասն Ա. Յակոբայ որ եղ յիօստակ յնդիպոսի Զարպիսանկի Սարրաֆ Միստեցի յարգելի ազնիւ Համբարձում ամիրային վասն հազույ կողակցին ննջեցեալ Թագուհին խարստին եւ համբայն կենդանեաց եւ ննջեցելոց հազույն. ի բուժին հայոց ԲՈՅ ՀԻՄԿԸ — 1749 Փետր. Դ (ան Միրսի նու Ազանումի, — Միարամբ և Այցելու, էջ 218):

Դիմել առ աւելուր շըլլայ, թէ վերարեսու յիւատակարանին բաւական սխալ է, եւ պէտք է ըլլայ ՌԻՄԿԸ (1810), նիմունեկու Համբարձում ամիրայի կենչ սապահանդի արձամագրութեամ վրայ, որ կը նոյն անու մանոււմ բաւականը՝ 1838: Անո այդ սապահանդար, «Դամբարան չըմբօկիազայլը Հաճի Դըրբագու զառ զարպիսանին» սարրաֆ պատօսիսի Համբարձում աղօնն գէվմէսի սապահարու չըզընը Ա.Անն զըզը Թագուհին ուռաւումըն ուռեիկ: «Ք բարիսի միլասը հազրէի իւս 1817, մասի, և Շապան 1838: Նոյնակու բաւականի սխալ մը սպրզած է Ամիրային սիկնչ, Թաղումին խա-

12.— Գիրք որ կոչի Այսմաւուրք, տպագրեալ ի Հայրապետութեան Ս. Էջմիածնի, լուսակառոյց աթոռոյն Տ՛ն Արքանամաւ սրբազն կաթողիկոսի Հայոց ի պատրիարքութեան է. Պատոյ Տեղան Գրիգորի և Յավհաննաւ Աստուածաբան վարդապետոց ի թուխն Հայոց ԾճՀԹ (1730) Մարտ 2 ի տպարանի Գրիգորի Դոգրի Մարգրիկանեցւոյ, ալեւրատին նորոգեցաւ Ս. մատեան ձեռամբ լուսաւար Խօսից Պետրոս աբեղայիս ի թուին Հայոց 1272ին (1823) եւ որ համբիպիկ տուք զողորմիս եւ ձեզ ողորմեցի աւ, ՔՄՌ գալասեան իւր միւս անզամ, 1823 թուին Քրիստոփի:

13.— Հոգեգալուստի պատկեր Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, համեմեռ յիշատակարանով. «Յիշատակ և պատկեր արեւելցի Պողոս վարդապետին նոգեւոր եւ մարմնաւոր ճնողաց, խզիպսոսի Ս. Սարգայ եկեղեցւոյ ի թուին ԾՃՀԹ (1823):»

14. 15.— Երկու հասոր ձաւուր գիրք, տպաւած Վենետիկի 1688 թուին Հայոց և Քսի. Հրատարակիչ Երեւանցի Թագէսս Երէց Համազապետն, իսկ շարարտգոզ Ֆրանչէուքո ֆարէտի. Համեմեռ յիշատակարանով.

«Յիշատակ իմ ի գուռն Ս. Յակոբայ եկեղեցւոյ, ի Աբ. Բաղան ԱնէլՄ եւ յիշեցէ ի մայրական խզիպսոս Սբ. Սարգիս եկեղեցուն, յիշատակ և զայ նառու գիրքս Համբարձուալին կողակցուն Կիւլիսարունին դաշե Մարիամին ԱՌ ողորմի իւրեանց նոգւոյն առեն թվին ԾՃՀԹ (1701):»

Եկեղեց եղա. Մշացականեանի կողմէ ընդօրինակուած է, նախին տաւջնորդ Գրիգոր արքեպիսկոպոսի ցուցակէն, եկեղեցական գոյքերու այս ցանկը, ոոր նոյնու թեսամք մէջ կը բերիմ: «Յամի Տեղան 1827, յանուեան Մայիսի յնդիպրոս մայրակաղաքի Ս. Սարգիս եկեղեցւոյն նայոց եղեալ եկեղեցական անօրք եւ զգեստ, յասենի առաջնորդ Կիրակոս եպո.ի Ս. Երուսաղէմայ տուազին ցուցակին որ յաւուրու պատօնավարութեան նոխորդի մեր Տերիկոր ծերունափալ արժեապ.ի»:

բունին մանէն յետոյ, իր ազգականներում կողմէ անոր յիշատակին Երուսաղէմի Ս. Յակոբայ վաճմին նուիրաւած կենաց փայտի մը յիշատակարանին մէջ զոր Աղամենմի Ս. (տես Միաբանի Այցելուք, էջ 218, սապէս ընդօրինակած է «Ճօկամծագու գիւղէն Սիստեցի Միա.ի Նորիգորի ուղի Համբարձուամբ առաջի կենակից հանգուցեալ Թաղումի հանցմին հօգույն համար յիշատակ որ ես ի բաղադր Սապէմբայ Հոյակապ Մերոյն Յա. կօրայ եկեղեցւոյն ԾՃՀԹ — 1824:»)

Բացուուս է քէ նոս ալ 1818-ը պէտք է բլլայ 1838, վասնի Թաղումին այդ բռականին մնուած էր:

ՀԱՐՄԱՓԵԱԾ նանսիջ խաչ պատուամղանով, Մալարիացի բերզի մանեսի Վարդաննի, Պր. Անդրածիկին և տիրաց ու Նիկողոսնի. —

Զոյլ մը շաման, Եթմեննի Յովհաննեսի լիօնալիքին.

Եթման մանեսի Յովհաննեսին, զոյլ մը արձար չէմպերի զօսի:

1827ին, Խզմիրցի մանեսի Պողոս աղային կողմէ սինուած, Ս. Դեռգայ պատկեր մը, Վարազոյ մը և գողնոց երեց խորանայ, և առեկաւազի ուրար:

Միասնան մանեսի Ակենսան աղայի, և մանեսի Յակոբ աղայի, յիշատակ իւր ձեռամբ, նոր յարմաւուրք ի սրբոյ արռողի եկեալ, խորանի մեծ վարազոյ մը, ժամարափ զգիս և ուրցառ, ուրք նաև շապիկ դպրաց, երեխ նաև բելի ուրար և բուրզան մը, որոնց յիշատակի օրնութեամբ եղիցի և ի Skr ի փառս, ի նանոյս իւր թիկալասցի:

Գարուրն պատը, պարոն Յարուրինի կնոջմէն մէկ ջեկրէ Աւետարան:

Պոլսեցի նանգուցեալ Առամել Յովակիմնանն արձարեայ կանքեղ 12.5 տիւնէ:

Միկ խաչի ծանկոց, Թերզիսպասի մանեսի Կարասիս աղայէ: Միկ փոխար, Լեօմբիննի Կարասիս աղայէ:

Անոն որւա ձերիս զօսի, յիշատակ Դարբիկ վարդապետ:

Զոյլ մը մետաղէ խաչ, Պոլսեցի բելլալնը Յովհաննեսի որդի, մանեսի Յովհաննեսին:

Յիշատակ և խաչ, Պոլսեցի Մկրտչին և նանգուցեալ ձնողացն, ի փառս Դեռգայ, մանեսի Յովհաննեսին և Մարիամին ի դուռն որբոյ Սարգսայ:

Եկեղեցական անօթներու և զգեստներու ուրիշ ցանկ մը, Եկեղեցական հոգու բառաջնորդութեանն շրջանին նուրիբուած, բնշապէս ցոյց կուտայ տաճորին հնաւեւեալ որմանագրութիւնը.

Անմեր աւուրսի ԱՄԾՀ (1828) Յունուարէ մկսեալ, սուրբ եկեղեցւոյն եկեալ յիշատակարան. —

Միկ ջուլս պղինձ շաման, խալանա Մազլրմէն:

Միկ զոյլ արձարեայ ժամարափի մկօդի զօսի, Թերզիսպազի բերզի մանեսի Ասեփան:

Արձարեայ կանքեղ, սր. Յակոբայ Մծբնայ հայրազետի, Կոմբրեկապցի մանեսի Յակոբ:

Վարազոյ Ս. Աւազանին, բերզի մանեսի Բաբելին կնոջմէն:

Արմալը իօլեմէ, Ս. Դեռգայ, Եթմեննի պատը Համբարձումի կնոջմէն:

Զոյգ մը արձարեայ քոց ոսկեզօծ, կտիրնեցի մանեսի Աւետիի եւ մանեսի Յովակիմ ոսկերչաց:

Մէկ խաչ, 100 տիրէմ, յիշատակ և յնգիպտոսի Ս. Մարգիս եկեղեցոյ Պոլսեցի Թիւլպէնանի Խոհանի որդի մանեսի Յովհաննեսի:

Կապոյք բանուած խաչի ծածկոց, Թէրզի պր. Յովհանի կնոջ: Ոսկեզօծ արձարեայ ձեռաց խաչ, կարմիր եազուր բարամբըր, Պոլսեցի Մատենիար մանեսի Մարտիրոսին, յորում եղաք զգրկալան մասն կենաց փայտին Քրիստոսի, այդ ի պահպանութեան հովաքի է:

Եռւրջառ, մանեսի Մոլսէս աղայի եղլոր, մանեսի Միեռքին է:

Փոքր արձար կանքեղ եւ վարագոյր, Աւարկիրցի Կարապետ: Լուսաւորչի պատկեր, Կումբիւնի Կարապետ աղայի կնոջմէն: Մեծ ջիր վարագոյր, կտիրնեցի մանեսի Յովհաննեսի:

Արձար կանքեղ Ս. Ասուածածին պատկերին, Ակնցի Միսաք. հան մանեսի Ալեքսան աղայի:

Կիրակոս եպիսկոպոսի կողմէ նուեր, որմալը ջեղքէ Աւետարան, զոյգ մը արմալը ժամարարի նողարափ, ոռւրջառ. ջիթէ եւ շապիկ, նոր զորգ:

Իսկ վետիլ Պողոս վարդապետ, սէտճառէ, Ս. Երուսաղէմէն եկեւալ, արձարապատ Աւետարան, արձար փոքր դգալ խնկոց, նոր տիպ զեղեցիկ խորեգատեսր, մեծադիր նոր տիպ Սաղմոս, արձարեայ փուր աղաւնի:

Սպիտակ բանուած խաչի մանրամաս, Թէրզի պաօք մանեսի Կարապետ աղայի կնոջմէ:

Բոլորակ կարմիր բուլու սկինի ծածկոց, Պոլսեցի պարտիզան Մըկրեն եւ կնոջն Մարտիր խարունեն:

Զոյգ մը արձարեայ կանքեղ եւ զոյգ մը խաչ, ստնտըզ էմբէի, Տիարպէիրցի պր. Մելքոնի յիշատակ:

Մէկ նաև սպիտակ կտաւի վրայ սիւզանի բանուած սէտճառէ, մանեսի Եղիսաբէթ խարունեն:

Երկու նաև բուլու կարմիր վարագոյր, Ս. Ասուածածին պատկերին եւ մէկ ծամարարի պէշէիր մանեսի Մարգարիտ խարունեն:

Զոյգ մը աօտանակ տէօքմէնի պր. Յովհաննեսի յիշատակ է:

Փոքր արձար կանքեղ, Ս. Մարգիսի պատկերին, Պոլսեցի մանեսի Յովակիմի որդուոյ Մարգիսի յիշատակ:

Մաղկաւոր վարագոյր աւագ խորանին, յիշատակ Պոլսեցի Յակոբ աղայի:

Երկու կարմիր ջիթէ ուղղաւ, Էսիրենիցի մանեսի Թագուրին լիօտակ:

Մէկ հաւ արծար կանքեղ, երկու նարիւր եւ երեսունը ուրբ տիրէմ Տէմիրճիպուշի Էզրումցի պր. Մայխովն լիօտակ:

Մէկ արծար կանքեղ, երկու նարիւր ուրսուն տիրէմ, մանասի Միթայիկ աղային, Փրկչական պատկերին:

Մէկ հաւ արծար կանքեղ, երկու նարիւր վարսուն երեք տիրէմ Տէմիրճի մանեսի Յովինաննեսին ի Ռէշիու:

Մանեսի Նդիազար ամիրայի, նանգուցեալ Մանուկի կռակեն 1000 դր. Ս. Սարգսոյ եկեղեցւոյն, ձեռամբ Վարդան վարդապետի ի Շարքիւ:

Այս ցուցակադրուած առարկաներէն դուրս, կը մնան Ա. Սարգիս եկեղեցիէն յիշատակ մի քանի առարկաներ, ոյսար դեռ, Գունիրէի Հայ եկեղեցիներուն մէջ, զարս հաս աւելորդ չենք նրկաներ ներկայացնեի:

Այսպէս Ս. Առաւածածին եկեղեցւոյ մէջ, սոկեզօծ խոչ, ստ արձանագրաւ Թեմամբ:

Յիօտակ է Ս. Խաչս, Հանի Դասպարին եւ որդւոյն Թոմային, ի Ս. Սարգիսի:

Մէկ հաւ մեծ արծաթազուս ոսկեզօծ Աւետարան, որ ունի ստ յիշատակարանը.

Յիօտակ է Ս. Աւետարանս ոսկեզօծ, արծարապատ Խոսքիցի բարեպատօս Յովինաննես եւ Պետրոս աղայից, յնդիապտոսի Ս. Սարգիս եկեղեցիին, յամի Տեղան 1828, յանսեան Հոկտ. ապամեն աղային սիրովն Ասունծոյ զարբազան Պատոսի, այս է Ս. եկեղեցւոյ, յիսել ի խորուրդ անման պատարազին զվերողքեալ Յովինաննես եւ Պետրոս աղայս, եւ զնամայի կենդանիս նոյուն, զհամափիւռ խարուն մայրն Յովինաննես աղային եւ զերկուսին համեստարարոյ զաներոն զեամբմբն եւ զՄրբունին եւ զայլ ամենայն ազգակցին կենդանիս նոյին այլ եւ զառ ի Քրիստոս նոնի զուցեալ նամօրեն զննչեցեալս նոյին, զՔրիստո եւ զՄրբունի բարեպատօս ծնազսն Պետրոս աղային եւ զՍերովլքի նայրն Յովինաննես աղային, եւ զայլ ամեն նոնչեցեալսն զորս հանդուսյէ Տէր ի լոյս երեսաց իւրոյ, եւ զկենդանիս խաղաղական կենօն պանհացէ ընդ Ս. հովանեաւ խնամոց ամենասուրբ Ասունծութեան իւրոյու: — Աւետարանի կողքին մետաղի զրայ փարագրուած ստ առշերը կը կարգացուին: — Յիօտակ է Խաչ-Դիւլցի Յովինաննեսի, Ս. Սարգիս եկեղեցւոյ ՌՄՀէ (1828):

Մէկ հաւ արծաթեայ ոսկեզօծ շրջանակեայ, յիշատակ մանակակ նզիազար ամիրույին:

Արծարապատ Աւետարան, ապուած Նրուսաղէմ, այիշտառէկ է յամի 1876, Լուսիա Ստեփանով:

Առանցմէ զատ Գերեզմանատան Ս. Մինստ Մատրոսն մէջ, նկարի մը ներքեւ կը կարգացուին հետեւեալ տողերը.— Յիշասակ և Կեսարացւոյ Խալֆայիան Ստեփան աղալի յնզիպտոսի Ա. Սարգիս եկեղեցիի, ի բուին ՌՄՀՀ (1826):

Կիրակոս եպ.ի ցանկին մէջ, Ակնցի Միտաքեան մահանոի Ալեքսանդր, ազային և մահանոի ՅԱՀՈԲ ազային, յիշատակ ի թը-ւին ՌՄՀՀ (1832) և ՌՄՀՀ (1833)ին նույիրուած Ա. Սարգիսի կը յիշուին խորանի վարագոյր, ժամարարի զգեստ, բուրգու, թւենոց, շուրջառ, դպրաց շապիկ, ձանր թէլլի, սթոփու խո-սոյազ, սարկաւոզի ուրոր եռյլն:

Վերջացնելէ առաջ մեր ծանօթութիւնները, Ա. Սարգիս հինաւուրց եկեղեցւոյ մասին, ըսենք որ ըստ Թաղական Առո-հաւրգի ասմարներուն, մինչեւ 1882 Առաջնորդարանին կողմէ վճարեալ պահապան մը կը հակէր եկեղեցիին, մինչեւ որ հաւա-նորէն 1886ին վերջնապէս լքուեցաւ և եկեղեցական անօթները փոխադրուեցան նորաշէն Ա. Աստուածածին եկեղեցիին գանձա-տունը, ուր տարիներ փոշիներու տակ մնալէ յետոյ. Թորգոմ Արքակիսիկ. Գուշտկեանի կարգադրութեամբ, 1914ին իրենց տե-ղերէն հանուելավ, գործածութեան դրուեցան Ա. Աստուածա-ծին եկեղեցւոյ մէջ:

ՀՆՈՐԵԱՅ ԱՅ. ՄԻՆԱՍ ՄԱՏՈՒՏԻ

Եւրապական ազգերու գերեզմանատանց մօտ, և Ապահներու Ա. Մինստ (Մարմինա) մատուռին կից, Թօմ-էլ-Արմէնի հազակոյտերուն սասրաւը կը զանուի, Գոնիբրէի Հայոց դարաւոր Ա. Մինստ մա-տուռը: Տասնընթինգերորդ դարէն ի վեր, թերեւս աւելի տոռջ, ինչպէս որ ցոյց կուտան Հայ պատմագիրները, այս գետնայարկ մատուռը իրը ազօթավայր մնդի տրուած է Ապահներու կողմէ: Այսպէս, Հ. Ղեւոնդ Ալիշան կ'ըսէ թէ Մաքրիզի կը այիշէ Ա-Մինա անուամբ, եկեղեցի մ'ալլ Մարեայ նամբուն վրայ, ընդ մեջ ջրմրդին, եւ նողակոյթից. (իրեն ժամանակին տեղագրու-րեամբ) և կը յարէ թէ ամէկ կ'ըսուի բայց երեք եկեղեցիք եկն, ի-ւարու կպած, մէկն Յակոբիաց, միւսն Ասուրոյ, երրորդն ալլ Հա-յոց, ամէկն ասրի տօնախմբուրիւն կ'ըլլար ասոնց մէջ եւ կու ժո-ղովիկին քրիստոնեայք ի պատօնօ: (աւել Ապուսանի կամ Պատմ. Ե-կեղեցեաց եւ Վանօրէից Եղիպտոսի, վենետիկի 1893, էջ 56): Իսկ Աստուածատուր եպ. Յովհաննէսէսանց կ'ըսէ. «Բայց յեկե-

դեցեաց ասի և եւ այլ եկեղեցի բնութե Ա. Մինասայ կառուցեալ ի գերեզմանատան, եւ ինոյ եւա Գաբրիէլ ի կառավարութինքն զիմի մասն նողաբլուրոյն կոչեցեալ «Գօն-էլ-Արմեն», (որ արարերէն թեզւայի կը նշանակէ հաւաքաջայր Հայոց կոմ հազարայա Հայոց, Թէլ-էլ-Էրմէն) ուր բնակիալ են յառաջազոյն գերեալն Հայոց: (Պատ. Երաւանպէմ 506-507):

Հաւանձականութիւնէ հնառ չէ որ Կիլիկիոյ Հայ թագաւորութեան և Ազգխոպասի Առւշմաններու միջեւ շարանձակուազ երկրասեւ պատերազմներու մէջ, Ազգխոպացիններու կողմէ տառնուած Հայ գերբինները բերուած րլրոյն Ազգխոպաս և բնակեցուած այստեղ, որմէ իսկ տառն րլրոյ վայրը՝ «Հայուրյուր» տնունը, Բնաշպէն նուև այս տաթիւ հին Ա. Մինաս մասաւոր տրուած րլրոյ Հայոց, Խոզաբններու կողմէ, իրր ոգօթառակի, և Հայերը արտօնուած րլրոն իրենց ննջացեալները թագելու այս եկեղեցիին շուրջը, և այստեղ ճնոււնդ տառն րլրոյ Ա. Մինասը և շրջակայ Հայ գերեզմանատանը:

Աւելի ուշ, 1614ին երր Արմէնն Դոգիր Աւհացին կուղայ Եղիպատ, կը պատմէ թէ ուն այլ օրն եկուք ի Առւրբն Մինաս, որ ասեն Մինաս: Եւ այս մեր եկեղեցի է զի եւ անդ բաղեն զինուեալոն: Եւ ամեն եկեղեցինն կան մասուու կամ սեղան Հայոց, զի ասեն եւ մեն զաք ի պատմապիրս, թէ ԼՌ (30,000) Հայի ուն կայր. անիի և մնացել եկեղեցինն (Աւղեգրութիւն, էջ 231):

Հաս Նազարէթ Ազգապարմի, «Ձրոյի մը նայելով մե. դարուն Սուլքան Էշուն, 1292ին այդ մատուռը, որ մինչեւ այսօ գյուրին ունեցող եպտի կից եկեղեցիին մաս կը կազմէր, այն ասեն Հայոց տրուած է: (Նորեւ Ազիպոսի Հայ զադութին վրայ, էջ 80):

Արմէնն Դոգիր Աւհացինն 60 տարիններ մերջ, 1683ին, ինչպէս կը պատմէ Տիգրան Սոււալունանց, «Մատիրոս Խրիմցի կամ Քեմեցի վրդ. Պոլսէն Արուսալէմ դառնալու համար նամբայ կ'ելլէ, ու Ազիպսոս նասնելով ծանրապէս կը նիւանդանայ, ու այն տեղ կը վախճանի եւ 1683 Օգոս. 25ին. Յովակիմայ եւ Աննայի տօնին օրը, կը բաղուի Ա. Մինաս եկեղեցիին մեջ: (Պատմութիւն Երաւանպէմի, էջ 640):

Կարելի է յիշառակեր նուև իրր յրացուցիչ, Մկրտիչ եղ. Ազանուանիի տեղեկութիւնը թէ՝ «Ուս Օրագրուրեան Մինաս վրդ. Ամբեցիին, Ա. Տեղան խնդիրներու համար 1682ին, Պոլս կ'երայ (Մարտիրոս Արիմցին) եւ Երեմիայ Զելեպիին միջնորդուրեամբ իրաւախոն կ'ըլլայ: Վերադարձին Ազիպսոս կը նամդիպի, նոն կը նիւանդանայ ու կը վախճանի 1683ին, մարմինը

կ'ամփոփուի տեղւոյն Ս. Մինաս մատրան մէջ. ինչ որ կը հաստեկ Երեմիա Զելեպի առ Եղիազար կրդ. գրած 1690 թուական նամակովն ալ (Միաբանք և Այցելուք, էջ 269)»:

Հետեւաբար, որոշ և պայծառ է թէ. Ս. Մինաս մատուռը և շրջակայքը հինէն ի վեր Հայոց կը պատկանէին, ու հին գաղութէն մտու մը կը բնակէր այս եկեղեցւոյ մատի թաղերը: Այսոր Շնօրեայ Ս. Մինաս մատուռէն կը մնայ սեղան մը՝ նոր Մինաս մատրան վերնատան կամարներուն ներքեւ: Սեղանին խորը կայ Ս. Մինասի հին նկար մը, հետեւեալ արձանագրութեամբ: — Յիշատակ է նոգւոյ, Ակնցի Խարածննց Միքայէլի, ընծայուեցաւ Ս. Մինաս եկեղեցւոյ նզիապոսի, արդեամբը որդւոյ նորա մնա: Գարբիկլին, քուին ՌՄՁԶ»— (1829):

Այս կանխագոյն եկեղեցւոյ խորաբան իրերէն կը մնան հիմու միայն հետեւեալները.

— Եկեղեցւոյ խորանին ետին, պահարտնին մէջ, փայտեայ հին նկար մը, Պաղոսի եւ Պետրոսի առանելոյն, Յիշատակ և Վանցի մնա. Աննայի որդի Պետրոսի ի քուին ՌՃՂԶ (1747):

— Տէօքմէ սոկեզօծ արծաթեայ ձեռաց խաչ, Մալաթիացի թերզի մնա. Վարդանէ ի Մարմինա, 1828:

— Փոքր ժամանակից, կեսարացի Խալֆայեան մնա. Սորդիսի յիշատակ:

— Թաւշապատ Աւետարան, տպուած Պոլիս, ի տպարանի գնդեւանցի Վարդանի որդի Հակարին սպասաւորոց և գործող Շուռութեցի Բարտքիասի որդի մնա. գպիր Մինասին ի թուին հայոց ՌՃՇԹ (1710), հետեւեալ յիշատակարանավ: —

Յիշատակ և Առաջնորդ Կարապետ վարդաեպահ:

— Արծաթեայ քշոց և արծաթապատ Խալքարերից Աւետարանի Ս. Մինաս եկեղեցին կամարկազցի. Համբարձում ազայի յիշատակ:

— Մէկ հատ սոկեզօծ արծաթ ձեռաց խաչ, Ս. Մինաս եկեղեցւոյ յիշատակ ճիշտարիէ սարաֆ, Պաղտատացի պր. Ալեքսանէ:

— Ռախըմ ալթըն օլուխ, ժամանակի զգեստ, շուրջառ, բուրլուռ, թեւնոց, մտնեսի Միքայէլ ազայի քեռն յիշատակ ի Մարմինա:

Երուսալէմի Ս. Աթոռէն դրկուած անօթք, 1828ին. Արծաթեայ սոկեզօծ խաչ, արծաթեայ փոքր տղանի, Ակիհամեւ խորանի զարդ, Զայնաքաղ շարտկան, տպուած Պոլիս, 1743ին, ի տպարանի Կարապետի որդի մահանի Աստուածատուրի:

Աւարտուելով նախկին Ս. Մինաս եկեղեցւոյ յիշատակարանները, կ'ուզեմ ճշգել գետնափոր մատրան վայրը, «որ գոյութիւն

ունէր, այժմու Ս. Մինոս եկեղեցւոյ հարաւային կողմը, Ապահներու համանուն եկեղեցիին կից:

Մինչեւ 1924, տակուին կը աւանուէին Առքերը կիսովին գետանախը մատուռին, որ միջակ մեծութեամբ սկզբան մըն էր, մէկ խարանով, և կը ներկայացնէր ոզբուի վիճակ մը:

Յիշեալ մատրան մուտքին մօս կը գտնուէին, հայ գերիներու տասնեակ մը հողէ շիրիմները, որոնք 1915ի համաշխարհային պատերազմին թրքական բանակէն Անդրկոստոց ձեռքը գերի ինկած և Գոհիրէ բերուելէ յետոյ, վախճանած և հստամփուտած էին:


Այս գերիներուն անիւնները 1926ին կ'ամփոփուին հասարակոց փոսի մը մէջ, Նոր Ս. Մինոս Մատրան արեմբը մընեան կողմը, զերեզմանատան պարիսպին մօսը: Իսկ հին Ս. Մինոս մատրան վայրը 1926ին կը փախանակուի խպահներու հետ, ինչպէս կը հաստատէ, Տէր Թորգոմ Արք. Գուշտիկոն, հետեւեալ առզերով.— Շաբթի պատրիարքարանին խնդրանով եւ Գանիրէի Թեմականին 28 յունի 1926ի նիստին սրուած ոռումամբ բառասուն մէր մեծութեամբ այս կտորը վերադարձնել ոռուեցաւ խպահներուն, ի փոխարկն սանալավ իրենց զերեզմանատունն մերինին կից նողաբաժին մը, վարսոն մէր բառկուսի առածութեամբ: (Տես Եգիպտասի Հայոց հին և արդի և կեղեցիները, էջ 33):


Այս նոր ստոցուած մօսը, եգիպտանայ բարերար կարուպեալ ազա Գոյզուստեանի Դամբարանին կից հարաւային կողմէն՝ այժմ՝ Պոլըքնան և Արտաքսան ընտանիքներու շիրիմներուն հազարման է:

Ա. Բ. Դ. Ի. Ս. Մ. Ի. Ն. Ա. Ա. Ե. Կ. Ե. Ց. Ի.

Գանիրէի հայոց հին գերեզմանատան հողամասին գրեթէ կեցրոնը, և 1828ին շինուած հոգետան հանդիպահանայեաց արեւելեան կողմը, կը բարձրանայ նորաշն Ս. Մինոս մատուռը, շինուած Գարրիէլ եպոն. Մարտացիի ուստ նորդութեան օրով, 1843ին, ժողովրդային հանգանակութեամբ և Պօղոս վարդապետ Պոլսեցիի նիւթական օժանդակութեամբ:

Յիշեալ եկեղեցականը, երեսան տարի արգիւնաւոր գործունութիւն ունեցած է Գանիրէի մէջ, ինչպէս ցայց կուտայ իր տապանագարը: 1840 Ապրիլ 10ին, կը ձեռնարկուի եկեղեցւոյ շինութեան, Պօղոս վարդապետի հսկողութեամբ և կ'աւարտի 1843 Փետր. ամսուն: Մինութեան համար ընդհանուր ծախք





Գանիրեկի Հոգետան Յիշատակարան արձանագրութիւնը



Կ'ԸՆԴ 75132 զրուշ, Համաձայն Պօղոս վարդապետի կողմէ պատրաստուած հաշուեատմարներուն:

Այս առթիւ կը վերացնուին հին գերեզմանատան լուսրջի պարփակները 12792 զրուշ ծախքով, Մինոս վրդ.ի ձեռամբ, ինչպէս նաև կը նորոգուին, եկեղեցւոյ բակին մէջ հանգչող վարդապետներու շիրիմները, 800 մէջիտի, արդեամբք Սահակ և Մինոս վարդապետաց:

Նոր Ս. Մինոս եկեղեցիին մայր գրան ճակատը, առ յիշաւակարանը կը կարգացուի.

ՃՆՈՐՎԻՒ ԵՒ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲ ՏԵԱՌՆ ԿԱՌՈՒՑԱԼ
ՏԱՅԱՐՍ ՄՐԲՈՅՆ ՄԻՆԱՍԱՑ ԱՐԴԵԱՄԲՔ ԵԳԻԳ-
ՏՈՍԻ ԲԱՐԵՊԱՏԾ ԺՈՂՈՎՐԴՈՑ ԵՒ ԶԵՌՆՏՈՒՈՒԹԵԱՄԲ
ՊՈՂՈՍ ԽՈՀԵՄԱՓԱՅԸ ՎԱՐԴԱՎԵՏԻ ՊՈՂՍԵՑԻՈՑ
ՅԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ԳԱԲՐԻԵԼԻ ՄՐԲԱՋԱՆ ԱՐՃԻ
ԵՊԻՄԿՈՊՈՍԻ ԵԳԻԳՏՈՍԻ, ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1843 ՓԵՏՐ. 14.

Մայր գրան ձախ կողմը, որմին մէջ կը գտնուի Ս. Մինոս Զօրավարին պատկերը, քանդակուած մարմարի վրայ, հետեւեալ յիշաւակարանով.—

«Յիւատակ Զաքարեան Գրիգոր հնենեցիի, 1862 — զործ Գալճա Յովսկիի» :

Ս. Առառածածութիւն եկեղեցիէն չորս տարի յետոյ կառուցուած այս աղօթավայրը կարելի է նկատել, անոր մէկ մանրանկարը, ըլլոյ՝ շատակագիծով՝ ըլլոյ շէնքին սնովը, Եկեղեցւոյ շէնքին երկայնութիւնն է 14 մէթր, իսկ լայնքը 7 մէթր, բարձրութիւնը 13 մէթր. Հիւախայրին կողմը կան երեք միջակ մնեութեամբ պատուհաններ երկաթեայ վանդակներով, նոյնը հարաւային կողմը, իսկ արեւմտեան կողմը երկու պատուհաններ՝ տաճարին դրան աջ և ձախ կողմները: Միայն խորանին ետեւի մասը ունի փոքր պահարան մը, ուր կը գտնուի մկրտութեան աւազանը: Իսկ կանանց վերնատուանը, որ տնցքով մը միացուծ է հոգետան շէնքին, և միակ անցքն է գէղի կոնանց վերնատուանը առաջնորդող:

Վերնատուանը, բացի արեւմտեան կողմի չորս պատուհաններէն, ունի հիւախայրին կողմին վրայ դուռ մը որ կը բացուի գէպի վերնատան պատշգամը: Կանանց վերնատան մասը կը հանգչի հօթը սիմներու վրայ, ինչպէս կը տեսնուի: Փոքր զանգակատուանը, հաստատուած է տանիքին հիւախայրին արեւելեան անկեսան վրայ:

Պազոս վարդապետի հաշուեառմարէն կ'արտագրեմ անուանացանկը այն նուիրատուներուն, որոնք նոր եկեղեցւոյ շինութեան տարիւ Նիւթապէս օժանդակոծ են հետեւեալ գումարներով.	
Մալկարացի թէլալ Սուտութ	6131 դրա.2
Լոտակներէն և հոգուրածինէն	5015 —
Մահաւեի Սղխազար ամիրայի յիշատակ	1000 —
Ֆրէնկ Յովհաննէս Ազա	1000 —
Արարկիրցի Դամբիննց Սաւեփանէն	1009 —
Մահաւեի Սղխազար Ամիրայի տշճը Մահաւեկէն	800 —
Պապա Յարութիւնին կատակը Սղխազար Ամիրայէն	500 —
Հէքիմ Պր. Սաւեփանին հօր Գէորգէն	200 —
Արարկիրցի Սոււրիկ Օգլու Մամատէն	100 —
Ապուչեղջի Գէնկէնց Կարապետէն	100 —
Էրզրումցի Գայզէնի Յակորէն	100 —
Պազաւացի Յարութիւնէն	100 —
Պոլսեցի Հիւսէյիննի Մկրէն	100 —
Կեսարացի Տօղրամանը Գրիգորէն	100 —
Ապրայեան Յակոր աղայէն	80 —
Մահաւեի Շահին Ազայէն	75 —
Տէմիրձի Մարկոսէն	75 —
	16485 —

Արդի Ա. Մինաս Եկեղեցիին նուիրուած անօթք.

— Զեռքի աշտանակ ուս գրութեամբ, — «Թիւատակ և զարդան Մկրտիչնանն, Ա. Մինաս Եկեղեցւոյ ի Դահիրէ, 1902».

— Պղնձեայ գանձանակ, հետեւեալ տաղերով. «Նուիրուած ծողովդրան կողմէն Ա. Մինաս մատրաւ և ազգային գերեզմանան, Դահիրէ».

— Ոսկեղօծ սրբառութ 25 տիրէմ հետեւեալ երկոթագիր արձանագրութեամբ. «Թիւատակ և Սրբառութ Տէմիրնի Միմոնի կողակցի Ա. Մինաս Եկեղեցւոյն».

— Պատկերաւոր սրբառութ կշիռ 25 տիրէմ, արձաթ ոսկեղօծ. — «Թիւատակ և Սրբառութ Յակոբի որդի Կարապետի Առպրլկեան 1865».

— Թափօրի խաչ 62 տիրէմ արձաթ և ոսկեղօծ, կը կարգացուի. «Եկմիրցիի տիկին Մաքրունի Ա. Դաբամանեան կը նուիրէ Մար-Մինայի Ա. Եկեղեցիին 1 Հոկտ. 1917ին»:

ՀՈՒԵՑՈՒԽՆ. — Կիրակոս Եպու.ի պաշտօնավարութեան շըրջանին, 1828ին, կը կառուցուի այս հոգեւուանը, մի յարկանի և երեք սենեակներէ բաղկացած, հին գերեզմանատան հարաւային-արեւմտեան անկիւնին վրայ, խպայներու Մար-Մինա Եկեղե-

ցիին սահմանակից։ Շինութեան ծախքը կը տրամադրեն եգիպտահայ գաղութին հին բարերարները, Ալեքսան և ՅԱԿՈԲ ԱՆԱՄԻՍԱՔԵԱՆ ԵՂԲԱՑՐՆԵՐԸ։

Շէնքին մէջ կը տեսնուի սո յիշատակարանը։—

«Ի վայելումն ազգիս հայոց ժինեցաւ նոզետունս, արդեամբ Ակնցի Միստեան մնա.ի Աստուածառուրի որդուց մնա.ի Ալեխանի եւ մնա.ի Յակոբ աղայի, ի յիշառակ ծնողաց եւ համարն ննջեցելոց ի բուին ՌՄՀՀ (1828):»

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒԽՆ.։ Խնչպէս տեսնուեցաւ, Գառիբէի հին և նոր Ա. Միստ մատուաներուն շրջափակէը, տարիներու ընթացքին, վերածուած էր հասարակաց գերեզմանատան։ Հետագայ տարիներուն ուղղակի եկեղեցին շուրջը անբռնարար նկատուելով, Գարրիբէ եպս. Մարտցիի խնդրունքով, փոխառությունումէտ Ալի փաշային կողմէ նուէր կը տրուի այդ վարի մասին կից գտնուող Գօմ-էլ-Արմէն բլրակոյտերէն մատառուպէս երկու ֆէտան տարածութեամբ հոզ, որուն նեօները (կուռածագիր) կառավարութիւնէն կը տրուի 1260 Հինգրի թուականին Զիլհիճէ ամսուան 12ին, Ա. Միստ եկեղեցին անուամբ 1865ին բլուրները կը հարթուին և կը վարձուին իբր բանջարանց մինչեւ 1882 թուականը։ 1883ին է որ կ'սկսին ննջեցեալիներ թողել, և այսօր, յիսնամեակ մը վերջ, պարապ տեղ շատ քիչ է։ Իսկ 1924ին կոռավարութիւնէն գնուած վերի մասին կից արեւելեան կողմը գտնուող բլրակոյտերու տեղը, շատ մը դժուարութիւններէ յետոյ գնուեցաւ 1283 ոսկի և 600 միլիէմի գումարով մը, 1604 քառ. մէթր տարածութեան համար, քառ. մէթրը 60 եգիպտական դոն.էն։ Այս գումարը կը հայթայթուի, գերեզմանատան այս նոր մասին համար, մաս մը ազգային սնտուակէն և մաս մըն ալ Ֆոււմ-էլ-Խալիկ թաղի գերեզմանատան սեփականութիւնը եղող տան վաճառումէն գոյացած գումարներով։ Հողակոյտերը հարթելու համար կը ծախսուի 5331 եղիպ. դան., իսկ շուրջի պարիսպներուն շինութեան՝ 270 ոսկի։ Այս կերպով Գառիբէի Հայոց գերեզմանատանը կը բազկանայ իրարու կից երեք մասերէ։— ՎԱՐԻ ԹԱՂ, ՎԵՐԻ ԹԱՂ, ՆՈՐ ԹԱՂ։ 1942ին կատարուեցաւ կրկին հին մասին պատերուն նորոգութիւնը և մաս մը հարթարումներ։

Ստորեւ կը նշանակենք վերոյիշեալ գերեզմաննոցին մէջ գտնուող տապանաքարերու արձանագրութիւնները, իրենց թւականի կարգով։

Եիրիմ ակնագործ մահաեսի Մարտիչի

Տէր Գրիգորեան կ. Պոլսեցւոյ

Յոյժ փշալից են կեռնք մարզոյ յաշխարհի

Եւ ընդունայն ամենայն մարդ նաևմ.....ի

Հաղիւ շրջի որպէս ի միտ պատկեր.....ի

Սակայն ի զուր եւ անօգուտ խռովիչ...

Քանզի երբէք նո ոչ գիտէ զոր կոնչէ

Թէ ում ումէք զայն ամենայն ժազավիչ

Զի ապրաժամ մանգոզ հառեալ օրհասի

Հնձէ զնա որպէս ծաղիկ ի դաշտի

Յայնժամ անցնին աւուրք իւր զերդ հասակի

Իջցէ մարմնին նորտ ի հող առանի,

Փոխեցաւ յայսաեայս ի հասակ 22 ամաց 1800։

Աստ հանգչի մահաեսի Մարտիրոս Մարգարեան

1809 Անգլ. 19.

Քերովիք Թէքիր զատէ որդի հաճի Պողասի

Եէնիրիմ Ստանպօլատ զատէմ մէջլատիմ

Թէքիր զատէ հաճի Պողաս փէտէրիմ

Պէն հագիր Քերովէ թիւնար կէլտիմ

Լօմրիւ խիւտա պու թիւրապտէ մուգատիր

Վաթանտան չըդըպ տօգուղ այ սէգինիմ

Ճիւտն եաշըմ եիրմի իսի վէֆաթիմ

Պէնի գըրար Միոր շէնիրի նո մըւրատ

Թառպիսլէր պուլմատը տէրտիմէ խմտատ

Էղլաթլարըմ հագդէ էմնիէմ օլսուն

Դարտաշըմ անլէրտէն թէսէլլի պուլսուն

Թաղըմը օգուեանտէն մաթլուպում բահմէթ

Հագ անի շագ իսէ տուրազի ճէննէթ

Թարիխի իսա 1810 Յունիսը 4։

Այս է տապան Ցակոր Սէլիմեան ծնեալ յեզիսոս, կնքեաց զամուրի կեանս իւր 35 ամաց ի Դանիք 8 Օգոստոս 1811 թուրին Քրիստոսի ։

Աստ հանգչի սարաֆ մահաեսի

Եղիազար ամիրայի դուստր Մարթա

Տաւատւ որ նորաբողբոջ հասակին

Փոխեցաւ ի Տէր ի թուրին ՌՄԿ (1811)։

Այս է տապան հանգստեան մահեսի Սղիազար
Ամիրայի ուղի Պետոս աղայի որ
Նորաբողբոջ հասակին փոխեաց ի Skr
Ի բուին ՌՄԿ (1811)։

Ա. Ա. Հ. Յ. Տ. Ա. Հ. Յ. Տ.

Մարիամ պարկեօս վարում զավելի
Տիկին մահեսի Սղիազարի
Ամիրայ կոչեալ մեծ իօխանի
Ծակնայ բաղաժէն՝ սեհեալ Սեպուհի
Ի վայելլազեղ ծագկեալ հասակի
Հասեալ ի վախենան աօխաւեհէս վախի
Որում զրացեալ Առաւածմ ամենի
Համզուցցէ ի լոյս յերկնից կարանի
Ի բուին ՌՄԿ (1811)։

Այս տապան հանգստեան
Պարոն Ստեփանի Սեղբոսեան
Որ է վաճառական Հայկազնեան
Մնեալ ի մայրաքաղաքին Պոլիս
Եւ անեալ բարի վարուք
Հանդեսալ ի Տէր յԵղիպտոս քաղաքի
Ցամի Տեսան 1813 ի Մայիսի 20.
ՌՄԿ

Այս է տապան հանգստեան Սէմիթնեան Հապիա պէյի, դուստրը
Զիպայի որ հանգեալ ի Տէր 18 Նոյ. — — — 27

ՏԱՊԱՆ ԿԱՐԱԳԵՏ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Ու գժնդակ մոհու սրաբերան
Զինույնելով զիս հնձեցիր տարածամ
Զկարապետ հայ ազնէիցս սեփական
Զգեռափթիթ պետս վարդիս եգիպտական
կայծակն 1822

Տապան Ցովնաննես աղայի Եւ ԲԵՐ. իւրոյ Հռիփսիմա
Խաչատուրեան 1822 Մարտ 5։

Այս է տապան Խակիւտարցի թաշնի Մըկրի մօքն
Մարիամ խաթունի, որ հանգեալ բարի մահուամբ
ի Տէր 1822 Մայիս 14։

Յովսենիայ Տէր Աղամեան Տիզրանտիկերտցւոյ
 Սպառեցան որպէս ծոխ աւուրը իմ ոսկերը
 իմ որպէս խաւիր զատացան
 Այնինչ ելեալ ի ճայրենեաց
 Եկի ճասի այս քաղաքը
 Ի շնչել գօղ եւ շաճիլ եւս
 Զարդիւնս կենաց ասրաբնակ
 Բարձ բախտան իմ կուրութեան
 Որ զարար զիս արժանի
 Կաստաբելով զֆափիար սրախս
 Դառնալ յիմ տուն ճայրենի
 Զի վազ ընդ փոյթ ճասեալ տան
 Փողացաւ ինչ ախտ անքոյտ
 Թառամելոյց զզեզ կենացս
 Բերելով ինձ մահուան զզոյժ
 Փոխեցայ յաստեացս ի տիս քառասուն
 Եւ զեց ամաց յոմի տեսուն
 1823ի Յուլիս 12ին:

Այս է տապան հանգատեան
 Կեսարիոյ Էֆգէրէ գիւղէն
 Թուլխատարեան Լորսապետի որ հանգեաւ.
 յամի 1823 :

Ըստ զարձուածոյ յայսմ աշխարհի
 Կանչ խոտացեալ յօդս երկրի
 Ուր և Հրաւէր մահուանս տոի
 Ննջի հանգիստ ի տապանիս,
 Հեղ Յովհաննէս Բիւզանդացիս,
 Աիրուն որդեակ բարեպաշտի
 Ալաճանի գեր հռչակեալ
 Գետրոս անուն Սարկաւագի
 Որ ի ծաղկեալ տիս հասակի
 Բարի վարուք առ Տէր փոխի
 Ընդ գեր տողացդ զայս գիր փորեալ
 Տայցէ ասել Տէր ոզորմի,
 Յամի Տեսան 1824 Սեպտ. 26 :

Այս է տապան հանգատեան,
 Համեստ վորուք Տիկին Գովանի
 Թերեզինայ բարեպաշտուհի
 Իւր ամուսին Ազնուականի

Առառութ Թիաշիթ յարգոյ պարսնի
Որ ի ծաղկեալ իւր հասակի
Փոխեալ առ Տէր և եղաւ յայս շիրմի,
Որք ընթեռնուք զգիր տապանի
Մի զանց առնէք ասել զողորմի
Ի թուին Հայոց ՌՄՀԶ
Սեպտեմբեր 4ին :

Այս է տապան հանգստեան Կեսարացի բնւեռազործ Դանիէլի
Որդոյ Խաչեր աղայի ոք հանգեաւ ՌՄՀԶ Փետր. 15ին:

Տապան հանգստեան մարմսոյ ազնիւ
Սարաֆ մահտեսի Եղիազարի
Բարեհամբաւեալ մնծ ամիրայի
Տեղեալ Ակնցի որդի Պետրոսի
Կացեալ յայս քաղաք պատռով իշխանի
Ցամս երեսուն ի մոխ վիճակի,
Հասեալ ի վախճան զզմամբ պատրաստի,
Ի հաղորդութիւն կենաց թոշակի
Չընադ ծօնեալ իւր ճոզոյն պաշար
Զմասն ընչիցն կտակս արար
Սրբութեանց տեղեաց եւ եկեղեցեաց
Առատ նուիրօք գտաւ բարերար
Զիհւանձանց նաեւ դպրասուն
Նորայն կտակաւ նոր շինել ետուն
Ապա ողբրմիս տալ միշտ է արժան
Անմոռաց յիշմամբ առն զենազան
Ի թիւ Տեառն 1827 Դեկտ. 9:

Եղեալ կայ աստ ի պահեստի
Դի մահտեսի Առջատուրի երէց
Որդի Տէր Գալստի
Որ էր տեղեալ Վան քաղաքի
Աստ ի գիպեալ ախտ ցաւալի
Եւ ոչ օգտեալ գեղ բժիշկի
Ի վայելուչ տիս հասակի
Բարի մահուամբ առ Տէր փոխի
Ի թուին Հայոց ՌՄՀԶ 1828 Սեպտ. ԺԴին :

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Հոփիսիմէ Արալանեան, կողակից մահեսի
Կարապետ Տիգրանակերտցւոյ
1830 Յունիս 14 :


Այս է առապան հանգատեան Կեսարացի Խալֆայեան
Ստեփան ազայի որդի Միքայէլին,
որ հանգեաւ ՌՄՁ 1831 Ապրիլ 6:

Այս է ետապան Կեսարացի Խալֆայեան սարբաժ մահանի
Սարգսի դուստր Մըրուճւոյն, որ հանգեաւ ՌՄՁ 1831:

Մեծազօր Մուհամետ Ալի Փաշայի
Նախկին քիլէրնի պաշի Արարակիրցի
Պարոն Մամասին, որ բազում օրհնութիւնս
Առնէր իւր ազգականաց.
Համշիրակաց և ազգի կարօտելոց
Խակ ինքն առանց ամուսնութեան,
Բայց համեստ վարուք լի աւուրբաք
Հանգեաւ ի շիրմին թողեալ
Փախանակ իւր քեռորդին երկրորդ
Քիլէրնի պաշի Յովհաննէս ազտ
Մերձաւոր, յամին Տեսան 1831 Յուլիս 13:


ԱՅՍ է ՏԱՊԱՆ ԿԵՍԱՐԱՑԻ ԽԱԼՖԱՅԵԱՆ ՍՏԵՓԱՆ
ԱՂԱՅԻ ՈՐԴԻ ԿԱՐԱՊԵՏԻՆ, ՈՐ ՀԱՆԳԵԱԻ
Ի ՌՄՁԱԼ 1832 ՍԵՊՏ. 14ԻՆ.

Մինչ հրճուէի ևս յաշխարհի
Աւուրք աւստաք յաջող բախտի
Պաշարնաց զիս ախտ ցաւագին
Որ առպալեաց զիս յայս անդի
Յովհակիմս որ մահանի
Որդի գոլով իւր Սարգըսի
Բնիկ երկիր իմ Բիւղանդիսն
Յորմէ եղեալ վարանդի
Զեւ եւս եղեալ զչափ հասակի
Երեանամեայ ժամանակի
Հաս հրամանի Տեսան Արարշին
Եհաս վախճան իմ ցաւալի
Որք ընթեռնուք զգիր տապանի
Հայցեմ սիրով տալ զողորմի
Զի յահաւորն մեծ աղէտին
Արժանաւորք եկայք յանի
1832 Մեպա 16:



Նորաքեն Ս. Մինաս Մատուռան մուտքը

Նոր Ս. Մինաս Նկեղեցւոյ կանանց Վերնաշտան արտաքին տեսքը



Հին Ա. Մինաս Նկեղեցիին կից Ճողետունը

Այս է տապան հանգստեան Եւդոկիացի Սարաֆ պատի
Դեւորզին որ հանգեաւ ի Քրիստո 1832 Յունվ . 30:

**ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ ԵՒԹՈԿԻԱՑԻ ԲԱՐԵՎԱՇՏ
ԸՆՆԻԿԻ ՈՐԴԻՈՅՑՆ, ՈՐ ՀԱՆԳԵԱՆ Ի ՔՐԻՍՏՈՍ
1832 ՅՈՒՆՎԱՐ 30.**

Ի՞նտիր տոհմէ համեստ Տիկին
Վանցի ազա Կարապետին
Որպէս ծաղիկ գարնանային
Զքեզ հնձեաց մանգաղն մանին
Դու պէկզատէ յարմարադին
Անուն տոկիր յաւազանին
Խակ այս նժդեն խժդժանին
Ոչ ոք ծանեաւ ըստ արժանին
Եւս առաւել ցաւ հայրենին
Միրա քո մաշեց խանգաղագին
Վասն այն ցաւին և ողորմին
Որք հայրենեաց սիրով վառուին,
Վարքացաւ ի կենաց 1833 Ապրիլ 1.

Այս է տապան հանգստեան Խասդիւդցի Ալանանեան
Ժիրացու Պետրոսի որդի Սարգամ Յակոբ աղային
որ եր հասակաւ 52 ամաց, որ հանգեաւ ի Տէր
ՌՄՁԲ - 1833 մայիս 15:

**ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԿՈՍԱՐԻՈՏ ՄՈՒՆԱՍՍԱՆՑԻ ՄԱՀՅԵՍԻ
ՍԱՀԱԿԻ ԿՈՂԱԿԻՑ ԱՆՆԱ ԻԱՖՈՒՆԻՆ
ՈՐ ՀԱՆԳԵԱՆ ՌՄՁԲ - 1833ԻՆ ՀՈԿՅ. 27:**

Աստ հանգչի Օրիորդ Վարդենի
Շիրիմս այս անձուկ հողախիշտ տապան,
Տեղի պահեստի մարմար յարգական
Գերանոչակեալ բժշկապետի
Մեծ իշխողի դքսին Եղիպտոսի
Խաղաճայ Ճիօվանի ոռոն պատուական
Ի յԵւդոկիոյ աստ պանդխտական
Գթառատ բարուք էր յոյժ սիրելի
Եւ ամէնեցուն միշտ հանոյական
Բարեսիրտ գոլով առ ամենեսեան

Հասանէր ի նպաստ ոգնականութեան,
Որով ըստոցեալ զանուն գովութեան,
Մինչեւ ի հասակ տմաց ծերութեան
Ի ժամ վախճանի Տէր պատրաստավան
Հաւատավ անբիծ յուսով հիմնական
Զերմագին սիրով լինի որժանի
Վերջին թոշակի հոգւոյ փրկութեան
Յամի Տեսան 1833 Յաւնվարի 22:

Այս և տապան Կեսարայի և ալֆայի սարրած մահեսի
Սարգի դուստր Մերունի, որ նանցեաւ ի 8kr
ՌԻՄԶԲ - 1833 սեպ. 4ին:

Եերաստացի Ստեփան պէյի որդի, Յօնան էֆէնտին. 1826—1835:


Աստ հանգչի Յուստինն Տիկնոջ... Երուսաղէմացի
Պուստր Յովհաննէսի, 1836 մարտ 13:

Աստ նանցչի Գաբրիել աղա Ռեկիզեան Կ. Պոլսեցի
Վախնանած 1837 մարտ 20:


Զըմբշէգէկիլի հաճի Գրիգոր զատէ զարպհանէ
սարրաժ պաշխոի, Համբարձում ազանն զէվճէսի,
Ստանապոլու չըգըզը Աննա զզը, Թաղուհի տուտու-
նուն բուհի,

Ան ֆէլէք նէ զուլում էթտինքի ճիւմլէ ճիհան ազլատի
Կէօկտէ մէլէք հուրի զէման, եէրոէ ինսան ազլատը,
Բուհի հագլա ամէն եօքտուր պիզիմ ինքիարըմըզ
Թաղէ զալիմէ զաստ էթտին, նիչէ պին ճան ազլատը
Եիկիրմի պիր եսուշնատ պաշտա պինի վէրէմէյլէտի,
Զատէ սազ օլտի թաղիպլէր պէլքի

Լոգման ազլէտի ֆէնիմ էտին
Նազիք վիճաւառում գալար զուլումէթ իչինտէ
Սանքի գալպիմի օգուեան, եարտան ազլատի
Խնամ օլմազըմըշ ճիհանտէ
Ճիւսնէ էօմրէ տէօվլէթէ
Պէն կիւլիւն սօլմատընտան
Ճէփ կիւլ կիւլուտան ազլատը.
Տիլէ եկէր աղըլ իսէն
Թէֆէքիւր էյլէ պէնի, կիւն օլտ սէնտէ
Կիւլէսին զիրա զէման ազլատը



Յանձնիկ առ սպառաւ կ գովարդակ առ սպառաւ



Ա. Ասուածակի եկեղեցի հիւսիսային պատ և ձախ առվարձն:

Եճէլին թորգ ու զէմանի, մէքեռնի մալիւմ տէկիլ,
Մէջլուսում խթամազու իքէն Մըսըր բանան աղլէտի
Նիղամը պիր ֆաթինա տիր սէնտէ սադըն
Ճանա բանմէթ իլէ եռուրէրիմ կէօրէնլեր ի ման աղլատը,
Ֆէ թարիխի միլտու հազրէթի իստ 1817 մահի

1838 շաբաթ 4:

Դամբարան Գաբրիէլ աղայի Խաչերեան Կ. Պոլսեցի
1838 մարտ 12:

Այս է տոսուն հանգստեան Ակնցի Առաքելի դատերն
մանեսի Զմրութ բարեպաշտնոյն, որ հանգեաւ
ի Տէր վասն ցաւօք տղարերութեան ի քամն
և հինգ ամաց. ի թուին ՌՄՀ 2Թ 1840 մայիս 17:

Շ Ի Բ Ի Մ

Համբարձում աղայի Գրիգորեայ Զմէկածագւոյ
Սարրան պահի Մէմմէս Ալի փառայի.
1840 Ապրիլ 8:

Ակնցի Ակերսան աղա Միսաքեանի մայրը վախճանած 1841
Օգոստ. 8ին:

Այս է տապան նանգստեան ձոռնեան բժիշկ Ստեփանի
Կողակից Բնիմակ Տուտուին, որ նանգեաւ ի Քրիստո
Որ ընթերցի ասացէ Տէր լուսաւորեա զիոգի սորին

1841 Օգոստ. 13:

Այս թող լցին ակունք ի մի ցող
Նիմել, անձրեւել շիրիմին ի հող
Յովհաննէս աղա քիլէրնի պաշի
Անգամագինտին եղերել զփողն
Խոճ ի խոր խոցելոյ դէգ մահուան անգութ
Զքեզ տարաժամ ճմէկով ի կութ
Ուր այն դառնութեան և մահազայրոյցի
Ետ ինձ նկարել ի շիրմիդ անքոյթ
Քոյդ ազնուառ թեան պահան ջետց յինէն
Զպետ ազգայնոյդ նետ առեւալ նետէն
Ես մինչ զայն տայի զայս քոյ գրչիս
Աւազ ձառքեաց քեզ ժանիք մահազեն
Դու էիր սերունդ Ստեփան դպրի
Այդ Արաբկերցւոյ նշանաւորի

Լըեր զնայրենիս զերթ Յուկորն արի
Դիմետ առ Լարան Մամա քո քեռի
Առ նմա եղեր աէր գերդաստանի
Հայր ուստեր և դասեր պաշտպան օտարի
Մինչ ի նոյն զինչ մնաց եկտ
Խմախ ցինքն լոց վախառքեաց յետ ժամանակի
Կեռնքն փախեցաւ յամի Տեառն 1841 Յուլիս 30:

Շ Ի Բ Ի Մ

Տիրունի տիկնոջ եւ կողակից մահասի Կարապետի
Առաքելեան Տիգրանակերպւոյ.
Յօղ զաշաց նանգնչեցաք ի յատակ տապանի
Ճշաբդ խցին վետակ անշինչ գոյդ յաղեւ օրհասի
Զեր զտունկ բարունակ գեղատեսիլ դաշի
Տարածամ խոպ նակեաց մանգաղեն արօսի
Կրօսապինդ ի յազուրդ իւր ժամեաց ամենի
Զենք մահ գրաւեաց յայս տապան ցուրտ օիրմի
Վեճի զանիւն ոսկերաց պատառեն մարմարի
Դամբ յանկեղծ յիշառակ Սուրբ Ինզ անդերի
Կիմիալ զկեանս իւր ի տես հասն եւ ուր տմաց
Տեառն 1842 Յունիս 1:

Դ Ա Մ Բ Ա Բ Ա Ն

Համեստապիսյլ տիկնոջ Ստեփան պէյի Անբաստացւոյ.
Աւսւրք իմ որոգէս հովանի անցան
Կեռանք մահացու են իբր ստուեր երամի
Որ այսօր է և յերեկոյն կորընչի
Այլ եթէ մարդ գնաց ուղեւ աշխարհի
Ժառանգեցէ անզագտ զերկինս յաւսուլի
Քանզի անդարձ կնքեաց վախճան հօր որդի
Թէ ուր ես իմ անդ պաշտօնեաս եղէք
Հրաւիրեցայ ի կենաց. յամի Տեառն
1843ի Յունիսի 18ին:

Դ Ա Մ Բ Ա Բ Ա Ն

Մարիամ երեխամեայ, դեռափիտ դասեր ակնազոր
Մովսէս աղայի Արայնքեան Կ. Պոլսեցւոյ.
յամի Տեառն 1844 Յուլիս 30:

Այս է տապան նանգատեան իւրիւնի Անկմ օղլու
լուսամոզի կմիրգկին, որ նանցեաւ ի Տէր
1847 Յունվար 31:

Արտեկիրցի Պօղոս Կարապետեանի որդի, Կարապետ
կոչի, ծնեալ Գանիրէ Օգոստոս 3ին, վախճանեալ
9 Օգոստոս 1848 թուոյն:

Հիվանեան ներիմ Ստեփանի կինը Թէմբէն նանցեաւ
19 Օգոստոս 1848:

Յակոր աղոս Միսաքեանի քոյրը, մահաեսի Սուլթան
Խաթուն, մեռու 28 Օգոստ. 1848ին:

Վանցի Կարապետ աղա Գալուստեանի աղջիկը
4 տարեկան, նանցեաւ 12 Դեկտ. 1848:

Շ Ի Ր Ի Մ

Մահաեսի Յովհաննէս Երուսաղիմացւոյ
Մարգոյ որպէս խոռոյ ևն աւուրք իւր
Որպէս ծաղիկ վայրի այնպէս ծաղիկ
Խոռոյ նման և կեանք մարգոյ յաշխարհի
Որ այսօր և վաղիւ ի հնոց արկանի
Զարիք, բարիք նոր ինկաւ Տեռուն առաջի
Եւ ըստ գործոցն զվարքն իւր ընտանի:
Յամի Տեռուն 1844 Սեպտ. 19:

Այս է տապան նանցատեան
Ախուսացի Կոստանեան Մեծատուր աղայի
Որ եր Սարան յնգիստոս մեծազօր սերասկէր
Փառայի որ նանցեաւ ի Տէր երիտասարդական
Հասակի, որ մեռելոց Վարդավառի բիւ Փրկչի
1846 Յուլիս 13:

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Աղքասէր Դիւցազն Ալեքսան Պայտադիսի Եղիազարեան, (*)
Սեղանաւորապետի Մուհամետ Ալի Առաջին փոխար-
քայի որ յԵղիպտոս:

(*) Ոչ քէ Եղիազարեան, այլ Ակնցի Եղիազար Ա-
միրայի Տեռնօր Աստուածառուր Միսաքեան Ամիրայի որ-
դի Ալեքսան Միսաքեան:

Աղքան այսօր զվեհապաննեն Ալեքսան
Օտար ազգիք և համազգիք ամենայն
Որբք և այրիք զարտար հեղան, առատարար,
Զի կորուսին զիւրանց անդոյդ բարերարն
Որ բարբագեալ ի սէր ազգին սիրավառ
Զանէր առաս զպերճութիւն իւր պայծառ,
Եւ փոխարէն զործոց իւրաց դիւցազանց:
Ազամանդեայ կրէր նըշան զեղապանն
Այլ ախատցեալ նորին ցաւօք յեղակարծ
Զուր նն ընդ վայր զեղք և զարմանք բժշկոց
Հատիպուեցաւ զնալ փութով յնւրապէ
Զի անդանոր զառողջութիւն իւր զացէ
Սակայն հոսեալ անդուրձ վճռոյն օրհասի
Զկենացն զթել կարէ մկրտան Ատրապի.
Շերեն անտի մորմին նորա ողբալի
Եւ ամփափի աստ զեղուչէն ի Շիրմի
Հնկալ յաւերժ զայր յիշատակ բարեղպեաց
Ոգի ազնիւ ի սիրոյ քոց ազգակցաց
Կնքեաց զկենանսն ի հասակի 48 ամաց
1848 Մայիս 5:

Աստ հանգչի

Կարապետ Արտաճեան ծննեալ 1849 Դեկտ. 29,
Քեռորդին Ազգ. Սումանագրութեան հիմնադիր Տոքի.
Ն. Ռուսինեանի:

Երանի մեռելոցն որք ի Տէր հանգչին:

Գրլընը Յակոբ Մելենիեան, ծնաւ 1798 Փետր. 18ին,
մեռաւ 1850 Նոյեմբեր 21ին:

Խասդիւղի ունեի հանգուցեալ պարոն Մարտիրոսի
դուստր և սսկերիչ հանգուցեալ մահաեսի Սղիայի
կողակից մահաեսի թէմպէ խաթունին, որ հանգ-
եաւ ի Թրիստոս ի թուին Փրկչին 1850 Մեպտ 16.

Այս և տապան հանգստես՝ լուսանոզի մահեսի Անըմա-
նին եւ որդւոյ մահեսի Յակոբին, որ և դուստր
Պոլսեցի դերձակ Ալեքսան եւ կողակից Պոլ-
սեցի դերձակ մահես Մարտիրոսին, որ
հանգեաւ ի Տէր 1850 Մեպտ. 3:

Այս է տապան հանգստեան Պալսեցի ոսկերիչ մահմանի
Սաւելիանի դուռատր և կողովկից մնար. Թագւար
ակնազորքի Նեկտար տաւառին որ հանգեաւ
ի Թրիստոս Մայիս 16, ի թուին Փրկչին 1850.

Դամբարան Skr Գալուս բանանայ Վանեցւոյ
Ցարփոյն մի լամպար լուսատու
Նողօղեալ զամօք այս այր նոզեւոր,
Ի Վանայ ծագեալ անունդ սիրաւոր,
Skr Գալուս ընտիր հանանայ օնորնաւոր
Նոյրոյս կըսակէ արկի բանաւոր
Ռեռուկ զնդակաւն անուամբ ապաւոր
Պանկ բարեաց ալ համեմաւոր
Հատու եւ միջնորդ յոյժ զգօնաւոր
Եխն բարձրութեան արի սպասաւոր
Լրումն պատաման ի Թրիստոս պատակաւոր
Առոյն հասակաւ ն... եկ..... ւոր
Փառս պի..... մա..... ւոր
Ու գտար ս..... կը.... նեռաւոր
Կարօսով սրի զերտ կալանաւոր
Ասեն վ..... ահաւոր
Զայն խաղաղ սգաւոր
Ով նայր իմ գ....., վ..... ի..... աւազաւոր
Դու ճովելոյս փառաւոր
Դու նեցուկ սիրս իմ ա ... ւոր
Դու զնծութեամբ զանձ պան անցաւոր
Դու պատնառ կենաց ... գ... մ.. սի.. գեղաւոր
Են կոկիծ ու կոծ սուզ աղեաւաւոր
Ընդ խնդրեն ի ... ն ... ս ... ուղոյք մենաւոր
Աւաղամի ի տես այս անբուժանաւոր
Աւաղ կորուսեանս որ անզրաւոր
Զի արդ զիս կարօս տեսիլեանդ առբաւոր
Թողեալ դիմեցիր առ նայրն երկնաւոր
Յամի Տեառն 1850 Յունիարի 20:

ԵԱՆՅԹ. — Այս տապանարարը այժմ կը բարդանայ միեր կտոր-
ներէ եւ բոլորովին ամընթեռնի է :

Դամբարան մահմանի Յակոր աղայի Յովոէփեան
Տիգրանակերտցւոյ Անդանաւարապետի Ճիշտարիչէի

Աւուրք իմ որոքէս հայտնի անցին և եռ որոքէս խռո
յամաքեցոյ
Ի պատերազմունք գիւրտառուն աշխարհի իմ անցոյթ,
Զբողէի խնդութեամբ զի մէ իքէ լեաց անփոյթ
Բայց աւազ եղ ընդ իւր ժամանեալ Ասրավայի
Զան իւրամ Արարչիս, զիս մահաբթ մկրտափ,
Զանիւն իմ ոսկերաց ամփոփեաց յայտ տապան
Մինչ յաւէրժ ի հրճուիլ յաւասոյի անխարսն
Եւ զարդիս, ձանօթք իմ շուրջ պատեայ յամբանոն
Տօղեցէք զարդառուն ձեր յաշաց յանխնայ
Աւ առաւք զըներդիրի ընդ սիս փառ կենցաղոյն
Այլ միշտ կայ հաստատուն ի վերին յանեղն յորս,
Վրիպեցայ ի կենաց զայ շնչեալ յաշխարհի
Ամս քառասուն և եօթն յամի Տեսան 1851
ի Նոյեմբերի 17:

Հոխիսիմա Ասլանեան, մօր մանեսի
Կարապիսի Տիգրանակեցուոյ.
Մինչ զաւ անջանի ծափս կանցաղոյս
· · · · · անջանի ի բել · · · ի որ
Այրուն մանկունի զուարը ի դեմ
Զինես կացին պարսպաւոր
Փոյր կասեցաւ իմ խրախնան
Էնդ փոյր րսես իմ կիրառ
Անդարձ օր տաս վերջին մանու
Ի նակատիս ան · · · նոր
Թերբ յուսացի դեռ բոլըոջ
Իմ ուղիկուս, յարաւեւեալ
· · · · · նասանի օրմիս տուրց
Ալլբան կոծեն զիմ զիորուս
Մնած 1777 վախնանա 1854:

Արիք մեռեալք եկն ի գոտառառան
Ավ անգութ աշխարհ ներքոյ ձիւնալին
Եղոցեցիր ի ման զանձն իմ եղինելի
Ես ոսկերիչ Կարտապեսս որդի սիրելի
Եմ Պալսեցի գերձակ պարսն Եղիոյի
Քոզի զնայրիկս իմ աւփոկան
Եզիպտոս եկի ուր մարի զիս ման
Քառասուն ամաց հասակի

Ո՛ւ կորօսով ելի ի կենաց աստի
Կարօտութիւնս անցնի զի զՏէր երկնի
Այս տապանով որք ընթերցի
Յուսում սիրելեացդ առէք հայր մերով մը
Վախճ. 1851 Յունս 22:

Պոլսեցի Սատեհեար Տիրացու Խնովէ
հանգեաւ 1852 Նոյին. 17:

Այս է տապան հանգստեան Կոսամիդուպչուցի
Պողոսի որդի մխայլընի ծակորին որ հանգեաւ
Ի Տէր 25 ամաց, յամի Տեառն 1852 Փետ. 7ին:

Պոլսեցի տիրացու Ստեփան վարժապետ հանգեաւ 1853:

Ակեցի Սարաֆ պաշը Ստեփան աղան հանգեաւ 15 Դեկտ 1853:

Այս է տապան Պոլսեցի բարեկրօն Պօղոս ծայրապոյն
վարդապետի, որ յետ աշխատասիրելոյ ըստ պատ-
շանի կրօնաւորութեան իրրեւ ամս երեսուն
յազգային եկեղեցին որ յԵղիպառոս փոխեցու
յանմանական վիճակ մերին, ի հասակի եռ-
թանոսուն և երկու ամաց. 1853 Օգոստ 12:

Առաքինազան տիկնոջ զատեր Պետրոս աղայի
Սաքայնոն, կողակցի ակնագործ Մովսէսի
Արայնընեան կ. Պոլսեցւոյ, երեսուն և երկու.
Տարի աշխատհիս վրայ կենալէն ետքը, կեանքն
մահուան հետ փոխեցի. 1853 Հոկտ. 8

Այս է տապան հանգստեան Վարդուհի
Տիկնոջ, կողակցի Երուսաղէմացի
Թաշճի Յովսէփի, որ հանգեաւ ի Տէր
ի հասակի 43 ամաց ի թուին Փրկչին
1854 Դեկտ. 25:

Այս է տապան հանգստեան Ակնցի
Կաստապետն մահաեսի Յովսէնի որդի
Յարութիւն, որ հանգեաւ ի Տէր ի
Քրիստոս, 60 ամաց, 1855 Մարտ 7ին:

Անա այս է տապան նանգատեան, միաւ-
թուրդ Պետրոսի որդի Մանրզորեան
յեւաբկիցւոյ, ոՀանին Նանին
Կոչեալ ի բարբառ տանկական
Ի բուին Գրեկին 1855 Մարտ 17:

Կեսարացի սուրած Գառլֆայեան Սուրբիս աղու
Հանգեռու 26 Գեկա 1855:

Գառբրիէլ բարբաւնի՛ հասպէշ կարդառուոր
ի հայոց տակուլ զիմ կարգ հոգեւոր,
Ծիրու ինչ Սաղիմեան ու խարին կարեւոր
Մինչ յԵթօվապիս զըստայ ուղեւոր,
ի Առառածեան զնոսյն ուուր զաղակառոր
Կարեցայ ընդ մէջ և կամ առա ի խոր.
Եւ հոգիս չուեաց յաւիտենին հօր
Մ' տայր Տո՛ր, լինել, առ քեզ մերձաւոր.
Ի 1855 Մայիս 30 ի 42 յամս հասակի:

Դ Ա Մ Բ Ա Ա Ր Ա Ն

Համեսունի Լուսիա ումպարկայ սիկնոց
Պարոն Բարսեղի Հանինեան.
Անաւասիկ ես օրինակ ածխարնի
Սիրուն որդեակի կ'երազեմ ես ձեզի
Այս ածխարնի փառքին բնաւ չի փառիք
Այլ մեղերէն որչափ կրնաք նեռացէք
Քանզի այս և մանկանացուին վախնանը
Ասկէ եսնի ալ Դառն Աստուծոյ Արեանը
Ու ամեն մարդ քէ մեղաւոր իւր պատիճը
Եւ քէ արդար անոււեա կառնու իւր վարձը
Վնուցի զիեանս ի մի նասակի 48 ամաց
Ի 1855 Յունիւրի 13ին.

Պոլսեցի Յովհաննէս աղու բժիշկն,
Հանգեռու 1855 Օդոսոսս 10, 84 ամաց.

Դ Ա Մ Բ Ա Ա Ր Ա Ն

Համեսունի Փոլսնի սիկնոց ոսկերիչ
Պարոն Մկրտիչի Skr Դրիզորի և. Պոլսեցւոյ

Մարդ եւ նմանեայ եւ աւուրց
Նոր որպէս նովանի անձին փառօք
Մեծուրեան սին կենցաղաց վաղանցուկ
Եւ սնօսի ունախուրիւն անանցնուրեանց
Անհնայն ինչ ողբալի, որպէս եւ ես մինչ
Կարծեի յաւես բերկրիլ յաջսարնի
Եղ և սակայն արտասուել զո՞ն մանացոյց դառնախսի
Լրեցայ ի կենցաց կեցեալ յաջսարնի
Անս երեսուն եւ նինդ յամի Տեառն
1855 Յունիս 1:

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Եղիսաբէթ դասեր ոսկերիչ պարոն Մկրտչի
Տէր Գրիգորիան կ. Պոլսեցւոյ, Հանգեռու քառն
Եւ մի ամսուոյ 1856 Մայիս 21.

Շ Ի Բ Ի Մ

Մայրակենցաղ Յուստիանէ տիկնոշ մանեսի
Յովնաննիս Երուսաղիմացւոյ,
Մերձեցաւ անձն իմ ի նող Տէր կեց զիս ընդ բանի նում
Զիմ ինչ բնաւ ամեննւին այլ կատարած մանացուի
Նա մանաւանդ ի նող դառնալ ըստ նրամանի տէրունի,
Ցանկեալ նասեալ առ իս օրհաս վնորդն անդարձի
Իչի ի նող բողեալ զարքիս անմիտրար տրամալի
Յամի Տեառն 1856 Մայիս 17.

Արարկիրցի Պօղոս Կարապետեանի, որդի անուամբ
Յակոբ կոչի
Նմեալ ի Դահիրէ 1854 վնարեաց կեանս 1857 ամի:

Ով անմեղ գառն
Ով Պետրոսիկ
Ո՞ւ դու Մեծուրց փոքրիկ մանկիկ
Դու Մովսէսի Արայճընանի զաւակ
Թռար ի տուն մահոււան
Ամաց չորից իմ որդեսոկ
Սրբ մանն զքեղ խոցեց արագ
1857 Մեսու. 7:

Արարկիրցի սարտաֆ թօփալ Մարտիրոս,
Հանգեռու կ. ամաց 27 Փետր. 1857:

Կառաւացի Ալմերեան Յակոբ տղար,
հանգեաւ ի Գ ամաց 26 Նոյեմ. 1857.

Պոլսեցի բժիշկ Մելքոն,
Հանգեաւ իրը կ. ամաց 28 Նոյեմ. 1858.

Այս է տապան հանգատեան Ալեքի Արթուչեղ զիւղեն,
հանգուցեալ Ամօն աղա Ամօնեան,
հանգեաւ յնիւպտու, ի բռին Փրկչի 1858.

Աքրլէմեցի լուսաւոր Արքահամ, հանգեաւ 1858.

Քարարան Յակոբոյ Ակադեյ Միասքեան Ակնեցւոյ,
Ար է որդի Մեծատուր Մերայոյ,
Քեռարդի մահանեսի Խղիազտր ամիրայի,
Եւ սեղանապես Սդիակատկան Փոխ-Արքայի.
Վ. Ն. Դ-ի 55 ամաց.

Մինչ ի վիճակ յաջող բախտիս ես զստան
Պերճանայի ի բարձր պատւոյ ի զան
Յայլակարձուց զիջու փուռաց ջան
Ասցին առուրք իրեն ըստուեր մըշտառան
Եւ հուսկ ուրեմն, յաւշիկ ախտիս յետի պան
Զիս պաշտորնեալ գնաւարակաց մեռայց ման,
Առառած բարձրեալ ննջեցելոց կետնք անման,
Ո՛ առյոր աւո՞զ մահուան տոիթ զալ ի ճան
Զքեզ ունելոյ ինձ միայնակ վերջին ջան
1858 Յունիուր 24.

Պոլսեցի Բիկեան Դրիգոր աղան
հանգեաւ իբր Խն ամաց 3 Ապրիլ 1859.

Այս է տապան հանգատեան
Տէր Կարապետ Քահանայի կողակից մահա. Թագուհուոյ
որ է դուռար էմիրզեանի,
Հանգեաւ 1859 Մարտ 1, իրը Խն ամաց:

Աս հանգչի Տիկին Խւլաբեր Պուտախ Պուտախեան
Վանեցի, ճնեալ ի Վ.ան 1859. հանգեաւ,
[նոյն տապանաբարին վրայ]
Պուտախ Մանուկ Պուտախեան, Վանեցի:

Առ վարդ վաղամեսիկ, հանդչի
Այս արձան նազելոյդ արժանի
Մնաւ դուստը Դրիգոր Էֆէնտի Եղիայեանի
1859 Նոյեմբեր 13 և հանգեռու

Ի դասս արգարոց ի 1860 ի 24 Հոկտ.

Անմեղ գատրիկ հնազանդ անուն վայելի
Արժան էր քեզ հիւսել պատկ առգենի
Այլ վաղանձուկ ամենայն փառք աշխարհի
Զի պահի քեզ յերկինս պատկ ցանկալի:

Խզմիցի Ապրօ Օհաննէս աղան
հանգեաւ իբր 18 ամաց 10 Դեկտ. 1860.

|| Այս է տապան հանդստեան Օհաննէս Ճիշէլէք
Հայուստանցի, ծնաւ 1790, հանգեռու 1860ին. ||

Այս է տապան հանգստեան
որ է նամատիկ սարրած կողակից Թագունի տիկինն,
իբր ի նասակի լիսուն եւ նինգ ամաց
որ հանգեաւ ի Տէր յամի Տեառն 1860 Սեպտ. 26:

Շ Ի Ր Ի Մ

Ակնագործ մահանի Մկրտչի Տէր Դրիգորեան ՚
Պոլսեցւոյ,

Զի առբաժամ մանդողն հասեալ օրնասի
Բազէ զնու սրպէս ծաղիկ ի դաշտի
Յայնժամ անցցեն աւուրք իւր զերթ հովանի
Խջցէ մարմին նորու ի հոզ տապանի
Փոխեցաւ յասահացա ի հասակի
52 ամաց 1860 Յունվար 7:

Կարապետ Վարժապետ Տիարպելիցի,
հանգեաւ 1 Յունի 1861.

Երամ ազա Միսաքեան,
Հանգեռու 65 ամաց 1861 Յունի. 17:

Ակնցի Վարժապետ Տիրացու Յովհաննէս,
հանգեաւ իբր 60 ամաց 9 Յունի 1861.

Այս է տապան հանգստեան Նիկոլաս,
որդի Ակնցի Վանենց Փիլիպպոսի,
հանգեռու ի Տէր յամի 1861 Հոկտ. 29, յԵղիպտոս:

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Վանեցի ծայրագոյն Երիզոր վարդապետի, որ ձեռա-
նադրեալ կրօնաւոր ի Կիրակոսէ, Մրբազան Արքապիս-
կողոսի և վարեալ զոււրք պատօնն անքերի. ամս
երեսուն եւ վեց յնկեղեցին Ճայոց, որ յնզիապտու,
փոխեցաւ ի կենցաղոյս յեօրանասուն եւ հինգ ամաց
ճառակի. յամի Տերոն 1862 Յուլիս 6:

Վանեցի Կարապետ ազա Տէր Գալուստեան ազան,
Հանգեստ 3 Ապրիլ 1862.

Արաբկերցի Մոլուկս Երգանկասեան,
հանգեաւ 15 ամաց դարիս 1863.

Առնաթէի պարոն Էլիսարի Մերկերոսեան,
որ Հանգեստ ի Տէր 1864 Օգոստ. 23.

Արաբկերցի Երգինկելու-օղլու Կարապետ,
հանգեաւ 50 ամաց 1864 Մայիս 10.

Ակնցի մանուսի Յարութիւն Նազարեան,
Հանգեստ իբր 70 ամաց դարիս, 7 Փետր. 1834.

Գոլոս Պէջի Քիլերնին, Խզմիրցի պարոն Յարութիւն,
հանգեաւ իբր 70 ամաց, 12 Մայիս 1864:

Թռիստոցի պրն. Միմէսն, որ է Էմին Քիաշիրի,
Հանգեստ իբր 90 ամաց, 15 Յունիս 1864.

Արաբկերցի Ապքալեան Մանեսի Դեռզ,
հանգեաւ իբր 65 ամաց, 28 Սեպտ. 1834.

Դամբարան ազնուաշուք Կարապետ ազա Գալուս-
տեան Վանեցի պայծառախոյլ իշխանի և բարերարի,
որ Հանգեստ ի Տէր ամաց վաթառւն և երկուց, յու-
մի Փրկչին 1864 յԱպրիլ 8, թողեալ ի սուդ անմիսի-
թար զսիրելիս և զազդ իւր Համայն:

Այս և տապան հանգստեան յարակոփ Թագւոր Աբրա-
համեանի, ճնեալ յԵսիրնէ 1800, յամի վախնան-
եալ յնզիապտու 1865 Մարտ 20.

Ակնցի Միստքեան Մանուսի Մորիսմ Խոթունն,
Հանգեստ 70 ամաց 7 Յունիվոր 1865.

Առ վարդ վաղամենիկ, հանգչի

Այս արձոն նազելուոյդ արժանի

Մնաւ դուսարը Գրիգոր էֆէնտի Սղիոյեանի

1859 Նոյեմբեր 13 և հանգետաւ.

Ի գոսս արդարոց ի 1860 ի 24 Հոկտ.

Անմեղ դատրիկ հապանդ անուն վայելի

Արժան էր քեզ հիւսել պատկ ասրգենի

Այլ վաղանձուկ ամենայն փառք աշխարհի

Զի պահի քեզ յերկինս պատկ ցանկութիւն.

Խզմիցի Ապրօ Օհաննէս աղան
հանգետաւ իբր 18 ամաց 10 Դեկտ. 1860.

Այս է տապան հանգստեան Օհաննէս Ճիշէւեք
Հայուստանցի, ծնաւ 1790, հանգետաւ 1860ին.

Այս է տապան հանգստեան
որ է նահատիկ սարրած կողակից Թագունի տիկինն,
իբր ի նասակի լիսուն եւ հինգ ամաց
որ հանգետաւ ի Տէր յամի Տեառն 1860 Սեպտ. 26:

Ե Ի Ռ Ի Մ

Ակնագործ մահաւորի Մկրտչի Տէր Գրիգորեան եւ.
Պոլսեցւոյ,

Զի ասրամամ մանգապն հասեալ օրհասի

Քաղէ զնու որպէս ծաղիկ ի դուշտի

Յայնժամ անցցեն աւուրք իւր զերթ հովանի

Իջցէ մարմին նորա ի հոզ տապանի

Փոխեցաւ յասանացա ի հասակի

32 ամաց 1860 Յունվար 7:

Կարապետ Վարժապետ Տիարպելիցի,
հանգետաւ 1 Յունիս 1861.

Երամ աղա Միսաքեան,
հանգետաւ 65 ամաց 1861 Յունիլ. 17:

Ակնցի Վարժապետ Տիարպու Յովհաննէս,
հանգետաւ իբր 60 ամաց 9 Յունիս 1861.

Այս է տապան հանգստեան Նիկոլաս,
որդի Ակնցի Վանենց Փիլիպոսի,
հանգետաւ ի Տէր յամի 1861 Հոկտ. 29, յԵղիստոս:

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Վանեցի ծայրավոյն Երիզոր վարդապետի, որ ձեռ-
նադրեալ կրօնաւոր ի Կիրակոսի, Մրբազան Արքեպիս-
կոպոսի եւ վարեալ զուրբը պատօնն անքերի. ամս
երեսուն եւ վեց յնկեղեցին Հայոց, որ յնդիպոսու,
փոխեցաւ ի կինցաղոյս թօրանասուն եւ նինգ ամաց
հասակի. յամի Տեառն 1862 Յուլիս 6:

*Վանեցի Կարապետ ազա Տէր Գոլուստեան աղան,
Հանդեռ 3 Ապրիլ 1862.*

Արաբկերցի Մովսէս Էրգանկասեան,
հանգեաւ 16 ամաց դարիպ 1863.

*Սահաթճի պարսն Էլիքոսի Մերկերուսեան,
որ Հանդեռ ի Տէր 1864 Օգոստ. 23.*

Արաբկերցի Էրգինկելու-օղլու Կարապետ,
հանգեաւ 50 ամաց 1864 Մայիս 10.

*Ակնցի մոհանեսի Յարութիւն Նովարեսան,
Հանդեռ իբր 70 ամաց զարիպ, 7 Փետր. 1834.*

Պողոս Պէջի Քիլէրնին, Խզմիրցի պարօն Յարութիւն,
հանգեաւ իբր 70 ամաց, 12 Մայիս 1864:

*Թռիստոցի պրն. Միմէսն, որ է Էմին Քիոչիքի,
Հանդեռ իբր 90 ամաց, 15 Յունիս 1854.*

Արաբկիրցի Ապտալեան Մահեսի Դեռզ,
հանգեաւ իբր 65 ամաց, 28 Սեպտ. 1834.

*Գոմբարան ազնուաշուք Կարապետ ազա Գոլուս-
տեան Վանեցի պարմատաժայլ Խշոնի և բարերարի,
որ Հանդեռ ի Տէր ամաց վաթսուն և երկուց, յա-
մի Փրկչին 1864 յԱպրիլ 8, թողեալ ի ոռոգ անմիսի-
թար զսիրելիս և զազդ իւր համայն:*

Այս է տապան հանգստեան հարակոփ Թազւոր Աբրա-
նամեանի, ճնեալ յԵսիրն 1800, յամի վախնան-
եալ յնդիպոսու 1865 Մարտ 20.

*Ակնցի Միսաքեան Մահանեսի Մարիամ Յաթունն,
Հանդեռ 70 ամաց 7 Յունիվար 1865.*

Այս է տապան հանգաւեան Սարու տիկինը Տկօնիկնեան
Հանի Յակոբի, որ հանգեաւ ի Տkr 1865 Յունիս 19:

Եիրիմ Համեստունի Երունիկ օրիսրդ Գորբիէլեանի
Աւուրք իմ որպէս Հավանի անցնին և ևս որպէս խռո
ցումաքեցոյ,
Մանգաղն անգութ Ասրոպի որ ուժգին առաւապեցոյց
զիս անխնայ ի գետին.
Գիտէի թէ այս է վախճան մահացութին, առկայն
ողբամ զմոն առոյդ հասակի,
Կնքեցի զկեանս իմ ի քառա և չսրս հասակին,
1865 Յունիս 12:

Միբայէլ Մանուկեան Վարժապես, ծնած 1. Պոլիս 1808,
վախճանած Գանիրէ 1865 Մարտ 23ին:

Ճիշտանեան Ճէքիմ Մտեփանի ազան,
հանգեաւ 21 Մայիս 1865.

Աս հանգչի Ցիօն Ճէր Արմոնեան,
ծնեալ 1790, վախճանի 1866.

Գէորդ Տիոնեան, 1860—1867.

Այս է տապան հանգաւեան Երուսաղմանցի մէյրմէյրնի
Յուլսկի Գեռգեան, հանգչի ի Տkr 1866 Յուլիս 13.

Ետպուպ Ետպուպեան Արարկերցի, մեռած Գոհիրէ
1867 Յունիս 13, ձնած Արարկեր 1797ին:

Մարիամ Աստուր Միսամեան. վախճանած Գանիրէ,
1867 Հոկտ. 6ին, ծնած Ակն:

Այս է տապան հանգաւեան Բալուլու Տիւրկէր
պարոն Մարտիրոս Վարդանեան
հանգեաւ ի Տէր իր 85 ամաց ի 1867 Յունի. 1:

Այս է տապան ծառայ Տեառն ննջեցեալ Նղիազարի
մանեսի Սուլրան, կին մանեսի Գեռգ Շահպազեան
եւ հօրն անուան Թէրզի պատի հանի Կարապետի
յամի Փրկչին 1868 Մայիս 1:

Այս տեղ թաղուած է Սուլթանիկ ո՞ւ թառամեցար
Դուստր Մարգիս Դուլիթեանի Ակնեցւոյ դուր ի
տուն մահուան
Երբ Երեք ամաց որդեակ, երբ ման զքեզ խոցեց
յամի Տեառն 1868 Օգոստոս 3. [արտգ]

Պիտեար Առաջնութեան, ծմած 2499ին,
մեռած 1868 Հոկտեմբերի 25ին Պահպետէ.

Նարդունի Թագւորեան, ծմալ յեզիպռու 1843 յամի
Վախճանանալ 15 Մայիս 1868


Ա Ս Տ Հ Ա Ն Դ Զ Ե

Ի յոյս փառաց բուխունից առաքինուղարդ է իդիիկ
Տիկին Գ. Ռազմայէրեան, վախճանանալ յամի Տեսան
1869 Օւուլիս 9, ի հասանի 41 ամեայ:

Ար ի ճոխ փայյինաց ի կենան ի յոյս կենցազ
Գործավաք բորբոց զուխու և զուէր պերճ տոհմիոց
Մաւալէիր զուարթ ի սերտ գէմք ծիծաղ
ի հայրենին փառաւ խայտացիր և Աղդիդ
Համեատունի ի իդիիկ տիկին քաջազան
Աւազ չէր այդ լուսաց դաշնակդ նազելի
Խւ սեւազէմ դասն բաժակ ժանդ մանաւան
Զքեղ վաղ իսկ այս ի շիրմիս ցուրտ կուշախ
Այլ յիշատուկ քոյին անջինջ մաս յար
Ի սերտ սրոց կոցեր յաւէտ գու օճան
Հանգչիր նոպա սպիզ նժդին խինդ ի սպար
Անդ որ վճարք անձառ բորբոց քեզ մնան

Աս համզչի Վարդունի դուստր Ստեփան Պօղոսեանի,
Ռուբնամեայ, ի բուին Փրկչին 1870 Մայիս 18:

Բարեպաշտ Սիթի Քաթարոյ տիկնոջ, Եղիս ողա
Վաճառամկանի Ակնեցւոյ.
Անո երկինք սուզ զգինուն
Ի գիշերին քօզ սեւաթոյր
Հեծէ լուսին յետ տիստ տիսուր
Հզից և ես արդ չեմ քնար
Չի և բնութիւն ինձ սպակից
Փութաց ի թուխ պատել խառար
Զերկնից զջէրն զջահալից
Աստ առընթեր խազաղ շիրմին
Հեծեց և անմռունջ
Չի և համակ գեղուի յիս
Սիրտ իմ հաստաւ ի սպառ և շունչ
Թէ քաղցրիկ մօր իմ սիրելի



Ա. Աստաւածածին Սկեղեցւոյ Մկրտուրեան Աւազանը:

Ասաւ շահապետք ետուն տեղի
Աստղ և աչք իմ նմոն ազրիւրի
Թացցին զերկիր ի ցող ազի.
Մինեալ ի 1810, վիճ. ի 9 Յունվ. 1870.

Ո հրեօսակ թէ երբէք իջնես մօս տապանիս
Տուր բարեւ այլ զուարը առ ինձ կոյս տապանիս
Ու փառուն բողուցի իմ մարմին թէեւ անդ
Այլ նոզիս կ'ակնարկէ ծնողս սկրն ու խանդ
Առուլ միհան կ'ողբան զիս կոչելով Աւարդունի
Ուր զայիր, ուր բռար մեր զուար նորասի
Ուրնամեայ հասակի անզի մեջ իբրեւ լոյս
Սանեցաւ ոն տարաւ մեր սրբի բոլոր յոյս
Վեճդ, պատզամ բաէ մօրս կուսեայ թէ իր սուզ
Թող կասի եւ դասերն իր աշաց արտասուց
Նոյնպէս նօրս ուր կոչի Պողոս Ստեփան
Թող սրբին միսիքար իմ եղբայր սիրական
Զի նոզիս լոյսերու կոնակաց նես խաղայ
Զարդից սիրոյ մեջ յիշաւակո կը լուղայ
Ցաւ ու վիւս չե նանցցած երկրի վրայ
Թողի զայն եւ դսայ
Երջանկուրիւն առ Աստուած
Ի բուին Փրկչին 1870 Մայիս 18:

Այս է տապան հանգստեան, Գերովիքէ Թերզի Օղլուեան
Եռած ի Պոլիս 1800 Մարտ 21, գաւզեաւ ի Տէր 1870 Յունիս 18:

Տապան բարեպատշաճ Քարարայ սիկնոցն միծ նղի ։ յ աղա
Վաճառականի Ակնեցւոյ մնած 1810 մեռած՝ 1870 Յունիս 7.

Նղիս աղա մեռած 1870 Սեպտեմ. 27.

Այս է տապան ծառայ Skr ննջեցիլոց նղիս զայն
մանեսնի Սուլրանի կին մանեսնի:

Մ Ա Հ Ա Բ Զ Ա Ն

Պատրոսի պատանւոյն Արտքիւրցւոյ
Ես իբր ծաղիկ անոյշ ցողով զուարճալի
Ծովազայի ի բռւրաստան պերճալի
Պատենական աւուր իսպառ ինձ աւազ
Որով մտեայ ի բերան սրոյն Աստրովարի
Եւ ես ամացս ինձ և տասնից ներփակեալ

1870 Դեկտ. 24.

Ա. Ա. Տ. Հ. Վ. Դ. Խ.

Ակնցի սարրած Սարգիս աղա Դաւիթիքանի
Ուղի անուամբ Յակով կոչի, ծնեալ Գանիք
1870 Փետր. 3, վլսն. 1871 Օգոստ. 22:

Այս է տապան հանգստեան մերույթէ Թէրզիօզլուեան
Ճնեալ կ. Պոլիս 1800 Մարտ 21, հանգեաւ ի Skr
1870 Յունի. 8, և տիկին Զ. Թէրզիօզլուեան Ճնեալ կ.
Պոլիս, 1820 Մարտ 23, հանգեաւ ի Skr 1896 Գանիքէ:

Պարս Փիլիպոս Յակոբեան ակօմմէնի, որ հանգեաւ
1871 Յունիս 22:

Դ. Ա. Մ Բ Ա. Բ Ա. Ն

Մեծագուտիւն Դրիգոր Էֆէնտի Չաքարեան
Կոչեցեալ Խոպրահիմ Էֆէնտի Ռուշտի, որ
կնքեաց զմանկանացւն իւր ի հասակի 65 ամաց
1874 Մարտ 2:

Առ հանգչի Կարապիտ Շահինեան, Սպիալսի
Ճնեալ 1842 հանգեաւ ի Skr 1874:

Այս է տապան հանգստեան բորբոքան Հայտառանցի
Յակոբի, Ճնեալ 1829 վախճանեալ 1874 և որդին
Պետրոս 1881:

Դ. Ա. Մ Բ Ա. Բ Ա. Ն

Կարապիտ աղայի Մենձիկեան
Մնեալ ի Պոլիս 1805, հանգեաւ ի Skr Սպիալսոս
12 Նոյ. 1875:

Երանի մեռելոցն որք ի Skr 66ջեն:

Կաչեր պէյ Միքայէլեան, Թարգման Գերմանական
Հիւպտառարանին, Ճնուժ 1818 Գանիքէ,
վախճանուժ 1876 Յունիս 21:

Գեղար պէյ Ռափայէլեան, մեռած 2 Սեպտ. 1877,
եկած Պոլսկն 1840. Հանգեաւ 78 ամաց

Դամբարան համեստափայլ Արուսեակ տիկնոջ
 Տիգրանայ Մկրտիչեան Պարտիզակցւոյ
 Աւուրք իմ ուսպէս հովանի անցին
 Եւ ես որպէս խոռ ցամաքեցայ
 Մինչ յուսայի երջանկանալ յաշխարհի
 Աւազ հոռ ինձ հիւանդութիւն սակայն
 Շատ մրցեցայ ընդդէմ կրել Ատրովպի
 Այլ անկայ զո՞ւ իւր մահառիթ մկրտափ
 Թողեալ գատերս և զքոյր իմ նազելի
 Մին Երմանեայ և միւսն ոնուամբ Զարուհի
 Այս է վախճան մահկանացւոց
 Ի կենաց 22 տմաց հասակի ի 25 Օդոսա. 1878 թուի
 Փրկչի.

Ա Ս Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Տիրան Անտոնեան, որ եօթը գարուն տեսաւ միայն 1873—80
 Եթէ շիրմիս ծիր մի վարդ
 Ջի վարդի պէս անբիծ դեռհաս
 Վաղամեռիկ մի հրեշտակ
 Հանգի այս շիրմիս տակ:

Այս է տապան նանգստեան Նօսան Կարապետեանի
 Ենեալ ի Գանիրէ 1868 նանգեաւ ի ռեր 1880 Օդոս. 15:

Ի յաւերժ յիշատակ ազնիւ երիտասարդի, Փիլիպոս
 Մորկոսեան Զմիւռնացւոյ. այրի 26 տմաց առոյդ
 հասակի կնքեց զկեանս իւր որոյ ի հաւատի
 յատեաց, յամին 1881 Դեկտ. 25

Աս նանգի Նւա Կարապետեան, Նզիպտացի,
 ծնաւ 1812 նանգեաւ 1882:

Երուանդ Ատեփան փաշա, ծնած 1865, մեռած 1883ին:

Տիկին Աննա Մ. Գարուկիւլեան, Արորկերցի
 Հանգեաւ ի Տէր ի քառասուն և հինգ տմաց
 27 Յուլիս 1886.

Այս տապանին հանգի Սահմակ Սարգիսեան Ենսարացի
 Ենեալ յՆզիպտան իւ իմկել զա մուրի կեանս ի հասակի
 44 տմաց ի 10 Օուլիս 1885 բուին:

Այս է ասորան նանգատեան Յովսկիի, որդի Յովնաննես Թուրլինեանի Տիգրանակերցցւոյ, ծնաւ յամի Տեառն 1869 Մարտ 8 եւ կինեց իւ մահկանացու կեանքը ի Հասակի ամաց 17, յամի Տեառն 1886 Փետր. 17. Աւուրք իմ ուսկա նովանի անցին եւ ես ուսկա յստ ցամանեցայ Սպառեցաւ ուսկա ձուխ աւուրք իմ:

Դ. Ա. Մ. Բ. Ա. Բ. Ա. Կ.

Տիկին Արու Խուրազքա Գալուստեանի, ծննալ ի Կոստանդնուպոլիս ի 29 Հոկտ. 1833, հանգեաւ առ. Տէր յՆզիպոս ի 12/24 Օուլիսի 1887: Ծիօնցիք զադօրս Ձեր զիօնի սուր:

Եռաւութ էֆէնտի, Ֆէնմի նումբիլէ շէօնրէթլու
Օլան Դէտր Արևականնեան 62 եացնոտա ի քէն
Աէնէ 1887, Ապրիլ պէշինաէ պէզայէ իրթանալ
Էյլէնմիշշափր:

Տէր Ստեփանսս Տէր Ստեփաննեան
Սուրր Սկեղեցւոյ Հոյոց տիսոյեան
Տեսան երկրպագու, նուիրեալ ազգիս.
Եղու զո՞ն զկեսանս իմ և զհոգին
Փոքր հօտ արամեան հինու աւրց վկայ
Անեղին փառոց կրօնին զերսկայ
Նոյն և անստան կեցցէ ի հուտա
Նահատակ ազգոց, արգար անստատ
Աղջոյն քեզ զնոտմ յար հարքս իմ չոքան
Սրաբն ձինելոյ յանփոյթ հոնդրուան
Տէր կոչեց զիս, Տէր կենոց և մահու
Սիրով մեկնիմ ես և կոմոցն հրու
Տեղի տոմ ի կէս իմ ասպարէզիս
Եւ ի ձեռն Փրկչին ոււանդեմ զհոգիս
Փոռք իմ ընտանիք երբեակ զաւակունք
Արամ և Տիգրան, ուստերք սիրտառն
Նոյն և Տիրուհի դուսար իմ փորելի
Եղերուք յաւէտ սերունդ արժանի
Արամեան Ազին յորոց Սուրր ի սէր
Նուիրեալ լիցին անրիծ աւուրք ձեր
Մն. յամի Տեառն 1840 Օգոստ. 4

ՅԱԿԻ Քաղաքի:

Վախճանեալ յամի Տեառն
1887 Հոկտ. 16 յՆզիպոս Քաղաքի:

Մ Ա Հ Ա Ր Զ Ա Ն

Մարիզոյ տիկնոց Դրիգոր Եղիսյեանի
Հան դեաւ ի Տէր ի ճամակի յիսուն եւ մի ամեայ
1888 Մայիս 20 թվելէ.

Ի յայս կենցադ ռևայնութեան եւ եթ յաղթեան
Եւ բնդունին զպսակ փառաց զոր խոստացու Յիսուս Փրկիչ
Ցոնասի կեանս իւր սիրելեաց եւ որը փառօր տալ տաշցին
Ի յարկան Սուրբ մշտնչենուկան, անման կենօր կալ օքնութեան
Տիեզերաց ճամաչին ճամայն այն բռվանդակ լրումն ըդից
Քրիստոնէից բարեպաշտից:
(Դամբարանը ունի Ֆրանւսիրէն եւ խոալերէն արժանապաթիւններ):

Այս է տապան հանգաւեան Մելքոն Երկունեանի
արհեստիւ քամիսար, ձնեալ Զմիւռնիս 1835 Մայս. 8
հանգեաւ ի Գոհիրէ 1889 Յունիս 13:

Դամբարան Պօղոս Կարապետան

Հանգեաւ յամի Տեառն 1889 Մայիս 26.

Վճարեալ կեանս ի Քրիստո 63 ամաց ի Դամիրէ:

Աստ հանգչի Դրիգոր Մլէվէնուեան
որ 14 գարուն միայն տեսաւ և խամբեցու
1889 Յունիս 2:

Ահ մէկ հաստիկն հոգւոյն հատոր
Որ իր մինուկ յոյս էր բոլոր
Զուրկ զաւակէն ան կրկին այրի
Բիւր ցուերով սիրտ իւր այրի:

Աս հանգչի Մարիամ Օնան Կարապետան
ճնած 1865 Յունիս 27, վախճ. 1889 Փետր. 5:

Շիրիմ Յակոր Միքայէլեան Եղիսյանցի,
Ճնաւ 1825, հանգեաւ 1890.

Տապան հանգստեան տիկին Մարիամի,
Ամուսին ձորենի Մարտիրոսեանի,
Խօր ամօս առաջ Եղիպտան եկեալ
ՅԱրաբկիր խաղաք ուր եր եւ ծնեալ
Քառասուն չորս ամօս փոխեցաւ ասոի
Ի դասն..... եր ասգնապի
Չորեքտասան ամաց վայելեալ ի
Խնամ երկու որդւոց.
29 Նոյեմ. 1890:

Չարաշաւք հարուստ անողոք մանուան,
Ալեց ապրաժամ զՅակոր Գայակեան
Կուտայ իւր արեւ սեւ սեւ հոգերաւն,
Այս հազարայտին վերեւ շիջանի
Յուան անուշակ ծնողաց սրաի
Ար եկեալ այսր ի խնդիր բախախն,
Եզաւ վաղանաս որս ժանասխանի,
Մնեալ բնագաւառն Կեսարիս 1868 Մարտ 6,
Հանգսւցեալ Գահիրէ 1891 Յուլիս 27:

Թագունի Եղիազարեան, ճնեալ Ակն 1818,
Վախն. Գահիրէ 1893:

Դասպար Մկրտչինոն, Ճնեալ ի Բաղէշ,
Հանգեաւ 1896 Դեկտ. 28:

Խուժդուժ մարդիկ հուր սուր ի ձեռին,
Հէք եղբայրներուս արիւնն ըմազեցին,
Տեսայ արհաւիրք ցուրտ մոհասարաւու,
Սառեցայ ջերմէն սրբախ կեռնքն ի հուր
Ախատ անբռնժելի իմ մէջ բոյն գրաւ,
Քողելով սիրելիքս եզայ.....
Եօթն ՏԱՄՆԵՐՈՒՐԴ ԱՇԽԱՆ ՏՂԱՆ էր,
Կիրակի օր խնկու հողին անձնուէր:

Տիկին Հռիփսիմէ Թէրզի Օղլուեան
Ճնեալ ի Պոլիս 1820 Մարտ 23,
Խանգեաւ ի Տէր 1895 Ապրիլ 8:

Այս է տապան հանգստաեան
Զեղերցի Համբարձում Յավհաննէսեան
Ճնեալ 1826, վախճ. 1896 յամի փրկչական:

Հանի Նեան Մանուկըն Գերիմսկսի
վէ Սուսում Ֆենիմի եֆենտինին
հալասր օլան Վարդենի հանրմ
53 եազընա իւկն սկնէ 1890
Մալիս 8 տէ սարի պիհայէ խթիմալ ելիկիս տիր:

Գըյըճը Յակոր Մելգոննեանըն էնի Սօֆի 1812
Կէլիս տիւնեայէ վէ 1890 Մայիս 20 վէֆաթ էթափ:

Վաղամեռիկ Սդուարդ Սիմոնեան,
ծննդը ի Կ. Պոլս 1853 Ապրիլ 10,
վախճանեալ ի Գանիրէ 1891 Յունիս 20,
Ցիտ օտակ արդարոց օրհնեալ եղիցի:

Ա. Բ Զ Ա Ն

*Օրիորդ Զապէլի, գուստը Կարապետ Միխայլովնի
Արտրէիբրցու, ծննդ 1873, հանգետ 1893.*

Կեսարացի Դանիէլ Գ. ձամնեան,
Ռուկերացն հանգիս գտաւ այս տապան:
Տնեալ զարնաւիրս նայեննի տեղեաց
Նրող զիւր այրին ի խոր սուզ եւ լայ,
Մնեալ Մարտ 1834, հանգեաւ 1895 ի Գանիրէ:

*Կոթոզ զոր կանգնեն Եգիպտոսահոյեր
Տան Գարրիկելեան, վրիժառու արեան,
Մուշեղը Մըշեցի, կեռնքս տուժեցի,
Քանն վեց տմեայ, կախաղան ելոյ
Նենգ Ալպիոնի, խիստ Փարաւոնի,
Մասուն Հայաստան, ապրիք յաւիտեան:*

16/28 Ապրիլ 1896:

Ռուկերուսից աս հանգչի, ծոցս նողին,
Եանիկեան Բարբորի,
Գրագէս վաղանցիկ Աքեղան եր Կունծիկ,
Թամզարայ, իր ոռուան,
Գանիրէ Շնարան,
1872 — 1897:

*Աստ հանգչի տիկին Մըրունի Կարապետեան,
Եգիպտոսցի, ծննդալ 1847, հանգետ 1897:*

Աս հանգչի Յովինաննես Յ. Պալրզնեան,
Յօրինիչ Ֆէլէկ եւ ապա Մամեդ հանգէսից:
Սոլիցի կամք Խոյ:

Թհայէս հանց սա, որպէս բնաւէ անցանեն
Այլ զի ըսպաս անգին յարէ դպրութեանց,
Եւ զիմասից նառեաց մարդկան նամօրէն,
Անոն նորա անմեռ, հռչակն է անանց
Մնեալ ի Կեսարիա 5 Փետր. 1833,
Վախճանեալ յնզիպտու 20 Սեպտ. 1898:

Այս է տապան Հանգստեան Մրրուհի Թագւորեան,
Ճնեալ յեղիպաս 1833ին Հանգեաւ ի Տէր 1898
Օգոստ. 25ին:

Ասա հանգչի Դաբրիկը Բարսեղեան Ազիալացի
Ենիալ յամի 1857 Օգոստ 15
Հանգեաւ ի Տէր 1898 Հոկտ. 16:

Ասա հանգչի տիկին Մարիամ Դանիէլ Սարտֆեան
Ենաւ. 1811 հանգեաւ. 1896:

Յուկոր Կիւլէզեան Ճնեալ յեղիպաս 1856
Յունիս 2, Հանգեաւ ի Տէր 1898 Հոկտ. 12:


Պետրաս Աւետիսիան Ազիալացի, Ճնու. 1884,
Հանգեաւ ի Տէր 1899 Նոյ. 1:

Ասա հանգչի Նուռիկ Բ. Աստուածատուրեան
Մունիս ի Պոլիս 1839, Հանգեաւ ի Տէր 1899 Մարտ 18
Աւ. Յուկոր Աստուածատուրեան Ճնու Պոլիս 1863
Մարտ 11ին և Հանգեաւ. 1903 Մայիս 28ին:


Տիգրան Անարոնեան Մերաստացի 1850—1899
Ինչո՞ւ արցունք ցայտում էր մեր սէց աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում էր հարազատրա այս ափերից:

Ասա հանգչի տիկին Զանիկ Տէրվիեան ճնեալ ի
Զմիւռնիա, հանգեաւ ի Տէր 1899 Շունվ. 21
յիս 58 ամաց:

Օր. Էօժէնի Փափազեան Պոլսեցի 1879—1899
Հազիւ կենաց գարունին թեւակոխած սեմին վրայ
Ուր ցնծութիւն սէր ունին այնքան էտկք հազեհմայ
Զըխնայելով այս ծագկին որ ճակարին վրայ
Ժպտէր մանոււան խորշակ ստանագին պարպեց դիս
հոզին վրայ
Զիս զգետնեց կորպելով զիս գիրկ-գըրկի
Քաղցրիկ մօրկանս գիւրաննեծ որ արդ
զիս զուր կը խնդրէ.



Ս. Առաքածածին եկեղեցու Առագ հորամբ



Նոր Ա. Մինաս Նկեղեցւոյ կանանց վերնատան ներդին տեսք

Աս հանգչի Յարուբիւն Ժամեան Ռօքուրօցի
Մնեալ 1870, հանգեաւ 1900

Աստ հանգչի Մկրտիչ Անտոնեան Եղիպատացի գերձակ
Մնուն 1835, հանգեաւ ի Տէր 1900 Գահիրէ:

Օնաննս Օնաննեան Կեսարացի,
հանգեաւ ի Տէր 1900 ի Գահիրէ:

Մանգազն սայրառուր մանուռն ժանտի
Կորեց կենաց թերն ափկին Նողլուրի
Թօմարզա ծնած Աշըզեան առնմէն
Վիշտ ի սիրտ թռու այս ցուռց հովերէն
Մնունդ 1847—1901.

Պանգուխս Հայ Իիշ մը կիցիր հոս
Ու հարց մ'ուղղէ Խարիս անխօս,
Տարիս հազիր յիսուն եւ հինգ,
Անս կանչեց Տէր զիս երկինք
Պարիք բողի Վարազ ու Վան
և Մկրտիչս Պուտախեան
Ախ չը տեսած Վասպուրական,
Նոցեմ պիտի հոս յաւիտեան

1846—1901:

Աստ հանգչի Յովհաննէս Պալեան,
Մնած 1876, Խռոկիւտարցի,
Վարխաճոնեալ 1901:

Աս հանգչի դասատու, բանասեղծ,
Պարեզին Ռօքունի, 1901:

Վանեցի Կարսապետ Մարտիրոսեան,
Մնեալ 1863, վիս. 1901 Յունիսը 5:

Աս հանգչի, Դեռզ Սիմոն Սկիպտացի,
ծնաւ 1840, հանգեաւ ի Տէր 1902:

Տիգրոն Յ. Վարդերեան Եկեսարացի,
1870—1902

Աս հանգչի Մարք Ղազարեան:
1834—1902

Հանգստաբան Հանգուցեալ
Յովհաննէս պէյ Յակովիանի

Ց Ի Ե Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն

Եզնիկ քաճանայ Պալբւնի յԱրարէերտ քաղաքէ Փոքր Ասիս
Ենեալ յամսեանն Յունվարի 1852 ամի Փրկչին
Զեռնադրեալ ի քաճանայ յառաջնում աւուր Օգոստոսի 1885 ամի
Եւ հանգուցեալ ի Դաճիրէ Եղիպատոսի 25 Մայիս 1902 ամի:

Ա. Ա Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Ակնցի Ստեփան Յակովիան, դահարավաճառ,
Մհամ 1833, Հանգեաւ ի Տէր 1903 Օգոստոս 18.

Ցակոր Բ. Աստուածատուրեան, ծնոծ Պոլիս 1863,
Հանգեաւ ի Տէր 1903:

Ասու ներքեւ շիրմին
Հանգչի քո մարմին
Ով հոյր պատուական
Յակոր Տէսլէթեան
Թող քո յիշտատկ
Որդւոյդ միտոկ
Մրտին մէջ վառած
Մնոյ անմոռաց
Մնեալ ի կեսարիս 1841, Հանգեաւ ի Տէր 1903.

Մ Ա Հ Ա Ր Զ Ա Ն

Թերկրունի Միսահեանի 1877—1903:

Նայուածեղ պահ մը նոս դարձուր,
Ու վայրկեան մը կեցիր անցորդ,
Քանզի օսար ու անհամբոյր
Այս նողերուն տակ սեւ ու խորը
Նահիատակ մը հանգչի ժխուր.
Անցորդ պահիկ մը նոս կեցիր,
Շիր մը արցունիք քափէ աշէնդ
Ցեսոյ սրբէ արտասոււալից նու աշուրներդ
Վեր առ նակարդ ու սիզարար ել նեռացիր
Քանզի այն ազգն որ Միսահեան

Ընտանիքին պիս անձնուրաց
Մարտիրոսներ ունի այլքան
Միւս չմնար սուրկացած
Աւ կը հասնի ազատութեան
Արտառու եւ Ներսու Միսահեան
Զեն ի ձեռին սպաննուած են 1896ին
Սամարիոյ ներոսական կռուին մէջ
Թերկունի Միսահեան բանին մէջ,
Եւր չարշարաններու և նետեաննով
Մեռած և օսարութեան մէջ:

(Գերեզմանի գրան մուտքի ձախ թերին տղբիւրին վրայ)

Ի յիշատակ համօրէն անջեցելոց 1904.

Անդրակ Դաւիթիթեան :

Ա Ս Տ Ա Ն Գ Զ Ի

Վանեցի Skr Օնաննես Skr Սահակեան,
ծննեալ 1864, հանգեաւ ի Skr 1904:

Մարտիկ Գէորգոֆ, Պոլսեցի, 1832-1904.

Տիգրան Փաւո ՇԱլյր, Թագրատունին,
ծնած Գանիք 1845 Յունուար 15ին,
հանգեաւ 1904.

Ա Ս Տ Ա Ն Գ Զ Ի

Տիկին Մարիամ Յ. Ախմեթչեան
ծննեալ Եղէկիէլեան, ի Կ. Պոլիս.
Առաքինազարդ ըստնուու բարի,
վահեմաշուք Պօղոս Փաշա Նուպարի,
հանգուցեալ յԱղեքսանդրիս, ծնած 1824-1904.

Սիմեոն Ֆելէկեան, գրաքեւ եւ դասատու,
և տիկնոց նորին վսեմառուք Պօղոս Փաշա Նուպարի.
հանգեաւ ի Skr 1904 Դեկտ. Տին, 80ամեայ:

Աստ հանգչի Խոչատուր Օճաքեան,
ծննեալ յԱրտարկիր, 1845-1905.

Աստ հանգչի Վ.ոամ Սերբեան, ծն. 1879 վ. 1905:

ԱՍՏ ՀԱՆԳՀԻ

Թուառնայ Մամանն Պարսպանեան, բարսպան ուստամիան
Հիւպատոսարանի, ծնեալ ի Գործադող 1860
Հանգհան. ի Տէր 1906:

ԴԱՄԲԱՐԱՆ

Պետրոս Հապիոյ Պէյ ձորնի, բննիշ Սպիրոսի բնիկ
դատարաններուն, դիւանաց եւ սպայ Դ. կարգի
Մենիսկի պատոյ.

Յնք բիւր զաւոց եւ խոնջուրեան
Հանգիս խաղաղ յանձնանութեան
Ով դու նոզի միւր մեղուածան.
Խնեալ 1844 Մերս 28, վախճանեալ 1906 Մարտ 30.

ԱՍՏ ՀԱՆԳՀԻ

Մորթու Մէրկէրեան, ծնեալ Ապրո 1827-1907.

ԱՍՏ ՀԱՆԳՀԻ

Թուքին Տէր Կորգիսան, Հալկացի, ծնած 1880,
մեռած 1907:

ԱՍՏ ՀԱՆԳՀԻ

Եռւսուֆ Պէյ Մանուկ, վախճանած 20 Նոյեմբեր 1908.

Արփիար Արփիարեան, պրազես
1854-1908 Փետր. 12.

Հրազդան, Սկեպտիկ, Հայկալ, Հրայես
Դաղափարի զօնիին
Խոր նիստողներն
Ու բարեկամները:

Բարսեղ Ժամկոչեան, ծնած Կեսարիա 1839,
վախճանած Գոհիրէ 1909ին.

ԱՍՏ ՀԱՆԳՀԻ

Սենեկերիմ Ֆերնիւլեան, ծնեալ Շերոյեան
Վասպուրական Վան

Եբեծ կամաւոր անցաւ Զինաօստան
Դաւս պատերազմի Թուս-Ճափոնական
Դնդակի փոխան սաացաւ բով այս
Սկաւ Դամիրէ բժօկել իւր այս

Բժշկաց դարման անցաւ ընդունայն
Մեռաւ մահնի բոլ չի կար սիրական
Ան կը սպասէ յօն վերջին
Դալուս Փրկչին: 1860-1910:

Ա.Ս.Հ.Ա.Ն.Գ.Զ.Ի.
Գրիգոր Եղիայիսին
(1833-1911)

Վեհին խնկարկու, բարւոյն ջառագով
Արդարութեան ձեռքն ունեցաւ անդին,
Եւ իր կուսնքն օրէնք մը ըրտւ բարիքով
Բարիքն՝ իր կոթող մահուընէ ասդին
Ազգին տաճար մը՝ կանգնեց փառազարդ
Եւ ուսումնատենջ օժտեց մանկըտին
Ազգն ալ՝ սպաւոր և երախաւազարտ
Արձանագրեց հոս յարգանքն յիտին:

Սուսուֆ Պէյ Ազիկ դատաւոր,
ծնած Գահիրէ 1854, վախն. 1911 Օգոստ. 8ին:

Ա.Ս.Հ.Ա.Ն.Գ.Զ.Ի.
Մեծանձն բժիշկ Ֆրանկիւլ Մալէզիսին Պէյ
1835-1914

Ա.Ս.Հ.Ա.Ն.Գ.Զ.Ի.
Նունիա Գայրզնեան
1838-1914

Ա.Ս.Հ.Ա.Ն.Գ.Զ.Ի.
Տիկին Ազազի Մարտիրոսին
(Դուստր Տէր Մարտիրոս Քէ. Նիկողոսիանի)
Կեսարոսի 1848-1916
և իւր թոռն
Հրանտ Գարտաշեան
Ճնեալ 1899, հանգեաւ 1923:

Է

Ա.Ս.Հ.Ա.Ն.Գ.Զ.Ի.

Տիկին Մարի Գարտաշեան
(Կողակից Յարութիւն Ս. Ակտի-Գարտաշեանի)
ծնած Կեսարիա 1865
վախն. Գահիրէ 1916 Սեպտ.

Առաջնային վազուանեանիկ ամեկին Էլոդիս Ժամկոչեան
(ձն. Անգլիան)

ծնամ Պալիս 1890, վախճ. Գանիբէ 1915 Սեպտ. 19

Յակոբ Լայինեան, ուսուցիչ,
ծնամ Էլերեկ 1835, վախճ. 1917 Մայիս 28ին:

Գառնիկ Պատութեան, ուսուցիչ,
ծնամ Պարտիզան 1879,
վախճանամ Գանիբէ 1918 Օգոստոս 24ին:

Մկրտիչ Մարկոս Պէլ, նարաւապես,
ծնամ Թրիես 1849, վախճանամ 1919 Յուլիս 17ը:

Անդրեաս Պէլ Կորուպետ Թիւրուպեան, ճարտարապետ,
ծնամ Պալիս 1833, վախճանամ 1920 Նոյեմբեր 19ը:

Արշակ Ֆերմանեան ծննդաւ 1877 Յունիս 24,
հանգեստ 1918ին,

Յովհաննես-Սերովիք Խենամեան, ուսուցիչ, ծնամ Պոլիս
1864ին, վախճանամ 1921 Սեպտ. 24ին Դանիբէ:

Ռուբէն Ստեփան Հերենէ, ծնամ Եւդոկիս
1868—1921 Յունիս 8ին:
Անձնուէր որբախոյզին իր հիացողները:
Հ. Բ. Բ. Մ. Ի. միջոցաւ:

Աղանի Կարապես Զայեան, ուսուցչունի,
վախճ. 1922 Յուն. 12, 40 Տարեկան

Յովհաննէս Պէլ Թերզեան, ծնամ 1866, մասմ 1922.

Բիկ Ստեփան Ճօրնեան, ուսուցիչ, ծնամ Պոլիս 1833,
վախճ. 1923 Փետր. 15 ի Դանիբէ:

Վահրամ Մատթէսս Շապանեան ուսուցիչ, ծնամ Պալիս
1873, վախճանամ Գանիբէ 1923 Յունիս 18:

ԵՐԱՒԱՆԴ ՕՏԵԱՆ 1869—1926.

Ա.Ս. ՀԱՆԴ Գ. Զ. Ի.

Նադարէթ Ազագարմ, 1861—1927.

Յակոբ-Կարապետ Պօննուղեան, ուսուցիչ, ծնած Թովառ,
1848, մեռած Գանձիրէ 1928 Օգոստ. 17: ը

Տօքթ. Միստք Շամիկան

Իւսունքը ինծի համար հայելին էր Արգորաւթեան
Անգութ կիրք մը զայն փշրեց
Այլեւ ո չէի տեսներ անոր մէջ պատկերը հոգւոյն
Օրերս վախճանին հասայ մոյնին բաժակը պարագելով
Հիմա որ մահաւան դասը բաց է ինծի համար
Աչքերս տեսան վերստին հոգին ցույքը վճիռ
Ատիկայ միայն ևս դիտեմ
Անցորդ ինչո՞ւ քեզի յայտնել:

Լ:

Ա.Ս. ՀԱՆԴ Գ. Զ. Ի.

Մահիսեսի Նիկոլոս Պուրալեան
Ծնած Կեսարիա 1844, վախսն Գանձիրէ 1929
Նւ իր կողակիցը Կիւլիւղար:

Յավհաննէս Սենեքերիմ Աւթեան, ուսուցիչ,
ծնած Պոլիս 1853, վախսն Գանձիրէ 1930 Փետր. 28: ին:

Արամ Խաչատուր Մասենեան, ուսուցիչ,
ծնած Պոլիս 1874: ին, վախսն Գանձիրէ 1931 Յունի. 8: ին:

Մէրիսէ Գանթարմեան ողերասանուէի Միրանոյշ
ծնած Պոլիս 1856, վախճանած Գանձիրէ 1932:

Ա.Ս. ՀԱՆԴ Գ. Զ. Ի.

Կարապետ Սարօնան, նախկին նսկիչ զերեզմանատան,
ծնեալ ի Վան 1855 Յունիս 13, նանգեաւ 1933 Մայիս 18:
Կանցներ օրերն երազի պէս
Չեի զիտեր թէ ի՞նչ եմ ևս
Տոմանելի որչան մը բրի աշխարհին մէջ
Հանգիս գտայ սոյն փոսին մէջ:

Է

Ա.Ա. ՀԱՅՆԻՉԻ

Միւրակչ Հայնանեան

ծնած Կեսարիա 1873, վախճ. Գանիք: 1933:

Յազմէփ Մարտիրոս Գուլյամենեան, ուսուցիչ,

ծնան Բաղէշ 1877, վախճանառ Գանիք: 1934 Մարտ 27:

Ա.Ա. Հ. Ա. Դ. Զ. Ի

Համբարձում Ա. Գարշաւեան

(որդի Կեսարացի Սարգիս Ա. Եկեղի Գարշաւեանի)
ծնած Կեսարիա 1878, վախճ. Գանիք: 1935 Յուլիս 22:

Ա.Ա. Հ. Ա. Դ. Զ. Ի

Մինոս Մայկեն ուսուցիչ,

ծնած 1861 Պարտիզակ, վախճանառ 1935 Գանիք:

Յովսկի Սերովիք Ազնաւորեան նարտարապետ,
ծնած Լոնսոն 1853ին, վախճ. Գանիք 1935 Մայիս 14ին:

Ճիշտն Շահմիրեան Բնաւանիք,

Նազարէթ Շահմիրեան,

1854-1910

Ովստննան Շահմիրեան

1920-1923

Եղուարդ Շահմիրեան

1911-1934

Ճիշտն Շահմիրեան

1868-1935


Գրիգոր Յովհաննես Մխալեան ուսուցիչ,
ծնած Պարտիզակ 1857, մեռած Գանիք: 1937 Ապրիլ 6ին:Տիրան Պետրոս Գէյլէրեան ուսուցիչ,
Հանգեաւ ի Տէր 57 տմաց 1937 Նոյեմբեր 10.Վարդումի Խաչիկ Թաճեան, ուսուցչունի,
(նիմնադիր Գանիքի Թաճեան Վարժարանին)
1867-1938

Միմոն Գոյշգեմեան

1869-1938

Աղգոյին բարերար:

Յ Պատմութեան վարչի ստուգօն Եղիշե Խաչատրյան կողմէ





Գանձրիկի Հայոց Գերեզմանութեան վարի բաղկան տեսարան մը

ԳԱՀԻՒՐԵԼ Ա. ԱՍՏՈՒԱՆՏԱՆԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Խ ՊԵՐԱ-ԷԼ-ՍՈւՐԵԿՅԱ ՓՈՂՈԾ

Երբ 1834ին կիրակոս Խոպիսէկ. Մնացականեան կը հեռանայ Գոտիքիէն, Արաւազէմի Պատրիարքարանին հրամանով, ըստանձնելու համար Պատրիարքական Փոխանորդի պաշտօնը, իրեն տեղ Եղիպատոսի թեմին առաջնորդութեան կը կոչուի Գորրիէլ վրդ. Մարտացին, որ 1823էն ի վեր արդէն կը բնակէր Աղեքառանդրիս:

Գորրիէլ վրդ. իր Եղիպատոս բնակութեան առթիւ մօտէն ծառաօթ Եղիպատահայոց կեանքին և ազգային գործերուն, երբ կ'ստանձնէ իր պաշտօնը, իր առաջին մտադրութիւններէն մէկը կ'ընէ նոր և մեծ եկեղեցի մը կառուցանել Գոտիքիէի մէջ, ուր հաօքեայ Ս. Աստրիս եկեղեցին, օրուան պահոնն ջներուն անրաւարար կը նըկառաւէր, ինչպէս կը հաստատէ Աստուածատուր եպս. Յովհաննէսեան, գրելով թէ, «Եւ զի մինչեւ զայս վայր Ս. Սարգիս եկեղեցին նայոց, որ ի խորս Խարի վանաց ի Դամիրէ, այս եկեղեցի կարի փոքր ննացեալ եւ խրին, եւ անյարմար ժամանակին, ուստի Գաբրիէլ վրդ. եւ ի մային հիմնարկել նորոյ եկեղեցւոյ եւ առ այս ձեռնարկութեան պես բազմազումար դրամոց»: (Ժամանակագրական Պատմութիւն Ս. Խրուսադէմի, Բ. Հա. էջ 505):

Գորրիէլ վրդ., կորուժի և գործնական մարդ, 1837 Օգոստ 11ին կը ձեռնարկէ Ս. Աստուածածին Եկեղեցւոյ շինութեան, գետինի մը վրայ որ առնամանակից էր Հարթ-էլ-Զաւէլոյի Դըպրատան, Հողետան և Հիւանդանոցին, որոնք կառուցուած էին 1828ին, Ակնցի աեզանաւոր Եղիպատոր ամիրու Պետրոսեանի կտակ:

Գորրիէլ վրդ., լուագոյն կարգագրութիւնն էր որ կ'ընէր Եկեղեցին կառուցանելով գորսցին մօտ, և այսպէս ստեղծելով կեդրոն մը, ուր Հայ մտքին և հոգիին ազնուացմամբ, այս երկու հաստատաւթիւնները, կողք կողքի, Եղիպատահայ գաղութին ազգապահանման ազգակները պիտի հանգ խստնոյին:

Եկեղեցւոյ գետնին մէկ մասը կը պատկանէր հասարակութեան, իսկ միւս կառուը վիւնելլէ (խան) մըն էր, ինչպէս կը հաստատեն Առաջնորդարանի հին առմարները: Այս երկու կառուները կը գնուին 79,641 զրշ.ի, առկայն յետոյ աւելի ընդարձակ հող մը արամատքելի ունենալու համար, ոնոր կը կցուի 78,274 զրշ.ով փոքր պարտէզ մըն ալ, որով հողին

Համար 157,915 զրշ. զճարտառած կ'ըլլայ: Խոկ շինութեան ընդհանուր ծափաք նշանակուած է 458,535 զրշ. + 29.258 զրշ. = 487,794 զրշ.:

Այս գրանքը Գարրիկ վրդ. կը համբայթէ նուիրատաւութիւններավ, և մասնաւորապէս նրաւատպէմապատկան կայլուածներու: Հասոյթներավ, սրանք մասուրապէս 22,250 զրշ. տարեկան նկամաւած կը թերէին այն տանեա: Ասոնք սակայն բռւակոն չէին, ուստի Գարրիկ վրդ. Հնդկաստանի նուիրակ Սամսուէլ վրդ.ի թազոնէն զայտցած 65,000 գանձեկանն ալ նկեղեցւոյ շինութեան կը դորժածէ:

Ասաւածառաւուր Եղիսակ: Յայհաննէւեան կը հաստատէ թէ. «Բնդ նուերս ծովով ըդոց, խառննաց եւ զարդիւնս կալուածոց Արուոյն, եւ 65,000 դանձեկան, բնդ այլ զոյլց Սամսուէլ վարդապետի վախճաննելոյ ի ննդիկս. նուիրակ Ս. Արուոյն, եւ այսպիսի ննարիւէ նիմնարկեալ կանզնեաց զայն եկեղեցի մեծ եւ փառաւոր»: (Պատմ. Նրուսազնմի, Էջ 506):

Գարրիկ վրդ. շինութեան սկիզբէն մինչեւ մերջ, այսինքն մինչեւ 1839 Դեկտ. 17ը անվհատ գիտագրաւուծ է բոլոր այն դժուարութիւններուն և խոչընդուներուն, որոնք իր զէմ եւ լուծ են: Ասոնց մէջ գլխաւորը այն վիրազաւմն է որ եկեղեցին չաւարած պատահած է, ամրագջ իր ուշխառանքը վճարցներավ: Սակայն Գարրիկ վրդ. ասոնց յաւանանելու վերաբին ձեռնորկած է կառուցանել հիմնրէն սկսեալ և այս տաթիւ կառավարութենէն սաւացած է եկեղեցւոյ շինութեան հնաւեւեալ հրավարակը, Մանամէս Ալի փոխայէն:


«Եղիսաբոսի Հայ նասաւակուրիան պատրիարքական փոխանորդ Գաբրիէլ անուն կրօնաւոր, խնդրազիր մառլցած բլլալով, որ Հարէր-էլ-Զուլկելայի Հայ Պատրիարքանի մօք գննուող եկեղեցին աւերակ դարձած է եւ կարելի չէ մէջը կրօնական աւարողուրին կատարել, եւ խնդրած բլլալով անոր նորոգուրիան նամար եղած արտօնուրինը, եւ օրինական բլլալով այս հետակ աւերակ ենանուելու վրայ եղող եկեղեցիներու նորոգման արտօնուրին տրուիլ, յիւեալ խնդրազրին զննացում տալու նամար կ'արտօնինք որ յիւեալ եկեղեցիին իբր առջի վիճակին վերածելու նամար նորոգուի եւ կը նրամայինք որ ոչ ո՛վ արս վասին արգելվ բլլայս:

Հինրի 1253
ՄՈՒԾԱՄԷՑ ԱԼԻ

Հոս կը ներկայացնեմ հնաւեւեալ հետաքրքրական անուններու ցանկը, Գարրիկ եպիս.ի ասմորէն քաղելով: Ասոնք եկեղեցւոյ շինութեան տաթիւ կարեւոր գումարներ նուիրազ-

Ա. Առաջնութիւն են կրկնական պատճեններ
արձանագրութիւն

Ա. Առաջնութիւն են կրկնական պատճեններ



Ներքն ևն, որտեղ արձանագրութեան ևն իրենց նուէրներուն քառակայթը .—	Դրաւշ
Մահաւոնի Ալեքսան ազա Միստքեան	17500
Մահաւոնի Յակոբ ազա Միստքեան	11000
Վանցի Կարապետ ազա Գալուստեան	10400
Խավաճան Եռաւութ Ճիշչանի	7500
Ասրբադ Կարապետ Միքայէլեան	6000
Բժիշկ Ստեփան ազա Շարճեան	4500
Ճիշտարիէ Սարբադը Խավաճան Եռաւութ	3460
Մեծ թարգման Պաղս Պէջ	3000
Կարապետ ազա Ռէյխեան	5800
Մնարդ Էմինի Խավաճան Մելգոն	2175
Վանցի Մահակ Հանքեան	1700
Գոսպար և Թովմաս ազաներ	3000
Ասրդիս Գուլֆայեան Կեսարացի	2300
Խասդիւղյի Խավաճան Պետրոս	2500
Պաղս Վարդապետ	2000
Քիլէրձի Պաղս Կարապետեան	2550
Խավաճան Եղիտ Ճէվանիրճեան	2230
Միքայէլ Քերովքեան	2000
Ճիշտարիէի Էջկակորներու կողմէ	2500
Մինոս Էֆէւտի	1200
Ստեփան Էֆէւտի	1650
Վանցի մահաւոնի Ղուկաս	1500
Տւառութիւն ամսաւոնը վարպետ Եռաւութ	1500
Մէլլուն Վէքիլիի Արթին	1500
Մահակնի Գրիգոր ազա	1500
Մէլլուն Սարբադը Խավաճան Գևորգ	1000
Էջկակոր Խավաճան Յակոբեան	1000
Գէսրդ ազա Շահնպազեան	1000
Ճիշտարին Խավաճան 1000	1000
Դարրասա արքաքերէնի Խուն Եռաւութ	1000
Արտրէնցի մահաւոնի Սարդիս	1000
Արտրէնցի մահաւոնի Մահակ	1100
Ասրամ Խավաճան Պաղտամար	1000
Խովան Երամ (Միստքեան)	900
Աղնցի Յավհաննէս	600
Տիգրանակերտցի Կարապետ վարժապետ	500
Հանգուցեալ Տառուր ազա	850
Տիգանակերտցի Ստեփան Հէքիս	500
Գրագիր Յակոբ Խոչտառութեան	500

Ակնցի Մկրտիչ	500
Յավհաննէս Ռուբումոս	500
Արարիիրցի Չապօ	650
Վանցի Մարտիրոս	500
Ակնցի Սարտի Ստեփան	550
Ծնծալ Կարապետ	550
Ակնցի Յարութիւն	500
Մահակնձի Գէորգ ազտ	550
Թաշճը Թագւոր	400
Կեսարացի Խաչատրու	500
Ասլոն Օղլու Գարրիէլ	500
Պէրպէր Միքայէլ	330
Ստեփան ազտ Ապրոյեան	300
Վերոգրեալները կը վճարեն այս գումարը (52 անձ)	119485
իսկ 265 անհատներ եւս կը մասնակցին, վճարելով	217823
200 դահնեկանէն մինչեւ 100, 50, 20 դահնեկանով	337308
Եկեղեցւոյ օծման օրը 1839 Դեկտ. 17ին	
Կարապետ ազտ Գալուստեանէ	1685
Ալեքսան և Յակոբ ազտ Միասքեաններէ	1600
Վանցի Սահակ Հանըմեանէ	650
Բժիշկ խովանձու, Ստեփանէ	250
	341493
Հնդկաստանի Նուիրակ Սամուէլ վրդի թողան	65000
Երաւաղէմոպատկան վագրֆ տուներու չորս տոր- ւոն եկամուտներէն	89000
	493493
1841ին ժաղովուրդէն հանգանակուած գումարը	5965
Ինդհանուր մաւաք	501458

Եկեղեցւոյ տինուրեան առքիւ ընդհանուր ծախս

	<i>Դրաւչ</i>
Հողին գինը	79641
Եկեղեցւոյ կտոռուցման	458536
Զրիորի շինութեան	29258
Եկեղեցւոյ մայր գրան առջեւի մասին հողին գինը և փողոցի դուռ բանալու շինութեան ծախս	121197

Բնդհանուր ելք	688632
մուտք	501458
բաց	187174

որ հաւասարակշռութ է Գարրիէլ և պիտի ի ջանքերով, 1841-1845ին ժաղովուրդի մեծամեծներէն հաւաքուած նուէրներով, կալուածական հասոյթներով ու Երուսաղէմին վազրմ տուներու նորոգութեան համար ուղարկուած գումարներով, ինչպէս կը հաստատէ Սոււլանեանց ըսելով թէ, «Սուրբ Արոնի կալածներու նորոգութեան ծախսերու համար ինուրած դրամը բնդուած է 2000 մանա ոսկի, 89 քարիխիլ և զիլին եւ 80 առանց քարիխիլ, որոնց համագումարը կ'արձեր այն առեն 94025 դամեկան (Պատմ. Երուսաղէմի էջ 1002-1003): Նոյնը կը հաստատէ Մազաքիս Արք. Օրմանեան, որ անգամ մը Գարրիէլի համար գրելէ յետոյ թէ սկսաւ Երուսաղէմի կալուածական հասոյթները, փոխանակ պատրիարքարան հասցնելու, տեղւոյն վրայ զործածել, նուիրակ վարդապետներու բողոքները իւրացնելս (տես (Ազգապատում, էջ 3885), յատկապէս Ս. Առառածածածին և կեցեցին շինութեան մասին ու կը խօսի գրելով թէ պատասխական նրգին մը այն միջոցին երկից Արոնին կալուածներ, որոնց սինուրեան համար լաւ զումար մը յլուեցաւ Պողոսի կողմէ, բայց Գարբիկը եւ Ծիփապացիք ուրիշ նպատակներու զործածեցին զումարը, եւ ձեռնարկեցին օֆինը Ս. Առառածածնայ նոր եկեղեցին, փոխանակ նին եւ անձուկ Ս. Սարգիս եկեղեցւոյն (Նոյն էջ 3885-6):

Այս խորհրդաւոր պարագաներուն մէջ անո կը կառուցաւի Ս. Առառածածածին հոյսակատ և կեցեցին, մասնաւորապէս Գարրիէլ վրդիք և անձնական նորիսածեանութեամբը և կորովի ջանքերով:

ՆԻԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ Ս. ԱՍՏՈՒԱՌԱԽՆԱՅ ԱԿԵՂԵՑԻ ՈՅ

Մայր դրան ճակատը, մարմարէ քարի մը վրայ, քանդակած է հետեւեալ արձանագրաւթիւնը. ունարողութիւնը Առածածոյ կառուցաւ Ս. Տանարս նորասանման, յանուն Արքուոյ Առաւածնի, արդեամբ լուսաւորչադաւան առնասարակ ազգին Հայոց որ յնդիպասու, աօխաւութեամբ Մարտացի Գարբիկը Արքացան արնի նպիսկոպոսի ի միաբանուրենիկ Արքոյն Սաղիմայ. ի 1839, ի 17 Դեկտեմբերին:

Իսկ մայր դրան ներքին ճակատը այս տաղերը. այս է պատմէր իմ, սիրեցիք զմիմեանս, որուս եւ նս զնեղ սիրեցիս:

Օսկի. Աւետ. Գլխ. Ա. Հմբ. 1-12:

Եկեղեցին ձախ դաւիթին կեդրոնը կը գտնուի Գաբրիէլ Առքիսկոպոս Մարտոցիի համակ մարմարեայ զեղեցիկ գամբարանը, զեանէն մէկ մէթը բարձր, ինչպէս նուև Ս. Սարգիս եկեղեցւոյ պատկանող հին խոչքարեր, զետեղուած դաւիթի պատերուն վրայ. իսկ աջ դաւիթին մէջ, Ս. Սարգիս եկեղեցւոյ վերաշնութեան մարմարեայ յիշտառկարանը 1749 թուականով:

Այս յիշտառկարանը և խոչքարերը, Ս. Աստուածածին և եկեղեցւոյ գանձարանին մէջ կը մնային մինչեւ 1920. Տորդոմ Արքուն. Գուշտիեան զանոնք կարուառէ փրկելու նպատակով, Ս. Աստուածածին եկեղեցւոյ դաւիթին պատերուն վրայ զեանդել առած է: Ասյն դաւիթինները զատուած են տառանէն երկաթեայ վանդակներով. որոնք շինուած են 1914ին Տիգրան Արթինօֆի կողմէ, ինչպէս ցոյց կուտայ զեանդուած առ յիշտառկարանը. «Յիշտառի և վանդակս արս երկարեալ, Տ. Տիգրան Արքինօթի համայն ննջեցելոց 1914 Յունվար 4-ը: Եկեղեցւոյ տառանը, անսոխն, փայտաեայ ձեզունով, ունի հինգտական յուսումուաներ աջ և ձախ կողմերը: Իսկ դասը զատուած է առանձին փայտաեայ բազրիքով մը: Եկեղեցին ունին երեք խորաններ. մին կեդրոնը՝ աւագ խորոնը և քովերը երկու ուրիշ պղտիկներ երկու փաքր խորաններուն վերեւ. կը գտնուին վերնոյտրկի երկու փաքր սեղաններ, աջակողմնանը Որդւոց Որոտման, և ձախակողմնանը՝ Ս. Պետրոս և Պողոս Առաքելոցներուն նուիրուած:

Կ'աւանդուի թէ մինչեւ 1850-1865 թուականները, այդ սեղաններուն վրայ պատարագ կը մասուցանէին: Ձախ կողմի պահարանին մէջ կը զտնուի Մկրտչութեան աւազանը, որ 1917ին ի նորոյ շինուած է: 1920ին եկեղեցին երեկորական լուսաւորութեան ծափքը կը հոգայ Հապիս Պէյ Գառնուկի Յովոկիմեան, մօտ 400 սոկի դումարագ մը, և այդ առթիւ հետեւեալ յիշտառկարանը կը զետեղուի ձախ դաւիթին որմին մէջ.

«Ի լոյս Նեխաց Խւրոց Հանգուցէ
Տէր

Զնոզի Գառնուկի Յովակիմեան

Որոյ Որդի

Հապիս Գառնուկ

Լուսառորեաց

ԶՄ. Ածածին Եկեղեցի Հայոց Դանիրէի

Նլեմրալոյց Լապերօֆ

1920»:

Կանոնց վերնատունը որ կը դանուի աջ և ձախ գումարներու վրայ, 1932ին ճարտարապեսներու որոշմամբ անգործութենի գործառնութեան է և առնդութիւնը որ եկեղեցւոյ բակէն էր, հիմա գոցուած է: Եկեղեցին առնի փոքր զանգակատաւն մը, հեռու այս անունին արժանի չինուածք մը բլլարէ, որ հաստատուած է տանիքին արեւելքան կողմի անկիւնը:

Եկեղեցին հեռու է, իրը չէնք, ներկայացնելէ ճարտարապետական որեւէ ոճ մը, այլ շատ պարզ կառուցւուածք մըն է, ինչպէս են մեր եկեղեցիներէն շատերը, եւ Պարոյ և գաւառներուն մէջ: Նոյնպէս հակոռուկ իր հաստատենու կերպարանքին, չէնքը գմբախաւրար պէտք եզած ամբոփուու հանդամանքը շունի: Ցուալիի է ըսել մէ այս նորիւրամեայ չէնքին աւոգ խորանին և աշտազման փոքր խորանին զերեւը կը տեսնուին ճեղքեր, որոնք պէտքը ցոյց կուտան հիմնական նորոգութեան մը, կանխելու համար մատուոր ապրոգոյի վատանգը: Հարիւր ասրաւան կարճ ժամանակի մը մէջ այսպիսի չէնքի մը վատաւելուն գլխաւոր պատճառները երկու են: Առաջինը, եկեղեցւոյ հիմներուն կից, արեւելքան կողմը, Սղիազար ամիբար Պատրոսեանի կտակով 1827ին կառուցուած այն ջրամբարն է, որ մօտ վաթսուն ասրի շարւանակ, եկեղեցւոյ հիմները խոնաւութեան մէջ պահուած է: իսկ երկրորդը՝ Խոլիկի ջրանցքը (արժման հանրակառաքի գիծին տեղը) որ կ'անցնէր եկեղեցին մատէն, հազիւ յիսուն մէթր հեռուորաւթեամբ: Թէեւ այժմ գոյաւթիւն չունին ո՞չ ջրամբարը և ո՞չ ջրանցքը, բոյց խոնաւութիւնը կայ և կը մնայ հիւսիսային արեւելքան պատճառն առկ, մասնաւոնդ նեղոսի յորգման ամիբոներուն: Այս պատճառով եկեղեցին իր կտակուցումէն հազիւ հ0 ասրի յետայ, արդէն իր ամբութիւնը կորուսուած էր: Աւասի 1887ին, Տ. Մատթէոս եպիսկոպոսի նզմիրեանի առաջնորդութեան օրուի, կը կատարուի նորոգութիւն մը, եկեղեցւոյ չէնքին վրայ, նու իրաւուութեամբ թագուոր Փաշտ Յակոբեանի և Տիկիի Զիազա ա՛Ապրօի (գուսար Նուպար Փաշոյի) որ իր հօրմէն մառանգած 3000 սոկի գումարին տասը առ հարիւրը նուիրած է եկեղեցիին նորոգութեան: Այս առմիւ մատ 1200 սոկի ծախոք մը կ'ըլլայ, մասնաւորապէս հիւսիսային և հարաւային պատերուն երկու հատ քարտչէն նեցուեներ շինելու և չէնքին ամբութիւնը ապահովելու համար, ըստ կառավարական ճարտարապեսներու քննութեան:

Եէնքին ապահովութեան մասին գաղափար մը կազմելու համար, երբ 1938ին ծանօթ ճարտարապեսի մը հետ, հիւսիսային պահարանին կից մասնաւոր սանգութիւն մը բորձրացանք

տանիքը գուռէ մը որ կ'առաջնորդէր առաստազին և տանիքին միշտ կանուզ պարագաւթիւնը, հիացաւմով տեսանք, մեծ և փոքր փայտուոյ և երկաթեայ գերաններով առաստազին նորանոր կառաւցաւածքը, այնպիսի ձևուազ մը կերաւուած, որ կ'արգիլէր եկեղեցւայ պատերը գէտի գուրու հակիր։ Նոյնպէս նեցուկի կամ յևուեկի գեր կը կատարէին հիւսիսուցին և հարաւային կազմերու պահարանները, ամուր բանելով եկեղեցւայ պատերը։ Նոյնպէս Առաջնորդարանի շնոքը, հիւսիսուցին և արեւմտեան կազմի անկիւնէն, նոյն դերը կը կատարէ կոթնելով կանոնց վերնատան։ Բոլոր այս նոյնազդուշաթիւններուն և հաւատիքներուն հակառակ, այսօր, իր կառուցումն զրեմէ հարիւր տարի վերջ, լուրջ նորսպութեան մը պէտքը անխռաստիւի պահանջ մըն է։

ԵԿԵՂԵՑԻԱՅ ՆՈՒԽԻՐՈՒԱՄ ՆԿԱՐՆԵՐՈՒ,

Ա. ՄԱՏԵԱՆՆԵՐՈՒ և ԱՆՕԹՆԵՐՈՒ ՅԻՇԱՏՎԱԿԱՐԱՆՆԵՐԸ

1. — ՆԿԱՐՆԵՐԸ. Զամին գուռիթին մէջ Ա. Կատարինէի շըկարը, նուէր Գրիգոր Եղիայելունէ։ «Պատկեր Սրբոյ Կատարինեայ նուխեալ և, Գանիրէի, ի վանապատի Տիար Գրիգորէ Աղիայեան, նախկին փոխ նիւպառու Ռուսիոյ, ի յիշառակ վաղամեսիլ դասեր իւրոյ Հնազանդայ 1888ին»։

Երկաթեայ դրան աջ դաւիթին մաս Ա. Ասոււածածնայ պատկեր։ «Թիշառակ և Ա. Ասոււածածնայ պատկեր, Գիմաղյի Գլուկ Օղլի նանգուցեալ Յակոբի որդուոյն հացազործ Պեն։ Համբառամի եւ իր ննջեցնոց»։

Աջ գակոզմեան պահարանի դրան ճակատը, նկար Եղիս Մարգորէի Համբառաման։ «Նուխեալ և Ա. Ասոււածածնին եկեղեցւոյ Գանիրէի, ի վանապատի Տիար Գրիգորէ Աղիայեան, նախկին փոխ նիւպառու Ռուսիոյ, ի յիշառակ իր դասեր նուզոյն 1888ին»։

Աջ պահարանի դրան ճակատը. նկար Ա. Գրիգոր Լուսաւորիչի շարչարանքներուն։ «Գրիգոր Եղիայեան, կը նուիրէ զայս պատկեր Ա. Եկեղեցւոյն Ասոււածածնայ, ի յիշառակ նանգուցեալ ծնողայ իւրոյ, Եղիայի եւ Կատարինայ, Գանիրէ 1874 Յունիս 2»։

Աջ պահարանը, նկար Ա. Ստեփաննասի և ձախ պահարանին մէջ, Յովհաննու Մկրտութեան նկար մը տասնոց արձանադրութեան, 1842 թուակունով և նկարիչին անունը Պարա։

Մկրտութեան աւազաննին մաս, ձախակոզմեան պահարանին մէջ, չին նկար մը, Աւետումն Ա. Կոյանն։ Անդ կարողութեամբն Ասոււծոյ կառուցաւ Ա. Տանար, յԱնուն Սրբոյ Ասոււածածնի,

ԴՐԱՅԻ. Ո. ՄՎԱՏԵՎԻ, ՎՐ ՃԹԻՍ ՄՎ ՀԿՐ ՄՎՄԱՐԴՈՒ ՄՈԴՅՆԻԿՈՎՈՇ



արգելամբը լուսաւորշական ազգին որ Նվիպռոս, աշխատութեամբ Մարտօցի նարբիկը Արքազան Արք. Խոյսկ. ի. միարան Ս. Արուսալեմի 1839: ՌՃՄԿ, (առուազութիւն) Յակոբ 1861:

Վերնուառած մէջ ջրաների պատկեր. «Թիւատակ է պատկերս Արգունի հօփրուցի Ղազարոսին: Այս խաչելոյն զի լուս տրմազին անս առապիլիս յանդունքս ցաւոց ի սիրոյ որդու ն ի տէր յանցանաց»:

Ա. Առառանձանայ պատկեր, առ աղ. Խոյսկին մէջ. «Նուի իրեալ ներկայ պատկերս, Ա. Առառանձանայ եկեղեցոյ, Թուսիոյ նախորդ փոխ նիւպառու միծ, Գրիգոր նոյիայիանէ, ի յիառու կ իւր կողակցի, նաևզուցեալ Մարիդոյ Կարապիս ՄՌԱ իկեան, 1888ին»:

Նկար Ծիսուսի Մասնդեան. «Թիւատակ է Տեմիրնի պար նովհանճէսի որդուոց Յովսկիի, Պոլոսի և Պերոսի և Թերուզի, յումի Տեառն 1841 Մայիս 7»:

Խաչելութեան Նկար մը Հայուսիզմուն խորանը. «Թիւատակ է Տերունի տիկնոց որ և կողակց մանեսի Կարապիսի Առանձիւան Տիգրանակերտցւոյ, 1842 Յունիս 5»:

2.—ՄԱՏԵԱՆՔ, «Թիւատակ է Ս. Աւետարանս, ի բաղան Արբոյն Արուսաղէմէ, Արբոյն Յակոբայ, Արբոյն Կարութեան, նանի Կարապիս Սարկաւագ Յիօնիլինէ, գրուեցաւ յամի Տեառն 1804»:

Աւետարան, տպագրուած 1753 ին Վենետիկ, ի Հայրապետութեան Մինաս Կոմիզիկոսի. «Սացող Ս. Դիբս զՏէր Դաբրիկ տնորհանաց վարդապետի. առաջնորդ Նզիպոսի, զբարեպատ ձնողացն, զնողիս յիւեցէք. ի Տեառն 1837 Յունիւր 6»:

Արծոթթապատ Աւետարան. «Թիւատակ է արծարէ զարդարւուած Ս. Աւետարանս մանեսի Լուսիկին, մանեսի Արբունիին, Առուանձառուրին, Մարիամին, Յասմիկին, Տեօլիկրին, Յովնո նին, Մուլասին, Աննային, Հայիսիմինին, Գայիանէկին, Յակոբին և ամենայն զարմիցն յիմ Աբն. Յակոբին դուռն, Աբն. Թեղորոսի եկեղեցւոյն, բոււին ՌՃԶ Յունիւր 6ի»:

Դիբս որ կոչի քարոզութիւն, տպուոծ Պայիս 1740ին, տրգեւամբք մանեսի Շանհապարիս, թուին ՌՃՎԹ Յունիւր 10 ին ի կոմիզիկոսութեան Ղազարի, հետեւեալ յիշտառկարանով. «Թիւատակ է Ս. Դիբս Նասիոլ ալային և նաևզուցեալ նօրն Պետնդի և մօր Դիրազին եւ նամայն ննջեցելոց նոզւոյն, որ ետու երգումցի Նամայն վարդապետն, որ ընթեռնուցու եւ զօք ածեսցէ աղօրող լինիցի եւ յիւատակից է զվերոգրեալ. ազնուութեան զամենն եւ ին ն բարեաւ վայելեցէ ի փառս Յիսուսի եւ նօրն նօրա Ս. Կոյսի Մարիամու Առուանձանի ամեն: Թիւատակարան գրեցի բ. ւին Հայոց 1193(=1750) նազար նարիւր իննուունուինը, Հոկտ. ամսոյ լրման. ծառայ նամայն արելայ:

Փաքը Աւելարան Նույիրեալ Յակով աղայէ վասն Հանգուց-
եալ կողակցին 1859 Մերտ. 1:

Նոր կառկարան տպաւած վճնետիկ 1823ին.

«Զայս արձարապատ Ս. Աւելարանին

Եղիալ յիշատակ դատեր վենազնեան

Ակենան ամիրայն որ և Միամենան

ՅԱԿԱՅ բաղակին վասն զերդաստան,

Առ նոչակուցաւ անուն վենութեան:

Թագունի Խարուն բնիկեր դիւցազնեան,

Նրկանց միակ ծաղկանան նոնի,

Վասն անուան սորա մարդս,

Յամի 1300(=1851) բորգումեան հաօնուի,

Բնիսուն եւ չորս բուխն համազդի:

Օզոսոս ամսուան երկուսասնի,

Նդաւ յիշատակ նոր եկեղեցի,

Կառուցեալ անուամբ Ս. Աստուածածնի,

Հոյակապ որմովին եւ նզիապտոսիս:

Գրիգոր Նորեկոցւոյ Երգ Երգոցի մեկնութիւն, տպաւած
1789 ի վճնետիկ. «Յիշատակ եմ արաւեալ զիրք Խջիպտոսի Ս.
Աստուածածնայ վանուց, ձեռամբ Ս. Արուսաղեմի Մկրտիչ Սպիտի.ի
1864 նոյնիցեր 11»:

Բացառարութիւն Հանգունակ Հոււտառ բանից, տպաւած 1807
վճնետիկ. «Յիշատակ եմ արաւեալ զիրք Ս. Աստուածածնայ վա-
նուց եւ Խորենին դպրոցին, ձեռամբ Ս. Արուսաղեմայ միաբան
Մկրտիչ եպիփակ.ի. 1864 նոյն. 11»:

Առընդդատեար, տպաւած 1880ին ի Վազգարշապտու. աՅա-
ւերժական յիշատակ է, ի Skr նանգուցեալ Դեռգ կարողիկոսէ,
Գամիւրէի Ս. Աստուածածին եկեղեցւոն երեսուն Յունիւր 1886»:

Ասոււածացունչ, տպաւած վճնետիկ 1773ին. «Նուեր Ա-
րաբկիցի Ստեփան Օսապասեանկ 1884ին»:

Գրաբրոր Նորեկ արձաթապտու. աՅիշատակ է դրւոն Ս. Աս-
տուածածին եկեղեցւոյ Դամիւրէ, Skr Մամբրէ մնայ. Վարդանեան
Մեծի, 1922»:

Նոր կառկարան թուշապտու, սոկեզօծ, տպաւած վճնետիկ
1710ին. «Ս. Աստուածածնայ եկեղեցւոյն, յիշատակ է Աւելարանս
ի Սբ. Մարենից, Փոք-Սայինի եկեղեցւոյն: Թաւեւայ կազմուեցաւ,
ոսկեզրուեցաւ Ս. Յարութեան պատկերոյ կափարիչ ի 22 Յուլիս
1933 Դամիւրէ»:

Նոր կառկարան, տպագրեալ վճնետիկ 1789 Մարտ 2, ի
հայրապետութեան Տեռան Դուկոս կաթողիկոսի. «Ս. Աստուածա-
ծին եկեղեցւոյն նույիրեալ, յարժանաւուրն Skr Մեսուպ մնայ. Skmիւր-
եան, Բաբերդցւոյ (որ յիշանայ), է նորոգուած 22 Յուլիս 1933ին»:

Մաշտաց. «Թիեատրակ և այս Մատոցու որ և երգումցի եւ ինքն է Թիբլիսիցի եւ արդի սրբա համար Ֆնիսիլի ոսկի մը շամին ի ամանն մի ողորմի ասեն, որ յիշատակ Սբ. Յակոբայ որ և յերաւաղեան սահարժեց ի դուռն ոռով կատարեցն եւ մի հայր մեր ասեն: Տեր հառուցէ բաւ և. ամեն եւ օրինութիւն զիր բերեցն որ իմ մնի. Պողոս աղայի, հասաւ ձեռամբ Տերիպորին, ամեն:

Աւագարան Նուիրեաւ Տէր Մնարոս քննյ. Տէմիրճեանէ:

Զոյգ խորհրդատեար Տէր Գրիգոր քննյ. Չուհանճեանէ, Աւագարզարցի:

Մկրտչի Սպիտակոսի ձեռամբ, Ս. Աստուածածնայ Եկեղեցին, Հնաւեւեալ գիրքերը Նուիրուած են:

Գիրք որ կոչի Յիսուս Արդի, շարագրեալ Ներսէս Կըոյեցիէ:

Գիրք Ներսի Արդւոցն Արաւան, տպուած Պոլիս 1823ին, աշխատասիրութեամբ Անդրէաս վրդ. Նուրինեան Ակնցի:

Երեք հատոր, Համառատութիւն Աստուածածնութեան, տպուած ի Թրիէսթ 1810:

Նոր կատարան, տպուած 1828ին Բարիզ, ի գործարանի Տօնտէի Տիւ Բրէ:

Ազօթք Սրբոյն Գրիգորի Նորեկացւոյ, տպուած Պոլիս 1774ին ի տպարան Աստառուրի:

3.— Եկեղեցական Անօթք, Ս. Աստուածածին Եկեղեցւոյ Եկեղեցական անօթները ցուցակագրուած են 1889ին Հնաւեւեալ արձանագրութեամբ, զոր Նոյնութեամբ կը Ներկայացնեմ:

1888 Յունիար 7/19—16/28 Ապրիլ նորոգուեցաւ ի ներքուած եւ բարախուս, ծախսիւ Վսիմափայլ Թազւոր Փառայի Յակոբան ի 17/29 Ապրիլ ամսոյ Մաղկազարդի Կիւրակէ օրն նորոգ զետեղեալ խաչերն օծուեցան մեծ հանդիսիւ, այս նորոգուեցան առ թի յատուկ յանձնախումբի մը ձեռօչ ժողովրդական հանգանակուրիւն կատարուելով, զորացած նասոյրովն եւ մաս մ'ալ Թաղային անկուիի ծախսիւ եկեղեցւոյ բոլոր արձարեղէնները, զգիսները, զարդերը եւ կանոն ու կարաօինն նորոգուեցան եւ պականներն ի նորոյ ժինուեցան. կարգ մը եկեղեցաւէ ազգային ու զանազան պիտոյներ նուիրեցին: Այս պատեհնուրեամբ եկեղեցւոյ արձարեղէններն, զգիսներն եւլ ., ի նորոյ ցուցակագրուեցան ի տումարիս յամի 1888 Յուլիս 1/13 վաւերացեալ ի Քաղաքական Ժողովոյ Ազգ. Գաւառական վարչութեան, ի Ծիս Ղ.ի 13/25 Մայիս 1889:

Հիմա Ս. Աստուածածին Եկեղեցւոյն մէջ կը գտնուամ Հնաւեւեալ անօթները. որոնք կը Ներկայացնեմ.

Կաչ դարդարուած հաճանչուոր կոթով և պատուանգանով, մասամբ Եալազզլը, Կենաց Փայտին յատուկ, 85 այտր 166 տիրէմ, Նուէր ճէվանիրճի պաշի Եղիս ազայէ:

Մէկ սկին մազգը մայով, մասամբ ետլաբզիւր, պատառանդանին եղերքը թէրթէքի, 90 այսր 338 տիրէմ, նուէր Տիրացու Յա-կարի որդի գերձակ Կարապետէ Պայտեցւաց:

Մէկ սկին մազգը մայով, մասամբ ետլաբզիւր պատառանդա-նով, 90 այսր 372 տիրէմ, նուէր ժազավրդնան, ձևամբ Յա-րութիւն և Յագնաննէս վարդապետաց:

Երկու սկին շիֆթ ետլաբզիւր մազգը մայով 90 այսր 635 տի-րէմ, նուէր ժազավրդնան, ձևամբ Յարութիւն վարդապետի:

Մէկ Ազաւակի, 90 այսր 210 տիրէմ, նուէր Լիֆդ իկ հանըմի, տիկին Գէորգ պէյ Խովայէլեան:

Երկու սրբաւուփ 90 այսր 55 տիրէմ, նուէր Տէր Կարա-պետ Յագնէգիւնի և մէկը Տէմիրճի Սիմոնի կողակցուն:

Աստուածամօր պատկեր. անհատակ և պատկեր վանեցի սպօննի Միքայէլեան Յովհաննիկ որդի Սեղանապետ Մանեսի Բար-սեղին ի գուռն Ս. Գրիշայ վանիցն ի բուին ՌԱՄԾԻՆ:

Մէկ զաւազն օձոգլուխ, մասամբ ետլաբզիւր, նուէր Ա-րաբկիրցի Զուրիկեան Ասհակի, 90 այսր 397 տիրէմ:

Մէկ ատարանակ, նուէր Մկրտիչ Փափազեանէ, — Երկու կան-թեզ, 80 այսր 595 տիրէմ, նուէր Գէորգ պէյ Խովայէլեանէ:

Մէկ սակի ականակառ ձեռաց խաչ և մէկ մեծ մամակալ, նուէր Ա. կիւրեզ Պատրիարքի Խոտոց:

Մէկ լինէն ըզրըզ 80 այսր 429 տիրէմ, նուէր Յարութիւն վարդապետի:

Մէկ զօտի արծաթ կլոր, շիֆթ կոճակներով և սրմա խա-լանով, նուէր Ալեքսան ազա Միստքեանէ:

Մէկ արծաթ գօտի, նուէր Տիգրոն ազա Լագիեանէ:

Մէկ Աւետարան Խւզաբերից, ձևադիր, կարմիր խառիշիէ երեսով, արծաթապատ, 315 տիրէմ, նուէր Սիսանցի Զարրհա-նէլի Համբարձում ազայի:

Մէկ արծաթապատ Ճաշու Աւետարան 142 տիրէմ, նուէր տիկին Լուսիս Սանիգոնի:

Մէկ Աւետարան 17 տիրէմ, արծաթէ խաչերով, նուէր հա-ճի Գասպարեանի որդւոյն Թավմայէն:


Մէկ Աւետարան կարմիր խառիշիէ, երեսին վրայ մէկ կողմը Խաչելութեան և միւս կողմն ալ Յարութեան պատկերներով, 50 տիրէմ, նուէր Ալեքսան ազա Միստքեանէ:


Երկու Աւետարաններ խաչերով, նուէր լուսարար տիրացու Պողոս Յակովեանէ:

Մէկ Աւետարան արծաթ խաչ մը, նուէր Մ. Սարգիս Պալեանի:

950 տիրէմ կանթեզանոյլ մը, մայր կանթեզ. անհատակ և կանքեղս ԱՐ. Սարգիս Սկեղեցւոյս, Զիմիեկծեկցի Մանեսի

Ա. Անտառագույն տիրեկանից սպիտերի առաջնական գաղտնաբառը





Ս. Առուսածին Եկեղեցին անհին եւ Կանոնց Վիճակն առաջին ժամը

Դրիպուի ուղի Համբարձում աղայի կողակցւոյն, Թագունի դատե
հոգւոյն ՌԱՄԵ (1817)։

Նուէր Յակով և Ալեքսան ազա Միստքեռնէ, մէկ թող,
երկու արտախուրակ, մէկ վակոս և մէկ եմբիորան, լաճվեր
խառիֆէ սրմո շերիտով, թոգին և խաչին երկու կողմերու
ճաճունշներն, վակոսին մէջանդի խաչն և եմբիորանի կոճակն
ործութ։

Փաքը կանթեղ, համէնի Հապիո Յովակիմեռնէ, 1913ին։

Մէկ կանթեղ, օջախ կանքեղ արձարեայ նուիրեաց ի դու-
ռքի Ա. Ասուածածին Ելեղեցոյ Հայոց Խամիւնի, Կարապէ Ա.
Պալեան, ի յիշատակ ննջեցելոց ի բարին Ելեղանեաց զամենե-
ցուն, 1-2-1920։

Մէկ թող, երկու արտախուրակ և մէկ վակոս, թոգի խա-
չերն արծոթ, նուէր էքմէքի պաշի Պազատար ազայի։

Մէկ շուրջառ, մէկ թող, մէկ վակոս, մէկ փորուար և
եմբիորան մը, նուէր Արտակիրցի Կարապէան ազա Գրիգորեռնէ,
յամի 1883ին։

Մէկ շուրջառ մազի ստոփոյ, սրմո շերիտով, մէկ շուր-
ջառ գեղին ստոփոյ տոլը, նուէր Ալեքսան և Յակով ազա Մի-
ստքեռններէ։

Երկու զոյգ հոգաթափ մազի ստոփոյ, տոլը շուրջառ կո-
ճակները և ստոպաւրաններուն խաչերն արծոթ, նուէր Թագւոր Փաշը
Յովակորեռնէ։

Մէկ զոյգ փորուար հինտի իշլէմէ, Ալեքսան և Յակով ա-
զա Միստքեռններէ։

Մէկ ծածկոց սկինի խառիֆէ սրմո բանուած, նուէր Գրի-
գոր Էփենտի Եզիայեռնէ 1838ին։

Մէկ սկինի սրմո բանուած ծածկոց, նուէր Գրիգոր Աիրո-
կոնեռնէ— Խարանիմ Էփենտի Ռուշտի կոչեցեալ։

Մէկ ծածկոց սկինի, նուէր Յովաննէս Էփենտի Նախնութի
գառեր։

Մինի ծածկոց, յիշատակ օրիորդ Նոյեմի Շերիտանեան պէյէ։

Ալիհա այս յիշատակ է Նոյեմի Մահանեսի Զարիֆէ լուսան-
գի Աթունին 1846ին։

Ծանիճ և կոնք, յիշատակ է Խաչատուր Մահակի, առ Ա.
Աստուածածին եկեղեցին Գանիրէի, 1896։

Արծաթեայ աշտաննակ, նուէր Ա. Աստուածածին եկեղեցւոյ
Գանիրէի, Տիկին Մաննիկ Լիմաննեանէ 1911 Յունիս 12։

Յայամաւուրք, ապուած Պոլիս ի ապարանի Գրիգոր, սրդի
Մարզունցւոյ ՌՃՀԹ էջ 723 հետեւեալ յիշատակարանով, ավե-
րլսին նորոգեցաւ ԱՐ. մատեան ձեռամբ Արբոյ Յարուբեան

լուսարաւ, Աշեցի Պետրոս Աբեղայի, ի բուհն 1272ին հայոց, և որ հանդիպիք տաք զողուժին եւ ձեզ ողորմեցի Տէր Քս., ի Գալստեան միւս անգամ»:

Մէկ սկիբի կարմիր ծածկոց ոթքաս սրմա բանուած, նուէր Գէսորդ Պէջ Ռումինյէքիան:

Վարագոյր Շ Հասա, Ա. Ասոււածածին եկեղեցւոյ, նուէր Թողէսս և Բարսեղ Նորհապեակոնն եղբայրներէ, 1888ին:

Մէկ վարագոյր Աւագ Անգանի, փոքր, կարմիր, նուէր Զէնոր պէջ Մէրէմէթճեանէ:

Յայտնուաւրք, ապաւած Պալիս ի ապարանի Պազոսի Արագեան Ապաւզիցւոյ, 1834ին, հրատարակիչ Գրիգոր Փէշտիմույնեան, 356 էջք, ուլլեցի Մխամինան երկուց նարազա եղբաց մնա. Ալիսան եւ մնա. Յակոբ աղայից եւ ճնողաց նոր հանգուցեալ, նորև մնա. Ասոււածառուրի եւ եղբօն Ստիփանի եւ նոււոյի մնա. Խղիսագար ա յրային եւ կինդանի մօր նոյս մնա. Փերուզ Խարունին եւ արհամերձ ազգականաց նորա, կինդանիաց եւ ննջեցելոց, ընթեցովիս եւ լսողաց եւ Ասոււած ողորմի ամեն:

12 հատ պարզ շամասն, միջակ մեծութեամբ, նուէր Վանեցի Եղբարց, Նորիսաձեանութեամբ Կորապետ էֆէնսի Սուրբ Աստվածանի, 1888ին:

Երկու շամասն պատուանգ անով, մէկ շամասն եռութե, նուէր Տիկին Արուս Կորապետ Գոյլուատեանէ, յիշտակ հոգւոյ տաւանոյ իւրայ վանեցի Կորապետ Գոյլուատեանի:

Չորս շամասն, նուէր հովերէճի Կորապետ ողտ Յոկորեանէ, 1888ին:

Աւելատրան մը, կշիռաք 300 ամբէմ 17×10×4 սանդիմ, արծաթարատ, ապաւած ի ապարանի Աստված Պորթոլի 1732, հրատարակութեամբ Մխիթար Արքայի, 552 էջ.

Աւելատրան, 300 ամբէմ արծաթարատ, երկու երեսներուն վրայ Խոչնելութեան և Յարութեան պատկերներ, պարզ զորդերով, ապաւած վենետիկ Ա. Դաղար 1823ին, էջ 33 ։, տառշին կողքին ներսը կը կորդացաւի հետեւեալը.

«Զայս Արծարապատ Աբ. Աւետարան եղեալ յիշատակ զայր վինապնին.

Ալեսան Ամիրայն, որ և Մխամինան

ՅԱկինայ բաղամի, վսեմ զերդաստան

Աս հռչակուեցաւ անուն վինուրեան

Թագունի Խարուն բնկիր դիւցանեան

Երկուունց միակ ձաղկան նոնիէ

Վասն անուն սորա Մարքա Հանրմի

Հազար երինարիւր Թուրզունան նաօուի

Խեխուն եւ շորս ի բուին նամազզի
Յօդուսոս յամսոյն երկուսասանի
Աղաւ յիշատակ նոր եկեղեցի
Կառուցեալ անուամբ Ար. Աստուածածնայ
Հոյակապ որմովն եր յնգիպտոսիւ:

Գրիգոր Եղիոյեան 1888ին Ս. Մինսկ մատրան կը նուիրէ
Հետեւելուները.

Մէկ խաչ քառամթեւ, մէկ ազաւնի, երկու Աւետարան,
մէկ մած վարտպոյր, մէկ փաքր վարտպոյր սեղանի համար, մէկ
սէտմասէ Առաջնորդական Աթոռին համար, չորս կտոր եւրո-
պական խորի, 13 հատ պիլլօր կանթեզ, 16 հատ մատուռին հա-
մար վարտպոյր:

Պարզ Աւետարան, տպուած վեճետիկ, ի տպարանի Որլու-
ական Ստեփանոսի 1752, էջ 407, առաջին կողքի ներսը կը
կարգացուի. «Զատացող Աթթօք գրեյս զայս ի Գաբրիէլ ընոհնա-
փայլ վարդապետի Առաջնորդին եղիպտոսի, զբարեպատ ծնողացի
զնողին յիշեցէ ի Skr 1837 Յունի. Յո:

Ցուզարկուսորութեան թափորի խոչ, կշիռք 1 օյսու 2 0
տիրէմ արծութ սակեզօծ, հետեւեալ յիշատակարանով. «Նույիրէ
Ս. Խաչս, Ակացի Մանեսի Սարգիս Դաւիթեան, Գանիրէկի Ա. Աս-
տուածածնայ Եկեղեցւոյ, ի յիշատակ իւ եւ ծնողացն, 1 Յուլիս
1867»:

Ականակուռ խոչ, 37 տիրէմ արծութ սակեզօծ. «Յիշատակ և
այս Ար. Խաչս, խույսունի նամնի Մարտիրոսի»:

Կոտթոպիկէ կշիռք 21 օյսու 34 տիրէմ, մեծութիւն՝ 100×35
սանթիմ, նիւթ՝ արծութ, մասսմբ սակեզօծ, մէջը փայտ նկա-
րագիր ասամարտածեւ շնչառի մը մանրակերտաւածք, վրան բիւ-
րուկան ասազազարդ գմրէթուվ, որուն գաղտթը և չորս կողմե-
րու անկիրանները կան հիսու կաթողիկումեւ և խոչածայր աշտա-
ռակներ, գաղտթի կաթոպիկէն փախան խոչի ունի ճաճանչումեւ
մը, որուն մէջտեղը մեծ կարույր կեղծ քար մը:

Փարուրար կարմիր թաւիչէ, յիշատակ է Պապօ Կարապետ
Անջրմցի, 1888ին:

Փարուրար մետաքսէ, կարմիր ծաղիկներով, նուէր Վանմ-
թագւոր փաշայի, Ս. Աստուածածին եկեղեցւոյ Գահիրէի, ի յի-
շատակ լուսանոգի եղբօրն Մեծ. Կարապետ էֆէնտիի Յակոբեան,
1888ին:

Աւետարան կարմիր թաւիչէ, արծութապտա, տպուած վե-
ճենետիկ ՌՈԶԶ, արդեսմբք և գոյինք Ակուլեցի. Մարտիրոսի
որդի Ռականին, էջք 432.

Օիշատակ է Ար. Աւետարանս, բնուկեալ և ոռ Տէր Հանդուցեալ Տէր Պետրոս քահանայէն Աւետիսեան, որոյ զուտարն և վիեայն մասաւցին զայս հաւատավ, վասն յիշատակի հոգւոյ նորին, ի գուռն Արք. Յարութեան Տաճարին որ Յեկերէ է, հանգերձ մահրամայովն, ձեռամք նուիրակ Կարապետ ԱՌարան Վ'րդպետին, 1816 յօդուստուի 20, ի Հուշարժիսն քաղաքի:

Մէկ մեծ մկրտութեան աւագան սկիեզօծեալ, նուէր Մարգար աղա Յակոբեանէ 1858ին:

Արծաթապատ սազաւարտ սկիեզոյն և մէկ վակաս արծաթապատ, նուիրեալ Մարիամ Գրիգոր Ասպրայեանէ - վասն հոգւոյ իւր որդուոյն Յափչանէսի, 1867ին:

Պատկիս մհանգեայ շրջանակի մը մէջ. 1 օյսա 137 տիրէմ, յիշատակարան սա զրութեամբ. «Թիօս Skr ողորմութեամբ բոյ, զնողի նանգուցեալ մանեսիսի Սղիազար ամիրային եւ զնողի ձնողաց նորա, մանեսի Պետրոսի եւ Մարքայի եւ նախնին Սղիազարին, Յերուզին, եւ Ելմասին, Մարիամին, Պետրոսին, Մարքային եւ նենն մանեսի Փերու Խարունին: Հանգոյ զորա այցելութեամբ եւ դասաւորեալ թիզ սուրբ բոյ Արքայութեան երկնից ի փառս, եւ զիենդանիս նորա, զեռ որդիսն զմէի. Ալիսան ամիրայի կողակից Թագունի Խարունն եւ դուստ նորա զՄարք Տուտուն. եւ զամենայի մերձաւորաց եւ զազգայինս խաղաղ եւ անդար կենօն պահեա, ընդ հովանեսաւ խնամեա, Ամենասուրբ Աստուծոյ. ի 1826 Դեկ. Յօ:

Պատկիս փաքք կլորուկ, 1 օյսա 125 տիրէմ, զոյդ շրջանակին յիշատակարաններ. «Թիօսն Տէր ողորմութեամբ բոյ, զնողիս ձնողաց եւ նամայի ազգականաց, նիսնադրի Արք. Եկեղեցւոյս, Տիուրբն Գարբիէլ Մրգազան Արք.ի վիճակիս Խմիլպոսի, 1827:

Եիշատակարան շրջանակի մէջ. «Թիօսն Տէր ողորմութեամբ բոյ, զիենդանի նողիս, Ալինցի Միտուիեան մնի. Ալիսան եւ մնի. Յակոբ ամիրայի եւ ձնողաց նոցին մնի. Յերուզին եւ նանգուցեալ Աստուածառւր աղային եւ վերոյիշեալ Ալիսան ամիրա ի կողակից Թագունի Խարունին եւ դսեր նորա Մարք Տուտունին եւ հօւեղբօն Ասեփան աղայի եւ Նւա Խարունին, կողակից նորին եւ կենդանի որդւոյն Մրամ եւ Ղազար աղայից եւ այլ նախնեաց նոցին Մրամ. Ասեփան, Պետրոս, Պողոս եւ Միսաք աղայից զնողիս: Յամի Տիունի 1839 նգիպոսս ի 15 Դեկ.ս:

Պղինձէ ափաէ. «Թիօսակ է Կեսարայի նազգաւ Առամելի հոգւոյն, Նզիպտոսի Ար. Աստուածածին Եկեղեցւոյն 1852»:

«Թիօսատակ է Տապանակա, նեկանիրնի Մկրտիչ աղայէ, Տէր Գրիգորեան Պոլսեցի. կտակ արարեալ է Եկեղեցւոյն Նզիպտոսի Ա. Աստուածածնայ, 23 Յունիար 1850»:

Արմենական առաջնախառնության վերաբերյալ պահանջման մասին



Արժամթիւայ միւռոնոթթափ Ազաւենի. «Թիօատրակ է անօրս Սրբալոյս Միւռոնի ազնուունի Ռեբեկայ տիկնոց, բարեպատճենի կողակցի վասիւաւուք Դերգ Պէյ Ռաֆայէլիսն, 1864, 1 Նոյեմբեր»:

Չարս Հատ մեծ նիքելէ աշտանակ «Նուիրեաց Ա. Ասուածածածին Եկեղեցւոյ Գանիրէ, Լեւոն Պէյ, որդի վասի. Թագւոր փառ Յակոբեանի, ի լիօատրակ նոգւոյն վաղամեռիկ Շոռն իւրոյ Օրիորդ Դարունու 1888ին»:

Լուացման ձեռաց կոնք. «Թիօատրակ Խաջատուրի Ասմակեսն, առ Ար. Ասուածածածին Եկեղեցին Գանիրէ, 1895»:

Փայտեայ մեծ աշտանակներ, որժմ ունդործածելի, հին առաջնորդարանի մէջ հետեւեայ յիշտառկարանով. «Ի լիօատրակ Ա. Ասուածածածայ Եկեղեցւոյ Գանիրէ, նուեր բարեսկը Գրիգոր Էնենի Սղիայեանն 1888»:

Ծիչատակէ է ըսպրզս Խաջատուրի Ասմակեսն առ Ա. Ասուածածածին Եկեղեցին Գանիրէ, 1895.

Աւազաման մամակայ Կրկու Հատ. «Թիօատրակ է Պոլսեցի հանգուցեալ խօնինի Յովակիլիսնեանի, Ա. Ասուածածածին Եկեղեցւոյ Գանիրէ, 1909»:

Գեղեցիկ չորթալ թագ մը. «Զարալ բազս նուիրեալ Ա. Ասուածածին Եկեղեցւոյ Տեառն Գրիգոր Սղիայեանն»:

Աւազաման մամակալ. «Թիօատրակ է պապս Մկրէն, Ար. Ասուածածին Եկեղեցւոյ Գանիրէ, 23 Հոկտ. 1910»:

Զարդ աշտանակներ, նուէր Ար. Ասուածածածնայ Եկեղեցւոյ Գանիրէ, Տիկին Մաննիկ Լիմոննեանէ, 1911 Յունիս 12:

Պղինձէ աշտանակ Ար. Ասուածածածին Եկեղեցւոյ, Յակոր Ներսէսեան Պէկեսնէ, 1927:

Ճաճանչաւոր խաչ, Ար. Գէորգայ Մասունքի յատուկ, կոթք արծոթէ, նուէր Գէորգ պէյ Ռաֆայէլեանէ:

Ծիչատակէ է բակուտանզս այս, ի պրն. Յակորայ Էտիրնեցւոյ, ի գուռն Ար. Ասուածածածնայ Եկեղեցւոյ:

ԿՈՐՆԴԱԿՆԵՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԳԱԼՆՁԱՐԱՆԻՆ ՄԵջ

1874 ապագիր, Գէորգ Կաթողիկոսէն:

1885 Նոյեմբեր 10ին, ապագիր, Մակար Կաթողիկոսէն, առ Գեր. Տէր Մատթէսս Եպիսկ. Խղմիրյեան, բարեինամ Առաջնորդ Ջիճակին Եղիպատոսի, Գանիրէ և Ազնաքանդրիս:

1895 Դեկտ. 15 Բաւակիր, ապագրեալ, Մկրտիչ Կաթողիկոսէն:

1909 Սեպտ. 24, Էջմիածինէն, Մատթէսս Բ. Կաթողիկոսէն, ձեռագիր:

Հ Ի Ն Ա Ռ Ա Զ Ն Ո Բ Դ Ա Բ Ա Ն

(Ս. Աստուածածին եկեղեցւոյ կից, ի Պէյն-Էլ-Առւրէյն)

Գարրիէլ Սպիտիկ, իրապէս գործունեայ եկեղեցւական մը, Ս. Աստուածածին եկեղեցւոյ շինութենէն քառակիրք տարին յատայ, 1852ին, կը ձեռնարկէ Աստղնորդարանի մը շինութեան, եկեղեցւոյ հիւսիսային կողմը, արգեւամբք Դէսրդ Պէյ Ռոտֆայէլեանի, ինչպէս ցոյց կուտայ, գաճիբի մուտքին, դրան ճակատը զետեզուած հետևեալ արձանագրութիւնը. «Նորոգ կառուցաւ Առաջնորդարան Հայոց, արգեամբք երկարազործ նարարապիս Ֆեռորդ աղայի Ռափայէլեան Կ. Պոլսեցւոյ, ի յիշակի իւր եւ նամեսառնի կողակցի իւրոյ որ յնդիպռու, ի 1852 Ապրիլ 7:

Այս պատմական սրաններուն մէջ, Տէր Գարրիէլ Սպիտիկ, Մարաշիքի տառջնորդութեան օրէն մինչեւ Տէր Մասթէսս Եպիտիկ. Խղճիրեանի և յատայ Տէր Թորդոմ Առք. Գուշակեանի Հրշաններուն, մասաւարապէս 80 տարիներ, եղիպատույս զազութիւն ժամանակակից պատմութիւնը կը կերտուէր, մնած հոգեւարականներու զեկովարութեամբ և գործակցութեամբ բարերար ազգայիններու, ինչպէս Յակով ազտ Միասնականի, կուրապեա ազտ Գալուասականի, Նուլպար Փաշա Նուլպարի, Թագւոր Փաշա Յակովեանի, Տիգրոն Փաշա ա'Ազգօսի, Գրիգոր Սզիայեանի, Պաղս Փաշա Նուլպարի և ուրիշ շատերու, սրոնք դործութ մնամատութեամբ և հաշուեցիտութեամբ, տարանովելով Եզիպատույս զազութիւն ներկան :

Իրականութիւն մըն է որ ոյսօր անիկա կը պահէ իր գոյութիւնը շնորհիւ իր մնած մնակեցներուն: Անցելիի բեզմնաւոր այս կեդրոնը, այժմ անշքացած ու լքուած, հիմնական նորոգութեան կը կարօնի և եթէ չէ փրութ բոլորովին, մասամբ կը պարախնեցուկներու: Նոյն անբազմալի ու լքուն վիճակը կը ներկայացընեն Առաջնորդարանի կից երբեմնի հասութարեր չէն քերը, գնուած 1840ին և 1841ին, Գրիգոր վարդապետ Վանեցիքի:

Այս շէնքերու մասին Տ. Թորդոմ Արքեպիտիկ. Գուշակեան կըսէ թէ օձ. Կրիզոր վրդ. որ կը բուի աւելի ի վիճակի եղած ըլլալ. Ս. Աստ ւածածին եկեղեցւոյ սինութեան յաջորդ տարին նոյնիսկ. 1840ին, 30000 դահեկանի գումարով մը կը զիկ այմեան Առաջնորդարանի՝ դիւանատուն եղած յարկը, որ ինչպէս ներքին բաժանումներէն ալ կը նաևկցուի, պանդոկ կամ խան մէկ այն ատեն, ուրօջի կրպակներովը եւ վրայի տունովը: (Տես «Եզիպատու» Հայոց Հին եւ Արդի Եկեղեցիները էջ 50): Այս

շէրքերը Տէր Դրիգոր վարդապետ Վետակոյին, 1854ին,
Ազգին կը նուիրէ։ Այդ թուականէն յետոյ է որ անոնք վե-
րածուեցան գիւանատան և վերջը քահանաներու բնակարանի,
իսկ այժմ կը դործուեռի իրր լուսարարի և ժամկոչի բնակարան։

ԳԱՀՀԻՐԵՒ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

Գ. Ռ Զ Ա Գ Ի Բ Ն Ե Ր Ը

1.— ԱՍՏՈՒԱՆԱՇՈՒԽԻՆՉ

Մասնական, որ կը պարունակէ Թուակարութեանց չորս
դիրքերը՝ կազմն է կաշեպատ փայտ, մեծութիւնը $23 \times 16 \times 5$
սանմիմէթր։ Թուղթի վրայ գրուած, խոչոր բորագրով։ մէն
մի էջը 10 տող, իսկ ընդամէնը 520 էջք։ Լուսանցքի և ոյլ
զարդեր չունի, բացի առաջին էջին գրուխը զանուած կիսա-
խորան զարդագրէն։ որ հնագրում կը թուի և երկրորդ
դիրքին լուսանցքին կարմրողն առաջանական զարդէն։ Հնար-
ևեաս բայց պարզ զարդացիր մըն է Ա. դիրքին սկիզբի և
դիրք, ինչպէս նաև Գ. դիրքին սկիզբի և. բ. Զարս դիրքերուն
ալ վերնագիրներն ու առաջին հասուածները կարմրոր թանա-
քով գրուած են, իսկ Գ. դիրքին առաջին եռատաղը անյաջոզ
Մեսրոպեան երկաթագրով է գրուած։ Ստացողն է Անտիոքի
արքեպիսկոպոսն Տէր Միքայէլ։ Թուականն է ... ՀԸ., որուն
սկիզբի դիրք, եղծուած առաջ, պէտք է եղած ըլլայ անշուշտ Ա.
բատ որում դրչագրին իսկական թուականը կ'ըլլայ ՈԸԸ., (678
+551=1229) որ է առաջին առքին թագաւորութեան Հեթում
Ա. ի, որ կը յիշուի ծայրի գլխուոր Օիշտակարանին մէջ, անո-
րծեալ ընծայս կոչմամբ։ Գրութեան վայրն է Անտիոքի մաս
Յիսուսեանց վանքը։ Գրչագրի հանգամանքն է ընդհանրապէս
լու։ փրթու է միայն առաջին թաւզթը, իսկ վերջին մասին
թուզթերը կը թուին ազգուած ըլլալ չափազանց խննաւութե-
նէ, որուն համար կանուխէն նորոգուած ալ են։

Գրչագրի պարունակութիւնն է այսպէս։

Ա.- Թագաւորութիւն, էջք 1—136

Բ. » » 137—257

Գ. » » 258—414

Դ. » » 415—541

Ասորեւ կը դնենք վոքը և մեծ յիշտակարաններու պատ-
ճէնները։

Ա.- Զգերապատառեալք և զմեծարհի եպիսկոպոսն զաս-
տուածապահ քաղաքին Անտիոքայ զՏէր Միքայէլ և զքեռորդին

իւր զվարգան մեծ սորկաւագ, աղաչեմ յիշել ի Տէր. զի Տէր Յիսուս ընդ երկայն աւուրս պահեացէ խաղաղական կենօք և բարեհաճոյ քաղաքավարութեամբ և Տէր Յիսուսի հասարակաց յորութեան սպարմեացի ամենեցաւն ամէն, (էջ 137):

Բ. «Տէր Յիսուս ի թա. միւս անզամ գալատեանդ և ի հասարակաց յարութեանդ սպարմեա Տէր Միքայէլի ստացողի գրացը և ձնողաց իւրոց ամէն», (էջ 414):

Գ. «Դաւիթ Երէց ծառայ Ար. Յազնանէսին. Դիք» (էջ 511):

Դ. «Փառք ամենասուրբ Երրորդութեան Հոր և Որդւոյ և կենդանաբար և աղասի Արք. Հոգևոյն, անրաժանելի և միտնական Արք. Երրորդութեան, այժմ և յաւիտեան և հանուպազ յուխտենից ամէն, ամէն, ամէն»:

Ե. «Բաւականութեանն Հայոց (Ո)ՀՅ. գրեցաւ ծառաս թագուսութեանց, ի խնդրոյ ասաւածապատիւ և առաքելաշնորհ արքի և աղիսկոպոսին Անտիոքա ու Միքայէլի և տատշնորդ Արքատի Յիսուսեանց ի վայելում մանկանց եկեղեցւոյ և ի յիշատակ հոգւոյ իւր և ձնողաց իւրոց: Եղեւ զրու սրայ յանուպատի Յիսուսեանց ի վանս, ընդ հայտնեան մասուս մերոց Արք. Նշանիս, Անուսմբ յանուրժան Սաւեխաննոսի, ի թագուսութեանն նորութեալ ընծային Հեթումայ և ի կաթողիկոսութեան Աստաւածառար Կոստանդի իսանսայ, ամէն»: (էջ 520):

2.— ԳՐԻԳՈՐԻ ՏԱԹԵԽԱՑԻՈՅ ՔԱՐՈՉԻ, ՃԱՌԻ ԵՒ ՈՂԲՔ

Կազմին է կաշեպատ վայրտ. քայքայուած, մեծութիւնը $18 \times 15 \times 7$ սանթիմ, նիւթը թաւզք, դիրը մոնր, բոլորդիր, զըրութիւնը միացուած, մէն մի էջը 28 տոզ, ընդամէնը 706 էջք, Ամէն գլուխ կ'սկսի բաւական սիրուն զարդարդիրով մը, որուն մատիկը կոյ նուև միշտ փոքրիկ լուսանկարուզարդ մը. սկիզբը կայ սիրան խօսքերը, կարմիր թանտքով գրուած են: Յիշատակարանի ոչ մէկ նետք չ'երեւիր, ոյս պատճառով անծանոթ կը մնան գրքին պատճական մանրամասնութիւնները: Միայն վերջին էջին ծայրը բռն գրիչն առ ասզը կայ. աթիեսա եւ զիս, Տէր, զեղկելի գրիչս: Յետոյ ուելի վարը, նոյն վերջին էջին վրայ, թանձր գրիչով. որ բռն գրչոգրութիւնը չէ. գրուած է. «Քրիստո Աստուած ողորմեայ, Կիրակոս վարդապետին եւ բող զմելի նարին, զմասս չունին եւ զներելին, բարիխօսութիւնը Արք. Աստուածածին եւ կենաքեր Արք. Խաչին եւ Յովնանու Կուրապետին եւ Մրգոյն Ասեփաննոսի Նախավկային եւ Մրգոյն Գրիգորի Լուսաւորչին, եւ ամենայն Մրցոց զնդին ողորմեացիս Կիրա-

բակոսին, ամէն, Թվ., Պլ.Դ։ Որմէ կը հետեւի թէ գրչագիրը աւելի հին է քան 1444 թուականը Թրիտոնի։ Վերջը կայ մաղաղաթեայ հինցած ձեռագիր պահպանակի թերթ մը, որուն վրայ կայ ճառընտիր հատուածիկ մը, միջին Մեսրոպեան ընտիր երկաթագրով ունեռագրով մէկ երեսին վրայ 13 տող գրութեամբ։

3.—ԱՂՅԹԱԿԱՆ ԲԱՆՔ

Կաշեպատ փոյտեայ կազմով $13 \times 10 \times 5$ սոնթիմէթր մեծութեամբ, թուղթի վրայ բոլորագիր, մէն մի էջը 17 տող, Գլխաւոր բաժանուամերաւն դիմացը յանախ կան պղպահիկ լուսանցաղարգեր։ Վերնագիրները ու սկզբնատառակերը գրուած են կարմիր մելանով, «Թանաքասվ», և կը պարունակէ Ներսէս Շնորհալիի, Վարդան Վարդապետի և Եփրեմ Առուրի աղօթքները։ Առաջին երեսին վրայ, նոր ժամանակներու դրչութեամբ հետեւելլը կը կարգացուի. «Երեալ է զիրս ձեռամբ սեփանոսի ուլմենի ի բուին Հայոց 810 որ է քաական Փրկչին Սիսուսի 1331»։ Բ. երեսին վրայ կը կարգացուի. «Եթօսակակ արաեալ իմ զիրս Սգիպասոսի Սբ. Ասուածածնայ վանուց եւ Խորենիան դպրոցին. ձեռամբ Սբ. Երուապէմայ միաբան Մկրտիչ Սպիփսկոպոսին, 1864 Նոյեմբեր 11, (կնիք) Գաբրիէլ Սպիփսկոպոսի»։

Խոկ բուն գրչին յիշատակարանը կը գանուի ձեռագրին վերջին էջին վրայ, որ ձեռագիր թուղթ մըն է. «Յամի Պ. յամսեանն Յունվարի Գ. եղեւ զրաւ գրչութեան աղօրական բանից սրբոյն Ներսէսի Կլայնցւոյ եւ սրբոյն Վարդանայ եւ Եփրեմի Խուրին Ասուրւոյ եւ սբ. եւ ի նոշակաւոր անապատ որ կոչի Աւագ Վանի, ընդ նովանեաւ սբ. Առաքելոց եւ կենսակիր սբ. Նեսանայ, եւ այլ բազմանաւաք սբ. Նեխարացս որք աստ կան»։

4.—ԱԽՂՄՈՍԱՐԱՆ ԴԱԼԻԹԻ

Կաշեպատ փոյտեայ քայլքայուած կազմով, $13 \times 9 \times 3$ սոնթիմէթր մեծութեամբ մէն մի էջը 20 տող, բոլորագիր լուսանցաղարգերով և սկզբը զարդագրերով, վերնագիրները և Գլխագիրները կարմիր թանաքով, տառնց որեւէ յիշատակարանի. բաւական հինցած վիճուկի մէջ։

5.—ՇԱՐԱԿԱՆ ԱՌՉԵՌՆ

Կաշեպատ փոյտեայ կազմով $15 \times 10 \times 6$ սոնթիմէթր մեծութեամբ, մէն մի էջը 23 տող, Ընդամէնը 535 էջք, լուսանցքները զարդերով և կարմիր վերնագիրներով և սկզբնատառակերը բոլո-

բազիք, ամբողջ շարականը կը պարւնակէ ուր զնախ գրեալսն մինչեւ Հուստուրյի մաւան ի Վերտապին, առյաօք զուտրդ ճաճանչելոյն սկիզբէն, և վերջին թերթերը պակաս են:

6.—ՍԱՂՄՈՍԱՐԱՆ. ԴԱԼԻԹԻ

Կաշեապատ փայտեայ, կազմը քազուած $14 \times 10 \times 4$ սանթիմետր մնաւթեամբ, զարգերավ կարմիք սկզբնատառերով և վերնազիբներով. բարուտդիր մէն մի էջը 20 տոզ, ամէնը 380 էջք, առաջին թերթերը պակաս են, ձևադրին թ. մասը (էջք 275-330) ժամագիրք է, որ կը պարւնակէ Առաւառեան և Այազգական (գիշերուան) ժամագիրքերը, խակ Գ. մասը (էջք 340-380) Խորհրդատեար Սուրբ Պատարացի, ուր կը պակսի Շնորհարդ և Հաւատամաժքին մէջ ուշագրաւ և Հաւատամաժք յայս միայն ընդհանրական կաթողիկէ և յատքելական որ. եկեղեցին, «Գիշերթիւն» քարազին մէջ ունի վանականաց, վարդապետաց, Յետաւաց, Դուռմի, Ներսէսի, Յովհաննէսի, Գրիգորի և Կորապետի:

Վերջին թաւզթին վրայ է գրչագրին յիշատակարանը, «որ է. սՓամ Ամենասուրբ Խորոգութեան եւ մի Աստուածութեան Հայր եւ Արդույն և Հոգւոյն սրբոյ որ ես կարող ուրիշ ևկար անձիս իմոյ Մ.Ա.ՏԻՒԲԱ գրչի իմոյ նասանել յաւար Սաղմասարանի եւ սպօրամատեանս ի թիվն Ռեմի ի հաղաբ Սեբաստիայ, թիվ նովանեան Սբ. Աստուածածին եւ մբ. Սարգսի օգավալարին:

Արդ աղաչեմ զամենանեան որք հանդիպիմ ամա կարգայով կամ օրինակելով յիշեցիք բայօրս ձեր զիս զբազմամեղ երեցս եւ ծնողս իմ, նանդեռձ ամենայն կենդանեան եւ ննջեցելովիք, եւ որ ձեզմէ յիշեալ լինի ի Քրիսոս որ է օրինեալ յաւիշեանս ամենս:

Ի յայս ամիս նահասակին զաւուր շորբորդին Շառաւելին, Յունիս թ. յետ բազում շարշարանաց ի նահասակին խաչանման, բեւեռեցին զերկուսն դամակով ծակեցին ու Ֆիրիլ վառեցին, իսկ նա սաղմոսէ եւ զ Քրիսոս կենդանին օրնեկ. յետոյ տարին ի զետեղերն եւ ծառն ի վար կախեցին նայ, զմաս կարեցաւ Շնորհօնն Քր. որ կենդանի անիլո ի մէջ զրին եւ նա զդէմս յարեւելս առնելով, գնուրիւն մատուցանէր Քրիսոսի եւ Սբ. նաւասոյ մերոյ Լուսաւորչի. եւ հետեալ կասաղի ազգն տանկանց, զբաջուրիւնն եւ զհամբերուրիւնն նորին, բարք բարին ծեծցին եւ սրով զլսանեցին եւ զայն զիսեր անրադ բոլին եւ զնացին. բայց ի յերկնից լոյս ծագեաց ի մէջ զիսերին, ի վերայ նոր նահատակին, երանելի մանկան եւ յետոյ զմարմին խողխողեալ եւ կրտսեալ ժողովեցին եւ տարին ի Սբ. Քառասունք ի նանդիս դրին, ի յայս ամիս բազաւորութեան Սուլրան Մուհամատն որդի Մուրասին:

7.— ՍԱՇՄՈՍԱՐԱՆ

Կաշեպատ փայտեայ, քայքայուած կողմով, մէկ կողքը բնիած, մնձութիւն $14 \times 2 \times 9.5 \times 3$ սանթ. էջք, մէկ էջը 17 սազ, նստրագիր, կարմիր նախատառերով և կենսակատառերով, որոնք հաստրակ բաներ են: Գրչագիրը մաքուր է թէեւ բայց ի սկիզբն ու վերջը պակաս:

8.— ՇԱՐՈՑԲ ՄԱՐԴԱԲՏԻ

Հաւաքումն վկայութեանց ի Ար. դրոց և բնափր իմաստալից ի կրօն և բարյական դրոց գրաբար, մանր և նուռը նառագիր, գործ գողդովուն դրչի: Մնձութիւն $29.5 \times 20 \times 3$ սանթիմիմ, կողմը կաշեպատ փայտ լաւ պահուած, էջք 372: Գրիչն անձանօթ:

9.— ԿԱՆՈՆԱԾԳԻՐՔ

Կաշեպատ փայտ, քայքայուած, նաոյ ազիր, երկսիւն, մնձութիւն $26.5 \times 19 \times 3$ սանթիմիմ էջք: մէն մի էջը 26 սազ: մի: պրակ, վերջին էջին սՅիւսակի և Ար. յիմլ.ի Տեր Աստուածառուր վրդ: նայազգին, սբ յիմլ.ս: Խոկ թուզք մը վերջը ոզմեղաւոր պանակիզատայ զմի զՅովնանես յիշեցեք զիս: զձեզ, յիշէ ի անեղ առենին ամեն: Պարունակութիւնն է կանոնք Հայ Եղեղեցւոյ, ըստ օրինակի այլ կանոնագրոց: Գրութիւնը մաքուր է, այլ գործ տպէտ դրողի:

10.— ԳՈՐԾԻԲ ԵՐԿՐԱԶԱՓՈՒԹԵԱՆ, ԵՒ ԱՍՏՎԱԲԱՇԽՈՒԹԵԱՆ

Ամենախառն գրաբարավ գրուածք մը, որ կը պարունակէ երկրաչափական գիտելիքներ, նարանմեթր կարմրատեղ նախատառերով միասին, առանց յիշատակաբանի և պահպանակի, կաշեպատ կողմով, մնձութիւն $19 \times 13 \times 1.5$ սանթ. մնձ. էջք:

11.— ԱԽԵՏԱԲԱՆ

Բամպակ թղթէ, բոլորագիր, առանց յիշատակաբառնի, երկու կողմերը մէյ մէկ թերթ մագաղաթ պահպանակներով, որոնց վրայ լուսիներէն գրուածքներ կան, կարմրատեղ նախատառերով, պարզ լուսանցագրերով: Մնձութիւնն է $19 \times 14.5 \times 8$ սանթ., կողմին է կաշեպատ փայտ, առաջին կողքին վրայ փորուած մետաղեայ խոչի մը տեղը կը մնայ բաց և որոշ:

ՅԱԽՑԱԿ

ԴՐՁԱԴԻՐ ԿՈՇՆԴԱԿԱԾ, ՆԱՄԱԿԱԾ ԵՒ ԿԵՆԴԱԿԱԳՐԱԾ

1.— Կանգակ օրհնութեան, Հռչակապատում Ա. Ամենափրկչի վանաց նար-Զաւզայի Պարսկաստանու, գրչագիր, առկենան զեղագարդ, Տէրութիւն և այլ պատկերօք գիտադրեալ և ծագկեանոնց շրջանակարիւ եղերեալ, մեծագիր, 1815 Յունիս 12 Թուակիր: Տաւեալ յԱստղնորդ Տ. Յավհաննէս Արք. Ապիսկոպոսէ, առ Հնդկունայ գուական, իշխան և պատրապեա Պ. Յակիր Պարսկա, այր քաղցրասիրտ, առասաձեան, պարզեւասրազ, բնակեալ ի Գուաքքիէր՝ Հնդկաստան:

2.— Կանգակ Օրհնութեան, գրչագիր, Ա. օրինակ, Հռչակապատ վատ վերնոյն, իմաստիւք յար և նման ընդ նմին, այլ տարրեր նկարչագարդաւթեան մեամբ յարմնեալ և մեծագիր, ունելով յաւելուոն՝ դյնա գրութեանն, յարում յիշատուկի զատացումն երկուց արծաթեայ խաչաց և երկու ծրար պատասխաց նուիրեց ի սատարագէն, ի թուին 1816 Յունիսարի 28:


3.— Գիր Օրհնութեան, գրչագիր, մեծագիր և պատկերագարդ, ի կատարինէ Մայրապեաէ և ի Հնդկաստան միարանունեաց կուսանաց վանացն անոպատին Սրբունոյն Ամեն իմաստ կաւսին կատարինէի, որ ի նար-Զաւզա Պարսկաստանի, առևեալ յամի Տեսան 1839, ի Մէջի ամսոյ վերջն, առ քաջայտղի Սպորտապեան կոյնէլ Ազա Յակոր Պարտոսի, որ ի Դուաքքիէր, վասն անմասաց շնորհակալութեանն ի դյուխ թրզ-թոյն նկարեալ է պատկեր Մինաստանին Ա. կատարինէի, իսկ ընդ աջմէ և ընդ ձոխմէ դրու թեան ականանին վերսաւա ի վայր ութական նկարեալ վեցատան կենդանագիրսն վանամարին և Միարան կուսանացն, կերպացեալ ք պարսիկ մանրանկար արաւեստիւ և սճավ:

4.— Ազգաւագիր Օրհնութեան Տ. Պարբիէլ Ա. Պատրիարքի Սրբոյն Օրաւազէմի, առ յարգամեծար Պայտազան Պրն. զոլոնէլ Յակոր Պարտոսի: Գիրու այս նշանակելիի է այսու, զի յոյտ առնէ զատրապայման թշուասութիւնն Ա. Աթոռոյն, ի մամանկին: Վկարաս մնացաք, առէ Ա. Պատրիարքն, ձերում պար-մաթեանց, քանզի յայնպիսի նեղութիւնս և չարչարանս անկաք, որք կարծեմ թէ չնա եղեալ ի սկզբանէ տշխարհի մինչև ցայմմ...: Եւ իսկզի ի բարերարէն, փառթալ յազնութիւն, առասապարեւ արիւք, առ նուիրակն Ա. Սրուսազէմի, Յակո-րս Մ. Վրդ.ի, զոր առ ինքն ուզարկէ:


5.— Ատացագիր նամակ 1000 Ռուփիսց, 1825 Նոյեմբեր 13

Կ Ե Խ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Ա Վ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Ա Վ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Ա Վ


Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Ա Վ



Հին Առաջնորդարանին - կից երկարականի ուղև մը,
նույրուած Տ. Գրիգոր Վարդ. Վանիսիկ 1841թ:



Դամիրէի Հայոց հին Առաջնորդարանը,
ի Պետք-կը-Առւրից փողոց:



թուակիր, տաւեալ ի Յակոբոս Վարդապետէ Եւդոկեցւոյ, որ նպաստահաւոքն է Ա. Վանուացն Երուսաղէմի, առ Ճէնէրալ Աղայ Յակոբ Պետրոսն, ի Հնդկաստան։

6.— Դիր Օրհնութեան և Աղջունի Տ. Զաքարիա Ա. Պատրիարքի, Ա. Երուսաղէմի, Թուագրիալ 1845 Յունիսի 5, ուղղեալ առ քոչակորով Աղայ Յակոբ Սպարապետն, յարում չորսնակայու լինի, վաճառատաձեռնութեանն և նորագոյն նուիրատութեանցն բարեսիրին։

7.— Մանրանկար պատկեր Գնդապետ Յակոբ Պետրոսի զօրականին, վանասէր Հնդկանոյ բարերարին, Նկարեալ պարսիկ արտեստի, բազմեալ ի բազկաթուն, սուսեր առ սախէք, զէյրոն ի ձեռին և Ալպիոն ծառոյ կանգնւ առընթեր ի յետոյս, յաջմէ կողմանէ։

8.— Կենդանապիր, հաւանարար՝ Ա. Ամենափրկչի վանուց Նոր-Զուզայու վանահայր Տ. Յավհաննէս Արքեպիսկոպոսի, իր տարագէն դատելով։

9.— Կենդանապիր, հաւանարար Հնդկանոյ բարերար Գնդապետ Յակոբ Պետրոսի և նպաստահաւոք Նուիրակին, Թիրեւ Տ. Յակոբոս Ա. Վարդապետին նոր-Զուզայու, յամի 1816, ի թարմատի կերպարանոցն երկուցաւնց ենթագրելով։

Բացի սոցանց ինունց թղթացն են կցեալ չորս անձնական թուլթք Գայրեգին Խստգիւլնանի վանեցւոյ, ծնեալ յամի 1852, և վախճանեալ ի Գայնիրէ շուրջ հնդեաստան ամօք յառաջ քան զթուականս։ Սա հաւանարար ազգակից գորով վերոյիշեալ բարերարին, ի նմանէ է տիրացեալ այսոցիկ պատմական կոնդակացս և առարկայից, որք դառն ծրաբեալ ի միասին ի մէջ անհրաժն, հնամաշ և անվերնադիր կոպոցի միոյ, թարթափեալ ընդ ծրաբան հաց թէրէքէից Աղդ. Առաջնորդարանիս Գայնիրէի։

ԴԱՀԻՐԵՒ Ա. ԴՐԻԴՈՐ ԼՈՒՍԱԽՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

1898ի հայկական ջարդերէն և 1909ի Կիլիկիոյ Աղէտէն վերջ, բազմաթիւ հայ ընտանիքներ տպաստանոծ և սուլարտցաւցած էին արգէն անդւոյս Հայ գաղութը, երբ ծագեցու 1914ի համաշխարհային պատերազմը, իսկ 1922ին, Փոքր Ասիոյ յաւնական բանակներու պարտութեան հետեւանքը եղաւ բովանդակի թուրքիս— բացի եւ Պոլիսէն— Հայոց երկրէն դուրս վըտարումը։ Այս վախճառական զանգուածներուն մէկ մասը Եգիպտաս տպաստանեցաւ ու Եղիպատահայոց թիւը ունեցաւ տարա-

պայման տնում մը, ՏԱՄԻ. ՀԱՇԱԲԻՆ մասաւորապէս 25000—35000ի բարձրանալով։ Նորեկ գաղթականները, մասնաւորապէս կեսարացի, Պոլսիցի, Խզմիրցի, Աստանցի, Պրուսացի և այլն, որոնք հասաւառաւ եցան Գանիբէ և կարեւոր թիւ մըն ու Աղեքսանդրիս, իսկ միայն քիչ թիւով անհամաններ գաւառական քաղաքներ։ Հին գաղթականները մասնաւորապէս կեղրանացած էին միջնաբերդին մաս Մեծիկի թագը և Պէյ-Լ-Սուրենի ու Տարպ-Լ-Կինինի մէջ, բայց նորիրը ցրուեցան քաղաքին զանգան մասերը, նոռու Ա. Աստուածածին եկեղեցիէն, որուն շուրջի թագերը ոյցիւ և յանէին երթեմի վայլուն զիճակը և շատանց գրեաւած էին քաղաքին նոխ թագերէն ըլլայու համարուէն։ Ասկէ զատ Ա. Աստուածածին եկեղեցիէն ներս, յաճախուի ներկայութիւնը ստուար բազմութիւնն մը, վասնգաւոր կը Նկատուէր, աւստի նոր եկեղեցիի մը շինութիւնը անհրաժեշտ։

Այս պատճառով քաղաք, ին մէջ կեղրոն անզ մը, երկութուղիին կայտանին մասերը, Տարա Ալպաս պազաւային վրայ (այժմ Մէյիքէ Նորդի), 1917ին կը գնուէր հազարու մը, Գրիգոր Եղիշեանի այդ հաստակութ 1906ին կատկած դումարով, կատկածաւար Պօլս Փաշո Նուպարի որոշումով, Մունիսէկ Եալասի և Խարբուրլիի պատկանող, վաղի եղուծ զետինը 5280 քառ. մէր, 5740 եղիքաւակոն սակիի։

Կալուածագիրը կ'ստացուի Մենէմ։ Շարիէն 19 Շոպան 1335 հիմք թուականին, որ կը համապատասխանէ 19 Յունիս 1917 փրկչական թուականին։

Խան Դաստարանի մէջ վաճառման պայմանագիրը կ'արձանագրուի 31 Յունիս 1917ին, 2028 թիւով։

Հոգին գնումէն յեայ գիմում կը կատարուի շինութիւնը արտօնող արքայական հրավարակը ստանալու, ինչ որ կը շնորհուի, ինչպէս կը տեսնուի կառավարական պաշտօնաթիւրին (1925 Փետր. 23) մէջ հրատարակուած հետեւեալ հրավարակէն։

ԱՄԵԲՇ Ֆուլա Ա. Թագաւոր Աղիպտոսի, նկատի ունենալով Սամբանագրութեան 153րդ յօդուածը եւ մեր դամինին ներին գործոց նախարարին 1925 Փետր. 14 բուակիր (17 միւ) նամակը, որով կը խնդրէ առօնութիւն ուղղափառ Հայոց եկեղեցիի որ շինութեան Դամիրէի Ալպաս բաղին մէջ եւ տիսնելով յիշեալ նամակին յարակից յառակազիք, նկատելով որ ներին զործոց նախարար կը յարաւարէ քէ ոչ մէկ առարկութիւն ունի այդ եկեղեցիին սինութեան համար։

Կը նրամայինն՝

1.— Արտօնուած և Հայ Աւղղափառ նախարակութեան նամար

և կենդեցիի մը տինուրիւնը, Գանիրեկի Շուրա Ազգաս քաղին մէջ, վերոյիշեալ յատակագիծով նօանակուած տեղւոյն վրայ.

2.—Ներքին զործոց նախարարը պատճի ունի զործադրելու մեր այն նրամանազիքը, որուած Ապահնի պալատին մէջ:

23 Մենիալ 1923

ՑՈՒՑԱՑ

1920ին, Դրիգոր Սղիոյեանի կալուածներէն, Խամայիլիէ թողը զանուառզ տունը և Շուարայի կամուրջին մօտ երկյարկունի շէնքը իր պարտէզով միասնեղ վաճառելով, եկեղեցւոյ շինուածուն կը յատագուածին ըստ կոտորին:

1924ին Գանիրէի թեմական ժողովը իր 30 Ապրիլի Նիստին մէջ, կ'ընտրէ Շինութեան Յանձնաժողով մը որ կատակամատր Պազու Փաշա Նուպարի, Բարիզ, ճարտարապես Լիւան Նո Ֆիրենցի պատրաստել տուած յատակացին և Նախանչին համաձայն կը հակէ շինութեան դորձին:

Եկեղեցին ծրագրուած էր շինել ըստ ոյս յատակացին հայկական ոճով:

1924 Օգոստոսին, Շինութեան Յանձնաժողովը, մասնագետ ճարտարապեաներու հետ համախորհուրդ, գործի կը ձեռնորդէ և շինութեանը կը յանձնէ յանձնառու Տէ Ֆարո եւ Ընկերութեան, Compressionի գրութեամբ, ընդէ. ծախք 29453 եգ. սակի սահմանելով:

1924 Օգոստոս 31ին կը կատարուի հիմնարկէքի որարուզութիւնը և որուն նկարագրութիւնը կը ներկայացնիմ, տանելով Արև օրաթերթէն (Ժ. տարի թ. 1676, 1 Մեզու. 1924):

«Երէկ Պէյն-էլ-Մուրէյնի Ա. Առաւածածին եկեղեցին մէջ պատարագեց Ազեքուանդրիոյ Առաջնորդական Փոխանորդ Տէր Մամրէ Մ. Վրդ. Միրունեան, Առաջնորդ Տէր Թորգոմ Սոյիս-ի նախագահութեամբ, թափօր մը կազմուեցու Առաջնորդութեանին մէջ, ուրիէ իջան եկեղեցի, թափօրին կ'ընկերանային նաև նոր եկեղեցին հիմնուն մէջ զետեղուելիք հիմնաքարերուն կնքանայրերը, գաղութիս անդամներէն տառնը և վեց անձներ, որոնք ործութ տփաէներու մէջ կը կրէին, սպիտակ շզարշի վրայ գրրւած միօրինակ, քառակուսի ձեւով մարմար քորեր»:

Առանց մէկ երեսին վրայ զծուած էր խաչ մը և միւս երեսին վրայ՝ անունը այն Առաքեալին կամ Աւետարանիչին, որուն անունով պիտի զետեղուէր: Ա. Առաջնորդը Անզան բարձրացաւ եկեղեցական դառնուն հետ, իսկ կնքանայրերը շարւեցան Անզանին առջեւ կարգով:

Ա. Առաջնորդը «Մաշտացսին մէջ նշանակեալ եղանակով

կատարեց այդ քարերուն օճռումը, նոխ օճելով տռաջին երկու-
քը պյանուն զիստաւոր տռաքելոցն Պօղոսի և Պետրոսի», յետոյ
չորսերը, պյանուն մեր անդրանիկ լուսաւորիչներուն Թագէսոսի
և Առթթաղիմէսոսի և ապա կարգով մնացեալ եօթը Առաքեալ-
ներուն անունովը, «րամինեան չորս Աւետարանիչներէն մին է
Յավհաննէս, Առաքեալներու և Աւետարանիչներու համագումա-
րը 16 չէր բլլոր, այլ կը մասր 16րդ քար մը եւս, որ օճռեւ-
ցաւ պյանուն Ս. Գրիգոր Լուսաւորիչին»:

ակէսօրէ վերջը, իրիկուան ժամը 5.30ին, Շարս Արտասի
պաղուացին մէջ նոր եկեղեցւոյն գեանին վրայ մնեծ ոգեւորու-
թին կար: Մեծ թիւով ժողովուրդ եկուած էր: Կարգադիր Մաս-
նախումբին սրաշմամբ, կիներու յատկացւուած էր: տաճարին
կեղբանը բլլարու առնմանաւած մոռը, իսկ այրերուն՝ անոր ար-
տաքին շրջագիծը: Իսկ օճռեած քարերը զեաւեզելու համար, ո-
րոշուած տեղերուն վրայ ցուցանակներ դրաւոծ էին, ամէն մէկ
Առաքեալին և Աւետարանիչն անունով: Թափօրը եկեղեցական
դասը մտաւ շրջապատէն ներս և ուղանին տեղէն, ուր տաժու-
նայ սեղան մը գրաւոծ էր, սկսելով եկեղեցւոյն շուրջ բայր
գարձուն: Ենքանայրերը ցուցանակներուն քայլ կեցած էին, նո-
րէն ափաէներու մէջ բռնուած տառաօտուն օճռեած քարերը, ո-
րոնք առնելուով Ս. Առաջնորդը, սոյիսակի շղարշի մէջ ծրարուած
կը զնէր սրաշման անզերը և շաղախով կը ծեփէր: Ս. Գրիգոր
Լուսաւորիչի յատկացւուած քարին հետ հիմքին մէջ գրաւեցաւ մե-
տաղեայ պահպանակի մէջ զետեղուած մազագամեայ այն յիշտ-
առկարունը, որ եկեղեցւոյ հիմնարկութեան կը պատկանէր,
զորս ստրագրուած էին գազութիւն բազմութիւ անդամները: Ա-
նոր հետ հիմներուն մէջ զրուեցաւ Ֆուտտ Ս. Թագուարին պատ-
կերով այս տարի տագուած գրամմեները:

Վերոյիշեալ հիմներուն ներքեւ ամփոփուած մազագամեայ
յիշտառկարունին պատճէնն է հետեւեալը.

«Յամի Տեառն 1924 եւ ի տամարական բուականիս մերում
ՈՒՀԴ, ի Հայրապետութեան Ամենայի Հայոց Տեառն Գեղրգայ և
Արքազնազոյն Կարողիկոսի, առ ի Գանիրէ, որ և մայրաքաղաք
Նզիպոսոի, ի քաղին որ կոչի Շարա Ապաս, այսօր, ի վերջ-
նում աւուր ամսեանն Օգոստոսի, ի Կիւրակէի, կատարեցաւ հան-
դէս հիմնարկութեան Եկեղեցւոյն Հայոց, նուիրելոյ յանուն Արքոյ
Զօրն Մերոյ Գրիգոր Լուսաւորչին, զոր այրն մեծանաւած Գրիգոր
Նզիպոսոն, ի Հայոց Նզիպոսոի, հանգուցեալն յամի Տեառն 1911.
առանձինն կակաւ սահմանեալ եր կառուցանել արդեամբ զոյից
իւրոց, ի ծեռն Ազգային Վարչութեան Հայոց Գանիրէի եւ ընդ կա-

կակատար տեսչութեամբ Պօղոս Փառայի Նուպար ի սեփականութիւն Ազգին Հայոց, եւ նոգեւոր վայելումն Հայոց բնակելոյ ի Մայրա- նադամին:

«Եւ խանձի յայծ տօրագին էին ողբ խամի եղանակին եւ չեր մարդ խուռներամ ժողովրդեանն կալ մնալ բնդերկար բարեզջեր եւ ի բացօքեայ վայրի տեղւոյն, ուր կառուցանելոյն եւ անառա Սուրբ, վասն որոյ օծումն վեցասան վիմաց հիմանցն եղեւ խա- ռաւուսուն ի Ս. Առուածածին եկեղեցւոյ բաղադիս, ի ձեռն Տ. Թորգոմայ Ս. Ազգիկոպոսի, Առաջնորդի Հայոց եկիպառոսի եւ նինց ժամու երեկոյին, կատարեցաւ զետեղումն օծեալ վիմացն այսոցիկ ի խորու նիմանցն, ուր եւ բաղեցաւ արս զիր յիշատակի, առ երի վիմին օծելոյ խնուն Մերոյ Լուսաւորչին:

«Տացէ մեզ ամեննեցուն Տեր տեսանիլ բարեաւ եւ զիտարումն ընկուածոյ Մերոյ եկեղեցւոյ, երկրոպացի ի նորին, առաջի սեղա- նոյ փառաց իւրոց եւ ի բարեխօսութիւն ունենուլ զ Հայրն Հաւատուոր եւ զ Լուսաւորդիչն նուրոց մերոց զ Առուերն Գրիգոր, նայցի զգրու- թիւն կամաց Ասունոյ Ամենակալին, ի խաղաղութիւն ամենայի աւխանճի եւ ի միսիքարութիւն տառապելոց ազգիս Հայոց:

1927 Մայիսին եկեղեցւոյ շինու թիւնը կ'ուստրախ, իսկ ո- ծումը անզի կ'ունենայ 1928 Փետրուար 12ին, մեծ հանգիսու- մեսմբ ու ժողովրդեան մասնակցութեամբ, ձեռամբ զազութիւ- նուաջնորդ Տ. Թորգոմ Արքեպիսկոպ. Գուշտակեանի:

Ներկաւիս, Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ շինութենէն 12 առարիներ յետոյ, հայկական սանզ բարձրացաւզ այս սրբավայրը, կառածես արտաքին տեսքով հայրեայ եկեղեցիի մը տպաւորա- միւնը կը ձգէ ամենուս և մանաւանդ սատրիներուն վրայ:

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՆԿԱՐԱԴՐՈՒԹՅԻՆԸ

Եկեղեցւոյ մոյր գրու ճակատը հետեւեալ յիշտառկարանը կը կարգացաւիք. «Յարկա այս նրաւակեր, անար տերունեան, նր- իւրեալ յանուն նաւատոյ Հայաստանիաց Մերոյն Գրիգորի Լուսաւորչին, ողորմութեամբն Ամեղին կառուցաւ ի մարտաւ- ղաքար առ նզիպառոսի ի Գանիւթի, ի վայելս Ազգին Հայոց: Ար- դիւնաբեր կամիկ բարեխպատօնն Գրիգոր Աղիայիան նանդուցելոյ- ուոյ յիշտառին օժնութեամբ եղիցի. նիմուն սորա օժննեցան ի 31 Օգոստոսի 1924 ամի Տեղան, եւ օչումն եւ նաւակատիք եղին 8 12 Փետր. 1928 միջնաթ-միջնէն ի Հարապետութեան Ամենայն Հայոց Տեղան Տեղան Գրիգոր Մերազնազոյն Կարողիկոսի, ի

Պատրիարքութեան Ա. Եռուսաղէմի Տեառն Սղիւեայ Ա. Արքապիսկոպոսին եւ ի Պատրիարքութեան Կ. Պոլսոյ Տեառն Մեսրոպայ Ա. Արքապիսկոպոսի եւ բառաջնորդութեանն Հայոց Նգիարոսի Տեառն Թուրքան Ա. Արքապիսկոպոսին»:

Այս յիշատակարունին վերեւ կը զանուի ինձանկար մնե պատկեր մը, որ կը ներկայացնէ Ա. Գրիգոր Լուսուուրիչը: Այս պատկերին շուրջը կը կարդացուի «Հայատառանեաց Հայր Հաւատոյ, Ա. Գրիգոր Լուսուուրիչ»: 1930ին Պր. Յակով Մ. Յավհանն էսեանի կողմէ կը շնուի փայտեաց ներքնազուռ մը զէպի գույիմը բացուազ, որուն վրոյ կը կարգացուի հետեւեաց յիշատակարանը. «Զայս ներկապուր տանարի Ա. Գրիգոր Լուսուուրիչ նորածեն եկեղեցւոյ Հայոց Դամիերէի, իւրով ձախիւր, կերտեաց ի նուեր Պր. Յակով Մ. Յովհաննէսան, վասն յիշատակի մնոյաց իւրոյ Մալխասոյ եւ Հո Խիսիմեայ, զորոց հանգուցէ Տեր զիօնցին ի լոյս երեսոց իւրոյ 1930»:

Կանոնց վերնառունքը գույիմին վերեւ կը զանուի, ուր կարելի է բարձրանալ ներքնազուռին մաս զանուազ փաքք սոնդզութներէն: Գույիմը կը զանուի տաճարէն երկութեաց յիշատակուզմէն մը, իսկ գույիմին աջ և ձախ կողմները կոն փաքք սենեակներ. Ճախակազմնան սենեակը 1932ին մասուսի վերուժուած է Ա. Գէորգ Զօրագորին անունով, բնչչէ՝ ցոյց կու տայ Գէորգ Զօրագորի նկուրին ստարեւ գրուած հետեւեաց յիշատակարանը. «Արքոյն Դեկորաց Տաճարակը Զօրագորին զպակերս նկարնալ նուիրեաց Զատկ Քամանայ Խաչիկեան Կ. Պոլսոցի, ի յիշատակ հանգուցեալ մնոյացն իւրոյ մնիսի. Մկրտչին եւ Պեղկազայ Կարենեցւոյ, յամի Տեառն 1932 ի Դամիերէ, ի Դուռն Ա. Գրիգոր Լուսուուրիչ եկեղեցւոյս: 1932 Անդամներին, Առաջնորդական Փոխանուրդ Հօր որոշումով կը զիմուի Արքուստղէմ, Պատրիարք Տ. Թորգոմ Արքապիսկոպ. Դուշտակեանի, սրբէսդի Ա. Գէորգի մասունքն մասնիկ մը զրկէ, բայց փոխան Ա. Գէորգի մասունքնին, կը զրկուի Ա. Սարդիս Զօրագորի մասունքը: Ա. Գէորգ մասուռար այժմ ուխտավայր մը եղած է բարեպաշտ ժաղովուրդին համար և ամէն Ռէրբութ առաւանքներու խաչանդիսաւ, Ա. Սարդիսի և Ա. Գէորգի մասունքներու ու Առնցմէ վերջինը Լուսուարարապետ Տ. Պատկ Քնյ. Առաջիկեան զտոն էր Ա. Առաւանձածին եկեղեցւոյ զոյքերուն մէջէն, յատուկ վկայագրով մը այս օրինակ. «Ար. Դեկորաց մասն է, Կարապետ վարդապետ Ակնցի, միաբան Արքապիսկոպ Ույսէն Արքոյ Նեանի, 1871 Մարտ 30, ի Դամիերէ: (Տես Արև 1938 թիւ 5997, Տ. Պատկ Քնյ. Առաջիկեանի յօդուածը): Իսկ մատուռին գրոն

մաս, գումարին մէջ, ուեզտնի մը վրայ կոյ Ս. Աստուածածնայ նկարը, հետեւեալ արձանագրութեամբ. «Զայս պահեք Զարիափան Ս. Աստուածածնի. ի լիւառակ վաղամեռիկ դսեր իւրեանց սիրառուն Մարքայի, եղին ի դուռն Ս. Լուսաւորիչ նոր եկեղեցւոյն Հայոց Գամիրէկի. Նեսուրեան ամոլն Արաւէկ եւ Մաքրուի ՌՅԱկ 1927: Եկեղեցւոյ դուքիթին աջակազմնան աննեալին դրան մաս, որեւելեան կողմը, վուգր ուեզտն պատուանգանի մը վրայ, կոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչի չարշարանոց նկարը, հին շրջանակի մը^(*) մէջ, գործ նկարից Առարից Պատրիկի. հետեւեալ յիշտառակարանավ. պար. Արաւէկ եւ Տիկին Մաքրուի Նեսուրեան եղին զարակիւր զայս ի դուռն Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյն Հայոց Գամիրէկի, յի աւտոկ նանգուցեալ ճնողոց իւրեանց Պաղոսի եւ Մաքրուի Դեսուրեան եւ Արզոսի եւ Մաքրուի Ակներեան, 1927—ՌՅԱկ:

Նրջանակին կեցրանք մետաղի վրայ փորոցրաւուն ևն հետեւեալ տողերը. «Անդանս այս լիւառակ Ա. եւ Մ. Նեսուրեան ամոլին, ի նանջին նոզւոց նեղեցելոց իւրեանց, 1927—ՌՅԱկ»:

Տաճարին կաթողիկէ գմբէ մը կը հանդիչի չորս կամարներու վրայ, աժանգակ աւնենալով իւրաքանչիւր կողմէն երկուական մարմարեայ գորշ սիւներ։ Հիւսիսային և հարաւային կողմերը կան մէկ մէկ գուռ և վերեւը երեքտիկան լուսամտաներ, գունաւոր տպակիներով զարդարուած։

Հիւսիսային կողմի գրան վերեւ կը տեսնուի Յիսուսի Ծննդընոց պատկերը, հետեւեալ յիշտառակութեամբ. «Յիւսաւակ սիրեցելոց մօր իւրեանց Արքունոյ, Պ. Կարապետեան որդիի իւր, նուիրեն զայս պատկեր ի տանու Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Հայոց Գամիրէկի, 1928—ՌՅԱկ»։ Խոկ հարուային գրան վերեւ Վերափոխման նկարը, հետեւեալ գրան թեամբ. «Յիւսաւակ սիրեցելոց կողակցին իւրոյ Հայիսնոււայ նանգուցելոյ 23 Յունիւր 1930 ամին, զայս պատկեր Վերափոխման Արքոյ Կուսին, նուիրէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Հայոց Գամիրէկի, ամուսին նորս Տիառ Յավհաննես Ասմեակիան, 1931—ՌՅԱկ»։

Արեւելեան կողմը, խորանին կեցրանը, կը կանդիի խոչկուր. չորս սիւներու վրայ ամպհաւանի ձածկոյթավ, կրեւով Առաջ Անգանի խորքը Յիսուսի Մանդղեան նկարը, հետեւեալ յիշտառակարանավ. «Տիկին Անու Զ. Քէսկնեան նուիրէ զայս պատկեր ի խորան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Հայոց Գամիրէկի, ի լիւառակ նօր իւրոյ Ասեփաննոսի Յուլիաննեսեան, նանգուցե-

(*) Ս. Պարզիս նին Եկեղեցիկն մնացած։

լոյ յամի Տետր 1917: Աւագ Սեղանին մշտավոր կանթեղին վրայ փորագրուած են նետեւեալ տաղերը. «Վիքրօխ Դարայիան Պոլսեցի, նուիրեաց զայս կանքեղ ի խորան տանարի Ս. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւոյ Հայոց Դամիրէի, ի լիուակ վաղամեն իկ Բոպէր ուղւոյ եւ ի լոյս նորւոյ նորին, 1926—ԱՅՁՆ»:

Խորանը առաջնորդող փոքր սոնդուխներուն մաս կայ զուռ մը. որ կը բացուի դէպի աջակողմնան պահարանը, նուռ զուռ մը եւս գիմացր, նկեղեցւոյ բոկը տանող, ուրիշ մը զայր բացուող և շարրարդ մը, զետեայարկ զգեստարանը և զանձաւառնը տառաջնորդող:

Զայտուկազմուն պահարանին մէջ կը գտնուի մարմարակերտ մերտաւթեան աւագութը: Պահարանին արեն ելեան կողմը, յուսաւեւանին ներքեւ, պատուանդանի մը վրայ հաստատուած է փայտեայ հին խորան մը, Ա. Մարգիս եկեղեցւոյ պատկանող և խորքը մերտաւթեան նկարը, այս զրութեամբ. զայս պատկեր մկրտութեան Տետր, նուիրեցին ի տանար Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Հայոց Դամիրէի, Գր. Մարգար Զօլապեան, եկեղեցի, ի լիուակ ճնողաց իւրոյ Հայրապետի եւ ելմասայ եւ սիկին նոր Մարի, ի լիուակ նօր իւրոյ Յակոբայ, 1930—ԱՅՁՆ: Խակ աջակողմնան պահարանին մէջ, փոքր սոնդուի մը վերեւ կայ սկզմուասի ճամբարդուին նկարը, հին շրջանակի մէջ, Ա. Մարգիս եկեղեցւոյ պատկանող, նետեւեալ յիշտառակարանոյ. պատկեր զայս սեղանոյն կմմաւուսի նուիրեցաւ ի տանար Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Հայոց Դամիրէ, ի լիուակ եաչերեսի եւ Մարիամու Դուռակիան եւ բոսին խրեանց վաղամեն իկ Դեղամայ, յամի Տետր 1928»:

Եկեղեցւոյ զանդակառաւնը՝ որ կը հանգչի մոյր գրուն վերեւ, կորեւի է բարձրանար կանանց վերնտառաւնէն նեզ սոնդուխոյ մը: Զանդակառաւնը կը կրէ ինը զանդակներ, երեք մած և վեց պղամիկ, եկեղեցւոյ շինութեան ժամանակ նուիրեած Պ. Յակոբ Յակոբեանէ, խրտքանչիւրը տանձնձին տանձնձին որձանադրութեամբ: Առանցմէ երեք մնձերուն վրայ կը կարգացուին նետեւեալները.

Ա. — Նուիրեալ է Յակոբ Յակոբեանէ Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Հայոց ի Դամիրէ, ի լիուակ նաևզուցիալ ճնողաց իւրոյ եւ կողակցին վաղամեն իկն Արմենուն ոյ 1926:


Ասուծոյ փառք, երեխնն ի վեր, որ պահպանեց հաւաքն հայուն, եւ նիւրբնկալ այս ափերուն վրայ կանգնեց իւր տանաբեր:



Գանիրեկի Հայոց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Սկեղեցին



Ս. Աստվածածին Սկեղեցին Մայր Դուռը



Բ. — Նուիրեալ ի Յակոբ Յակոբեանէ Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյն Հայոց ի Դամիեկ, ի հանգիս նոգւոց ամենայն ննջեցելոց Ազգիս 1926.

Եւ խաղաղութիւն երկրի վրայ,
Եւ այս յօյսով քող միտ բրրուայ,
Ազգ Հայոց, Ազգ մեր սիրելի,
Միւրադ նայենեաց կարօսով լի:

Գ. — Նուիրեալ յանուն Արքոց Արքուոց եւ բռուանց Լուսաւորչին ի Յակոբ Յակոբեանէ, Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյն Հայոց Դամիեկ, ի բարին իհնդիպանաց Ազգի իւրոյ եւ բնակունաց. 1926:

Ու մարդեռուն մեջ նանու բխոն,
Աեր, ով երկնից նոգի զուարքուն,
Ազգեռուն մեջ եղբայրութիւն
Անտակ պանէ կապն յաւ իսեան:

Իսկ վեց պղտոիկ զանգակներուն վրայ միարժնակարար հետեւալը.

Նուիրեալ ի Յակոբ Յակոբեանէ՝

Զայն նայեական Արքոյ Լուսաւորչին,
Զայն օրննութեան Արքոյն Մեծին Ներօսսի,
Զայն նովուական Արքոյն Սամակայ,
Զայն բարոզչութեան Արքոյն Մեսրոպայ,
Զայն աղօրից Արքոյ Նուրեկացւոյն,
Զայն երգոց Արքոյ Շնորհալւոյն:

Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻԱՅ ՊԱՏԿԱՆՈՂ

Ա. ԱՆՕԲ-Ք և Ի. ԳՈՅՔ

Զոյգ քշոց, հետեւեալ գրութեամբ. «Ի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Հայոց Դամիեկի, զոյզս բոցաց նուիրեաց Տիկին Մարի Շալնեան. 1928»:

Արծաթեայ սկիզ, այս յիշտառակարանով. «Յակոբ եւ Նուիրեալ Յակինաննեսեան բնձայիցին զայս սկիզ Ա. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Հայոց Դամիեկի, ի յիշտառի վաղամեռիկ դասեր իւրեաց Ալիսի եւ նույրենի նայնւոյն սուրբ Վարդենւոյ»:

Կենքաման մը, առ արձանագրութեամբ. «Նուիրէ զայս խընկաման նուռակառոց Ա. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ 6 Ապրիլ 1928, Ա. Գույումնեան, Պանքրիմացի»:

Մերտութեան սկզբանից, կանթեզի մը վրայ. «Տիկին Հռիփսիմէկ «Զիմէր» Յակոբիան, 1933»:

Խակ այս հեղեղեցւոյն պատկանաց մտածոններն են.

Արծաթագոտ Աւելատրան մը, հետեւեալ յիշտառկարանով. «Ի հաւասիս սիրոյ առ ազգն Հայոց եւ առ Սղեկեցիս Հայաստանից Վասիլավայլ Հ. ՏԸ. Գիւ.Տ. Դեսպան ի Գանիրէ բազաւուրեան Նուեայ, նուիրէ զայս Աւետարան, պննիալ արձարապատշաճոց եւ կողմն, Ա. Գրիգոր Լուսաւորիչ նորակառոյց եկեղեցւոյն Հանիրէ, 1928»:

Ճաշու Աւելատրան, արծաթագոտ, կողքին վրայ Առաջելութեան և Յարութեան նկարներավ և այս յիշտառկարանով. «Ի յիշտառակ անձիկալից մօր իւրոյ բարեպատունի Նրանուոյ, ի զարմէն Ալլանի երեխանց, ընորհասյակ տիկնոց Արքին Փառա նազուայ, դուսր իւր ազգաւոր, տիկին Կատարինկ Լիմօննելիի եւ զայս Աւետարան արձարապատշաճուազեալ, արզադիր նուեր ի սեղան Ա. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւոյ Հայոց ի Գանիրէ, յամի Տեառն 1928»:

Աւելատրան մը, հետեւեալ յիշտառկարանով. «Ի դարձին եւ իմ յուխաւուրինկ Ա. Եռուսաղելիի, եւ զայս մատեան Ասենի ժամագրեաց նուեր ի դուսն Ա. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւոյ Հայոց ի Գանիրէ, եւ ի հանգիս նոզուոյ եւ ի բարի զարմին իւրոյ, բարեպատունու Տիւր Յակոբիան Պամուզեան, յամի Տեառն 1935 Յունիս 17»:

Մէկ հաս Ա. Միւսոնի Ազգաւոր. «Զայս Ալլանի Արք. Միւսոնի, նուիրեաց Ա. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւոյ Հայոց Գանիրէ, 066իկ Տիւրաուր, 1928»:

Փոքր աշտանակ, 370 տիրէմ, Օհաննէս Տէր Օհաննէսեանէ, 1928ին:

Մէկ աշտանակ, ընծայեալ ի Նուարդ Ճիշտանեանէ, առ Ա. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցին Գանիրէմ, 1928:

Մազկաման, յիշտառկ Զապէլէ, գուստ Ասելիսն Օհաննէսեանի, 1928.


Զեսաց խաչ, Ար. Գրիգոր Լուսաւորիչի մոսաւնքավ, արծաթէ, և Մայրապիս Մարիամն արձանագրութեանմբ:

Դաստանակի պատկեր, հետեւեալ յիշտառկարանով. «Զայս պատկեր Ա. Դաստանակի գնացրեաց եւ նուիրեաց ի դուսն Ա. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւոյն Հայոց Գանիրէ, Կեսարացի նկարին Ա. Էզմիրյան, 1933 Ապրիլ 3»:


Ա. Յարութեան պատկեր. «Տիկին Ելապիս Մելիմեան նուիրէ զայս պատկեր Ա. Յարութեան Տեառն Յիսուսի Քրիստոսի, ի Ա.



Նոր Առաջնորդարանի նիմնարկութիւնը



Նոր Առաջնորդարանի շենք



Նոր Առաջնորդարանի շենքին նիւսիսային կողմը

Լուսաւորիչ Սկեղեցւոյ Հայոց Դամիրէի, ի լիօտակ իւր նանգուցեալ ճնողաց, 1930»:

Փոքր խաչ, փորագրուած է հևուեկալ տողերը. ամղջակկ սիրով լիօտակի, նուեր Օր. Արախի Առաքելիսան, 25 Մարտ 1932»:

Զրոբների ամառ. «Ի վայելումն Ա. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւոյ Դամիրէի, նուիրեաց Օր. Մարի Երկանիսան, յամի Տեսութիւն 1938»:

Կնուց Փայտի Խաչ, 1250 տիրէմ, արծաթեայ սակեզօծ, ճամանչուար, արձանադրութիւնն է. «Նուիրեաց Ա. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւոյ Հայոց Դամիրէի, բարեպատօն Լեւոն Շալճեան, Ֆիգրանիկեցի, 1928»:

Ակին մը, նուիրուած Դամիրէարշակ խումբ մը օրիորդներու կողմէ, հևուեկալ արձանադր, ու թեսմբ. ավարտու օրիորդի և նայունեաց Դամիրէի, զորոց ամուն Տեր զիտ, նու իւրցիմ զար Ալին ի սեղան նորուկառոյց Ա.՝ Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւոյ Հայոց ի նոյն Տաղամի, 1927—ՌՅԱՀ»:

Պատարագի զգեստ, ոս արձանադրու թեսմբ. ոՉրազ, զվակաս եւ զարտախորակս նու իւրեաց Ա. Գրիգոր Լուս. նկեղ. Հայոց Դամիրէի, Տիկին Խօսին Յօվակիմիսան, 1926»:

Չնուց խաչ, արծաթ թեւ սակեզօծ. «Կը նուիրեմ Ա. Խաչս ի լիօտակ վաղամետուիկ Գոււրգեն եւ Մեյրի զաւակներուս, Դամիրէի Ա. Գրիգոր Լուս. նկեղ., 1927, նրիցունի Տեր Ղեւոնդիսան»:

Չնուց խաչ, յիշատակ տիկին Բրարիսն Թուշեանէ.

Մէկ ձեռաց խաչ, արծաթ սակեզօծ, նուիրուած Ճիշտն Շահմիրեանէ և իր տիկինը՝ Սոթենիկէ:

Առչելու թեսմն պատկեր, հևուեկալ յիշատակարանայ. «Ալուրա եւ Մաննիկ Կարապետեան, զար պատկեր Խաչելու թիւս, զ մռազորդ որդու իւրեաց Նասիպայ, նու իւրեն ի տանար Ա. Գրիգոր Լուս. նկեղ. Հայոց Դամիրէի, ի նանգիս նոզւոց եւ ննջեցելոյ եւ ի բարին կենցանեաց զարմին իւրեաց. ՌՅԱՀ—1927»:

Ն Ո Ր Ա Ռ Ա Զ Ն Ո Ր Դ Ա Ր Ա Ն

(Ա. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւոյ շրջափակին մէջ,

ի Մէլիքէ Նողուի պողոտայ, նախկին նարս Ապակայ)

1928ին, Ա. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւոյ շինութենէն վերջը, գաղութին դիրքին արժանի նոր Առաջնորդարան մը ունենալու պէտքը բնականաբար զգալի էր. Պէյն էլ Սուրէնի Առաջնորդարանը, իր տեղին անյարմարութեամբ, ինչպէս նո-

և վտանգաւոր քլլուրու ոստիճանն հնութեամբը, հեռու էր համայնքին համար ներկայանալի Ազգային պաշտանառուն մը բլրուիւ:

Հետեւարար կ'սրացուի նոր Առուրը Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ շրջափակին մէջ, նոր մը կառուցանել, ոյս նպատակին յանկացնելով Տիգրան Փաշտ ո'Ալպրօխ ազգին կառական 2000 անդր. սոկիի զաւմարը, Առուրի 1928ին, Քաղ. Ժաղավիր որոշումով, Տ. Թորգոմ Արքեպիսկոպ. Գուշակեան կը խնդրէ կառակակատար վահեմ. Պազոս Փաշտ Նուպարի հաւանութիւնը, միեւնոյն տակն խնդրելով անոր ձեռնառուութիւնը, վտանգի 2000 սոկին անբաւական էր ծրագրեալ շնորհին կառուցման համար:


Վահեմ. Պազոս Փաշտ Նուպար ոչ միայն իր հաւանութիւնը կաւառյ, այլ և իր կողմէ 2000 սոկիի նուիրատաւութիւնը մը կ'ընէ նոր Առաջնորդարանի կառուցման համար: 1929 Յունիուր 20ին, նոր Առաջնորդարանի հիմնարկութիւնը տեղի կ'ունենայ նորոշչն Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ շրջափակիը, եկեղեցւոյ հարաւարեւմունան կազմը:

Եմնութեանց յանձնառու Պր. Յակոբ Յայնանէսկունի միջոցու, աշխատանքն երբ տառջ կը տարուին և Առաջնորդարանի կ'աւարտի 1929 Դեկտեմբերին և բացումը կը կատարուի 1930 Յունիուր 6ին, Մանդեան օրը:


Շնորհին ամբազչութիւնը հայկական նարարարապետական սահմանը է: Եմնութիւնը արժած է ազգին 4500 սոկի, որուն 2000 սոկիին Տիգրան Փաշայի կատակէն և 2000 սոկիին Պազոս Փաշայի նուիրատաւութեամբ հայթայթուած է, իսկ 500 սոկին Առաջնորդարանի Անուանէն:

Ազգային Առաջնորդարանի հիմնարկութեան հանդիսութեանց ժամանակ, հիմնարուն ներքեւ զիտակուած է հետեւակալ յիշաւակարանը զար նոյն ութեամբ կու տանք.

Յամի Տեառն 1929 եւ ի մերում բոււկանի ՈՒՁՐ, ի բազաւուրեան եղիսաբեու Օգոստավառ. Ֆուատայ Առաջնոյ, ի Հոյրապետուրեան Ամենայն Հայոց Տեառն Տեառն Գեղրզայ Ա. Կրբազնազոյի Կարողիկոսի, ի Պատրիարքուրեան Ա. Երուսաղէմի Տեառն Աղիսեայ Ա. Արենայիսկոպոսի, ի Պատրիարքուրեան Ա. Պոլսոյ Տեառն Մետրոպայ: Արենայիսկոպոսի եւ յԱստուրդուրեան վիճակիս Հայոց Աղիսաբոսի, Տեառն Թորգոմայ Ա. Արենայիսկոպոսի, բաւուր Կիւրակիի ի Խանենորդումն ամսեանն Յունիարի, եղեւ հանգիս հիմնարկուրեան Ազգային Առաջնորդարանի Հայոց ի հրապարակի նորակերտ Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեց-



Ս. Գրիգոր Լուսաւորիչ Սկեղեցւոյ Շերտին մասը եւ Խորանը



Ա. Դրիգոր Լուսաւորիչ Խկեղեցւոյ ձախ պահարանի դուռը
Եւ որմանեց սիւները

ւոյ: Օրննուրին լիօստակի Տիգրան Փաւայի և Ապրո Բագրատունւոյ, հանգուցելոյ յամի 1904 եւ գովուրին անուան Պողոս Փաւայի Նուպար, յորոց առաջինն կտակեաց եւ երկրորդն նուիրեաց, երկաննչիւն երկուքի նազարո Ազիաբական լիրայից, ի պես սինուրեան սորա: Որ զիտ յարուցանել ի բարանց որդիս Հայիայ Աստուած հարցն մերոց ասցէ իմաստուրին ամենայն ժողովականաց լիրայից, ի պատճենակալաց Ազգիս բնդ նովանեաւ սորին, գումարելոց առ յապայն, զբարիս եւ եր խորնելոյ՝ եւ զործելոյ, զի օփնուրին անս այսօրիկ լիսի ի օփնուրին Ազգի մերոյ եւ եկեղեցւոյ, մսիրարուրեամբ ապահաց. կրուրեամբ մանկանց Ազգիս եւ խաղաղուրեամբ համօրեն ժողովը գլանի մերան մերոյ, ամեն:

Այս յիշասակարանին սառըի կ'սառարգրեն օրուան Առաջնարդը Տէր Թորդու Արքեպիսկոպոսի. Գուշակեան, յետոյ Կրօնոկան ժողովի կազմէ քանոնայ հայրերը, Թեմական ժողովի անդամները, Նոյնապէս Քաղաքական ժողովի, Դպրոցներու, Եկեղեցիներու և Գիրեզմանատան Հազարտքառական թիւները, Եղիայեան Սունոց Յանձնախումբի անդամները, ճարտարապետը և շինութեանց յանձնառուն Իսկ Նուիրատաւներուն անունները և յիշասակը յաւերժացնելու համար, Առաջնորդարանին մուտքի դրան ներքին ճակաար զետեղուած է մարմարեայ տախատի մը հետեւեալ յիշասակարանով. «Աւան անմոռաց լիօստակի հանգուցեալ Տիգրան Փաւայի և Ապրո Բագրատունւոյ եւ մեծառանս անուան Վահեմ. Պողոս Փաւայի Նուպար, սատարողաց սինուրեան Ազգային Առաջնորդարանիս Հայոց ի Դամիրեա:

«Արձանադիրս այս եղաւ ասեմ, նօանակ յաւերժակամ սիրոյ եւ երախտակիսուրեան համօրեն Հայոց Ազգիսոսի, 1930—ՌԲՀԲ»:

Նոր Առաջնորդարանի արեւելեան կազմը, ճառուար նեռաւարութեամբ Ա. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ շրջափակի պարտէզին կեդրոնը կը բարձրանայ հայկական սնով ազրիւր մը, անուշ ջուրի բազմաթիւ ձորակներով, կառուցաւած բարեսէր Պր. Հայկ Կիւլեռնի ծախքով 1929ին, Առաջնորդարանի յիշանեան ժամանակ, հետեւեալ յիշասակարանով. աթիուս Քրիստոս հառուցի բազում վարձ բարեաց, բարեպատօն Հայկայ Կիւլեան, որ կանգնեաց զայս աղբիւր բարենամ ջրոյ. ի բակի նորակառոյց Ա. Գրիգոր Լուսարուրիչ եկեղեցւոյ Հայոց ի Դամիրե, 1929—ՌԲՀԲ»:

ԶԱԿՈՂՄԱՆԻ ԴԱԿՈՒՄԵՆՏ

Ազիզաստի գլխաւոր քաղաքներէն մին է Զակազիկը, Խորսիմիկ Շարքիէ նոհանդին մէջ, Գոհնիրէն շաղեկառքով մէկուկու ժամ հեռաւորութեամբ։ Հայոց բնակութիւնը այս քաղաքին մէջ կ'ակսի 1850-ական թաւականներէն, համաձայն Առաջնորդարանի հին տաճարներու արձանագրութեանց, թէ անարքիկի մէջ Ասմարխացի Մերուն Յակոբի որդի Խպրամիմ, ամուսնացաւ ընդ Խափի կնոջ մի, կնմանայր մեր լուսաւար Խարապեսն եղեւ, 5 Յունիս 1857-:

Այսօրիսի խառն ամսաւոնութիւններ ըլլույ տեղացի քրիստոնեայ խորսի տարրին և ըլլույ հապէշանիններու հետ, մոնուանդ Գոհնիրէն մէջ 1840—1860ի շրջաններուն, բաճախազ ևս են։ Եզիզաստի Հայ Գոզու թը ունեցած է ուելիք հին թուականներով այսպիսի խոսք ամսութեանցրութիւններ, բայ Գրիգոր վարդապետ Դարանացցիի, որ իր Եզիզաստ այցելութեան առեւն, 1626ին, ականառան եղած է այս երեւոյթին։ 1938 Յանվարին, Զակազիկ այցելութեան ժամանակի, Հայոց Գերեզմանաւան մէջ անսույ շարք մը անզական սճով շինուած, անզացի արուրախան Հայերու զամբարաններ։

Ապահններուն հետ խոսնուած այս Հայերը, ինչպէս մուշի ըսին բաւառեզնեակ անձեր, Ապոնի եկեղեցի կը յաճախէն և իրենց ննջնցեալները Հայոց Գերեզմանաւաններ կը թագէին, 1898-ին սկսեալ, երբ Հայերը իրենց սեփական գերեզմանները ունեցան։ Հետազային 1830—1870ին, Զակազիկ հասաւառաւազ Հայերը եղած են Գէորգ Մէսմէմէտեան Թուատցի, Առևանց Առաջարար Պարաշապի, Մարտիրոս Մարտիրոսեան Ակնցի, որ ժամանակ մը Պարոկացան Հիւարտաստի պաշտան վարած է Զակազիկի մէջ։

1882ին հայ կը հիմնաւի Մերգաննեան ծխախասի գործարանը, կեսարացի Գրիգոր և Ապրասին Մեղքաննեան Նզրայրներու միջոցաւ, և այս պատճեաւու Հայոց թիւր կ'ակսի ամիլ հետազնեաւէ։ Աւելի ուշ՝ 1894—1895ին, Կոմմարտական ծխախասի տունը Պոլտէն կը փոխազրուի Զակազիկի, Արմենակ և Տիգրոս Կոմմարտական եղբայրներու նախաձեռնութեամբ։ Կոմմարտական ծխախասի հաստատութեան համբաւը, Թուարքիսյ մէջ ժանօթ էր բոլորին, շնորհիւ Առաջառու Կոմմարտականի, որ Պոյտոյ և Իզմիրի մէջ այս գործով զրազելով, համբաւի տիրացած էր, ձըխախասի լաւագոյն արտագրութեամբ։ ինչպէս Եզիզաստի մէջ իր հանրածանօթ և Ապոնի Նիկիմի, Ասալ և Թազ առեւարական նիշ կրող սիկարէ թներավ։

1927 ին կամուրտական Տունը կը ծախուի անդրիսկան ընկերութեան մը, ինչպէս հետագային Եգիպտանայ ծխախատի միւս զործարանները յաջորդաբար Այս առթիւ Զակազիկի Հայերը որ մատառապէս 150 ընտանիք կը հաշուէին, անգործութեան կը մատանուին, վասնզի մեծամասնութիւնը այդ զործարանին մէջ կը պաշտօնավարէին։ Գործարանը քանի մը տարի վերջը փակուելով, տեղւոյն հայերը հետզհետէ Գանիրէ և Ազերանդրիս կը հաստատւին և մաս մըն ալ կը մնան հոն։ Իմ այցելութեան, 1938 Յունիոր ամսուան, հազիւ 50—60 անձերէ կը բազկանար դադութիւն, իսկ սՕշական» Վարժարանը որ հիմնած էր 1906 ին, գրեթէ 6-8 աշակերտ աւնէր, մէկ ուսուցչունիով մը, որ Ս. Խաչ եկեղեցին մէջ անկիւնը մը կը զատախառէր այդ փաքրամիւ պղտիկներուն։

ԵԲՆՈՒԹԻՒՆ ԶԱԿԱԶԻԿԻ Ա. ԽՈՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Զակազիկի Հայ գաղութին բարգուած որերուն, երբ տուրուէ տարի կը բազմանար, ժողովուրդը եկեղեցի մը ունենալ կը փախտքէր, ուկային միջոցներ չունէր։

Առաջի 1911 ին կազմուեցաւ Եկեղեցւոյ Շինութեան Յանձնախումբ մը, անդամակցութեամբ Յովհաննէս Սանտալիստի, Յայնաննէս Քարքերդեանի և Յովհաննէս Ճիյէրճեանի, որոնք շրջարեսկանով մը ժաղավի կը հրաւիրեն Խարբանիմիէ Եարքիէի հայութիւնը։ Օրուան Առաջնորդը Տ. Մկրտիչ Եպիփակ. Ազաւունունի, այս ժաղավին նախագահ կը նշանակէ Տ. Յարութիւն Աւագ Քննի. Սորգիսեանը։ Խորհրդակցուկոն ժաղավին մէջ, Յանձնախումբին վրայ կ'աւելցուին Արմենակ Պէյ Կամսարական, Փրիգոր Թարաքճեան, Մարտիրոս Ճիյէրճեան, Արմենակ Մէօմէմէտեան, Արմենակ Գասպարեան, Արում Կամսարական Այս յանձնախումբը «Զակազիկի Եկեղեցւոյ եւ Դպրոցի Եինուրիսան անուան տակ կը զործէ; Գանիրէի Առաջնորդաբանէն վաւերացուելէ վերջ, և ժապահնեալ տոմարով մը կը ձեռնորդէ հանգանակութեան մը, որուն կը մասնակցին։

Գրիգոր Թարաքճեան	400	Եղիպտ.	Ասկիով
Մկրտիկեան Եղիպտեներ	200	"	"
Արմենակ Պէյ Կամսարական	100	"	"

և զանգաներ, ինչ ինչ գումարներով, որոնց ընդհանուր գումարը 896.350 եղ. Ասկիի կը հանգիւ Ասկային շատ մը պատճառներ, արգելք կը հանդիսանան եկեղեցւոյ շինութեան ձեռ-

Նարկելու, մինչև որ 1928ին, Արմենակ Պէջ կամարական, ինք կ'ստունձնէ իր անձնական ժախտով հազար եկեղեցւոյ շնորհն կառււցումը, պայմանութ որ նախապէս ժազովուրգէն նուիրուած գումարով զնուի յարմար գետին մը, եկեղեցիին շնութեան յատկացուելու համար:

Հանգստնակուած գումարը մինչև 1928, գրամատան մը մէջ պոն գրուած էր և բարձրացած 1413.900 եդ. Առկիի, տարիներու ընթացքին տականներուն բարդումով, եկեղեցւոյ Շինութեան Յանձնախումբին կողմէ, Դրամի Նիզամ թազին մէջ, նախակին երկաթուղիի կայարանին մատ, յոյն պաշտառոյի մը՝ Շորտ Ապագասի վրայ, 942.60 քառ. մէթր հազ մը, սեփականութիւն Խակենելու Պէջ Եկայիսի, կը շնուի մէթրը 150 եդ. գանձկանի, վճարելով ընդհանուր հազարամատին համար 1380.953 եդ։ Առկիի:

Խակենելու Պէջ Շինուած ազնուութիւնը կ'ունենայ ընդհանուր գումարէն 50 սուկի զեղջնի, կը կը տեղեկանայ թէ իրմէ գնուած գետինը ազօթատունի մը շնութեան պիտի յառկացւի, որով կը վճարուի 1330.953 եդ. Առկիի Փախանցումը կատարուելէ յետոյ հազին զնուումը կը հազորդուի Շինութեան Յանձնախումբին կողմէ, Արմենակ Պէջ կամարականի, որ յատակագիծին պատրաստաւ միւնք կը յանձնէ ճարտարապետ Պ. Կարո Պայտեանի, խոկ շնուաթիւնը կը վատահուի յանձնուառն Պ. Յանձնուանէնեանի և եկեղեցիին հիմքը կ'որնուին 24 Անդամ. 1928ին, ձեռամբ Աղեքառանդրիս Առաջն. Փախանցորդ Տ. Մամբրէ Ն. Վ. Վ. Արքունիկուի (*) և քահանայական գատուն, և ոյս տաթիւ եկեղեցւոյ նիմերուն ներքեւ կ'ամփափուի հետեւեայ յիշատակարանը.

Ենամի Տեառն 1928 եւ ի մերումն բուականութեան ՌԱՅԲ.-ի, քազաւորութեան Օգոստափառ Ֆուառայ Առաջնոյ, ի Հայրապետութեան Ամենայն Հայոց Տեառն Տեառն Գեղրզայ Ս. Մրբազնագոյն Կարողիկոսի, ի Պատրիարքութեան Ա. Արուսաղէմի Տեառն Եղիշեկի Ա. Արքապիսկոպոսի, ի Պատրիարքութեան Կ. Պոլսոյ Տեառն Մեհրոպայ Ա. Արքապիսկոպոսի, յԱռաջնորդութեան վիճակիս Հայոց Եպիսկոպոսի Տեառն Թորգումայ Ա. Արքապիսկոպոսի եւ ի բըդեշխութեան Խպրանիմիէ Շաբէիէ նախանձին Խմայիլ Փառա Բամզի, ի բանեռորդում շորրորդում աւուր ամսեանն Անպահմբերէի.

(*) Նախապէս. 1 Յուլիսին ԵՇ հատ վեմբարերուն օծումը կը կատարի Քանիքէի Ս. Գրիգոր Լուսատորիէ Եկեղեցւոյ մէջ, եկեղեցյաթեամբ Տիկին Քայլինիկ Արմենակ Պէջ կամարականի, Տէր և Տիկին երուանդ կամարականի եւ Զայտաղիկ Հայ մազայիցնեան սատուր մեծամասնութեան։



ԶԱԿԱԶԻԿԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՔԻՆ



Զակազիկի Ս. Խաչ Նկեղեցւոյ Յիշատակարան - արձանագրութիւնը
եւ Մայր Դուռը

ի շուրջողում ժամու զկնի միջօրեկի եղեւ օրմնուրիւն նիմանց Ա-
խաչ Ակեղեցւոյ Հայոց, զոր յիւրօց արդար վաստակոցն ցանկա-
ցաւ տալ ի Զակազիկի բաղադի առա, կառուցանել մեծանուն ազ-
գասերն Արմենակ Պէյ Կամսարական, ի հանգիս նոգուոյ նօրն իւ-
րոյ նանգուցելոյ Խաչառոյ Կամսարական, եւ յառաջիկայութեան
անդ համօրենն Հայոց բնակելոց ի բաղադիս եւ այլոց ոչ սակա-
ւոց եկեղեց յայլոց վայրաց եւ բազմաց եւս յայլոց ազգաց եւ կրօ-
նից որք ի բաղադիս, բաս օրինաց եւ ծևսից Հայաստանեաց Ռւդղա-
փառ Ակեղեցւոյ, աղօրիւ եւ երգօֆ նոգեւորով եղեալ զետեղումն
յի բախանչիւր խորս իւրեանց, նիւսինալ ի նիմունոն, աւուր ամ-
սեանն Յուլիսի այս ամի ի Կիւրակեկ ասնի Դիւտի Տփոյ Ս. Առ-
տուածածին օծեալք եկն ի ձեռն Առաջնորդի վիճակիս, ի նորառեն
տանարի Ս. Դրիզոր Լուսաւորիչ, ի Դանիրէ: Առաջին և այս ե-
կեղեցի Հայոց ի բաղադի յայսմիկ, որում եւ ցանկամբ լինել
ողբիւր օրմնուրեան Աստուծոյ Ամենակալին եւ տեմսարան մնոր-
նաց Ս. Հոգւոյն, որք ի սուրեւ բարեխսիս ձեռնացրեմբ զանուան
մեր եւ ամենայն ազգակիցք մեր, բնակք այս բաղադի, մաղրիմ
ի Տեառնէ բազմապատիկ վարձ բարեաց նասուցանն սրառուա-
կան բարերարին մերում, եւ մնորնել նմա եւ բարեպատունի
Տիկնոջն Գալինիեայ եւ որդուոցն եւ բոռանց եւ ամենայն զարմին
իւրոյ, բազում աւուրս բարզաւան կենաց, եւս եւ ի լոյս փա-
ռուոց անմանից հանգուցանել զնոգիս հանգուցելոց նօր իւրոյ եւ
մօր եւ ամենայն ննջեցելոց տոհմին իւրոյ:

*Առաջնորդ Հայոց Ագիպատասի
(Ստորագր.)*

*Ինքունորդ Առաջարարունցն
(Ստորագր.)*

*Անդամք Վարժուրանի Հոգաբարձու թեան
(Ստորագր.)*

*Անդամք Գերեզմանի Հոգաբարձու թեան
(Ստորագր.)*

*Բանանայք որք Առաջիկայ գտան
(Ստորագր.)*

*Անդամք Վարչութեան Ազգ. Ակումբի
(Ստորագր.)*

*Անդամք Շինութեան Յանձնաժողովոյ
(Ստորագր.)*

*Ճարտարապետ Շինութեան
(Ստորագր.)*

*Յանձնառու և կատարող Շինուածոյ
(Ստորագր.)*

Հիմնարկութենէն յետոյ կը շնորհուի արքայական հետեւալ հրովարասկը, շինութիւնը արտօնող.

Մենք Ֆոււատ Ա. Թագաւոր Սդիապոսի, նկատի ունենալով 1927 թիւ 15 օրենքին Ա. եւ ՚ յօդուածները, և վարչապետին 1928 Հոկտ. 30 բուակիր նամակը (թիւ 103-8), որով առօսուրին կը խնդրուի Օրբոսու Հայ Համայնքին նամար եկեղեցիի մը կառուցման Զակագիլի մէջ, (Խորին Միւսիւրին), և նկատի ունենալով յարակից յառակազմին կը նրանայնին.

1.— Առօսուած և Օրբոսու Հայերու եկեղեցիի մը կառուցման Զակագիլի մէջ, վերօյիւնալ յառակազմին մէջ նաև նամակուած վարը.

2.— Վարչապետը պատուի ունի գործադրել մեր ներկայ հեռվարակը:

Մօնթագափ Պայտաք

1 Նոյեմ. 1928

Վարչապետ

ՄՈԾԱՐՄԻՔ ՄԻԼԱՐԱՏ


1929 Մարտ ամսուան մէջ եկեղեցին շինութիւնը կ'աւարտի և օծուամը տեղի կ'ունենայ 7 Ապրիլ 1929թն, ձեռամբ Եղիպատոսի Առաջնորդ Տ. Թորգոմ Ա. Արքեպիսկոպոսի և մասնակցութեամբ Տ. Մամբրէ Մ. Վարդի և քահանայից դասուն, ներկայութեամբ Զակագիլի Միւսիւրին, ստաթիկուանութեան հրամանատարին, Յաւնաց հիւարանանին և ոյլ կրօնական համայնքներու ներկայացուցիչներուն: Առաւան Դանբացէքի արտրութենեն յետոյ, Տիկիին Գ. Կամուրական իր գաւակներով շրջապատուած, ամսէի մը վրայ գրաւած եկեղեցին բանալիները կը յանձնէ Տ. Թորգոմ Ա. Արքեպ.ի Արքազան Հայրը բանալով գուար, կը յառաջանայ գէպի խորանը: Ներկաները կը նետեւն Արքազանին, որ կ'ոճէ խորանը, զատը և կոզմերու խաչքարերը և վերջապէս Արմանուկ Պէյի կողմէ նուիրուած Ա. Աստուածածնայ պատկերը: Յաջորդ օրը Ապրիլ 8ին առաւանեան ժամերգութենէն վերջ կը կատարուի եկեղեցւոյ մատցած յարակից մասերուն օծուամը, ինչպէս նաև Աւագանը, Ասրհրդանոցը և Շնծայնոցը:

Եկեղեցւոյ մայր գրան վերեւ կը կարգացուի հետեւալ յիշատակարանը.

«Ե լոյս երեաց իւրոց նաևուացէ Տեր զնողի հաջարելոյ Կամսարական, որոյ որդի ազնուական ազգաւորն Արմենիակ Պէյ Կամսարական կառուց զայս յեկեղեցի նուիրեալ յանուն Աստուածքնիւ կառաջը, ի վայինս Ազգին Հայոց ի Զակագիլ նադայի Սդիապոս, ի Հայրապետուրեան Անձայի Հայոց Տերն Տեր-



Զակազիկի Ս. Խաչ Սկեղեցւոյ Խորանը Եւ Դասը



զայ Ա. Մերազնագուն Կարողիկոսի եւ յառաջնորդութեան Հայոց Եղիպատոսի Տէրն Թուրքումայ Մերազան Արք. 1929—ՌԵԶԲ: :

Եկեղեցիին սճը հայկական է և կարելի է նկատել Գոհիբեկի Ա. Գրիգոր Լուսաւորչի Եկեղեցիին մանրանիորը, զանգակատաւումը ագուցուած է մայր գրան վիրեւ: Կաթողիկէ զմբէթը շէնքին կեղրունը 8 փոքր լուսամաւաներով կը կանգնի: Միակ խորոն մը և մէկ պահաժառն ունի: Եկեղեցւոյ մնացութիւնն է յայնք՝ 8 մէթր, երկայնք՝ 15 մէթր, բարձրութիւն՝ 10-12 մէթր:

Եկեղեցւոյ մաւաքը նախապէս արեւելեան կողմէն է եղած, ու երկու տարի վերջը, երր արեւմասեան կողմէն փողոցը կ'ընդուրականի, տաճարին համար նոր դուռ մը կը բացուի, փոխան հին դրան, որ այժմ պատառած է:

Եկեղեցիին հիւսիսային և հարաւային կողմերէն միջակ մեծութեամբ փակը ծառերով շրջապատաւած է: Եկեղեցիին զայքերը, զգեստները, անօթները և մատենները, ինչպէս արծաթեայ խաչերը, քշոց, աշտանակ, բռւրյուս, արծաթեայ Միւռոնի Ազանի, շաղպիկներ եայլն, ամէնքն այ նուիրուած ևն Արմենուկ Պէյ Կամսարականէ: Իսկ զանազաններէ եղած նուէրները հետեւեաններն են:

Ասրանի խաչ, նուէր Յովիէլ Կորինեանէ 1931ին:

Ա. Գրիգոր Լուսաւորչի նկարը, մաւաքին աջ կողմը մամակային վերը, հետեւեայ արձանագրութեամբ. ՊԳն. Գրիգոր և Տիկին Արուսեակ Համբիկեան, եղին զպատկեր զայ ի դուռն Ա. Խաչ Եկեղեցւոյն Հայոց Զակազիկի, յնզիպտոս, ի յիշասակ հանգուցեալ ծնողաց իւրեանց նազարեկ Համբիկեան և Պողոս Պիլալիւլ ձանիկեան, 1930:

Ակին մը, սս առզերավ. «Նուիրեաց Տիկին Մաննիկ Սամսակ Դիրձակիեան, ի յիշասակ իւր սիրեցիալ հօր՝ Միսաք Քիւրեննեանին»:

Հուաթեւ արծաթեայ աշտանակ, նուիրուած Օր. Գոհարիկ Զէշէն անէ, հետեւեայ գրութեամբ. «Նուիրեաց եռարի աշտանակ՝ Աբ. Խաչ Եկեղեցւոյ, Օր. Գոհարիկ Զէշէնան, 1931 թիւն»:

Փայտեայ աշտանակ մը, սս յիշասակարանով. «Նուիրեաց աշտանակը Արմեննակ Զէշէնանէ Ա. Խաչ Եկեղեցւոյ ի Զակազիկ, ի յիշասակ իւ հանգուցեալ ծնողաց Եղիայի և նազենիի»:

Փայտեայ աշտանակ մը ևս, «Տիկին Նուարդ Զէշէնանէ, ի յիշասակ իւ ծնողաց Դիորգայ և Գոհարիկ Թորիկեանի»:

Վարագոյր մը, Այրի Տիկին Առաքել Հէքիմեանի և զաւակաց կողմէ:

Աշտանակ մը Տիկին Ռազ Մրազ Գալըզպճեանէ:

Պէտքանակ աշտանակ, Տէր և Տիկին Մուրստ Մէօթէմէտեանի ի կողմէ:

Խոչվելութեան պատկեր մը, Արմենուկի Պէյ կոտմարտականէ։
Տիկին Արմենուկի Պէյ կումսարականէ, արծոթեայ ոսկեղած
խաչ մը։

Եկեղեցւոյ Աւետարանները արծոթագառ են, հոգոծու-
թեամբ Զակազիկի Եկեղեցաւէր Տիկնանց Միւս. Թեան։

ԶԱԿԱԶԻԿԻ ՀԱՅՈՑ ԴԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԻ.

Զակազիկի Հայոց գերեզմանատաններ, որ կը դանի ի քա-
ղաքին կեցրանէն գրեթէ կէս ժամ հնաւորութեամբ, Գաֆր-էլ նահայ կաչուած վայրը, գաշտագետներուն մատ, կէս թէտ-
ան արածութիւն ունի և գնուած է 1898 Յուլիս 30ին և 1902-
ին իր շրջապատուած պարիսպով, տեղուայն բարեպաշտ մազովըր-
զեան ծախքավ, ինչպէս կը հոսանաէ գերեզմանատան մուտքի
գրան ճակատը զետեղաւած սա արձանագրութիւնը. Անառուցաւ
Ազգային գերեզմանատուն, արգեամբ իւ ճախիւք բարեպատ ծո-
դով բդեան Զակազիկի իւ Խպրանիմիկի, 1 Օգոստոս 1898։ Այս
արձանագրութիւնը Արտօքրէն և Ֆրանտոնէրէն ընդուներով ու
կրկնուած է Դերեզմանատան ներքին բաժանումները կանոնա-
բազէս գտաւուրուած են, ինչպէս նաև գամբրաբանները, իսկ
հարաւ-արեւելեան անկիւնը, կիսուշէն փոքր սենեակ մը կայ,
որ հուանական է թէ հետոգային մատուաի մը վերածուելու
մագրութեամբ շնուռած է։

Սասրեւ կ'արձանագրենք գերեզմանատան մէջ ամբոփաւած
ննջեցեալներու ասպանաքարերը։


Աս հոնդչի Տիկին Ալանի Վարժապիտեան,
ճնեալ Ֆիլիմինեան, 1831—1861։

Աստ ընդ շիրմիս հանդչի յաւէտ, Տիկին Խակուէի Ասրդիսեան,
ի քաղաքէն Ակնայ ծնեալ, այս Եկետ առարական,
Մաքրակրօն և երկիւղած յիշեալ վարուք յայտ անմանան,
ի հասակի եօթանատուն երից ամաց, դբուեալ զվախճան,
Փախի յայտանցու երթու խառնիլ ի գունդ սրբոց անմանական,
ի սուք համակ թազլով զսղջոցն զնարազատան սիրական,
Յուերժական ի յիշատակ կանգնեն նմա զայտ մահարձան,
Արդիքն իւր երախատապարտք Գէորգ, Ամէն Ասրդիսեան։
Մնեալ յամին 1818 յԱկն և հանդուցեալ ի 1831 Հ. կտ. 20

Զակազիկի։




Զակարգիկի Ս. Խաչ Ակեղեցւոյ ճիմնարկելը



Զակարգիկի Ս. Խաչ Ակեղեցւոյ առափին տեսքը



Զակագիկի Հայոց Գերեզմանատան մուտքը



Զակագիկի Հայոց Գերեզմանատան ներքին սեսքը

Առ նանգչի այրի տիկին Նունութար Յովհաննես Սաեփանեան,
Ակնցի, ծնեալ Տէրտերեան,
վախնանեալ լիպրանիմիք — Զակազիկ, յամի Տեառն 1900 Մարտ:
Աստ ի շիրիմիս Հանդչի
Տիկին Մ. Մազլըմնեանի
Խնեալ Ակնայ Անջրդւոյ գիւղի
1866 թվոյն Քրիստոսի,
Դուստր Մարգիս ազա Մազմանեանի
Ամուսնուցեալ 1880 Նոյեմբերի,
Փախողրեաց տառ Խոզոնիմիէ գիւղի
1895 Դեկտեմբերի թվոյն Քրիստոսի
Հանդեաւ ի Տէր 1902 Անպա . 7ի:

Առ նանգչի մանեսի Անեփան Անմապիան,
Ճնեալ ի Սիլրի-Հիսար (Գաղատիա) եւ վախնանեալ ի Զակազիկ,
72 ամաց, ի 24 նունիս 1908:

Քրիգոր Մէօթէմէտեան 1826—1910

Աստ շիրմանս անմահութեան
Նոջէ ի յոյս յաւիտենից
Քրիգոր Մէօթէմէտեան
Այր ժիր բարեկրօն և գթոսիրտ
Սիրող Ազգին որում եղուս մասն
Բարի յարդար վաստակացն
Առ ի շինուած տաճարի լուսոյ
Ի հայրենական իւր Եւդոկիս
Եւ որդւոց եղօրը իւրոյ
Զորոյ պատմէ զսէր երախտեացն
Կոթող մահարձանիս
Շինեալ ի Զակազիկ 1916 Դեկտեմբեր:

Ա. Ա. Տ. Ա. Կ. Չ. Ի.

Միրտիչ Օհանեսոն Խարբերդցեան, ճնեալ յԱկն յամի Տեառն 1838
եւ նանգուցեալ ի Տէր ի Մինեք-Էլ-Կամին 1914 յամեսան Յունվարի:

Աստ հանդչի Օհան Յ. Դայտերլեան, 1900—1915

Տառնըլեց տարու
Հոգեակ մը շքնող
Դարնան մէջ խոմբած
Կոկոն մը աւաղ, Զակազիկ:

Տապան հանգստեան Առևիտն Տրատուրի,
միեալ ի Պոլիս (Դարբալ), հանգեաւ ի Տէր 31 Յունիւր 1915,
ի Զակազիկ:

Առաջ հանդչի, Յակոբ Մ. Վարդանեան, ձնեալ ի Թուզոս 1866,
վախճանեալ ի Զակազիկ 6 Փետրվար 1918.

Առաջ հանդչի Տիկին Մայրումի Մարտիրոսեան (միեալ Յակոբեան),
Կին երկիւլած, մայր ուղեաւ, որ հանգեաւ ի Տէր ի հասալի 85
ամաց, Զակազիկ 18 Փետրվար 1918:

Առաջ հանդչի Մարիսա Թուզյան, ձնեալ Մարքերդ,
հանգեաւ ի Տէր 1918 Յունիվար, 45 ամաց, ընիկ Ակնցի:

Առաջ հանդչի Դարեկյին Շինենան, միեալ Խարբեղցեան,
հանգուցեալ ի Տէր 1919 Մարտ, ի 30 ամեայ, ընիկ Ակնցի:

Առաջ հանդչի Օր. Սամենիկ, գուսարր Ակնցի Խաշտառուր
Աղոստանցի, ձնեալ Ազերամազրիս 1901 Յունիվար 20,
հանգուցեալ Զակազիկ 1920 Մարտ 1ին:

Առաջ հանդչի Յակոբ Ալենան, միեալ ի Տիգրանակերտ, որ յիշաւակ
կանցնէ զայտ տաղան իր ներուրդի Լուսն Դադանենան, 1870—1920:

Մ Ա Հ Ա Ր Զ Ա Ն

Տարարախտ Հայկ Գրիգորեանի, Վանեցւոյ, որ հանդեաւ
ի հասակի 26 ամեաց, ձնեալ 1896:

Մի լոր մայր իմ անմիտիթար սուզերով
Մի լոց ու կոծ ընէր օրերով
Շատ մի սեպեր վարդ մը բաւրասաւնէդ
Քաղելով նու իրեայ ու Երկնուռոր Հօր:
Հանդեաւ 1922 Մայիս 15:

Ա Ս Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Խուրեն Ակրայեան (Պալատունի), միեալ Կիրասոն 1894—1929:

Ակրայեանելով մեր ծանօթութիւնը Զակազիկի հայ գաղու-
թին մտախն, ըսենք թէ անցեային բազմանդամ այս գաղու-
թը, հետզնեաէ կը պակսի, փսխանակ աւելինալու: Տարաւան մէջ
տօնական օրերուն միայն այցելու քունանայ մը Գանիքէէն, տեղ-
ւոյն ժողովուրդին հրուէրով և երբեմն իր պաշտօնին բերմամբ
կ'այցելէ Զակազիկ, ինչպէս նաև զաւատներու այլ քաղաքնե-
րը, ուր որ Հայեր կան, ըլլայ Խոնթա, Մէլլավի, կամ Փորթ-
Ասյիս, Խամայիլիէ, Ասխութ և այլն:

**ԵԴԻԳՏՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ԹԱՂԱՔՆԵՐՈՒՄ
ԱՂՕԹԱՐԱՆՆԵՐԸ ԵՒ ԴԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆՆԵՐԸ**

Նորիորդ ընդհանուր պատերազմին առեն, երբ Սուէտիոսի Հայ գողթականները կը հաստատուին Փոքրի-Սայիս վրանաքաղաքի մը մէջ, իրենց համար կը կազմակերպուի, առժամկետ վը-րանի մը տակ, աղօթարան մը, որուն բացումը կը կատարէ Առաջնորդ Թորգոմ Սովորէ. Գուշակեան, 1916 Ապրիլ 17ին։

Այս առժամկետ չարժական մասաւաէն իրր յիշատակ կը մնայ միուկ սեղունի ճահանչաւոր խոչ մը 450 տիրէմ, պատուանդանով, արծաթ սոկեզօծ։ Պատուանդանուին վրայ գրաւած է։ Շնրաւուած Դամիրէի Հայ Ասկերիչներէն, Փոքր-Սայիսի Սուէտիացի զաղ բականներուն մասունին, 30 Խեպ։ 1917։

Իրենց Փոքրի-Սայիս բնակութեան միջոցին, անոնք ունեցած են բնակուն է մեռեալներ, որոնց մէկ մասը թաղուած է քաղաքին Յայն գերեզմանատան մէջ, հասարակաց փոսի մը մէջ։ Խոկ անկէ զառ անոնք ունեցած են գերեզմանատան մը, ջրանցքին արևելելեան կողմը, վրանաքաղաքին մօտ Ասիկա ըստ ականուածախ մը վկայու թեան։ «Տժգոյն եւ ցածիկ խաչերու պուրակ մըն է։ անհուն եւ սրակիկ վիւս մը կը համակէ զիս, ի տես այդ աւազարումբերուն, որանց տակը կը ննջն զաղբական մեռելները, իրենց հայրենիքին անմաս կարօսին նետ։ Հազիւ հանի մը խաչեր, անունք եւ անձանօր անուն մը կ'ուրուազծին, միւսները բոլորը սրբուած եւ աւրուած Արեւին հառազայքներուն եւ անձրւին տակ բեւաս սգաւոր բշշուններու պէս ինկած են մեռելներուն վրայ եւ կէս մը բաղուած աւազին մէջ անոնց նետ»։ (Տես Տոքր. Մ. Սոլլիի «Ալեւակներ» եւ Խլեւակներ, Հայ Վրանախաղամին Տարեղիրէր, ապուած Ազերանդրիս 1920ին, էջ 146-147)։

Այսօր թերեւս անկէ ոչ մէկ հետք մնացած է։

ՍՈՒԷԴԻ ՄԷՋ ԹԱՂՈՒԱՆ ՀԱՅԵՐ

Սուէդի ջրանցքին բացման աշխատաւթեանց, ինչպէս կ'երեւի, բազմաթիւ Հայեր ոլ մասնակցած են իրր բանուար։

Ասանցմէ անոնք որ մեռած են, կը թուի թէ թաղուած են ակեղույն լատինաց գերեզմանատանը, ինչպէս կը հասկցուի հետեւեալ տաղերէն։

«Առեկիսի մէջ պանդուխա հայեր կային, որոնք ջրանցքին բացման համար աժամանկու եկած եին, անոնցմէ 63 հոդին Մելեցիք եին։ Զամիլի (1867) երեկոյին ես առանձին Շառլում զնացի, ուրՅօի չափ հայ ակար ու աժխատուրենէ լոգնած անձիք կային, որոնք չիմն կարողացեր գալու, զանոնի նոս խոսուլ անեցնելու հաղորդեցի Կենա-

բար կունուրդովն եւ յեսոյ անմիջապես բոլոր յաղավրդով զնացին և ատիմաց գերեզմանատուններ, ուր շորս կրտին Հայք քալուած կային, առանց վերջին օրնուրիեան եւ քաղման կարգին։ (Տես Տիգրան Մ. Դ. Աստրիչյանի «Աւկամիայ Պանդոխառութիւն ի Հայկեանամակ գիրքին էջ 8 և 10)։

ԹԱՆԹԱՅԻ ՄԵջ ԹԱՂՈՒԱՅՐ ՀԱՅԵՐ

Թանթայի մէջ զոյս թիւն առնեցած է և ցարոց աւանի Հայ զազաւթ մ ճը, որուն մեռաւայներէն ոմանք թազաւած են անզոյն Յունաց գերեզմանատուններ։

Առանցմէն երեքը ուշ ին առարկնագրեր, որոնք հոս կրներ կայցացնենք։

Տապան Հանգառական ապնիւ ամիկ։ Ասորի Պատրի Պատրիկանի։

որ է ձեռայ Բոզէ՝ 1845 Մարտ 11 Թառականին,

թողեալ է զատակն իւր և հանգեռու ի Տէր 1900 Յուլիս 14։

Վարդան Պապահան, մինալ Բաղես 1848.

Վախինանիալ Թամիս 1318, բարեւու անդամ Հ. Բ. Ռ. Մ. Խ. Խ.։

Տիկին Էլիդ Ն. Ք. Թնէրեան (ձեռայ Մերկերեան),
լ. Պոլիս 1907—1930։

ԻՍՄԱՅԻԼԻԵԼԻ ՄԵՋ ԹԱՂՈՒԱՅՐ ՀԱՅԵՐ

Իսմայիլին ի մէջ պատահարէն մեռած հայերէն ամոնք թազաւած են քաղաքին միջազգային գերեզմանատունն մէջ։ Առանք են։

Թիւ 895 Պոլս ապա Անդիմանիան։

Թիւ 638 կ. առա հանգչի Ռազմ Տէր Մարտիրոսունն (Ճն. Միասնական), հանգեռու ի Տէր 14—5—1912։

Թիւ 2149 Առ հանգչի Գառնիկի Գանունեան, մինալ ի Պրուս 1863 Փետր. 4, ի Տէր հանգեռու յիսմայիլիս 1923 Օգոստ 27։

Թիւ 2203 կ. առա հանգչի Աղաւենի Գանունեան,
Ճնեայ ի Պրուս 1874 Հոկտ. 12,

ի Տէր հանգեռու յիսմայիլիս 1931 Յունի 25։

Թիւ 2390 Եղիշի կոմի Բո. կ. առ հանգչի Հերմինէ Գ. Խանրգհան, Մինալ ի Գանիրէ 20 Յունի 1930, հանգեռու ի Տէր 21 Կեկ. 1931։

Թիւ 2356 կ. առա հանգչի Լեռնան Հայի Ճան, Մինալ 21 Դեկտ. 1902, հանգեռու ի Տէր 12 Յունի 1931։

Թիւ 1195 Պուրապեան Յակոբ, 7 Յունիս 1918,
(Սօլս ար Բեմիօն ս'Օրիան)։

ԱՂԱՐՑԱՆԴՐԻՈՅ ՀԱՅ ԳԱՂԱԽԹԲ

Աղեքանդրիորնակ Հայերը շունին Գահիրէի չափ հնութիւնն: Ասիկա կը հաստատէ հետաքրքիր Հայ ճամբարդ մը, Սիմեոն Դրպիր Լեհացի, որ Եղիպատ եկած է 1611ին: Անիկա Աղեքանդրիոյ մասին կ'ըսէ թէ. և այլ եկեղեցի մի Հռոմի, խանճեր մեծամեծէ, կային նոռմի, խովտի, Ֆրանք, բայց նայ եւ ոչ: (Աղեքանդրիոյ միւն Միմէն Դպիր լեհացիի, էջ 213): Իսկ 1762ին, Հայոցնաննէս Թումաննան, Միտիթորեան Ռւխտէն, իր Հապէշիուտան ուղեւարութեան առմիւ, կը հանդիպի Աղեքանդրիոյ, ու կը պատմէ. «Կացեալ ի Գանձիա, առուրս 24, ելի նոյնիւր 24-ին 1762 եւ 29ին նաւալ ի Աղեքաննդրիա, բնդ որդւոյն իւրոյ Պօղոսի, եւ զնացիալ իշեւանեցաւ ի վանս Ֆրանչիուլան բարեւայից. որոյ մեծաւորին անունն էր Բարէ Պօնալ հնրուրս Թէկնիսին սի Գունչանիրոյ սի Անբրակառարինայ, ուրախ, սանթասոն օրնինալ մարդ եւ»: (Աղեքանդրիոյ յեթովպիտ, «Բազմավեպ» 1937 թիւ 6-9, էջ 142):

Եթէ Հայեր գանուէին, Հ. Յովհաննէս Թումաննան ապահովարար անոնց պիտի դիմէր, ինչպէս ըրած էր Գահիրէ, իջևաննելով հայու մը տունը, երբ Ռուշիուն հան հասած էր 1763 Յունիոր 1ին: «Արդ ի լնգիպառո, ի Տարգիլ-ձինին, ի ան Յարուրիւնի, իշեւանեցաւ Թումաննան Պօղոս որդւոյ եւ մի սպասուրութ: Հետեւարոր որոշ էր թէ ժէ. և ժէ. գարերուն, Աղեքանդրիոյ մէջ հայեր չկային, առկային հուանուկոն է որ 1796—1800ին, Մեծն Նովոլէնի Եղիպատ որշաւանքին առեն, աննշան թիւով Հայեր բնակած ըլլան Աղեքանդրիոյ, որ իր հուանունդիստի հանդամանքովը առեւտուրի գլխուոր կերպոն մըն էր:

Նախ Հայ վաճառականներ և վերջէն Մուհամէտ Ալի Փաշայի իշխանութիւնն ակիպքները, ուրիշ Հայեր հուանուկոն է որ հան հաստատուած են և ապս անոնց թիւը շատցած է հնազնեաէ, մանոււանդ Պօղոս Պէյ Եուսուֆի պետական մնձ թորդմանի պաշտանին կոչուելէ յասոյ:

Այս մեծանանձար Հայը, բնակելով Աղեքանդրիոյ վերջնականապէս, իր պաշտանին բերմամբ, կը զնէ այժմու Ապու Տարտարի կոլուտածը իր երկու տուններով և շրջապատի պարտէզով միտուեղ, մատ 6871 որշըն, տեղական շաբէ, 160000 հգ. դահ. ի, 1820ին Առյիս Մուհամէտ անուն անզացիէ մը, ինչպէս ցոյց կուտայ սառըեւ նշանակուած Հէօնէթի բառ սկան թորդմանութիւնը:

ԱՆՇԻՆ ԵՒ ԿՆԵՐ ԴԱՏԱԽՈՐԻ .

ալյու է հաստատդիր փոխազարձ համաձայնութեան՝ վաւերական, օրինական, աեւական, կատարեալ, սաւազւած, բարգուած և նկատազութեան առնուած, որ կը պարզէ այդ համաձայնութեան բավանդակութիւնը և կը լուսաբանէ. անոր թաքան մասերը, հաստատազդիր՝ զոր զրիչն արտազրեց ու ազագըց, որու մասին վկայութիւն արուեցաւ և որ նուիրագործուեցաւ սրբազն և յաւափայլ սրբնաքի ժողովին ու բարձրագիր և մաքրափայլ կրօնքի հաւաքոյթին առջեւ. Ազեքուազդրիոյ սահմանաքազարին մէջ. (Աստուած պահպանէ զայն ամէն ազէտէ և փորձանքէ), ի ներկայութեան ըլրի զաւատուորին (հոգիմ), որ յիշեալ սահմանաքազարին մէջ օրուան ըլրի զաւատատական գործերուն աեւուցն է և որ իր զիրն ու կնիքը զրուէ վերեւ. (Իր զաւատատանին մասին Աստուած բարեցցական բլլայ իրեն):

Բավանդազեկութիւն. — Ի ներկայութեան հետեւեայներուն. —

Աստքինազարդ. զիանական և բազմունաւատ աւագանի, մահմետականներու, մի ֆիթի և խնդրարկուններու. երտիստուոր մեր Տէրը Շէյխ Խայիլ էլ Հանովի, պես սահմանաքազարի զիանականներուն և իրաւագիտաներուն, որդի հանգուցեալ և սղբացեալ Շէյխ Մահմին էս Սուորունի:

Յարգելի Պէլլայ Ազա, նորին փոխազարձ վանմութեան քէթիստ առն, որ սահմանաքազարի այժմու կատամարիչ և մեր Տէրը Մահմարը Պէյի (թող աճի իր յարգը) նարձր Դրան զանապաններէն է:

Յարգելի էլ Հակի Օսման Ազա, որ այժմ սահմանաքազարի մարտասան էմիլն է:

Յարգելի և պատկանելի Մահմուչ Ազա, որ այժմ սահմանաքազարի պետական նաւերուն և սազմամթերքին վերակացուն է:

Յարգելի Ախմի Մահմամմէտ, որդի հանգուցեալ էլ Հակի Օմար էլ Ղարաբիի և ուրիշ ներկաներ, որոնք աեզեկացան և զիայցեցին այն բանի մասին, որ պիտի յիշուի ստորեւ. Բայց աեւական բլլայ ամենաւն ալ կատարելութիւնը:

Իր ազգակիցներուն փառքը կազմազ Ասվակու Պազոս, որդի նուևուֆի, որ աւագ թարգմանն է բարձրացեալ վէզիր, մեծարգոյ աւագանի և եղիսաբասի ու նուևուֆեան երկիրներու կուսակալ մեր Տէրուջ՝ էլ Հակի Մահմամմէտ Ալի Փաշոյի, (Անոր ուզած և փափաքած բարիքները թող զիւրաբեր ընէ Աստ-

ւած), իր երտիտուքիր և որնելով դրամավ մոռնուարտապէս և միմիսայն իր անձին համար ծախու առու վերսյիշեալ առնմանուքաղաքի վաճառականներէն ու բնակիչներէն, իրեն վաճառազ պատկանելի էս Սէյխա Մուհամետէաէն, որդի յարգելի էլ Հակի Ազգէրրահման Պէտրէտախին էլ Մազրըպի էս Սաֆուդուսիի, որ իրեն (իմո՛ գնողին) հետ ներկայ է յիշեալ համաձայնութեան ժողովին մէջ և որ սարեւ յիշատակաւած բանին վաճառաւմը կը կատարէ օրինական փախանորդութեան ճամբրով, յիշեալ փախանորդութեանը ու այդ տրուած ըլլուլով իրեն Ազնաքանդրիտցի հանգուցեցաւ Հիւսէյն էլ Պաւնտագի որդի՝ յարգելի էլ Հակի Հիւսէյնի կողմէ, որ այժմ բացակայ Սիւրիոյ, Պէյրութ մեծ քաղաքը կը գտնա իւ:

Յիշեալին փախանորդութեանը կը հաստատուի ուրիշ հոններով (պաւերագիր մը), որ գրի առնուած է Պէյրութ մեծ քաղաքի գաւառանին պաշտօնատար ու գաւառար (զատի) և յիշեալ Պէյրութ քաղաքին նայիպ (փախարքայ) մեր տէրը էս Սէյխ Ահմէտ էլ Դարրոցի (?) կողմէ և կը կրէ 1235րդ տրուած ամիսներէն թուպի էս Սանի 8 թուականը, նոններ՝ որուն բավանդական թիւնը սարեւ ցայց տրուած այսօրուած թուականին արինական ուղիով սառւգուեցաւ վերսպրեալ գաւառարին (նաւիլ), կողմէ բաւարուր կերպավ քննուելէ և վկաներուն կողմէ յուրջ խորհրդածութեան սատրկայ ըլլուլէ ետք:

Յիշեալ վաճառազ փախանորդը իրաւասութիւն ունի փախանորդելին կողմէ այդ բանը օրինական ճամբրով ծովագրութեան ներկայ հաստատագրին մէջ յիշատակաւած փախարժէքը սատնայու։ Աւասի ան, յիշեալ փախանորդելին կողմէ վաճառեց, ինչ որ այս վերջույն կոլուածին մէջն է, անոր ձեռքին, աիրակալութիւն և ուեփականութեան սակէ կը գտնասի, և միմիսայն անոր օրինական և ազտա իրաւասնքը կը կազմէ։ Այդ գոյքը վերսպրեալ փախանորդեալին անցած է օրինական գնումով համաձայն ուրիշ հոնների մը, որ գրի առնուած է Պարսոյ գաւառարնին կողմէ և զար կարելի չէ այսօր ժողովին ներկայացնել, ըստ սրուած յիշեալը ձեռք դրած է այդ գոյքին վրայ երկուր սանեն և բազմաթիւ տարբներ, տուանց որ այդ գոյքին մէկ մուսին շուրջ որեւ է մէկը հակառակութիւն կամ վէճ յարուցանէ, բան մը՝ որու հաւատ կ'ընծային երկուառեք։

Այդ գոյքն է այն տմրուզ վայրը, որ ծանօթ է Գաւարանի Պարսա անունով և որ յիշեալ սահմանաքաղաքի Մէնշիյէ թողին մէջ կը գտնասի, և Պարսիկներու և Նուպիսյ այլազգիներէն Գաւարչաններու մենասանին (բէլլիյէ) սահմանա-

կից է՝ Բարձրեամբ Աստուծոյ մահքիմերէն (Տ.Է.Լ.ի) Սիոնի Մուշամեմէտ էլ Մուղնգիցի (Թաղ ամենուն վրայ բյույ անոր օրհնութիւնը) անունով ճանչչուած մզկիթին դիմոցը:

Յիշեալ վայրը կը պարաւակէ՝ գետին և շինք, ինչպէս նաև դռւ մը, որ կ'առաջնորդէ գէպի բակ մը՝ ներս մանողին ազին վրայ երեք մթերանոցներ և մեծ մթերանոց-տասո մը պարաւակող :

Դուռ մը, որ կ'առաջնորդէ գէպի բակ մը՝ պարակէ մը, նիստի յատկացուած գետնայտի որոն մը և երկու սենեակներ պարաւակող :

Առաջին բակին մէջ կայ սանդուխ մը, որմէ կ'ելլուի գէպի երկու սենեակներ և ճեմիշ մը պարաւակող բացատ մը, ինչպէս նաև վայտէ աստիճան մը, որմէ վերնայտի սենեակ մը կ'ելլուի :

Դուռ մը, որ կ'առաջնորդէ գէպի բակ մը, ուր կայ զռւ մը, որ իր կարգին հիւսիսային պազաւային վրայ նայող յաւանուած (բոււան) մը պարաւակող նատանենեակ մը իր տանի:

Յիշեալ պարտար, վերայիշեալ մզկիթին վրան դիմոցը զռւ մըն ալ անի՝ գէպի անդաստակ մը (Տ.Է.Լ.ի) առաջնորդող, որը իր կարգին կը տանի գէպի բակ մը, ուր կան երեք տաներ, զանիին, (իրլան) մը, խոհանոց մը և ճեմիշ մը:

Դուռ մը, որ կը պարաւակէ սրճեալ նեզոսէն ջուր ամբուր սահմանուած գետնափար ջրամբար մը, զուրոր ծարաւիներու ջուր հայթոյթելու յատակ ի խնցելէն կարտասով, ինչպէս նաև սանդուխ մը, որ ճեմիշ պարաւակող նրբանցք մը անի:

Դուռ մը, որ կ'առաջնորդէ գէպի մաքուր վայտէ կերտուած բլորամեն տաղաւար մը և որոն մը պարաւակող բացատ մը:

Դանակ մը, որմէ կը մացուի բակ մը, ուր կայ նատարան մը՝ արեւելեան կողմը դիմոզ թրծուած աղիւակ ելքով մը, որ մթերանոց մը կը պարաւակէ: Յիշեալ բակը կը պարաւակէ սենեակ մը և ճեմիշ մը, որ զուրսէն զռւ ունի:

Առաջին նատարանին տակը կայ մասան մը, ուր սանդուխով կ'իջեցուի յիշեալ նատարանէն նատարանին դրան քոփ կայ ուրիշ զռւ մը՝ մանր բացատի մը վրայ, ուր կայ գէպի սենեակ մը առաջնորդող սանդուխ մը, ինչպէս նաև հարաւային կողմը դիմոզ վանդակապատ մը, մանր մթերանոց մը, տանիք մը, անձեղուն մթերանոց մը և յարակից մասեր (խօս' հար, լուսցարուն և այլն), իրաւունքներ և զրութեան ու տեսութեան ցուցմունքին համաձայն չորս սանդուններ. —

Հարսուային ստհմանն է՝ մասամբ Պարսիկներու վերոյիշեալ մենաստանը (քէիին). ստհմանն ըրացուցիչ մասն է հանգուցեալ Շէմսէւաթին Ապու Հէյֆի Վազմին Բարեգործական ջրադրիւրը (սէվլիլ):

Չիւսիսային ստհմանն է՝ յիշեալ կալուածեը, վերոյիշեալ Սիտի Մուհամմէտ էլ Մուհամմէտ (Թող առէնոււն վրայ ըլլայ տառը արհութիւնը) մզկիթէն անջատազ պազմաայ մը, որու վրայ կը դանուին յիշեալ պարատին երկու դուռներէն մէկը, ինչպէս նաև երկրորդ նասաւարանին դուռը:

Արեւելիոն ստհմանն է՝ նոյնպէս պազմաայ մը:

Արեւելիոն ստհմանն է՝ նոյնպէս պազմաայ մը, որու վրայ կը դանուի ուստիչին դուռը:

Յիշեալ կալուածեը իր ծոյրամասով և ստհմաններով, իր հոգով և իրաւունքներով, իր ցուցանշաններով և նշանագերով, և դայն յատկանշով ու անոր պատկանազ տմէն բաներով, որոնց դիտակ են վերոյիշեալ պայմանագիր կազմերը՝ անգիտութեան առարկութիւնն ու անոր շարժառիթեամբ օրինականօրէն հերքող օրինական գիտակցութեամբ մը:

Վաւերական և օրինական գնում մը, ինչպէս նաև վերջնական, աւելական, կատարեալ և յօժարակամ վաճառում մը, որ զերծ է պայմանի կապանքէն և նախընտրանքի թուրացումէն, և որ երկուառեք կնքուած է այսօրուան թուականին՝ իրրու տմէնակատարեալ վաճառում և տմէնէն անթերի գնում:

Յիշեալ կալուածին օրինառոր զինն է քառասունոց տեսակէն առանցելիք հազար զանեկան. զոր վերոյիշեալ վաճառող փոխանորդը, վերոգրեալ զնոսղի ձեռքէն օրինառորապէս և կուտարելապէս գննած է ամրոգջութեամբ և լրիւ, բատ իր այն օրինական յայտարարութեան և խոստովանութեան, որոնք բառարար են այսպիսի պարագաներու մէջ:

Վեսոգրեալ գնուզը խոստովանեցաւ, թէ կալուածը իր անձին համար օրինառորապէս ստացած է՝ արտօնութենէ և պարուսմէ, քննութենէ և հաւանութենէ եաք:

Այդ մասին ներկոյ օրինական պայմանագրութիւնը կրնաքանակ երկուառեք օրինական հաւանութեամբ ու ընդունելու թեամբ, և հաստատագիր կազմուեցաւ ու օրինառորապէս վաւերացաւեցաւ:

Յիշեալ վաճառող փոխանորդը պարափ իր գանձած գումարին պատասխանառութենէն ազուտուի՝ օրինական ձամբար վճարելով զայն իր փոխանորդեալին:

Իր առջեւ կնքուած այս համաձայնութեան մասին, գտառ-

սորը օրինական վճիռ արձակեց վկաներու և վերոյիշեալ անձեռու ներկայութեան, օրինաւոր կերպով ստուգելէ ետք, թէ վերեւ յիշատակուած, նկարագրուած և առնմանագրուած վայրը օրինաւորապէս ցուցագրուած է, թէ ան վերոյիշեալ վոյանորդեալի սեփականութիւնն ու իրաւունքը կը կազմէ, երբ վերոյիշեալ վէզիրի կազմէն (թո՛ղ տեսական ըլլոյ անոր մնաւանքը), որ այժմ յիշեալ սահմանաքաղաքը կը դանուի, նու իրական արածութիւն արտաւած է, վերեւ նկարագրուած վայրը վերոյիշեալ զնոպին վաճառելու մտածն:

Այս բանը անզի աւնեցաւ և գրի առնելեցաւ 1237 ապրուան սկզբնական ամբողջերէն, նու իրական Առաջարրամի 24 մնաւ վկաներու սարագրութիւններու:

Ենորհի. Պազոս Պէջ Առւառուֆեանի, Ազեքանդ ըիանայ գուղութը, օրէ օր կը բազմանայ, Խզմիցիներով, կ. Պայսեցիներով, կեսարացիներով և Թոգաացիներով։ Իր սկզբնական շըրջաններուն, ինչպէս կը տեսնուի հին ասպանաքարերու վրայի արձանագրութիւններէն եւս, այս փոքրաթիւ հայերը կարծ ժամանակի մէջ, կը ախրանոն կարեւոր գիրքերու, իրը կառուվարական պաշտանատար և իրը տաեւարական Այսպէս, Պազոս Պէջ Առւառուֆեան, Ազեքանդը իրի դաշութիւն հիմնոգիրը կը հանգիստնայ, իսկ իրմէ յետոյ, գաղութիւն կեգրունակուն դէմքերը—սրանց շուրջ բարուած էր հասարակութիւնը—կը ներկայանան, Ասպական Արրանամ Կիւլոյէնինեան, Նուպոր Փուշ Նուպոր, Առաքէլ Նուպոր, Դապարս Տէր Գուսպարեան, Առեփան Ապրօյեան, Թագւոր Փուշ Յուկորեան, Յոկոր Աշրգեան, Լուսպարոնեան, Ազյազանեան և ուրիշ շտահեր։

Պազոս Պէջ Առւառուֆ, երբ կը տեսնայ հայոց բազմանայը Ազեքանդը իրիս մէջ, ազնուութիւնը կ'ունենայ, ինքնարերարար, ոզգին նու իրիւու իր կենդանութիւնն իսկ, այժմու Ապաւ-Տարտար Բազին մէջ զանուուզ իր սեփական կայսւածը, երկու տուներով և շուրջի պարտէղներով միտուին, եկեղեցին և ազքուներուն անունով, ըստ կայսւածագրին մէջ նշանակուած վերներուն հաստատումին։

Ազգը ստկայն այս գեանին աիրացած է երկար գտառավարութիւնէ վերջ, ինչպէս ցոյց կուտայ կալու ածագրին պարանակու թիւնը, իրը դտարած կը գործածու էին։

Պազոս Պէջ Առւառուֆի յիշեալ կայսւածին մէջ զանուող երկու տուները, նախապէս կառավարութիւնն կազմէ 1805—1820 շրջանին, իրը դտարած կը գործածու էին։

Ազեքատնդրիս բնակող Աւրոպացիները երբ Պօղոս Գէյի բնակտրանին մասին խռովին, զայն կը կաչէին միակ Արմենիկն= Հայկական Պալատ։ Հ. Ռ. Վրդ. Էփրիկեան, Ազեքատնդրիս Հայոց մասին «Բնածխարնիկ Բառարան»ին մէջ հետեւեալ կերպով կ'արտայացաւուի. ուներ Պօղոս Գէյ 1844 թուին մեռաւ և բաղուցաւ եկեղեցոյ տեղ ձառայող ռենքին մօս, յաջորդ տարին իրեն ազգականներէն սէկը, Խուսութ Գէյ, Զմիւռնիային զալով. անուրդի համեց հանգուցելով բոլոր կալուածները, որոնց մէջ եր նուև եկեղեցոյ շուրջը տարածուող 18-20 արտակար երկիր, ուր կը նանջէւր Պօղոս Գէյ եւ ուր կը գտնուեր Հայոց առժամանակայ եկեղեցին։ Խուսութ Գէյ անոււեալ այդ ռենքը եւ Պօղոս Գէյի գերեզմանը պիտի զատէր եւ մնացած գետինը պիտի ձախէր։ Բայց եսկի Մուհամետ Ալի Փառան շուրջից որ իւր սիրեցեալ եպարտուին գերեզմանին օրջականները օսարաց սեփականուրիւնը դառնան, ուստի ինըն ալ անուրդին մասնակցելով, ամենաբարձր զինը վնարեց և ամբողջ զետինը Հայոց նույրեց։ (Տե՛ս «Բնաւ- խորնիկ Բառարան» Ա. Հասոսր., էջ 638-39, կամ «Դեղունին» 1902, էջ 24)։ Հ. Էփրիկեանի այս անզեկութիւնները, Թորգոմ Արքեպիսկոպոսի կողմէ կը յիշուին բայց չեն հաստատուիր, վասնզի ունիկո Ազեքատնդրիս Հայոց գաղութիւն վրայ խօսերով՝ կ'ըսէ. ուշի միջոցին, շուրջ 1825—40, երբ նորեկներ կ'սկսին նեղողներ հաստատուի նոն, կ'ոսացուի Ապու-Տարտարի ազգապատկան բնագուրանի գետինը, մասամբ Պօղոս Գէյ Խուսութին Ապյակոպոսի խնդրանաց վրայ, ընորհուելով պետութեան և մասամբ Խուսութեանպատկան զումարով մըս։ (Տե՛ս «Ա- զիակասի Հայոց նին եւ արդի նկեղեցիններ», էջ 53-54)։

Իսկ Մազոքիս Արքեպիսկոպոս Օրմաննեան, ունի այս երկու քէն առարեր ուրիշ անսութիւն մը, որուն համաձայն իրը թէ. «Աղեանանդրիոյ մէջ Միհեմէ Ալի Փոխարքային, յանուն ազգին նույրած գետինին նու տա մըս ալ, Խուսութեան սեփական գետինն Ոինակին բալուելով, մնացեալ զետինը եւ ռենքներ Խուսութեանի յանձացու հցան»։ (Տե՛ս «Ազգապատկան»)։

Զարմանադրի է որ Աստու անտառուր Վրդ. Տէր Յայշնաննէս- եան, երբ Ազեքատնդրիս կուզոյ 1839ին Երևանոցէմապատկան կալուածներու խնդրով զրոպելու համար, չի զրոպիր Ապու- Տարտարի կոյուածով, ինչ որ ինքն ին կը հետ քէ այդ ազգոյնն ստացուածքին մէջ Երևանոցէմի բառին մը ՀՀ հենալը։ Այս գետ- նին մասին ունչուշտ բառագոյն վա- երացիրը, իր ստացութիւնը — սեփականութիւնը հաստատող արձանագրութիւնը և կալ- ածածողիրը կրնան ըլլալ, որոնք, ինչպէս պիտի անմասւի, բայ-

բազմին տարրեր բաներ կ'ըսեն։ Արդ, Աղեքսանդրիոյ Առաջ-նարգուրանին մէջ զեռ կը մնայ հետեւեալ կարեւոր որձանուցութիւնը, զոր նայնութեամբ կը ներկայացնեմ։ «Զմիւռնացի եւուութեան Պօլոս մեծանուն եւ ազգակր Ամիրայի նասաւեաց ի ցուցակ դոյլից իւրոց զեկեղեցին Հայոց յԱղեխաննդրիա Եզիալոսու, բանուն Մըրյ. զլխաւոր Առաքելոցն Պետրոսի եւ Պօլոսի, ամենայն նաւեկառ ոպասիւն եւ անօրիւն, յամի Փրկչին 1833ի, Հոկտեմբեր 1, յաւուր առաջնորդութեան ներուսաղեացի Մըրգն. Կիրակոս Արքապիսկոպոսի եւ ի փոխանորդութեան Մարտացի Պարբեկ բանիբուն եւ բարեհան վարդապետի։

Առ Ասուած փոխանոնդի Ամիրային, որ պատմեցաւ յամի Տետր 1843 ի Դեկտեմբեր 28, ազգակր եւ բարեհամբաւ Աբրամամ աղայն Ապրօնան, եկն առ ի 1845 յամսանն Յուլիսի, յԱղեխաննդրիա, յատկառին ի կողմանն Ասուածակր եւ ազնուազում Յուսուննեան Պետրոսի աղայի, ի Թրիւր, առ ի վերսին նասաւեկ զյառատակ եկեղեցւոյն նանդերէմ ոշակայ պարտէզու եւ սուրագրեալ ոպասիւն եւ անօրիւն, եւ օնորնեաց սրբոց եկեղեցայ այսօրիկ, յարգեանց անիմ Յուսուննեան Պետրոս աղայի, զգումաւ նարիւ նազար գտնելիանաց. 100,000, վասն զնոյ առնելոյ կալուած ինչ, որոց վարձանն նոզասցի պայծառութեան վերոյիշեալ "բ. եկեղեցեաց Լուսաւորչամբն ազգիս Հայոց զիսութեամբ եւ ներկայութեամբ Մարտացի Մըրգն. Պարբեկ Արքապիսկոպոսի եւ բարեկարգ Առաջնորդի ամենայն Հայոց Եզիալոսոսի եւ Նորին Փոխանորդի Յոնան ընուհանինդիր վարդապետի եւ Պօլոսացի Մակար Խոնենազարդ վարդապետից եւ սուրագրեալ ամենայն իշխան ուղայից եւ երեւելեաց եւ Աղջիս Հայոց Աղեխաննդրիոյ։

Նուաս նուայ

Տետր Գարբեկ Խոսկ. Եզիալ
Եզիալոսոսի եւ Աղեխաննդրիոյ
Դեկտեմբեր
Պետրոս Սեմերեան
Կր վկայեմ

Նուայ Տետր

Յոնան Վարդապետ
Յոնան Վարդապետ
Նուայ Տետր
Մակար Վարդապետ վկայ
Պարտապետ Աղջիալանին
Կր վկայեմ
Դեկտեմբեր Լուսաւորչամբն
Կր վկայեմ

Իսկ կոյս ածագիրը Աղեքսանդրիոյ Շարբեկի գտարանին, այն վճիռը որով կը հաստատուի թէ Պօլոս Պէջ Առևունդի վախճանանումէն յետոյ, իր ժառանդրագները, Բիէր մօզէֆ ոՊետրոս Յուսունն որ կը բնուկի Թրիէսթէ և Մարի Առևունդ, Իզմիր, կինը Մարգիս անուն հայու մը։ Պօլոս Պէջ Առևունդ Ա-

զեքսանդրիոյ մէջ կը թողու կալուուծ մը, Մէնչիէ թաղին մատերը և թէքիէ Ակամիի և Սիսի Մուռնամէտ մզկիթներուն գիւղոցը, մնձ պարտէզ մը, մէջի երկու տուներով, որոնք անցնալին իրր դատարան կը զարծածուէին և այդ անունով ծառաթ էին:

Յիշեալ տուները ունէին մնձ և փոքր սենեակներ, բակին մէջ կար ջրոցը մը: Այս կարուուծին համար ժառանգորդներուն դէմ զատ կը բանայ Տիկին Զիստ Առափան, որ ծանօթ էր Սեղրանան անունով և սրան փախանորդը, Աղիէ էֆէնտին գտարան կը ներկայացնէր յաւերասթուզթեր: Դատարանը յև քննու թեան երեւան կը հանձ փախասթուզթերուն կեզզ ըլլութ, և իրաւունք կուտայ Պազոս Պէյ Եւստոֆի ժառանգորդներուն և անոնք յիշեալ կալուուծը վազք կ'ընեն իրենց փախանորդ Եւսուսի Սորդիսի միջնոցու 1262 Հինը (1843 Քր.):

Այս երկու վաւերազիրերը ինչպէս նաև միւ 1 կալուածագիրը, որոշապէս ցոյց կուտան Պազոս Պէյին կոզմէ կուտածին գնուուծ և իր ողջութեան իսկ աղգին նուիրուուծ ըլլութ, նեաւատրար ճիշդ չի թուիր Մուռիր Մուռնամէտ Ալիի նուիրած կոմ երու սազէմուպատկուն գումարավ գնուուծ ըլլութու պատմութեաները: Գեանին ցրայ զանուած տուներէն մին, Պազոս Պէյ իր ողջութեան իսկ, յանկացուցուծ էր աղօթախայրի և միւսը կը ծառայէր իրեն բառկապայր: Այս հին տղօթատունը կը գտնուէր այդմ: Մելզունեան Մանկապարաէզին վայրը, ուր նախապէս կոր երշյարկանի հին շէնք մը: Վարի յարիը, որ կը բազկանոր երեք չորս սենեակներէ, միջակ մնծութեամբ, կը ծառայէր քանածուներու բնակարան և իրր դպրատաւն, իսկ վերնայրեր վերածուուծ էր եկեղեցիի: Հոն անզի կ'ունենային եկեղեցուկուն պաշտամունք, մինչեւ նոր եկեղեցիին կառուցումը 1881ին:

Աղեքսանդրոնայ զազու թր այն ժամանակ (1825-1864), հոգին 150-250 տհձ կը հաշուէր իր մէջ, ինչպէս ցոյց կուտայ 1854ին կատարուած մարդանամարը, որուն համաձայն 248 հոգիէ կը բազկանոր: Արձանագրութիւնները կատարուած են հիմ բանելով իւրաքանչիւր բնաւանիքի պետք և անոր կցելով ընտանիքին միւս անդամներուն անունները:

Հոս կը ներկայացնեմ այս արձանագրութեանց առաջին էջը, իրր հետաքրքրութեան վաւերազ իր մը:

«1834 Մարտ 19 սկսեալ Աղեքսանդրիւյ Հոյոց Լուսաւորչական ժողովը ըստ մի առ մի յականի անուննեն առձանագրուեցաւ, ի տմաւիս հանութիւնի Աղջիս վերատեսչի նեսոմբ Տէր Շակուբու վարդապետի»:

Յակոբոս Մ. Վ.րդ.	Մարգառանցի	30	տարիք	Հպատակ	Օսմանեան
Տ. Յարութիւն Քնչ.	Զանազալեցի	50	"	"	"
Յովհաննէս Մարկոսօֆ	Զմիւռնիացի	42	տարիք	Հպատակ	Աւատրիսկան
Տիրացու Գրիգոր Յակոբոս Մարկոս Յանձնական	Եւղոկիացի	25	տար.	Հպատ.	Օսմ.
Բարձրութափիւ Նուպար Փաշու Զմիւռնիացի			"	"	"
Կողակից Յաւլիկ Հանրմ Պալսեցի					
Որդին Պալս Պէջ					
Դաւատրը Նոյեմի, Քոյրը Զիստ Հանրմ					
Գևարոս ազա Զմիւռնիացի					
Թագւար ազա Յակոբոս Զմիւռնիացի	36	տար.	Հպատ.	Ռուսակ.	
Կողակից Երանեայ Հանրմ					
Մարգար ազա Յակոբոս	48	"	"	"	
Կարապետ ազա Յակոբոս	38	"	"	"	
Աշրջեան Յակոբ ազա Եւստարուցի	48	"	"	Բառուկ.	
Կարստիւ Տէր Ակամեան Արարկիրցի Վարժապետ	35	տարեկան			
				Հպատ.	Օսմ.
Դաւիթ Յակոբոս Եւստարուցի Վարժապետ	32	տար.		"	"
Գէորգ ազա Լուսպարունեան Եւղոկիացի	55	"	"	"	
Մերգոն "	33	"	"	"	
Որդին Պալս Ազեքսանդրիացի					
Յարութիւն ազա Պալայեան Ասկերիչ	40	"	"	"	
Սիմոն ազա Զամբիչեան					
Յովհակի Անուլաբանեան Ասկերիչ Պալսեցի					
Յովհաննէս ազա Պալայեան Ազեքսանդրիացի Ասկերիչ	40	տար.			
				Հպատ.	Ռուսակ.
Կարստիւ ազա Պալայեան Պակերիչ	"	"	"	"	"
Եղիս Խճճեան Պալսեցի Ասկերիչ					
Մահականի Մարգիս ազա Ալլանզիերան Պալսեցի	50	տարեկան			
				Հպատ.	Պարսկ.
Կարստիւ ազա Ճէվանիբանեան Պալսեցի	70	տար.	Ասկերիչ	Ճէվանի	
Որդի Գէորգ					Հիրճի
Եղբայրը Գրիգոր, Գայանիկ					
Մէրտիչ Ճէվանիբանեան Պալսեցի	29	տար.	Հպատ.	Օսմ.	
Որդի Ալեքսան, Եղբայրը Վետրոս					
Մահականի Յովհաննէս Էմիրզեան Ակնցի, Ամսար	52	տար.	"	"	
Գէորգ ազա Եւստառֆեան Տիգրանակերտցի	52	"	"	"	
Յովհակի Եւստառֆեան Դրագիր	21	"	"	"	
Պալայեան ազա Տէր Պալայեան Զմիւռնիացի	42	"	"	Ապան.	
Եղբայրը Յակոբ "	"				

Դրիգոր Յովակիմեան Պրուսացի, Փէսի վաճառական					
Յարութիւն Սահակեան Երուսաղէմացի	56	տար.	Հպատ.	Օսմ.	
			Հավուշ Հայոց		
Խովանա Մելքոն Երկանեան Զմիւնիացի	30	տար.	Հպատ.	Օսմ.	
			Թօմիսէր		
Յովհաննէս Քէլէկեան Եկատրացի	22	"	Հպատ.	Օսմ.	
Պալոս Պիէքաֆ Դրագիր Պոլսեցի	28	"	"	"	
Խովանա Մելքոնի Տամատեան Պոլսեցի	28	"	"	"	
Խովանա Ղազար Միստքեան Ակնցի	60	"	"	"	
Արգին Առասուածուուր	"				

Աղեբալութիւն Հին Պօջոս-Պետրոս Եկեղեցին,

Աղեքատնդրիոյ հին Պօջոս-Պետրոս Եկեղեցին, ինչպէս վերը տեսնուեցաւ, կը գտնուէր արդի Մելքոնեան Մանկուպարտէզի շէնքին վայրը գտնուող հին շէնքի մը մէջ, որուն վերնայրակը կը ծառայէր իրը ազօթառուած 1830էն սկսեալ և վարի յարկերը քանանայառաւն և գպրատուն:

Այս Եկեղեցւոյ գոյութիւնը անժխտելի իերապով կը հաստատուի ականատեսներու վկայութեամբ, և Եկեղեցական այն ուսութներավ, որոնք կանուխէն Նուիրուտն էին Եկեղեցին և որոնց մէկ ցանկը պատրաստեյու խնամքը ունեցած էր Յոհան Խայրագոյն Վարդապետ Նիկողոսիցի 1846 Օգոստոս 12ին:

Այս Եկեղեցին անսամ է իր նախնական վիճակին մէջ Հմայեակ վրդ. Դիմաքսեան 187 ին, իր այցելութեան տաեն (ահա սԵիրք Մանուելի ի Միջեւերականէն), կ. Պալիս 1878, էջ 248) և կը նկարագրէ այսպէս. «Բաղադրի Արեւելեան Հարաւակովով մեկ բնդարակի պարտէզի մը մէջ կ'իբնայ մեր Ս. Առանդոց Պետրոսի և Պոլսի Եկեղեցին»:

Գերեք բնդարակ ան մի ձեւն ու դիրքն ունի Եկեղեցւոյն շենքն, որոյ սուրբին յաւելի երեխ չորս սենեակներ կան և վերի յարեն ալ բնդարակ սրբնի. մը մէջ Եկեղեցին է, փայտակն իւ խիստ պարզ Մատրան մի ձեւով: Այս Եկեղեցին կառուցեալ է 1840 թաւականին կամ աւելի առաջ, նոգելոյն նուսունին Պողոս Պէտք արգեամբ և վաստակօ:

Պոլս Պէտք այս Եկեղեցւոյն նետ նուիրած է Ազգին նաեւ 18-20 առավակ աւելի խիստ գեղեցիկ, բնդարակ պարտէզ մի ալ, ուր կան վեց նարիւթի չափ արբաւենիք, որոնց մէջ 120էն 150 իւ մինչեւ խիկ 300 բառ արման բերազներ կան: Այս պարտէզին բերեն ասրին երեխ նարիւթ ո մի ան ունի Եկեղեցին:

Պարևելին մէջ նկեղեցւոյ զաւիրը կ'կենայ նոզելոյս Պոլոս
Գլյ Առևուննեանի գերեզմանն, որոյ վերայ առանձին ունիմ զր-
բել: Աղեքանդրիոյ նկեղեցւոյ մէջ նիմնարկութեան քուական
չկառ, միամ սեղանին մէջ դրուած արծարեայ յիշաւակարանն
գտան, որ և աւ:

«Յիշեայ Տէր ոգործութեամբդ զնոպի նուսուֆեան Պազս և Պետրոս Եր-
կուց հարազատ եղրարց և ճամօրէն ննցեցիցն, որը կանգնեցին զնուրը ե-
կեղեցին և բնձայեցին ամա տեօթն բազումն և բայլաւարուծ պարսէզ: Տէր
Առաւուծ ի փառու բա ընկարցին և ամենայն յաշէաւ աց Նուա Խոդոթիւնն
շնորհելով երկնից արև այս թեսներդ ալժանի սրուցէն զնոպին նոցա ամէն»:

«Երեցաւ սա ճրաւուծ ու Դորրինէ Արքայինուասի յամի Փրէյն մերոյ
ԽՀՀ Առնելոր Ե»:

Աղեքաննդրիոյ նկեղեցւոյ տեղւոյն դիրքն խիստ բնտիր եւ
պատուական և, խոյ աննոն օրինաւոր չէ, այս առքիւ մնձ յոյն
ունիսս տեղւոյն մնձաւուն եւ բարեկամաւ Ազգայնոց վերայ, որ
ուսազբութեան առնելով այս կարեւոր կենն նարկան նոյական եւ
բարենաւ նկեղեցի մի այս տեղ կանգնելու պիտի ձեռնարկեն:


ՄՈՒԽՏԻ ԵԽ ԵՂ.Բ.— Աղեքաննդրիոյ նկեղեցւոյ մտից եւ ծո-
խուց մասին թեև մեր Լոգմանն նարցումներ եղան առ որ անկ
եր, սակայն զքբախտաբար օրինաւոր եւ զնացուցիչ տեղեկութիւնն
մի չկրցին առնուլ զի համեւ, մոտենի եւ ելք ներկայա-
ցրով օրինաւոր մարմին չկար եւ նոյնիսկ զանձն ի ձեռին ունե-
ցող անձն մտից եւ ելից ին՛ցինիք անզես կ'ձեռնցներ:—
Մեր վերադարձին լսոցին որ Վ.ինակին Դերամուրդ Առաջնորդ
Տ. Մերուլու Ս. Արքայինուասի Աղեքաննդրիա իջնալով, Ազգա-
յին նկամտից նախող մարմին մը կազմած է:

ՊԱՀԱԾՈՆԵԱԱՅԻ ԵԿԵՂ.ԵՑԻԱՅ. — Աղեքաննդրիոյ նկեղեցին մր-
աւակոյ երկու ամսականաւոր նահանամներ միամ ունի:

Ա. Տ. Մելքոնի Աւազ Թամանայ Զպուկչեան, բնիկ և Պոլու-
ցի: սա 1839 րուականին նահանայ ձեռնապրուած է նասպիւլի ի
Ա. Աւեփասնոս նկեղեցւոյն մէջ, Կ. Պոլսոյ Պատրիարք Տ. Ներուս
Ա. Արքայինուասի Յիշեալ նահանայն 47 տարեկան և այս մի-
ջանակակ, բայ բաւականին զեր, ժիկաներ, մնձակնեայ եւ զուար-
բադիմ, պարզամիտ, աննենիք, խաղաղակ, նողցրանաքոյ, հմտուք իւր կոչման եւ պատաման:

Այս հին եկեղեցիէն նորին վորանցուած կտն բազմաթիւ
առարկաներ, անօթք և զարդք, որոնք այսօր այ կը գործած-
ին:


Հոս կուտանք բնդհանուր դուցակը, որ է հետեւեալը.



Մշամահություն Խանքելուկ ոստիք-ունկոց բաղ



Նոր Պողոս-Պետրոս Սկեղեցւոյ ճիւսիսակողմը



Աղեմսանդրիոյ ճիճ Պողոս-Պետրոս Սկեղեցին

ԱՆՁԹԻ, ԱՐՄԱԹԵՂԵՆՔ ԵՒ ԳՈՀԱՐԵՂԵՆՔ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՅ

1 հաստ ձեռագիր յիշատակուրան մեսազեայ շրջանակի մէջ պատվանդանով, Ա. Անդանի, հետեւեալ գրութեամբ. «Թիօնայ Տէր ողորմութեամբդ զնոցիս Սուսունիան Պողոս եւ Պետրոս, երկուց նարազաւ եղբարցն եւ նամօրեն ննջեցելոցն, որք կանգնեցին զՄըր. Եկեղեցին եւ բնծայիցին ամ. զանօրս, Տր. ՅՍ.ի փառք եւ բնիւալացին եւ ամ. յանձանաց նոցաւ բոլորին ընորհելով երկինց, արհայութեանդ արժանի արածցին զնոցաւ. ի բուին Փրրկչին 1844 Խունիւտ 1:

1 հաստ արծաթեայ յիշատագլուխ ոսկեզօծ վարդապետական գալագան, ի յիշատակ մահանեան Ալեքսան և Յակոբ Միսաքեան եղբարց:

1 հաստ Աստվածորդական Աստ, երենսունայ փայտէ, արծաթեայ օգակներով, աճածեւ գլխազ, 200 տիրէմ, նուրիեալ Մահանի Ալեքսան և Յակոբ Միսաքեան եղբարց կողմէ, 1845 Օգոստոս 12ին:

1 հաստ արծաթ կոնմելզ, յիշատակ Սամբրիչ Դէորդի:

1 հաստ արծաթեայ ոսկեզօծ Խւղործերից Աւետարան, Եռառութեան Դէօրդ ազայի յիշատակ:

2 հաստ արծաթ կապուրի ճանփէս:

2 հաստ սեւ շապիկ, ի յիշատակ խովակա Բարթողի:

1 ջան սակեզօծ տան և մէկ մամիւք և 1 մեծ աթոս Առաջնարդական, սոկեզօծ, Եռառութեան Դէօրդ ազայէն:

1 միւռունթափ արծաթէ Աղունի, Ապրոյ Արրանամ ազայի քենորդւոյն Առաքէլ ազայէն:

1 արծաթեալ Արրանամ, Դարրիէլ Եպիսկոպոսի յիշատակ:

Առ բը գերեզմանի թագում, արծաթապատ կաթազիկէով, Նուէր Պողոս Պէյ Եռառութէ, 1834ին:

Արծաթ ազանի Ա. Միւռունի, Նուէր տիկին Պայտեանէ Արքինաթէ, 1845ին:

Ճանփառչուոր արծաթ խոչ, Պողոս Պէյ Եռառութեանէ:

Արծաթ Աղունի Ա. Միւռունի, Խոկէնաւրու Ա. Եկեղեցւոյն, ի յիշատակ Զմիւննիոցի Եքիզեան Առաքէլ ազայի, 1845ին:

1 չոփառիմադ, զայգ արտախորակ և մէկ արծաթ խոչ ճանփառչուոր, 2 օխու, մէկ եմինիսրոն, 12 հաստ ճերմակ աշտանակ, Նուէր Պողոս Պէյ Եռառութեանէ:

1 ոչիկզօծ ոկին և ճանփառ, յիշատակ Աղունանեան Եպրապետ ազայի հոգւոյ, յամի Տեսան 1832 ի 23 Նոյեմբերի, Նորի Նորոց Եղեալ անօթք յայտնեն ի Նորքոյ գրեալ:

1 սպատարա, 1 վաճառ, 1 կարմիր աթլուսէ իշլէմէ, 1 ուրբար սրբայ, 1 ձերմակ էմօնիսն, վրան սրբայը, 1 արծաթապապա Աւետարան, 1 արծաթ երկնչակօք, 2 հատ սարկաւաղի ուրբար, 1 շամայթագ սակեթել, 1 զոյդ արտախորակ և եմիսուրան, նուէր Յակուր Էֆ. Աշրգհաննէ :

1 սպատարա արծաթապապա, ամելին Մարիամ Գրիգոր Ապրայեաննէ, վասն հոգւոյ իւր սրգւոյն Յայնաննէսի, 1857 թուոյն :

1 արծաթապապա հոչոյ Աւետարան թուիչէ, նուէր ամելին Գոյշեաննէ Անասն Արթինամէ, վասն հոգւոյ ծնողքին իւրոյ, 1872 Յուլիս 23:

1 հատ Աւայնարդական Աստ երենասեռոյ փոյտէ, արծաթեայ գյխանի, նուէրեալ Վանեմ. Արրանամ Փաշա Բարթազէ :

Արծաթապապա կաթմաղիկէ, երեք կառուէ բազկացեալ, անի երկու շարժական աշտանակ, նուէր Պալս Գէյ Եւսասի ֆէ, 1834 թուոյն :

Մէկ շամայթագ, բանուած կարմիր թուիչի վրայ և եմբափարան արծաթ կոստակով, նուէրեալ Պալս Գէյ Եւսասի ֆիաննէ, 1839 թու :

Հին Եկեղեցին կը մատակարարաւ էր և քահանուները կը պարձաւրուէին շնոքերու շուրջի պարտէզին հասայթագ և երկրորդ առն վարձքով, որոնք հուաքարտը մատուորապէս տարեկան 4400 եղ. գանկ.ի կը հասնէին 1859 թու, բայ հին առարկաներու արձանագրութեանց Այս աղօթարանը և իր սեփական հասայթները կը մատակարարաւ էին 1858—1860 ի շրջաններուն, Նուպար Պէյի կողմէ, որ ոյդ թուականներուն նորագութիւն մը կատարած է, եկեղեցւոյ ներքին պատերուն և սեղաննին, ծախսելով 2079 եղ. գան., իսկ բազմոցներուն համար 558 եղ. գոտն.։ Այս եկեղեցւոյ մէջ պաշտամագարած են հետեւեալ եկեղեցականները, բայ հին արձանագրութեանց Գարրիէլ Վ.րդ. Մարտաշի, Վարդան Վ.րդ. Բազիչեցի, Մակար Վ.րդ. Պրուսացի, Յակուր Վ.րդ. Յակենցի, Տէր Յարութիւն Քնյ. Զանագալեցի, Տէր Թորոս Քնյ. Վանեցի, Տէր Արրանամ, Տէր Գրիգոր և Տէր Սամուէլ:

ԱՂԵՔԱՆԴՐԻՈՅ ՀԱՅՈՅ ՀԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ

Աղեքասոնդրիոյ Հայոց հին գերեզմանատունը նոխառվէս կը գտնուէք հին Պօղոս-Գևորգ Ակեղեցիին հարաւ-արեւմտեան ծայրը, այժմու Մելքոնեան Մանկապարտաէզին արեւմտեան կողմբ։ Ան ծառազարդ մաս մէկուկէս արտավար հող մըն էր, շըրջապատճած պարփառով մը։

Հան Հայերը մաս 50 տարի, 1825—1875 իրենց ննջեցեալներ կ'ամփոփէին։ Թագւոր Փաշա Յակոբեան, արդի Պօղոս-Գևորգ Ակեղեցիին շնութեան աւարտաւմէն չորս առրիներ յետոյ, 1888ին, գերեզմանատուն շուրջի պարփառները եւս կը նորողէ։

Հետազային այս վայրը լեցուելով, կը հարկադրուին պարտէզէն մաս մը եւս կցել։

Հմայեակ Վրդ. Դիմոքսեան, որ 1876ին այցելու է Աղեքասոնդրիո, կը նկարագրէ այս երկու գերեզմանատունները։

Ան կը գրէ թէ Անլեխսանդրիոյ մէջ երկու գերեզմանատուն ունինմ, նին եւ նոր։ Հին գերեզմանատունն, որ տեսակ տեսակ ծառերով եւ գմբէկրայտէկ մահարձաններով զարդարեալ է, նախալիւակեալ պարտիզի նարաւակոյմն կ'ինայ, մերձ եկեղեցոյն իբր մէկ ու կես արտավար բնդարձակութեամբ։

Գերեզմանատան մտից աջ կողմն մարմարոնեայ նարի մը վերայ նետեւեալ արձանագիրը կայ։

«Եիշչչէք զնոցի Մեծանուն Առևտութեան Պօղոսի Այի Զմիւռնացւոյ. բարերարին Աղզիս եւ նորին ի Տէր հանգուցեալ ճամայն բարեպաշտ բնաւոնեացը»։ 31 Դեկտ. 1868»։

Խալ մէկց ձախ կողմի լիւատակարանն ալ այս էր։

Անորոտ շինեալ գերեզմանատուն միացաւ ընդ նախւոյն, արդեամբը եւ ծախիւր Ազգային եկամտից, ի Հոգաբարձութեան վասմ։ Նուպար Փաշայի եւ վերակացութեամբ նորին Դործակարի, Աղեքսանդրիս 1868։

Հին գերեզմանատան մասն չզոցած, նոս արժան կ'նամարդին յիւատակել երկու մեծանուն Ազգայնոց գերեզմաններն ալ, ինչպէս առաջ խոսացած էին։

Արժանայիւատակ Պօղոս Պէյի գերեզմանն, որ նկեղեցւոյ բակըն պարտէզին մէջ դէպ արեւելք կ'մնայ, երկարէ վանդակով բոլորուած է։ համակ մարմարոնեայ եւ կորացի գմբէկրածեւ կամարի մը ներեխ ձգուած։ Մահարձանը կ'բարձրանայ իբր 6 կանգուն։ Վարի կողմին նակտին վերայ ուսման, նանճարոյ, արնեսի եւ վանառականութեան վերաբերեալ խորեգաւոր պատ-

կերներ բանդակուած եմ. վերի կողմն քազ եւ կտիռ, որոց վերայ կ'կենան խաչ եւ Սիրս, Ա. Կուսին Մարտիամու արձանով: Ազ կողմն մի նրեօսակ ժխրազդեցիկ. խոկ ձախ կողմն սափոր ի ձեռին կոյս մի գլխիկոր:

Մահարձանին ձախ կողմն նետենալ արձանազիրն կար.

**ՈՎ ՀՅԴԻ ԱԶԳԱԱՍԵՐ
ՊՕՂՈՍ ՊԵՅ ԵՌԻՍՈՒՅԵՆԵԱՆ
ՈՐ ԶՄԱՅՐՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԵՒ ՁՆՈՐԱ ՀԱՐԱԶԱՏԱՆ
Ի ՍՈՒՐ ՏԱՐԱԺԱՄ
ԹՈՂԵԱԼ ՎԵՐԱՑԱՐ**

Հոյոց 29 Դեկտեմբեր 1843

ԶԱԼՅՍ
ՅԱԼԻԵՐԸ ՅԻՇԱՑԱԿ
ՉՆԱՇԽԱՐՃԻԿ ՀԱՆՃԱՐՈՅԻ
Ի ՔՊՅԻՆԴ ԴԱՍԱՑԱԿԵՐԸ
ՏԱԼՈՒՄ ՏԵՐՈՒԹԵԱՆ
ՅԱԶԳԱԼԿԱՑԻՇ ՍԻՐՈՅԻ
ԸՆԿԱԱ. ԵՒ ՀԱՆԴԻՄ


Ֆրանկիաց 10 Յունվար 1844

Պօղոս Պէյի գերեզմանին դեմ, դեպ յաբեմուսո, Առամէկ Պէյ նուպարի գերեզմանը կ'կենայ ուլրջանակի վանդակապաս: Այս գերեզմանին փառաւոր եւ հոյակապ մահարձանն որ բառակուսի ձեւ մի ունի, նինգ աստիճան կ'բարձրանայ ամբողջ ձիւնափայլ մարմարիոններով:


Մահարձանին դադաղաձեւ չորս անկիւնները, մարդակերպ չորս առիւններ կ'նոսին. դագաղին կափարիշին վերայ երկայն խաչ մի տարածուած է եւ խաչին ներեխեւն իբր 3 մէրք լայնութեամբ եւ 4 մէրք երկայնութեամբ սաւան մի ձգուած է, որոյ ծալքերն այնպէս ստանչելարուես նարտարութեամբ դրուագուած էն, որ սպիտակ կտակի մը բնական դիրքն կ'ներկայացնեն: Մահարձանին զլիսի կողմն իբր 8 տարեկան ողեկ մի կ'նոսի. տապիկն երկուէի բամբուած, սիրսն բաց, սրբութենները մերկ, զլուխը գրակ մը եւ ձեռնամած եւ զլխիկոր:

Այս մահարձանին վերայ, արեւելեան կողմն նետենալ տապանազիրն կ'կենայ.

Աղելոններին նիւթ գերեզմանատարեր



Անձնագիրը կազմութեան վեց տարբեր պահերում



ԱՌԱՐԵԼ ԳԵՅ ՆՈՒՊԱՐ

ՆՆԵԱԱ ԶՄԻՒԾՆԻԱ 27 ԴԵԿ - 1826 ԱՄՒ

ԿՈՒՍԱԿԱԾ ՍԵՆԱԱՐԻ ԵՒ ԽԱՐԹՈՒՄԻ

ՎԱՆԱՆԵՑԱՀ Ի ԽԱՐԹՈՒՄ 13 ՍԵՊ. 1858 ԱՄՒ

ՅԻՇԵՑԵՑ ՅԱՂՕԲԱ.

Այս Նկարագրութիւնը որ Հմայիակ Շ. Վրդ. Դիմոքսեան կը ներկայացնէ իր տկանատես, (տես «Ենիք եւ Մանունք ի Միջեւ-կրականն էջ 288-293), այսօր փափոխութեան կը կարառի, վա-սընզի եկեղեցւոյ շինութեան առթիւ, Սուսուֆեան Պողոս Պէ-յի գերեզմանը աեզափոխուած է, իսկ հին գերեզմանատաւնը իր երկու բաժիններով, հին ու նոր, բոլորպին վերցած են, սոկորափքը փոխադրուելով Պող Շարքիի նոր գերեզմանատաւնը։

Ստորեւ կը նշանակինք հին գերեզմանատաւն առաջանաքա-
րերու արձանագրութիւնները, իրենց թուականի կարգով,
1835—1875 շրջանին։

Յանձաւորիս աստի կինաց
Կեանս առն ման յերկանաց
Թիւր զօրինաց նասակ կինաց
Կնքաց ի զործք 62 ամեաց
Պատրոս աղա զարմ յլապրօնաց
Ինաց յուսով առ. Skr Ասուած

1835 Մարտ 27:

ՏԱՎԱՆ ՄՈՉԵԱՆ ՎԱՅԱՌԱԿԱՆ ՄԱՀՏԵՍԻ ԱԼԵՔՍԱՆԻ.

Ելէտի ֆէւէկ սորաը չարխինէ
Հէնիշ չըգմըշտըր ճինոն սէյտանէ
Թիւարլըք իւէ կէլտիկ սիւխանէ
Զալըմ իւմուրնոկ խոյին տիվանէ
Զին օլտու ոպէյտն քատէր իւստինէ,
Խըրս իւէ չըգտը. տար մէյտանէ
Մէլլուտ Ամասիս կէլտի պու խանէ
Քոյմատը հանէքթ հէքիմ լոքմանէ
Պիր ֆոթին օլու ֆոթիր պու ճանէ

1835 Մարտ 27:

Մելիք Պաղտաս նենայի երանե
 Հանի Յովնաննես թիւննար նազինէ
 Ելեսի թեկեկ սարտի շարժսինէ
 Սաս ելի ալրը եսիօփայ սկնէ
 Ասք եսիպ վէ սկվրի տիվանէ
 Եյ բիւրապի եւ սկնէ Ֆելանէ
 Պիր նիմազ չուզուր պենի մարտանէ
 Մելլուսի Պաղտաս Մբար Ալխանէ
 Գոյմասի նամնք ներիմ լումանէ
 Սինիլի նեօնէք նարի նիմայէ
 Նաըր եսիայ րենի սուսու մեսանէ
 Պիր սուվա օդու ֆազիր պու նանէ
 1835 Մայիս 30:

Եյ գէլէկ սէնի լոքմանէ
 Պէնզէտիպ կէշտիմ տէքմանէ
 Լճէլ զէնրինի էզզանէ
 Ասլըն նէրէլի սորտնէ
 Թարսերիի Թարսս մէսքեանէ
 Բէհ րիվոն Արտադիսատանէ
 Դէտիոյ գարըշտըդ տէվրանէ
 Փէտէրիմ Յարութիւնեանէ
 Մահէյազ Կիւլոզէնկեան այիլէէ
 Խոմիմ Արրանամ լիսանէ
 Պիրոտ հօճալըդ նիշանէ
 Սին էլլի պիր տէյիննէնէ
 Պէնու օլտու ք մեզարիստանէ
 Պիր ֆաթինա զըլըն պու ճանէ
 Նիսզըմ պու տուր իւրֆանէ
 Աէնէյի Մէսին 1835 Մայիս 16.

Պիր սէնայ տիւնեայ սէյր ու սէնանի
 Նազըլան պօզուլմազ կէլմիօ զկմանի
 Եկնրիմիզ Թայսերի Թալաս պիր հանի
 Փէտէրիմ Յարութիւն սօրմասան նօանի
 Եօզ իսմիմ Գրիզուր պէնսի երթանի
 Ֆելիք նենկիմ վար իմեն եանի
 Մէկէր անի իմիտ ենէլ պիմանի
 Ելի պէս եաընտա մեզերիսրանի
 Գըլըրմ չօք բօօպէ սկչմէ եանի

Ֆելքսեն իւրկ պիզ իմրինանի
 Տիւէկր անտ պուլսուր ռենէկրի տանի
 Աօրդ զատ սիր մանիկ նօանի
 Կիւլսիւրդէյի բանիմ նամէր պու նանի
 Պամբօի և պինտ նկ Արապիսրանի
 Խւչիննի նայա երթմ բըա բերմանի
 Կոօրտիւմ պիր նիրինայ գըլըն լիսանի
 Յամի Տետոն 1836 Յուլիս 26:

Տ Ա Պ Ա Ն

Աղնուառզարմ ճէվանիրճի Մարգիս Աղա Փափազեան Պոլսեցւոյ

Ով Տէր զօրութեանց հզօր և իշխան
 Դու սանմանեցիր մարդոց մնանի
 Առաջ իմ կեռնքին դեռ պատենտկան
 Մին է Մկրտիչ հօթն և տասնամեռոյ
 Եւ ո՞ն մանն շուտ հասցուց զիս գերեզման
 Ով Ամենազորմ Աստուած իմ Յիսուս
 Տէր ես մեռելոց, Տէր ես կենդանեաց
 Եւ յետ այնորիկ տպրիւ յաւիսեան
 Թողեալ զաւակունս ի սուդ տիսրուժամ
 Յամս քանըչըրս հազիւ ժամանեալ
 Պոհել զաւակունս անփարձ

1837 Մարտ 10:

Պու նանի նինանը եալանէ
 Չըգարտրմ սէ օյլէիմ պիզմի ինսնէ
 Գանըմ զուվէրլի բենչէմ ասլանէ
 Սալսամ Տէվիրտիմ կելսէմ եանընէ
 Նիկիրմի եաըննա օլտում փիրվանէ
 Ազմի կիւզար երժիմ Արապիսանէ
 Ասլըմ Գայսէրլի սիր Թալաս մէսիրանէ
 Փէտէր աօրդ զատ Գրիզոր աղա նկ
 Խսմիմիկ նարութիւն Տէնափ լիսանէ
 Սանանար սողրամանը նիւնէր նինանէ
 Գրտըր զալիմ Ֆէլլիկ պին նեվնիլանէ
 Տէլի կենտէիմ սէնի սէվանէ
 Նիրմի ալրը եաըննա պիր նէրտիվանէ
 Գոյուազ կէօրուրուլէր միզարիսանէ
 Թէմէնան էլլէրկ նազը Սուլրանէ

Պունտա պիտ Ֆարինա գրլըն պու նանկ
և սենէյի Մհեմի 1838 Յուլիս 16:

**Այս է տուպան Պօղոս Ապրոյեանի, որ հանգեցաւ
մէկ տարեկանին 18 Դեկտ. 1837:**

Երիմս ամփոփեալ զմարմին Հոխիսիմկ,
կողակից Միհայէլի, ոոզեմայ Ալեքսանդրան Յայորին,
հանդիաւ երեսուն երեք տարեկանին.
յամի Փրկչին 1843 Հոկտեմբեր 23:

Լուսաւարեաւ Տէր գհողի
Անուն պարծանք կոսջ Բարթողի
Եւ քաղաքաւ Կիսարացի
Զանդրանիկ իւր ծնանի
Զորոյ զմարմինն ամփափի
Ով հանդիպողք տուք դպզորմի
Որ է ցեղէն Կիւլպէնկեանի
Ամեւ երեսուն հասանի
Եւ ծնութեամբ տռ Տէր փոխի
Ի սերտ այսմ գերեզմանի
Անել փառացն արժանի
1843 Նոյեմբեր 22:

Յամի 1844 Դեկտ. 29

Ա Ս Հ Ա Ն Գ Զ Ի

Վարդան նոցեսէր Խանանայ, ծնեալ 1763 ի Բաղէս.

Ի միաբանութենն Մըրոյն Նոանի ի Կարմրակ:

Ազացոյ երախտազիսութեան բնիմանուր հայկազնեանց նզիաբոսի,
Առ յարաւեւ արդեանց եւ բարեզործութեանց նորա ի յլելեխանդրիս:
Քուին 1843 Յուլիս 18:

Հէքիմ Յովհաննէս Պոլսեցի 1844ին:

Պօղոս Սենիան Ապրոյեան Զմիւռնիացի 1844ին:

Պոլսեցի Ցիրացու Յնովի 1844:

Շ Ի Ր Ի Մ

Պետրոս Դ. Լուսպարտոնեան,
Ով սուրբ գերեզման
Դու ամփափեցիր
Երաստ տռ քեզ զիս

Հռու պիտի հանգչիս
Եւ իւր տապանի
Արդար տաենի
Որ զմարմինն իմ ութ տարեկան
Ով գու բարեկամ որ գուն ուլ այսպէս
Ահա կ'ապասեմ տանուլ զաւակն իմ։
1845 Դեկտեմբեր 5:

Այս է տապան որ հանգչի
Մնեալ ի բաղաք Բարելոնի
Մկրտիչ եղբայր Ալեքսանի
Սկեալ յերկրին Հնդկաստանի։
1846 Յուլիս 22:

Աստ հանգչի Զաքէ, որդի Զմիւռնիոցի Զաքեան Կորրապետի,
ի հասակի երկու ամաց, 1846 Յուլիս 12:

Ա Ս Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Տապան Արաբկերցի Գրիգորի
Կողակից Մարիամի երկրորդի
Մի դասերի հանգեաւ յիսուն ամի։
1846 Սեպտ. 23:

Շ Ի Ր Ի Մ

Յակուր Գ. Լուսապարոնեանի
Քաղցրիկ աստրակ չորս տարեկան
Թաեւլ ի վեր հանգիստի
Գոգ Արբանամու ոչ տեսնելոյ
Ճաւք և վիշտ նեղութիւնք
Աշխարհային զրազմանց։
1846 Մարտ 4:

Յամի 1847 Օգոստոս 6:

Աստ հանգչի Մակար մաքրակրօն, հանանայ,
Մնեալ եւ սնեալ ի Պուրա 1791,

ի միաբանութեան Մբրոյ Մակարայ վանիցն որ ի Կիպրոս։

Ապացոյց երախտագիտութեան նորին,
բնդիանուր հայկազնեան եւ յարասեւ արդեանց եւ բարեգործութեան։
յԱղեքսանդրիա, 1847 Օգոստ. 6ին։

Այս է տապան Հանգուցեալ Աթավաճայ Սէֆէր Ղամզէրեանի,
Մնեալ և սնեալ կեսարիս, Հանգեաւ հա տարեկան,
Եթող հ ուստք և 1 դուստք
ի սորտ կազակից Համեստ Թագուհիի:
Աղեքսանդր և Մհեմի, ի Յուլիս 25 յամի 1849:

Ա Յ Ս Լ Տ Ա Պ Ա Ն

Հանգչի խալանա Մկրը Ալգեպանի,
Մնեալ եւ սնեալ Պոլսեցի
ի Կայրոս ի մեծ բղեսի.
Հանգեաւ 83 տարեկանի,
Երող 1 ուստք եւ 3 դուստք
Մարա կողակից Մարիամի:
1849 Հոկտ. 16:

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Աղնուազարմ Կարսոպեա ազայի Եւդոկիացւոյ Աղյաղանեան
Պարծանք իր զարմին օրինակ բարեաց
Այր Աստուածառէր հեզ և երկիւզան
Աստուածանանոյ աստաքինութեանց
Լիուլի արգեստրք փոյլեր գերապանձ
Սիրտ իւր կարեկից ընկերին վշտաց
Զեռք իւր սատարիչ սրբոց և ոյրեաց
Սիրտ իւր բազմաներող ասելեմեաց
Բարերար ազնիւ ըստ Սուրբ Պատգամաց
Այլ ոչ խնայեաց յայս այր վեհապանձ
Հինուուրցն այն թշնամին կենաց
ի քառասներորդ երրորդ տիս ամաց
իւրացնողն ի սուդ եթարձ ի յաստեաց
իսկ գու ով անցորդ մի արամենս զանց
Հայցել ի Տեսանէ սմա փառս անանց:
Յամի Տեսան 1850 Նոյեմբեր 18:

(Դեսնէն մեկ մէր բարձ լաւ դամբարան մը,
Ֆրանսերէն եւ Տանկերէն լեզուներով եւս կայարձանագրուրիններ):

Լուսաւորեա Տէր զնոգիս
Սոլոմէ կին հոգեսէրի, աս կողակից էր Բարթողի
Որ է ցեղէն կիւլսպէնկեանի, ի քառն երկու ամ հասակի
երրորդ զաւակն ծնանի, որով ցաւով առ Տէր փախի

Թագեալ սուդ իւր աղքակցի, մարմին սորու տառ ամփոփի
Հսդին չուէ ի խորանս երկնի, եթող միայն յայս աշխարհն
և բան երկու ամաց հասակի, երկու զուակ շնորհալի

1852 Հոկտեմբեր 23:

Հանգչի մարմին յայս տապանի, Սողոմիկի դսեւ Ամրառամի:
1853 Յունիս 22:

Է. առաջան հանդչի Ռուսակուղցի Յակուրի, կողակցի Աննայի,
Եթող երկու որդի, երկու զուսար:

ԴԱՄԲԱՐԱՆ ԵԳԻՊՏՈՒՑԻ

Skr Կարապետի անդրանիկ ուզւոյն Յօսեփայ,
որ եկն յլի եխաննդրիա օդափոխութեան
եւ առ առ. Skr վերափոխուեցաւ, 1855 Յունիս 8:

Ճէվաճիրճի Գրիգոր աղայի Պոլսեցւոյ:

Խրոս ունիմ առալ քեզի
Չըսես զու ինձ սիրելի
Թէ ապրին հազար տարի
Ճար չկայ այս է տեղի
Ես կենաք վաթսուն ամի
Հանգետա զայս հող առաջանի
Կինս Տալէթա անուանի
Բնակի Եդիպասաի
Կ'ազաչիմ Յիսուս բարի
Սորս տեսայդ արժանի:

1855 Յունիս 11:

Ի զարմէ Զալդընի Մանուկի Յլումպիայի,
նորանասակ դուստր Մենրուպէ, փոխեցաւ ի հասակի Երկոսասան
ամաց. 1855 Յունիւր 21:

Լուսաւորեա Տէր զհոգի այն Մահասի Հոխոսիմէի,
էր կողակց Գրիգորի, նոեւ զոքանչ Տէր Մատթէի,
Սա էր բնիկ Պայտպիտցի, յամի յիսուն ութ հասանի:
Օրհաս մահուամբ առ Տէր փոխի, թողեալ ի սուդ զերիս որդի,
Ով հանդիպողք տուք զողորմի, մի Հայր Մերին յիշեք զհոգի,
Որ և ձեզ Տէր ողորմեցի, յօրն առուոր զատաստանի:

1857 Փետրվար 22:

Կիւլ Ֆիտանը Ազադի Աղեքածան «Անօրգեան» տիւխսէրի:

Պիր սկր եկլ ևսի
Սոլյուրտու Ֆիտանը
Եկալ ման ար սկնի
Ճիմանէկ սամինի
Կուզի երշին ևմսալի
Բունի սկմայէ ութի:
1857 Օգոստ. 16:

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Ով Տէր յիշեա գու զհոգի
Հռիփսիմէ բարեպաշտի
Եւ քաղաքու Զմիւռնիցի
Որ էր զարմէն Շնորհեանի
Սա էր տիկին Եռասուֆեանի
Յամս երեսուն ժամանի
Յանաց ի կենաս վերափոխի
Թողեալ ի սուգ զերիս որդի:
1858 Օգոստոս 16.

Գեղեցկադէմ Վարդունի
Դուստ Ակներ Յակոբի
Եւկու ամ միայն ապրի
Յաւոց մերոց հանդիպի
Յեւս սակաւ ժամանակի
Փուրով առ Յիսուս փոխի
Հսկին յերկինս բռչի
Մարմին սորա աս դրնի:
1858 Գեկենմբեր 4:

Տ Ա Պ Ա Ն

Ծիշատակ մահուան դասն անուանի
Բայց այս հրաման Աստուծոյ կամքի
Զի նիւթն մարմնոյս ի հողոյ հասնի
Ուստի անյատազ յայն դառնալ
Պարտի և անուն իմ կոչի Սրբունի
Դուստը եմ Խառպիւղցի Յավհաննէսի
Կին եմ Զաքեան Կարապետ ողայի
Մայր եմ եղեալ երեք զաւկի

Ի քառասուն հինգդ տամ յայնժամ յառի
Անսպորտայն ման փութով ժամանի
Հսդիս յայն զնաց յարմէ ստեղծի,
Մարմին իմ դընի այս գերեզմանի,
Անս զնացի յաշխարհէ տասի,
Յեան մնացի Տէրն դթացի
Ազացէք սիրով Աստուած սզորմի

1859 Ապրիլ 11:

Խալանա Բարբող Կիւլպէնկեան վախճանած 1859:

Ասու Շիրիմս հոգապատեսն
Ննջէ Գեարաս ձնաւնդ Լողեան
Տրապիզոնինի ստհմանաց
Տանկընցի եղեալ գործոց բարեաց
Որ յառայտանես քառասոնամեան
Լքեալ զնովիսս ունայնութեան
Յանձնեաց զորդիսն որբացեալ
Յանբառ խընամոչէին բայրեալ
Եւ փոխեցաւ կոյս յանմանից
Վերին Զօրաց քով պարակից

1858 Ապրիլ 3:

Ոլորմած նոզի Բարբողիմեռեան,
առ Աստուած փոխեցաւ՝ 1859 Մայիս 7.
Իզիւզ, Նապէ եւ Բերեալ
յԱղեխանդրիս զնոզի նորա որ եր Թալասցի
Կիւլպէնկեան զարմին:

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Նորաբաղդրջ վարդ նոզելի
Ազնիւ ամենուն գովելի
Աճէմ Յովաէփեանի որդի
Գործեր արհեստ ակնագործի
Էմբանի սա ախտէն ծաղկի
Հմուտ բժշկէ դարմանի
Բնաւ երբեք սա ոչ օդաի,
Խիս առ խիս ծաղկօք ծնանի

Հնգետառան ամս կենի ,
 Մահն յաղթող քոյ հասակի
 Հոգին դնու ի խորանս երկնի
 Մարմինն ասդ էն ի հոգ դնի
 Մայրն յանշափ ուռդ անկանի
 Կոծով ու ողբով անանի
 Բնդ թառամի այսմ վարդի
 Ասեմ զման Մինոսի
 Կամօք մօրն քարս շինի
 Դանս արաւասօք բերեալ դնի ,
 Ով հանդ իսպողք այս տարանի
 Ասոցէք Ասաւած ողորմի

1860 Մարտ 2:


Բանմէք օգսոն պուրատա սամին օլան
 Թալասլը Հանի Յարուբին Խարենանըն բուհինէ
 ի ալրմրօ պէս սկնէ եաւաքր
 վէ կիւն եվլիկէ նաղորդել օլուպ
 ափանսրզտան վենեատ ելլէսի:
 Վէ օղլու Հանի եարբր պու նօսնէ
 բաօք Իորսուրու իւզէրինէ:
 1860 Մայիս 21:

Տ Ա Պ Ա Ն

Աստ հանդչի Ահարոն Ակընցի ,
 Որդի Ռումենան Եղիսայի ,
 Սա մասնէ ի կարգ աշխարհի
 Ամ մի ընդ հարսին բնակի ,
 Վեց ամ յԱղեքսանդրիա լինի
 Անդանաւոր էր այս քաղաքի
 Յամս երեսուն հասակի
 Հոգւով առ Տէր վերափոխի
 Շնորհիւ Յովհաննէս աղայի
 ի հօրեղբայր Ահարոնի
 Տապան սորտ շինեալ լինի
 Ով հանդիսպողք ասւք զողորմի :


1860 Յուլիս 10.

Տապան հանգիս ուկերաց Գառապար Գագաղլի , որ ի հասակի
 Խամբը ինը ամաց հանգեաւ ի Տէր: 1860 Յուլիս 17:



Հին Տապանաքարի նմոյք մը

Աղասի Խաչունը կապահանջման մեջ վիճակ-մեռք է ավագութեան



Աստ անոր եղաւ մարմին
Մարիամ գուստը Աշբգեանին
Մնեալ հազար ութ հարիւր 60ին
Օդոստոսի քսան և հինգին
Փոխեցւ տատի յերկինս
Հազար ութ հարիւր 60 և մէկին
Յունվարի տասնը չորսին :

Պոլսեցի Սիղբռսեան Մարտիրոս աղան,
փոխեցաւ 58 ամաց, 1831 Թունվար 14:

Գրիգոր Վարդապետ Վանցի, հանգեաւ 1861:

Տիգրանակերտցի Սուսումեան Գեորգ, նանգեաւ 1862:

Մ Ա Հ Ա Ր Զ Ա Ն

Ազնուուէի Սուլթան տիկնոջ, դուստր Յովհաննէս աղայի
Պոլսեցւոյ և կինսակից յարգապատիւ Գէորդ աղայի
Լուսպարոնեան Եւգոկիոցւոյ :

Յոյս իմ քաղցրիկ, կայր ի մորմին
Կենսաբռնի ծոց մայրենի
Որպէս շուշան ի դաշտ ծաղկեաց
Անգութ մանգապն հնձեալ իւրաց
Մահու ճաշակ այս հրաւէր
Վազ ինձ հնաս յայժ կարեսվեր
Դարձեալ յինէն զարեւ կենաց
Չերիս որդի
Արդ հարմացեալ անմտն բանին
Երթամ զուարթ անդարձ ուղին
Հնդ զուարթնացն խառնել ձերում
Առնուլ պասկ ցանկ անթառամ
Ի հասակի քառասուն երեք տմաց
19 Յուլիս 1863:

Աս նանգչի Մարիամ որդեզիր Կիւլպենկեան Բարբողի,
Հանգեաւ ի 28 Փետրվար 1864: Յիշեցեք յաղօրս ձեր:

Աստ հանգչի զքուն յաւիտենեաց
Մտեփան աղա Զունգեան, մեծանուն
Վաճառական, ծնեալ ի Սոզոս քաղաքի

ի 25 Նոյեմբեր 1820, որ յաւսով
Ապոքինութեան եկեղեց տառ
Ենքեաց զմանկանացուն, ընդ
Օսուր աստեղուք 8 Դեկտ. 1864
Թաղեալ ի սուզ անմխիթար զհամայն
Ընտանիքն և զամուսինս իւր զմատազատի:

Աս նանգչի մարմին Կիպրոսի, Գաղաքան սա Դեկտի
Եր նասակի տան ամաց, յամին 1865: Յիշեցէք յաղօրս:

Աս նանգչի մարմին Շմիւռնիոսի Մարկոսի Աստաւուրի,
հանգուցեալ ի 15 Փետրվար 1865: Օքուցէք յաղօրս Զեր.

Աս հանգչի մարմին Ռուսակաւոցի Յակովի Զուքորեան,
Հանգուցեալ ի 15 Փետրվար 1865: Օքուցէք յաղօրս ձեր.

Լուսարար պարոն ձիվելիք Աւետիսն ի Skr նանգեաւ 1865 Ապրիլ 5:

Ակնցի Ղազէր Աղա Միասքեան, ի Տէր հանգեաւ 70 ամաց
1866 Յունիս 22:

Աս նանգչի Քեօս Օղլու Մարտիրոս, բնիկ Կեսարացի,
նասակաւ 60 ամաց, ննջելոյ ի Skr 1865 Նոյեմբեր 7:

Աս հանգչի Ստեփան Աքնազեան, Զմիւռնեացի,
Հանգուցեալ 10 Փետրվար 1868:

Այս է տապան նանգասեան, Հալեպցի Մինասի,
որդի Պուլուդ Ղալայի, որ նանգեաւ 30 նասակի 1867 Յունիս 5:

Կրտսեր որդւոյն Տիգրանի, որ ի տիս 7 փոխեցաւ յերկինս
1865 Դեկտ. 8:

Յովհաննիս մեծ որդւոյն Դաղտասլի, որ ի 22 ամաց նասակի
կնից զմանկանացուն ի 1867 Օգոստոս 11: Յիշեցէք յաղօրս:

Եիրմիս տակ հանգչի դուստրիկ
Յուլիեանէ Պօղոս Աէֆէրեանի
Որ ի զեզամ իծազ հասակի
Ճաշակելով զդառն ման
Թռեաւ երկինս իրը ազանի.

Մնեալ ի 23 Յունվար 1832, զտիսմանեալ ի 14 Յունվար 1868
յԱզքսանդրիս:

Ախս անբոյժ զինեւ պատեցին
Ռոպէս գու քոյր նազելի
Նախանձեցայ ես ալ քեզի
Անեցի զարեւ աշխարհի
Եւ զիսանդաղ ատանք իմոյ ծնողի
Փութացի նետելի քեզ, վայելել
Ի միասին, զարեւ ու զանձրեւ յաւիսենին
Ազապի գուսար Սկեներ Պոլոսի
Դնեալ 7 Յունվար 1865,
Վախճանեալ 1868 ի 15 Յունվար
յԱղեխանդրիա:

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Աստանոր հանգչի մարմին Տիկին Ռուլումպիկ,
գուսար Եղիսայի Կ. Պոլսեցւոյ,
որ քառասուն երկու ամսնի կեցեալ, կնքեաց զմանկանացուն
ի 1888 Դեկտեմբեր 16: Աղեքսանդրիա:

Մարիամ գուսար Յակոբեանի, ծնեալ ի 29 Յունիսի 1868.
և հանգեալ ի 26 Ապրիլի 1869: Յիօնցէ ի 8եւ:

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Եսայի թնիկ Հալէսցի, Աւուրքին Յակոբի, միրսեու եւ աշակերսեալ
յերուսաղէմ, ննջեաց ի Տէր ի հազար ութ հարիւր վախսուն թնն, Յօսսա. 24,
ի հասակի 16 ամաց:

— Աստ հանգչի Օրիորդ Երանունի,
Դուստր Աշըքեան Յակոբ աղայի,
Բնիկ կեսարիոյ գիւղէն Թալասի,
Մնեալ յԱղեքսանդրիա Եգիպտոսի,
ի հազար ութ հարիւր յիսուն վեց ամի:
Սա անկառ ցաւօք անդարմանելի
Դառնապին մահուան յանել անկողնի
Զմեզ սուզ թողլով իւրոյ ծնողի
Զմանկանացուն կնքեաց յաշխարհի
Գնաց հարս անբիծ ի գիրկ Քրիստոսի
Յամին հազար ութ հարիւր վաթսուն թննի
Օգոստոս ամսեան ճիշդ երեսունի:
Յիշեցէք յազօթա:

Թալասլը Հանի Զաբարեան
Ելլի ալրը Խառլարքնա
Վեհար Էրսի Խոկէնէրէսէ:
Պին ուժիզ եխւզ երմիշինէ:

Աստ Հանդչի նշխարք մարմար Գէորգոյ Ճիշտյիրձեանի,
որ ի 32 ամեայ Հասակի փախնցու, յամի 1870 Ապրիլ 28.
ով որ կորդացեր յիշեցէք յաղօթու:

Զայնատուր Տիրացու Մինաս, Պոլսեցի, 35 տարեկանին վախճանած, 1870:

Աստ Հանդչի Հանի Հարիսիմչի մարմար,
որ էր դոյցեակ և քոյր Հանի Խնձէի,
ննջեաց ի Տէր ի Հասակի 70 ամաց, 1870 Անդամների 9:

Դէկոզ Աղա Խուսումեան, անդացի, 58 առեկան:

Աստանոր, ամփափին սակերք Տիկին Անդայի,
գուսար Սղխայի կ. Պոլսեցւոյ,
որ Հանդեաւ ի Տէր երեսուն հինգ ամեայ Հասակին,
ի 1870 Դեկտեմբեր 24ին. յիշեցէք յաղօթու:

Խորապես աղա Ճէվահիրնեան, փօխեալ յատեայս
ի 1867 Մայիս 6, ի հասակի 70 ամաց:

Դ Ա Մ Բ Ա Բ Ա Ն

Տէր Արրահամ Քահանայի Աճէմեան Պոլսեցւոյ, որ ի սէր ազդին
փոխանակեաց զկենանո իւր ընդ մանու և կոց յաւսով
վերին Հասաւցման: 1872 Փետր. 25:

Տապան հանգստեան Աղեանանդրիացի Գրիգոր Ահճէրի,
Նմեալ ի 1829, ցաւօք անզարման ինկաւ յանկազնի,
Կմիաց զմահկանացուն, եղաւ յայս օիրմի,
1874ի Օգոստս ամսոյ Յնին: Ցիօնցէք յաղօրս:

Ա Ա Տ Ա Ն Դ

Եղաւ մարմին Արբումի Տիկնոք Ճէվահիրմի Ղուկասի:
Հանգեաւ ի Տէր 1875 Նոյեմբեր 12, ի հասակի 55 ամաց:

Բարիսող Յիխանէ կիւլի
Աշըքեան փառների
Օն պէշ եաշ պունուն սիննի
Պու տիւյնանըն սոտքինի
Պիր բիւզկեար աըր էստի

Արգառուրտու նոսղիք կիւլի
Կիւզէլ է էրէկ էմսալի
Բուհի սէմայտ ուշտի
1884 Դեկտեմբեր 8.
1860 տողտու Օդոսա. 23.
Խոկէնտէրէտէ:

Այս է տապան Կարապետ էֆէնտի Յակոբեանի,
ծննդի ի Զմիւռնիա, ի 25 Սեպտեմբեր 1825,
մանգետ ի Տէր ի 13 Հոկտեմբեր 1887:
Ցիշեցէր յաղօթա:
(Առ ամէր Ֆրանսիէն լեզուով գրուած):

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Շ

Առկերիչ Կարապետ աղա Մելզոնեանի,
ծննդ 1825, վախճանած 1874 Օդոսա 20:
Ցիշեցէր յաղօթա:

Այս է տապան հանդատեան
Աւող բազում աշխատեցուք
Եւ ոչինչ կալաք
Սո ինչ գմբազդ անցք էր անցք
Այն հավե մանու որ յիս փչաց
Հայրենիքն էր Վան քաղաք
Ալեքսանդր արդ իմ բնակ
Ինոնք իմ էտո զվախճան իւր
Առկայն որդիք զտանի ուր
Գոյք կարսանիք չեն ինձ օգուտ
Այլ ընթերցող լիչիր հմաւտ
Լցեալ ամօք քառատանեկի
Առւր երկսայրի յառ ուժդնակի
Տուր ողորմիս բանին շնորհաց
Եւ ընկալցիս ցէն ըպվարձ
Ատ է յարժամ երգես ու Տէր
Նոյնպէս մազթեոյ և վասն մեր
Առջու ևս աստ ի խոր շիրիմ
Յամի թուականին Փրկչին 1874 Օդոսա. 24.

Առ հանգչի նրօխարք ուկերաց
Տահին Յախէփի Շամլեանի
Թիկ Պելէն զեղչէ այր
Բարեպատ ևս նոանաւոր
Պայտար արհեստիւ որ ի

Հասակի 46 տմաց փախեցաւ յառևեաց
Առ յայս վերին բաղլով ի առգ
Տարածամ յաշեզարդ եայր իւր
Եւ ռերամի մայր և գաւարապղ
Անուսիմն ընդ երեւ օրդիսվէ:
1877 Յունիս 4:

Եիրիմ, Մարիսմ ամիկնոջ այգեսպան Մկրի,
որ հանգեաւ ի Տէր ի 1878 Յունիս 23,
ի հասակի 85 տմաց:

(Արարերէն Տապանագիր)

ՄՈՐԿՈՍ ԱԳՏԷԼ ՄէԼԻՔ, ՎԱԽՃԱՆԱԾ 18 Փետրվար 1879:

Այս առարանատքարերէն մատուռորապէս 50 հատ անեղծ պահ-
անձ էին տուրիներէ ի վեր ու կը մեռյին Պազմ-Պետրոս եկեղեց-
ւոյ շրջափակի գերեզմանատան մէջ։ 1928 Անդրամբեր 17ին,
մասնաւոր արարուղութեամբ, ննջեցեայներու սոկերոտիքը կը գոխառագ րութին Պապ Յարի նոր գերեզմանատանը, և իւրաքան-
չիւրին տապանագարը զատ զատ, իր սոկերոց վրայ կը գե-
տեղաւին, գերեզմանատան արեւելեան կողմի շրջապատին մաս ։
Այժմ քիչ թիւով շիրմագարերու արձանագրութիւնները ան-
ընթեանելի են, իսկ մի քանիներ երկու կտոր և իրենց անզե-
րէն խախտած։ Այս առթիւ, արեւելյակողմի պատին կեղրուր
կը գետեղաւի մարմարեայ յիշատակարոն մը, հետեւեայ արձա-
նագրութիւններով։

«Երանի որ ի Տէր Ենջեցին բամի Տեսոն 1928 եւ ի տուարա-
կան բուականին մերում ԹՎՀԵ, ի նայքավեռքեան անհնայի Հայոց
Գեորգայ Ա. Մերազան Կարողի իկոսի եւ հրամանաւ Առ ազնուր-
դին նզիպտոսի Թորգոմայ Մերազան Արքուպիսկ.ի., նաև կամացաւանի
աս ընդ հողեալ ձածկեցան անիւնն ամենայն ննջեցիոց Հայոց
Աղեքսանդրիա, ի սկզբանէ անի բնակուրիան մէս ազնից ի բա-
ղակիս մինչեւ յամն 1887, բաղեալ էին նախկին գերեզմանա-
տան, եղելոյ ի բակին Ս. Պողոս-Պետրոս եկեղեցւոյ եւ փոխա-
դրուրիւն որոց կատարուեցաւ օրնուրեամբ եւ երգօֆ նոզիւոս,
յերկրորդում աւուր Մեռելոց Տօնի Վերացման Արքոյ Խաչին։ 17
Սնապեմբեր 1928 ամի։

Անուանի ոմանց ի Ենջեցելոց այսոցիկ, կան ի վեճու տապա-
նաց իւրեանց, իսկ այլոցն ընդ անուանցն ամենիցունց հանգու-
ցելոց ի յոյս անվախնան փառաց գրեալք են ի դպրուրեան կե-
նացն յախանից, 17 Սնապեմբեր 1928։

* * * Կառուցաւ աղբիւրս այս արդեամբը եւ ծախիւր տուն բարեւաշտի
Մանուկ Ռ. Մանուկեանի, «Եմաննուսուցւոյ», ի յիշաս ակ պալդուի ս ննջ-
ցելոց, որոց սոկերը կան ամփոփեալ յայսմ գերեզմանապայրիս։
17 Սնապեմբեր 1928 Աղեքսանդրիա։

ՆՈՐ Ա. ՊՈՂՈՍ-ՎԵՏՐՈՍ ԵՎԵԴԵՑԻՆ

Երբ 1830—1880 քառումետկին, Աղեքսանդրիոյ Հայոց թիւը կը բազմունայ ու հին և փոքր շէնքին վերնայարկին մէջ կազմակերպուած մասուոք այլիւս ժողովուրդին պէտքերուն անրուական կը գուանայ, ոյն առեն գաղութին երեւելիները կը փափաքին ունենայ մնձ և գաղութին վարկին հոմապատասխան աղոթավայր մը, ստկայն ոչ ոք նախաձեռնարկ կ'ըլլայ: Ժամանակին Թաղական Ժողովի առենապեար. Խղմիրցի Թաղաւոր Փաշա Յակոբեան քաջութիւնը կ'ունի. այ ձեռնարկելու եկեղեցոյ շինութեան 1881ին, անշաւշտ յայս գնելով ժողովուրդին ձեռարութեան վրայ, ստկայն տակաւին շէնքին հիմերը կիսովին հազիւ բորձացած, երկրին մէջ կը ծագի Արագի Փաշայի ըմբասութիւնը 1882ին, և Աղեքսանդրիոյ ջարդը և ոմբակոծումը, որոնք պատճառ կ'ըլլայն քանի մը ամբաներ շինութեան գաղարման: Անդինական գրաւումէն յետոյ, երբ խաղաղութիւնը կը հաստատուի, ընդհատուած շինութիւնը կը շարունակաւի Թաղաւոր Փաշա Յակոբեանի աշակուրջ հակողութեան տակ և ջանքերով, և գործուորներու ու շինութեան հակիչ Անտոն Արմինօսի գործակցութեամբ: Եկեղեցիին շինութիւնը կ'աւարտի 1884ին, արժենով 540,583,29 Եգիպատական դահնեկան, ինչպէս յոյց կուտայ ստորեւ նշանակուած Թաղական Ժողովի 1885 Ապրիլ 10ի արձանագրութիւնը:

Ենորակառոյց եկեղեցւոյ տինուրեան նամար եղած ծախսը նինգ նարիւր հառասուն նազար նինգ նարիւր ուրսուն երեք դրուց համար ինը փարայ, Ազգային Ժողովս նննելի յիտոյ կը վաւերացնենք, Աղետանդրիա 1885 Մարտ 29 եւ Ապրիլ 10:

Դրիգոր Կիւտիւրեան
Մկրտիչ Ռէյիզեան

Անտոն Արթիեօֆ
Ցակոր Աշրգեան

Զննուա ՊԼ Մէրմէթեան
Կարապետ Ռէյիզեան

1884 Դեկտեմբեր 9ին տեղի կ'ունենայ նորաշէն Պօղոս-Վետրոս եկեղեցիին օծումը մնձ հանդիսութեամբ, Երուատաղէմէն յատկապէս հրաւիրուած Յարութիւն Նպիսկ. Վեհապետեանի ձեռամբ: Այս արարողութեան ներկայ կ'ըլլայն նուպար Փաշա և տիկինը Ֆուլիկ Հանըմ, Թաղաւոր Փաշա Յակոբեան և իր տիկինը Երանունի Հանըմ, Թաղական Ժողովի անդամք և գաղութին մնձ ամենները:

Օծման արարողութենէն յետոյ, Վասպուրականցի Կարապետ Մելիքեան կը կարդայ օրուան ութիւ ստորեւ նշանակած ճառը:

ՃԱՄԻ Ի ՎԵՐԱՄ ՆՈՐԱՇԵՆ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՑ Ի ՔԱՂԱՔԻ
ՄԵՄՆ ԱՂԵՐԱՍԱՆԻՐԻՈՑ

անուուցեալ է անուամբ սրբազնի Առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի այս նորաւեհն Ար. Նկեղեցի, ի պարձանս Հայկազնեաց Հայ գաղութին լուսաւորչականաց: Անա այսօր օր ցննութեան, այսօր օր ուրախութեան եւ անա այսօր օր զուարենութեան բնդաւուր, Քրիստոսի ժառանից Ազգի Հայոց մեծարանաց արանց եւ կանանց: Եւ այսօր որպէսզի Քրիստոս Տէրն մեր եկ ի բաղան Երուսաղեամ, մուռ ի տաճարն զօր տինեալ եւ կառուցեալ էր բաց Արքայի Խմառունն Ասղումոն, ի բաղաքի Արքուոյ հօր իւրոյ, վասրն անուան Սուրբ Հօրն Երկնաւորին. Սուրբ եւ Հրաշալի Գալրատին Քրիստոսի Արդուոյն Միամինի եւ նրամանաւ. Հօրն Երկնաւորին օրինեաց, սրբեաց եւ մատրեաց եւ սուրբ բերանով իւրոյ նրամայեաց ասելուլ «Տուն իմ տոն, աղօրից զոչեցի» եւալին, եւալին: Անա նման Տեառն Մերոյ Գոլասեան ի Սուրբ բաղան Երուսաղեակ: Այսօր եկեալ է փոխանորդն նորին տնտենիւ եւ փոխանակ Մրբազն Առաքելոց ի Սուրբ Հայրապետաց: Մրբազն եւ առաքելածուն եւ Տեառն Յարութիւն. Աղքատախնամ Արեւապիկոպոս եւ նոզեւոր Հայրն մեր, եկ ի բաղան Աղեկանդրիա եւ մուռ ի Տաճար նորաւեհն որ կառուցեալ էր եկանեան Թագւոր Վասեմափայլութիւնը, վասն անուան Տեառն մերոյ: Մրբազն նայր մեր, իւր նայրախնամ զրութիւնը օրինեաց, մատրեաց եւ Մրբալոյ Խւլոյն Միւռունուն սրբեաց եւ նրամայեաց ասելուլ «Անս տունս, այս տաւն, տաւն է այսունունեւ, տաւն տղօթքի կոչեցու, արարէք որպէս պատուիրեաց Տէրն մեր, իւր հաւուացէք»: Եւ անա նորին Մրբազնութիւնը այսօր տաաջին Սուրբ Պատարազը կր մառուցանէ ի վերայ օրինեալ, մատրեալ, սրբեալ Սուրբ Աղեղանոյ, որ Տէրն մեր բազմեալ կայ ի վերայ վեմի մըբհաւառոյ, եւ անա նայրախնամ Մրբազնութեան աղաղակէ եւ ասէ. «Անս անա նայրախնամ Մրբազնութեան աղաղակէ եւ ասէ. Անս անա նայրախնամ Մրբազնութեան եւ Տէրն ոչ նեհետականնան բնակարան եւ մատուռ, Քրիստոս բազմեալ ի մարդասիրական իշխանութեամբ ձայնիւ օծուցանէ, եկայք օրինեալ Հօր իւրոյ եւ մատանզորդ Մրբ. Երեւուգութեան, եկայք առ իս եւ եւ նազոււցես զնեզ մլնչեւ յաւիտեան, վասն անուան Հօրն Խմոյ Կենդանարարին: Առաքելաքնուն Մրբազն նոզեւոր հայրն մեր, որպէս լցուց զմեզ ուրախութեամբ եւ զովացոյց զիիր ամէն նաւառացիկոյ:

Եւ բազմաօխատ իշխանապետաց եւ իշխանաց պահեսց զանձինս նոցին երեւելի եւ աներեւոյք փորձանաց, ամենայն պարագա-



Աղեքանդրիոյ Ս. Պողոս-Պետրոս Սկեղեցին



Աղեսանդրիոյ Ս. Պոլոս-Ջեսոս նկաղեցւոյ հորամը

յուշ եւ վարձ աշխատութիւն նոցին ի Տէրն եկեսցէ բարեխօսութիւնը Մրազան Հօրն մեռոյ: Դարձեալ պարտիմք աղօրել եւ աղօրիմք ընորհակալ լինել, առ Նզիպտոսի համօրէն լուսաւորշակոց Հայոց ազգի որ եկին իշխանն եւ քաղականն սիրալիր ընկերութիւնը յանայն յարդութիւնն որ բերին ընծայ եւ մատուցին եւ պատուեցին վասն լուսաւորութիւնն եւ պայծառութիւնն նորանքն Մրբոյ Եկեղեցւոյն Աղեխաննգրիոյ, բզնիման ճնճղեան Միածին Ռեդին: Երբ Միածին Բանն Ասուած ճնու ի Ալյին, բնամյուեցաւ ի Եկեղեցին բաղակի երբ նորածին Մր. Մանուկին ի զիրկը Մրբոյ Կոյի Մօր Խերոյ կը գրկուեր, անա եկին ի յարեւելիաց ի բաղակի Մոզաց երեւ արշայ, Մելին, Դասպար եւ Պաղտասար, բերին ընծայ, ոսկի, կնդրուկի, ամանով լի եր խունկ, բզմիւռ եւ զասիս, ընծայեցին բզնորածին Մանուկ Տէրն Յիսուս Բանն Ասուած եւ բուրեցին նոռ անուռ որպէս բուրվառ աղօրից, եւ պարզեւեցեն զպարզեւս իւրեանց: Արարին աղօրէ եւ երկրպագութիւն եւ դարձան զնացին առ նաևապահնաւ իւրեանց, որպէս եկեղեալ եկին:

Նոյն եւ նման նոցին անա եկին հաջ իշխանն Եզիպտոսի ի Աղեխաննգրիա, բերին ընծայ եւ ողորմութիւն եւ լուսաւորեցին նորանքն Մր. Եկեղեցին իւրեանց ընծայ արաին, որ կառուցեալ է վասն անուան Փրկչին մերոյ եւ վասն անուան Մրազան Առաքելոց: Արարին ույս եւ երկրպագութիւն եւ դարձան զնանապարհու իւրեանց, Տէր Յիսուս Փրկչին մեր եւ ապաւին ամենեցուն Բանն Առառուած ասցէ երկար կեանն ազնուազարմ քաղական բաղական եւ իշխան պարունոց եւ սիրալիր ընկերութիւն ազնուազանաց, որ սիրով լուսաւորեցին Մր. Եկեղեցին եւ ողորմեցին առա ողորմութիւն փոխարէն ընծայած ողորմութիւն նոցին, միայն հազիւ բիւրապատիկ նատուսցէ Տէրն մեր Յիսուս Քրիստո, եւ ողորմութիւնը իւր լեցուսցէ զբակի նոցին, հոգեւոր պարզեւօք եւ մենանրանք Առուածութիւնը ի վերասին եղեալ Հոգին Սուրբ իջնէ ի վերայ նորոց նամայն ննջեցելոց նոցին: Ուրախովի լուսաւորեցին ընծայուէ այս Սուրբ Եկեղեցին, նոյնպէս լուսաւորեցին Տէր ի ննջեցեալս եւ պանեսցէ ամենայն պարզայս նոցին եւ զաւակ նոցին բարի յիշատակ պանեսցէ, անվնաս առասցէ ամենն:

Կեցցէ Մրազան նոցեւոր Հայրն մեր բազում օրինութեամբ:

Նոյնպէս մեկն պարտիմք մեծապէս ընորհակալ լինել վասն նայրախինամ զպարհան իւրոյ փոխանակ Տեառն մեռոյ: Զոր եւ պարտիմք ընորհակալութեամբ խնդրել ի Տէրն մեր, կենաց Մրազնութեանն, Տէր ասցէ կարողութիւն եւ երկար կեանն պարզեւեցէ, կատարեալ առողջութիւնն: Որ լինի միւս միիրարիչ, զովա-

ցուցիչ առ նոգեւոր որդւոց իւրոյ եւ մենք խնդրեմք նորին հայրախնամ Մթբազնուրենէն, որ միտ անպակաս արասց իւր Աբօնուրիւնը վասն ամենայն նաւատացեալ Քրիստոսի ժառանգ սիրելի որդւոց իւրոյ, եւս պարտիմք աղօրել առ Հայր Մրկնաւոր եւ մնորհակալ լինել ազգախնամ եւ նաշ իշխանուրեան եւ Տեր բնդինանուր վլինակի նզիպտոսի եւ Աղեխանդրեաց: Նախազան եւ նաշ նուեսոր եզուկան Նուլպար Վասնուրենէն, եւ մատան եզուկան Վասնուրենէն, եւ ամեն այն պարագայումք մեծաւումք: Խրիդրեմք առ Երկնաւոր Հօր մեր եւ Ստեղծողն աօխարենի, ասց երկար կիանի եւ պարզեւեսց զպարզեւ Մթբոյ Հոգւոյն, ընդ նուգաննաւ Սուրբ Աջին, եւ պահպանուրեամբ Սուրբ կինուարեր կաշի իւրոյ այս յետ մինչեւ ի յաւիտեան, ի նաւատաւոր ողորմուրեան իւրոյ:

Եւ եւս պարտիմք աղօրել զերմեռանդուրեամբ, ուղիղ պրտի խնդրեմք առ Աստուած Միաձինի վասն կինաց բազմաշխատ բազմերախան եւ իշխանապես եւ տեր ազգի Հայոց Աղեխանդրիոյ եւ փոխանորդ Վասնափայլ նաշ Հանուրի, եզուկան Թագւոր Վրանմուրիւնն եւ մատան եզուկան, ազնուազան մեծաւումք, Տեր Պիտու Որդի Միաձին Բանն Աստուածոյ ասց երկար կիանի Վասնամիայուրեան կինաց, պարզեւեսց եւս զպարզեւ Հոգւոյն Մթբոյ ասս եւ ի նանդերձելումն իւրոյ եւ սիրելի Լիւռն Պէյ որդւոն իւրոյ. Տեր Պիտու Աստուածն ամենայնի նախ Երկայն կիանի ասց եւ բարեխիշեատակ պանիսց եւ ամենայն պարագայ իւր ամբողջ եւս անվնաս արասց եւ խորին ծերուրեան նոսուոցք, բարեխիսուրեամբ բբազան Առաքելոց Քրիստոնեայ մերոյ, որ բազում զանիւմ եւ առաւել աօխատուրեամբ կառոյց այս Սուրբ Եկեղեցին վասն սիրոյն Քրիստոսի եւ վաւն սիրոյն Մթբազան Առաքելոց, որ տինեաց եւ զարդարեաց ի պարագան Ազգի Հայոց եւ ի պատի յիշատակի լուսանոցի Պօղոս Պէյի մեծ ազնուուրեան. Տեր Պիտու Աստուածն լուսառեսց զնոյին նորին եւ Երկնից Արքայուրեան արժանացուցք եւ նորին փոխանորդին երկայն կիան/պարզեւեսց: Տերն մերոյ Պիտուի Քրիստոսի իւր աննառելի ըրնորին եւ Մթբոյ Հօր բարեխիսուրեամբ ասց երկար կիանի եւ կարողուրիւն:

Կեցցէ հարազա եւ տեր բոլոր նզիպտական Ազգի Հայոց եզուկան Նուլպար Վասնուրիւն եւ ամենայն պարագայ:

Կեցցէ: Մբ. Եկեղեցւոյ բազմաշխատ, բազմերախան եզուկան Թագւոր Վասնափայլուրիւն ամենայն պարագայումք:

Կեցցէ Սզիպտոսի նաշ, ազնիւ իշխանի եւ բաղականի եւ ընկերուրեան նարազա միաբանի եւ ամեն պարագայումք:

Դրուեցաւ նառս այս ի մեջ նպիպօսի վլինակի, ի ժամանակի բազ նուեորի կոսէլանս նուպար Վահմուրեան, բազմաժամանական թագւոր Վահմափայլուրեանն, եղեւ օծումն Սր. Տանարի 1884 Դեկտ. 9ի Աղեխսանդրիա:

Ճառս այս արարեալ է վասն ի պարձանս ազգի Հայոց եւ վասն նորոգ սինեալ Սր. Նկեղեցւոյ նուաս եւ անարձան ծառայ յարգուրեան ձեռում պանդուխա Կարապետ Մելիքեան Վասպուրականցւոյ:

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՆԿԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Նորաշէն եկեղեցին կառուցուած է գոթական ոճով, ազգային գետինին գրեթէ կեղբանը, իր այժմու դիրքով՝ Եկեղեցիին մույր դրան ձակուար կը ահանուի հնահետայ գրութիւնը. աթիշեցին բաղօրս զնոփի մեծանուն Վահմ. Պողոս Գելի Սուսունեան Զմիւննացոյ ամեման յարերարի Ազգին, յամի 1884 եւ Հայոց Աթիշու: Խոհ աւագ դրան վեզկերուն վրայ, աս տաղերը. աթիշատակ Զենոք Գել Մերամերեանն: Աւագ դրան աջ կողմը, հնահետայ յիշատկարանը. աթիշատակ այցելուրեան Վեհ. Տ. Տ. Մկրտիչի Ա. Արքազնազոյն Կարողիկոսի Ամենայն Հայոց 1893 Օկոսոս 7 Աղեխսանդրիա:

Տաճարին աջ ու ձախ գուրիթներուն մէջ, վերնատան երկու սիներուն մատ կան Ս. Գրիգոր Լուսաւորիչի և Ս. Ներսէսի Նկորները, հնահետայ յիշատակարանով. նուուե պատկերս տիկին նեանունի թագւոր Փառայ Յակոբեանի, ի յիշատակ նոզւոյ Դարունի վաղամեսիկ Մրիորդին իւրոյ. 1884: Տաճարին ներքին մասը անարին է, բարձր պատերով, որոնց վրայ կան երնքական յուստուս աներ, գունաւոր ապակիով խրատանչիւր կողմը: Եկեղեցւոյ մէջ գանուսող մին և վուգը մնապեայ կանթեղները, թիւով 1.3 հատ, նուիրուած են թագւոր Փաշա Յակոբեանէ, ի յիշատակ վաղամետիկ դասեր, աս որձանագրութեամբ. ո՞ւ վայելումն Պողոս-Գեւրոս Ակեղեցւոյն, կը նուիրէ կանքելու, Թագւոր Փառայ Յակոբեան, ի յիշատակ նոզւոյ Դարունի վաղամետիկ Մրիորդին: Աւագ խորոնը որ զատուած է փայտեայ վանդակով մը, ունի գեղեցիկ գոթական ոճով խոչկալ մը ու սեղանին ճակատը Աւետարանին առ համարը. Այս է պառուեր իմ, զի սիրեսչի զ միմանս, որպէս եւ իս սիրեսցի զնես: Խորանին աջ ու ձախ կողմերը կան փոքր սեղաններ, Ս. Պողոսի և Պետրոսի Նկարներով, նուիրուած թագւոր Փաշա Յակոբեանէ: Աւագ սեղանին Ս. Աստուածածնայ պատկերը, որ նուիրուած է թագւոր

Փաշտ Յակոբեանէ, որուն վերեւ կը կարդացուի առ առզը-
սԱյս և հայն որ յիւկնից իշեալ։ Աջակողմնան պահարանին
մէջ կը գանուի Մկրտութեան աւազանը, շինուած Թագւոր Փա-
շտ Յակոբեանի եղբօր՝ Կարապետի կողմէ, հետեւեալ յիշատա-
կարանով։ «Եինեցաւ Ս. Աւազան նորածեն եկեղեցւոյ Պարուի
և Պողոսի Առաքելոցն յԱլի հիսանդրիա, ծախիւ մեծարդոյ Կարապետ
ենեսիի Յակոբեանց, ի յիշատակ նորւոյ ձնողայ յւրոյ 1884։»
Հայ Աւազանին ճակատը առ երկարզը։ ԱՄլրտի Քրիստո և սրբ-
ըին արաւածք ամենայն։

Եկեղեցին ընդարձակելու համար, գաւիթը կը միացուի
առաջնարին և մայր գրան աջ կողմը կը շինուի առնդուխ մը,
գէպի կանանց վերնատունը առաջնորդող, որուն արեւմատեան
կողմը կը կառուցուին հայկական սնով մեծ և փոքր կաթողիկէ-
ներ։ Կանանց վերնատունէն անցք մը կ'առաջնորդէ նոր գա-
ւիթին վերնարդի անենեակը, որ իրը պահարան կը գործած-
էի եկեղեցական զգեստներուն համար։ Առաջ գրան ձախ կողմը
կը գանուի փանկալը։ Գտավ զանդական, որ նոյնպէս կո-
մական սնով շինուած է, կը հանգչի առնիքին արեւելեան
ծայրը։ Այսօր յիսնամեակ մը վերջ, շնորին ընդհանուր ամրաւ-
միւնը կատկածի տակ չէ անշաւշտ, բոյց և այնպէս թէ արտա-
քին և թէ ներքին սրոշ մասները նորոգութեան կը կարատին։ 1902-
ին, եկեղեցւոյ նկարները կը նորոգուին և խաչկայները կ'սույ-
զածուին, ինչպէս ցոյց կուտայ հետեւեալ յիշատակարանը։

Նորոգեցաւ նկար Ս. Տաճարիս,

Եւ սոկեղօծումն երից խոչկալաց

Մատիւք Վահեմ. Արրանամ Փաշտ Բարիողի

և յիշատակ ծնողաց իւր

27 Օգոստոս 1902.

Աղեքքանդրիս եկեղեցին նորոգուած է նոեւ 1923ին և
հայկական սնով մայր գրան վերեւի յառաջամասը շինուած է
1914ին, Հինայէթեանի ժամանգութեանէն, Առաջնորդարանին
կողմէ գանձուած 1000 սոկի տուրքին գումարով։

Ս. ՊՈՂՋԱ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՆՈՒԻՐՈՒԻՆԴ

Ա Ն Օ Թ Ն Ե Ր

Արծոթ խոչ սոկեղօծեալ, 3 օհսա 340 տիրէմ, Լեռն Պէջ
Թագւոր Յակոբեանէ, վասն յիշատակ քրոջը Դարուհիի, 1884
Օգոստ. 12։

Երկու համարձակ ս'ին, 1 օնտ 50 տիրէմ, սակեզօծ, նուէր տիկին Արուս Կարագևոս Գուլուտեանէ, 1884 Օդոստ. 12ին:

1 արծաթթէ ս'ին, 1 օնտ 25 տիրէմ, նուէր Մելգոնեան Գրիգոր և Կարսովես Էֆէնտիներէ, 1884 Մայիս 1ին:

Երկու արծաթթէ քառաթեռ խոչ, 355 տիրէմ, նուէր Հայկ Էֆէնտի Էքիզլէրէ, վասն հազ. ոյ որդւոյն Յուկորայ, 1885 Ապրիլ 7:

Եզզիսկոպուտեան արծաթեայ զաւ ազան, 1 քաշ 210 տիրէմ, նուէր վահում. Ռէխզեան եղբայրներէ, 1884 Դեկտ. 12ին:

Երկու արծաթթ խոչ, 2 օնտ 140 տիրէմ, նուէր Գարրիէլ Զարդարեանէ, 1885 ին:

Երկու ձեռաց խոչ արծաթ, սակեզօծեալ, 103 տիրէմ, նըւէր Տէր Գայլաւա քնյ. Վանեցւոյ, 1886 Մարտ 6ին:

Զայդ մը արծաթեայ սակեզօծ տապանակ, երեքտկան զբժուով, մանրանկարը Էջմիածնի, 1 քաշ 240 տիրէմ, նուէր տիկին Արուս Կ. Գայլաւատեանէ, 1887 Յուլիս 10ին:

12 համարտակի և 24 համարտեայ ծաղկամաններ, նըւէր Սեղբակ Դաւիթինեանէ 1884 ին:

Երեք մեծ ջանք տաճարին մէջ և 8 զաւիթը, նուէր Տիկին Երանեանի Բարթոն Փաշայէ, 1915 ին:

Զեռքի արծաթթ խոչ, սակեզօծեալ, 35 տայլան քարերով, 55 տիրէմ, Արբաց մասամբ Պետրոսի, Պողոսի, Մինասի և Ասրդիսի, նուէր Պողոս Փաշա Նուպարէ:

Երկու ձեռաց խոչ, սակեզօծեալ, նուէր Տ. Ղեւոնդ Քնյ. Պահլաւունիէ:

24 համարտելէ փաքր աշտանակներ, Անտոն էֆ. Արթինօֆէ:

2 ճաճանչաւոր արծաթթ խոչ, նուէրեալ տիկին Արմա Եիւտիկնեանէ, 1884 Յուլիս 1ին, 3 օնտ 140 տիրէմ:

Ասկեզօծ արծաթթ խոչ, 28 տիրէմ, նուէրեալ Վահան Փէշտիմոննեանէ, 23 Յունվար 1902:

Արծաթեայ Ա. Միւռանի ազաւէի, 180 տիրէմ. «Ի յիշաւակ պանդուխ կինաց նուիրէ Ազաւնիս Աղեխանդրիոյ Պողոս-Պետրոս եկեղեցւոյն, Այնքապցի Յարութիւն Նազարէրեան. ի բուին Փրկչի 1913 Նոյին. 1»:

Զեռաց արծաթթ խոչ քարիւ, 103 տիրէմ, ի յիշաւակ տիկին Բերկրունի Մարգարեանի, նուէր Վահան Մարգարեանէ, 1926:

Արծաթեայ տապանակ սակեզօծ, երեք գմբէթով, 335 տիրէմ, նուէրեալ Խոսրով Յուսուս Մելքոննեանէ:

ԵԿԵՂԵՑԻՒԽՆ. Ա. ՄԱՏԵԱՆՆԵՐԻ

Զոյդ մը Աւետարան արծաթապատ, մութ գոյն թուիշով, 3 սիմ 240 տիրէմ, նուիրեալ Գրիգոր Էֆէնտի Կիւափեկեանէ, 1884 Յունիս 1:

Զոյդ մը Աւետարան կարմիր թուիշով, արծաթապատ, 3 սիմ 190 տիրէմ, վասն հազար Կարսապետ Գալատասանինի խոզաբերից արծաթապատ Աւետարան, նուէր Գէորգ Առաքեանէ:

Մէկ ձևադրի Աւետարան, նուէր Պետրոս Պէտեանէ, 1803 Նոյին, 9.

Մէկ արծաթապատ Աւետարան, 225 տիրէմ, նուիրեալ Առվակիմ Մուզավահանէ, 1916 Դեկտ. 4ին:

Փաքր թուիշէ արծաթապատ Աւետարան, 290 տիրէմ, նուիրեալ աէր և տիկին Աւետարանինէ, վասն հանգուցեալ որդւոյն իւրեանց, 1926 Յունիվար 6ին:

Ճաշոց Յ հասար, ապ. Պոլիս 1792ին, և Մայր Մաշտաց, ապ. Պոլիս 1807ին, Թագւոր Փաշտ Յակովինէ:

ԵԿԵՂԵՑԱՎԱԿԱՆ ԶԴԵՍՑՆԵՐ

4 հատ շուրջառ սակեթել, չաթալթագ, մէկ ուրուր և արտախորսկ, նուէր Յակով էֆ. Աշրգեանէ, 1885 Դեկտ. 1ին:

Մէկ սկինի ճերմակ աթլատէ ծածկոց, սակեթել, ի յիշտառակ կարսապետ Լոգեանի, 1885 Յունիվար:

Մէկ սկինի ծածկոց աթլատէ և թուիշէ, ի յիշտառակ Սաւար Զաղբընեանի:

190 շապիկ, նուէր Արմենեակ Պէյ Կամսարականէ:

Մէկ կանանչ շուրջառ, Թագւոր Փաշտ Յակովինէ:

Մէկ շուրջառ մետաքսեայ, տիկ. Երանունի Բորբթող Փաշայէ:

16 փաքր վարագոյր, ի յիշտառակ Պալսեցի Տիկին Հերիքա Արմիթեանի:

Յակով Պէյ Բարթողէ, Ա. Պոլսո-Պետրոս Եկեղեցին, ի յիշտառակ սղբացնեալ հօր՝ Արքանում Փաշտ Բարթողի (Եիւլողէնեան) հետեւեալները. 1 ձեռք ծածրագին եպիսկոպոսական լոգաբեստ, 1 շուրջառ, 1 խոյր, վակաս, եմիֆորան, 2 հատ արտախորսկ, ապաւարտ, 2 ձեռք քահանայական զգեստ, մէկ եպիսկոպոսական գուազզոն:

1 սկինի ծածկոց մանիշակագոյն, մետաքս թելէ բանուուն, Այրի Տիկին Յուլիկ Պահանգեանէ, ի յիշտառակ իւր կողակցին, հանգուցեալ ձիպրայի Պահանգեանի, 22 Յունիս 1904:

Ե Կ Ե Զ Ե Ց Ա Կ Ա Ն Ն Կ Ա Բ Ն Ե Ր

Մկրտչւթեան, Դիլոսդրի, Վերտափոխման, Մանղեան, Թուզումի և Ա. Յարութեան նկարներ, Թոգւոր Փաշա Յակոբեանէ։
Խաչելութեան նկար մը, նուէր Արթին հաճի Պաղպահանէ,
20 Հոկտ. 1906։

Ա. Յարութեան արծաթեայ սակեզօծեալ պատկեր, նուէր Ս. Արքիմեանէ, 1920։

Արծաթեայ սակեզօծ, ճառագայթաւ որ յիշատակարանք, Յարութեան և Խաչելութեան պատկերներով և արծաթեայ պատւանդանով, 120 տիրէմ, նուէր Տիկին Աննա Ստավոնճեանէ, 1924 Ապրիլ 25։

Ա Ց Լ Ա Ռ Ա Բ Ն Ե Ր

Երկու աթու սակեզօծեալ, եպիսկոպոսական, մէկ աթու սակեզօծեալ Առաջնորդական, ընկուզէնիէ, փորագրեալ Պաղսի և Պետրոսի նկարներով, նուէր Արքունամ Փաշա Բարթողէ։ Մէկ երգհանոն, նուէր Տիկար Կորապետ Մելգոնեանէ։

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԵՒ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԿՈՆԳԱԿՆԵՐ

1879 Նոյեմբեր 22 Թուակիր, Ներսէս Պատրիարքէն

1882 Դէկտեմբեր 20 ո ո ո

1894 Մկրտիչ Ա. Արիմեան Կաթողիկոսէն

1895 Յաւնվար 18 ո Մատթէոս Խղմիրլեան Պատրիարքէ

1895 Յուլիս 7 ո ո ո

1896 Նոյեմբեր 3 ո Օրմանեան Արքեպիսկոպոսէ

1899 ո ո

1901 ո ո

1902 ո ո

1903 ո ո

1903 Եիլիկիոյ Սահակ Կաթողիկոսէն

1906 Մկրտիչ Կաթողիկոսէ

1912 Գէորգ Ե. Կաթողիկոսէ

1912 Փհարուար 6 ո Յով. Արքեպիսկ. Արշարուաիէ

**ԱՂԵՐՍԱՆԴՐԻՈՅ ԳՈՂՈՍ-ԳԵՏՐՈՅ ԵԿԵՂԵՑԻՆ
ՇՐՋԱՓԱԿԻ ԴՏՆՈՒՈՂ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐ**

Հմայեակ Մ. Վլրդ. Դիմոքսեանի կողմէ Աղեքսանդրիոյ Հայոց հին գերեզմանատան վրայ խօսուած տաեն (աես վերը էջ 129-131) արդէն մէջ բերուած էին Պօղոս Պէտ Եռւուութեանի և Առաքէլ Պէտ Նուոպարի գամբարաններան վրայ գրուածները, որոնք կը մնան հիմա, նոյնութեամբ տեղափոխուելով եկեղեցայն հիւսիսային կողմը:

Խոկ եկեղեցիին հովանիին տակ, պարտէզին մէջ թաղուած են նաեւ Նուոպար Փաշտ, Թագւոր Փաշտ Յակոբեան, Արրանամ Փաշտ և Յովաէփ Խպիոկ. Արյազեան, որոնց տապանաքարերը կ'ընդօրինակենք:

ՆՈՒՊԵՐ ՓԱՇԱ

1825—1899

Սղիցի կամֆ Քո

Արդարութիւնը ճիմն է ամեն պեսութեան:

ԴԱՄ Բ Ա. Բ Ա. Ն.

Տ. Յովաէփ Ա. Խպիոկոպսի Արյազեան,

Առաջնորդ Հայոց Եպիսկոպոսի 1900—1904

Ծննդալ ի Կարին յամի Տեսան 1831.

Վախճանեալ ի ամիսն Յունիս 18, 1904.

յԱղեքսանդրիո, 73 տմաց:

Արանամ Փաշտ Բարբորի Կիւլպէնկեան

1850—1914

Թագւոր Փաշտ Յակոբեան,

ծննդալ ի Զմբիւանիս 1827 Յունիս 27.

Հանգեռ ի Տէր Աղեքսանդրիո 1888 Օգոստոս 18ին։

(Նոյնն է Յըրանսերէնը)

ԱՂԵՐՍԱՆԴՐԻՈՅ ՀԱՅՈՑ

ԳԱՂԲՀ-ՇԱՐԲԻԻ ՆՈՐ ԴԵԲԵԶՄԱՆԱՏՈՒՆԻ

Ինչպէս նախարդ էջերուն մէջ տեսանք, Հայոց հին գերեզմանատառնը կը գտնուէր հին եկեղեցիին հարուասրեւմտեան կողմը, ուր 1830էն ակսեալ մինչեւ 1880, Աղեքսանդրիորնուկ

առկաւաթիւ հայերուն իրը գործվաճառառուն ձառնայում է : 1874-ին, կոստովրութիւնը գիտողութիւն կ'ընէ առաջդապահական նկատութերով, ննջեցեալներուն այդ վայրին մէջ թազուերուն համար, նկատելով որ Ապու Տարտորի թազամար, 50 տարւան ընթացքին յարանուն զարգացմամբ, ունեցած է խիտ բը-նակչութիւն մը և Հայոց զեանին շուրջը շինուած էին բազմութիւ կալուածները : Հաւանական է ենթագրել Կոյնինիկ շրջակայ բնակչութեան բաղադրերուն վրայ, կոստովրութիւնը պաշտօնապիս 1874ին կ'արգիւէր Հայոց այդ հոգածասին մէջ ննջեցեալներու թազումը, յանձնարաւ և լուս նոր վայրի մը առնենումը : Երկու տարի եւս կը շարունակուի այս գերեզմանառան գործածութիւնը, մինչև որ 1876ին, կոստովրութիւնը Աղեքառնդրիոյ մէջ բարոր համայնքներուն ձրիօրէն կը տրամադրէ գերեզմանառան ձառնայուն համար, Պապը-Շարքի ընդուրածկ տարածութեամբ աւագուտ գետինը^(*) : Բայս յասակագիրին, Հայոց կը արուի 10,150 քառ. մէթր հող, սահման ունենալով տրեւերեան և հարաւային հոգմէն Յայն Օրթառոքաներուն և հիւսիսին Ախորիացի Օրթառոքաներուն գերեզմանառան ները և տրեւմաւաքէն Անոպիս փաղոցը, որուն վրայ բացուած է գերեզմանառան մատքի գուազը : 1877ին սկիզբները, օրուան Առաջնորդական Փոխանորդ Տէր Մկրտիչ քահանայ Զարաքենուն և Աղգային Խշանութիւնը կը ձեռնարկին այս աւազակոյտերով իւրա ու բորտ գետնին հարթարման, որպէսզի կարելի ըլլայ իր նպատակին գործածել : Նոյնպէս կը ձեռնարկին զայն շրջապատելու : Այս պարսպապատումը կը լրանայ 1878 Ապրիլ 8ին, բայս գիւղնատան առմարներու արձունագրութեանց, ձախառելով 53, 127 զրշ. 35 վարայ, որ կը հայթայթուի հանգանակութեամբ մը, որուն կը մասնակցին հետեւեալ անձերը, ստ գումարներով :

(*) Հմայեակ Վ. Դ. Դիմանեան 1876ին, իր այցելուքեան առքիւ կը խօսի նաև այս գերեզմանառան մասին, գրելով.

Ենոր գերեզմանառանը բաղադրին հարաւակողմն մէջէի մերժ ՊԱՊԻ-ՇԱՐՔԻ կոչուած վայրն է, իրը 17,000 մէթր տեղ, որ Բարձր Խտիմին կողմանէ շնորհուած է վերջին տարիներու, միջնորդութեամբ Գեր. Տ. Սեսորպայ Ա. Արք.ի, երբ մի բանի ազգու հրավարաւիկներով բաղադրին մէջ մեռեալ բաղելն արգիլուեցաւ:

Մեր անդ զանուած միջոցին այս գերեզմանառուն ոնստրիս և աշշուր վիճակի մը մէջ էր, իսկ սոյն աշխատութեան մամլոյ ներբեւ զրուած ժամանակ, լսեցնը որ չուրց սարիսապ լուշելու մեռնարկուած է, տեղացի ազգայնաց կողմանէ:

Դիրէ Շիթք Մանունը ի Միջերերականէ) 1878ին ապագրուած ըլլալով, ուրեմն գերեզմանառան ըշապառումին այս բուականին ձեռնարկուած է:


Աշբակոն մշի. Յակոր ազա	1000	Ֆրանք
Բարթողեան Արբահամ և	500	»
Կէրիկեան Գրիգոր	400	»
Սեղբառեան Դարրիէլ	300	»
Մէֆերեան Եղբարք	200	»
Մէրտիչ Տէր Գառպարեան	200	»
Ետզնը Յովհաննէս	200	»
Մանուկեան Եռւուլֆ ազա	200	»
Յարու Թիւնեան Անտան և	100	»
Քիւրքնեան Հաճի Յովհաննէս	100	»
Լուսպարանեան Պօլսս	50	»
Կարապետեան Վետրոս	25	»
Իհճէնտն Առատուր	25	»
Զադբնեան Մանվան	20	»
Ոճէմեան Անտան	20	»
Մազլըմեան Խոչիկ	20	»
Մինէթեան Բարսեղ	20	»
Յովհաննէս ազա Պազաւայինն	30	»

3210 Ֆրանք

Նոյն թուականին 16,648 եզ. դահ. Համապատասխան արժէքով՝ Գերեզմանատան ներքին բաժանումները եղած են կանոնաւոր յատակագիծի մը համաձայն։ Գերեզմանատան մէջ կը ուսումնին բաւական գեղեցիկ գամբարաններ, մանարձաններ, ձուռներու հայտնիին տակ, շրջապատռուած կանոնչութեամբ և ձուղիկներով։ Այժմու Շաթպիրի թազամասին գերեզմանատառնը, իր ներքին յարգարումով և աեսքով, ազգին վարկին ու պատիւթին համապատասխան վիճակ մը ունի, ինչ որ Ազեքառնդրիոյ գալութին համար պատիւ կը բերէ։

Գերեզմանատառնը ունի իր կեղրանը մտաւու մը, նուիրաւու մ. Գէորգ Զօրավարին անուան։ Կապուցիուած է հանգուցեալ Գէորգ Թօփալեանի այրիին, ամիկին Արտեմի և զաւակաց կողմէ։ Մատուռին հիմնարկէքը անդի աւնեցու է 1925 Մեզուի վերջը, իսկ ուժումը կատարաւու է 1927 Մոյիս 22ին, ձեռնմբը Առաջորդական Փոխանորդ Տէր Մամբրէ Մ. Վ. Պ. Սիրունեանի։ Մատուռը կառուցուած է հայկական ոճով, ճարտարապետութեամբ Արտմ Անդրանիկեանի։

Մատրան ներքեւն է գեանագամբարանը Թօփալեանը ընտանիքի ննջեցեալներուն։ Հաս թազուու մն Գէորգ կ. Թօփալեան (1850-1923) և Վաղարշակ Դ. Թօփալեան (1885-1935)։ Շէնքին



Աղեքանդրիոյ նոր Գերեզմանասան Ս. Գևորգ Մատուռը



Աղեսամդրիս նոր Գերհզմանական Ա. Գեորգ Մատուր

մայր դրան ձակուար կը կարգացուի հետեւալ որձանագրութիւնը. «Մառուս զայ նուիրեալ բնուն Սրբոյն Գեղրգայ Զօրավարին, կառուցաւ ի գերեզմանավայրին Հայոց Աղեխանդրիոյ, արգեամբ տիկին Արտեմոյ Դ. Թօփալեանի եւ զաւակաց իւրոյ, ի հանգիս նուզոյ բարեպատօն առն իւրոյ Գեղրգայ եւ համօքն ննջեցելոց իւրոյ բնանեաց եւ Աղջիս Հայոց, յամի Տետր 1927 եւ ի մերումս բուականի ՈՒՀԶՀ»:

Ա. ԳԵՂՐԳԻ ՄԱՏՐԱՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԻՐԵՐ

Թօփալեան բնուանիքին կողմէ նուիրուած են հետեւեալներ. 7 հատ աշտանակ, 3 կանթեղ, 2 վարուգոյր, 1 պատկեր Ա. Աստուածածնուայ, Աւագ Աղջանի համար, իւզաներկ և մէկ փաքըր զանգակ ու 33 պարզ տիպներ:

Ա. Գեղրդայ պատկեր, ործաթապատ, նուէր Տոքթ. Վասիլեանէ:

Ա. Գրիգոր Լուսուարիչի նկար. «Ի յիշատակ ողբացեալ Արակ Ա. Նալնեանի, նուիրեց տիկին Արուսեակ Շալնեան»:

Արծաթապատ Աւետարան, տէր և տիկին Ն. Քիւրքնեան կը նուիրեն Ա. Գեղրդ եկեղեցւոյն, իր զաւակներուն անփարձ Շարան համար, 1 Յուլիս 1927.

Մէկ մեծ ջան, 18 մամակալով, տաճարին կաթողիկէէն կախած, նուէր տէր և տիկին Կարապետ Շահնինեանէ, ի յիշատակ գեղազորմ Յակով Մարկոսեանի, 1928.

Մէկ զանձանակ, Ալիս Տէյիրմէննեանէ, ի յիշատակ գերեզմանուան մատրան, 1928.

Երկու հատ աշտանակ. «Ի վայելումն զերեզմանատան Ա. Գեղրդ Մատրան, ի յիշատակ ողբացեալ մօրս Հոխիսիմէ Արամեանի, Անձել Թիւրիմնեան, Աղեխանդրիա 1929»:

Խոկ տաճարին մուտքին աջակողմը, հետեւեալ որձանագրութիւնը. պատարուեցաւ զերեզմանատան ատապանտքարերու որձանագրութիւնները, յարգերու համար յիշատակը զաղութին մաս կազմուզ գէմքերուն, սկսեալ 1877էն և յաջորդաբար իրենց թռաւականի կարգավ, հետեւեալ գրութիւններով:

Վերջացնելով Ա. Գեղրդ Մատրան գոյքերու ցանկը, կ'ընդուրինակներ նոր զերեզմանատան ատապանտքարերու որձանագրութիւնները, յարգերու համար յիշատակը զաղութին մաս կազմուզ գէմքերուն, սկսեալ 1877էն և յաջորդաբար իրենց թռաւականի կարգավ, հետեւեալ գրութիւններով:

ԱՌԱՔԻՆ ՊԵՅ ԱԳՐՈ, 1880.

Տապան հանգստեան Պոլսեցի այցելան Մկրի որդւոյ Մանուկայ,
որ հանգեաւ ի Տէր ի հասակի 56 ամաց, ի 25 Փետրուար 1881:

Սպասուէի Հաւատարիմ վաւեմ. Պազոս Պէյ Նուսպարեան,
Աննիկ գժբախտ Յովհաննէսեան Պոլսեցւոյ,
ի հասակի 35 ամաց, 1882 Փետրվար չ-4.
յիշեցէք զինքն յազօթս Տէրունեան:

Մկրտիչ Տիրացու Պօղոսեան, Կեսարացի, հանգեաւ 50 ամաց 1883:

Այս է գտմբարան Տ. Բարթողիմէսոս Քահանայի Պիւլովիւլեան
Պոլսեցւոյ, հանգեաւ ի Տէր ի հասակի 46 ամաց,
յամի Փրկչին 1885 Յուլիս 9ին:

Յայս տապանի հանգչի Յակոբայ որդւոյ, Հայկ Եմիզլէրի,
ծնեալ Աղեմսանդրիա ի 25 Նոյեմբեր 1877
և փօխեալ 7 Ապրիլ 1885:

Կարապետ Յակոբեան Զմիւռնիացի 60 ամաց, 1887 Հոկտ. 13ին:

Գեղրդ Մանավեան Ակնեցի, 1859-1887:

Քրիստինէ Խշլէմէնեան, ծնեալ ի Պոլիս 1842,
հանգեաւ 1888 Դեկտ. 14:

Յարուբիւն Պաղտասար Մամուրեան, Խարլերդյի,
ծնած 1871, մեռած 1895:

Միհրան Ղազարբանեան, երաժիշտ և գտառառ, յախճ. 1893.

Յակոբ Ռոկանեան Վարժապետ, Զմիւռնիացի, 65 տարեկան,
վախճանեալ 1893 Յուլիս:

Յարութիւն Ա. Սահամալեան, Սիվրի Հիսարցի (Դաղատիս),
ծնեալ 1868 Ապրիլ 30, հանգեաւ 1894 Հոկտեմբեր 1:

Հայրենի տունէն մտագ հասակիս
Ռւսման ի խնդիր գացի ի Պոլիս
Մանր չերեւցաւ կարօտի ճամբան
Միրտ յայսն ունէր գարձիս յազթական
Աղքատս պանդուխտ սակայն քրտնաջան
Կեդրոնականի լրացուցի շրջան

Երազներով յի գործի տապարէզ
Ելայ շինելու կեսնք մը յոյսերէս,
Բայց աւազ հոն ալ չգտայ ժպիտ
Կեսնքին լուծը ըզգացի միշտ կոպիտ
Յոյս երազ ամէնքն ալ դերեւ ելոն
Քամնից ամեայ մըտայ գերեզման.
Եղբայրներգ, որմաց ուզեցոյցն եղար
Հոս յաջողութեան ճամբուն մէջ դժուար
Քու յիշտառակդ յուէտ խնկարկող
Կը կանգնեն գամբան այս սիրոյ կոթող:

Յակոբ Միհայէլեան Վարժապետ,
հանգեաւ 34 ամաց 1894:

Ասրգիս Անմանեան, ձայնուոր և վարժապետ,
Պոլսեցի, հանգեաւ 35 ամաց, 28 Օգոստոս 1895:

Նազարէք Նազարէքիրեան Վանցի, Սեղանապետ
Խափական Պալատի, հանգեաւ 1895:

(Արարերէն տականագիր)

Այսկիս Աստրը Մէլլիբ. վախճանած 10 Ապրիլ 1896.

Տրապիզոնի կոտորածէն մազապործ եկար Ազերսանդրիա շունչ քաշելու
ազատ, բայց աւադ կուրծքիդ ատկ բոյն դրաւ մանարոյր մանրէն թորախ-
տին, արդիւք զախի անքնդատ, ափսոս Եզիմտոսի մնդմ կիման նոյնիսկ
չկրցաւ շնչել ծեաբը թուրք փայտագութեան, թառամեցաւ կեանքդ իրբեւ
զարնան ծաղիկ, յիշատակ թողելով այս արծան:

Երուանդ 8. Յավճաննէսնան, Տրապիզոնցի,
ծնած 1878, վախճանած 1896:

Արրանտմ Պաղտառալեան, գրագիր Առաջնորդարանի,
վախճ. 34 տարեկան, 1896ին:

Դէւրզ Միհայէլեան, Վարժապետ, հանգեաւ 28 ամաց 1896:

Առա համբուրեցի սեւոքազ տապան
կեսնքն երազի պատիր օրօրան
Խոսրով Եռևոռքիեան,
Մհնած Ապրիլ 8. հանգեաւ 2 Ապրիլ 1895:

Այս է առաջն Դարբիէլի
Ի զարմէն Սեղբասեանի
Խափակնց այս ժառաւ մահաբար

Այս էլեկտրական ամսաթիվում
Եղիշեած Պատմական Մատուցում
Վահագում 1893:

Ա. Ակրելիք արաւում անյոյս
Մի լոյք ցուրտ մարմարու
Զի անդրադայն քան զգերեզման
Խնձ կոյ պահուած կեռանք մը աննրման
Գոզարիկ գոզարիկ, ի յոյս երդ մը ի բերան
Սիհաւ հող լցէք մարմարոյս վրան
Եւ ոչ մի ձայն եզուկ աւող
Զիմ քան խաղաղ
Շիրմ Բարուցի մհա . Դրիգոր Կարմիրեանի,
Մհ. Հաւու և վախճ. ի քոզաքիս 1894.
Դրիգոր մեզ թողեր յիշտառել քո անջինջ
Սակայն ի նուէր քեզ ունիմք մեք ոչինչ
Բայց պատկ մը ճակարիգ և մի ան խոչ լանջիդ
Եւ առատ սրատրախ արտասուք շիթ առ շիթ
Նոհեւ զայս տաղս տիտուր զորս ձօնեն մարդիկ
Ի փոխան արտասուց հէք եղբօրդ և ոզգականոց :

Թամբրաւան Դ. Սանոսեանի

1893ի ծն. յնւղակիա, վախճ. 1896 յԱղեիս.

Ա. Առդ յափունս Անդրիկիկ
Անց յուզ թնակէի
յնւղակիայ եկի ևս
Սանոսեան ամբ ինք

Բ. Յաջոզուրիւմ ինձ հարաւա
Ենունուեցաւ ի բարձուս
Աւ օրինեաց զգացա համբուն
Կործառուն վանառառուն

Գ. Մինչ յախան էի կենաց
Մաս զածան սա ինձ կամխեաց
Սաս ի հոգ ամփափեցայ
Ի հայրենինաց ի բաց բայ

Դ. Անցան փառք զամձ երկրի
Անձանուրիւմ կայ յերկնի
Տորոց օրիմս պատեին
Մազքի խնդրեմ վասն իմ:

Աստ հանգչի նշխարհ՝ Պալըզմեանի,
ճնշուլ ի կեսարիա 1835 և վախճ. յԱղեքսանդրիս
5 Օգոստոս 1896:

Պալըզմեան տանը մայրն էի եռ Հռիփսիմէ տիկին այրի
կը կարծէի զիս բարերախտ, օր մը սակայն
Եկատ հնախտ բազէի մէջ արեւո մարեւց
Արդիս թուներս ի սուզ թազեց:

Պալըզմեան բաւասանին յասմիկ վարզը Աներժին
մ-պահցաւ լոկ իինզ զարուն ու երգեց բաշուն սիրուն
Փուեց ուժզին ու Աներժին բռաւ յերկին
Ճնած 2 Սնապեմբ. 1891, վախճ. 5 Օգոստոս 1896:

Այս է առաքան հանգստեան,
Տիկին Մարիամ Յ. Պատմամեանի,
Ճնած Կեսարիա յամին 1840, վախճ. յԱղեքսանդրիս
1897 Մարտ 13:

Այս է առաքան հոմեզաւեան Յակոբ Մաւրասեանի,
Ճնած Կեսարիա յամին 1846, վախճ. յԱղեքսանդրիս
21 Փետրվար 1896:

Մահարձան, հանգեաւ ի Տէր Գետրոս Թագուսեան,
բնիկ Քորբերդու Տէրչինն զիւզէն
1868 - 1896 Յունիպար, Աղեքսանդրիս:

Այս է առաքան հոմեզաւեան Դելիզոր Դ. Ռէսիկպատեան,
Ճնած Կեսարիա յամին 1846 վախճ. 1897:

Ե Դ Ի Պ Տ Ա Ց Ի

Արտաշէս Մինասեան, Տրապիզոնցի,
1868-1897, անձնուէր յիշապիսխակոնի յիշատեկին,
իր ընկերներէն:

Գայաէրլի Խորբայսիսքը զեվմէսի Նազլը,
1897 Նոյնեմբեր 15:

Աստ է Յավհաննէս Պատմամեան Ադրիանուպոլիսցի,
որ հանգեաւ ի Տէր յամի 1897 Մայիս 27,
ի հոսուկի 49 ամաց:

Ի Տէր հանգեաւ Անոն Թէփէլիսն, Բալու Հաւաւ զիւզէն,
Ճնած 1868-1898, Աղեքսանդրիս:

Դամբարան Յավաէփ Զէրքէղեան, ծնող 1838 յԱմստեհան,
1874ին ևկեալ Ազեքսանդրիս, հիմնեալ վաճառապահէն
առասանի, ամուրի վախճանեալ 26 Դեկտ. 1898:

Ցովճաննէս Զիլինկիբեան,
ծնան Ակն 1858, վախն. յԱզեքսանդրիս 1898:

Այս է առաջան Պալսո Փիլիքնեանի,
հանգեաւ ի Տէր 1886 Փետր. 10:

Ա Ս Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Կարապիս Մնակիեան. Քայսերի, մանիճաթուրաճի,
աշումնչ 1821, վլ. Պատու է. թմբշ 1896:

Ա Ս Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Մարմբինը Լեռոնի Թիւթիւննեան, ծնեալ Տիգրանակերտ,
1890 Մայիս 9, հանգեաւ 1897 Ապրիլ 13:

Մկրտիչ Առնավուտեան, Վարժապետ, Պոլսեցի,
հանգեաւ 65 ամաց 1899:

Մաղիկ ևմ առն Պէօնիւ քեռոն
ի կեսարիս ծնող ևրեսունումէկ տարեկան
Այս հոգի տակն ևմ հանգչուծ
Մերձաւուր և բարեկամ յիշեցէք զձեր
Արքանամ ծն. 1870 Մայիս 15,
Հանգեաւ 1901 Օգոստոս 6 Ազեքսանդրիս:

Կարապետ Վարժապետ Պոլսեցի, հանգեաւ 65 ամաց 1900:

Համբարձում Պէրպէրեան, Պոլսեցի, ուսուցիչ,
վախն. 1910ին:

Հերմինէ Մկրտիչեան, ուսուցչումի, Պարտիզակցի, վախն. 1901ին:

Ա Ս Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Կարապետ Հուճաթեան, Տիգրանակերացի,
մանկանացուն կնքեց 70 ամաց, 29 Նոյեմ. 1901:

Ա Ս Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Խարբերդցի Սարգիս աղա Մուշեղեանի կողակից տիկին Աղաւնի,
ծնեալ յամի Տետով 1877 Օգոստոս 20, վախն. 1902 Մայիս 25ին:

Առաջ հանգչի Վասպուրականէն, կտէրին գիւղացի,
Պօլոս Շահպազեան, ձն. 1844, ի Մայիս 24,
և վիճ. 1904 Յունիս 24,
ի հասակի 60 ամաց, յԱղեքսանդրիան
Յիշեցէք եղբայրք մարդուս վերջը այս է:

Մինրան Ասրածաղ, Պուսելի, տնօրին Ազգային Վարժարանաց,
նանգ. 1904ին:

Մանուկ Շահպազեան, Խարբերդցի, 1869-1905
Բնիկ պանդուխու ապրեցաւ զւռ ու մերկ
Աէմը շիսխած երազ աշխարհին
Մասս անդունդը սեւ գերեզմանին:

Հիւան դութիւնս էր անդարման
Այս է դարմատւն յաւիսենական
Վերոնիկ Գարիկեան Ե. Ֆ. Հիսարցի, 1905

Առաջ հանգչի Աննա Խաչտառւրեան, Տիգրանակերպցի,
ձն. 1871, հանգեաւ 1906, Մայիս 25:

Վազամեռիկն իմ Պալըքնեան
Կարապետիկ կամ Կարպիս նան
Երգեցի լոկ ինը զարուն
Ու լուցի չեկած աշուն
Ես երկինքի ճրեշտակներուն
Խառնուեցայ զուարթ առառւն:
Են. 15 Մարտ 1897, վախճ. 12 Օգոստոս 1906:

Խոչիկ Պէյ Նիկոլսանեան, Զօրովար, Իզմիրցի,
ռուսական հպատակ, հանգ. 81 ամաց, 1906:

Ասա հանգչի Յովհաննէս Պալսիկեան, ծնած 1885, վան,
գիւղացի, հանգեաւ ի Տէր 1899ին, 65 ամաց:

Այս է տապան հանգստեան Մելգոն Մէթէրէսեանի,
ձնած կեսարիա 1848, վախճ. յԱղեքսանդրիան 1901:

ԱՍՏ ՀԱՆԳԵՐԻ

Տիկին Մաննիկ Կամսարական,
կողակից Խաչատուր Կամսարականի,
ծնած ի Կ. Պոլիս 1843, վախճանած յԱղեքսանդրիան 1901:

Այս է շիրիմս հանգստեան
Հայկ, Վահան Յ. Քերոբեան
21 տարեկանին մտու ի սեւ գերեզման
Տեսայ աշխարհն ունայն

Տուի սէրս միշտ ուսման
 Զօգնեց ինձ բազգըս դաժան
 Մացուց ի ցուրտ գերեզման
 Յու է սիրտի այս միայն
 Որ հայրենիաց չէ գամբան
 Բանի հազարի ինձ նման
 Հանգեաւ առար գերեզման
 ԵՄՆԱԾ կ. Պոլիս 1880 Փետր. 8
 Հանգեաւ ի Տէր 1901 Դեկտ. 24 յԱղեքսանդրիս:

Աստ հանգչի Մահտափի Կարսապետ Խէպէկեան, ծնած
 Ենթարիս 15 Մայիս 1834, հանգեաւ ի Տէր 1901 Մարտ 12
 յԱղեքսանդրիս:

Սանկտ Պորտունան, ծնած Ակն 1846,
 վախճանած 1901 յԱղեքսանդրիս:

Այս է տապան հանգստեան Փաշա Պետրոս Ղայնանեանի,
 Սերաստացւոյ, որ յետ կարճաւու հիւանդութեան, հանգեաւ
 ի Քրիստոս, ի հասակի 72 ամաց, ի 23 Յունիս ամսոյ,
 1902 թիւն:

Աստ հանգչի Աւետիս Մազաքեան ո՛վեօս,
 1858-1903, Ասրբերդ, Հիւաէնէկցի,
 Հայրենիքի անձնութաց զինուորի յիշտատիկն:
 իր ընկերներէն:

1908

Ասլը զիլայէթիմ Գայսէրի էրմէնի միլէթիմ
 Գառնիկ Գապասազալեան նամը շէօրէթիմ
 Թէզասիւմ էթմէր իջևն նահտա զայրէթիմ
 Թաճափիէ իւղէրինսէ սոլթ մէշզուլէթիմ
 Խատէլեան մապառւլ իսիդ հիւսն անվալում
 Պի լութիոն թա՞ւլա մանպուլ նէմալիմ հալիմ
 Պէնի մէճպուր Լ. թափ ոլ դատար զայրիմ
 Թէրըի էօմրու զի զըյմէթիէ սէվկիլիմ էնիմ
 Պիր զատէ զայիսէ զէ նէմշիրէլէր տէրլէր ան ու զար
 Օլ զաթի էթմէզի շու հալէ տղզաթ ու նազար
 պանձնէսէսինսէ պէզէր պու մէզար
 Նէփ զէնէփսի տէրզէն էմրազը զուլու էօլիւմուն
 Թարիին Ազապի պիր զալըմ զուլում ու զալիմուն
 Մէճպուր օլտում իչմէնէ օլ զատէնի էլիւմուն
 զալիմ զէ ֆասխտ ալէմսէն:

Շէրէմեթեռն տան ծաղիկ
Անդրանիկն ևմ Յակոբիկ
Հոգիս Խոս-Դիւղէն
Օրրան, Եգիպտոս սեւ քնարան,
Մնողք խմ, քոյր ու եղբայր
Յիշեցէք յամա 1888-1901:

Հսու իր հանդչի Արրաճամենան Արսինէ
Որ ծագեատի ճրաժեշտ տուաւ այս կեանքին
Դեռափթիթ ու սիրասուն զարդ մ'էր նէ
Որ ապեցուա որբան զարգերը կ'ապրին. 1884-1906:

Վասիլիկ Գարանեան 1906-1908
Կեանքի գործան զարմօնքն հազիւ տեսած ևմ
Ահա մէկէն կ'զրկէն ու կ'խւեն զիս հրեշտակներ
Լուսագեղ ծնողացա տաք գրկէն,
Հիմա ևս վերն Աստուծոյ թեւին տակ
Եղեմին մէջ լուսագեղ
Հրեշտակ մըն ևմ չքնազանեմ սպիտակ
Ունիմ թաշնոց ձայն գեղզեղ
Շուրջս իմ բոլոր ծաղկին ծաղկունք
Խնկորսյր վարդ, շահոդրոս ու լելակ
Ամէն վայրկեան ունիմ գգուռանք ու հոմբոյր
Ով իմ ծնողքս ու մի լուք:

Գառնիկ Զալուքճեան, Պոլսեցի, տնօրէն, հանգիւա. 46 ամաց 1911:

Աստ հանգչի Սանիգոն Գէսրդեան, ծն. Քէսապ
Երիմիկիս, 1843 Փետր. 15, բնակեալ ի Կիպրոս,
վախճ. Աղեքսանդրիս 1913 Մարտ 19:

Հայկանոյշ Պոյ սմեռն ծն. Ջմիւլնիս 1884,
հանգ. յԱղեքրանդրիս 1910, զոհ թժիշկին տղիտութեան:

Մ Ա Հ Ե Բ Գ

Ի յիշտառկ վաղամեռիկ Օր. Թագուհի Պայտեանի
Հազիւ ծլած թուփին վրայ վարդ անրիծ
Հազիւ ըմպած ճանանչն զարնան արեւին
Մահուան հովերը քեզ հազին յանձնեցին
Եւ ծնողացդ մեաց արցունք ու թախիծ
Երգն էիր դուն սփափանքին և յոյսին
Դուն մեր երազն համակ սէր ու ցնծութիւն

Աւ գեռ հազիւ բոլորած տասնուվեց գորուն
 Մահուան հովերը քեզ հողին յանձնեցին
 Սէր Թաղուհի հրեշտակներու քաղցր երգեր
 թող օրօրին յաւերժական նիրնդ ժաղիկ
 երեք հօրաքրոջդ երազն էիր երջանիկ
 Արդ եղիր յոյս անմահու թեան հրաւէր
 Ո՛հ քնացիր հրեշտակաց հետ սիրելի
 ♦իսի պահենք մենք յիշատակդ անթառամ
 Զի կը հաւատանք թէ կայ կեանքը յետ մահուան
 Ո՛ւ պիտի գանենք նորէն զքեզ Թաղուհի
 Են . ի Զմիւռնիս, վախճ. յԱղեքսանդրիս 15 ամաց
 1917 Ապրիլ 13:

Ե.

Անա Մոթաֆեան
 1842—1907

Ա Ա Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Ողբացեալ Ա. Արվազյեան Պէյ, վաճառական,
 նախազահ Բարեգործական Ընդհ. Հայոց
 Աղեքսանդրիս, 1859—1904:

Աստ հանգչի, Մահտեսի Դրիգոր Յովհաննէսեան, երկրաչափ,
 ծնեալ 1857 Տարտանէլ, զախճանած 1905 յԱղեքսանդրիս:

Այս է տապան հանգստեան Անդրակ Թաղոսսեանի,
 սակերիչ, ծնած ի Տառապիսն յամին 1858 Փետր 12,
 Հանգեաւ. ի Տէր թուրի 1905 Մայիս 21 Աղեքսանդրիս:
 Աղօթս արարէք վասն նորա:

Տարութիւն Գառնիկեան, Անցրդի զիւդէն, 1883—1906:

Աստ հանգչի Մահմետի Յակոբ Սարգիսեան,
 Պիթիս գուտառէն, Աղերդցի.
 ծնեալ 1875, զախճանած 1906:

Թագւոր Ֆէրմանեան, Պալսեցի, ուսուցիչ, հանգեաւ 55 ամաց,
 1913:

Աղաւանի Յակոբեան, ուսուցչուհի, Պոլսեցի,
 հանգեաւ 39 ամաց, 1913:

Միհրան Գալիխյեան, պարսկական հիւպատոս, Պոլսեցի,
 հանգեաւ 60 ամաց, 1913ին:

Ա Ս Տ Ա Ն Գ Զ Ի

Անձնուէր մշտկն կըթական
Յակոր Պէքարեան
Թողլով ի սուգ անմիսիթար
Եղբայր և մայր,
Մանեալ ի յԱյնթապ 1861,
Վայսանած Ազեքասնդրիս 1914 :

Ա Ս Տ Ա Ն Գ Զ Ի

Յակոբ Պետիկեան, ծնած 1849 յԱռանի,
Խւ վախնանած 1914 Աղեխանդրիս:

Անցուդ պահիկ մը կեցիր նողակոյքին առջեւ իւ,
Հայր մեր մը բակ ձայնով ցած
Զի օսար աստղի առկ բազուած
Խուճիկ մ'իսկ ծխուլ չունի ան:

Ա Ս Տ Ա Ն Գ Զ Ի

1840-1915

Ա Ս Տ Ա Ն Գ Զ Ի

Skr Դամիկէ Մ. Վ.րդ. Բարսեղեան,
ծնած Skrեկին (Կեսարիա) 1848ին,
Վախնանած Աղեխանդրիս 1917 Յուլիս 15ին:

Ի սկզբան էր Բանն և Բանն էր առ Աստուած:
Ելի ի Հօրէ և եկի աշխարհ,
Դորձեալ թողում զոշխարհ և երթում առ Հայր:

Ա Ս Տ Ա Ն Գ Զ Ի

Skr Ղեւոնդ Քահնանայ Պահլաւունի,
ծնած Բաղէս 1845, ձեռնադրեալ 1894 Ապրիլ 25,
հանգեալ ի Skr 1920 Յուլիս 10, Աղեխանդրիս:

Դամբարան, Գէորգ Պէյ Մէրհամէթճեան:

Դամբարան Ակեխան Պէյ Ճականիրնեան:

Դամբարան Առւրէն Պարթևեան, 1876-1921:

Ա Ս Տ Ա Ն Գ Զ Ի

Մասնունի Բարբող Փառա, ծնեալ Եռևան Յեղան,
կողակից նանգուցեալ Աբրահամ Փառա Բարբողի,
(Կիւլպէնկեան), 1850-1922

Ա. Ա. Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Միասնկանութիւնի, ծնած ի Բաղեշ 1861,
վախճանած յԱղեքստնդրիա 1924:

Վերապատուելի Քրիստովոր Ս. Ճենիզեան,
ծնած Առաքազար 1858, վախս. 1926 Աղեխանդրիա:

Ա. Ա. Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Ս. Գ. Պալըզմեան, 1848-1930

Անմառաց յիշտառակի մայր Սիմո Պալըզմեանի
Դագրեցէք մարդկային խոլ ձայներ
Հոս ող ուկած է բարի կին ծեր
Արուն կեանքն ուրիշ բան չճոնչցու
Բայց միայն հաւատաք, սէր, վիշտ, ցաւ
Մի խոռվէք տիս հանգիստը վերջին
Չոր շուքին տակ կճեայ սա խաչին
Գոտած է կարծես իր սիրաը լուս
Աշխարհի այս անկիւնը տիսուր
Դագրեցէք մարդերու ձայներ, ո՞ս
Ալէլու-ք և տազեր կ'երգուին հոն
ի Զարէ և ի Տէր Զօր ու բարդին
իր կանգնեց տաճարներ Սուրբ կրկին
Թող անոնց օրնաւայն մեղեղին
Հանգչի խորն անզորբուած իր սիրտին:

Ա. Ա. Տ Հ Ա Ն Գ Զ Ի

Գրիգոր Յակոբեան, Լուսաւար Ս. Պօղոս-Պետրոս
եկեղեցւոյ, ծնած Զենկիլէր 1841, հանգեաւ 30 Առնիս
1931:

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Լեւոն Մկրտիչեանի, Ազգ. գործիչ և հրապարակագիր,
Աէնտիք Աղեքստնդրիայ Խոռն Դատարաններու
1867-1932:

Բրօք. Յովհաննես Թ. Գայայեան

Կեանն առաջձ մ'է ինքնին ասի
Դաւանանիս և աս խորին
Մեկն այդ փայտին ննար կը օֆնէ
Միւսն ալ ումեր ախոռին
(Յ. Թ. Գ.)

ԱԼՎԵՐ Ա - ԹԱԴԵՈՍ-ԲԱՐԹՈՂԻՄԵԼՈՍ ՄԱՏՈՒԹ

Ազեքուանգրիստէն զէպի Գահիրէ, ինքնոչարժով կէս ճամփառութեան վրայ գետեզերեայ Տէսունէս դիւզի հանցիպակաց կողմը. Դաստի կամ Դասէ կաշուած վայրը, կը զանուի Արբանամ Փաշա Բարթողի նախկին ապարակը:

1850ին, Արբանամ Փաշա Բարթողի հօրը՝ Բարթող Կիւլպէնկեանի կողմէ ապարակին մէջ, ընդարձակ բլուրի մը վրայ կը կառուցուի երկյարկանի ապարակնք մը, ըրջապատուած պարտէզ և վայ և փոքր գերեզմանատաւով մը, պարտէզին արևմա, նիւսիսային զազմը, ուր կը գանուանին քանի մը քրիստոնաներու շիրիմները, առանց առանձնաքարի Պարտէզին կերպունը կայ շատրւան մը, որուն ճակատի մարմարեայ քարին վրայ կը կարգացուի Ա. Բ.

և 1878 թուականը:

Ապարակնքին երկրորդ յարկի կեղրանական սենեակներէն մէկը, 1851 թուականին վերածուած է ճառուախ, Բարթող Փաշայի ընտանիքին և ապարակին մէջ պաշտօնավորող քրիստոնեաներու հոգւուոր մխիմարութեան համար, ուր կէս դարէ առելի և կեղեցական պաշտամունք տեղի կ'ունենար, առուան զանազան տառական օրնուան, մասնաւորապէս Ազնքանուգրիստէն շրուիրուած հոյ քանանայի մը կամ վարդապետի մը ներկայաթեամբ, իսչպէս կը հասաւասւի նեռնեալ առզերով. ամառու մը ուսիմի ապարակին մէջ:— Խնչ և անուար— Ա. Փայկոս և Ա. Բարթողինոս: Պատարագ եղած և նոն ասկէ առաջ. անգամ մը սիամ եղաւ, կարծեմ 30 տարի առաջ, պատարագիչն եր Շեյրուսի Արանաս վարդապետ: Հես առնելով եարբերդի Տեր Յարութիւն Քահանան, Լուսուար Գրիգոր և Մինաս Դպիրը. Պէյմ ապարակը գացի Աւրբար իրիկուն: Երանիկ նանրմ կանխաւ առօնութիւն առած եր ինձի սամար Առաջնորդ Յովսիկ Սպիտակուպուէ: Պացի եւ տեսայ որ Երանիկ նանրմ զեղեցիկ կերպով զարդարած եր մատուար: Բարբող Պէյր հաղաք իշած եր: Կատարեցի երեկոյիս նախասօնակը: Գիւերն ալ նակոււ լրին: Տիկինը իր բայուր Երիստոնեայ ծառամերուն նաղուզած եր այս կարգադրութիւնը, եկան ու ամենի խսուով անեցան: (Տես Խնքնակնեանազրութիւն Բարթողիմէսս Մ. Վ. թ. թագանեանի, էջ 231 տպ. Երևան 1933):

Մատուռը ապարակնքին երկրորդ յարկի սենեակներուն հետ յարաբերութեան մէջ է անցքավ մը: Մատուռէն ներս, աջ ու ձախ դրուած են նախարաններ: Ասունը կը զատուի գասէն փոքր վարագոյրով մը, զասին մէջ կախուած են չորս հատ փոքր


ջաներ: Իրը խորան ծառայող սեղանին վրայ շարուած էն մամակալներ, սեղանին վրայ, մտանաւոր փոյտեայ տաւփի մը մէջ շշարշով ծալլուած կայ մարմարեայ Վէլմ-ԲԱՐ մը, յատկապէս մատուածին համար բերաւած երաւագէմէն, Գարրիէլ Եպիսկ. Մարտցիի պաշտօնավարութեան շրջանին, որուն վրայի արձանագրութիւնն է հնաեւեալը. «Օծեալ է ձեռամբ Գարբիէլի Արքապիսկոպոսին նզիւպոսի, վասն մատրան Պէն. Բարրողի Կիւլպինկիսն: Իսկ խորանին կեդրոնը կը տեսնուի սոմիկոց շրջանակի մը մէջ Տիրամոր նկարը, Յիսուս Մատուկը գրկած, որուն ներքեւ կը կարգացաւի հնաեւեալ յիշատակարանը. «Եուէկ նովեւոր լիւասալի, ի դիմաց Մըրոյ Արոռոյն նրուսադէմի Միաբանութեան բնայք Արքեան մեծապատիւ մանեսի Յակոբ Էմելիսիկ, Աղեխանդրիոյ ազարակի մատրան»: «Սուրբ Նրուսադէմի Պատրիարք Խաչի Արք., 1874 Խեպ. 5: Խորանին աջ կողմը պատէն կտիսուած կոյ հին նկար մը, որուն յիշատակարանը տեղնթեռնելի է. իսկ ձախուկաղմինը Ա. Մինասի պատկերը, հնաեւեալ յիշատակարանով. «ԱՐԴ. Մինաս, յիշատակ է Աղեխանդրիոյ Ա. եկեղեցւոյն արդեամբք Յովակափի Վարդապետին ի 1845»:

Մատրան միակ լուսամուած կը գտնուի խորանին վերև, կլորակ գունաւոր տպակիներով զարդարուն: Ահա մատրան շինութեան տոթիւ զետեղուած մարմարեայ յիշատակարանին բավանդակութիւնը.


ՏՐ	ԱՃ
ՑԱ	ՔԱ

«Օհնեա զունս զայս ասմիցս ասորն ննզակի երկու ի միև առ զորինչ ասեմ նեզ ով զու. Եւ ասմիցս ասորն զառեակին երկրուգեա եւ նիմներորդ ասմին եւ զմի խնդրեա ընդ Գարբիէլի առաքելաւափակ Մըրզի. Արքապիսկ. ի, գետին նզիւպոսի, Տերընը ամսոյն 26ին, եկամ յօհնեալ տունս աղայ Բարրողիմենոյի եւ սեսամ բազում բարեւարութիւն զոր ՏՐ ՑԱ աղօրիւ վերոյիշեալ Մըրզանին մերոյ, ամենայն օրհնեալ բնանեօֆն անսասանիլի կենօֆ պամենցէ եւ ի խորին ծերութեան նասուսյէ եւ զորդիս որդւացն իւրոց բազուղջութեամբ տեսանել արժանացուցէ եւ յաջաւարնիս յայսմիկ ի յաջողութեան պամենցէ եւ ի հանդերձելումն երկից արքայութեանն արժանի արասցէ, Ռ՝ ամ ննջեցելոցն իւրոց ամէն:

Դրեցաւ վերոգրեալ բոււականս ի մէջ Մահմուտիկի, ի մերձ առ գիւղն Պիւրքի ի գիւղն Ղապէ, յագարակն խավանայ Բարրուղիմէի Կեսարացւոյ Կիւլպէնկիսիս:




Հասլի ազարակին մէջ գտնուող Աբրահամ Աղա Կիւլպենկեանի առարանքը



Աստուծին օչէ Ս. Թալիւս ճ. Բարթոլիլոս Մարգարիտ Անդրեաս Անդրեաս

Բար-Սայիթի պահապարի և կեղեցին:

Բար-Սայիթի հիկուեցւոյ եռամբ 1918թ



Այս մատուցը ագրոբանկին ոչ-Հայ նոր սեփականատէրը կը պահէ իր վիճակին մէջ, տառնց խանգարելու, թէև եկեղեցական զգեստները և սպաները Աղեքունդ բիոյ եկեղեցին փախագրուած են և միայն մասոււսին չորս պատերը և պատկերները ու վէժ քարը մնացան են, որոնց երկիւզանձութեամբ ձեռք շղպղնէր իւնքը, ինչպէս որ ականատես եղանք երբ 1942 Հոկտեմբերին հան անձամբ այցելեցինք:

ԵԳԻՊՏԱՀԱՅՈՅՑ ԱՌԱՋՆՈՒՐԴՈՒԹԻՒՆԻ. (*)

Ի՞նչպէս պատմութեանէն ծանօթ է, Եղիոդոսոի Հայոց վիճակը բայրութիւն անկախ չէր տակէ զար մը առաջ, այլ կը կառագարուէր Երաւանազէմին զրկուած անուուչ կամ տառջնորդ վարդապետներու միջացաւ: Այս առան Եգիպտուանց գաղութ թին ունեցած փաքրաթիւ կարուանները, Երաւանազէմի Հայոց վանքին կը պատկանէին, և առանց հասոյթը, օրուան Առաջնորդներու տօրինութեամբ, Կուլգորիւէր Ս. Յակովոյ վանքը. հանեւարուր անականապէս և վարչականորէն Երաւանազէմի մէկ թեմը կը նկատուէր այս գաղութը: 1839ին Գորբիէ Եպիսկոպոս, Եգիպտասի թեմը անկախ հաջակեց Երաւանազէմի Աթոռէն, հակառակ որ ինք միարան էր: Այս անջատազական շարժումը բնականարուր վէճի անդի տառաւ Երաւանազէմի և Եգիպտոսոի սիրին և պատճառ եղաւ: Իրաւական անսակէաններով, Երկար պայքարներու, որոնք 1833էն 1882 տեսեցին, մինչեւ որ Նուապոր Փաշայի միջամտութեամբ զերջ գտան և բարսովին Երաւանազէմ Եգիպտոսի մէջ կարուած աւանենալէ գոգդրեցաւ, Երաւանազէմապատկան հին գետնին Աղեքունդ դրիս մէջ վանքին հաշւոյն ծախուելովը:

Այս վէճը տարիներու ընթացքին դաստարանները զբաղեցու-

(*) Եգիպտոսի Առաջնորդութեան դիւրին մասին նաև նաև ճանօրութիւնը կաւառ Տիգրան Հ. Խ. Սաւականեանց. «Հինէն ի վեր, այսինքն՝ ինչպէս կը կարծեմ Եռութիւններու թագաւորութեան անկումնին ու ճայրականաթիւնին Ս. Էջմիածնին Վատիկանութեան առաջնորդութիւնը ննթարկուած էր Երաւանազէմի Գոտքիարքուկան Աթոռին բրաւառութեան, որ Մէջլուր Ստորաններու և Օսմաննեան կաւակալներու մատիր զրկուած փախանորդներով կը վարէր անգույն ազգային գործերը եւ Առաջնորդը յանուն Երաւանազէմի կը գործէր ամէն ինչ եւ Ս. Աթոռը կը հոգար ժողովրդին ամէն սէտաւը, եւեղջցիններ կը ջինէր եւ նորոգութիւններ կ'ընէր իր միջացներով, վառ զի այն և ան միամակուան պէս Երեւելի եւ հարուստ ազգայիններ չկային նոն, ու ս եղացիններն ալ անկարող էին ինքնին նորազ ազգային պէտքերը, ու իրենց Առաջնորդին յօւամը ին ու պաշտպանթեան ներքեւ կ'առարկէին ամէնը: (Տես Պատմութիւն Ս. Երաւանազէմի Բ. Հատու, էջ 1001—1002):

ցած է և այս պատճեառաւ մեծ գումարներ ալ վասնուած են : Նախ 1844 Յունիսին Երևանազէմը կը փարձէ վերսախն իր հեղմակութեան ևն թարկել Եզիպառասի Հայ գաղութը և այս նպատակով Եզիպառոս կ'ուզարկէր Առաջնորդական պաշտօնով Կարնեցի Դաւիթ Վ. բ. Բայց Եզիպառասի ականաւոր ողգայինքները հա կը ճամբեն Դաւիթ Վարդապետը, որով Ճեղութրէր կը վիճի Աւելի ուշ, 1855 Յ. ա. իս 1ին, Սաայի Պատրիարք, իր գանուկալութեան առաջին տարին Եզիպառաս կը զրկէ Խառնակ Եպիսկոպոսը, Երևանազէմի կայոււածներաւն խնդիրը կարգադրելու և Եզիպառասի միահիմ Աթոռութեան ևն թարկելու ժամանակութիւնը չի կրնար աւենալ, իր ներկայացուցիչը ճենաւնայն կը վերտպանայ Երևանազէմ, ինչպէս կը յիշէ Սաւարանեանց Սաայի Պատրիարք առանց յուսահանելու, ինք անձամբ կուզայ Եզիպառաս 1857 Յուլիոս : Նախ Ազեքանդրիան կ'ընդունուի Թոգուոր Պէյ Յակոբեանէ մեծ պատիւներով և իր առւնը կը հիւրընկալուի, իր Ազեքանդրիա քնակութեան միջոցին Թոգուոր Փաշան կառնելով անոր մասնդրութիւնը, կը յորգորէ ևս կենալ նոր փորձ ընելէ, սակայն Սաայի Պատրիարք կուզայ Դաւիթի և յանկապէս կը պարզէ իր մասնդրութիւնները ողգին մեծամեծներուն, որոնք նոյնպէս ի զուր կը թելագրեն որ հրաժարի այս ծրագրէն : Սաայի Պատրիարք օր մը եկեղեցւոյ թեմէն իսկ Երևանազէմի իրաւունքներուն մտախն բաւան կերպով կ'արաւայալուի, սակայն ժողովուրդին կազմէ ընդունելութիւն չգտնէր : Սաայի անանելով իէ ողգոյին շրջանակի մէջ կարելի պիտի չըլլայ կարգադրել իս զիրը, կը գիմէ օրուան արտաքին գործոց նախարար Բաղուալ Փայտի, որ քննելէ վերջ վաւերագրերը, կը մերժէ իր բազուքը :

Սաայի Պատրիարք յաւանա կը վերտպանայ Երևանազէմ 1868 Յունիս 8ին, ինչպէս կը պատմէ Սաւարանեանց ևս : 1868ին Երևանազէմի Ս. Ա. Աթոռը կրկին անդամ քննիչ կը զրկէ Խզնախան Եպիսկոպոսը, ընկեր ունենալով Սրմէն Եպիսկոպոսը : Առանց բանակցութեան իրը հետեւանք, Գանիրէի մէջ որոշում կը կայանայ, ձեւել երկու կայոււածներ Գանիրէի եկեղեցին : Իսկ Ազեքանդրիայ մէջ, Թոգուոր Պէյի նախագահութեամբ շտա մը ժողովներէ յետոյ, գատական ձեւակերպութեանց պատճառու, զայցոտ համաձայնութիւնը վերջնական ձեւ չի ստանար : Այս անդամ Երևանազէմն կը զրկուի Աստուծատուր վարդապետը, իրը ահսուչ կայոււածներու : Դարձեալ գտարանին առջեւ երկար վիճելէ յետոյ, մասամբ կայոււածներու փոխանցումը-տեղի կ'ունենայ, Երևանազէմի և Եզիպառասի միջև 50

առաւտան պայքարէ մը վերջ։ 1882ին կը փակուի այս հարցը նուպար Փաշոսի միջամտութեամբ, ևրկուստիք որոշ զիջողութիւններով անշառւած։ Արգէն 1867ին, Դարրիէլ Եպիսկոպոսի մահէն վերջ, Եպիսկոպոսի թեմը Պոլսոյ Պատրիարքութեան իրաւուսութեան կ'ենթարկուի, ըստ որումագրութեան Սահմանադրութեան, որ Եպիսկոպոսի մէջ, 1864էն սկսեալ գործադրութեան կը գրուէր և Եպիսկոպոսի Առաջնորդները այլեւս Պոլսոյ Պատրիարքութեան կողմէ վաւերացուելէ յասոյ կ'ուղարկուէին իրենց պաշտօնատեղին։

ՅՈՒՑԱՆԻ ԵԳԻՊՏԱՀԱՅԱՅ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՈՒՄ

Դրիգորիոս Արքեպիսկոպոս,	1084	թուին,	քեռորդի	Դրիգոր
Եպիսկոպոս Վելյուսէրի:				
Առաստան Արքեպիսկոպոս	1095	»		
Առաստան Եպիսկոպոս	1140	»		
Միհիմոր Վարդապետ	1365	»		
Պետրոս Վարդապետ Եպիսկոպոսի	1395	»		
Պաղսոս Վարդապետ Գառնեցի	1415	»		
Դրիգոր Վարդապետ	1606	»		
Մարգոս Վարդապետ Պոլսեցի	1702	»		
Դրիգոր Վարդապետ	1731	»		
Յավհաննէս Վլրդ. Եպիսկոպոսի	1750-1790	թուին		
Յորութիւն Վարդապետ	1793-1800	»		
Պաղսոս Վարդապետ Կեսարոցի	1807-1814	»		
Դրիգոր Եպիսկոպոս Եպիսկոպոսի	1821	»		
Սուհակ Վլրդ.	1822	»		
Բ որսեղ Վլրդ., Կարապետ Վլրդ. Կայժակն, Դրիգոր Վլրդ. Վանցի,				
Յակոբ Վլրդ. Եպիսկոպոսի	1821-1822			
Պաղսոս Վլրդ. Արքեւելցի	1814-1820	թուին		
Դրիգոր Արքեպիսկոս.	1823-1825	»		
Կիրակոս Եպիսկոպոսինեան	1825-1832			
Դարրիէլ Եպիսկոպոսի	1832-1864			
Մկրտիչ Եպիսկոպոսի. Քէյֆակեան	1864-1866			
Մեսրոպ Արքեպիսկոպոսի. Սութիանեան	1867-1885			
Մատթէոս Եպիսկոպոսի. Խզմիրլեան	1885-1890			
Գէորգ Մ. Վլրդ. Խւթիւնեան	1891-1895			
Յակոբ Եպիսկոպոսի. Աշոտ Փափառպետան	1897-1889	Առաջն. Տեղապահ		
Յովաէլ Եպիսկոպոսի. Այվազեան	1900-1904			

Մերտիչ Ազիս . Ազաւնունի	1905-1912
Թորգոմ Արքեպիսկոպ . Դուշակենան	1914-1931
Մամրէ Ազիսկ . Միրունեան	1931

Առաջն . Փոխան .

ԿԵՆՍԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՈՒԻ

Պօլոս Վ.րդ . Արեւելցի . — Միաբան Ա . Երաւանյէմի Ա . Յանկոր Վանքին , Տեսուչ կոմ Առաջնորդ Եղիպատուի Հայոց 1814-1825 , կը վախճանի Ա . Երաւանյէմ 1830 նոյեմ . 22ին , մարմինը կ'ամփափաւի Ա . Փրկչի գերեզմանապահ . իր ասպանաբարբին արձուագրաւ թիւնը հետեւեալին է .

Ավախնանաւաք գանաւորակ ,
Զայս վիճ անսի թեզ ինծ ընակ .
Այլ թէ խնդրես զիտուաց պսակ ,
Գանձես աստէն բարեաց զասակ ,
Արեւելքան ևս ան զաւակ ,
Աստ միաբան հոգւովս անբակ ,
Նաեւ քային մեղաց որդեակ
Քայիչ էի բրահավաստակ ;
Եւ մինչ վաթսուն էր իմ ճասակ
Հրատապ ճիւծայ զաւուրս հնգեակ ;
Մանզպարկու հաս թէծ արազ
Չեթող յայիս իմ յըսպիտակ ;
Հուսկ ուրիմ նեծող ճրեւակ ,
. . . . էառ յայս յարկ զիս արկ ,
Եւ արդ ընդ կոչ Փրկչիս մասմ
Ցայցելութեան կարստանամամ :

Կիրակոս Եպիսկոպոս Մնացականեան Երուսաղեմայի . — 1817-1825 իրր անսուչ կը պաշտօնավարէր Երաւանյէմի Աթոռին կողմէ Գահիրէի մէջ Տ . Գրիգոր Արքեպիսկոպ . Եղիպատոցին , որ շտոծեր էր և անկարսոց . Այս պատճառով իրեն յաջորդ կ'ուզարկուի Երաւանյէմէն Առաջնորդի պաշտօնով կիրակոս Եպիսկոպոս Երաւանյէմացին , որ ձնած էր Երաւանյէմ 1783ին և 1807-ին Էտիրնէի մէջ վարդապետ ձեռնադրուած տեղւոյն Առաջնորդ Միքայէլ Եպիսկոպոս Զօսրանեանէ : 1810ին Ա . Յակոբեանց վանքին միաբան կը գանձայ և նոյն տաճն քարտուզար և հանգերձապետ կը նշանակուի : 1815ին կը ձեռնադրուի Եպիսկոպոս , իսկ 1822ին նույիրակ կը զրկուի Զմիւռնիոյ շրջանակիը , ուր իր գտնուած պահուն , Թուրքերէնի զառ կ'առնէ Գրիգոր Մոսկօֆ Թումայեանէ , որ հայրն էր Տիգրան Հայրապետ Սաւալանցի :

1825ին կ'ընտրուի Եղիպատուայոց Առաջնորդ , պաշտօն , որ

ձեռնահոսութեամբ և արգիւնուորութեամբ կը վարէ մինչեւ 1834: Սգխատոսի իր զօրծունէութեան մասին յիսպին զազումար մը կուտան հնուեւեալ առզերը, որոնք կ'արձանագրենք: «Հասեալ Կիրակոս յնդիպոս ի վիճակի իւր, առ ի անբասիր կոցուցանելոյ զանձն յամենալին, բա օրինադրութեան Պողոս Եպիսկոպոսի, ծայրազոյն կառավարիչի Արուսին եւ կամեցալութեամբ ազգապետաց, ձեռնարկ բարեկարգ մէսեսութեամբ կառավարել զեկողեցին, ընտեհաց զերիս անձին յերեւելեաց բաղադին խորհրդական եւ նողաբարձու առաջորդական գործոյ, զարեւելոյ Պողոս Վարդապետ փոխանորդ, զուն հաւատարիս եկեղեցական, սահմանաց արկի արդեաց եւ տուուր ոլից եւ սից: Կերականուշ դպրոցի եւ հիւանդանոցի, եւ զայլ բարեկարգութիւնն, բա տանելոյ տեղւոյն եւ ժառանապիս բաւել զվարւ առն, զարկդին եւ զառարև պանեաց առ իւր եւ զբանալին եւ զփախանորդ իւրս: (Տես Ժամանակագրական Պատմ. Ս. Երուսաղեմի, Առուածառուր Եպիսկոպոս Տէր Յովհաննեսին): 1836թն Երուսաղէմէն կ'երթոյ Պողոս և կը ստանձնէ Ակրատարի Երուսաղէմի Շնուրաբանն տեսչութիւնը, մինչեւ 1839 Թոււականը: 1847ին Պատրիարք կ'ընտրուր Երուսաղէմի: Հազիւ թէ վանքին համար եւս օգտակար գործունէութիւն մը սկսելու վրայ էր, երբ 18:10 Մայիս 2:2ին զախճանեցաւ, ան տարեկանին, այս ժամանակ և մեծանանար եկեղեցականը, բնշպէս զինքը կը կոչէ Երուսաղէմի Պատմագիրը հնուեւեալ առզերուն մէջ: «Կիրակոս Պատրիարք այց Ականանեար, փառանեղ, պատկառելի եւ նամեղ ի բան եւ գրիչս, որոյ համնաբն փայլի ի բովանդակ նամականիս եւ բայլ գրուածն նորին: բեյք եւ նասեալ ի բարես ծերութիւն, այլ ոչ այնչափ յաղքահարեալ յալեւոյր հասակէն, որտան բնաւորեալ ի նմա շարատանջ յախտէ, զօր կրեւ ի սամնեսի իւրում, կարծեցեալ ախտ բանչից, որ բազմիցս նողէր եւ տագնապէր զնա եւ ի վերջին նուազի առաւել բնկեալ նուանեցաւ ի բննութենէ նորին եւ աւանդեաց բնկարդ զնողին իւր առ Առուած, ի 25 Մայիս 1850, ի հասակի 68 ամաց, վարեալ զիսանութիւն Պատրիարքութեան ամս 3 եւ ամիսս իբր 4 եւ միաբանութիւնն օժեղութեամբ կատարեալ զիսուր նանդէս յուղարկաւորութեան, ամփոփեցին զմարմին նորա ի գաւիր եկեղեցւոյն Ս. Փրկչի, ի կարգ Պատրիարքաց, յորոյ վերայ կանգնեցաւ յիսոյ ժիրիմ փառաւորս: Անս դամբարանին արձանագրութիւնը.

«Դանձ ուկերաց Տ. Տ. Կիրակոս Արքապիսկոպոսի եւ Պատրիարք Ս. Երուսաղեմի»

Հօսին Քրիստոսի հովի իւ հոգեկան,
Բանական հնձոյ մօակ Տէրութեան.
Հայելի բնիք Վարուշ մաերութեան,
Անձանձիր բարոզ կենացն անվախնան,
Նարոգի Դանոյս տեղեաց զանազան,
Որք կան ակներեւ գրեալ ի յարձան։
Հովուապես բարի, Տուր ամա տեղի
Փրկիչ աշխարհի Ի բուժ խորանի

1850 Մայիս 25:

Արդարեւ Կիրակոս Եպիսկոպոսի իր՝ Եպիսկոպոսի պաշտառավարութեան շրջանին, եղած է խզմամիտ Առաջնորդ մը, իր որով և իր խոկ գրիչով կատարած է Ա. Ասրդիս Ակնեցեւոյ եկեղեցական անօթներու կանոնաւոր արձանագրութիւնը տաճարներու մէջ։ 1827ին ինքն է որ կառուցած է Պէյն-Էլ-Առուբէյնի Ա. Աստուածածին եկեղեցւոյ արեւելեան հոգմբ, մեծ ջրամբարը, որ մինչև 1895 կը գործածուէր և առքելեան յաւ հոսոյթ մը կ'ապահովէր Առաջնորդարանին, մաս 8000 ֆրանք։ Նոյն շըրջապատճին մէջ է որ 1828ին կը շինուէր Գոհնիրէի տառջին Դրագրաստնը, Հիւանդանոցը և Հազեռունը, Ակնցի Եղիսաբար Ամիրան Գևարանեանի կատելով, որուն իրականացման մէջ է կիրակոս Եպիսկոս Եպիսկոս կանոնաւոր և մաքրութեան մէջ նորու ապահովական կալուածներու հասոյթներուն հաշուեատմարները, որոնց կանոնաւոր և մաքրուր պատրաստութիւնը, այսօր իսկ մեզի կ'ապացաւցանեն յիշեալ հոգեւորականին կարպութիւնները։ Դրանեալ խօսքը տառք պատամբանին։ «Մինչ ի Կիրակոս Լոյին կապոս որ վարեաց զայս պատօն ամս իբր 10, ամենամի բաւելիարգութեամբ, զանիւէ եւ խաղաղասէր մօօ, բազողիցաւ յաւելուլ զբիւ կալուածոց Ա. Արուոյն եւ եկեղեցւոյ տելւոյն, զուման զնեալ դրամօս եւ զայլս բարեյորդոր խասիւէ եւ կասկել իբրեւ նույն հոգեւոր բարեպահ ծովալրոց տեղոյն»։

Տ. Գարբիէլ Եպիսկոպոս Մարտացի, որդի Կարապետ Մարտացին Մարտացին է Մարտաց 1802ին, Գոհնիրէի մահագրութեանց տաճարին համաձայն։ Տակուին պատանի կ'երթայ Արուազգէմ, ուր կը ստանայ իր հոգինական սահմանափակ կրթութիւնը։ 1822ին կը ձեռնադրուի Արեգայ և կ'անդամամուկցի Ա. Յակորեանց Միարժնութեան, 1825ին կը զրկուի Ազեքասնդրիս, Ա. Սրուատպէմի Վանքին կողմէ, իրը հոգեւոր հովիւ, մինչևւ կիրակոս Եպիսկոպոսի հրաժարաւումը։ 1834ին կիրակոս Եպիսկոս Մարտացին իրեն փոխանորդ կը կարգէ Մարտացի Գարբիէլ վար-

զապետը, որ Աղեքսանդրիոյէն Դանիրէ կուգայ ստոնձնելու համար իր պաշտօնը, որ հետագային անկախ Առաջնորդութեան կը վերածուի: Այս պարագան, պատմորան Աստուածառուր և պիտի: Հետեւեալ տազերով կը բացատրէ: ուս յորդամ նարկ եղեւ նմա (Երբակո Նպիսկոպոսի), նշաճարիլ ի նոյն Առաջնորդական պատօնին եւ վերասին դառնալ յերւսաղէմ ի Ս. Արուն, կարգեաց ի տեղի իւր իբր Առաջնորդական Փոխանորդ Պետրոսիցի գԹարթիել Վարդապետ, աւլով նմա դիւխանութիւնն եւ ծաւրադոյն վարդապետութեան, պառուիրելով զգու ու թամբ նովուել զմուլուուրդ Տեառն, անխախս պամել զամնուելալ կարգադրութիւնն, արքուութեամբ նակել կալուածոց եւ բաւանդան կազ իրաւանց Ս. Արուոյն, իբրեւ որդի նարազու Ըմին եւ առանել զպես նորին ի զոյացեալ արդեանց կալուածոց, որպէս առներ իմին: (Տես «Ժամանակադրական Պատմ. Ս. Երւսաղէմի», Աստուածառուր Եպիսկոպոսի: Տէր Յովհաննէսկուեանէ:)

Արդարեւ Գարրիէլ Վրդ. իր պատշաճութարու մեան առաջին երկու տարիները, իր յանձնառութիւնները յարդուծ է և Ս. Առմունի կուլուածներուն հասոյթիւնները ուղարկուծ է Ս. Յակոբի վանքը, ինչպէս դոյց կուտան Առաջնորդարանի այն առենուան հաշուեասմաները: Գարրիէլ Վարդապետ բարեմառնեամբ զուզութիւն այն ժամանակաւոն թուական անումը և կարիքը նկատի առնելով, ժամագրութիւնը կ'ունանայ նոր եկեղեցի մը կառուցանելու և 1837ին կը ձեռնարկէ Պէլյա-կ-Առու բէյի թագին մէջ, գպրատան, հիւանգանոցի և հիւրանոցի կից, Ս. Աստուածառուրին եկեղեցիին շինութեան, որ կ'աւարտի 1839ին, իր անվընաւ ջանքերուն շնորհիւ:

Եպիպատնայ զազութիւն ականաւոր ազգայինները, ինչպէս Պողոս Պէջ Եսուսուֆ, Ալիքսոն Աղա Միասքեան, Միքայէլ Աղա Խոչերեան, գրութիւնով մը կը գիմնն Երաւանդէմի Հոյոց Պողոս Պատրիարքին, որպէսզի Գարրիէլ Վարդապետի եպիսկոպութանկան վկարակունը տրուի, ի վարձարութիւն նոր և մին եկեղեցին մը Գանիրէն օժանած ըլլալուն: Ապաստած վկայականը չուշանար և Գարրիէլ Վրդ. այս տաթիւ շնորհակալութեան նամակ մը կ'առաքէ Երաւանդէմի Պատրիարքին, նոյն տանը ներփակելով իր միաբանական ուխտագիրը: Այս վկայականը ի ձեռին կը մեկնի Սիս և հան 1839 Յունիս 15ին կը ձեռնադրուի Եպիսկոպոս, Միքայէլ Կաթողիկոսէն, ըստ Աստուածառուր Եպիսկոպոսի: Տէր Յովհաննէնէսկուեանի հետեւեալ տաղերուն: Եթե վերայ այս նամակաց զիջաւ Պողոս Եպիսկոպոս ի բախանձան նոցա, մանաւանդ ակնածէր ի Պողոս Պէջէ, գրեաց առ նո-

ցա պատասխանի նամակաց եւ ընդ նմին առաքեաց զվկայականն Դաբրիկիլի, եւ նո ել ի նանապահ զնաց ի Սիս եւ ձեռնադրուեցաւ յասինան Սպիտակոպոսութեան ի Տէր Միջայկ Կարողիկոս, ի ցեղէ Աջապահից... ի 15 Յունիս 1839 եւ դաշնաւ ի վիճակն իւր յեպիորոսու:

Արդարեւ Գարրիէլ Սպիտակ. Սիսէն զերագանեալէն քանիք մը ամիս զերջ, 1839 Դեկտ. 17ին, մնձ հանդ իսութեամբ կ'ոճէ եկեղեցին, կոչելով Ա. Աստուածածին, ինչպէս կը պատմուի հետեւալ տողերով. «Զի զեկեղեցին զոր նիմուարկեալ կառոյց ինքնի օճյէ ձեռամբ իւրով, զի նույն նազ և եւ արքուն վասն ժողով բաց Սպիտակոսուի եւ արժանի այն պատուոյ. թէեւ գանիցի ի նմա, մասնաւոր ինչ թերութիւն, այլ մեզ յամենաբնի ընդունելի եւ արժանի է եւ նազ արժանի, եւ զի նոշակեցաւ ի վիճակիս թէ Դաբրիկ ունի ամբանալ յասինան Սպիտակոպոսութեան»: (Ճամանակագրական Պատմութիւն Երուսաղէմին, Աստուածածուր Եպոս. Տէր Յայինաննէսեան): Այս ունիսն չ եկեղեցականը 1842ին, Գանիրէի Հայոց զերագանեաման մէջ եւ ո եկեղեցիի մը շինութեան կը ձեռնարկէ, հին Ա. Միջամ մատուռին քովը, զործուկցութեամբ Պազոս վրդ. Պալսեցիի Եկեղեցին կ'աւարտան 1843ին և ածումը անզի կ'ունենայ նոյն տարւոյ Փետր. 1-ին:

Գարրիէլ Սպիտակոպոս, իր տառջնորդական պաշտօնը հաստանելու համար կը գիմէ Պալսոյ Յակոբոս Պատրիարքին և առ միջացաւ Առւթան Մահմատաէն կը ստանայ իր Առաջնորդական պաշտօնին զաւերացման հրամանագիրը— Պէրամ— որ Սպիտակոսի թեմը անկախ կը ճանչնար Երուսաղէմի Ա. Յակոբոս Ամեսուին իրաւուսութենէն, և Գարրիէլ Սպիտակոպոսը էր կոչէր Եղիպատոսի Պատրիարք (Բաթրիք), և Առաջնորդարունը, Բաթրիքիստանէ, կոչում՝ որ մինչեւ այսոր կը շարունակուի: Այս պարտագան կը բացատրուի հետեւալ տողերով ալ. և Ա. Վարեաց զիշխանուրիւն իւր մինչեւ զվախնան կենաց իւրոյ ամփախ յերուոյն Խրուսադէմի, եւ կոչելով զինէն Բարդիք ևառ նաև նրուլարտակ յնամանեան Գուանէ, միջնորդութեամբ Յակոբոս Պատրիարքի Կ. Պոլսոյ, սակա անկասկած վարելոյ զիշխանուրիւն իւրոյ:

1858 Յուլիս ամսաւոն մէջ, թիշեկներու խորհուրդավ, Գարրիէլ Սպիտակ. Ընկերակցութեամբ Տէր Կարտապեա Աւոգ Քահանայ Յավուէփեանի, կը մնկնի Խառլիս, Հռոմ, Նախուի, Ֆիորէնցո քողաքնէրը, իր հիւնդութիւնը թիւնը գարմանելու համար: Իր այս ճամբրուդութեան համար կը ստանայ 500 սոկիի (Եղիպատոսի) գումար մը, Եղիպատոսի Ատիլ Ասյիս Փաշայի կողմէ. որուն բարեկամութիւնը կը վայելէր: Աւրիշ առի-

թագ մը երբ Սոյիս Փաշա, Առաջնորդարանի եղեւմտական վիճակին մասին անզեկութիւններ կ'առանէր Գարրիէլ Սպիտակոպոսէն, և կը անզեկանուր թէ աղքատներու համար որոշ հասցիթներ չկային, իր կողմէն նախ 600 ֆէտան առարածութեամբ աղքարակ մը կը նուիրէր աղքատներուն անունով, Վերին Սպիտակուսի մէջ, Մինիս քաղաքին մատ, Եքիսս գիւղին մէջ, ի Ֆաւշը- րն այս աղքարակը ցորդ Գահիրիէի Հայոց Առաջնորդարանի հասութարեր կարւածներէն մին է, որուն հազիւ 444 ֆէտանը մշտիկի է. կրկին անզամ Սոյիս Փաշա, Գարրիէլ Սպիտակ-ի կը նուիրէ 400 ֆէտան առարածութեամբ հազ մ. աղքատներու տ- նունով, Դարպիէ Կոհանոնց ին Հէսոս գիւղին մատ, ի Շէրպին Հուանական է որ, ինչպէս կը յիշէ Նազարէիլ Մ. Աղազարմ իր ս'օրին Սպիտակոսի Հայ Գաղութին վրայա գործ ին մէջ, Աղա Կա- րապետ Գարյաւատեանի զպրցին հիմնարկութեան համար կատա- րած կատակին թելոգրիչը Գարրիէլ Սպիտակ-ի եզակ և Արդարեւ Գարրիէլ Սպիտակասի մասին աննպաստ արտայայտուազն եր իսկ, ինչպէս կ'ապացուցանեն Առաւածառուր եպիսկոպոսաւ մէջ թերութերու մենարը և ուրիշներու ինչ ինչ զրուածքները, իրենց այդ արտայայտութեանց հիմ ունին, Գարրիէլ Սպիտակ-ի Սպիտա- տափի թեմբր անկախի հաջակիւր Երուսաղէմին և Երուսաղէմու- պատկան կայուածներուն սրոշ մէկ մասին անզական պէտքերու յառկացուցած ըլլալը Բայց և այնպէս, ան իր այդ արտարգով պէտք է խասավանիլ թէ մեծ առզաւակէ մը ազատած է Ս. Յուկուրոյ Վանքը, վասնզի Երուսաղէմի համար գժուար էր Ե- պիտականայ գաղութին Գարծերովը զրազիլ և զրկուած վարդա- պեաները միայն կարւածական գործերով կը պարտապէին և զա- զու թին պէտքերն ու պահանջները կ'անահասուէին: Այս իրողութիւնը շատ զիւրին է հաստատել բազզատութեան զնելով Ե- րուսաղէմին զրկուած վարդապեաներով կառավարուած շրջանը Գարրիէլ Սպիտակ-ի շրջանին հետ, ուր իսկապէս գաղութին ապոգան նկատի կ'առնուի: Կարելի չէ անահասել Գարրիէլ Սպիտակ-ի ի կատարած օգտակար գերը Եղիպատանայ զազութին համար, իր պաշտամավարութեան սկիզբէն մինչեւ վերջը:

Ան եզամ է շինորար Առաջնորդ մը, որ ապահոված է բո- րոյական և անտեսական բոլոր այն աղզակները, որ զազութը իր ներկայ ինքնարաւ, հարուստ և նախանձելի գիրքին հաս- ցընելու նամրան հարթարած են, բնականաբար գողութին մե- ծամեծներուն և ժողովուրդին աջակցութեամբ: Ան եղիպատ- այութեան համար ստացած է պետութենէն շատ մը իրաւա- սութիւններ և առանձնաշնորհնութեր, ինչ որ այլ համայնքներ

շունէին։ 1864ին Գիղիքապէս ընկճռւած իր հիւտնդութեան պատճառավ և տեսողութիւնը բաւական ակարացած, իր վերջին օրերը կ'անցնելը Ս. Մինաս զերեզմանտատան մաս գանուող Աղ-զին պատկանեալ տան մը մէջ և երբեմն յաճախելով Ս. Մինաս եկեղեցին։ Ան կը վախճանի 1867 Ապրիլ 21ին, 65 տարեկան հասակին մէջ։ Յուղարկաւորութիւնը արժանաւարապէս անզի կ'ունենայ յաջորդ որը, Ապրիլ 22ին և մարտինը կ'ամփոփուի Գահիրէի իւրակերտ Ս. Աստուածածին եկեղեցիին ձախ դա-ւիթին մէջ, ուր ժողովուրդը բազմազւու Առաջնորդին և դա-շութին հիմնագիրին համար, առ ի գնահատութիւն, չինած է զեզեցիկ մարգարեայ դամբարան մը, որուն առարկնութարին ար-ձանագրաւթիւնն է հնատեւեալը։

ՅՇՆՈՒ ԼԻ ԼՈՅ

Կերպգօն հովիւ հօփին Քրիստոի
Արենպիսկոպոս Հայկազնեան առնմի
Բարեխնամ և եսուչ նոգուց ամենի
Բարունի բնիք պատւոյ արժանի
Ի Մարած մենալ բնիկ նայրենեօֆ
Եր ծաղկեցուցիչ տեղւոյս սանարօֆ
Լի և դու ուրեմն տապան գեղապան
Բարեօֆ որ կրես զայս պատուական զանձ
Յամի Տեսան 1867 Ապրիլ 22։

Իր մահաւան առթիւ խիստ նշանակելի են Երուսաղէմի Ալ-օն Ամառգրին (Բ. տարի, թ. 3, էջ 77-98) մէջ գրուած սո-սազերը, որոնք նոյնութեամբ կը ներկայացնեմ։

Ալենցեալ ամսոյն 21ին առ. Ասոււած փոխացաւ Ազիակու ի Առաջնորդ Գեր. Գաբրիէլ Ս. Արք., ի խոր ծերութեան, որոյ մա-նը ոչ միայն իւր սիրելի ժողովուրդին, այլ եւ բոլոր միաբանու-րեանս սրախն միծ սուզ եւ տրամուրիւս պահնառեց։ Հանգուցեալ Արքազանը գրերէ 35 ասրիի շափ առաջնորդուրեան պատօնը լա-րեց։ ինը Սուրբ Արքուոյս հարազատ միաբաներէն եր։ 1832ին, երբ լուսահողի Կիրակոս Սպիտիոպոս Ս. Արքուոյս նեղ ժամա-նակին նզիպոսի առաջնորդուրենէ եւ կանչուեցաւ, ուրիշ աւ-ելի կարեւոր պատօն յանձն առնելով իրեն, իւր տեղը Գաբրիէլ Խպիսկոպոսը դրկուեցաւ, որ դեռ վարդապետ եր, իբրեւ արձա-նաւորազոյն, նոյն վիճակին առաջնորդուրեանը։

Ճն հասնելուն, ոկսաւ ամենայն ջակով խնամք եւ նոգ տա-ցիլ իւրիւն յանձնուած ժողովրդին պիտոյիցը եւ Սուրբ Արքուոյս կալուածոց։ Եր զլիսաւոր ծեռնարկութիւններէն մին եղաւ Սուրբ

Եվեղեցւոյ օհնութիւնը: «11 Մայիս 1837ին, կռնդակով մը երաւագէմի նսոյի Պատրիարք. իր ցաւակցութիւնը կը յայտնէ Ազիապատի Հայոց համաւելալ բառերով. «Եւ ընդ ամենապարզիւ օհնութիւնն այս առնեմի բարեպատ երիտոսասէ ծողովրդոց մեր արքին ցաւն ու առմուխիլը զոր զգացինք ընդ ման Գեր. Առաջնորդ վիճակի Տ. Դաբրիելի Մրգն. Արեալիսկոպոսի, զիտմի որ դուք եւս նոյն վիօն ու ցաւը ունեցաք կորոնցնելով բարեխինամ ու որդեսէ նայր մը, որ երկար ժամանակ նոյնուեց ու խնամեց զեկեղեցիդ: Ասունոյ եւ բոլոր ժողովրդեանդ նամակիրիլ եւ որդիական սեր ստացաւ եւ դուք նանաչող եք անոււած նորա երայտեացը եւ աշխատութեանցը, զոր ունեցաւ ի պարձառութեան հեղեղեցւոյ:

Այս առգերը ցոյց կուտան թէ, Արուսագէմ, անոր մանէն յետոյ կոմ' կը յաւառը շայերով իր նախակին իրաւասութիւնները հաստատել Ազիապատի վիճակին վրայ, ուր Պատրիել Ազիակութուած էր, կոմ' անկեղծորդէն կը խսուաստանէր անոր արժանիքը և իր Արուսագէմի հանգէպ բանուած ընթացքին արգարացի բլուրը»:

ԳԱԱԲՐԻԵԼ ԵՊԻՍԿ. ՄԱՐԱՇՅԵԽ ՏՐՈՒԱՄԱ ՊԵՐԱԽԵՐՆ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

«Եղի դասուի և շրջակայքը գանուուզ Հայ ազգին արարուզութիւնները կատարելու նախատկան, մէկու մը Առաջնորդ նշանակու իլը պէտք և այսօր հոն գանուուզ Գեր. Պարրիել Ազիակուպս Առաջնորդութեան գործերը վարելու և անօրինելու կարող նկատուած ըլլալով, ի նորոյ սահմանուած ընծայ տուրքի կանխիկ զմարուելուն պայմանավ, Առաջնորդութիւնը յիշեալ կրօնուարին յանձնուելուն և պայմաններուն արձանագրութեամբ մէկ օրինակ բարձրագոյն Պերար մը տրուիլը Պոլսոյ և շրջակակայից Հայոց Պատրիարք Ամենապատիւ. Յոկոր Ազիակուպոսին (Առաջ աստիճանը) և Ազգային ժողովին կնիքներով կնքուած և յաստ կայսերական գանոյից մատուցուած ազերսագրով մը ինդրուած և պայմաններուն ու նախընթացներուն արձանագրութիւնը հանդիսէն ետքը, իրողութիւնը թագաւորական բորձը կողմն անդեկացուցուած և հարցուած ըլլալով, յիշեալ Ազիակուպոսին խնդրուած և պայմաններուն ու նախընթացներուն համաձայն, Ազիապատի և շրջակայից Առաջնորդ կարգուելուն մտան, կայսերական իրատէ ելուած և ի նորոյ հաստատուած երեսուն հազար քսակ (աբշէի) տուրքը կանխիկ թագաւորական

գանձիս յանձնուած ըլլալը գրուած և նշանակուած ըլլալուն, համաձայն սոյն կայսերական պերարս տաւի և հրամայեցի որ յիշեալ Գարրիել Սպիտկոպոսը, յիշասակուած Սպիտկոսի շրրջակայից Հայոց Առաջնորդութեանը ևնթակայ վայրերուն մէջ գտնուաղ քահանաները և հայ հոգատակները, յիշեալ Սպիտկոպոսը իրենց վրոյ Առաջնորդ ճանչնան և անոր Առաջնորդութեան վերաբերեալ զարդերուն համար իրեն դիմելով, ամէն կերպով հետզանգ և հետեւող ըլլան, և իր Առաջնորդութեան ևնթակայ թեմերուն մէջ պաշտօնանկ ըլլալու կոմ պաշտօնի կոչուելու արժանի եղող քահանաները և ոււապլուխները (վարդապետ) ըստ իրենց սովորութեանց, պաշտօնանկ ըրտած կոմ պաշտօնի կոչուած պարագային, ուրիշ ոչ ոք արգելք չըլլայ և յիշեալ Առաջնորդին և քահանայից տուներուն մէջ շտա աղմուկ չըլլալու դայմանով Ահեաստրան կարգալու, վարոգոյր և կանթենդ կախելու և աթոռ և պատկեր դնելու, բուրփառ շարժելու և ձեռքերնին գաւազան բանելու պէս արարագութեաններ կատարելու, ոչ ոքի կողմէ միջամտութիւն չըլլայ և հնուց ի վեր իրենց ձեռքը գտնուաղ և իրենց սեփականութիւնը եղող եկեղեցին երաւն և վանքերուն և ուխատանզիներուն և իրենց մեռեցները իրենց սովորական եղանակով վերցնելուն և այլ արարոգութեանց կատարման արգելք չըլլայ և յիշեալ Ազգին վերաբերեալ եկեղեցի և վանքերը, առանց փառաւոր հրամանին, մէկը չքննէ և չխուզարկէ և ըստ հին դիրքին և սովորական ձեռին ըլլալիք նորոգութեանց և վերանորոգութեանց միջամտութիւն չըլլայ և այս օրինակ թղթակցութիւններով հին եկեղեցիներն ուրիշի չարուին և ուրիշին պարտաքին համար եկեղեցիներն ու և վանքերու կան կարասիին վրայ չարձակուի և գրա ի գրուելու նպատակաւ շանուուին և շրանուին և եթէ տանեն մը տանուած են, օրէնքի միջոցաւ ետ տանուին և իրենց անդերը յանձնուին և յիշեալ ազգէն մէկը, ըստ իրենց սովորութեան եթէ ամուսնանայ կոմ ամուսնալուծուի, յիշեալ Առաջնորդին և կոմ անոր կողմէ նշանակուելիք իր փախանորդներուն կողմէ կատարուի արարոգութիւնը, և ուրիշի կողմէ միջամտութիւն չըլլայ, և յիշեալ Առաջնորդին կոմ իր փախանորդներուն, առանց եեղեկութեան կամ արսնալութեան կամ արսնալութեան, իրենց սովորութիւններուն հակառակ, ամուսնութիւն կատարող քահանաներու կամ անոնց փախանորդներուն մատին հարկ եղած պատիճը զարծուած պարագային, մէկը միջամտութիւն չքննէ և ամուսնութեան ինչպէս նաեւ ամուսնալուծութեան նիւթին մէջ և իրենց սովորութեանց վերաբերեալ ուրիշ խնդրի մասին,

երբ երկաւ կողմերը իրարու նետ վէճ ունենան, անոնց միջնու և պատճը յիշեալ Առաջնորդը կամ անոր փսխանորդները քննելով իրենց սովորութեանց համաձայն հաշանցուցած պարագային և եկեղեցիներուն մէջ երգում տալավ, բանադրութիւն (աֆօրու) կաշուած պատիքը զործադրութ պարագային, զտառուորները և փսխ-զտառուորները չմիջամտեն, չարդիլն և չդատապարտեն և քրիստոնեոյ հակառակներուն (բայանեցուն) կին թոգուրի և ուրիշ կին առնելիր և իրենց կիններուն մտանելէն յետոյ միջնուն և երեք անդամ և անկէ աւելին ամսւանանութիւն իրենց սովորութեան հակառակ եղած ըլլալավ, այդպիսիս երաւն արտանութիւն չարուի, և պատմուին ու յանքիմանութիւն և իրենց որինոց հակառակ պատկաւող բայաններուն եկեղեցի մանելը տաղարէն ըլլալավ, այդպիսիններու մանուած պարագային ու քոնտնաներու ձեռութ թաղուական մտաին պէտք չէ որ զտառուորները կամ փսխ-զտառուորները և կամ ուրիշ սովաներ տաղարկ և բանութիւն ընեն և եթէ Առաջնորդները և Եպիսկոպոսները և կրօնաւորները և քանանաները և կամ ուրիշ բայա մը բայ իրենց սովորութեանց, իրենց եկեղեցիններուն, իրենց աղքատներուն, իրենց պատրիարքներուն քիչ մը բան կամ իրենց ունեցածին մէկ երրարդը կատկ ընելով մտանին, պէտք է որ իրենց կտակները զործադրուին և յարդուին և ըստ իրենց օրինոց, իրենց ազգէն բերուած հայ վկանները օրինաւորութէ լըսւելավ, մառանզորդներէն օրէնքի միջոցաւ պէտք է առնաւի և տանաց մառանզորդի մտանող սուսնորդներուն, քանանաներուն, կրօնաւորներուն, սեւագլուխներուն (վարդապէտ) և մոյրապիտ կոչուած կրօնաւոր կիններուն, ըլլայ դրամ, ըլլայ զոյք և զրաստ, ինչ որ ձևնին, ժամանակին պատրիարք եղազներուն փսխանորդութիւններ եթէ պետութեան համար զրաւէ, մէյրելմալի մու թէվէլլիններու կամ քանձիչներու և կամ ուրիշներու կողմէ պէտք չէ որ միջամտութիւն ըլլայ և մառանզորդ ունեցածներուն ըլլայ զրամին, ըլլայ ուրիշ տաղանքին կամ զոյքին զրայ պէտք չէ որ ձևնք զրաւի և եթէ քանանանութիւններ և կրօնաւորներուն յիշեալ առաջնորդութեան վտարութեան վտարուած և գուրա հանուած քանանանութիւններէն և սեւագլուխութեան է (վարդապիտին), վտարէ և անոնց եկեղեցինները ուրիշին առյ և ըստ իրենց սովորութիւններուն զանանք եթէ պատմէ, մօրու քնին ածիլէ և զիրենք քանանայութիւնէ և սեւագլուխութեան է (վարդապիտին), վտարէ և անոնց եկեղեցինները ուրիշին առյ և ըստ իրենց սովորութեան վտարուած և գուրա հանուած քանանանութիւններուն աեզզը պէտք եղած ըլլայ և կզերականներէն տառնց եկեղեցի և

վանք ունենալու, թող ու թող պատելով, իրաւցնէ հայ հպատակները իրենց օրինաց հակառակ մոլորեցնողներուն պէտք եւ զած պատիմները ըստ պատմական օրէնքին կատարուելու նպատակաւ պէտք է որ Պատրիարքարանի կողմէն ծանուցուի և եւ կեղեցիներուն և վանքերուն վաղթ եղած գոյքերուն և կենդանիներուն մէկու մը կողմէ միջամտութիւն չըլլայ և ինչպէս որ հնուց ի վեր սովորութիւն է, ըստ այնու ուժականութեան են, պահուի և հայ հպատակներուն հնուց ի վեր զնորուծ արքաւուի առւրբերը և ողորմութեան ստուկները (աշէն) և իրենց Պատրիարքարանին առւրբերը և ծախքերը, իրենց Պատրիարքներուն կողմէ ըստ առաջնոյն հոսուցուին՝ մէկուն կողմէ ընդդիմութիւն չըլլայ և եթէ եկեղեցիներու և վանքերու փախանորդները (լէ լիլ), իրենց Պատրիարքին առւրբերէն կոտ Արքաւուի առւրբերէն խորութեան ընեն, հաշիւնին քննուելով հատացաներու դատապարտուելուն, մէկը չմիջամտէ և յիշեալ առաջնորդէն և եպիսկոպոսէն իրենց և իրենց եկեղեցւոյ յատուկ գոյքերուն համար, նաւոնանդիմաներուն մէջ և կոտ առաներուն առջեւ մաքս և բաժ չպահանջուի և չգտնունդուի և Հայ Ազգէն առանց հպատակի և փախանորդներուն խրամացազները անշնուշտ որ ըստ կրօնի զերծ պիտի ըլլան միջամտութիւնէ, բայց իր կամքավ խրամութիւնը չընդունազներուն, ոչ ոքի կողմէ բանութիւն և առաջարկ պէտք չէ ըլլայ և եթէ հորեկ ըլլայ քահանաներէն մէկը որինական հրամանով բանտարկել, յիշեալ առաջնորդը վար դնելով ուրիշ տեղ պէտք չէ բանտարկուի և յիշեալ առաջնորդին հնձան կենդանիներուն, (ձի, սան կամ զորի) և անսնց մարդոց և անսնց հազուսու կապուատին մէկը արգելք չըլլայ և անսնց բնակուծ տուներուն իջեւան առաջնորդելով անհանգաւութիւն չպատճառուի և յիշեալ առաջնորդներուն, ըստ հաւասար պայմաններուն, աիրանարավ իրենց գործառնութեանց, ոչ մէկ կերպով միջամտութիւն և բանտարկութիւն չըլլայ, թող այսպէս գիտնան, փառաւոր նշանիս հաւատարիմ ըլլան:

Դրուեցաւ Աններ ամսուան սկիզբը, յամին 1268ի
(Հինրի բուականուլ)

Տ. Միւրիչ Խովիսկ, Քենսիզեան Մարացի. — Մնած է լուս 1818ին, Նորմանական ուսումը ստացած է ծննդավայրին Թաղային վարժարանին մէջ. տակառին պատանի, ժամանակ մը կ'աշխատի պղինձադպրծի մը քալը. 1847ին, իր կոնջ մանով երբ կ'այրիանայ, կը մանէ Սոսյ վանքը և 1848ին կը ստանայ

առքիուազի աստիճան։ 1849ին կը մեկնի Երևանպէմ, կ'անգամակցի միարանութեան և 1849 Մայիս 1ին արեգայ կը ձեռնպրուի Կորնեցի Դուռ իթ Եպիսկոպոսէն, հան ժամանակ մը կը գտրէ աւագ թարգմանի պաշտօնը։ 1853ին կը նշանակուի Դամականի Թեմին տեսուչ և կը մեռյան մինչեւ 1855, սրմէ յետոյ տեղույն ազգայինները համոզելուի, կ'ուղղէ Դամականի Թեմը Երևանպէմի Պատրիարքին իրաւասութենէն անկախ հաշտելի և Պատրիարքին հրահանգներուն կ'անուասէ։ սակայն կը ձերբակալուի ու շղթայակապ Երևանպէմ կը տարուի 1857ին։ Քանի մը ամիս մեռյէ վերջը կը զրկուի Պայիս և քարոզիչ կը կորզուի Ակին տարի Ա. Կորապետ հեկղեցիին 1858ին։ Յետոյ Առաջնորդ կը կարգուի Գաղպատիս (1858-1864), որուն վրայ եպիսկոպոս կը ձեռնպրուի 1860 Յունի 2ին, Մատթէոս Կաթողիկոսէն։ 1864ին կ'ընարուի Եպիսկոպոսի Առաջնորդ։ Փախոնարդ՝ 1874 Հոկտ. 30ին Գանիբէ կը համարի, 1851 դր., ամսականավ, որ Նոյեմբերին կը բորձրանոյ 2500 դր.։ Քէփոխզեմն ազգային աւարք կը հասաւաէ 7.5 դր.։ սակայն 3000 սուհի կ'իւրացնէ Վահեցիին մը կատակէն, ինչպէս կը դրէ Բորգէն Կաթողիկոս։ (Պատմ. Ավելիինոյ Կարուիիկոսաց, էջ 261)։

Ոչ է կ'ուշնենայ Հագուբորձութեան հետ և վերջապէս 1865ին կը մեկնի Եպիսկոպոսէն։

Իր պաշտօնավարութեան ընթացքին, Եղիպատոսի մէջ, օգտակար դեր մը ունեցած չէ, ինչպէս իր բոլոր կեանքին մէջ։ Ընդհակառակի իր ընթացքով ժաղովուրդը զմզոն ձգու է և հրաժարած 1866ին։ Եղիպատոսի հեռանալէ յետոյ, եզուծ է Առաջնորդ Հայէպի, մինչեւ 1871։ Եղիիկինոյ Կաթողիկոս կ'ընարուի 1871 Հոկտեմբեր 27ին, Կաթողիկոսական ածումք անդի կ'աւելնայ Արքի մէջ 1872 Յունիս 13ին։ իր պաշտօնավարութեան սկզբնական շրջաններուն զմուարութեանց կը հանդ խոյի, յետոյ կը հրաժարի Կաթողիկոսական պաշտօնէն 1874 Օգոստոս 23ին։ Բայց չի հեռանար Աթոռէն և Պայիս Պատրիարքարանին դէմ զմուարութիւններ կը հանէ Եղիիկինոյ Կաթողիկոսութեան իրուասութեանց մասին, և 1881ին Պատրիարքարանին դէմ զրգուի շրջարերականներ կը հանէ և ամբաներով կը պայքարի միահեծան զործելու փափառով։ 1881 Յուլիս 20ին, Կառավարութեանէն կը առանոյ Հրավարատի մը, իր իրաւունքները սրացագ և Մէծիաէի տառջին կարգի պատաւանչուն։ 1893ին վերջնականապէս կը քայլուի Հայէպ և կը վախճանի 1894 Նոյեմբերը 15ին (ըստ ուսանց Նոյեմ. 8ին) և մարմինը կ'ամփոփուի Հայէպի Ա. Քառասաւն Մանկունք Եկեղեցիին մէջ և շիրմին վրայ կը զրուի հետեւելոյ տապանագարը։

«Շնիւալ» 1818 ի Մարտ
Դիմք անցող դու զայս տապան,
Առ կը նանգչի պեսն Կիլիկիոյ Տան
Սուրբ Սիօնի Էր միաբան
1860 Եշմիածնայ Նովիսկոպոս
1871 Միլրէիչ Ա. Կարողիկոս
1894 նանգիւալ Եւ եղաւ ի նոսու:

Անոնք որ զինք իրու երկրին զաւակը Եւաթոզիկոս ընտրուած
էին, առանց անցրագուանձուու անուր դաստապարտանայ անցեալին
Երաւառազէմ. Անկիւրիս և Եղիպատոս, յետոյ պէտք է շատ զզջու-
ցած ըլլան: Այս երեք աստրերը միջավայրերու մէջ ու Թէք-
սիզեան ամբոստանուած ու դաստապարտաւած էր իրր զիզժա-
րար, արծոթառէր, յետին տափեան գձուած և կծծի մարդ: (Բար-
գէն Կաթողիկոս, Պատմ. Կիլիկիոյ Կարողիկոսութեան, էջ 719),
Այս նկարագիրով մարդէ մը անշաւշա Եղիորսոս յէր որ խեր
մը պիտի տեսնէր:


Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Սուլիասեան.— Մնած է Եսիր-
նէ 1834 Յուլիս 29ին. մէրասւթեան անունն է Կորրոպետ, Նոյի-
նական ուսումը կը սուանայ տեղւոյն ազգային վարժարանին
մէջ, յետոյ կ'ըլլայ փաքրաւոր Էտիրնէի Առաջնորդ Աարդիս Ե-
պիսկոպոս Գույյումճեանի մատ, նոյն տանին աշակերտելով անոր:
1852ին Պոլսոյ փախոնորդարանին մէջ քարտաւզարի պաշտօն կը
վարէ, 1854ին Սարկաւոգ կը ձեռնադրուի, / սկզ 1857 Յունիոր
17ին, Վարդապետ Ֆիլիփէի մէջ, Մեսրոպ անունով: 1857-
1858, իր հոգեւոր հօրը հետ կը շրջադայի Ռումենիայ հայտ-
քաղաքները. 1859ին կ'երթայ Էջմիածնին, կը վերագուս-
նայ Պուրսու 1860 Փետր., Երր 1860ին, Սարգիս Եպիսկոպ. Պատ-
րիստք կ'ընարուի Պոլսոյ, Մեսրոպ Վրդ. Պատրիստքարարանին
մէջ քարտաւզարի պաշտօնին կը կոչուի Պատրիստքին կողմէ և
մինչեւ 1863 տյս պաշտօնին մէջ կը մնայ: 1853 Նոյեմբերին
քարոզիչ կ'ըլլայ Գում-Գորսու, Էնի-Գորսու և Ակիւտար և մի-
եւնոյն տանին Երանեկան մազովի անդամ:

1864ին Պոլսոյ Պատրիստքարանին կողմէ Ազգային Սու-
մանագրաւթիւնը զործագրելու համար, իրր քննիչ կ'երթայ
Եղիորսոս և Երուսաղէմ: 1864ին վերջերը կ'ընտրուի Առաջ-
նորդ Տրապիզոնի և Եպիսկոպոս կը ձեռնադրուի 1864ին վեր-
ջերը: 1865ին քննիչ Ամսախոյ, 1866ին նաև Առաջնորդ
Ճանիկի: Եղիորսոսի և Երուսաղէմի կալուածական և Թէմական




Տ. Գաբրիել Եպս. Մատուցի

1802—1867



Տ. Գաբրիել Եպս. Մատուցի

1802—1867




Տ. Մկրտիչ Եպս. Գևհանդիսան

1818—1894

Տ. Մհերն Եղիս. Առժամանակ
1834—1907



Տ. Մատթան Եղիս. Խղովութեան
1843—1910



Տ. Գևորգ Վ. Վ. Խըբինեան
1851—1919



իրաւունութեանց մասին, Առայի Պատրիարքին ձեռնունայն մեկնելէն յետոյ, 1868ին Եղիպատոհայ մեծամեծները Պոլսոյ Պատրիարքարանին կը դիմեն, որպէսզի Առաջնորդ մը ուզարկուի: Այս առթիւ Սրբամ Գէյ Երամեանի պնդումներան վրայ, Պատրիարքարանը իր հաւանութիւնը կուտայ Մեսրոպ Եպիսկոպոսի Առաջնորդ Առաջնորդ Եղիպատոհան պրկուելուն, վաւերացմամբ՝ Գէորգ Դ. Կաթողիկոսին: 1869էն մինչեւ 1879, տար տարի կը մնայ իր Առաջնորդ Եղիպատոհ, և իր պաշտամայտառութիւնը ազէտ մը կ'ըլլայ, վասնզի Ազգ. Առաջնորդական առաջնորդութեանց հակառակ, ինքնակամարէն կը վարէ ազգային գործերը, Խորէնեան Վարժարանին բնոււ հոգ չի տառնիր, այնպէս որ պահ մը 1878ին, մաս վեց տարիս կը փակուի ան: Մեսրոպ Եպիսկոպոսի թէեւ եկեղեցական, եկեղեցւոյ ներքին բորբեկորդութեան անտարքեր կը դանուի, ազգային կայուածներու: Հասոյթներէն անազին գումարներ մաս 3,500 սակիի գումար մը կ'իւրացնէ և երբ զինքը երկար պայքարներով հրաժարեցնել կը յաջողին, 1472 անգլ. սակի կը պահանջէ Առաջնորդութեան:

Եւ նոյն իսկ այս խնդիրներուն առթիւ կառավարութեան կը բազուքէ և Առաջնորդարանը կայանքի տակ կ'առնէ: Մեսրոպ Եպիսկոպոսի այս ընթացքը կը սահոգէ Պոլսոյ Պատրիարքարանը սրպէս քննիչ ու զարկել Եղիպատոհ, Յովհաննէս Քննյ. Մկրեանը: Այս առթիւ կ'արտապրենք Գանիիրէ հաստարակուազ սնոր Օրու լրագրէն հետեւեալ առզերը: Ուրբ ննիչիր Գանիիրէ կը մտէ, կը տեսնէ որ եկեղեցին օքապատեր են զինուորներ, Խորհրդարանի ու Դիւանատունը կինուեր եւ մողովուրդն իտին ճայր լուգուած է Գեր. Առաջնորդին կողմէ կառաջարութեան մասնու ձ լիւելու: Լիազօր ննիչին անմիջապես Բ. Խովիլին նես կը տեսնի, երաման կը սամնոյ զինուորներն եկեղեցին դուրս նաևնի. Ենուան տեղեր բանալ, եւ կը պահանջէ միանգամայն որ եւկանակ Կոռուպարութան ուզդեալ բողոքային իրեն յանձնուին, որպէսզի զործն ազգային օքանի մէջ առնե եւ օրինաւուապէն վիշազնի: Բ. Խովիլին յօմարամին կը կառաւէ լիազօր ննիչին խլ դիւներն:

Արգարեւ Մկրեանը կը մնայ Գանիիրէ երկու քուկէս ամիս, և կը քննէ բոլոր ազգային գործերը, և կը հստատէ Մեսրոպ Եպիսկոպոսի յանցապարտ և քմութին արտօրքները, ինչպէս նուեւ հակառակ եզած բազուքներան Եղիպատոհ Առաջնորդական թեմին բոլոր ժաղովները գումարուած շրջադար, և ինքնակամարէն վարուծ ըլլալը, Մեսրոպ Եպիսկոպոսի կը մեկնի Պոլսո, ուր 1881-1883 կը վարէ Թօփ-Դարուի քարոզչութիւնը, իսկ 1885ին կ-

տիրնէ ի Առաջնորդական Տեղապահ կը կարգուի և 1886ին Առաջնորդ կ'ընտրուի 1895ին իր հակագգայքին մէկ արարքին համար, Խզմիրլեան զինքը պաշտօնանկ կ'ընէ։ Մեսրոպ Եղիսակ, կ. Պոլիս կուգայ և պետական գոնձէն իրեն սահմանաւած 25 տակի ամսաթոշակառ կ'առպի կ. Պոլսոյ մէջ։ 1896 Յուլիսին պետական հարաւածով Բ. Դուռէն կողմուած կուն ժագային կ'անգամակցի և 1901 Յունիսին կ'ընտրուի Առենապետ Կրօնական ժողովին։ Իր վախճանի Պոլսոյ մէջ 1907 Յունիս 15ին և մարտինը կ'ամփափա, ի Պոլբուրի Ազգ ։ Գերեզմանատաւնը։

S. Մաքրես Արքապիսկոպոս Եղիշիրինան։ — Նշան է 1843 Փետրվար 12ին, Պոլսոյ Գում-Գորու թազը, մկրտուած է Մայր Ակեղեցւոյ մէջ և անուանակաչուած Սիմէսն։ Որդին էր գերձակ Համբարձումին, թուոք Մարտիրոս Խզմիրլիի, որմէ է իր Խզմիրլեան մականունը։ Աշակերտած է մայր վարժարանին, մինչեւ 1859։ Յունոյ 1850-1862 Գում-Գորուի գուրսի Ա. Պոզոսեան ազգային վարժարանին, զոր աւարտած է 1832ին։ Իրեն ուսուցիչ ունեցած է Տսքթ. Ներսէս Մեղադրեան, Միաչէն Զարդարան Գէորգ Պատուելի և Յորու թիւն թիւյեանը։ 1863ին Օրթազիւզի Թարգմանչաց վարժարանին մէջ, ուսուցչական պաշտօնի կը կոչուի։ 1864ին Օրթազիւզի Ա. Աստուածածին և կեղեցիին մէջ, աիրացու Սիմէսն, Սարկաւագութեան ասահճան կը ստանայ Յովհաննէս Եղիսակ։ Կապուաթիկանէ։ 1869 Յունիս 29ին Օրթազիւզի Ակեղեցիին մէջ նոյն եպիսկոպոսէն կը ձեռնադրուի վարդապետ։ Մկրտիչ Արիմեանի Պոլսոյ Պատրիարքութեան օրով, քարտուղար Պատրիարքարանի, 1872ին Կրօնական Ժողովի առնազգպիր, 1873 Յունվար 23ին, կը ստանայ Մայրագյն Վարդապետութեան ասահճան։ Տեղապահ Ազատական Նիկողոս Արրաջանէ։ Նոյն թաւականին Ակրեւարի Ճեմարանին մէջ կը ստանձնէ կրօնքի գասաւանդութիւնը և նոյն տաճն քարոզիչ կը նշանակուի Ա. Կարապետ Կեկեղեցիին։ 1875ին կը ստանայ լանջախոչ կրելու իրաւունք, Գէորգ Դ. Կամողիկոսէն։ 1876 Մայիս 17ին Էջմիածնայ մէջ կը ձեռնադրուի Եղիսակապոս, 1880ին Կրօնական ժաղավի անդամ։ 1886 Յունվար 3ին կ'ընտրուի Առաջնորդ Եղիսակապոսի։ պաշտօնատեսիին կը նուանի 1886 Մարտ 17ին։ S. Մատթէոս Եղիսակ։ Խզմիրլեան իր պաշտօնավարութեան սկիզբէն մինչւ վերջը, իր կարելին ըրած է օգտակար ըլլալու համար Եղիսակասի գաղութին։ Իր ամենէն կարեւոր ծառայութիւնը եղած է Կարտապետ Ազա Պալյաւականի ժառանգործներուն կողմէ, Առաջնորդարանին գէմ բացուած

դատին կորդապրութիւնը, ի նպաստ ազգին, շնորհիւ նախարարապես նույզոր Փաշայի, որուն կը գործակցի Թագւար Փաշա Յակովի և կ'աժմանգակէ ազգով Ապահ Պատրիարքան Պաշա Դաւիթ, Գոյաւ առեան կատակը կատագորական պաշտոնառաւներուն մէջ օրինաւորապէս արձանագրել կուտայ և կը վաւերացնէ դատարանէն, որով ազգը կը գանձար անփականակար Եկատ-ի թմանի, Աղբազի և Տէրմա ագորակներուն, արձանագրելով նույզ կայսարածներուն հէօճէ թնիքը ազգին անուան։ Իր ջանքերուն շնորհիւ 1887-1888, կը նորոգուի Գանիի էի Ա. Առաջանական արձանագրութեանց ամսաբները։

Իր ուշողրութեան առարկան կ'ըլլոյ Տորոտ-Ել-Ելինէնէ թաղին Ասորէնեան վարժարանը, կառաւցուած Կորապես Ազո Գոյաւ առեանի նույզի բարակարանը, ինչպէս նաև Ա. Մինաս Մատրոսն շրջարակի գերեզմանառան պարիսպները նույզ Հոռէ թ-է-Զու-Էլայի Հոգեառանը մատակի կը նորոգուի, Առաջնարդարանի պարագերը կը թեթեան և պիւտնէն կը հաւասարակշռուի։ Իր օրով Գանիի Աղբազին Անուակին մէջ 4000 սակի պատրաստ դրամ կը գանձուէր, Պէջն-Ել-Առարէյն փառացին մէջ 1000 սակիսի շէնք մը կը շինուի, Պէջն-Առարէֆի Միւտիւրէթի թին մէջ 123 ֆէտան առածութեամբ հասութաքեր հոդ մը կը զնուի, 3000 սակիի գումարով մը Ազգի թիւնի նախաձեռնութեամբ Ազեքանդրիոյ մէջ շինուած է Աղբազին Առաջնարդարանի և Աղբազին վարժարանի յատկացուած երկյարկանի շէնքը։ (Նոր Օր, Բ. տարի 1901) Ազեքանդրիոյ կոյլուածներէն մի քանիները, Թագւար Փաշայի անուան փախանցուած էին դատարանի տաջեւ, պարագաներու թերմամբ։ Անութէսո Սրբազն ապագային անպատճենութեանց անուան անդի չտալու համար, դատարանի տաջեւ, ազգին կայսւածները հայ համայնքին անուան արձանագրել կուտայ և այս կերպով յիշեալ կալուած երը կ'ապահովէ։ Ազգի թիւն Սպիտիկ.ի գնահատելի աշխատաւթեանց ի վարձատրութիւն, նույզոր Փաշա 2000 սակիի շէք մը կը յանձնէ իրեն, բայց անշահանդիր եկեղեցականը կը մերժէ ընդունիլ ուրդ գումարը և նույզոր Փաշայի պիւտութեանց վրայ կը համակերպի սահանալ այդ գումարը, պայմանով որ կալուածի մը գնահան տակացուի Ազեքանդրիոյ մէջ, հասոյթ ապահովելու համար։ Արդարեւ այդպէս ու կը կատարուի և ազգը կ'աժմաւի կարուածով մը 1888ին, Հապէշիստանի Մենելիք Բ. Թագավարէն կը սահնայ մասնուար հրավարակի մը, Հապէշիստանի սակեզէն խաչի պատւանչանը կրելու, ի պատասխան իր

զրկում արնեաւթեան դիրքն, իսկ Թրքական կառավարութեանը կը սասանայ Մէջծիտէի Գ. Նշանը: 1890ին իր հրաժարականը կը ներկայացնէ Ագիլուսի Գաւառաւական ժողովին, երկրին կլիմային իր առաջնորդութեանը վասնելուն պատճառաւ: Ագիլուսի հրաժարական հրաժարելէն յետոյ կը մեկնի Պոլիս և Ակիւտարի Ա. Կարոզեան եկեղեցւոյ քարոզիչ կը կարգուի, նոյն ժամանակ կեղբանական վարժարապանին բարձրագոյն կարգերան կրօնքի դատաւանդութիւնը կը սահնձնէ առանց վճարումի: 1894 Դեկտ. 7ին կ'ընտրուի Պատրիարք Կ. Պոլսոյ, Աստունի ջարդէն յետոյ, Հայկական Բարենսորութեանց խնդիրը Թուրքիոյ և Աւրողական պետութեանց միջիւ բանակցութեանց առարկայ եղած ասեն, Իզմիրիեան Պատրիարք անվիճներաբար կը պաշտպանէ Հայ Ազգին շահները և կը ներկայացնէ Հայոց աղեխարշ վիճակը Թուրքիոյ մէջ և իրենց պահանջները, ինչ որ Համբուի զայրոյթը կը հրաժարէ Համբուի մարմիններու հետ զործուկից և պետութեան հակառակորդ և կ'աշխատի որ անիկա ինքնարերարար հրաժարի, Իզմիրիեան, երբ 1895 Հոկտ. Էն սկսեալ, Հայուստանի մէջ կը կազմակերպուին Հայկական ջարդերը Եւրոպայի անաւարքը աշքերուն տակ, յուսանաւ 1896 Յուլիս 23ին կը ներկայացնէ իր հրաժարականը, գաւան բառերով: Իր հրաժարականը անմիջապէս կ'ընդունուի և երօն, և Քաղ. Ժազովիլերն ալ հրաժարեալ նըկառուելով Բ. Դուռը ինք կը նշակակէ Ասան Ժողով մը 1896 Յուլիս 27ին որ Բարթողիմէոս Եպիփակ. Զամբիչեանը կ'ընտրէ Տեղապահ: 1896 Օգոստ. 14ին, Պանքոյի դէպքէն քանի մը որ յետոյ, կառավարութիւնը Իզմիրիեանը կ'աքսորէ Երուսաղէմ Ա. Յակոբեանց վանքը, ուր ան կը մնայ 12 տարի, մինչեւ Օսմ. Սահմանադրութեան վերանաստառութիւնը 1908: 1908 Հոկտ. 22ին, երկրորդ անգամ ըլլալով կ'ընտրուի Պոլսոյ Պատրիարք և մի քանի օր յետոյ, 1908 Նոյեմ. 1ին, Կամթաղիկոս Ամենայն Հայոց: Իր ընտրութիւնը Ռուսիոյ Զարէն 1909 Յունվարին վաւերացուելով, կը սախառուի Բոզուլ իր Պատրիարքական պաշտոնը և Ամայիսին կը մեկնի Կ. Պոլիսէն: Իր Կաթողիկոսութեան պաշտօնավարութիւնը զժրախառարար շատ հարճ տեսեց և հազիւ թէ զործի ձեռնարկած վարիժանեցաւ 1910 Դեկտ. 10ին: Իր գրաւոր վաստակն է Հայրապետութիւն Հայաստանեայց Առանձնական Ա. Նկեղեցւոյ Աղքամար և Սիսա զործը որ 1881ին ապուած է Կ. Պոլիս:

Դեռոք Արևելյանի կողմուն Խորի նեանն — նշան է Պարիս, Բերտ Մազը, 1851 Անգլանի օրերին։ մերտաւթեան անունն է Արթուր Դրիֆոր, Նոբանական աւաստմը տառած է Նորքելեան վարժարանը։ 1838ին դպրութեան աստիճանն կը սատնայ Սրուստագէմի Սոսյի Պատրիարքէն, 1871ին Արթուրին Հայրիկի պաշտպանութեամբ կ'երթայ Արթուր և Վանահայր Դէսրդ Եղիսակ։ Այեւքանեանի փարուսորդ կ'րիլլոյ։ 1873 Արթուրի մէջ կը ձևանադրուի Սարկաստագ, Արքէն Եղիսակ։ Աշրգեանէ, և վարդապետ 1875ին վահարքին մէջ կը վարէ զանազան պաշտօններ, մինչեւ 1877 Յեռոյ կ'երթայ Պայխ և Առմաթիոյ քարոզիչ կը կարգուի 1879ին, Ներսէս Պատրիարքի կողմէ հայուսական պաշտօնով կը մեկնի Քոսթո Ճառ (Խումանիստ), ուր իր ջանքերով Խումանական կառավարութեանէն կը սատնայ Ճրի հոգ, դպրոց և եկեղեցի շինեցու համար։

1879 Հուն. 21ին, կը ձևանադրիչ եկեղեցւոյ հիմնարկութեան, և մէկ տարուան մէջ տարածելի յատայ, 1880 Օգոստոս 31ին կ'ածէ։ Ապօ Ֆագագան քաղաքք կը փախադրուի, անգույն ժողովութին փախադրին համաձայն, և կը մեայ հոն, վարելով քարոզչական և ուսուցչական պաշտօններ, մինչեւոյն տանը Պայխ Պատրիարքարարանի կորդոգրութեամբ քննիչ նշանակուելով Խումանանից հայտրնակ վայրերուն։ 1880 Խումանի վերջները, Դեկտեմբերին, Արքէն Եղիսակ Արքեպի Ֆագագան այցելու թեան առթիւ... Դէսրդ Վարդապետ անկէ կը սատնայ Մայրագայն Վարդապետութեան աստիճանը, և Դէսրդ Դ. Կաթողիկոսէն, լուսացամաց կրիյաւ իրաւութեամբ քարոզիչ Առմաթիոյ, 1883ին կը վերադառնայ Պայխ, կը կարգուի դարձեալ քարոզիչ Առմաթիոյ, ուր իր պաշտօնավարութեան շրջանին կը ձևանադրուի, 1884ին, այրեցաւեր Ա. Դէսրդ եկեղեցւոյ վերացնուած թեան։ 1886ին կը կոչուի Պայխ Պատրիարքական Փախանորդի պաշտօններ և կ'ընարուի երեսինայուն և կրօնական ժաղավի անդամ։ Մակար Կաթողիկոսէն կը սատնայ Օրնուաթեան Կանդակ և խաչ։ 1889ին կ'ընարուի Առաջնորդ Կարինի, ուր հազիւ մէկ տարի կը մեայ և 1890 Յունի 8ին կը հրաժարի և կը դառնայ Պայխ, ուր Հականմբերին երկրորդ անգամ ըլլալով կ'ընարուի Պատրիարքական Փախանորդ։ Մասմէսու Արքեպ. Իզմիրի համար թեատրութեամբ, եղիսական ազգայինները, Դէսրդ Շ. Վ. Ր. կ'ընարեն Առաջնորդ 1891ին։ Իրեւ Առաջնորդ Եղիսականի, կը մասնակցի Կաթողիկոսական բնարութեանց։ Իր առաջնորդական պաշտօնավարութեան շրջանին, ազգին զէմ 1892ին Եղիսական մասնավարդներու կողմէ 17,320 եղիսական սակիի գումարի պահանջով գտա

կը բացուի, և Դէւրգ լ՛. Վարդ ի ջանքերավ գտար ի նազառաւ Աստղ-
Նորդարանին կը վճռուի 1893 Անզանմբեր 21ին։ Այս գտարին
առթիւ Գառասական Բնդ հանուր Ժազովի առնենապիս Տիգրան
Փաշու ո՛վազովի կողմէ շնորհնեկալու թեհան գիր մը կ'ուզարկուի
Գէսրգ Մ. Վարդապետին։ 1895ին վերջերը առողջական պատճառ-
ներավ կը հրաժարի Եղիսաբետի Առաջնորդութենէն և կը մնկնի
Պայիս և երկու ասրի Ակիթաւարի Ա. Կարապետ եկեղեցիին քա-
րոզչական պաշտօնը կը վարէ։ Քաղաքական կացութիւնը աներ-
պատ անենելով, Հիւանդութիւնը զարմանելու պատրաւակավ
կը մնկնի Ֆրանսա, ու բէ կ'անցնի Էջմիածին։ 1898 Հոկտ 25-
ին կը ձեռնուպրաւի Եղինակուսո, Արքանուն Կաթողիկոսի կար-
գագրութեամբ, Եւ բազայի Հայոց Առաջնորդ նշանակուելով։ 1901
Անդուին, Արքանուն Հայրիկի կողմէ կը մասնակցի Մխիթար-
եանց Երշաբերիւրամեակի Յարելինական Հանդիսութեանց։ 1902
Յուրիս 21ին, Մանթաշեանի բարերարութեամբ կառաւցուած
Բարիզի եկեղեցիին Հիմնարկէքը և 1904 Անդա. 22ին առաջը
կը կատարէ, կոչելով եկեղեցը Ա. Յավան-Ակրաիչ։ Նոյնօքէս
1903ին կ'ոճէ Ասո Հավայի գերեզմանասան նորոշէն եկեղեցին։
1907ին, Արքանուն Հայրիկի կողմէ Լո Հէյի Ա. Դեսպանախոր-
հուրդին ներկայանալու պաշտօն ունեցազ պատուի բառկութեան
կը մասնակցի Ասանալի ջարդին տաթիւ, Մանչէսթրի մէջ
1200 անգլ. սակի կը հաւաքէ արկածեալներուն համար։ Գէսրգ
և Կաթողիկոսէն, Պայս Փաշու Նուպարի նախագահուան թեամբ
կազմուած պատուի իրակութեան անդամ կը նշանակուի։ Աշխա-
տակցած է Պայս Մասիս թերթին 1879էն 1883։ Պատուի ապահովագի
շրջանին մեկու ասցած էր Մանչէսթրը, իր գողութիւն հազե-
ւոր հովիւ, իր պաշտօնավարութեան շրջանին, քանից Անդ-
լիոյ պետական բարձր պաշտօնատարներուն մաս ի նազառ Հա-
յոց գտամին դիմումներ կատարած է։ Իր Մանչէսթրի ամրոց պա-
շտօնամայարութեան շրջանին, ձեռնուպութեամբ վարուծ
է այս նարուատ գուղութիւն գործերը։ Կը վարինանի 1:19 Հոկտ.
31ին Մանչէսթրի մէջ և մարմինը կ'ամփափուի տեղւոյն գե-
րեզմանասունը՝ մասնաւոր գամբարանի մէջ։

Տեր Յակոբ Սպիսկովան Առոս Բաբազեան։ — Խոսք է Պայսի
1847ին և 1860ական թուականներու վերջերը կամ 1870ական-
ներու ակիզըր վարդապետ ձեռնուպրուած։ 1870ական թուա-
կաններէն սկսեալ է. Պայս Պատրիարքարանի վարչական
կեանքին մէջ գեր կատարած է։ Այսպէս 1876-1878ին և 1882-
1884ին կրօն. Ժազովայ Ա. Ատենապակիր և 1884-1886, 1888-


1890 և 1894-1895 երկու տարեթվակներու անդամ Ազգած է, մինչնոյն տակն եկեղեցական երեսավորական: 1883-1886 քարոզիչ է Օրթագիւղի, 1886-1892՝ Խասդիղի գիշեր և 1892-1895, Պէջիկթաշի: 1897ին կ'ընտարուի Եղիսաբետի վիճակին Առաջնորդական Տեղապահն: Իր պաշտանաւանդին կը հասնի 1897 Մայիսին: Եղիսաբետի մէջ իր պաշտանավարու թեսն շրջանին, կը ձեռնարկուի մարդահամարի մը պատրաստու թեսն, հասկնալու համար Եղիսաբետայց քանտեկան տնօւմը, իբր հետեւանք 1895ի ջարդերուն հաս զաղթազներուն պատճառու: Նոյնպէս կուպման ամ է զաղթականներու տարրեաց անմիջական անհրաժեշտ պէտքերուն համար Գաղթականաց Յանձնախումբ մը, որ հանգանակու թեսմը կը հազար անոնց անունդը ձրի, ճաշարանի միջնացի:

Աղեքսանդրիս մէջ, ուր կեզրանացած էին մասնաւորապէս ի. Պոլիխէն զաղթազները, և կը բնակէին կեղեցեցին և զպրոցին բակերուն մէջ, վրաններու տակ և մաս մըն ուր զպրոցին մէջ: Մելքոնեան Մանկագրարակզին աւելուսյն վրայ զանուոզ հին չէնքին սենեկաներէն մէկը զեղարանի վերածուած էր և Հայ թժիշներ ձրիսրէն իրենց խնամքը խսպա կը զնէին անոնց: Գաղթականաց Յանձնախոզնովը միջնացի հանգանակու թեսմը մասսւորապէս 2,500 սույն հայթայթելոյ, այս զաղթականները ամիսներով հազարած է մինչև որ անոնք հետզնեալէ կրցած են իրենց տորուսար ապահովիլ և Գանիքէ և Աղեքսանդրիս հասաւասիլ, իսկ սմանքը ուր վերսանի դարձած իրենց անզերը Այսպէս վերջ կը գտնէր այս վիճակը և Աղեքսանդրիս զպրոցը՝ որ քանի մը ամբաներ կարելի չէր եղած բնաւոր, զաղթականներէն զրաւուած ըլլուրուն համար, կը վերարացուի կրկին: Յակու Աշու Մ. Վարդապետին շնորհի 1897 Օգոստ. 20ին, բառ Սահմանադրութեան արամագրու թեսնց, առաջին անդամ Րիտորիք Եղիսաբետակ հայերէն Աղդային Տուրք զանձելու սրոշումը կը արաւի և կը գործադրուի: 1899ի կիսուն, Յակու Աշու Մ. Վարդապետ Բարպաշտան, կը հաստորի Առաջնորդական Տեղապահի պաշտանէն: 1899 Անդամեմբերին կը ձեռնադրուի Եղիսաբետական: 1901 Օգոստոս 1ին Շամիկի Առաջնորդ կ'ընարաւի, ուր կը մեսայ մինչև 1907ի վերջերը: 1907ին Ռւբիկայի Առաջնորդական Տեղապահն: 1909ին սկիզբները, երկրորդ անգամ ըլլուրով կ'երթայ Արտասազէմ Ս. Յակուրայ վանքը, իբր քննիչ, պատահիրակութեան մը հետ: 1908ին և 1911ին, երկու անգամ կ'չմիանի կը զրկուի, իբր Կ. Պոլսոյ Եղիսաբեցական պատգամանուր:

1908էն յասոյ իրեն բնակավայր բնարած էր իզմիրը, ուր կը մեռ Դուրքան Եղիշէ Պատրիարքի և Մատթէսս Վրդ: Ին-

ձէհանի տռաջնորդու թեսն որերուն, և անկէ էր որ կաշուեցու և զրկուեցու երաւազէմ և երկու անգամ էջմիածին, և 1909ին կիլիկիոյ Աղէտէն յետոյ ալ, Ատանու 1918ին վախճանեցու Խզմիրի դիմու որական բանաբն մէջ, Կիլիկիոյ Աղէտին մասին մասացած իր անզնիազրին մէկ պատճէնը, իր Խուզմերուն մէջէն զանուած Ծլլարուն հետեւածօք:

Skr Յովակի Նովիսկոպս Արքազիան.— Միան է Կարբին 1837ին, Հայ Կամուլիկ ծնողքէ մը. իր նախնական ուսումը սացած է Վենեսաբիկի Մխիթարեանց վարժարանը, ուրկէ շրջանաւորութելլոյ 18 2ին, 1837ին, Տրապիզոնի մէջ կը ձեռնադրու ի վարդապետ։ Ազու կը վարէ քարոզչական պաշտաններ, Պալայ Հասվմէական Հայոց Պատրիարքարքարանի իրաւուսու թեսն առկ զանուած բայր Թեմերը, 1830-1875։ 1875ին Նիկոմիդիայ ու ապա Պարտիզակի քարոզիչ կը կարգուի։ Իր պաշտանավարութեան շրջանին, Պարտիզակի մէջ կը ծոնոթանայ Հայոց Առաջնորդ Ներսէս Վարդապետ Վարժապետանի, Կաթոլիկ Հայոց Հասունեան և Հականասունեան վէճներու առթիւ, կը վերաբանաւոյ Հայ Աւզումիսու Նիկողոս ոյ գիրկը, 1877 Յունի.ին, իր հետը քերելով Պարտիզակի յիսուն կաթոլիկ ընտանիքներ ։ Յովակիման Եպոս, զինքը Պուրայի Կուտակուլու թեսն հնաթակայ և Նիկոմիդիայ վիճակին պատկանող Կէրպէջի և Զէնկիլէրի շրջակայքին քարոզիչ կը նշանակէ։ 1878ին տեղուայն ժողովուրդին մէջ ծագած խողիբները կարգադրելէ յետոյ. կ'երթոյ Պոլիս 1881ին և քարոզիչ կը կարգուի Դարթիայ Ա. Գրիգոր Լուսուորիչ Նիկողոցիին և անուշ Յայրաթիայ տղային վարժարանին։ Այս երկու պաշտանները կը վարէ մինչեւ 1888։ 1881 Դեկտ. 17էն 1882 եղած է նույն կրթական տեսու։ 1882-1885-ին կրօնական ժողովի Բ. Առենոգագիր և 1888 Յունիուրէն մինչեւ 1889 կրկին անգամ կը ստանձնէ կրօնական ժողովի տանհագործութիւնը։ 1889-1890ին, Պալայ Պատրիարք Աշքքեսն Սրբազնանին կազմէ կը զրկուի Խզմիր, իրը Պատր. Փախանուրդ, տեղւոյն Հայերը յաւզող Մելքիորէդէկան և Հականելքիսէդէկան վէճնը խաղաղեցներու համար։ Յովսէփ Եպոս իր հաշտարար ընտարութեամբ երկու հակառակ կուսակցութիւնները կը յաջողի իրարու հետ հաշտացնեն։ Զմիւռնիոյ ժողովուրդին համակրութիւնը շունած էր, այս զժուար գործը գլուխ հանած ըլլուլուն համար և կ'ուզէին զինքն Առաջնորդ Ընտրել 1891 Փետր.ին։ Բայց զանազան պատճառներով չընդունիր և կը մնենի Պոլիս։ Պալայ Պատրիարքարքարանը 1893ին վան կը զրկէ Յովակի



8. Յակոբ Դպր. Առ Գալիանու
1847—1918




8. Յովանի Խաչ. Այլ սկզբան
1837—1904



8. Միքայէ Խաչ. Աղաւնունի
1863—1942



Տ. Պարզու Արմեն. Գոռակիս
1874—1939



Տ. Մամբրէ Խոս. Սլուսեան

Առաջ -ը՝ Առաւագուածնութեան հասանքին առաջքը տանելու համար՝ Արդարեւ, իր ջանքերը Վանի մէջ պրոկան արդիւնք կուտան և շատ մը բնաւանիքներ վերասին Հայուսաւանուց Ս. Եկեղեցւոյ ձացը կը վեռագառնուն: Խեչաբէն նաև վանքին մէջ կը կազմակերպէ Թագային, Արանկան և Քաղաքական ժողովները: Պատրիարքարանը կ'ուզէ որպէսզի Յավակի ևսպա: Վան մնայ, բայց ինչք կը հրաժարի և կ'ուզէ նեաւայ Վանին և պատրուակ մը բանելով 1893ին, Վանի Կուսակար Պանրի Փաշայի հրամանագիրը ի ձեռ ին, կը մեկնի 1894ին Վանէն և կ'այցելէ Յազդէնի և Մաւչի վանքերը: Յեսոյ կ'երթայ Պայիս, Պատրիարքարանը զինքը անմիջապէս կը զրիէ Պանազրմա և Պայրքնիր, ուր կը պաշտամապարէ մինչեւ 1895, 1895-1895ին, Դուռմ-Գարուի զուրսին թագին քարազիչն է: 1895ին կ'ընտրուի Առաջնորդ Տրագիպանի և Շանիկի միացելով վիճակներուն: 1896ին կը կին երան: Ժողովոյ անդամ: 1898ին կ'ընտրուի Առաջնորդ Թասամիսյի և կ'ընդունի պայմանագ որ եպիսկոպոսական վեայական արուի, ինչ որ արդարեւ կը ստուայ և Արխիեպիսկոպուսին եպիսկոպոս, բայց հազիւ թէ Թասամիսյ հուած: 1898 Ապուի 4ին, Եղիսաբասի Երեսափառաւական ժաղացէն միաձայնութեամբ կ'ընտրուէր Առաջնորդ: Իր որլութին ստոցում մը կը յապացի, որով միայն երկու արքի վերջը, 21 Դեկտ: 1900ին կը հասնի Եղիսաբաս և կը ձեռնարկէ իր պայտանին: Հազիւ շարս առաւան պաշտամապարութիւն մը կ'ունենայ և կը յախճանի Ազեւքանոնդ բիսոյ մէջ 1904 Յունիս 18ին, 67 տարեկանին: Իր մարմինը կ'ամենափառ Ազեւքանոնդ բիսոյ Պազու-Գետրոս եկեղեցեց ոյ հիւսիսակազմոր պարտէզին մէջ և կը զետեղուի տապահաքար մը, որուն արձանագրութիւնը արդէն առ ինչք (տես էջ 155):

S. Ալլիքի Եպիսկոպոս Ալլաւնունի: — Մնած է Պարախզակ 1853ին, աշխարհական անունն է Գրիգոր Կունակեան: Նախնական աւաստմը կը ստուայ Պարախզակի Ներսէսանուն ազգային վարժարանին մէջ: 1856-1889, ուսուցչական պաշտամապար կը վարէ Նիկոլոսիդիս և Առարտոր: Ժամանակ մը վարած է նուե Թուրքերէնի ուսուցչի պաշտամը, Պարտիզակի վարժարանին մէջ: 1890ին կը ձեռնադրուի վարդապետ, Նիկոլոսիդիս Ս. Առաւածածնին Եկեղեցւոյ մէջ, Սահմանական Արքապա: Յավակիմնեւնէ, կաշուելոյ Մկրտիչ Վարք: Ազգաւունիքի (*):

(*) Ազգաւունիք անունը նեևս հալ կերպով կուելի է բացառել ինչպէս կը պատմէ Տէր Սովի, Մկրտիչ: — Վարդապետին հայրը իրրեւ պիսակ անուն էղ-

1890-1894 այցելու հովին կը կորցուի Պայտի:

ԶԵՆԿԻԼԷՐԻ մէջ Ս. Մինստ եկեղեցին հիմէն կը վերաշնէ, մազոյւրդի բն նպաստներով: 1895-1905 Թէօթանեայ և Աֆիան-Գարանիստրի մէջ, իր Առաջնորդ, որդինուոր կերպով կը պաշտօնավարէ և իսկիշէհիրի Ս. Սրբորդութիւն եկեղեցին շիներ կուտայ: 1905 Մայիս 8ին կ'ընտրուի Առաջնորդ Եղիպատուի: Իր պաշտօնավարութեան շրջանին Եղիպատօնայ զազութիւն մէջ, իր ջանքերուն և գիմուլներուն շնորհիւ Պատու Փոշտ Նշուապարի մաս, կը յաջողի կոտոս ցանել առաջ Պուրաքի Գուլու սահան Ազգային Վարժարանոր արդիամարք բորեր ար և մեծագործ Փոշտային: 1910ին կը ձեռնուպրուի Եպիսկոպոս Էջմիածնոյ մէջ, Խզմիրյան կաթողիկոսէն: 1912ին տուղջական պատմատներով կը հրաժարի Եղիպատուի Առաջնորդութիւնն և կը մեկնի Պայիս, ուր կ'անդամուկցի Կրօնական Ժողովին: 1912-1914 իր քննիչ կ'երթոյ Պանարրիս, 1914-1916 կը պաշտօնավարէ Ակրատորի Ս. Կորուպեա եկեղեցին իր քարտոփիչ: 1916ին, բնդամուր պատմազմին պատմառու Թրքական Կառավարութեան կողմէ այլ եկեղեցականներու: Հետ կ'աքսորուի Երաստովէմ, ուր կը մնոյ 1921, ապա կ'ընդունուի միտրոք Ս. Յոկորի վանքին: 1921ին Միտրոնական Վարչական Ժողովի Նախագահն կ'ընտրուի և յետոյ Պատրիարքուի: Փոխանորդ: 1920-1929 կը դառնի առէ Ժառանգաւորաց Վարժարանին մէջ, առանձնելով Կրօնագիտութեան և Եկեղեցական Պատմութեան դաստիարակութիւնը: Իր հեղինակութիւններն են, Տղոց Կրօնագիտուրին անուն դասադիրքը, որ յոյս կը տեսնայ 1910ին: Բայ 1929ին կը հրաժարակէ Միտրոնի եւ այցելու Հայ Երուսաղէմի Հասորը, ինչպէս նաև Հայկական Հին Վանիներ եւ Եկեղեցիներ Ս. Երկրին մէջ (1931), Աւստրալիանիրութիւնը եւ Ս. Երկրին Երբայլայերու Աւանդութիւնները 1936, և աւելի բազմաթիւ յօդուածներ, Բանտամիրական և Կրօնական Ախճանսի մէջ: Եղիշէ Պատրիարքի Ընտրութիւնն յետոյ, եղաւ Պատր. Փոխանորդ, պաշտօն՝ որ վարեց մինչեւ իր մահը:

1939ի սկիզբները Միտրոնութիւնը վասփաք յայտնեց տանելու իր Յիսուսամեայ Յորելեանը: Վախճանեցաւ 1941 Սպասոս 23ին:

մընակ կը կոչուէր, որ Ազաւնիին զիւզական անունն է, մեռնողութեան ժամանակ կ'առաջարկուի Աղաւնաւի մականուշը, վոխանակ կուճուկանի, որ ընտանեկան մականուն էլլ:

Տ. Խորեն Արմեապիսկոպոս Դուռը կենացքն է 1874. Պարագանեկ, մեղքառութեան անունն է Մկրտչի, որդի Խոչհերեւ և Մարիամ Գիյիբինեանի Նախնական կրթութիւնը ստուգած է Պարտիզանի Ներսէս-Շուշաննեան Ազգային Վարժարանին մէջ։ 1888ին դպրութեան չորս տատիճանները կը սահմայ Ա. Յակով Եկեղեցւոյ մէջ։ Ստեփաննեան Ապօ. Յավակիինեանէ։ 1890ին կ'աւարտէ իր ուսումը և վերոյիշեալ վարժարանին մէջ ազնական ուսուցչի պաշտոնին կը կոչուի։ Հրաժարելով ուսուցչական պաշտօնէն, 1890 Հոկտ. 15ին կ'աշակերտէ Արմաշի Դարձելու քարտապետքին, որուն անսուն էր Եղիշէ Մ. Վարդապետ Դուռքան։ 1893 Մեզու. 23ին կը սահմայ Սարկառագութեան ուսումնան, իսկ 1895ին կը ձեռնադրուի Արեգայ, Կոշուելով Խորզու, Մազմաքին Արքեպօս. Օրմաննեանէ, Արմաշի Զարբարափան Ա. Աստուածածինայ առանցքին մէջ։ 1897ին ուսուցչական պաշտօն կը վարէ զարձիւ մէքին ուսումնարանին մէջ, ստուծնելով Հայերէնի և Յերանուերէնի գասաւանութաւթիւնը։ 1898 Օգոստոսին, կը նշանակուի Փախ-Տեսուչ գարձելանքի ուսումնարանին։ 1899ին, Օրմաննեան Պատրք-է արտօնութիւն կը սահմայ մանիչակագոյն փերն կրելու։ 1902ին, Եղիշէ Ապօ. Դուռքանէ Մայրապայն Վարդապետութեան տատիճան կ'առնէ և Մկրտչ Կոմիսիոն Արմաննեանէ։ 1903 Մարտ 25ին, Վարդապետական ականակուռ լանջախաչ կրելու արածութիւն։ 1904ին կը նշանակուի Վառնանայրական Փախունորդ և Տեսուչ Արմաշի Դարձելունքին, իսկ 1906ին Լինզոր Փախ-Վանունոյր և Վերասանուչ։ 1907 Օգոստոսին, Արտօնութիւ Առաջնորդ կ'ընտրուի, 1908 Հոկտ. 13ին իշմբածին կը մեկնի Կաթողիկոսական Ծնարութեանց մասնակցելու համար։ 1910 Մեզու 12ին, Էջմիածնուած մէջ Մատթէսս Կոմիսիոն Էջմիածնունէ կը ձեռնադրուի Ապիսկոպոս, Արտօնութիւ թեմին վրայ, 1911ին Պալայ Պատրիարքարանին հրանունզավ Շառապին-Պարտունիսուր կ'երթայ, անդւայն ազգային և Առաջնորդարանին գործերը կարգադրելու համար։ 1913 Օգոստոս 28ին Անրուախ Առաջնորդական պաշտոնէն կը հրաժարի, 1914 Յունիս 28ին կ'ընտրուի Առաջնորդ Եղիպատոսի։ 1916 Անպահմերին, Դէսորդ և Կաթողիկոսէն կ'ընտրուի Հայրապետական Նույիրակ Հընդկասանի, Հայուշշիստանի, Առւանի, Պիրմանիս, Առւմագրայի և Ճամայի։ 18 ամիսներ հայրաբնակ վայրերը շրջադարձելէ յետոյ, 1918 Մարտ 26ին Հնդկաստանէն կը վերաց սահմայ Ապիսկոպոս։ 1921ին Եղիշէ Արք. Դուռքանի Պատրիարքական գոհնակարանին առթիւ, Պալայ պատրիարքարանի կազմէ իրը պատվամաւոր մէկնուն է Արտօնութիւն։ Եղիպատոսի իր Առաջնորդական պաշ-

առանվարութեան թեատրում, Գառնիքը էլեջ իր ջանքերուն շնորհի 1924ին կը կառուցած ի Գառնիքի Ա. Գրիգոր Լուսաւորիչ և կեղեցին, ինչպէս նաև նայն թատեատրում Գառնիքի մատ, Հեղինակութիւն և պարետն Ազգային Վարժարաբանը: 1929ին Ա. Գրիգոր Լուսաւորիչ և կեղեցւոյ շրջափակին մէջ, կը շինուի նար Առաջնորդարանը: 1928ին, Եգիպտասի Զակազիկ քաղաքին Ա. Խաչ և կեղեցին: Ազերանդրիայ Հայոց Պապ-Շարքի գերեզմանուան մէջ, Ա. Գեորգ Մատուռուք: Իր օրով Եգիպտասի գոր զութի ազգային և անհատական վարժարաբաններուն, յաճախ իր այցելու թեատր և թերություն թիւններով պատկար համացած է:

Եղիպահայերը, Թուրքու Արք, ի շրջանին առնեարարութեան վիճակը անեցած են: 19 4ին Գեորգ Ե. Կաթողիկոսէն կը սուսայ Արք ու թեան ախորդու: 1929ին Կաթողիկոսէն կը կարգուի Լիազըր Պատուիրուկ Եւրոպայի Հայոց Թեամբն համար: Իր շրջի Եւրոպ ոյի բայր հայտրնուկ քաղաքները և աւառնմասերելէ վերջ, մասնաւուն աւելիեկագիր մը կը ներկայացնէ Կաթողիկոսին, Եւրոպայի Հայոց վիճակին վրայ: 1931 Յունիս նին, կ'ընտրուի Պատրիարք Երաւանցէմի, պատրիարքական գահնակայութեան թիւնը անզի կ'աւնենայ 1931 Դեկտ. 1ին: Իր պատրիարքական պաշտօնավարութեան կարճաւու շրջանին, Ա. Յակոբեանց վանքին նիւթական պարտքը կը պակսի իր կարգուդրաւ թեամբ շնորհիւ: Իր օրով Գևորգեան Պատրիարքի կը թակուն վերածնիրն գեան ջանքերը եռանդութ և արդինաւորու թեամբ կը շարունակուի: Ժամանակաւորաց Վարժարաբանը իր խշումքին առարկան կ'ըլլայ և կ'օժաէ զայն ուսուցչական գորաւոր կազմակ մը իր օրով է ու Ա. Յակոբեանց ապարանէն առանեակ մը արժէ քառար գիրքեր լոյս կը անենին, ինչպէս նաև «Արան» ամսաթերթը կանոնաւորապէս կը հրատարակուի և նոխ բազմանդակու թեամբ: 1938 Նոյեմբերին իր առաջնը թիւնը գարման երաւ համար կուգայ Եղիպտոս, իր նախկին թեամբ: Բաւական մը կազզաւ բուելի յանոյ կը վերագանայ իր Աթոռը, Երաւանցէմ: Հազիւ թէ վանքին մէջ նոր կարգադրութեանց համար գործի կը ձեւնարկէ, 1939 Փետր. 10ին, Աւրամթ օրը, յանկարծաման կը վախճանի: Աւառնմասկան արժէքով նշանաւոր այս և կեղեցւոյ անունը, Արմաշի գլուխանքին մէջ 12 առարի գասահասած է հայերէն գրաբոր և աշխարհաբար, Պատմութիւն Դատեական Գրականութեան, Մեկնութիւն Սուրբ Գրաց, Փիլիպավայութիւն, Հայ Մատենագրական Պատմութիւն և Աստուածաբանութիւն: Իսկ Անրաստիոյ Արամեան Վարժարաբանին մէջ, Հայ Մատենագրութիւն և Եկե-

զեցողական Պատմութիւն, Ակրասաբայէ Առևտապեան փոխագործէ է յատայ երանք և Եկեղեցական Պատմութիւն:

Իր գորուոր երկերն են Դուկասու և Ալիքանու Աւետարանին և Դուք Ալահելոցի Միկնուրին նները, Գրիգոր Առաջիառասի վրայ ուսումնասիրութիւնն մը, Թարգմանած է Յարունակերէնէ Հանրի Մարինի Մանկայարձական Հոգեբանուրինը, Յաշուշի Վարդիսի Վարդեպատուրինը, Յաշուշի Հերուսականը: Գրած է նաև Արմաշի Դպրեցուքն ապամանթիւնը, Թարգմանածու կամ ինքնառյօն քերթուածներ և բանասիրուական յաջուածներ, ոչխուառակցելով Պայտանայ և Եղիպատրուանայ մամաւոյին: Պատրաստած է նաև Ակրասաբայ և Շապինեն-Խարանիսարի թեմական գիրզեռու: Ոյնական գրութիւնը շատ խճամքայ և ցաւցակագրած Ակրասաբայ Անշուն վանքին 300 գրչագիրները և գանձարանի պարունակութիւնը: Եղիպատրուասի Առաջնորդութեան տակն: Հրատարակած է .92. ին Արքիմենի Կոմիտպիկասի ձննագեան հարթաբանեակինին և Եղիպատրուասի Առաջնորդութեան տակն: Հրատարակած է .92. ին Արքիմենի Հայրիկ Հասասրը: Խնչակէն շաման Գրիգոր Նոյեկացիի Նարեկը արդի հայերէնի վերածու է 1926ին: Այս Հատարը երկրորդ առաջդրութեան կ'արժանանայ փաքը ձաւլալոյ և կը հրատարակուի Ա. Յակոբեանց ապարանէն նաև 1931ին: 1927ին կը հրատարակէ Աւետարանին ձաւլեն: Կիրակնօրեայ Խոկաւաներ անուն գրքոյկը: Խնչակէն նաև Ազիպառուի Հայոց Հին և Ազդի Եկեղեցիներ և Պատմուրին Եմուռի և Ա. Դրիգոր Լուսուորիչ Նորաւան Սկեղեցւոյ Դանիելի անուն գիրքը: Կենսագրական ուսումնասիրութիւն նոյնէ Պատրիարք Դաւիթանի, անոր Էտիմոնյու, ինոն յիսնամեակին առքիւ, 1932: Յետ մահու հրատարակուած է, 1931իւ, Յուլիադէմի Ա. Յակոբեանց ապարանէն, Առաջնորդութիւն և Առաջնորդութիւն Եկեղեցին Անդկանայքը և իր Քերուաններու հաւաքածուն, Առերք և Տօն Հայուսանեայ նկեղեցւոյ և Բարեկարգութիւն Հայաստանեայ Եկեղեցւոյ:

Տ. Մամբեկ: Սպիսկոպոս Միրաւնեան.— Մնում է Կարին 1889-ին, աշխարհական անունն է Ակրամ, Խաբենական կրթութիւնը տառած է աւելուոյն Արձնեան աղքային վարժարանին մէջ, ուրիէ շրջաւաւարա կ'ելլոյ 1904ին: 1905ին Կարին, անձնարական հաստատութեան մը մէջ կը պաշտանավարէ և 1908 Փետրուար 1-ին երանչառաւթեան սւսուցչի պաշտանին կը կոչուի Հայ Կաթողիկէ հատարակութեան գարրացին մէջ և մինչիւ 1903 Յունիս ամիսը արդ պաշտանը կը վարէ:

1909 Անդամ. Զին Միացեալ Բնկերութեան Դաշտի Միթաղ գիրզի վարժարանին ուսուցչի կը Կաշանակալի և մինչիւ 1910

Յուլիս 15 հօն կը մեռյած 1910 օգոստ 15ին կը մահէ Արժուշի Դպրեվանքքը, ուր կ'աշակերտի մինչեւ 1915 Սորբուադ կը ձեռնադրուի Մեսրոպ Առաք Նարայիշևնէ 1913 Դեկտ 25ին 1915 Օգոստաս 7ին, Դպրեվանքքին միարանութեան հետ կը տարագրուի Գունիս 1915 Հոկտեմբերին խոյս կուտայ Գոնիայիշն և կը յաջողի զանալ եւ Պայիս, ուր 1916 Յուլիս 17ին, Մեսրոպ Առաք Նարայիշևնէ Մայր Ակնեցցիին մէջ կը ձեռնադրուի կուտակերտ քանակայ և կը կոչուի Մամբրէ: 1916 Օգոստասին, իր քուտառունքին 13րդ օրը, Դպրեվանքքին 13 աշակերտաներուն հետ կ'աքսորուի Երուանդէմ, ուր Նոյեմբ 1ին Առնուկ Կոմի-Պատրիարքի կարգադրութեամբ կը նշանակուի Կառավարիչ Ա. Յանիսի Փառանդապատրաց Վարժարանին և զատախառ քաղաքացւոց դպրոցին, մինչեւ 1917 Յուլիս 15: 1918ին, Սգիպոսսի Առաջնորդ Թորգոմ Առաք Գուշաշեանի կարգադրութեամբ կուտայ Եղիպատոս և Անպահմբերին Փար-Սայիսի գոզմանին և զատախառին կը կոչուի, ինչպէս նաև Հակո 1ին, անոնչ Հայ Բարեգործ Բագհն Մին Փար-Սայիսի քէմբին և որրանոցին: 1918 Անպահմբեր 1ին, Ազերապանդրին մէջ, Թորգոմ Առաք էն կը սուսնայ զաւազանի իշխանութիւն: 1919ին երր որբանոցը Մերսին կը փախազ րուի, Մամբրէ Վարդապետ բնկերտանալով որբերաւն, հօն կը շարունակէ իր անօշակոն պաշտօնը: 11:20 Յունիստ 30ին Մոյքը Վարդապետի աստիճան կը սուսնայ Եիլիիկիոյ Ռուսակ Կաթողիկոսէն Մերսինի մէջ, որոշմամբ Պոյտայ Երանական Ժազավիճն: Եիլիիկիոյ պարագումին առթիւ, որրանոցին հետ կ'երթայ Պէյրութ, ուր միասնակ կը վարէ Քէյէկեան և Ախուսան որրանոցներու անշութիւնը մինչեւ 1923 Սուրբիս մէջ իր բնակութեան շետքն հազեւոր այցելութիւններ կ'ընէ հայութեակ վայրեր:

1923 Յուլիս 25ին կը մնկնի Ազերապանդրիստ, սուսնանելու համար Առաջնորդական Փոխանորդի պաշտօն: 1923 Նոյեմբ 4 թուակիր Կոնդակով, Եիլիիկիոյ Առնուկ Կաթողիկոսէն կը սուսնայ վարդապետական քանչախաչ կրելու արտահան մի ն:

1930 Դեկտեմբեր ամսաւան մէջ, կը կոչուի Եղիպատանայց Առաջնորդական Փոխանորդութեան: 1932 Նոյեմբերին, Կաթողիկոսական Բնարաւթեան առթիւ կ'երթայ Եջմիածին, իրը Ակնեցական պատգամաւոր Եղիպատոսի թեմին:

1933 Յունիստ 8ին Եջմիածնայ մէջ կը ձեռնադրուի Ապիս-Կոպոս Խորէն Ա. Կաթողիկոսէն: 1933 Վարժարանին կը զատնայ Եղիպատոս և մինչեւ ցարդ կը վարէ իր պաշտօնը, երրիմ Պատշիրէ և երրիմ Ազերապանդրիս բնակելով: 1935ին, Կաթողիկո-

սովոր Լի ոզոր Նուլիբրոսկ Գայրեգին Արքեպոս. Յովաչփեռոնէ, առի դնահառութիւն իր պաշտօնավարութեան, կը ստոնայ, յանուաց Հաւոց Կոմիզադիկոսին, Ա. Դրիգոր Լուսաւորիչի պատուանցոնին Բ. առարիճանը, 1938ին, Ֆրաննական կոռավարութենէն Օֆիսի և ԱՄԱՏԵԿԻ պատուանցանը:

Ե Գ Ի Պ Տ Ա Հ Ա Յ Ք Ա Հ Ա Ն Ա Յ Ք

Խնչպէս ահանուեցու, Եղիպատահայ գաղութը մի. գարէն սկսեալ, եկեղեցական կազմակերպութիւն անհցող գաղութ մը եզած է և ինչպէս իր առաջնորդները, այսպէս նաև իր եկեղեցականներու գաղը ունեցած է ապահովաբար:

Դժբախտաբար մինչեւ անցեալ գարուն սկիզբները, Եղիպատահի Հայ գաղութին մէջ գործող եկեղեցականներուն, մասնաւորապէս քահանաներուն վրայ բնաւ կամ շատ քիչ ձանաթութիւններ ունենք:

Ժթ. գարուն առաջին կէսէն յետոյ կը հանգիստինք յիշատակութեաններ քահանաներու և գործապեաններու, որոնց մէկ մասը միայն անունով ծանօթ են կամ միայն իրենց առաջանքարերով:

Այսպէս ահանք (տես էջ 41) թէ Ազգ. բարերար Կորուպի Ազգա Գոլուստանի հոյրը Տ. Գոլուստ Քնյ. Վանեցի համեստ է և Բաղուած՝ Մարմինա:

Խոյնապէս հաս իրը հազեւոր պատշաճնեայ՝ Երաւանպէտին զրկուած Տառուչներու օգնուական եզած են մի քանի վարդապեաններ, որոնք հոս գործուծ են, ինչպէս են կարսութեալ Վ.րդ. (+ 1822), Պաղս Վ.րդ. Պալսնցի (+ 1833), Գարրիէլ Վ.րդ. Եթովպացի (+ 1855), Դրիգոր Վ.րդ. Վանցի (+ 1862), ինչպէս նաև Սուսին ռու ՔԸՆյ. Տէր Սուսիններն (+ 1887) որոնց մասին կենսագրական աեզեկութիւններ չունինք, բացի Մարմինա գանուող իրենց առաջանաքարերուն վրայ արուած ծանօթութիւններէն (տես առաջանաքարերու օրինակը, վերը, էջ 31, 43, 47, 53):

Խոկ իրենց կեանքալ և գործունէութեամբ ծանօթ են հետեւեալ քահանաները, որոնց կենսագրութիւնները կը ներկայացրեմ:

Տէր Կուրապեա Աւագ Քահանայ Առլաւէփեան. — Շշած է Գայրէ 1823 Փ.ա.ր. 14ին։ Փոքր տարիքէն կը յաճախէր Հարթ-էլ-Զու Էջլայի Դպրատունը և նոյն ժամանակ իրը ձայնուոր կը մասնակցէր եկեղեցական արարողութեանց՝ Հարթ-էլ-Զու Էլայի

Ա. Սարգսիս մասրուն մէջ : Գարրիքէլ Սպահի կողմէ , Կարապետ տակառին պատասխի , 1846ին ամբոցու կը կարգուի Նորաշէն Ա. Աստուածածին եկեղեցին : Իսկ 1851 Ապրիլ 29ին , Ա. Աստուածածին եկեղեց , ոյ մէջ քահանայ կը ձևանադրուի Գարրիքէլ եպիս.ի կողմէ , և այդ առթիւ կը ստունայ հնուեւեայ միայնագիրը . Թայոյ լիցի ուրաց զվիայագիրս ընթեւուցուն զի սովն Տե՛ Կարապետ Խանանայն Յօվսկինեան , ընթի Եպիսփատացի , յետ բաւ կարի իւրում աօխատասախիւելոյ յեկեղեցին Հայոց ու յեզիւսու , իւրեւ ամս ասորն ի հազար ուրբ նարիւր լիուն եւ մի ամի Փրկչին ի Խանեւրուդ առուր Խուտի ամսոյն , կոչեցաւ յատինան Աւազ Սարկասագու թեան եւ ի նմին խոկ ամի յետ խուռ ուն առուր , այսինց ի Խան եւ իննեւրուդում Ապրիլի , յառուր Կիւրակի ձեռնադրեցաւ Խանանայ եւ ամս վասն այտրիկ , զոյն զայս վիայագիր արժան համարեցայ առլ ի ձեռն նորին արժանապատուուրեան , զի ու եւ ընթեցի զայս , խմացի ծանիցէ զպատի սորին եւ զարգ եւ մի ամեննեւին եկեղեցան կատկածիցէ ընդ Խանանայութեան սորին :

Մ. Տիառն Դարբեիկ Խոլիս . Եպիսփատացի Հայոց

Տէր Կարապետ քահանայ Յայսէվեան կամ Խուռատ ֆեռու , ինչպէս կը կոչեն անզացի Հայերր , սիրելին էր ընթի առարքն և անոնց կողմէ կ'առաւանակացուէր Արարերէն բառագ մը ռել-պունա Կարապետ : 1901ին Գանիքէ հրատարակուուզ Դու Օր յրագրին մէջ , (Թիւ 67) , յօդուածագիր մը հնուեւեայ առպերով կը խոսի Տէր Կարապետի մասին . ուրբ Տե՛ Կարապետ Աւազ Խանանան ճանօր Ապունու Կարապետ անուամբ ողջ եւ ո խանանութեան պատօնի վրայ , Մնունի եւ Զատկի , վերջապէս չոճի օրեւր Գանիրեկի Ա. Ասուածածնայ եկեղեցին տեղացի հայերով կը լցուեր , որովհետեւ Ապունա Կարապետը լաւ Արարեւն զիսնաւուն համար , ասուց սիրեր եւ ոզին դիւրած էր , տեղացինեւուն բժիշկը եւ ոզին եղած էր անիկա .:

Տէր Կարապետ Հայրը , Գարրիքէլ Սպահի կ'ըսէկերանայ , անոր Եւրոպա ճամբորգութեան ընթացքին , 1857ին :

Ժազավուրդին կողմէ , մանուանդ տեղացի Հայերուն կողմէ . շատ սիրուած այս քահանային կը գիտէին ուռ հատարակ սրեւէ խնդրանքի համար և Տէր Հայրը , որ մը այս յարանն ինդրուրկուներու առջեւ , Արարերէն բառ մը կ'արտասանէ , ևէկ ուկիլի , որուն նշանակութիւնը կարելի է Թարգմանել . Խնձի ի՞նչ , կամ նո՞զ և ու ժազավուրդը ոյս միջադէպէն զերջ զինքը կ'անուանէ ռԱպունա էնէ մէլիք :

Եպիսփատացի Թիւմը 1860-1900 շրջանին , երբ որեւէ պատճա-

Տ. Թարո թի ն Գևոյ. Առկոքիսան
1853—1920




Տ. Մամիք Գևոյ. Վարդամեան
1851—1922




Տ. Աւետիս Գևոյ. Շողոյիան
1855—1919



Տ. Անդրամենս Քիմյ. Անդրամենս
1840—1887



Տ. Կարապէտ Քիմյ. Թովուակիսոն
1826—1900



Տ. Եղիշի Քիմյ. Պալուճի
1852—1902



ուսի Թամանը կը մնար, Տէր Կարտապես Հայրը միշտ կը վարէր Առաջնորդական Փոխանորդի պաշտօնը: Առէղի Զրանցքին բացման հանդիսաւթեանց կը հրաւ իրաւ ի 1838 Նոյեմբեր 17 թը- և ակիր նամակագ մը, հետեւեալ բավանդակութեամբ:

Ականանապատիւ Տէր Հայր,

անուեղի Քանացին բացումը տեղի պիտի ունենայ 17 Նոյեմ- բերին: Ար զործին յաջողութեան համար, նանդիպած են նիւրա- կան և բնական դժուարութեանց, արագս Նորին Գոհի: Խելքը ուրախ պիտի ըլլայ, երկ ձեր նիւրայութեամբ պատուի եք զանցինի բացման հանդէսը, որուն Նորին Գոհի ինձի պահանձ տուած է ձեզ նրան իւրեւու իւ կողմին:

Հանեցէք բնդունիւ Ականանապատիւ Տէր Հայր, մեր նամականիւր:

Հմայեակ Վոգ. Դիմաքանոն, 1876ին երբ Գանիրէ կ'այցե- լէ, կը ահանէՏէր Կարտապետ քահանոն, որուն մուսին հետեւ- այ տաղերը նուիրած է. «Այժմ 50-52 տարեկան է. այր միա- նասուի, սեւակի, ամեօրուս, (քեռէ), բալցրաբարոյ, նարտարա- րան, տեղեակ Արքերէն լեզուի եւ իւր պատաման հնուու: (Տէս Նիրէ Մանունք ի Միջեւեկանին, էջ 312-313):

1898ին, Մկրտիչ Կաթողիկոսէն կը սահնայ արքաթեայ ոս- կեզօն լունջախաչ կրելու իրուունք, մուսնաւոր հայրապետա- կան կոնգուկագ, 29 Հոկտ. 1898 թւանիիր: 1899ին, Թեմուկան ժողովի որոշմամբ, հանգատեան կը կաշուի: Առ անցեւուկ էր Թուրքերէն և Արարերէն լեզուներուն: Իր մոհնը տեղի կ'ունե- նայ 17 Նոյեմ. 1900ին, Գանիրէի մէջ: Մարդինը կ'ամփափուի Գանիրէի Հայոց Ա. Միւսա Մատրան զերեզմանաւունը:

Տէր եղելիկ Քանանայ Պալունիւ: — Կարտապետ Բէռուէնոն, ոս- է Տէր Հօր աշխարհական անունը, ձնած է 1854ին, Արարեկիրի մէջ, իր կրթութիւնը կը սահնայ անդւոյն ողզային վարժա- րանին մէջ: Յետայ եղու է լուսարար անդւոյն Մայր եկեղեցի- ին: 1886 Օգոստ, ամսուան մէջ, քահանոյ կը ձնանագրուի, Արարեկիրի Առաջնորդ Տէր Եղնիկ Սովո, Ապահունիէ, և կը կոչ- ւի Տէր Եղնիկ Մնայ. Գոյունիի: Իրեն օծոկից էր Տ. Յուսուրի Բնայ. Բաջունիի: կը քահանայացագործ է նորի Արարեկիրի մէջ, իրը յե- զագոփախական աքարտան կը գառապարտաւի, 1894ին, 1895ին կ'ապատամի Գանիրէ, ուր կը քահանայացագործ է մինչեւ իր մա- հնը Ա. Առաւածածնուայ եկեղեցին մէջ:

Արքէնեան Աղջ ոյին վարժարանին մէջ, Գոհիբրէ, նոյն տաճն ուսուցչի պաշտօն կը վարէ, զաւաւանդելով երանք և Հայերէն, ինչպէս նուև Պօլս Փաշա Նուպարի զաւակներաւն հայերէն կ'ուսուցանէ: 1900ին կը կարգաւի Եղիպատափ հայարձուոկ քաղաքներու այցելու քահանայ: 1902 Մայիս ամսաւան մէջ հոգուական պաշտօնով կը շրջադայի Եղիպատափ հետեւեալ հայրնակ քաղաքները, Յէյում, Պէնի-Ռուէփ, Մինիս, Ասիսի, Կիբրէէ, Ասուան, Շէլլու և Խուքոր, ուր հազիւ թէ շագեկառքէն կ'ելլայ, կայտան ին մէջ արեւանոր կը վախճանի: Անոյ մարմինը կը փախադրուի Գոհիբրէ 1902 Մայիս 22ին, Առաջապահական Վարչութեան հասմանով և միջարդութեամբ Տիգրան Փաշա ա'կարօի: Եթշեալին մարմինը կ'ամփոփուի Գոհիբրէի Հայոց գերեզմանատան մէջ, (առև առապահաքարր, էջ 60):

Հանգուցեալ Յամիննեա Անթեան գրադէտ-ուսուցիչը, տէր հօր մահաւան տաթիւ, իր գամբանականին մէջ հետեւեալ տազերը ունէր:

«Տէր Սցնիկ Հայը բարի, առաջինի հանանայ մբն եր. Առաւելոյ բնտեալը, իբրեւ մարդ վասանութիւն եւ համակրութիւն Ենթանող, իբրեւ հայը, լուրջ ու կարսդին սիրով սնուցանող, իբրեւ հաղաքայի պարկեալ եւ օքտակար, իր անձը ցոյց տուղ մարդաւեր եւ բարենոցի խրատաւ»:

Իր հախանձեանութեամբ և գիմնաններուն վրայ է որ, անհատ մը իր ծախքավ կառաւցանել կուտայ և Արքիկիրի նկաւեան Վարժարան:

Տէր Աւետիս Աւազ Քահանայ հաղօյիսն: — Ենուած է վանի Յայնկայաներ թողին մէջ 1855 Փետր. 22ին Որդին է Յակար և Ասկենատ Շաղայեանի: Նախնական կրթութիւնը սատցած է Ճննդագայրի Ա. Մարկոսեան վարժարանին մէջ, ապա ինքնազնութեամբ տառած է Թրքերէն և Ֆրանւերէն: 1877 Մայիս 22ին Խոսւափ մէջ կ'ամսուանուայ Մարգարիտ Միսիթարեանի հետ: Աւսուցչական պաշտօններ վարուծ է Վան 1875ին և Բազէշ ու Խուս 1876-1884: 1875 Փետր. 24ին կը ձեռնադրու ի քահանայ S. Մկրտիչ Արք. Արքինեանէ, Բազէշ քաղաքի կարմրակ թաղի Անկեղեցին վրայ: 1885-1888 կը քահանայագործ է Բազէշ: Աւաջնորդական Փախանորդի պաշտօններ վարուծ է Սալմաս, Կոյ և Ռոբիտ քաղաքներուն մէջ 1890-1898: Արքինեան Հայրիկէն կը սահնայ լոնջախտչ կրելու արտանութիւն, Դաւրէմի մէջ, 1898ին: Ինչպէս նաև Աւագութեան տատինան 1907ին Գոհիբրէ: 1901ին Եղիպատափ հաստատուելով, նախ կը քահանայագործէ Աղեքսանդրիս ուղարքահան Գոհիբրէ, 1907ին:

Առաջնորդական Փախանորդի պաշտօն լարսու է թէ Աղեքառնորիս և թէ Գանիբէ։ Իր երկասիրութիւններն են մուռկոնապահնուն, Գանիբէի մէջ հրատարակուած, Գոյ Մրգոյ վէպը, Գանիբէի մէջ։ Եզիպատոսի սփիւնիկը լրագրին մէջ հրատարակած է Վ. Յինակագրական ուսումնասիրութիւն մը և Պարուկանայշ վերատառութեամբ զրութիւն մը։ Գանիբէի Ալեքսանդրոյան թերթին մէջ Գոնս-Պատիները : «Մուրանի և ԱՄշականի թզմակիցը եղած է։ Մինչեւ իր մահը, 1919 Դեկտ. 30, պաշտառավարութ է Գանիբէի Ս. Առաւտածածնույ եկեղեցւոյ մէջ։ Իր մարմինը կ'ամփոփուի Գանիբէի Հայոց Ս. Մինաս մատրան գերեզմանատաւուր, քանականերու դասին մէջ։

Ոչ մէկ տասզ ստոգիր և խաչ, իր հոգակոյացին զրոյ։

Տէր Մամբէ Աւագ Գանանոյ Վարդանեան (Բզենունի)։ — Մընած է Մշոյ Դաշտի ներգուկ գիւղը 1851ին։ Մկրտուած է ձնընդուռավայրի Ս. Սուրբիս եկեղեցիին մէջ, կոչուելով Աւետիս։ Որդին է Վարդան և Նուլպարուհի Յովանէինեանին Նորինուկան կըրթութիւնը ստոցած է Մշոյ Ս. Առաքելոց Խորդմանչաց վանդացին մէջ։ 1870ին կ'ամսուանաւոյ Զմրուխտ Առաւտածառութեանի հետո 1881ին քանանույ կը ձեռնադրուի Մշոյ Ս. Առաքելու վանդացին մէջ, վանանայր Տէր Մամբէ Ապա։ Մամբէկանեանէ, կոչուելով Տէր Մամբէ։ 1881-1882 կը մնայ ներգուկ գիւղը։ 1882-1883, կը քանանայացարձէ Պալիս, Գանաց գիւղ և Մաքրի գիւղ մաղերը։

1887ին, Մատթէռս Սարս Իզմիրիկանի հայու էրով կուգայ Գանիբէ քանանայացարելու։ 1898-1904 կը վարէ Առաջնորդուկան Փախանորդի պաշտօն, կ'անդ ամսոկի Գանիբէի Թիմուկան և Կրտական ժաղավերուան։ 1898ին, Արիմսան Հայրիկէն կը ստ մնայ լուսախաչ կրելու արտօնութիւն և 1899ին, Մազոքիս Պատր. Օրմանեանէ կ'ընդունի ձազկեսայ փիւրն կրելու արտօնութիւն, ինչպէս նաև 1908ին Օրմանեանէ Աւագութեան տառիձան, կոնդակավ միասնեց։ 1913-1914, Առաջնորդուկան Տեղապահ։ Գիտէր Հայերէն, Թիւրաներէն և Թուրքերէն լիզուները։ Եը վախճանի 19 Յունիս 1922ին Գանիբէ։ Մարմինը կը թաղուի Գանիբէի Հայոց Ս. Մինաս միակ ազգային գերեզմանատաւն մէջ։ Նոյնագէս իր հոգակոյացին զրոյ ոչ խաչ ոչ արձակագրաւթիւն կայ։

Տէր Յարուբիւն Քանանայ Յակոբէան։ — Խնած է Առաքերդի վերին Մէզը 1853 Մարտ 13ին Հայրն է Յակով Մ. Մինասեան, իսկ մայրը Գատասիսն Շամուղեան։ Աշխարհնեկան տ-

նաւնն է Կորտապետ։ Նախնական ուսումը կր ստուգյ Խորքերդ, Յովհաննէս Եսպրանիսի վարժարանին մէջ։ 1867ին կ'ամռանայ Շուշան Բոստիկեանի հետ։ 1873-1876, կ'աշոկերտէ Երևանցէմի Փառանդաւորացին։ 1876 Սեպանմբերին, Ա. Գերեզմանին առջն քահանայ կր ձեռնադրուի Խորքերդի վրայ։ 1877-1880 կը քահանայացուործէ անդ և անօրէնութիւնը կը վարէ անզույն աղջկուց վարժարանին։ 1880-1886 կը քահանայացուործէ Ակնայ մէջ, նոյն տանը ուսուցչութիւն ընելով և վարելով նույն Առաջն։ Փառանդարդի պաշտօնը՝ Դարեգին վաղ։ Արևանձնական ցի Առաջնորդութենէ հրամա բերէն մասոյ, կ'բնարուի Առաջ։ Տեղապոն և 1891ին, իրր եկեղեցական պատու իրակ, կ'ջմիածնոյ մէջ կը մասնակցի Երիմեանի բնարութեան։ 1894ին կը թագու Ակնը և կ'երթայ Խորքերդ, ուր կր մասյ մինչեւ 1898։ 1898-1900 Խորքերդի շրջակայ դիւզերուն այցելու քահանայ էր։ 1900ին, Ամերիկա մեկնելու համար, կը հանդիպի Աղեքանուցրիս և կը մասյ հան, քահանայացուործելով մինչեւ 1905։ Նոյն տանը վարելով Առաջ։ Փախանորդութիւն։ 1906ին կը փախադրուի Գոհնիրէ, ուր կը քահանայացուործէ մինչեւ իր մահը։ 1906ին ծաղկեայ փիլանի և 1907ին լուսնայաց կրելու արանութիւն կը ստանայ։ 1911ին Գոհնիրէի մէջ կը վարէ Առաջ։ Փախանորդի պաշտօնը կը վախճանի 1920 Օգոստ 20ին և մարմինը կ'ամփոփուի Մարմինայի աղջային զերեզմանաւուր, եկեղեցականներու թաղամասը։

Skr Դաւիթ Քահանայ Դպիրեան։ — Մեռած է Առարտպար, 1870ին, «րդին՝ Քերոբէի, Նախնական կրթութիւնը տառած է քաղաքին Ա. Հրեշտակապետ Թոզին զպրոցը։ Յևայ զրտողակ է գերձակութեամբ։ 1907ին կ'ամռաւանանաւ, 1913ին, Առարտպարի Ա. Կորուպետ եկեղեցային մէջ քահանայ կր ձեռնադրուի Առաջանուու Արք։ Յովհակիմեանէ։ 1915ի անգան անութեան, կ'աքտորակ Գոհնիրու, ուրիէ կը փախի և կը վերաբանայ Առարտպար 1919ին։ 1922ին կ'ապաստանի Անելուիկ, ժամանակ մը հան քահանայացուործելէ յետոյ, 1923ին կը փախադրուի Գոհնիրէ և կը կորզուի ծխառէր քահանայ, 1926ին, այցելու քահանայի պաշտօնին կը կոչուի Գոհնիրէի շրջակայքի և Վերին Եգիպտասի հայութեակ վայրերու։ Կը վախճանի 1931 Մարտ 7ին։ Յ1 տուրեկան հաստիկին մէջ և մարմինը կ'ամփոփուի Գոհնիրէի աղջ։ Պերեզմանաւատն քահանայից թաղը։

Skr Դրիգոր Քահանայ Զուաննեան։ — Մեռած է Առարտպար 1861 Նոյեմբերին, «րդին է Պետրոս Զուաննեանի։ Նախնական կրթութիւնը ստուգած է ծննդավայրին Ա. Հրեշտակապետի թա-

դին ազգային գպրոցը, 1888ին կ'ամսաւնանայ, 1900-1902 աշակերտած է Պապա Համբար Զէշենի, ուսունելով երաժշշութիւն, 1892ին կը ձեռնադրուի քահանայ Առաքազարի Ա. Կարապետ եկեղեցւոյ վրայ, պաշտանավարելով՝ իրը քահանայ մինչև 1915: Եզած է Աւագերէց Ս. Կարապետ եկեղեցիին, անգամ Երան. Ժողովոյ և երեափիխոն Նիկոմիդիոյ Գաւառական Ժողովին: 1915 Օգոստոսին կ'աքարուի Պօրավտաբին, ուր կը քահանայազարծ մինչև 1919: 1919ին կը դառնայ իր ծընուց լուրջը: 1920ին կ'ապաստանի Յաւնաստան, Վայոյ քաղաքը և յետոյ Լարիսա, ուր կը քահանայ սպարծէ 1921-1922ին: 1923ի վերջերը կուգայ Գահիրէ, ուր կը քահանայազարծ է Ս. Առաւածածին և Ս. Գրիգոր Լուսաւարիչ եկեղեցիներուն մէջ: 1935 Մայիս 29ին կը վարժանի 74 տարեկան հասակին մէջ և մարմինը կ'ամփափուի Գահիրէի Հայոց ազգային գերեզմանաւանքը. քահանաներու թաղը:

Skr. Եւ տոպ Բանանայ Տէմիթնեան.— Ծնուծ է Սարբերդ 18-4ին, որդին է Սարբիս Խըլճեանի, փոքր տարիքէն ընտանիքով կը փախազրուին Կիլիկիոյ Առանա քաղաքը: Նախնական ուսուուը տած է Առանայի Ա. Աստաւածածին ազգային վարժարանին մէջ, որուն շրջանը կ'աւարտէ 1873ին: Ապա իրը ուսուցիչ կը պաշտանավարէ նոյն վարժարանին մէջ 1874-1882: Աստանայի մէջ կ'ամսաւնանայ 1884ին, իսկ 1894ին քահանայ կը ձեռնադրուի Սայ Մայրաբանաքին մէջ. Կիրակոս Եպո. Բէքմէզէնեանէ: 1894-1915 կը քահանայազարծ Առանայի Ս. Սուեփանոս եկեղեցիին մէջ: 1915ի տեղահանութեան և ջարդին առաջի, կ'աքարուի Հայէկպ, ուր կը մնայ մինչև 1919: 1920ին կը դառնայ Առանա, յետոյ կը փախազրուի Կիպրոս կղզին, ուր կը քահանայազարծ է 1921-1923: 1923 Սեպտեմբերին կուգայ Գահիրէ և Ս. Աստաւածածին եկեղեցիին մէջ ժմեմասացի պաշտան կը վարէ մինչև 1932: 1933ին կը հրանդանայ ու այդպատճառաւ կը զագրի պաշտանավարելէ: 1935 Յուլիս 10ին կը վարժանի 81 տարեկան հասակին մէջ և մարմինը կ'ամփափուի Գահիրէի Մարմինայի ազգային գերեզմանաւանքը, քահանաներու թաղը:

Skr. Խուբեն Բանանայ Գարիկեան.— Ծնուծ է Սեբաստիա, 1858 Յունի, օրին. որդի Գարրիէլ Գարիկեանի, նախնական ուսումը կը ստոնայ գիւղին գպրատան մէջ: 1874ին ուսուցչական պաշտան կը վարէ Սեբաստիայ Թարգմանչաց ազգային Մայր վարժարանին մէջ: 1882-1889 կը մնայ Պոլիս, 1890ին կը վե-

բազմանոյ իր ձննդավայրը և կ'ամուսնանուու, 1899ին կը ձեռնադրուի քահանայ Անրոստիոյ մէջ. Պատրիս Արք. Թահմիզեանէ. 1900-1902 կը քահանայագործէ իր ձննդավայրին մօս գըտնըւոց Գալանիու գիւղին մէջ. 1903ին հրաւ էր կը ստանայ Աղեքասնադրիոյէն, քահանայագործելու համար. Ազեքամնդրիան իր պաշտամավարութեան ժամանակ, 1907ին, Օրմանեանէ կը ստանայ ծաղկեայ փիյոն կրելու արածուութիւն. 1907-1910 կը բատանձնէ Անուշն. Փոխանորդի պաշտամը, 1923ին կը մեկնի Ամերիկա, ուր վախճանած է:

Skr Վահան Քահանայ Կիւլավեան.— Ծնուծ է Այ Բայ 1877 Մարտ 8ին, որդի Գրիգոր Կիւլավեանի, Նոյինական ուսումը տառէ և Այնիւացի Ներսէսեան ազգային վարժարանին մէջ. 1893ին շրջանաւորտ կ'ըլլայ և յետոյ կը հետեւի Կեդրոնական Թուրքիայ Ամերիկան Գուլճի ընթացքին, որուն շրջանը կ'աւարտէ 1899ին. 1901ին Հայկագեան վարժարանին մէջ տեսորչնի պաշտամը կը վարէ. 1904 Փետրուարին կ'ամուսնանայ Այնիւացի մէջ. Քահանայ կը ձեռնադրուի 1904 Օդուս. 4ին, Կիւլիկիոյ Սահմակ Կոմիզդիկոսէն, Այնիւացի մէջ, ուր կը պաշտամավարէ մինչեւ 1908. 1909-1910 կը քահանայագործէ Անտիոքի մէջ և շրջակայքը, կը շին է Սահմակեան անսւնով մոնշերու դպրոց մը և 1911ին ազգկանց վարժարան՝ Անտիոքի մէջ. իր աշխատաւ թեանց փոխարէն կը վարձատրուի Սահմակ Կոմիզդիկոսէն, քահանայական լանջախոչ կրելու արտօնութեամբ: 1915ին կը տարագրուի Դամասկոս, ուր կը մաս չըրս տարի, 1919ին կ'երթայ Այնիւաց, քահանայագործելու պաշտամով, մինչեւ 1921. 1921 Ազգուիլին կը հասաւառաւի Գալիքէ, ուր կը վարէ Ալաղջնորդական Փոխանորդի պաշտամն և նոյն տանը Գալիքէի Գալաւանես, ազգային վարժարանին մէջ Անդրիկընի և Կրօնքի գառաւանդութիւնը կը կատարէ: Մեկնած է Ամերիկա, ուր կը պաշտամավարէ ցարդ, իբր հոգեւոր հովիւ:


Դույլեան Աւանդ Ապս. իրեն քարոզելու իրաւունք տուած է:

Skr Յարուրիւն Աւագ. Քահանայ Սարգիսեան.— Ծնուծ է Բալուի Թըզէ գիւղին մէջ 1864ին, մինչեւ 10 տարեկան կը յանախէ գիւղին գպրոցը. 1875ին հօրը հետ կ'երթայ Պալիս և քիչ ժամանակ մը Սամութիոյ Սահմակեան վարժարանը կ'ուսանի: 1877-ին կը վերագանայ Բալու և հան կը շարաւանէ իր ուսումը, Թլկատինցիի (Յովհաննես Յարուրիւնեան) գպրոցը, մինչեւ 1885: 1894ին կը ձեռնադրուի քահանայ Եղիսիոյ մէջ, Ասրէն Արքեպ.

Տ. Պատկի Քնի. Համբարձութեալ



Տ. Խորեն Քնի. Մելիք-Ճան



Տ. Ասմակի Քնի. Շամշադին



8. Միհրան Գևորգի Տեղաբնակ
1854—1935



8. Գրիգոր Գևորգի Զուանինան
1861—1935



8. Դավիթ Գևորգի Ղպիրեսան
1870—1931



Միսիթորեանէ, Աստրերդի թհեմին Մարք-Դալբու գիւղին համար, և կը քաջանայագործէ հուն 1894-1895: Յետոյ կը փախադրուի Աստրերդ, ուր 1896-1901 կը պաշտօնավարէ, նոյն տան Ս. Յանկար թագին, Թիկոսինցիի զպրոցին մէջ շարունակելով իր ուսումը: Յետոյ 1901-1902ին քահանայագործած է Մեծ Մեղիբէի մասնը հայութակ Քրիստոնի գիւղաքաղաքը, ուր 800 տան բրնձիչու թիւն ունէր: Ապա կը փախադրուի Արդյունի Մատէն, 150 տան հայութակ գիւղը, ուր կը մնայ 1903-1907: Տէր Յարութիւն Քահանայաց, տեղույն ժողովու թզէն շատ սիրուած ըյյալէն խրախուսածած, 1903ին Արդյունի-Մատէնի մէջ կը բանայ զպրոց մը, զար հազին երկու երեք տարի կրնայ շարունակել: Գիւղին հին զպրոցը հիմէն կը նորոգէ, յետոյ կը դասաւանդէ նայն պարժարանին մէջ, որուն անօրէնն էր Ազուրիկ Քարյան: Տ. Յարութիւն Քահանայ, 1908ին կ'երթայ Առողջա, ուր կէ սրուան Առաջնորդ Մուշեղ Մ. Վոգ. Ան տրեսն, զինքը քահանայարակուն ոգ ու տանով կը զրկէ Մերաբն: յորճ պաշտօնավարութիւնէն յիսոյ կը մեկոի Գանիբէ, Ամերիկա երթարու մատոդրութեամբ: Պարզագուներու բնիմամբ կը մնայ Գանիբէ, պաշտօնավարելով տեղույն Ս. Առողջաածածին հեկեղեցին մէջ: 1910ին Գանիբէի Գոյլուանեան ազգային վարժարանին մէջ կ'աւանդէ Կրօնաց խութեան և Եկեղեցական Պատմութեան դասերը: Առաջնորդական Գանիբէի պաշտօն վարած է Գանիբէի մէջ 1911-1914 և 1915-1934: Ժամանակ մը բանակը հաջիւ էր և կ'այցելէր հայ բանարկեաւներուն: Աշխատակցած է Ելիւրակն Հանդէսին 1900-1906: Կրօնական յագուածներով, ինչպէս նաև սատնաւոր և արձ ոկ գրաւթիւններով: Նույն Բարդէն Մ. Վոգ. Կիւլէսէրեանի Լոյն թերմին, Փայլակի ծածկանունով: Յօդուածներ ունի Յիւզանդին թերթին մէջ, ձամբուրդ ստորագրութեամբ: Գանիբէի Լուսաբերին մէջ, Նորեկի Վասակիր անունով, Տանար Կրօնաթիւթին մէջ, իսկական անունով: Գանիբէի մէջ, Բիւզանդ Եկեղիւութեայիւ քետնի հրատարակած Հրեղեն Սիւն Կրօնաթերթին մէջ Ալեւոր ստորագրութեամբ:

1935ին Հրատարակած է Բալու անունով գիրք մը, ուր կը խօսի Բալուի պատմութեան, սովորութիւններուն, լեզուին և մատակայ հայութակ գիւղերու մասին: Սիսնի մէջ գրութիւններ ունի Արածանի ծածկանունով: 1932ին, օրուան Քաղաքական Ժողովին որոշմամբ, ի վարձ քահանայարական բարեւոք պաշտօնավարութեան, կը ստանայ ծաղկեայ գիլըն կրելու արածութիւն, Կիւլիկիոյ Աթոռակից: Բարդէն Կոթողիկոսէն,

ինչպէս նույն Արքէն Ա. Կաթողիկոսէն լանջախաչ կրելու արտօնութիւն և Աւագութեան աստիճան, կանգակավ մը: Իր անտիպ գործերն են, Կրօնական յազաւածներ, Յուշեր և Քերպւածներ: Մասնաւոր գումար առած է, Հայերէն և Անդրիւրէն, Թրիտոնցինցի, Հայերէն Գրաբար, Ազարիկ Թօրունունէ: Տէր Յարութիւնն Բանանայ, մասու որուպէս 30 տարիներ պաշտոնավարած է Գաներէի եկեղեցիներուն մէջ և այսոր Ենամեայ կը մասնակցի եկեղեցական արարողութիւններուն, արգուրիւ ովեար ցինակի մէջ, ինչպէս ինք երբեմն կը սիրէր ասարազրել:

Տէր Ղեւոնդ Աւագ Քահանայ Տէր Նահապետին: — Ենուան է Մարաշ, 1854 Սեպտ. 21ին, որդին է Տէր Նահապետ Աւագ Քահանայ Տէր Կարապետեանի: Աշխարհունկան անունն է Երջանիկ, Նախանձկան ու ուռմը կը սահնայ Մարաշի Լատինաց զորոցին մէջ, մէկ տարի, յեռոյ անզւայն ազգային վարժարանին մէջ, ապս աշակերտած է Եղիշէ Վորդ. Գոտզանեանի մինչեւ 1872: 1873ին կ'ամւեւանանայ Տիրունի Թօփայեանի հետ: 1874-1877 պահական ուսուցչիչ կը կարգուի Մարաշի Ա. Սարգիս եկեղեցւոյ վարժարանին մէջ: 1880 Հակո. 12ին կը ձեռնուգրուի քահանայ Կիլիկիայ Ակրոնի Կառազդիկոս Քէֆիրզեանէ: 1880-1895 կը քահանայագործէ Մարաշի և Զէ, Խուճի ապատամբութեան առթիւ կառավարութեան կողմէ իրր յեղափոխական նկատուելով, Հայէզ քաղաքի բանակի մէջ կը բանատրկուի 15 ամիս: Յետոյ ներման արժանանալով, 1893ին կ'երթայ Կիպրոս, ուր կը քահանայագործէ 6 ամիս: Կը գոանձայ Հայէզ, ուր կը պաշտանավարէ Մարաշ: 1915ի վերջիրը, արարոգրութեան ժամանակ, Հայէզ կ'արտարուի, ուր կը մեայ մինչեւ 1919: 1920 Մասուին կը հաստատուի Ազերբայջանի, ուր քահանայ մընչեւ 1937: 1937էն ի վեր, եկեղեցական արարոգրութեանց չի մասնակցիր, բացի տանական օրերէ: 1931 Ազգի 13ին, Գունիքի մէջ կը տօնուի իր քահանայութեան յիսնամեակը, իսկ Գունիք, 1930 Դեկտ. 14ին, Պէյրութ՝ 1931 Յունիվար 11ին: 1931 Յունի 26ին, Կիլիկիայ Սահակ Կաթողիկոսէն սահացած է լանջախաչ կրելու արածութիւն և Աւագութեան սատիճան: Հմատ է Թրքերէնի, ինչպէս նույն Հայերէնի: Երբեմն Աւագնորդական Փախանարդի պաշտաններ վարած է Հայէզ և Մարաշ: Վարչականնեցաւ 25 Մայիս 1941ին, ի Մաթարիս, և յաջորդ օրը իր մարմինը ամփոփուեցաւ Մարմինայի գերեզմանատանը, քահանայ հարց թաղը:

Մատաւորապէս 1937էն ի վեր, եկեղեցական արարոգրութեանց չի մասնակցիր, բացի տանական օրերէ: 1931 Ազգի 13ին, Գունիքի մէջ կը տօնուի իր քահանայութեան յիսնամեակը, իսկ Գունիք, 1930 Դեկտ. 14ին, Պէյրութ՝ 1931 Յունիվար 11ին: 1931 Յունի 26ին, Կիլիկիայ Սահակ Կաթողիկոսէն սահացած է լանջախաչ կրելու արածութիւն և Աւագութեան սատիճան: Հմատ է Թրքերէնի, ինչպէս նույն Հայերէնի: Երբեմն Աւագնորդական Փախանարդի պաշտաններ վարած է Հայէզ և Մարաշ: Վարչականնեցաւ 25 Մայիս 1941ին, ի Մաթարիս, և յաջորդ օրը իր մարմինը ամփոփուեցաւ Մարմինայի գերեզմանատանը, քահանայ հարց թաղը:

Տէր Ակուլից Քահնանոյ Վարդեհեսիսան — Մնած է Պարտիզակ 1875ին, աշխարհական անունով Գուռնիկ Փապութեմեան : Նախնական ուսումը առած է տեղույժն Ներսէս-Շուշնեան ազգային վարժարանին մէջ : Յետոյ կը շարաւծակէ իր ուսումը Արևոտի Դպրելի անտիմ ուսումնական վարժարանի դարձրացքին և վկայած իր չերամարայց : 1897էն 1909 կը մնայ Պարտիզակ, ուսուցիչի պաշտօնով : 1909-1915 ուսուցչական պաշտօն կը վարէ Քեօրանիալի Էջմիածնայ ազգային վարժարանին մէջ : 1915-1919 զինու սրամկան ձառայութեան կոչուած է : 1919ին Պոլոսյ արշարժանեներէն Գագր-Դիլովի Արամեան ազգային վարժարանին և Օքրա-Դիլովի ազգային գործոցին մէջ ուսուցչական պաշտօններ կը պայէ : 1921ին կուգայ Եղիպատ և Գոհիբէի Ա. Ականու տնտեսին եկեղեցին մէջ կը ձեռնադրուի քահնանոյ, Թարգում Եղան . Գուշտկեանէ : Մինչեւ ոյսոր, կը քահնու այսպործէ Գոհիբէ և մէջ : Աշխատանկցած է Կ. Պալայ մամուլին, չերամարածուած մեւու մասին յագուտներ գրելով :

Տէր Պալկ Քահնանոյ Խաչիկեան .— Մնած է Պոլիս, 1885 Մայիս 28ին, Էկտիկ Փաշա . աւագանին անունն է Վահրամ : Նախնական ուսումը սասցած է տեղույժն թագային վարժարանին մէջ, յետոյ Գում-Գարուի Միքրիճանեան դպրոցը և . Ենիկ Գարուի Մեսաւունեան վարժարանը : 1895ի գէպքէն վերջ, կը յանախէ Էկտիկի Փաշայի Մեսրոպեան վարժարանը, հոն եւս կիստ Թողերով կ'երթայ Կաթողիկէներուն Բերայի Ա. Գրիգոր Լուսաւորիչ ուսումնարանը, մինչեւ 1902-1903ին վերջերը քաղաքական պատճառներով կը բանտարկուի Չ ամիս :

1915ի պատճերազմբին, իր զինուոր կը մնայ Պոլիս . 1919ին կը հետեւի Պալայ Անձւարական վարժարանի գասընթացքներուն և կ'աւարտէ յաջոզու մեւամբ : Հայկական Զայնադրութեան ուսումը կը կոտարերացործէ երանչառական Գրիգոր Զուրանեանի մաս : 1922ին Պալաէն փախուստ առաջով կը հաստատուի Պէյրութ, Ա. Նշան եկեղեցւոյ երանչառական թիւնը և ազգային վարժարանին մէջ ուսուցչական պաշտօն կը վարէ մինչեւ 1925-1926 Անպահմերին կուգայ Գոհիբէ և Հոկա . 23էն Գոհիբէի Ազգային Առաջնորդարանին մէջ քարտաւղարի պաշտօն կը վարէ մինչեւ 1929-1929 Մարտ 3ին, Գոհիբէի Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին մէջ կը ձեռնադրուի քահնանոյ Տէր Թարգում Արք. Գուշտկեանէ . կուգաւոր Տէր Պալկ : 1931ին կը կարգուի ձեխտէր քահնանոյ : 1932ին կ'անդամակցի Երևափոխանուկա մազային, իր երկասիրութիւնն է Մէր Առաջին Լուսաւո-

բիշները հասորիկը, Հրատարակուած 1919ին։ Հմուտ է դրաբարքի, ուստի է Ձրանաներէն, իր կրօնաշաւնչ յաղուածները, ինքնազիր կոմ թարգմանածոյ, լոյս անսած և՛ Արեւ օրաթերթին մէջ։ Այժմ Գանձիրէի Ս. Գրիգոր Լուսուորիչ և Ս. Առաւածածունին եկեղեցիներուն Լուսուարարապետի պաշտօնը կը վարէ։

Skr Պարզեւ Քանանայ Համբարձիան։ — Նուոծ է Առարագար 1890ին, աւազանի անունն է Գրիգոր։ Նախնական ուսումն ստոցած է աւելացն Արամեան դպրոցին մէջ, որտեղ շրջանաւարտ կ'ելլայ 1908ին, յետու կը յաճախէ Առարագարի Կեդրանական վարժարանուր, որուն շրջանը կ'աւարտէ 1912ին։ 1913-1915 նոյն վարժարանին մէջ ուսուցիչի պաշտօն կը վարէ։ 1915-1918 զինուորական ծառայութեան մէջ պրագիրի պաշտօն կը վարէ և գերի իշխանութ անդր. բանակին, կը քերուի Եղիպատու, ուր Առաջնորդութեամբ ապաւ կ'արձակուի։ 1919ին կը հաստատուի Գանձիրէ և Գալյուսանան ազգային վարժարանին մէջ ուսուցչական պաշտօն կը վարէ մինչեւ 1929։ 1929 Մարտ 3ին Գանձիրէի Ս. Գրիգոր Լուսուորիչ եկեղեցիին մէջ կը ձեռնոդրուի քահանայ, Տէր Թորզում Արք. Գուշակեանէ, կոչուելով Տէր Պարզեւ։ Ժամանակ մը Գանձիրէի Աղքատախընամբին մէջ Առենապետի պաշտօն վարուծ է։ Մինչեւ ոյսար կը քահանարազարդէ Գանձիրէի մէջ։ 1936ին կ'ընտրուի այցելու քահանայ Գանձիրէի շրջակայքի հայութնակ քաղաքներուն։ 1941ին ընտրուեցաւ Նախագահն Առաջնորդութանի Նախագահաւ Առենամբ։

Skr Պատկ Քանանայ Համբարձումիան։ — Նուոծ է Պարախզուկ 1890ին, աւազանի անունն է Գառագար։ Վարիք տարիքէն կը հաստատուի Պարիս, Գառարիքիւղ, ուր կը ստունայ Նախնական կրթութիւնը Արամեան ազգային վարժարանին մէջ։ Յետոյ կը յաճախէ պետական երկրորդական վարժարան։ 1905-1908 քարտուզորի պաշտօն կը վարէ Պարսոյ համբարձուար փառաւուներէն Վառամշապուհ Մանուկեանի քով։ 1908-1912 կը հետեւի Պարսոյ Իրաւարանական համայստանի դարձ թագքներուն զար կ'աւարտէ յաջողութեամբ։ 1912-1915 կը զրադի փառաւարանութեամբ։ 1915ին Նիկոմիդիոյ մէջ զառաւորի պաշտօն կը վարէ, Նախագահ Առենամբին մէջ, ու յետոյ 1917-1919, Այշընի կառավարական վերտաքննիչ և եղենաւորաւ տականներու իր դատաւոր։ 1919ին վերջերը կը հաստատուի Պատիս, ուր կը կարգուի արտակարգ նարցաքննիչ դատաւոր, տա-

Տ. Պարտիկ Գևորգյան

Տ. Պետրոս Գևորգյան

Տ. Վահան Գևորգյան



1877—1932 1854—1941



Տ. Արքունիկ Գևորգյան, Կայունական

Տ. Գևորգյան, Խաչիկիստեղ

Տ. Գևորգյան, Լուլվարենց



բագրութեան ժամանակ, հայկական ջարդերու հեզինակներուն ոչ է հետապնդում կատարելու պաշտօնում։ Նիկոմիդի թոյ և Զմի անիս մէջ, անդամակցած է Աւառ մասկան ժողովներուն։ 1924ի կիսուն կը հաստատաի Յաւնաստան իր բնուանիքին մատ։ 1930 Հոկտ. 23ին, Աթէնքի Հայոց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Ակելզեցիին մէջ կը ձեռնուացրաւի քահանայ Տէր Կարտաքետ Առք. Մազյուսնեանէ. կոչուելով Տէր Պատկ. 1930 Հոկտեմբերէն մինչեւ 1934 կը քահանացագործ է Աթէնքի մէջ։ 1934 Աւառ ամերիկանէն, Ասուն Փողովի որոշմամբ կը հրու իրուի Գոհիրէ, քահանաւոց ործելու։ Խամար և նոյն առեն կը վարէ Կրանուկուն և Ասուն Փողովներու քարտուղարի և Աստղուրդու անի արշիւ իստի պաշտօններու։ 1941ին բնարաւ եցու անդամ Աստղուրդու արանի Վեհագնդիչ Աստեղնին։

Տէր Խորեն Քահանայ Մելիթօսան. — Մուսա է Անգարա (Գալուախի) 1883 Անգար. 8ին. աւազուի անունն է Յակով-Արտամ-Արիս։ Նախնական ուսումը առած է Անգարայի Ս. Խորէննան ազգային վարժարանին մէջ։ 1892ին Անգարայի Ս. Նշան Ակելզեցւոյ մէջ առցցած է գպրութեան չորս աստիճանները Տէր Մկրտիչ Ասպ. Վեհապետականէ. 1895ին աշակերտ Անմաշի Աւառ մետրանին և, գասարանին, վերասեռուշ Տ. Եղիշէ Մ. Վրդ. Դուրեսնի օրով։ 1900ին կը թողու վանքին ուսումնարանին Դ. զատարանը, ստանուրով աւարտական վկայականը Յետոյ կ'երթայ Պալիս և կը յաճախէ Կալաթա Աէրայի Կոյսուերական Լիսէն, ուրիէ շրջանաւարտ կ'ըլլյայ 1904ին, և անմիջապէս պաշտօնի կը կոչուի Անտառոյուի Նրկաթուղիի Բնկերութեան մէջ, ուր կը մնայ մինչեւ 1907։

Հրաժարաւով վերոյիշենու Բնկերութեան, պաշտօնի կը կոչ- և ի Արքեւելինան Արկաթուղիի Բնկերութեան Պիտոյից ճիւղին մէջ, մինչեւ 1921։ 1913-1921 Մաքրրդի զի և աղ. Խորհուրդին կ'անդամակցի 1920-1921 Մաքրրդի զի ազ Ականց որբանոցին խնամակալութեան առենապետութիւնը կը վարէ, 1921ին վերջերը կը հաստատաի Բարիզ, ու կը զրոգի վաճառականութեամբ, մինչեւ 1934 թուականը։ 1935 Փետր. 5ին կուգայ Գոհիրէ, իսկ Փետրվար 24ին, Գոհիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ակելզեցւոյ մէջ կը ձեռնուացրաւի քահանայ, Աստղն. Փոխանորդ Տէր Մամրէ Ասպ. Աբրունանէ, կոչուելով Տէր Խորէն քա- հանայ։ Հազիւ մի քանի առորի կը քահանայացործէ Գոհիրէ, մինչոյն առեն վարելով Գոհիրէի Աստղուրդարանին գիւտ- նապետութեան պաշտօնը։ 1939ին Աւառնի Հոյ գողութին այցելեց։ 1940 Յաւնավար 18ին վախճանեցաւ։

Տեր Ասմակի Քահանայ Շահարեան .— Վարդապուտ Շաքարեան, ույս է Տէր Հօր աւազանի անունը, ձնած է Զէյթունի Պազպայըը թաղը, 1895 Օգոստոսին, սրբին է ևազպարէթ Շաքարեանի. իր նոսինական ուսոււմը կը ստանայ թաղին Ս. Յովհաննաւ Մազկոցին մէջ, յետո կը յանախէ Զէյթունի կեդրանական Ս. Յակոբոյ վարժարանը, մինչեւ 1910 թուականը: 1911 Դեկտ. Էն 1914 Յուլիս ամիսը, աշակերտած է Երևանպէմի Ս. Յակոբոյ վանքին Ժամանակաւրաց Վարժարանը. աւարտելով սոյն գործոցը, շրջանաւրարան կ'ըլլոյա: 1914 թուականին հանգուցեալ Մազպաքիս Արք. Օրմանեանէ կը ստանայ դպրութեան + ստափեանները: Երևանպէմի մէջ հետեւած է Օրմանեան Արքազանի բնադայցաւներու գասրնթացքին 1914-1915 թուականին:

1915ին Երևանպէմի Ս. Ասմակ-Մեսրոպ վարժարանին մէջ վարուած է ուսուցչական պաշտօն, յատոյ պինոււր եղած է բրդական բանակին մէջ, Պազեստին և Սուրբու, մինչեւ 1918 թուականը:

1918ին վերջները կամաւոր կ'արձանագրուի Ֆրանսական բանակի Հայկական Անդէսնին մէջ:

1921ին, Կիլիկիոյ Մերսին քազաքին մէջ, Ազգային Միութեան Որբանոցին մէջ իր ուսուցիչէ կը պաշտօնավարէ, յետոյ կը փախագրուի Առանա քազաքը, պաշտօնավարելու համար Ֆրանսական Անդամանարանի թեան որբանոցին մէջ:

1923ին կ'անցնի Պազեստին և իր ուսուցիչ Աստվայի ողջ վարժարանին մէջ պաշտօնի կը կոչուի: 1924ին Հ. Բ. Բ. Մ. հան Երևանպէմի Արարատեան որբանոցին մէջ, իր ուսուցիչ կը մնայ առարի մը, 1925ին կ'անցնի Եղիպատոս և կը հաստատուի Ազգեանդրիս, ուր պաշտօնի կը կոչուի Հ. Բ. Բ. Մ. հան Ազգեանդրիս մասնաճիւղին մէջ, իր գործիչ, քարտուղար և հաւաքիչ: 1926ին Ալեքեւ օրբթերթին Ազեքսանդրիս գործակալ և թղթակից կը նշանակուի, նոյն տաեն գրազերավ նաև գրավաճառութեամբ: 1926 Նոյեմբերին մինչեւ 1934, փախահեռացի պաշտօն կը վարէ հանգուցեալ Խոգևոր Փաշա Յակոբեանի սրբայնույնութեամբ: 1935 կ'անցնանաւայ օր. Մարտ Շամբեանի հետ: 1935 և 1940 վերոյիշեալ ազարակին մէջ կը պաշտօնավարէ իր թեւ տնօրէն: 1940 Յաւնվար 28ին, Գանիբէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ակեղեցիին մէջ կը ձեռնադրուի քահանայ Եղիպատոսի Հայոց Առաջն. Փախանորդ Տ. Մամրէ Եպս. Սիրունեանի ձեռամբ, և կը կոչուի Տ. Սահակ, քահանայագործելու համար Գանիբէի մէջ:

1942 Հոկտ. ին կը նշանակուի Գանիբէի Առաջնորդական Տեղապահի Փախանորդ:

Skr. Մեսրոպ Քահանայ Ամրիկեան. — Ծնած է Մուշ քաղաք 1896 թուականին, որդին է Տիգրան Ամրիկեանի. իր նախնական կրթութիւնը ստացած է Ենիդավայրին Մխիթարեան վարժարանին մէջ: 1913 թուականին կը փոխադրուի Պոլիս, ուր երկրորդական ուսումը կը շարունակէ Գոտը-Գիւղի Մխիթարեան վարժարանը, մինչեւ 1915 թուականը: 1915ին Պոլսէն կ'աքսորուի Տէր-Զօր: Տարագրութեան դառնութիւնները կրելէ յետոյ, 1919ին կը հաստատուի Ազերայի գործադրին և իրը ուսուցիչ Ազերայի գործադրիոյ Պականան Ազգային վարժարանին մէջ կը դասուածնէ, Ազգ. Պատմ., Հայերէն լեզուի և Գիտութեան դասերը, մինչեւ 1928 թուականը: 1923ին կ'ամուսնանայ Ազերայի գործադրիոյ մէջ: Այսմ աէր է երեք դասականերու: 1928ի վերջերը կը փոխադրուի Եղիպատոսի Զակազիկ քաղաքը, ուր Կամարաբեկան Մխաբեանի Գործառան մէջ, իրը պաշտօնեայ կ'աշխատի մինչեւ 1932 թուականը, միևնույն տարեն այցելու ուսուցչութիւն ընելով Զակազիկի Օշական Ազգային վարժարանին մէջ: 1932 Անզատին կը փոխադրուի Գանձիրէ և Գալուստեան վարժարանին մէջ քարտուզարի և սննդուցիչ պաշտօն կը ստանձննէ, մինչեւ 1939 թուականը: 1940 Յանվար 28ին, Գանձիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին մէջ կը ձևանադրուի քահանայ, ձեռամբ Մամրէ Եպիսկոպոսի: Աիրութեան Պատմութեան մէջ կը անփոփոխ:

Ա. Հ. Ե Ք Ս Ա Լ Ի Դ Բ Ա Ր Ա Շ Ա Ն Ա Յ Թ Ք

Ազերայի գործադրիոյ մէջ ուր համեմատար Հայ դաղութը նորէ, երեսութը նոյնն է: Հին Եկեղեցականութեան մտախն շատ քիչ ծանօթութիւններ կան:

Արդէն յիշուեցան գամբարանները Տ. Վարդուն Քնյ.ի (+ 1814), Տ. Մոկար Վըդ. Պուրսացիի (+ 1447), Տ. Արրունամ Քնյ. Աճէմանի (+ 1872), Տ. Մկրտիչ Քնյ. Զպուքնեանի, (+ 1876), Տ. Բարթողիմէոս Քնյ. Պիտղիւնունի (+ 1885), Տ. Ղեւնդ Քնյ. Պահառաւունի (+ 1920), (տես էջ 134, 135, 144, 160, 169) որոնց վրայ գմբախարար կենսագրական ծանօթութիւններ կը պահանձնի:

Նոյնպէս կը յիշուակուրին հետեւեալ քահանաններուն առաջնութիւրը, Ազերայի գործադրիոյ դիսունդատան արձանագրութիւններուն մէջ, որոնք հան պաշտօնավարուծ են և որոնց մտախն սակայն շատ քիչ ծանօթութիւններ ունինք, և միայն անուն մը մնացած է:

Տէր Մատթէսո Քահանայ Ներկարարեան, հաստատուած 18-57ին, վախճանած 1891ին:

Տէր Յարութիւն Քահանայ Զանագլուհիցի, 1864ին:

Տէր Յակոբ Քահանայ Մերտևնեան, 1868ին:

Տէր Արքանամ Քահանայ, 1868ին:

Տէր Ասմուչի Քահանայ, 1868ին:

Տէր Գէւրդ Քահանայ, 1868ին:

Տէր Թէոդորոս Քահանայ Պազտատիւն, 1878ին (*):

Տէր Կորուպետ Քահանայ Մեթեան, Գուղկուննուկցի, 1887ին:

Տէր Յակոբ Քահանայ Աէֆէրեան, Թոքացի, 1879 (**):

Տէր Թորոս Քահանայ Վանեցի, 1879ին:

Տէր Ղեւոնդ Քահանայ Փափազկոն, 1886ին:

Տէր Սուրբիս Քահանայ Զահրապեան, 1889ին:

Տէր Մատթէոս Քահանայ Ախմոնեան, 1890ին:

Տէր Արթաքի Քահանայ Զըլիխապեան, Անրանիցի, 1890ին:

Տէր Գորբիչի Քահանայ Անորթեան, 1891ին:

Տէր Գրիգոր Քահանայ Ամիրեան, Տիգրաննուկերացի, վախճանած 1903ին, 74 տարեկան հասակին մէջ:

Տէր Գրիգոր Քահանայ Բառուննեան Պարտիզակցի (**):

Տէր Կարապետ Քահանայ Կիրիացի:

Ասոնցմէ զատ Հմայեակ Վրդ. Դիմացսեան 1876ի իր այցելութեան տոթիւ կը յիշէ.

Տէր Մկրտիչ Աւագ Քահանայ Զպուլնեան. — Բնիկ կ. Պոյտեցի, սա 1869 թունկունին Քահանայ ձեռնադրուած է Խոս Գիւղի Ս. Ստեփաննոս եկեղեցւոյն մէջ, կ. Պոյտոյ Պատրիարք Տ. Ներսէս Ս. Արքեպիսկոպ. էն: Օիշեալ Քահանան 47 տարեկան է.

(*) Հմայեակ Վ. Եղ. Դիմացսեան (Եիթը Մանուելը ի Միջերկրականէն, էջ 313), այս Քահանային մասին սա տողեր ունի. «Ճ. Թէոդորոս Քնիյ. Ըստասեած, Վանեցի, սա 1863 Մարտ նին ծեռնադրուած է կ. Պոյտոյ Աթոռունի նախիկին Տեղապահ. ի Տէր Խանզացեալ Արիատակէս Միրազոն Ալբեսիս իսկապէտէ: Այժմ վաթուուն ս արիկան է, այր բարձրահուսակ, մհամակ, սեւամօրուա, մրայօն, պար եւ աննելու, բարիքարոյ եւ լաղցրարոն, իր քահան այսկան պաշտամանց վարժեւ միթ, բաղցրածայն եւ ըստ բաւականին հմուտ եկեղեցական երգեցողութեանց, բայց ոչ այլ չու ուսեալ»:



(**) Հմայեակ Վ. Եղ. Դիմացսեան (Եիթը Մանուելը ի Միջերկրականէն) այս Քահանան տեսած է Աղիքանեղիքա, եւ կ'առաջայտուի սա տողերով. «Տէր Ցուկոր Քահանայ Զազոյ ունան կ. Պոյտեցի, սա 1876 Մեկս. ծին ծեռնադրուած է Եղիպատոսի Ո. Աստուածածին եկեղեցւոյն մէջ, վիճուկին բարիկնամա Առաջնորդ Տ. Մելրովայ Մրազան Արևապիսկոպոսէն: 45 տարեկան է այժմ. միջահասակ, շիկաներ, խաժակն (կապոււաչուի), իր կոչման միթ եւ իր ընթացից մէջ հեղամամրոյք»:

(***) Նման է Պարտիզակ 1840ին եւ Քահանայ ձեռնադրուած Նիկոմիդիայ Առաջնորդ Նիկոդոս Նոպա. Աղասեանէ 1868 Հոկտ. 16ին: Միջանասակ, նիմար, ովհաներ եւ մանր այսլի: Հետազային իր ձմենապայր դարձած է:

Տեղի թողինացն և Գյուղի Պայտագան


Տ. Թուսիկ Գյուղի Ստվեանց
1855—1921

Տ. Մեսրոպ Գհոնի Ամրիկեան





Տ. Լայսավամ Բնի. Ասկերիչեան



Տ. Կարպետ Բնի. Գառակօքեան



Տ. Մերութ Բնի. Քօօկիրեան

այր միջանասակ, ըստ բաւականին գեր, շիկաներ, մեծակնեայ և զուտթաղէմ պարզամիտ, աննենդ, խաղաղասէր, քաղցրահամրոյր, հմուտ իւր կռչման և պաշտաման:

1876ին Առաջորդական Փօխանորդի պաշտօն վարժ է Տ. Մելորապ Սպիրիկ. Սուքիսեանի օրով, կը վախճանի 47 տարեկան և կը թաղուի Դահիրէի Մարմինայի Հայոց գերեզմանտունը: (Տես Շիրք Մանուկ ի Միջերկրականնեն էջ 290):

Խակ ժամանակակից են գրեթէ հնաւեւեալ հոգեւոր պաշտօնեաները:

Skr Դանիկ Մայրազոյն Վարդապետ Բարսեղեան.— Ծննդ է 1843 Յունիս 25ին, Կեսարիոյ Տէրէվէնի դիւզը, աւազանի անունն է Գրիգոր, նախանական ուսումը ստացած է անդւոյն դպրատան մէջ:

14 տարեկանին, խումբ մը փոքրիկ աշակերտաներու ուսուցիչ կը հարգուի Տէրէվէնկի մէջ: 1868ին, Գրիգոր իր մօրը հետ կ'երթայ Ազեքանդրիա, իր մօրեզրոյ Յակոր Ազու Աշըզեանի մատ, չարւնակելու համար իր ուսումը, պատասխ. Գրիգոր կ'ուղարկուի Երուսաղէմի Ժամանգաւորաց Վարժարանը:

18-ր Դնկանմբեր 10ին կը ձեռնադրուի Մարկարագ և 1871 Յունիս 21ին կ'օծուի Վարդապետ Սույի Պատրիարքէն, Երուսաղէմի մէջ: 1871էն 1875 կառավարիչ և նոյն ատեն անգամ Ուսումնական Ասորնուորդի Ժամանգաւորաց Վարժարանին: 18-75ի վերջերը Երուսաղէմէն կ'երթայ Տէրէվէնկ, ուր կը բանայ գիւղին գպրացը, և Մրգանիս պզտիկներուն քիչ ժամանակաւոն մէջ հայերէն կը սորվեցնէ: 1876 Դնկա. 23ին, Տէրէվէնկի վանքին վանահայր կը նշանակուի: Դրամ հաւաքելու պաշտօնով կը շրջապայի Պոլիս, Եպիսկոպոս, Ազգաթիր մատ Թէրզիլի գիւղին մէջ վարժարան մը բանալու համար, բայց չի յաջսպիր իր առաջնորդութեան մէջ, և կը դառնայ Տէրէվէնկ ու կը նուիրելի վանքին բարեկարգման:

Վանքին մէջ յեղափոխականներուն միշտ ապահովան տուած ըլլարուն համար, կառավարութեան կողմէ մահուան կը դատապարաւի, և յետոյ ութը ատրի բերդարգելութեան, աքսորւելով Ափրիկան Տրիպոլիս:

Խզմիրեանի Պատրիարք ընտրուելուն առթիւ, ներման կ'արժանանայ և Մրգանիս շոգենասազ մը, Մուրք Նաւաստիներու կողմէ վայենաբարցոյ չարշարանքն երկով կը ատրուի Պոլիս, ուր կը մնայ երկու կամ երեք տարի:

1896ին, Պոլայ Պատրիարքական Տեղապահ Բարթողիմէոս Սպիրիկ. Չամբչեանի կողմէ կը զրկուի Ազեքանդրիա:

Պալոյ Պանքայի դէպքէն Աղեքսանդրիս ապաստանած գաղթականներուն, Դանիիլ Վարդապետ Վերատեսուշ կը նշանակուի:

Աղեքսանդրիս մէջ, մատուցրուի 20 տարի կը պաշտօնավարէ եկեղեցին և ահզւոյն աղքաններուն պէտքերը նուիրումով կը հոգայ:

Դանիիլ Վարդապետի գործունէութիւնը Տէրէվէնի և Աղեքսանդրիս հետեւեալ տաղերով կը բացարուի, պ. Բարսեղ Օհաննեանէ.

ԱԱմէն անոնք որ ճանշան Դանիիլ Վրդը և հոս Աղեքսանդրիս աղքաններու հոգացողի զերին մէջ, հիւծուոծ ֆիզիքապէս, յօգնուած մատուորապէս, պիտի չկրնան երեւակայել իսկ թէ թրքական շարչարանքէ, բանսէ, աքսորէ վերապրող այդ խեւակը ինչ արտակարգ տիպար մըն էր: Երկու մարդ կար Դանիիլ Վարդապետի մէջ, իրարու հականնեայ, Ցեղափոխականը և Սոււրբը, եւկութն ալ կատարեալ: (Տես Արշակ Ալազարնեանի, Պատմութիւն Հայ Կնարեիոյ թ. Հատոր, էջ 1392):

Դանիիլ Վրդը կը վախճանի Աղեքսանդրիս 1917ին և իր մարմինը կ'ամփոփուի Աղեքսանդրիս Հայոց ազգային գերեզմանատան մէջ և հոգակոյտին վրայ կը դրուի տապանաքար մը (տես վերը, էջ 169):

Skr Յուսիկ Քահանայ Աօմեանց.— Մնած է Պոլիս, 1855 Նոյեմբեր 20ին նախնական ուսուումը կը ստանայ զանազան ուսուցչիններու մօտ, ինչպէս նաև ինքնաշխատութեամբ իր ու սման պաշտօը կը զարգացնէ: 1876էն մինչեւ 1888 ուսուցչական պաշտօն կը վարէ, Գուսմեմունիի ազգային վարժարանին մէջ: 1889ին կուգայ Պոլիս, 1890ին կը ձեռնադրուի քահանայ Անդրայի Ս. Երրորդութիւն եկեղեցիին մէջ, ուր կը պաշտօնավորէ իրը քարոզիչ մինչեւ 1902: յնայ կը փոխադրուի Խղմիրի Գընդզ գիւղաքաղաքը 1902 Օգոստոսին, ուր կը քահանայուղործէ մինչեւ 1920: Եղիպատոս կուգայ 1921ին Աղեքսանդրիս մէջ Ա. Պօղոս-Գիորգի եկեղեցւոյ մէջ պաշտօնավորելու համար:

Skr Յովնաննես Քահանայ Skr Մկրտչիսան.— Մնած է 1876 Մարտ 5ին, Կիւրիւնի մօտ Աշոտի գիւղը. փոքր տարիքէն հօրը հետ կ'ուղևուրուի Պոլիս, Գումզարուի Մայր վարժարանին մէջ կը ստանայ նախնական կրթութիւնը, մինչեւ 1887: 1890ին կ'երթայ Բազէշ և հոն ուսուցչական պաշտօն կը վարէ մինչեւ 1892: 1893-1900 ուսուցչական պաշտօնով կը մայ Թոգաս, 1900 Նոյեմբեր ամսուան մէջ կ'երթայ Արմաշ, և քահանայ կը

ձեռնադրուի Փոխականակայր Տ. Եղիշէ Նպիսկ. Դուրեհանէ: 1904-1911 քահանայական պաշտօն կը վարէ Խզմիրի մէջ: 1911-1921 իր քահանայ կը գործէ Պոլսոյ արուարձաններուն մէջ: Իսկ 1922ին կուգայ Եղիպտոս պաշտօնավարելու համար Աղեքանդրիոյ Ա. Պողոս-Գևորգ եկեղեցիին մէջ:

Տէր Հայկացուն Քահանայ Ուկերիչեան.— Մնած է 1887ին, Կիրիկիոյ Զէյթուն գուստափ Եսարուց զիւղը: Նախնական ուսումը կը ստանայ դիւզին դպուտան մէջ, յետոյ Զէյթունի Ս. Առառու ածածնայ վանքին որբոնցր: 1900-1905 կ'աշակերտէ Երաւանդէմի Ա. Յակոբեանց Վանքին Ժառանգաւորաց Վարժարանին, որուն շրջանը աւարտելէ վերջ, իր ուսուցիչ կը պաշտօնավարէ Երու ստոքէմի քաղաքացիներու ազգային վարժարանին մէջ 1905-1907: Եւետոյ կ'ուղեւորուի Ֆրանսա, ուր կը հետեւի մանկավարժութեան 1907-1910, ապա 1911ին կը հետեւի Բարիզի Գոլէժ առ Ֆրանսաի և Սորբոնի մանկավարժութեան, փիլիսոփայութեան և ընկերարանութեան դասընթացքներուն:

1911ին վերջերը կը վերադանայ Երուանդէմ և ուսուցիչ կր կարգուի Ա. Յակոբեանց Ժառանգաւորաց Վարժարանին, գասաւանդելով Ֆրանսաերէն և բարոյագիտութիւն: 1913ին ուսուցչական պաշտօն կը վարէ Մարզուան և Այնթապ, մինչեւ 1915 թուականը: 1915ին կը ասրադրուի Երուանդէմ, ու վանքին մէջ Ժառանգաւորաց Վարժարանի Ֆրանսաերէն և ձայնագրութեան դասերուն ուսուցիչ կ'ըլլոյ: 1915-1918: 1918ին կը ձեռնադրուի քահանայ, Տէր Թորգոմ Նպիսկ. Գուշակեանէ, պաշտօնավարելու համար Աղեքանդրիոյ Ա. Պողոս-Գևորգ եկեղեցիին մէջ: 1921ին կը հաստատուի Աղեքանդրիո, ուր կը վարէ քահանայական և ուսուցչական պաշտօններ: Քանից եղած է Ասացն. Փախանորդ: 1924ին Աղեքանդրիոյ մէջ կը հիմէ Հայկազնեան Կըրացան անունով իր սեփական դպրոցը, ուր մինչեւ այսօր, իր անօրինութեամբ և գասախօսութեամբ սերանդներ դաստիարակած է: Նոյն առան մինչեւ ցարդ կը պաշտօնավարէ իրեւ քահանայ Աղեքանդրիոյ Ա. Պողոս-Գևորգ եկեղեցիին մէջ: Հեղինակած է 1940ին Ամուսնական ինքալիկի խոհնուրդն ու բանալին անուն գիրքը:


Տէր Մեսրոպ Քահանայ Քեօւէրեան.— Մնած է Այնթապ 1884ին: Նախնական ուսումը կը ստանայ Այնթապի ազգային վարժարանին մէջ: 1898ին կ'աշակերտի Սայ Ժառանգաւորաց Վարժարանին, ուր կը մնայ մինչեւ 1902 թուականը: Եւետոյ իր ուսուցիչ, պաշտօն կը վարէ Այնթապի Հայկազնեան վար-


Ժարանին մէջ՝ 1903-1910 ուսուցչական պաշտօններ կը վարէ Քիլիս, Տէօրթ-Եօլ և Խակէնակրուն։ 1911ին Մերսինի մէջ քահանայ կը ձեռնադրուի։ 1911-1915 Մերսինի մէջ կը քահանայ յազգործէ։ 1915ի մեծ եղեռնին կ'աքսորուի Սուրբա և կը մաս Հան մինչեւ 1919 Թուականը։ 1917ին Դամասկոսի մէջ Առաջնորդ Տ. Պետրոս Սոսուն Պարտենէ քացուած Ապահանքանրանին, ուր կը պատսպարուէին արարքներուն քովէն անապահներէն հաւաքառած անչափահան տղջիկներ, — տեսուչ կը նշանակուի։ 1921ին կը հասաւասուի Ազնքանդրիա և ծխուաէր քահանայ ԿԸՀԱՅ Ա. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյն, ուր ցարդ կը պաշտօնավորէ։ Ռւսի հազինակութիւն մը Քիյոսնեկուրիւն եւ մենք, Կրօնական Դասեր, 1934ին Ազնքանդրիա տպաւած։

Տե՛ղինանես Գահանայ Պօյանեան։ — Մնած է 1867ին Տիգրեանակերտի մօտ, Չնքուշ աւտոնը։ Նախնական ուսումը կ'առնէ տեղւոյն Ա. Կարսապետի գպրատան մէջ։ Ուսուցչական պաշտօններ կը վարէ Լիճէ գիւղաքաղաքը 1890-1902։ 1902ին Եղեռիսոյ մէջ կը ձեռնադրուի քահանայ, Խորէն Սպիտկ. Մխիթարեանէ, Լիճի վրայ, և հան կը մաս 1902-1904, 1908-1915 կը վարէ Կրեւէ կղզիին հոգեւոր հովուութիւնը։ 1916ին կ'երթայ Էտիրնէ, քահանայ յաղործելու համար։ Յետոյ կը փոխագրուի Պուլկարիոյ Ֆիլիպէ քաղաքը, պաշտօնավարելով 1917-1921։ 1922ին կը հասաւասուի Ազնքանդրիա, ուր կը քահանայ յաղործէ մինչեւ հիմա Ա. Պօղոս-Պետրոս եկեղեցիին մէջ։ Վարած է 1930-1933 Առաջն։ Փոխանորդի Տեղակալի պաշտօն։

Տե՛ղ Վարդան Գահանայ Գարակօքեան։ — Մնած է 1877 Յուլիս 15ին, Կ. Պոլսոյ Գում-Դարբուի թողը և մկրտուած Մոյր եկեղեցւոյ մէջ, Ավրիխտէս անունով։ Նախնական կրթութիւնը կը սահանայ Գում-Դարբուի Պէղճեան վարժարանին մէջ։ որուն ընթացքը յոջողութեամբ կ'աւարտէ։ 1890-1893 զրացած է զեղուպործութեամբ և գրադրութեամբ։ 1896ին, Ետյովայի Մեծ Նոր Դիւղի վարժարանին մէջ ուսուցչի պաշտօն կը վարէ։ 1897ին Պոլսոյ Դայաթիսյ Ա. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ փոխ-դպրապետի պաշտօն կը վարէ։ 1897-1900, Պուրկարիոյ Ռուսանուգ քաջաքի ազգային վարժարանին և եկեղեցիին երաժշտապետի պաշտօնները կը վարէ։ 1901ին կը գտանայ Պուլս և Բերայի Ֆերի-Դիւղի Ա. Վարդանանց եկեղեցիին մէջ կը սահաննէ երաժիշտի և թաղական Խորհուրդի քարտուզարի պաշտօնները։ 1907 Ապրիլ 30ին, Ա. Վարդանանց եկեղեցիին մէջ քահանայ կը ձեռնադրուի, Հմայեակ Սպիտկ. Դիմոքսեանէ,

Սիոնի Ս. Քաղմանչաց Մատոն Զանգակառուն
իւ արաքի մեսը (Աղեքայրա)





Արտմել Ս. Բարգմանիաց Մասրան կուռքը (Աղեքանդրիա)

կոչուելով Տէր Վարդան: 1907-1915 կը քահանայագործէ Ա. Վարդանանց եկեղեցին մէջ: 1915 Ապրի 24ի մոժ եղեռնին, Պոլսոյ մատուռութաններուն հետ կ'առջորուի Զանզըրբ: Այս կուտայ Զանզըրբէն և կը մնայ Ռէշտ, մինչեւ 1918: Յետոյ կ'անցնի Պոլիս և Ֆէրի Դիւղին մէջ կը պայտօնավարէ 1919-1922: 1922 Նեկանմբերին, Պոլիսէն կը փախչի Սեյանիկ, ուր կը ստուժնէ Ասոցի: Փօխանորդ ի պաշտօն, մինչեւ 1923 Հոկտեմբերը: 1923 Խոյեմբերը 16ին կը հաստատուի Աղեքսանդրիտ և կը կոչուի քահանայագործեյու Ա. Պօղոս-Վետրոս եկեղեցին մէջ: անդամակցած է Աղեքսանդրիոյ Երան տէսն և Թեմական ժողովներուն: 1936ին կ'ընտրուի Ա. Պօղոս-Վետրոս եկեղեցին լուսարարապետ, պաշտօն, զոր կը վարէ մինչեւ ցարդ:

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԲԻՆԵՐՈՒ ԲԱԼԲԵՐԱԲՆԵՐԸ

Պօղոս Պէյ Առւուշ

Պօղոս Առւուշին կտմ Յայսէիֆիան, ծնուն է Զմիւռնիս 1775ին, որդին է Յայսէիֆ Կևարացիի: Նախնական կրթութիւնը կը ստանայ իր մօրհերօր՝ Առաքել ազա Ապրօի տան մէջ, մասնաւոր ուսուցիչներէ: Տակաւ ին պատանի, տիրացած էր ուսար յեզուաներու: Մօրհերարր Նկատելով անոր ուշիմութիւնը, երիտասարդ Պօղոսը իդմիրի Անդրյական հիւպատոսարանին տուածին թարգմանի պաշտօնին կոչել կուտայ, զոր նախապէս տարիներէ ի վեր ինք կը վարէր: Պօղոս հետզհետէ ծանօթանալով հիւպատոսարանի աշխատանքներուն, կը զարգանայ և հիւպատոսին կողմէ 1800 թուականին կը գրիուի Եիպրոս կղզին մասնաւոր յանձնաբարութեամբ: Եիպրոսի մէջ կը ծանօթանայ Անդրյացի Սրբ Արքանէյ ծովակալին: Անգլիացի ծովակալը կը հիւնայ Պօղոսի հմտութեան վրայ և Պօղոսը իրեն թարգման կը կարգէ և միասնեղ Եղիպատու կը տանի զայն, անգլիական նաւատորմիզով, Ֆրանսացիները Աղեքսանդրիոյէն հանելու համար: Նոյն տանին Օսմանեան կառավարութեան կողմէ կ'ուղարկուի նաև Վէզիր Քէռ Առւառուֆ Փաշա, անգլիական նաւատորմիզին ոգնելու համար: Այս պայմաններուն մէջ, Պօղոս Առւուշին, պարագաներու թերմամբ, իր թարգմանի և մանաւանդ դիւանագէտի հանճարը ի յայտ կը մերէ, այնպէս որ Վէզիր Առւառուֆ Փաշա կը հիւնայ այս լեզուագէտ հայուն վրայ, և կը խնդրէ ծովակալ Ամիրէն որպէսզի Պօղոսը իր ծառայութեան մէջ թարգմանի պաշտօնը ստանձնէ: Անգլիացի ծովակալը կ'ընդունի Վէզիրին տառչարկը: Վէզիր Առւառուֆ Փաշա կ'առաջարկէ Պօղոսին թուրքիոյ Բ. Դրան աւագ թարգմանի պաշտօնը, բայց

Պազս խոհեմութիւնը կ'ունենայ մերժելու այս պաշտօնը, տառարկելով թէ ԲՇ Դրան թարգմանի պաշտօնը տարիներէ ի վեր Յոյներու կը պատկանի Աւ նոյն առևն կը խնդրէ Փաշայէն Եղիպտոսի կուսակարութեան թարդմանի պաշտօնին կոչուիլ: Եւ արդարեւ Խուրշիս Փաշային և անոր յաջորդ՝ կուսակար Մուհամետ Ալի Փաշային առաջին թարգմանի պաշտօնը կը վարէ: Մուհամետ Ալի Փաշայն երր կը ստանայ Եղիպտոսի իշխանութիւնը Պալաէն անկախութեար վարելու իրաւունք 1816ին. Պազսին կուտայ իր անձնական քարտուղարի և դիւնապետի պաշտօնները: Մուհամետ Ալի Փաշա աւանելով Պազսի կարգութիւնները 1820ին Եւ բարովան բաժնի պես կը կարգէ զայն, որ այժմու արտաքին գործոց նախարարութեան պաշտօնին կը համապատասխանէր:

Մուհամետ Ալի Փաշա գոյն Պազսի պաշտօնավարութիւնն, կը շնորհէ պեյսութեան աստիճան, որ հայու մը համար այն ատեն շնորհուած մեծ պատիւ մըն էր, և զայն կը կարգէ պետական դանձնին աւեսուչ, ինչպէս նույն Տամիսթի մաքսատն անօրէն: Պազս պէտէ Սուսուփ Հինքի 1261 թուականին (մօսաւորակս 110 տարի առաջ), Աղեքանդրիոյ մէջ կը գոյէ ներկայ Ապու-Տարտարի աղգային մեծ կայուածը իր երկու առաներով միասնդ և իրր 18-20 ֆէտան տարածութեամբ շուրջի պարտէզավ միասնեղ, 15,000 զրշի և իր այս ընդարձակ կայուածը իր ողջութեան իսկ կը նույիրէ աղգին, որ արգէն տուններէն մին իր եկեղեցի կը գործածէր իր կենդանութեան իսկ, և միւս շնորհը իրր ընտկարուն իրէն, որ առարներու կազմէ կ'անձանակոչուէր Բայկ Արմենիան (Հայկական Պալատ): Պազս Պէտէ Սուսուփեան արգարեւ իր այս հսկայ հումրատուաւթեամբ Աղեքանդրիոյ հայ գաղութիւն հիմնադիրը կը հանդիսանար և պատճառ ներկայ գաղութիւն անտեսական նախանձելի օյնակին: Պազս Պէտէ անձնութեամբ կ'անձնութեամբ և ուշիմութեամբ բաջարերուած, Մուհամետ Ալի Փաշա 1839ին երր Սուսան կը ճամբարգէ: Պազս Պէտէին կը յանձնէ բաց ստորագրուած նրավարակներ, ի հարկին գործածելու համար: 1840ին, երր Մուհամետ Ալիի բանակները կը պատճենային Պայիսը գրաւելու, Սուլթան Մահմատ Սւրոպական պետութեանց օժանդակութիւնը կը ստանայ Մուհամետ Ալիի դէմ: Եւ պատերազմը անխուսափելի էր: Պազս Պէտէ Սուսուփեան իր բոլոր դիւնագիտական կարգութիւնները նրանութեամբ ի գործ կը գոյէ, ի նպաստ Մուհամետ Ալիի: 1841 Փետր. 13ին, Սուլթան Մէծիսի կազմէ կը ստանայ հրովարտակ մը, որուն մէջ կ'որ հետեւելով արտամադրութիւնը և նգիպտոսի կաւալալուրինը ժառանգական և Մուհամետ Ալիի

Տան համարութիւն Առաւտափկ Հայազգի մեծ պետական մարդու ծառայութիւնը Եղիպատոսին։ Բայց նախանձով և դրագարտութեամբ կը դաւէին Պօղոս Գէյի գէմ։ «Պահ մը Պօղոս Գէյ Տամիարի մաքսան մնօրէն կարգուեցաւ եւ միեւնոյն առեն պետական ելեւմուտի հաօիները կը բննէր, այս բարձր պատօնի տա տեսան ոշարու Կոտորին եւ անբարեխիլ ն Նախանձուղներ գրպարտեցին եւ նորմիսկ զողութեամբ ամբասանեցին զինքր։ Զարախօսութիւններ աննետեւանք չնացին։ Օր մը Մուհամետ Ալի, Տամիարի առջեւ ցաւալի միջադէկապ մը ունեցաւ, Պօղոս Գէյի նեռ եւ բարեկուրեան նոպային մէջ, իսլամը նրանան առակեց իր սենեկապետին որպէսզի ոսերեկն բաշկակելով դուրս հանէն նայ պատօնատար։ Այս նախախօսաք համազօր էր ոսկանութեան նրամանին։ Սենեկապետը, որ բուրք մըն էր եւ ծամանակին Պօղոս Գէյի բարիբները տեսած, կը տանիքային իր բնակարտօնը եւ կը պատուիր որ դուրս չելլայ։ Օր մը, մահային տեղեկազրի մը, ոտքի Մուհամետ Ալի, Պօղոս Գէյ կը պիտի առ պատուի է, իւ կ'առասանն նիսեւեալ բառերը։ «Այս ևթէ ողջ ըլլոր Պօղոսը, ինչ դիւրութեամբ պիտի քակէր հանդույցը, որքան կը զգամ ճիմսկ զինքը սպանենէ առւուծ ըլլույուս համար։ Սենեկապետը Փարային այս անեալարութեանը վրայ, ներզուրին կը իմնդրէ իր սխալին համար եւ կ'ըսէ քե Պօղոսը ողջ է։ Մուհամետ Ալիի հրամանոյ։ Պօղոսը կը բերուի եւ մեծ օնորներու կ'արժանանայ։ Փամանակ մը եւս պատօնավաելէ յեսոյ։ Մուհամետ Ալիի ուրեզր գնուղոյները դարձեալ կը գրպարտեն Պօղոս Գէյը, որ զիակցելովի անոնց մասդրութեան, կը նուուի իր բնակարտօնը եւ սնունդ չաճնելով, ներզնետ մարմինը կը տերացնէ, իւ կարենած հիւանդուքին մը վեցը, կը վախնումի այս մեծ զիա անազէս և նուուազէս նայր Աղեխսանդրիոյ մէջ, 1844 Յունիուր 10ին, 69 տարեկան նոսուկին մէջ։ Եւ մարմինը կը բաղուի ճիմ։ Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ առաջ դրան դիմուց, մասնուու դամբարանին մէջ։ Այդ վայրը, մօսսութապէս կարելի է նիստի ներկայ Մելգոնիան Մանկապարտէկզին արեւելեան կողմի փոքր դրան դիմացը, պատին մօս։ Պօղոս Գէյ երբ կը վախնանի, հազիւ 19 օդիին դրամ կը զնուուի իր հովը։ Այս պարագան իմանալով, Մուհամետ Ալի Փասւն նետեւեալ խօսերը կ'առասանն։ «Եթէ գիտնայի որ այս տատիճան չքաւուր էր Պօղոս Գէյը, գունէ 100,000 բրեայ զնեն կաւացայի անկողինին մէջ, որպէսզի չըսուի թէ իր պաշտամուտարներուն հանդէս անբարեացուկամ վերաբերու մ ունի Մուհամետ Ալին։» (Ցիս Գ. Մորդիկանի ասճեկան յօդուածք Արեւի մէջ, 1939 թիւ 6218-6219)։

Աղեքանուղթիոյ նորաշէն Պօղոս-Պետրոս եկեղեցին շինու-

թենէն տառնեւոկ մը տարիներ վերջ, հին դամբարանը քանզուելով, աճիւնները կը փոխագրուին նորաշէն եկեղեցւոյ հիւսիսային պատին մօտ, և կը շինուի նոր մարմարեայ գեղեցիկ դամբարան մը, կոթոկան ոճով, և մահարձանին ձախ կողմը կը կարգացուի հետեւեալ արձանագրութիւնը. «Ալ նոզի ազգութեալ, Պողոս Սուսուննեան, որ զՄայրն Հարսսան եւ զեռա հարազատ ի առաջամ բոլեալ վերացար. Հայոց 29 Դեկտ. 1843, զայս յաւերժ յիշատակ չնաւչսարնիկ հանճարոյդ ի բոյինդ դաստակերտ անաւ և ուսուննեան, յազգակցացդ սիրոյն ընկալ եւ նանզիր. Ֆրանկուա 10 Ապրիլար 1844»:

Ազեքսանդրիանայ գաղութը ապերախտ չէ գանուած իր բարերարին հանդէպ և առաջին անգամ հին եկեղեցին կոչուծ է Պողոս-Պետրոս, իր և Պետրոս եղբար անունով: Սրկորդ՝ 1875ին, Պատուելի Սաւալանեանցի. Ազեքսանդրիոյ դպրատան մէջ պաշտօնավարութեան շրջանին, դպրոցը կոչուած է Պողոս-Գէյեան վարժարան: Յետոյ 1884ին: Ազեքսանդրիոյ արդի եւ կեղեցին սեռանման նույիրուած է իր և եղբարը անունով Ս. Առաքելոցն Պողոսի և Պետրոսի, և ուսագ դրան վրայ դրսւած է հետեւեալ արձանագրութիւնը.


Յիշեցէ յաղօրս

զիոնի Մեծանուն Վասիլ. Պողոս Պէյի Սուսուննեան Զմիւռնացւոյ Անման Բարերարի Ազգիս
Յամի 1884 եւ Հայոց Ռթէ.Դ:

Դարձեալ Ազեքսանդրիանոյց հին գերեզմանատան մուտքին: Հետեւեալ արձանագրութիւնը դրուած է, Ազեքսանդրիոյ գաղութին այն ժամանակու ան մեծամեծներուն կարգադրութեամբ: Օֆիշեցէ զնոպի մեծանուն Սուսուննեան Պողոս Պէյի Զմիւռնիացւոյ, բարերարի ազգին եւ նորին ի Տեր նանզուցեալ նամամ բարեպատ ընկաննեացն: 31 Դեկտ. 1888:

Ազեքսանդրիոյ ազգային վարժարանը ի յարգան իրեն կը կոչուի Պողոսնեան Ազգային Վարժարան: Պողոս Պէյ իր վասաքի օրերուն իսկ չի մոռնար իր ազգասիրական պարտականութիւնը կատարել. այսպէս 1828ին Երուսաղէմի Պողոս պատրիարքը կը դիմէ իրեն ստանալու համար անոր նուէրը: «Պողոս ները առնելով մայրախաղիք եկեղեցիներուն գանձանակադրմին», 200 խակ, ցամաքային նամբով կ'ուղեւորի Առաջիա, ու անկ կը նաև Ազեքսանդրիա Սուսուննեան Պողոս Պէյին մօս: «Ու անոր նպաստն ալ առնելով կը փուրայ Երուսաղէմ: (Տես Սաւալանցինցի «Պատմ. Երուս.» թ. հատոր, էջ 968): Վեհափառիկի Միսի-

ପ୍ରାଚୀନତାବଳୀରେ ଏକାକ୍ଷରମୁଦ୍ରା ରଖିଥିଲା ଯାହା



ପ୍ରାଚୀନ ଯାତ୍ରା ଏକାକ୍ଷରମୁଦ୍ରା ରଖିଥିଲା ଯାହା





ՊՈՂՈՍ ՊԵՏ ՆՈՒԽՈՒԹԻՒՆ դամբարանը

թարեւանց վասնքին, Պօղոս Գէյ Սուլսուֆեան 1825ին կը նուշիրէ Եղիպատական մասնայ մը, ինչպէս կր պատմէ Հայր Եփրիկեան (Բնաշխարհի Առարարանի Ա. Կատոր, էջ 643ի) մէջ, հետեւեալ տուզերով. «Վասնապունք Պօղոս Գէյ Սուլսուֆեան 1825 բուին Վենես-կոյ Ս. Ղազարու վանաց Միսիրարեան Միաբանութեան նուիրեց Նդիպական ննազոյն մումեայ, որ Սւըոպիոյ մուսկոններու մէջ գանուածներեն լաւագոյն պահուածք նամարու ած է»:

1825ին իր ձախքավ հրատարակեաւած է Յենեյոնի Ալրկանք Տեյկեմաքայս գիրքը, Թարգմանու թեսամք Հայր Մանուէլ Վ. Զամաջաբեանիի Խոկ իշմիանինի մէջ կր նուսոգու ին երեք սեն-կոնկներ Պօղոս Սուլսուֆեանի եախքավոյ, ինչպէս ցոյց կուտան հետեւեալ տոզերը. «Ղազարապահ արեւմեան մասի վերնա-րուկի Պօղոս Եւ Պետրոս Սուլսուֆեան, Ադիպառոսի Փոխարքայի պատօնինանիր, Եւ Անհվատ Ասմակեան, անոնց գործակիցը, 1839 բուին երեխ սինեակներ նուրողեցին իրենց ծախով. իւրաքանչիւրի արեւելեան կողմը զբելով մէկ մէկ յիշառակարան, որոնք են- և Յամի 1839 յունուրու Բ.- Յովհաննու Կոթողիկոսի ամենայն Հայոց, շինեցաւ այս սենեակի, արդեսմբք և ծախուք բարեպաշտ իշխանապետն Հայոց պերճապատիւ Պօղոս Ռէկին Յովհաէփեան Զմիւռնացւոյ, բնուկելոյ այժմ Աղեքասանդրիս Եղիպատասի: Յա- մի 1833 յունուրու Բ.- Յովհաննու Կոթողիկոսի Ամենայն Հայոց, շինեցաւ այս սենեակ արդեսմբք և ծախուք բարեպաշտ իշխա- նին Հայոց գերտապատիւ ազտ Պետրոսի Յովհաէփեան Զմիւռնաց- ւոյ, բնուկելոյ այժմ ի Թրեստ Յամի 1838... մեծաշուք ազտ Ասեփառի Աղիքայեանց Սահակեան, բնուկելոյ այժմ Եղիպատու- (Տիւ Ա. Եղմիածին բացառիկ թիւ 303-1903, Հրատարակուած Մը- խիթորեան Հարց կողմէ, Վենետիկ 1903ին, էջ 42-43):

Խոկ Պօղոս Գէյ Սուլսուֆ 1839ին Գուհիրէի Ս. Աստուածա- ծին եկեղեցւոյ շինութեան տոթիւ կը նու իրէ 3,000 դահեկանի գու մար մը:

ԹԻՐՃԻՄԱՆ ՀՕՑԱ ՊՕՂՈՍ

կ ա մ

Պօղոս Գէյ Սուլսուֆեան

«Ինելք. 12-1843-ՌԻՐՂԴ Պօղոս Գէյն Նդիպառոսի մեռաւ եւ բաղուեցաւ փառօք Աղեքասանդրիա, 44 ամ հկաց ի պատօն վե- րատեսչութեան Նդիպառոսի, եւ մեռաւ 75 ամաց: Մարտինն բաղ- ւցաւ նախ յեկեղեցւոյ Աղեքասանդրիոյ, բայց ապա ըստ խնդրոյ ազգականաց հանգուցելոյն, հրամանաւ Փոխարքային հանեալ ան-

մի եւ զմռսեալ, բերաւ ի Զմիւննիա, որում բազում երախտիս արարեալ եր եւ բաղուցցաւ ի աեղո նարց. իւրոց։ (Տես ՀՀայոց Պատմութիւնը 1772-1810, Աւետիս Վարժապետ Պէրսպէրեանի, ապաւոտ Պոլիս 1871, էջ 517)։ Հաւանական չէ որ Պօղոս Պէյին մարմինը Զմիւննիա փոխագրուած ըլլայ, այլ Թրիէսթէ մնակող Պետրոս Ամիրա Սուսուննի մարմինը իր մոռէն յիտոյ Զմիւննիա փոխագրուած կրնաց ըլլայ. ինչ որ աւելի հաւանական է, որպէսնեւ Պետրոս Ամիրա Սուսուննի է որ Զմիւննիայ Ազգ. Վարժարաբն մէջ իր ծախքով հաստատել տուած է Գաղղիկրէն յիզաւի ուսումը և որուն համար է որ Զմիւննիայ հայ գաղութը երախտապարար կրնաց ըլլայ։ Ի ձեռս Հայկազուն պարոս Պօղոս Սուսուննիան Զմիւննացւոյ, որ զալով այր բանիբուն, խորագիտ եւ իմասուն եւ տեղեակ Սւրոպական լեզուաց, սիրելի եր յորդ լաշ Մհնմէկ Ալիին. եղեալ նմա բարգման եւ խորհրդառու եւ ներքին բարուկար միայնզամայն եւ իօսան եւ կառավար ամենայն ելեւմաից եւ զանձուց նորա. մինչեւ ակն ածել. ի նման ամենայն մեծաց եւ հօնուից եւս եւ որդւոց եւ բոռանց նորին իսկ Մհնմէկ Ալիին։ (Նոյն էջ 242-243)։

1895ին Սագուար Արքին Փաշոս Գաղղիկրէն գիրք մը հրատարակած է, Պօղոս Պէյին կենսագրութեան նուիրուած, որմէ Քարգմանարար կուաոմ հետեւեալ տողերը. «Պօղոս Պէյ ճնած է Խզմիրի մէջ 1768 բուականին, նայրը անոր կուտայ խնամեալ կրութիւն մը. Պօղոս տեղեակ եր իր մայրենի լեզուէն զոր կը խօսէր եւ կը գեկ յաջողապէս։ Պօղոս տակաւին պատասի կ'ասխատի ժամանակ մը առեւերականի մը մօս, յետոյ Խզմիրի Անգլիական Հիւպատուարանին մէջ բարգ նանի պատօնին կը կոչոչի։ 1790ին երբ Պօղոս պէյի նայրի, կը վախնանի. Պօղոս առեւերական զործով կ'երբայ նգիպառու եւ նոզկրի մէջ կը վարձէ կառավարական մախատութը մինչեւ 1797. 1798ին կը մեկնի Խզմիր։

1810ին և որ երկրորդ անգամ ըլլալով առեւերական նպասկով կ'երբայ Աղեղօաւողրիա, երբ Մուհամէկ Ալի Փասոս կուտակալ նօանակուած եր նզիպտոսի. այս անգամ Մուհամէկ Ալի Փասոյէկն օ արուան նամար կը վարձէ Աղեղսանդրիոյ մախատունը, տարեկան 2,500 դրու վ նարելու պայմանաւ եղիստական գանձուն, նետեւեալ դժուարին պայմաններով. — երկ եկամուտները պայմանագրին մէջ նօանակուած նասոյրը չբերեն, Մուհամէկ Ալի պիտի լրացնէ ասրբերութիւնը, եւ Պօղոս Պէյը տիտի նասոյցանեւ իր վնասը, իսկ երկ յաջող եր եւ մախատան նասոյրները 500 հակէն աւելի զումար բերէին, պիտի բաժնուէր նզիպտական գանձուն եւ Պօղոս Պէյի միջեւ, այս կերպով Մուհամէկ Ալի Փասոն եւ Պօղոս Պէյը շահակից բնկեր պիտի ըլլան։

Պօղոս Պէյը կ'ընդունի լերոգրեալ պարմանները, նկատելով

որ Աղեխանդրիոյ վաճառականութիւնը նետքնեսէ կը յառաջդիմէր, Մահմուտիկի ջրանցքին միջոցաւ, որուն բացումը տեղի ունեցած էր 1819 թուականին, երկրաշափ Քոսրի յատակագծին համաձայն, որ մեծապէս կը դիւրացնէր ներածումի եւ արտածումի գործը, նպաստելով երկրին առեւտուրին:

1823Է ի վեր Պօղոս Պեյ, Մուհամետ Ալիի կառավարութեան գանձուն տեսուչ նօանակուած էր. բանի մը տարիներ վերջ, խորումի տուկներ կը նասնէին Մուհամետ Ալիի ականջը, Պօղոս Պեյի նկատմամբ:

Մուհամետ Ալի Փատան, նաօսուակալ 'ննիչ մը կը նօանակ Պօղոս Պեյի մօս, բայց շար լեզուները չեն դադրիր բամբասել Փատային:

Եթէ որ մը Մուհամետ Ալի Փատա Յամիար կը գտնուկը, իր մօքր կանչել կուտայ Պօղոս Պեյը եւ նարցումներ կ'ուղղէ կատարած ած զեղծումին համար զոր արդէն բանի մը օրէ ի վեր կը բրնձնէր. Փատան բարկութեան մէջ բուգիին, ենթադրելով որ այս գործին մէջ բանցաւոր է Պօղոս Պեյը, կը նրամայէ անձնական պահակներու պետին.— գոյսուշ-ազատար— ձերբակալել Պօղոս Պեյը եւ սպաննել. անմիջապէս կը նեռայուի Պօղոս պէյը պալատէն:

Գոյսուշ-ազատարին ձագումով Քիւրք մըն էր, որ անցեալին մէջ գործի մը առրիւ երախսալպարտ էր Պօղոս պէյին, որուն միջոցաւ Փատային մօս տնձնական պահակներու պետի պատօնին կոչուած էր: Քիւրք յիօեց իր բարերարը եւ փոխանակ սպաննելու զայն, տուրու սուազաւանաւի մը մէջ՝ պահից իր կնոջ պատապանութեան ներին, եթէ յաջորդ առուու պահակներու պետը կը ներկայանայ Փատային, կը նազորդէ քէ Պօղոս պէյը մեռած է:

Ամիս մը յեռոյ Մուհամետ Ալի Փատան նենական պտոյիր մը կ'ելլայ Գանիերէ եւ իր օրջակայրը. պետական խանգարուած ելեւմուտեր ննիելու համար, եթէ նախատիս գաւառներու նաօսուեցուցուիներ իրեն ուղարկուած էին Գանիերեկն, ներքին գործոց նախարարին միջոցաւ, որոնց խառնակ եւ իրար հակասող նաօֆրներու ցուցակները գետ պաւուրու բիւն ձգած էին Փատային վրայ:

Մուհամետ Ալի իր օրջազայութենիկ վերադարձին, ելեւմասկան ևեղեկագիրներու խնդիրը առկախ կը մնար եւ սփոր. ուստի որ մը կը գոյէ. ալէն. ինչո՞ւ Պօղոսը քոյսու չէ, ինչո՞ւ զինքը մունաւած գատապարտեցի. Այդ պահուն նեմարեց իր պահակներուն պետին դոդդողալոր եւ ածունիլը, անմիջապէս հարցուց պահակներուն պետին քէ ի՞նչ ունէր, փոխան պատասխանի, ան Մուհամետ Ալիին ոսեներ համբոււելով ներողու բիւն կը խնդրէր: Փատան կռանելով, նրամայից պահակներու պետին ուղակազի Պօ-

զողու իր բովը բերէ, ու հրամանը կը կատարուի եւ Պօղոս պէյ Քանի մը ժամ յետոյ փառային մօս էր: Մունամէկ Ալի առանց անդրբառնալու անցեալի պատահարներուն մասին, սիրով կ'ընդունի Պօղոս պէյ եւ օրուան կնճռու ելեւմասական խնդիրներու մասին նարցումներ կ'ընէ: Պօղոս պէյ այս անզամ լաւ հննելէ յետոյ նասուական և զեղեւազիրները, պնդասկնալի կետերուն մասին բացարուրիններ կուռայ: Փառան մեծ նետարերութեամբ եւ գոնունակութեամբ իմանալէ յետոյ, Պօղոս պէյ կը նրաւիրէ որպէսզի միասին նաև: Ճառէն յետոյ փառան կ'րու Պօղոս պէյին: Այս հացը և աղը որ միտուազ ճաշակեցինք, կ'երգնում անոնց վրայ թէ անցեալը մոռցած եմ, խրզազութեամբ աշխատանքներուն գերազարձիր: Պօղոս պէյ խնդրեց Մունամէկ Ալիկն որպէսզի ներէ պանակներու պետին, բայց Մունամէկ Ալի պայշան դրաւ որ Քիւրը եւ ընանիքը նզիպսոսւն ննուանան եւ արդարեւ նամբու ծախսէր եւ այլ նիւթական պէտերը նոզացուելով Պօղոս պէյի կողմէ, Քիւրը եւ ընանիքը յիւնց նայրենիքը կը վերադառնան: Այս պառահարներէն վերջ, փառային վասանուրինը Պօղոս պէյին նանդեպ օրբսորք կ'աւելնար, որովնեսեւ ան կը ծառայէր իր սիրոջ անձնութիւնաբար ու նաւատարմուկն: Մախանց պայմանագրուրինները վերջացած ըլլալով, չնորոգուեցան եւ Պօղոս պէյ պետութեան ելեւմասական բաժնին մօրէն նօանակուեցու: Փառան միօտ Պօղոս պէյին կարծիքը կ'առներ ելի՛ մռական նույցերու ուրեց: Հինգի 1224ին Աղեքսանդրիա հոդամբ Ազիակոսի առեւթական կերպուներէն մեծազոյնն էր, Պօղոս պէյ իառավարական պատօնաւանց մէջ բարեկարգուրիններ մացուց, փառան իր գոնունակութենէն: Պօղոս պէյի արքա՛ին եւ առեւտրական զործոց նախարարի պատօնները յանձնեց, տնօրինելով նաեւ Ֆերիք սիրոսը, սժէնէքայ ուր Տիմիզինն: Խնչպէս նաեւ յետազայ՛ն և Պէյութեանը աստիճանը: Պօղոս պէյ պետական նախարարութեան տունարները կազմակերպեց, մեծ գոնունակուրինն պատճառ ելով իր սիրոջ, որուն աջ բազուկն էր, խնչպէս նաեւ Ազիակոսի վանառականութեան դեկալարողը եղաւ. իր միջոցաւ նաստառնեցն ներածուած ապրանեներէն ուրեց զանձելով դրութիւնը: Մունամէկ Ալիի առաջին բարգմանի պատօնը վարեց 1823 Ապրիլէն մինչեւ 1825 Դեկտեմբեր, արեակին նախարարի պատօնը սահմանց 1836 Մայիսէն մինչեւ 1837 Դեկտեմբեր: Պօղոս պէյ կը վախճանի Աղեքսանդրիա 1844ին, իր յուղարկաւորուրինը կը կատարուի մեծ պատիւներով եւ պետական ծախսով, նրամանաւ Մունամէկ Ալիի որ այն, ատեն Գանիրէ կը գտնուէր: Ազիական

կառավարութիւնը 40 օր սուզ կը պահէ պետական այս մեծ նայուն նամար, որ Նգիպտոսի մատեսական եւ խաղամական կեանին մէջ մեծապէս օգտակար եղած էր Մունամէս Ալիի իշխանութեան օրջանին, ծառայելով իր բալոր կամեցողութեամբը, ըլլայ պատերազմի կամ խաղաղութեան առեն: Երբ պետական պատօնեաները իր տան գոյքերը կը ցուցակագրէին, իրեն սնառւկին մէջ կը գտնեն Մունամէս Ալիին ստորագրուած պարապ ֆարբեր, երբ ան կ'երար Սուլանը գրաւելու: Այդ բուղբերը եւ ուրիշ զօնարեն էնցներ ուրանի կը պատիանենին Մունամէս Ալի Փառային, նոյնուրեամբ պահուած էին նաւասարմօտեն: Պողոս պէյ միջանասակէն իիշ մը աւելի բարձր էր, ներկայապնալի կերպարանիով, միջնեւ իր մահը ներմակ թիւրպանը եւ քափմանը եւ նաև ճիւղպէն կը իրեւ, միօտ մուր գոյնի վրայ. իր ժամանակակիցները նիացմամբ եւ զարմանենով կը խօսէին իր կենցաղալարութեան եւ նազուսի պարզութեան մասին. Կը պատմէին քէ ան կը խօսէր եւ կը գրէր Ֆրանսերէն լեզուն կատարեալ, իր զաղափարները լրսակ, ուշամբանական ու մեղմ էին, լաւ տարադրուած»:

1840ին, իր ժամանակակիցներէն ուրիշ մը հետեւելը կը դրէ. «Եր մեծ նաւասարութիւնը եւ փորձառութիւնը, բլջայ առեւթական եւ դիւանազիտական զործներուն մէջ, կերած էին իր զեղեցիկ նկարագիրը, իր մեղմ շարժուածներուիք, ստեղծած էր իւրեն մասերմական օրջանակ. մը, դիւանազիտական անձնաւորութիւններու, օտար համայնքներու պետերուն եւ մեծամեծներուն նեղ իր նմանալից տեղ եկացիրներուն բնրեցումը մեծ տպաւութիւն կը ձգեւ ունկնդիրներուն վրայու:»

Ացիզ, պէյ Խանքի հայագցի հեղինակը, իր 1940ին հրատարակուած պատմական հասուրի մը մէջ, հետեւելը կը դրէ Պողոս պէյի մասին. «Պողոս պէյ Սուլանւն մեռաւ աղբատ, զարմացնելով եւ ըսպացի եւ եղիպատացի մեծամեծները: Անոր մահէն օսքար մը ետք, համզուցեալին հոգւոյն համար հոգենանկատան պատրամուն տեղի կ'ունենար Աղեքանադրիոյ Հայոց հին Պողոս-Պետրոս եկեղեցին մէջ. Մունամէս Ալի Փառան ներկայ էր, ցոյց առլու համար ուրիսներուն քէ կը յարգէր հանգուցեալը որ իր ամենասիրիի եւ հաւատարիմ պատօնեան էր, եւ որ ծառայած էր Նգիպտոսի երեսուն տարիչ սնբընդիմակը:»

Դա եւ բոլորացի այլ պատմաբանն մը հետեւելը կ'ըսէ. «Երկ Պողոս պէյ նկարագէս օգտուեր իր պատօնին բերմամբ, ան պիտի ըլլայ Նգիպտոսի ամենանարուս սէծը, բայց ան եղաւ իր ժամանակին արեւելիի ամենամեծ, սմենանաւարիս եւ մեծանանար մարդը»:

ԳԵՐՐԳ ՊԵՏՐՈՎԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ

իր մահուան առթիւ Սիօն ամսագիրը 30 Դեկտ. 1877, թիւ 9ի էջ 215ին մէջ ոլլանապոյժով վերնագրին տակ հետեւեալ տողերը կը նուիրէ ԳԵՐՐԳ պէտք մուսին որ վարիժանած է 13 Դեկտ. 1877ին։ և Եղիպահապատակ Ռափոյլիքան ԳԵՐՐԳ պէտք ներկայ ամսոյս մէջ իր մահկանացուն կերեց ի հասակի 60 եւ 5 ամաց։

Սա իր արհնասին մէջ ունեւած անձման տադանդովը սիրելի եղած էր Եղիպատոսի Խախվի տան եւ շատ փաշաներու։

Բարեպաշտութեամբ, առասամենութեամբ եւ առարինութեամբ սիրելի եղած էր համայն Ազգայնոց։

Սա աղքատութեան մէջ ծնու, եւ եթէ բնածին հանճարովը բարձրացաւ եւ հարստութեան աէր եղաւ եւ որովհեաւ զիտէր աղքատութեան վիշար, թշուառութեան սրտակից զառնութիւնն, ուստի իր հարստութիւնը աղբասները սփոփեյու, թշուառութիւնը միտքարելու եւ աւանդխառնի աղբատ մեռաւ։ Եւ իր վերշին սպասը, յուղարկաւորութիւնը, իր զաւ ի սպասաւորը կատարեց, որ հանգուցելոյն շնորհիւ այսօր մհծագումար հարստութեան ս էր եղած է։ Մեռաւ անզաւուկի, բայց աչ անյիշտան ակ. իրեն բարեպաշտութեան զործերը անման են եւ անման սիտի պահպաննեն իր անունն ու յիշաւուիրտ Զմաննանը յիշել որ ԳԵՐՐԳ պէտք վերշին տարիներուն մէջ, ի յիշան ակ իր հանգուցեալ սիկնոշ շինած եւ Ս. Աթոռոյս նուիրած է զոյզ մը աշտանակները, որ Առաք բ Յարութեան տաճարին մէջ իր հանճարին. Փայլ եւ բովանդակի Հայոց ազգին փառը եւ հանգուցելոյն բարեպաշտութեան անբարրառ բայց մշտ նշենակւն վկան երն են։ Կը մաղթեմց նորա, հոգւոյն հանզիստ Աստուածային երաւութիւն։

ԳԵՐՐԳ պէտք Բարփայէլիսոն, որ ինչպէս տեսանք. շինած էր 1852ին ԳԵՂԱ-ԷՒ-ԱՆՈՐԵԿՅԱՆի Առաջնորդարանը, (*) ծն ած է Պոլիս 1812ին, հաստատուած 1847ին Գանիբէ, և եզակ Տէմիբէնի պաշտին Եղիպատոսի Փոխարքոյ Մուհամետ Ալի Փայային։ Առ Երասագէմի Ս. Յովկարենց վանքի թանգարանին նու իրած է հինգ հատ մարդուակի տղնիւ մարմարէ արձաններ, որոնց չորսը կը ներկայացնեն տարինց չորս և զանակները. և հինգները յունական շատուածուանի մը։ (Տե՛ս «ԱՄիս» 1872 տարին)։

ԳԵՐՐԳ պէտք Բարփայէլիսոն, Գանիբէի Ս. Աստուածանին եկեղեցին ալ նուիրած է արժէ քաւոր անօթներ, ինչպէս յիշեցինք Ս. Աստուածանին Եկեղեցւոյ բաժնին մէջ։ Եղիպահանայ զազութին այս բուքերարը մեռած է Գանիբէ 1877 Անպատմբեր 20ին, (**) 65 տարեկան, և թագուած՝ Ս. Մինուա մատրան հիւսիսային հզզմը իր ընտանեկան գամբրարանին մէջ, ուր այսօր կը տեսնեմ միայն կնոջը տապահնագարը։

(*) Արձանագրութեան պատճենը ան վեր էջ 83։

(**) Հօս մահուան արձանագրութեանց հիմ անշակին։

ԹԱԳԻՈՐ ՓԱՇԱ ՅԱԿՈԲԵԱՆ

Մնած է Խզմիր 1827 Յունիս 15ին։ Նախնական ուսումը սացած է Խզմիրի ազգային վարժարանին մէջ։ 1845ին հոգին 18 տարեկան պատանի, կուգայ Եղիշոս Մուհամեդ Ալի Փաշայի իշխանութեան օրով։ Պատանի Թագւոր, ուշիմ և աշխատասէր, իր հայրենակից Նուպար Էֆէնտիի (յետոյ փաշա) ուշադրութիւնը կը գրաւէ։ 1875ին, օրուան Խտիլին երկու պատույ տիկիններուն սեփական կայուածներուն տեսուչ կը կարգուի, և պէյսութեան տարին կը ստանայ, ի վարձ իր արդինուոր աշխատաւթեան։ 1876ին երկաթուղիի վարչութեան մէջ, քննիչի պաշտօնով կը սկսի գործել։ Իր գործունեութեան ընթացքին ցոյց տուած ընդունակութիւնը և գործելու եղանակը, զինքը կը հասցնեն երկաթուղիի վարչութեան անօրէնի պաշտօնին, զոր կը վարէ 21 Մայիս 1886-1888 Օգոստոս 16։ Թագւոր Փաշա Յակոբեան Եղիշոտանայ մատուոր անցեալին մէջ եղական դէմք մը եղած է և ազգին վարկը օտարներու տաջեւ բարձրացուցած է։ Իր մատուցած ծառայութիւնները Ռուսական, Բատական և Գերմանական պետութիւններէն գնահատուած են և պատուած զայն շքանշաններով։ Նոյնպէս Եղիշոտակուն կառավարութիւնը տուած էր մնոր Օսմանիէի և Մէճիտէի Ա. կարգի պատուանշանները։ Նուպար Փաշա, իրեն պաշտպանը, մեծ համակրութիւն ունէր Թագւոր, Փաշայի հանդէպ, և բարեկամական զգացումներ կը տածէր անոր նկատմամբ։ Եղիշոտակի մէջ իր գիրքը միջազգային և ազգային շըրջանակներու մէջ նուպար Փաշային անմիջապէս ետքը կուգար։ Թագւոր Փաշայի անձին և գործունէութեան մասին հետեւեալ տազերը՝ հրատարակուած իր մակուընէն տասը ո 10 տարի վերջ, առ ոցայց են իր արժանիքներուն։ Յիշարոյական եւ Ֆիզիական կեկլն տեսակետով յարգանք եւ նիսցում ազգող դեմք մըն եւ Թագւոր Փաշան, ոչ միայն իր սորադասեալներուն այլ նոյնիսկ դիերով եւ ասինանով իրմէ վեր գենուողներուն նամար։ Աւրիշ մը կը գրէ թէ. սզիպտուի հայ զաղուրին այս վերջին կէս դարու պամուրեան մէջ չկայ եզ մը ուր չի տեսնենք անոր անունը։ Նախ ի Դամիրէ եւ ապա Աղեքսանդրիոյ մէջ ինք եղած է ազգային գործեռու նոգին։ (Տես «Փարոս» լրագիր թիւ 93, Ա. տարի 1828)։

1885 Մայիս 17ին Գանիրէի Գաւառական Բնդէնանուոր Ժաղազին կողմէ, Թագւոր Փաշա կ'ընտրուի Գանիրէի ելեւմտական ընդհանուր տեսուչ, և 1836ին, Թագւոր Փաշայի շնորհիւ Գանիրէի Ա. Ասուածատին եկեղեցին կը վերանորոգուի։


1880ին, Ազեքսանդրիոյ Թաղական Խորհուրդի Ատենապետի պաշտօնը կը ստանձնէ, երբ ազգային սնառուկը պարտքի տակ էր։ 1882ին, Ազեքսանդրիոյ մէջ կը ձեռնարկէ Պօղոս-Վետրոս եկեղեցւոյ շինութեան զոր կ'աւարտէ 1884ին, իր անձնուէր աշխատանքով։ Կը բարւոքէ նաև Ազեքսանդրիոյ երեւմտական վիճակը, հատուցանելով անոր պարտքը և 15,000 սակի ազգային սնառուկին մէջ պահեամի գումար մը դոյցնելով։ 1882ին, Ազեքսանդրիոյ ոմբակնծումէն յետոյ, միջազգային վնասուց հատուցան Յանձնաժողովին կ'անդամակցի, և իր ազգու միջամտութեամբ օգտակար կը հանդիսանայ այն հայերուն, որոնք վնասուած էին։ 1867ին, Երևանազէմի Եսոյի պատրիարքին կալուածներու խընդիմութեան մէջ ու արքայական նաւակներով ցամաք կը հանէ պատրիարքը իր հետեւորգներով։ Այս առթիւ զբնուրական չոկատ մը և ձիուոր ոստիկաններ կ'ուղեկցին Խոփօրիս մինչեւ եկեղեցի Ապա պատրիարքը իր առևու կը հիւրասիրէ, Ազեքսանդրիոյ մէջ անոր բնակութեան շրջանին։ Երևանազէմի և Եղիպատոսի կալուածնեկան վէճներուն տոթիւ Խաղաղութ Փաշա, կառավարութեան մատ կառարած իր դիմուններով մնապէս կը դիւրացնէ վաւերագիրները (հեօնէր) գաւարանէս սահսալու գործը։ Մատթէս Եպիսկոպոս Իզմիրլեսն, իր պաշտօնավարութեան առաջին շրջանին, Պոլսոյ պատրիարքութեան ուղարկուած տեղեկագրին մէջ, հետեւելով տողերով կ'արտայայտուր Խաղաղութիւնը նորին Կամ։ Թագւոր Փաշայի մասնաւոր աօսատութեան եւ ազգասիրական ջանից արդիւնը եղած նն։ Իր սահէն առաջ պատրաստուած կառակին մէջ օ,000 սակի գումար մը իզմիրի Առաջնորդարանին ձգած էր, իզմիրի մէջ ազջկանց վարժարան մը բանալու համար։ Խաղաղութ Փաշա Յակոբեան կը վախճանաի 1888ին, օ2 ասրեկան հասակին մէջ, և մարմինը Խըմիլին հրամանով կը Խաղութ Պօղոս-Վետրոս եկեղեցւոյ աշխատակի յաջողութիւնը նորին Կամ։ Թագւոր Փաշայի մասնաւոր աօսատութեան եւ ազգասիրական ջանից արդիւնը եղած նն։ Իր սահէն առաջ պատրաստուած կառակին մէջ օ,000 սակի գումար մը իզմիրի Առաջնորդարանին ձգած էր, իզմիրի մէջ ազջկանց վարժարան մը բանալու համար։ Խաղաղութ Փաշա Յակոբեան կը վախճանաի 1888ին, օ2 ասրեկան հասակին մէջ, և մարմինը Խըմիլին հրամանով կը Խաղութ Պօղոս-Վետրոս եկեղեցւոյ աշխատակի յաջողութիւնը աշխատակոյտին մէջ։ Իր այրին, Տիկին Երանուցի Թագւոր Փաշա Յակոբեան, 1888ին կը կանգսէ փառաւոր դամբարան մը իր ամուսույս հողակոյտին վրայ, զետեղելով նաև Թագւոր Փաշա Յակոբեանի կիսանդրին և ստորեւ արձանագրութիւնը իր ասպասագրին։

Իզմիր հրամատարակուազ Աբեւելեան Մամուլին մէջ (Ժ. տարի 1838, էջ 44) մահուան առթիւ հետեւեալը զր գրուած է.

ԳԼՈԲԱԼ ԳՈՒՄԱՆԱՏՐ (1827-1889)

Արքի Ա. Քոչառ-Քոչառոս կիբեռինից է այս





Թագւոր Փառա Յակոբեանի դամբարանը

«Վասենմ. Թագւոր Փաօա քէ վարչային եւ քէ անձնական ծանրը զործոց մէջ չէր մնար, մանաւանդ այս վերջին տարիներս, կատարեց նաեւ ազգասիրական պարտականութիւններ եւ նպասաց ազգային նաստառութեանց. իր նախաձեռնութեամբ եւ օժանդակութեամբ Աղեխանդրիոյ եկեղեցւոյ օհնութիւնն ի զլուխ ելաւ, եւ իր զովանի օրինակին նետելով, Եզիաքաբնակ ազգայինք չխրնայեցին իրենց նպասաները ի պայծառութեան նոյն եկեղեցւոյ:

Ազգային կալուածական կնճռու խնդիրներ իր ազդեցութեամբ լուծուեցան յօդու ազգին»:

Դարձեալ «Արեւելեան Մամուլը» (1888 Յունիկ., էջ 33ին) մէջ նետեւեալ տողերը գրուած են, Գահիրէի Ս. Աստուածածին եկեղեցւոյ, Հարեթ-Զուէյլայի հոգեւուն և գպրատան, ինչպէս նաև Գահիրէի Հայոց գերեզմանատան շրջապատի պարիսպներու և նոր Ս. Մինաս մատրան մատ 2,000 եղ. ուկիի գումար մը ծախսելով կատարած նարոգութիւններուն առթիւ. «Վասենմ. Թագւոր Փաօա Յակոբեան զովանի առատաձեռնութեամբ իր անձնական ծախիւ սկսեր և վերաբորոցել Գահիրէի Ս. Աստուածածին եկեղեցին, որու ուրջն պիտի վերաօննէ նաեւ Հոգեւունը, Առաջնորդարանը եւ Հիւանդանոցը, որով պիտի որշապատուի ազգային գերեզմանատունն եւ պիտի նորոգուի անդ գնոււած Ս. Մինաս մատուն»:

Թագւոր Փաօա Յակոբեանի մահուան առթիւ, Խզմիրի «Արեւելեան Մամուլը»ին մէջ նետեւեալ տողերը հրատարակուած են. «Վասենմ. Թագւոր Փաօային, քէ ընկերային, քէ վարչային եւ քէ ազգային որշանին մէջ սացած մէծ կարեւորութիւնն եւ կատարած նօանաւոր զործերն, գեղեցիկ յօյսեր կը ներօնչէին քէ պիտի յարաեւեւեր իր այս պատուաբեր եւ ազգային ընթացքին մէջ, բայց աւաղ մանն որքան որ փարասեց այդ յոյսերը, սակայն իր վեհանձն կենակիցն ազնուածից եւ բարեկիրը դուռաց բարեյիշաակ հօրասաննեան Պետրոս Ամիրայի, ինչպէս նաեւ իր տոնմիկ օառաւիլն Լեւոն պատանին «որ այսօր կատարեալ անձնաւորութիւն, իր հօրը տեղը լիուլի գրաւած է» պիտի օարունակին անօւտ հանգուցելոյն ազգասիրական զործերն»:

Խզմիրի ազգաստոններուն ի նպաստ գումար մը կ'ուզարկէր իր ողջութեան ամէն տարի, ինչպէս նաև պարկերով բրինձ, կարուեալներուն բաշխուելու համար. իր մահէն յետոյ. Տիկին Յահորեան ժամանակ մը շարունակուել է իր ամուսնոյն այս ուղրութիւնը».

1921ին Թագւոր Փաօա Յակոբեան և տիկինը՝ Նրանունի Յակոբեան Փաօա, բարերար անդամ կը կոչուին Հայ Բարեկործա-

կան Ընդհանուր Միութեան՝ 20,000 ռակի կտակուած է Հ. Բ. Ը. Միկին Երանուանի կողմէ, և սոյն գումարին ակոսով 1931ին, Երեւանի մէջ կը շինուի Դարուճի Յակոբեան Մայրանոցը, ի յիշատակ իր գտաեր Դարուճին Անուն պէջ Յակոբեան, որդին Թագւոր Փաշայի, յիշեալին մանէն վերջ, իր սեփականութիւնը եղող Սէկին գիւղի հասութարեր ագարակը, որւն տարածութիւնն է 546 ֆէտան, կը կտակէ Հ. Բ. Ը. Միութեան 1935ին, ժառանգորդներուն համաձայնութեամբ:


ՏԻԴՐԱՆ ՓԱՇԱ Տ'ԱԳՐՕ - ԲԱԴՐԱՏՈՒԽԵԿ

Աղնուական ծանօթ գերդաստանէն, Խղմիրցի Ստեփան Ապրո Բագրատունի զաւակն է Տիգրան Փաշա ա'Ապրօ, ծնունդ Գանիրէ 1845 Ապրիլ 15ին և մկրտուած նոյն տարւոյ Մայրի 28ին, կնքանայրութեամբ երբեմի Եղիպատանյ ազգային բարերար Ալեքսան աղո Միութեամբի: Տիգրան Փաշա իր նախնական ուսումը կը ստանայ Գանիրէի մէջ, ապա Եւրոպաւ Աւսումը աւարտելէն յետոյ 1868ին կը դառնայ Գանիրէ, Նուպար Փաշա Նուպարի թերագրութեամբ պաշտօնի կը կոչուի Եղիպատական արտաքին գործոց պաշտօնատան մէջ, ուր այն տան գեղագրացուած անձներու պակասը զգալի էր: 1839ին Խառն Դատարաններու կազմութեան երկրորդ համագումարին քարտուզար: 1871ին կը ստանայ Պէյութիւն: 1875ին դիւնաւատանց պետի պաշտօնին կը կոչուի, 1876ին՝ տակուին երիտասարդ, կը նշանակուի նախարարի խորհրդական: 1878ին, Նուպար Փաշա Նուպարի քարտուզար, 1881ին Արտաքին գործոց անօրէն: 1882 Յուլիսին արծոկարգով Եւրոպա կը մնկնի օդափախութեան համար: Երբ 1882 Յուլիս 11ին Եղիպատօքի մէջ կը ծագի Արտապի Փաշայի ապատամբութիւնը, ըմբաստները պահ մը կը սպառաւած կոռուպտութեան, Ֆէրաբինան առ Լէսէփսի, Սուէզի Զրանցքին թումբերը օդը հասել, շազմեաւերուն մուտքը որդիլելու համար:

Աղեքսանդրիոյ մէջ ապատամբները բոււական թիւով քրիզ առնեաներ կը ջարգեն: Այս առթիւ Անգլիական զրահաւորները կը ռմբակոծեն Աղեքսանդրիան և ցամաք զինուոր կը հանեն, Եղիպատօք գրաւելու համար: Տիգրան Փաշա ա'Ապրօ այս գէպքերուն Ժամանակ, տակաւին Եւրոպա, անմիջապէս կը գտանայ Գանիրէ: իր պաշտօնին գլուխը, իրր արտաքին գործոց նախարար: Խտի Մուհամետ Ֆէֆիք Փաշա իրեն կը յանձնէ բանկեցնելու պաշտօնը Անգլիական նաւասարմին պետին, ծովակոլ Պաշան Սէյմարի հետ: Նոյնպէս Արտապի Փաշայի հետ, Սուէզի Զըրանցքին համար:



ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱ Տ'ԱՂՐՅՈ
(1846 - 1904)



Տիգրան Փառա և Ապրոլի դամբարանը

Առիվին Գոլիս այցելութեան, անոր կ'ընկերանայ և այս առթիւ Թուրքիայ Սուլթանէն կը սատնայ Օսմանիէ ականակուա պատուանշանը Խակ 1888ին Աւտորիական կառավարութեանէն Ֆրանսուա Ժաղէֆ առաջին պատուանշանը :

1884ին Արտօքին գործոց փոխնախարար կը նշանակուի : 1885ին կը մեկնի Էստոնի, իրը պատուիրակ եղիպատական կառավարութեան, և լեռմատկան գործոց կարգադրութեան համար : 1891-1894ին, Արտօքին գործոց նախարարութիւնը կը վարէ : Այս առթիւ կը սատնայ պատուանշաններ Ֆրանսայէն, Ռուսիայէն, Ասգրիայէն, Խալիբայէն, Գերմանիայէն, Շուէտէն և Պարսկաստանէն :

Տիգրան Փաշա ա՛Ապրօ իրեն վատանուած այս պաշտօնները յաջողութեամբ կը կատարէ, ինչպէս իր նախարարութեան շըրշասին, խախիսներու իրաւունքները միշտ պաշտպանած է ի նըպաստ Եղիպատուի, ու քաղիցս գոտնատուած է Խախիչն և սիրուած կառավարական բարձրասահճան պաշտօնատաշներէ : 1883-ին կը սկսի իր ազգային գործունէութիւնը Գահիրէի մէջ, երբ կ'ընտրուի Գուռառական Ժաղովի երեսփոխան և յետոյ 1892ին տաենապես Ազգային Ըսդհանուր Ժողովին, պաշտօն զար կը վարէ երկար ասրիներ օգտակարապէս : Տիգրան Փաշա ա՛Ապրօ, սիրթական մէծ օժանդակութիւն կատարած է, 1895ին Հայրատանի մէջ տեղի ունեցած ջարգէն Գահիրէ ապաստանոց մեր հայրենակիցներուն էօմալն Կրեյլ անուն գիւղին մէջ իր սեփական հաղը Գահիրէի Ազգ Առաջնորդուրանին կը նուիրէ, անոր հասոյթովը ազգաս և ազգատասէր ազգայիններուն համար իրը գրամագլուխ գործածուելու համար : Իր ժառանգուցած է փոխառութեան ձեւով Գուլուստեան Մանկապարտէզին շինումեան և ուրի 1930ին Ազգային Առաջնորդուրանին կառուցման իր անունով և իր յիշատակին : 1904ին օդափոխութեան համար կ'երթոյ Ֆրանսայի էվիտոն լը Պէս ամարանոցը, իր հիւանդութիւնը գարմանելու համար, ուր կը վախճանի 1904 Յուլիս 29-ին, և մարտին Մարտէլլէն, Շեղզիի շոգենայով Եղիպատու կը փախուղուի 1904 Նյումբերին և կը թաղուի Հայոց Ս. Մինա գերեզմանուսուն իր ընտանեկան դամբորանին մէջ զար նախապէս իր կնոջ Զիզա հանըմին (զուատը Նուպար Փաշայի) համար շինել առւած էր :

Ցուզարկաւորութիւնը տեղի կ'ունենայ մեծ շուքով, ներկայութեամբ իշխան Հիւէչին Փաշայի (ապա Սուլքան Հիւէչին

1314ին), նախարարապետ Ռիազ Փաշայի, Լորտ Քրօմէրի, հիւպատոսներուն և դիւնագիտական ներկայացուցիչներու։ Տիգրան Փաշա տ'Ալպրոխ մահով Եղիպատահայ գաղութը կորոնցուցած է հայ փաշտներու խումբէն մեծ անձնաւորութիւն մը, որ Եղիպատոսի մէջ հայ ազգը կը բարձրացնէր յաշս օտարներուն։

Իր մահուան առթիւ եղիպատահայ լրագիրները հետեւելը կը գրեն. ալյու 15 Նոյեմ. 1904ին Գանիքրէի մէջ ժամը 10ին սեղի ունեցաւ Տիգրան Փաշայի յուղարկաւորութեան տիուր հանդկար, եկեղեցական արարողութեանց կը նախազահիւր Դանիկէլ Արդ. Բարեսի հան, որ յատկապէս Աղեխանդրիայէն Դանիկէ հրաւիրուած էր։ Թափօրին կը մասնակցէին Դալուսեան Ազգ. Վարժարանի առակերտաներն ու առակերտունիները, սուզի միօրինակ տարազով, անոնց կ'ընկերանային իրենց ուսուցիչներէն ումանի։ Վարժարանն ու Առաջնորդարանը ամբողջ օրը փակուած մնացին ի նօան սպոյ. յուղարկաւորութիւնը կ'առաջնորդէր Վան։ Պողոս Փաշա Նուպար, իր մօս ունենալով նանգուցեալին որդին եւ անոր ամենին մերձաւոր ազգականները, որոնք յարնապէս յուզւած էին։

Քառամի կառէին, որ դազաղը կը կեռ, կը նետեւէին Լուս Քրօնէր, Նորին Բարձրութեան Խիմիկին պատուիթակ՝ պալատական արարողապետ Զեկի Փաշա, բոլոր նախարարները, դիւանազիտական մարմնին անդամները, բազմարիւ մեծ պատօնատարներ, երեւելի ազգայիններ եւ խուռն բազ նուրիւն մը. թափօրին նամբան կը բանար ձիււոր եւ նետեւակ զօրերու ջոկատ մը. դազաղին առօնելոն երեք բաւիտ բարձրեռու վրայ կը տանիկին նանգուցեալին Շանօւանները, ծաղկեպսակներ, որոնց թիւը խանեն պակաս չեր։ (Տես Ալգոտ-Բեմ լրագիր Բ. տորի թիւ 36, 24 Դեկտ. 1904)։


Իսկ Գուհիրէ Հրատարակուառզ Արշալոյս լրագիրը (Երդ տորի, թիւ 454, 20 Նոյեմ. 1904) այսպէս կը նկարագրէ յուղարկաւորութիւնը. «Դապաղակիր կառէին կը նետեւէին Վան։ Պողոս Փաշա Նուպար, աջ կազմը ունենալով նանգուցելոյն եղբայրը Բեկնա Ալշան Տ'Ալպր Բագրատունին եւ մէկ նատիկ որդին Արտ Սետիան պէյ Տ'Ալպրօն. ասոնց կը նետեւէին Վ. Վ. Մեկն Հիւսէյին Քամէլ, բոլոր նախարարները, անգլիական եւ Ֆրանսիական ներկայացուցիչները, Լուս Քրօնը եւ Պարոն որ Պալոնիկ, Պ. Պ. Ժէնասիս եւ Մաքանն, Պարոն որ Վիլլապուա, Ռեյմոն Լըզոնը Ֆինալէյ, Մարիանքսի ռուսական դեսպանը, Պր. Շլէզօրի, Վ. Վ. Ռիազ Փաշա, Տանինո Փաշա, Զօնրապ Փաշա, Թիւրքան Փաշա, Ալյաս Փաշա, Փինչինկ Փաշա, Իզզէր Փաշա, Սագուպ Արքին Փաշա, Ֆալրիխաս Փաշա, Անգլիական զօրաց ներմանաւորը, Գոր պէյ եւալին։


ԳՐԻԳՈՐ ԵՎԼԻՅԱՆՆԵՐԻ ԿՐԻՏԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ:



ԳՐԻԳՈՐ ԵՎԼԻՅԱՆՆ

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ֆիեղ Եղու





Գրիգոր Եղիայեանի եւ իր կնոջ դամբարանները,
Մարմինայի Ազգ. Գերեզմանատան մէջ:

Նածկոյթի ծոպերէն բռնած էին Վ. Վ. Մուսրաֆա Փառա Ֆառանի, Պուրու Փառա Ղալի, Մազլում եւ Ապանի Փառաները, իսկ երեք բարձիկներու վրայ օւրուած էին հանգց. Փառային պատուանանները, որոնք ձեռքի վրայ բռնած ունեին Վ. Ցիարք Կարապետ պէյ Շերիսնեան, Արքին պէյ Ստեփան եւ Ժ. որ Մարդինօ:

Գահիրէ Հրասարակուող Լուսաբեր թերթը (Ա. տարի թիւ 3, Դեկտ. 1904) կ'ըսէ. «Ազնուական արքին, բնական եւ մատուրական ընորհներ, փառաւոր դիրք, բարձր նկարագիր, նոյն կենցաղ, այս ամենը իր վրայ միացուցած էր նզիպոսի առաքին զործոց երբեմնի նախարարը. անզլիացի մօրմէ ծնած, օսարներու ձեռքը դասիարակուած եւ նայ լեզուին անտեղեակ մնացած, հանգուցեալը նեռու չեր իր ազգէն, օսարները իշմակ կը նանշնան եւ իրմուկ կը յարգէին մեր Առաջնորդարանը, իր մէկ երկողով տա մը դոււարութիւններ կը նարբուէին»:

50,000 գրանցի նուիրատուութիւն մը կ'ընէ 1899 Ապրիլ 2 թուականով Առաջնորդարանի ընդհանուր պէտքերուն համար:

Հանգուցեալ Տիգրոս Փաշու տ'Ապրօի եզրայրը Ն. Վ. Իշխան Ասլան ա՛Ապրօ Բագրատունի, Գահիրէի Հայոց Առաջնորդարանի տամարներուն մէջ ընդորինակել կուտայ 1804 թուականը կրոզ Հայերէն փառատաթուղթ մը, տոհմին ազնուականութիւնը հաստատաց և հանգուցեալ եզրօր մանուան առթիւ. հետեւեալ գրամտական նուէրները կուտայ.

50 Ազիպական Ուկի Գահիրէի Աղբատախամին:

30 « « Զեյրունի Բարեսիրաց:

25 « « Որբերու Յանձնաժողովին:

10 « « Հայ Նուազախումբին:

Գ Ր Ի Գ Ո Ր Ե Ղ Ի Ա Յ Ե Ա Ն

«Բարեպատճառ Քարարայ կամ Կատարինկ սիկնոց Մեծ նղիա աղա վանառականի Ակնեցւոյ» որդին է Եզիպտոսոցի Դրիգոր Եղիսյան, Հայոց Աղդ. Բարերար: Մնած է Գահիրէ 1833 Մայիս 23ին, իր ծնողքը 1830ին կ. Պոլսէն կուգայ կը հաստատուի Գահիրէ: Դրիգոր իր նախնական կրթութիւնը կը ստունայ Գահիրէի Հաւեր-Զուելլա փողոցը գտնուող Հայոց զպրատան մէջ. 1847ին կը յաճախէ Անդլիացի Համբէթընի անհաստական վարժարանը. 1850ին կը յաճախէ Ռիֆոս պէյի կեօլ տէ Լանկ լիսէն, որուն շրջանը կ'աւարտէ 1852ին: Դրիգոր տեղեակ ստար եր-

կիրներու լեզուներուն, կ'ուղէ արտաքին գործոց նախարարութեան մէջ պաշտօն մը սատանալ և կը դիմէ Խոսրով Պէյ Զըրաքեանի Զրաքեան որ Մուհամէտ Ալի Փաշոյի թարգման և պաշտօնութանին պեան եր, կը թերագրէ պատանի Գրիգորին սրպէսդի պետական պաշտօնութանց մէջ պաշտօն ունենալու գաղափարէն հրաժարի և յանձնարարական գիր մը կուտայ Գրիգոր Եղիայեանի, ուղղուած Գահիրէի Ռուսական հիւպատաս Պ. Պակտիի, որ Գրիգորը սիրով ընդունելէ յետոյ զինքը թարգմանի պաշտօնին կը կոչէ 1852 Հոկտեմբերին, ուր Գրիգոր քանիցո կը գնահատուի հիւպատասէն, իր պաշտօնը ձեռնախարէն կատարելուն համար :

1854ին Գրիգոր պատերազմին պատճառաւարանը կը փակուի. Գրիգոր Եղիայեան ժամանակ մը տնպաշտօն մնայէ յետոյ իրը փաստարան գրանենեակ մը կը քանայ և կը սկսի դասեր վարել: 1858 Յունիար 26ին կ'ամսաւանայ Օր. Մարիամ Մնծիկեանի (գուտար Կարապետ Մնծիկեանի) հետ, ինչպէս ցոյց կուտայ Առաջնորդարանի հետեւեալ արձանագրութիւնը. «1858 Յունիար 26ին Սլիխայի որդի Գրիգոր հեծեսին որք զանձելար Մու՛լան Գումալին ամուսնացաւ ընդ դաւր Թօ՛արցի Ֆեանի Կարապետ, որոյ անունն Մարիամ կոչի, որոյ մայրն է Յունաց ազգէ»: Գրիգոր Եղիայեան 1864ին Գահիրէի Գաւառական ժողովին անդամ ընտրուած է:

8 Ապրիլ 1854ին երբ Կարապետ աղա Տէր Գալուստեան կը վախճանէր Գահիրէի մէջ, և կտակով մը ազգին կը Խողուր իր բոլոր հարատութիւնը, այն տակենուան Գահիրէի Գաւառական ժողովը պաշտօն կը յանձնէր Գրիգոր Եղիայեանին, որպէսզի կառավարական պաշտօնութանց մէջ նախնական օրինաւոր արձանագրութիւնները կատարէր ի նպաստ ազգին: Արդարեւ Գրիգոր Եղիայեան իրեն վաստակուած պաշտօնը յաջողութեամբ կը գործադրէր, իրը փաստարան մատէն ծանօթ երկրին օրէնքներուն, ինչպէս ցոյց կուտայ 1864-1865ի Առաջնորդարանի Գաւառական ժողովի արձանագրութեան տամարը:

1878ին Թուսական հիւպատասարանին բանշէլիէ կ'անուանաւի, պաշտօն զոր կը վարէ մինչեւ 1880 թուսականը:

1881-1887 կը պաշտօնավարէ իրը Թուսական փոխ-հիւպատաս Գահիրէի մէջ, խիստ ձեռնախառնութեամբ:

Հ. Բ. Բ. Միութեան Ռակեմասեան համարը (Էջ 72) իրեն հետեւեալ առզերը կը նուիրէ. ԱՌուսական նիւպատուարան մրանելէ առաջ Երկար տարիներ փաստաբնութեամբ զբաղած և եւ իրը իւալագէ կարեւոր ծառայութիւններ մատուցած է ազգային

Առաջնորդարանին, զանազան դասերու առքիւ, ընտրիւ իր օրենսդիրական նմուրեան եւ ամենաբարձր յարաբերութեանց, զոր մինչեւ վերջ մօական և Սղիպրական Աւազանին նետ»:

Իր պաշտօնին բերմամբ ռուսական հպատակութիւնը ընդունած էր:

1888ին կը վախճանի իր ազգիկը Հնազանդ, տակութիւնուրի տարիքին մէջ՝ Դրիգոր Եղիայեան դառն կերպով կ'ողուսոյ իր ազգիան մանը, բայց այս 1838 Մայիս 30ին կը պատահի իր կնոջ մանը եւս:

Դրիգոր Եղիայեան համակ վշտակիր ինքզինքը կը նուիրէ բարեկիրութեանց, գուցէ թիթեւցնելու համար իր վիշտը:

Հանգուցեալ մօրը, ազգիան և կողակցին յիշտատկին հետեւեալ նուիրատուութիւնները կատարուծ է Ս. Աստուածածին եկեղեցիին, որոց յիշտատկարանները կ'արձանագրեմ առորե, Ս. Աստուածածին եկեղեցիին ձախ գուիթին մէջ, Ս. Կատարինէի նկարը, հետեւեալ յիշտատկարանով։ «Պատկեր Սրբոյ Կատարինայ նուիրեալ է Գանիրէի ի վաենապատի Տիար Դրիգոր Եղիայեան, նախկին փոխ-նիւպատու Ռուսիոյ, ի լիօատակ վաղամեռիկ դաւեր իւրոյ Հնազանդայ 1888ին»։

Եղիայի վերոցման և Ս. Դրիգոր Լուսաւորիչի չարչարանց նկարները, վերոյիշեալ յիշտատկարանով, նուիրուած Ս. Աստուածածին եկեղեցիին։ Իսկ իր կնոջ յիշտատկին, Ս. Աստուածածնայ պատկերը, Աւագ Խորանին մէջ, հետեւեալ յիշտատկարանով։ «Նուիրեալ Ենթկայ պատկեր Ս. Աստուածածնայ եկեղեցւոյ, Ռուսիոյ նախորդ փոխ-նիւպատու Մեծ Դրիգոր Եղիայեանէ, ի լիօատակ իւր կողակցի, նանգուցեալ Մարիդոյ։ (Ճնեալ կարապետ Մնծիկեան 1884ին)։

Ան իր ծախսքով 1888ին կը նորոգէ Գանիրէի Հայոց գերեզմանասան մէջ գտնուազ արդի Ս. Միստ մատուուը, օժանեցի զայն ջանով և մարմարեայ աշտանակներով։ Ան անդամակցած է Գանիրէի թեմուկան և Քաղաքական և Հոգաբարձական ժողովներու։ իսկ 1903ին ատենապետի պաշտօն վարուծ է օգատակարապէս, թեմուկան և Քաղաքական ժողովներուն։

1904ին, Մուշի և Ստոռունի որկանեալներու հանդպանակութեան փունտին կուտայ 1000 ռուփի, 1906ին Գանիրէի մէջ կազմուած Հ. Բ. Ը. ի հիմնոցիր և պատուոյ անդամ, որուն կը նուիրէ 200 ռուփի։ 1907ին Գանիրէի Գալուստեան Ազգ. Վարժարանի շինութեան կը մասնակցի 195 ռուփի գումարով մը։

Հորուստ և կալուածատէր Դրիգոր Եղիայեան ունէր հինգ մէծ հասութաբեր շինքեր և 277 գէտան մշակելի հող Սանա-

պարտ գիւղը, բոլորին արժէքը մատուցրապէս 75,000 ռոկի գումար զնահատուած, որոնք իր մահութեանէ յետոյ Ազգին կը նուիրէր մասնուար կտակադրով մը, խմբագրուած 1906 Յունիվ. 7ին և կտակակատար կը կարգէր Պազոս Փաշա նուպարը: Բատ այդ կտակին շէնքերը պիտի վաճառուէին և գոյացած գումարով պիտի շինուէր եկեղեցի մը Գոհնիրէի մէջ, իսկ հոգին տարեկան հասոյթին ութսուն առ հարիւրը պիտի յատկացուէր հօրմէ կամ մօրմէ որր երկրորդական կրթութիւն ստացող ուսանողներու համալսարանական կրթութեան, իսկ 10օ/օ-ը Առաջնորդարան նին ծախսերուն պիտի յատկացուէր. մնացորդ 10օ/օ-ով ալ հասութարեր կայլուածներ պիտի գնուէր, տարիներու ընթացքին, եթէ բաւարար գումար գոյանար:

1911ին Գ. Եղիայեան կը մեկնի Թրիէստէ իր տուղջութիւնը գործմանելու համար, և հոն կը վախճանի 1911 Յունիս 21ին, 78 տարեկանին, և մարմինը զմռառուելով կը փոխադրուի Գոհնիրէ 1911 Յուլիս 3ին և թազումը կը կատարուի Յուլիս 6ին, ազգային արժանապայիչ յուղարկաւորութեամբ, իրր ազգային բարերար և մարմինը կ'ամփոփուի Գոհնիրէի Հայոց գերեզմանատան մէջ, արդի Ա. Մինաս մատրան մատ իր ընտանեկան զամբարանին մէջ:

Հանգուցեալ բարերարին մահուան առթիւ Գոհնիրէ հրատարակուող Ակուսարեր-Ալբեւ թերթը 7 Յուլիս 1911, թիւ 1003ին մէջ հետեւեալ տողերով կը նկարագրէ յուղարկաւորութեան թափօրը.

«Դրիգոր Եղիայեանի յուղարկաւորութիւնը մեծառուէ նանդիս սուրեամբ երեկ առաւօս սեղի ունեցաւ Պէյն-էլ-Սուրէյի նայկական անարթին մէջ. նանդէս սուլքի եւ յարգանի, եկեղեցւոյ բոլոր ջաները վառուած էին, ամէն կողմ սեւ ըղարձներ կը ձածանէին աւելի վսեմացնելով մեռ ելական արարողութիւնները. որոնք ներդասնակօրէն կառարուեցն: Այս նայր որ աջիւս պատմութեան կը պատկանի բայց իր իշխանական եւ վեհանձն կակով արժանացաւ Ազգային Բարերար սիրուխն, որով պիտի յիշւի արդի ազգային արենցրութեանց մէջ:

«Եւր բարիի այս նսկային մարմինը պարունակող արձարապատ սպիտակ դագաղը Մարմինայի նամբան բռնեց իր սիրելի ստուերին խառնուեցան ստուերները իր անման նախորդներուն, որոնք կոչուեցան Գալուսեան, Մանբաւան, Սանասարեան, Գարակօքեան, Փամինարեան: Օրուան նանգուցեալը պարզ մարդ մը չէր որ կը բաժնուէր աօխարհնէն, այլ հազուազիւս եւ վեհանձն զաւակ մը, որմէ ազգը նրամեած կ'առներ: Իր յուղարկաւորու-

րեան ներկայ եղան Խոհվին կողմէ Գանիրէի Կառավարիչը, Ռուսական դեսպան Սմիրնօն, Ռուսական նիւպառոս Լառօս, Սահմանի Փառա, Ազգային Խօսանուրեան անդամները, Ազերանդրոյ գալուրէն Պերճ Օհանեան, Գալուստեանի ուսուցիչներ եւ աշակերտներ, Առաջնորդ Տ. Մկրտիչ Սպիսկ. Աղաւնունի, Կոմիսար եւ Գալյազնեան վարդապետներ, բանանաներ: Մեռելեաց նոխ դադաղը, որուն վրայ զետեղուած էին Ռուսական փոխ-նիւպառոսի իր համազգեստը եւ խոյրը, իր դադաղին առջեւեն ոսիկաններու զոկատ մը բարձի մը վրայ կը սանկին հանգուցելոյն տանի շափ պառուանանները:

Դրիգոր Ազիայեան պատուուած էր շատ մը պետութեանց կողմէ պատուանշաններով, ինչպէս Պարսկական Շիր-Խուրօհս պատուանշանի կարմիր ժապաւէնով և 2րդ աստիճանի կանանչ ժապաւէնով, Խուալական կառավարութենէն Երվալիկ Տկլլա Դուրօնք և Իրալիա, Մէճիստիէի 2րդ իսկ Օսմանիէի 3րդ, Մօնսկին Տանիկը Տանիկը պատուանշաննին 3րդ աստիճանը, Ռուսական Ակնի Սրանիւլայի 3րդ աստիճանը. անդամ էր Սօսիկրէ որ Նօնցրած որ Պալրիկ և Սօսիկրէ որ Քրուա Ռուծ որ Ռիւսի ընկերութեանց:

Ազիայեանի հոգւոյն համար ամէն տարի Յունիս 21ին հոգեհանգաւեան պաշտամունք կը կատարուի, ինչպէս նաև ամէն Տաղաւարին կ'օրնուուի իրը ազգային բարերար եկեղեցիի եւ ուսանողաց: Իր հոգակոյտին վրայ կը բարձրանայ մարմարեայ գեղեցիկ դամբարան մը, որուն վրայ կը կարգացուին հետեւեալ առջերը.

Ա Ս Հ Ա Ն Գ Զ Ի

Դրիգոր Ազիայեան 1833-1911

Վենին խնկարկու, բարւոյն ջատագով,
Արդարուրեան ձեռքն ունեցաւ անզին,
Եւ իր կեանին օրէնի մ'ըրաւ բարիեով
Բարիբն իր կորող մահուրնէ ասդին
Ազգին տանար մը կանգնեց փառազարդ
Եւ ուսումնատենչ օճեց մանկրտին
Ազգն ալ սպաւոր եւ երախտապարտ
Արձանագրեց նոս յարգանին յետին:

Դարապաղցի Մկրտիչ Մելիքեանի թոռը և Մեծն Նուպար Փաշոյի որդին, Պօղոս Փաշա Նուպար, ծնողն է կ. Պալիս 1851 Օգոստոս 2ին։ Մայրն էր Ֆուլիկի Հանըմ, գուստը Ակնեցի Գուրաքենեա Երեմեան Գէորգ Պէյի։ Պօղոս տակուին պատանի, իր ուսումը նախ կը ստանայ Զուիցերիոն և յետոյ Ֆրանսան և շրջանաւարտ կ'ըլլոյ Էօլ Սանդրալէն, իրը երկրաչափ-ճորտառագէտ։

Ժամանակ մը կ'աշխատի Ֆրանսաւայի հանքերուն և երկու թուղիներուն մէջ իրը մասնագէտ։ Պօղոս Փաշա Նուպար Եգիպտասի երկաթուղիներու ընդհանուր անօրէնի պաշտօնը կը վարէ հետեւեալ թուականներուն։ 24 Սեպտ. 1878էն 21 Ապրիլ 1879 և 18 Նոյեմ. 1891էն 17 Նոյեմ. 1898։

1880ին Պօղոս Փաշա կ'ամսանանայ Տառեան Յավհաննէս Պէյի ազգկան Օր. Մարիի հետ Եգիպտասի մէջ, մասնաւանդ Ազեբանդրիս, Պէհերայի մէջ Անգլիական երկրագործական Ընկերութեան անօրէնութիւնը կը վարէ երկար տարիներ։ Գահիրէի մէջ հարած է երկրագործական արարումնեւնայ մը (Թըրոքթէօր) հողերը հերիկելու համար։ 1900ին Բարիզի ցուցահանդէսին մէջ իր գիւտին համար կը ստանայ Ա. կարգի սակի մետայլը և Պատուայ Լեգէսնի Ասպետութեան Խաչը։ 1915ին Եցիպտասի կողմէ պատուիրուկ կը կարգուի Հասմի երկրագործական Միջազգային Ժողովին։ 1906ին Միջանոյի ցուցահանդէսին կը ստանայ ոսկի մետայլ մը և Պատուայ Լեգէսնի Ասպոյութեան տարինեանը։ Ֆրանսաւայի Երկրագործական Ընկերութեանն սկզբու Ալբրետ Ալեգր շքանշանը, Եղիոլոսսի Ֆուլտոն Թագուարէն կը ստանայ Նեղոսի Ա. կարգի ժամանէնը (Օրար տի Նիլ) և Մէծիսիէի ու Օմանիէի Ա. կարգի շք մնշանները։ Պելճիքայի թագաւորէն Օրեր որ Լեօպոլ պատուանշանը։

Հիմնացիրը եղուծ է Ազեբանդիրոյ Հանքակառքերու և Մէնգէլէի հողերուն շահագործմանը ընկերութիւններուն, ինչպէս նաև Գահիրէի Զուրի Ընկերութեան և Հելիոպոլսոյ քաղաքին, ոյս վերջինը Պելճիքայի գրամմատէր Պ. Ամրէնի ընկերութեամբ։ Եղիոլոսսի մէջ, Պօղոս Փաշա Նուպար թէ միջազգային և թէ արարուկան շրջանակներուն գնահատանքին և յորգանքին արժանացած գէմք մըն էր։ Գահիրէ իր բնուկութեան ժամանակ կը հիւընկալէ Պելճիքայի թագաւորը և թագուանը իր պապանքին մէջ։

1916ին պատիւը կ'ունենայ ընդունելու իր բնուկուանին

մէջ, այցելութիւնը Առւլթան Հիւսէյնի և 1925ին Բարիզի մէջ կ'ընդունի Ազիպատոսի Թագուհուր Վեհափառ Ֆոււտա Ա.ի այցելութիւնը:

Պաղս Փաշո Նշուպ որի ազգային գործունէութիւնը կը սկս-սի Ազեքսանդրիայէն, երբ 1900-1904 թաղ. Խորհուրդի Առենապետութիւնը կը ստանձնէ: Իր ջանքերովն է որ Ազեքսանդրիայ Պաղս-Վետրոս եկեղեցւոյ տրեւելիան կողմը, ազգապատկան գետնին վրայ կը կառուցուի Ափարթըմանը, որուն եկամուտը մինչեւ հիմու գլխաւոր հասոյթը կը կողմէ Առաջնորդարանին:

Գոհիրէի մէջ վարուծ է Թեմական Ժողովի Առենապետութիւնը: Այս պատեհաւթեամբ ինք պատճառ եղած է Եպիպատոսի հայ համայնքը օհուելու 1907ի վարչական հրահանգով մը, որ Օրբաննեան Պատրիարք 1907 Մայիս 5ին, պաշտօնուգրով մը գործադրութեան գնել հրամայած է:

Այս 28 յօդւանձներէ բազկացեալ կանոնագրին համաձայն, Ազգ. Առամասադրութեան սկզբունքներուն վրայ հիմուած Եպիպատոսի Ազգ. Վարչութիւնը կը կազմուէր երկու մասերէ, Գոհիրէի և Ազեքսանդրիայ մէջ երկու Թեմական և Քաղ. ժողովներու կազմութեամբ, որոնք կը զբաղէին իրենց շրջանին գործերով, իսկ վիճակին ընդունուր գործերուն համար, ինչպէս Առաջնորդի ընտրութեան, և կալուածներու գնման և վաճառման համար երկու Թեմականներէն կը կազմուէր Համագումար Երեսփախանական Ժողով: 1906ին հիմուած է Հայ Բարեգործական Ընդհ. Միութիւնը Գոհիրէի մէջ, Եպիպատոսի ընտրումին գործակցութեամբ, որ հետազայն ինչպէս ծանօթ է ազգային կենաչքին մէջ, մանաւանդ գաղութեներու, փրկարար և եղակի գեր մը կատարեց և դեռ կը կատարէ: 1904ին Գոհիրէի Շարեսիրական Խառն Ժայռին «Տարօնոյ ազէտեալներուն» ի նպաւտ կը նու իրէ 300 սակի:



Ազեքսանդրիա բնակութեան շրջանին ամէն տարի Ազգատափառմամբին կուտար 100 եղ. սակի, նոյն քան գումար մըն ալ Արև օրութերթին: 1905ին էջմիածին կը զրկէ 1000 սուրլիի գումար մը: 1906ին իր նուիրատուութեամբ, մաս 16,000 սակի գումարով, կը կառուցուի Դալուստեան Ազգային Վարժարանը ի Պուլագ: 1909ին Առանայի ջարդէն յետոյ, եկլիկիոյ կարօտելոց կուտայ 20,000 եղ. գուն. և 1915ին Ազգային շաներու Փոնախին 100 եղ. սակի, ինչպէս նուև 1924ին 4,000 սակի ծախքով կառուցանել կուտայ Հելիոպոլսոյ Նուպարեան Ազգային Վարժարանը, որուն մասակարարութեան համար նուիրած էր նաեւ հիմնադրամ մը:

ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏԻ ԳԱՅԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՅ ԿԱՆԴԱԿԱԿԱՆ

1881—1931

ՊՈՂՈՍ ԳԱՅԱՆ ՆՈՒՐԱՅԻ

1851—1930





ԱՐՄԵՆԻԱԿ ՊԵՏ ԿԱՂՅԱՔԱԿԱՆ

1862—1941

Նուպար, Վահրամ Պէյ Նուպար հանգուցեալին զաւակները եւ Կոմսուհի Տ. Արօ Շանհովէն, կինը լիազօր դեսպանին եւ Ն. Վ. Ալպեր Թագուուրին նախորդ դիւնապետին: Հանգուցեալին յար-նած փափաքին համաձամբ, արարողութիւնը տեղի ունեցաւ ամե-նասեղմ մաերմութեան մէջ, քաղումը տողի ունեցաւ Բեր-լառ-զի զերկմանառունը, Նուպարեան զերդաստանի դամբարանին մէջ:

ՀԱՂԻՊ ԳԵՐ ԴԱՅՆՈՒԽ ՑՈՎԱԿԻՄԵԱՆ

Աւաշանի անունն է Միքայէլ, ծնուն է Գահիրէ 1881 թ-ւականին, որդին եր ոսկերիչ Գառնուուկ Յովակիմեանի: Ան իր կրթութիւնը սուացած է ասար վարժարաններու մէջ, ինչպէս Թօրօնֆիշ Ֆրէքներու դպրոցին մէջ, ուր յանախած է մինչեւ 1899.

Անիկ եղիպոսկայ հարուստ և կարուածառէր Հապիպ Պէյ Գառնուուկ, ինչպէս կը կոչուէր տեղացիներէն, ազգային որեւէ հանգուակութեան միշտ իր քանակը լայն բացած է. Պէյն-էլ-Սուրէյնի Ս. Աստուածածին եկեղեցւոյ հիմնարկութենէն 80ամ-հակ մը վերջ, իր ծախքով է որ բոլոր տաճարը ելեկտրական ջաներով լուսագարվուած է 400 ոսկիի մատ գումարով մը, և այս տռթիւ մարմարեայ տախտակի մը վրայ քանդակուած է ստորիւ նշանակուած արձանադրութիւնը, որ կը զանուի Ս. Աստուածածին եկեղեցյին ձախ գումարիթին մէջ. «Ի լոյս երեսաց իւրոց հանգուսցէ Տէր զնոգի Գառնուուկի Յովակիմեան, որոյ որդի Հապիպ Գառնուուկ լուսաւորեաց զՄբ. Աստուածածին եկեղեցի Հայոց Գանիերէի Ելեկտրալոյց լապետօֆ 1920: Անդամակցած է Գահիրէի Քազաքական Ժողովին 1916ին և 1921ին Գահիրէի Նպաստամասայց Մարմինին գանձապետ ընտրուած է և այդ տռ-թիւ հանգանակութեան իր բռժինը բերած է 600 եղիպատկան ոսկիի գումարով մը: 1919ին, Եղիպատուի Յուստ Ա. Թագուու-րէն կը ստանայ Նեղոսի Հրդ տատիճանի ժապաւէնը, 1921ին Պէյն-թեան տիտղոսը: 1921 Հոկտ.-ին Աստենապետ կ'ընտրուի Հայուստանի տովելոց եղբայրական օգնութեան Յանձնախումբին: Հայուստանի վերաշնուռթեան հանգանակութեան կը մասնակցի 300 եղիպատկան ոսկիի նույիրատուութեամբ մը: Կը վախճանի 1931 Յուլիս 28ին և մարտինը կ'ամփոփուի Գահիրէի Հայոց Ս. Մինաս գերեզմանատասն իր ընտանեկան շքեզ գամբարանին մէջ: Եղիպատանայ Տարեցոյցի 1918 տարւոյ (էջ 22-23ին) մէջ հատեւ-կալ տողերը նույիրուած են. օՏիար Հապիպ Յովակիմեան, հան-

գուցեալ Դառնուկ Յովակիմեանի միակ ժառանգորդը, որուն նամակրելի դիմասուերը կուտայինք անցեալ տարի այս էջերուն մէջ, արդէն իսկ մեծ ժողովրդականութիւն կը վայելէ եզիպտահայ ընկերական բոլոր օրջանակներու մէջ անխտիր, ամէն նանրօգուտ գործի սատարելու իր պարզուկ ու՝ սիրայօծար տամադրութեամբը:

ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

1862—1941

Երեւանցի Առշատուր Կամսարականի որդին է Արմենակ Կամսարական։ Ծնած է Պոլիս 1862 թուականին, իր կրթութիւնը ստացած է էլ. Պոլսոյ մէջ, յետոյ կանուխէն աշխատակցած է իր հօրը ծխախոսի տանեւտրական տան մէջ։

Առշատուր Կամսարականի մանէն վերջ իր հարազտաները Արմենակ և Տիգրան Կամսարական ևզրայրները կը շարունակէն իրենց հօր ծխախոսի տանեւտրական գործը է. Պոլսոյ մէջ մինչեւ 1894 թուականը, 1895ին կը հաստատուին Եղիպատոսի Զակագիկ քաղաքը, հիմնելով ծխախոսի գործատուն մը, ընկերակցութեամբ Ս. Սարգիսեանի Կամսարական նղբարք եւ Սարգիսեան անուան տակ։ Բնչպէս կը հաստատէ Վանուն Զարգարական իր 1942 տարւոյ Յիշատակարան Տարեգիրքի (էջ 69ին) մէջ։ Այս ընկերութիւնը կը լուծուի 1897ին։ Ծխախոսի գործարանը կ'աշխատի Կամսարական նղբարք անուան տակ 1897էն 1919, երբ Տիգրան Կամսարական կը բաժնուի իր եղրօրմէն, անշուշտ ստանուլով իր բաժինը։ 1919-1930 Արմենակ Կամսարական աշխատանիշ ունենալով ծանօթ «Ալար» և Թթազ անուններով, մեծ համբաւ ստացած էր Եղիպատոսի մէջ, ուր կ'աշխատէին մատառապէս 300-400 հայ պաշտօնեաներ, որոնք կը հիմնեն միութիւն մը, կոչելով դայն Կամսարական Տան Հայ Պատօնիկից Միութիւն, որ Զակագիկի հայ գործութիւն ազգապահութան գործին մէջ մեծ գեր ունեցած է, բնչպէս իր կարգին Զակագիկի Երիասարդաց Միութիւնը։ Արմենակ Կամսարական 1910-ին Աղեքասանդրիոյ Հ. Բ. Ռ. Մ. Տեղական Մասնաժողովին Առենապետ կ'ընտրուի։ 1911ին Եղիպատոսի Առաջնորդ հանգուցեալ Տ. Մկրտիչ Եղիպակ. Աղաւնունիի օրով Զակագիկի մէջ կը կազմուի անկեղեցիի եւ Դպրոցի Եինուրեան Յանձնախութիւնը, որուն կ'անդամակցի իբրեւ Առենապետ և այս առթիւ եկեղեցւոյ շինութեան հանգանակութեան կը մասնակցի 100 եղ.

սոկիի գումարով մը: 1907ին, Ազեքսանդրիոյ Պօղոսեան Ազգակարգաբանի աղքատ աշակերտներուն ցերեկեայ ճռչի ֆոնտին կը մասնակցի տարեկան 8,400 հգ. գահ.ով. 1909ին, Կիլիկիոյ հայկական ջարդին առթիւ Հ. Բ. Ռ. Մ. կողմէ «Կիլիկիոյ Արևածելոց Յանձնաժողովին» իր անդամ մեծ աշխատանք կատարած է: 1912ին Ազեքսանդրիոյ մէջ «Կամէ» Մարմնամարզական Շիռութեան կազմութեան առթիւ, Կամասարական Եղբարք կը նըւիրեն 100 հգ. սոկի: 1915ին Եգիպտունոյ Նպաստամատոյց Մարմնին գանձապետ կ'ընտրուի և սոյն ընկերութեան կը նըւիրէ 240,000 հգ. գահ., 1915ին «Ազգային Նահերու Ֆոնտին» կը մասնակցի 100,000 հգ. գահ. նույիրատուութիւնով:

1907ին Գալուստեան Վարժարանի շինութեան առթիւ բացւած հանգստակառթեան կը մասնակցի 4,000 հգ. գահ. գումարով մը: 1916ին Զակազիկի Հայոց Ազգակերպմանատան մէջ մասնակի մը շինութեան համար կը տրամադրէ 100 հգ. սոկի: 1917ին «Հայրենիքի» տուրքի հանգստակառթեան կը մասնակցի 3,600 սոկի գումարով մը: 1908-1917 Ազեքսանդրիոյ Թեհմական Ժողովին անդամ, իսկ 1921ին Թեհմականի Ատենապետ: 1918 Յուլիսին Երևանողէմի Ս. Յակոբինց Վանքին Անամակալութեան Յանձնաժողովին անդամ կ'ընտրուի. 1919ին Ազեքսանդրիոյ Որբանամ Ընկերութեան կուտայ 25,000 հգ. գահ.: 1920ին Կիլիկիոյ Կաթողիկոսին կոչին հետեւանք տալով որկածեալներուն ի նպաստ «Կիլիկիոյ Եղբայրական Օգնութեան Ֆոնտին» կը նույիրէ 500 հգ. սոկի: 1924ին «Հայաստանի Վերածինութեան» ի նպաստ կուտայ 200 հգ. սոկի, 1931ին Զանգեզուրի երկրաշարժէն աղէտեալներուն օգնութեան ֆոնտին կը նույիրէ 3,000 հգ. գահեկան: 1936ին Էջմիածնոյ վերանորոգութեան ի նպաստ կը նույիրէ 150 հգ. սոկի: 1936ին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Անթիլիստի և կեղեցիին շինութեան 5,000 հգ. գահեկան: Զակազիկի Օշական Ազգ. Վարժարանին ամէն ամիս 500 հգ. գահեկան գումարով կը նպաստէր: 1927ին Ազգիստական կոռուպտարութեանէն կը սահնայ Պէյութեան աստիճան հանգստացեալ Ֆուլատ Ա. Թագուառորին Զակազիկի Կամասարական Միասնակարգ Տառ այցելութեան առթիւ: Նոյն տարին Գէորգ Եղաթողիկոսէն կը ստունայ Ս. Գրիգոր Լուսաւորիչի պատուանշանը: Հ. Բ. Ռ. Մ. Ազեքսանդրիոյ Մասնաճիւղին Ատենապետութիւնը վարած է օպատկարապէս:

1928ին Զակազիկի մէջ Հայոց Ս. Խաչ եկեղեցիին շէնքը կառուցուած է Արմենակ Պէյի ծախքով, ի յիշատակ իր հօր Առաջատուր Կամասարականի: Կը վախճանի Ազեքսանդրիոյ 18

Մայիս 1941ին, 79 տարեկան հասակին մէջ։ Հանգուցեալին յուզարկաւորութիւնը կը մնեարուի ազգային յուզարկաւորութեամբ և թաղման կարգը կը կատարուի Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ մէջ, ներկայութեամբ Առաջնորդ Գեր. Տէր Մամբրէ Եպիսկոպոսի, Աղքային Խշանութեանց անդամներուն և իր մատաւոր ազգականներուն 20 Մայիս 1941ին և իր մարմինը կ'ամփոփուի Աղեքսանդրիոյ Պապ Շարքի Հայոց գերեզմանատառունը։

Հանգուցեալին մահուան առթիւ Գահիրէ հրատարակուած Յուսաբեր թերթը իր 21 Մայիս 1941ի թիւին մէջ հետեւեալ տողերը նույնած է։

Արմենակ Պէյ Կամսարական Եղիպատահայ զաղութին յարգուած դէմքերէն էր, իրեւ զործարանատէր պատուաւոր դիրք սունդած էր անտեսական հրապարակի վրայ, եւ օգտակար եղած ոչ միայն Եղիպատոսի ճարտարարուեամբ զարգացման, այլ եւ իր ազգակիցներուն։ Հայ էր իր սրտովը, ազգաւոր ու ազնուական իր խառնուած ցովը։ Լետարրըրուած էր ազգային իհանորով ու զործերով և նպաստած իր կարելի միջոցներով։ Աղեքսանդրիոյ համայնքը մասնաւորապէս լաւագոյն յիշողութիւններ կը պահէ հանգուէնալին և իր անձնաւուցումը ցաւալի կորուստ մը կը կազմէ համայնքին համար, որուն այնքան օգտակար եղած է թէ իր օժանդակութիւններովը եւ իէ իր վարած ազգային պաշտօններովը երկար տարիներ։

ԱԱրեւա օրաթերթը իր 22 Մայիս 1941ի թիւին մէջ կը գրէ.

— Ոչ եւս է Արմենակ Պէյ Կամսարական Եղիպատահայութեան հմայքու դէմքերէն եւ հաստատուն սիւներէն մէկը. Աղեքսանդրիոյ հայ զաղութը իր ամենէն ականաւոր ու մնձ դէմքերէն մէկուն կորուստ ողբալու եւ իր վիշտին յարգանը ըմատացանելու համար, ողբացեալին յիշասակին եկած էր խուռներամ, յուզարկաւորութեանը Արմենակ Պէյ Կամսարականի, որ կատարուեցաւ այսօր տնօրույ Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցիին մէջ, մնեավայելու և նաև դիտութեամբ մը։ Բացի հայերէ ներկայ էին Եղիպատացի և և երուպացի բազմաթիւ անձնուաւորութիւններ։ Ողբացեալ Կամսարական Պեյի շքեզ զազաղը որ ծաղկերլաւրի մը երեւոյթը տասացած էր, բազմաթիւ միւռնիւններու ու անձնուաւորութիւններու կողմէ, դրիւած հոյակապ ծաղկեպասակներով, շրջապատուած էր Պողոսան Ազգային Վարժարանի, ինչպէս նաև Հայկազնան Երթարանի հարիւտէ աւելի աշակերտ ու աշակերտութիւններով, որոնք լուր ու թափ ծալից էր հետեւէին եկեղեցական տիսուր արարողութեան։

ԱԱրեւա օրաթերթը իր 24 Մայիս 1941 թիւին մէջ կը գրէ.

ԱԱմբողջացնելու համար իր դիմազութիւնը եւ անցնելէ առաջ իր հանրային զործունէութեան, Արմենակ Պէյ հաւասարապէս իր սիրէր թէ առանձնութիւնը եւ թէ ընկերութիւնը. իր խօսակցութիւնը համեն չէր միայն, այլ եւ լեցուն, ինք զատուալկան, առանց ըսնելու աւելի մատաւրական էր իր խօսքին եւ իր զիրին մէջ։ Դարձեալ ազգային կեանքի իր խորտուկ ծանօթութիւնը, որ իր անպայման հետարրըրութիւնէն յառաջ կուզար, շրջած էր Արմենակ Կամսարականը շատ հետարրըրական, միաժամանակ հրահնազից եւ համելի խօսակից մը։ Ազգասէր հայր, բարեսէր այ մըն էր նաև իր բարե-

ոիրաւթիւնը, զոր կանուխէն սկսած էր ցուցնել, յայտնեց աւելի շայն չափով երբ զործի մէջ ունեցաւ յաջողութիւններ»:

Առւրէն Պարթևեւեան 1916ին իր ռԱնապատի Յուշտրձան սին (Բ. հասոր էջ 19ին) մէջ, հետեւեալը կը գրէ Ա. Կամարականի մասին: —

«Էլ մէկ տպազրուած թուղթի կտոր տուած է ցարդ Տիար Ա. Կամարականի դիմազգութիւնը, ինցն ստուբրածումի մարդն է որ իր մէջ ամենէն աւելի ուշազրաւ կը հանդիսանայ, հակառակ իր զրաւած անհատական ու հանրային կարկառուն դրբրին:»

Ազերանդրիոյ Թեմականին Ատենապետը, Պալան-ոյ Ազգայիննիութեան լաւագոյն աւանդութիւններով առօրորուած, Նրբամիտ, ինքնատիպ ու զե արագանցապէս շահեկան անծնաւորութիւն մըն է:

Ազգային բազարական համոզութեարով պահպանողական մը նկատուած է, բայց հայկական բուշալին չերմեռանդորէն հաւատացած է միշտ եւ մեր ազատազրական շարժումն իր օժանդակութեան բաժինը չէ սահարկած»:

ԵԳԻՂՏՈՍԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՍՏՐԱԿՈՒԹԻՒՆԸ

14րդ գարուն է որ Կաթոլիկ ընկերութիւնները կամ միաբանութիւնները ինչպէս իւնիթոր և Յիսուսեան կոչուողները, տարածեցին կաթոլիկ դաւանանքը Հայաստանի զանազան դաւանաներուն մէջ: Դարերու ընթացքին Հռոմի յարազներուն թիւը հետզնետէ կը շատանոր, մինչև իսկ Ժէ. գարուն կաթողիկէ հայերը, ըլլայ եւ. Պոլսոյ և կամ Հայաստանի գաւաններուն մէջ, Հռոմէն զրկուած լուսին տառքելութեանց կզերականներուն կոչմէ կը զեկավարուէին և հարկ եզած զանազան առիթներով անոնց սմանդակութեան կ'ապաւինէին: ԺԲ. գարու սկիզբները, մասնաւոնդ եւ. Պոլսոյ մէջ հալածանքը կը սաստկանայ հայ Հռոմէկաններուն դէմ, այս պատճառու 1830 Յունվար նին Ֆըրանսուի, Ռուսիոյ և Աւստրիոյ դեսպանները կը միջամտեն Թուրքիոյ Սաւլթանին մօտ, և հալածանքը կը գտդրեցնեն: Նույն Սամաննեան պետութիւնը կայսերական հրովարակով մը պաշտօնապէս կը հանչնար հայ կաթողիկէ հասարակութեան գոյացութիւնը և կը հասատէր անոր անկախութիւնը իջմիաձնի Հայոց Կոթողիկոսութեան իրաւառութեան մօտաւորապէս երկու գարու անցեալ մը ունի, ինչպէս ցոյց կուտան ստորեւ նշանակւոծ անզեկութիւնները: 1734 թուականին Հալէպի մէջ Հռոմէկաննեան Հայոց Եպիսկոպոսական ժողովը, Կաթողիկոս Կ'ընարէր Այնթապցի Արքանամ Եպս. Արծիւեանը, Կաթողիկէ Հայոց համար, կոչելով Պատրիարք-Կաթողիկոս Տանն Կիլիկիոյ՝

Ան իր կողմադիկուստկան Աթոռը կը հաստատէր Սուրբոյ մէջ՝ Թրէմի Ահանգիրէիչի վանքը և հետազային կը փոխադրուէր Զմենու, ուր կը մնայ մինչեւ ցարդ Կաթողիկոսական Աթոռը։ Հայէպի Սպահակոպ ստական Ժողովը 1734 Սեպտեմբերին Եղիպատի աւղարքէր Նիկողոս Վարդապետը, որպէսզի եղիպատրինուկ կաթողիկէ հայերէն ստանոյ Կաթողիկոսի ընտրութեան իրենց հաւանութիւնը և արգարեւ Գանիբէի մէջ ժողովուրդին երեւելի ները ժողով մը կը գումարեն Նիկողոս Վարդապետի և լուսին եպիսկոպոսին հայսագանութեամբ։ Ժողովը իր հաւանութիւնը հաստատաց 1734 Հոկտ. 21 Թուակիր գրաւոր հոնքագրութիւն մը կը յանձնէ պատուիրակ Նիկողոս Վարդապետին, Ներկայացնելու համար Հայէպի Սպահակոպսական Ժողովին, և ոյս թըւականին Գանիբէ քնակող Կաթողիկէ հայերուն 40 ընտանիքներէ բազկացոծ ըլլալը կը հաստատէ Սերաֆրէ Սպիր։ Դաւիթեան իր երկուսիրութեան մէջ։ (ան Պատմական Տեսութիւն Աղյուսուի Հայ Աստրապինի, էջ 14-15, գրեց Մերուլիք Աղյուս։ Դաւիթեան, ապ. Գանիբէ 1914)։ Աւելի ուշ 1737 Թուականին Գանիբէի մէջ կը պաշտօնագրու Կիպրոսցի Յոկոսիրոս Վարդապետը, որ կրօնուկան պաշտամունք կը կատարէր Ա. Գրիգոր Լուսուորիշ անուն մատուռի մը մէջ, ըստ հետեւհայ գրաւթեան։ «1737 բուին հաղաքիս մնաց կը բնակէր, բայ արձանագրութեանց։ Ախրացի Անկուլիքոս անուն վարդապետ մը, որ Ա. Գրիգոր Լուսուորիշ անուամբ մատրան մը մէջ կը կատարէ եղեր Անուածային որածուամունք, մկրութիւն եւ պատկի խորհուրդները։ իսկ մնօհցեալները կը բաղեն եղեր Լատինաց զերեզմանատունը։» (Տես Շնուշացիուրիկ Բառարանը Հ. Ա. Էփրիկեանի, էջ 644. ապ. Ա. Դավար 1903)։

Հետեւարուր կաթողիկ հայեր վերոյիշեալ Թուականներուն հաստատւելով Գանիբէի մատ Յոյներու. Ա. Գրիգոր եկեղեցին մերձաւոր թաղին մէջ Հին Եղիպատի, կը հայուսւէին մնայուն և այցելու վարդապետներու կողմէ, և անհատական քնակարաններու մէջ կրօնուկան պաշտամունք կը կատարէին և կոմ լոտինաց եկեղեցիները կը յաճախէին։ Մուհամետ Ալի Փաշոյի իշխանութեան ժամանակ, 1832 Թուականին, Սերաֆրէ Վարդապետ Այգազեանն, Հին Եղիպատոսի մէջ կը գնէ Սանանրզ կոչուած հազարաց և 1833ին գետնէն մաս մը կը յատկացուի մատուռի մը շինութեան, տաստանձեռնութեամբ Միքայէլ Այզապի։ Նուիրաւու Տիրամար Ա. Կոյսին։ Գանի մը սենեակներէ բազկացած շէնք մը եւս կը յատկացուի քանանաներու բնակութեան համար։ իսկ հոգին մնացեալ մասը կը յատկացուի գերեզմանատան։

Ա. Խոյսին անուան նույիրուած մտառուը կը նորոգուի 1843 թուականին, Յարսեղ Վ. Պ. Աքթարեանի առաջնորդութեան օրով, իսկ 1922ին այս մտառուը կը քանդուի և զերեզմանատան կեղրոնը կը կոռուցուի հայկական ոճով նոր բժնտուու մը, նույիրոտուութեամբ Տիկին Կատարինէ Աննա Լիմոննէլլիի (գուասր հանգ. Սագուպ Արթին Փաշայի), ի յիշատակ իր ծնողաց, իսկ մտարան զետնայարկը կը յատկացուի Զրագեան ընտանիքին և եկեղեցականներու համար իրբեւ զամբարան։ Մատրան մէջ զետեղուած են սոսրեւ Նշանակուած հետեւեալ յիշատակարանները, «Կառուցաւ մատուոս այս ի պատիւ նրանափառ Յարութեան Քրիստոսի, արդեամբ Կատարինէի Աննայ, ի յիշատակ նաւոյն իւրոյ Արքին Պէյի Զրամեան, ի Սեբաստիայ հաղաքէն, վարչապեսի Սեծին Մուհամետ Ալիի + 1859, եւ նանոյ իւրոյ Կատարինէի Զրամեան Պէյի + 1833, եւ ի յիշատակ ծնողաց իւրոց նօրն նազուպ Արքին Փաշայի, պետական անձին Նզիպառոսի + 1919 եւ մօրն Մրանունոյ, ծնեալ Ալլամիլերի + 1916 ի Կ. Պոլիս եւ եղբօր Արքանամու Արքին + 1897, Skr զնանզիս յաւիսենական պարզեւեան նոցաւ լոյս մօնունուուր ծագեան առ նոսաւ, եւ առւր ինձ վայիկել բնի նոսին զիստոս արհայութեան Քո։

Մարիա Տալինիոյ + 1912 նաւասարիմ աղախնոյ ընտանիոյ նազուպ Արքին Փաշայի, յարզելի եր նա յոթ ամենեցուն զի երկիւզած եր յԱսունոյ եւ ոչ ո՛վ եր որ ասեր զնանէ բան չարութեան — Յուղիթ Ը-8 զնանզիս յաւիսենից պարզեւեան սմա Skr եւ զլոյս մօնչենաւուր ծագեան ի վերա սորաս։

ԿՈԼՏԱՐԻՆԷ ԱՆՆԱ ԱՐԹԻՆ

«Ե յիշատակ Առւեիս Զրամեանի, 1827 ի Սեբաստիայ հաղաքէ, նոյր Արքին Պէյ Զրամեանի եւ իր կողակցին Հռիփոխմէկի, ծնեալ Նարկիլէնի, ի Կ. Պոլիս 1827, երկուին նոնցչին ասա ի Գանիրէ։

Առւուն Պէյ Հերիեան 1875 եւ իր կողակցին Թաղունիթէմզէ — Զրամեանի 1885, նոյր Արքին Պէյ Զրամեանի, երկուին նոնցչին յԱղիեսանդրիա։

Առւուն Պէյ Արքին 1844-1923, որդի Արքին Պէյ Զրամեանի, եւ Թիւեզ Կոնսուլայի 1931, երկուին նանցչին ի Վենետիկի։

Skr զնանզիս յաւիսենական պարզեւեան նոցաւ լոյս մօնչենաւուր ծագեան առ նոսաւ։

Առւրը Յարութիւն մտարան ներքեւը յատկացուած է Զըրութեան ընտանիքին և այլ ննջեցեաններու համար իրը զամբարան, հետեւեալ գրութիւններով։

ՀՐԱՄԵԱՆ ԳԵՐԴԱՍԱՆ

Արթին Պէյ Զբագեան 1800-1859, նոխարար Արտաքին Պոր-
ծաց և Առևտարական, բնիկ Սերաստացի, Կատարինէ 1863 իր
կողակիցը— Խոսրով Պէյ Զբագեան 1809-1873 իր եղբայրը:

Սագուազ Արթին Փաշու 1842-1919— որդի Արթին Պէյ Զբ-
ագեանի— Երանուհի 1918 իր կողակիցը, ձնեալ Ալլահվէրտի,
կ. Պոլիս, Արրանամ Արթին, 1880-1897 իրենց որդին:

Մարիամ Տալիհճա Սերայի 1912, հուաստարիմ սպասուհի
Ալլահվէրտի և Արթին զերդաստաններու, զանգիստ յանիսե-
նական պարզեւեան նոցա և լոյս մշտնչնուաւոր ծագեսցի տռ նո-
սու:

Աստ հանգչի Բարսեղ Շ. Վրդ. Գալիքեննեան, ձն. ի Մամ-
պաւա ի 28 Մայիս 1865, վախճ. ի Գահիրէ ի 28 Օգոստոսի 1927:

Այս է առաջն Անդրադ Գերադ. Դաւիթեննեանի, ձն. Յեւ-
գակիս ի 1823, վախճ. ի Գահիրէ 18 Մարտ 1921:

Աստ հանգչի Յավաէփ Շ. Վրդ. Զրեան, ձն. ի Մամպաւա
1837, վախճ. ի Գահիրէ 16 Յուլիս 1915:

Այս է առաջն Արտէն Շ. Վ. ի Եռաւութեան, ձն. յԵւգուիիս
վախճ. ի Գահիրէ ի 29 Մարտի 1906:

Աստ հանգչի Հասղիպ Վրդ. Ալթուննի, վախճ. 14 Մայիս
1930:

Աստ հանգչի Անդրէաս Վրդ. Մանկաստրեան, վախճ. 14
Ապրիլ 1940:

Մարտիրոս Պիլէղիկճի 1905, և Պրիգոր Պիլէղիկճի 1916,
և որդիք Դրիգոր Պիլէղիկճի և Մարիամու— ձնեալ Թընկըր—
ի կ. Պոլիս և Եղբայրք Կարապետ Պիլէղիկճի— Տիգրան Երկար:

Կատարինէ Աննա, զուստր Արթին Եագուազ Փաշոյի և Ա-
րանուհի— ձնեալ Ալլահվէրտի— 1885-1942:

ԳԱՀԻՐԵՒ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՅՈՑ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ

ՏԱՊԱՆԱՐԱՐԵՐՈՒ ԱՐՁԱՆԱԴՐՈՒԹԻՒՆՔ Ի ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍ

Այս է տուպան հանգուցեալ
Յովհաննէսի Մարտիրոսեան
Որ հանգեաւ 1848 ի 10 Ապրիլ
Եւ ամենայն ընտանեացն նոցին:

Հանգուցեալ Յովհաննէսի զաւակը
Մելրան Յովհաննէս Ցիարպէքիրցի
25 տարեկան, վախճանած 1855:

Այս է տուպան հանգուցեան Պրէ Յակոբայ Առենապետ
Մարգարիտի, որ հանգեաւ ի Տէր 1858 Յունվ. 18:

Եւ ներբեւք արարերէն նետեւեալը.

Օնզուր իլէ զայս հազարի
Ֆի բրմնան հազ մին էլ աւատ
Դուլու մուշախըր խառամէքը
Խոխիլի մուռան չի ամալու Շախտէն
Ռլու ազատան ու պի մազահցը
Հովին թշրիւման էլ զօնուը
Հայ հայեարու: 10 Սեպտ 1274:

1860

Յարալա Խան Մարիամ Սուսուն Պազարկի:

Յակոբ Մազիկեան
Շուշան կենացն հրամարեցեալ
Վազաջու յանցկայ և յաշխարհէն
Թէ շունչ մանու հնատ զժազիկն
Եղաց տունկն յիւր ոստո ծազիկենց.
Հանգեաւ ի Քր. 1866 Նոյեմ. 25
Եկացեալ ամս 55:

Հայ Սուսուն Պարսու էլ Ցիարպէքիրէի
սարան էլ ամալի 1860:

1870

Նուրի ընտանիք:

Հեղինի բօշար Զեհեկէիրէ Խան Սիմեոն
Կօմար Կիրէկիս Նարալ 1870:

Պարսու Սուսումեան, Սւդոկիս 1871, Գամիք 1937:

Այս է տապան հանգստեան Յակոբ Յովհաննէս
Չապանեան, «ր ծնաւ ի 24 Հոկտ. յամ. Տեսուն 1860
և հանգեաւ ի Տէր ի 13 Մայիս 1883։

Խուսութ Խլիաս 1883։

Ենի Թողաթ պի ճիւմիւր էլ Բայ
թէչի թէչիք էլ շամի Կիրկիս Ֆարակ
4 Նոյեմ. 1884։

Անդրյան Ա. Զամարեան
ծնաւ յամի 85. 1888 ի 27 Սեպ.
և հանգեաւ ի 1 Օւնիս 1890։

Արքին Դանդուրեան
ծնած 1832, հանգեաւ 1892։

Այս է տապան հանգստեան Պր. Խաչատրութ
Ղանգուրեան Անկիւրացւոյ,
հանգեաւ ի Տէր 7 Փետր. ՌՅԱՐ ի 28։

Այս է տապան հանգստեան Մարիլոյ Խարումի
կողակցի Պր. Խաչատրույ Դանդուրեան,
հանգեաւ ի Տէր 18.

Յակոբ Ա. Զամարեան, ծնաւ յամի 1827 ի 8 Օգոստ.
և հանգեաւ ի Տէր ի 28 Յունիս 1890։

1898

Պրուսալեան գերդաստան։

Բզգալա Գոհաննիկի ընտանիք և Խոկենելք Խուսութ
1842—1900

1900

Ա. Զամարեան գերդաստան։

1900

Ժօղէն Ցիլի

Յովաչի Եռևանքեան Եւղոկիս 1832 — Գաճիրէ 1902։

Պալոս Փիլիպոսեան 1863-1903

Օրէ Վառվար Փիլիպոսեան 1859—1905։

Լուսիս Փիլիպոսեան 1837-1906

Աստ հանգչի ընդ հոգովա Տիկին Լուսիս Փիլիպոսեան
Տիկին առաքինի և մնանան հանգչին ընդ նմա և
երկուքին սիրեցեալք որդիք նորա և Պաղոս
և Վառվառ ի քուն քաղցր հանգստեան :

Փեմբէ Պերճան

Միքայէլ Պերճան 1903 Մայիս:

Աստ հանգչի Խսկունի Պաթմանեան, ծնեալ Հալէպ-
լիեան, Յեւդոկիս 6-2-1856, հանգեաւ ի Տէր
8-4-1908

Յովհաննէս Պաթմանեան, ծն. Յեւդոկիս 24-6-1848
հանգեաւ ի Տէր 1-4-1920:

Յուլիկ Մարոսեան հանգեաւ 8 Դեկտ. 1908:

Աստ հանգչի գուստը Յակովբայ Մաթոսեան, ծնեալ
Յեւդոկիս 1855. կողակից Աստումի Զամանեան
հանգեաւ 1910 Նոյմ. 10 ի Թորինօ, տեղա-
փոխեալ ի Գանիբէ 1922 Նոյմ 20:

Աստ հանգչի Պետրոս Շատեան, ծն. ի և. Պոլիս 1891
վախն. ի Յունիս 1911:

Պողոս Մրամ Պէլ, ծնեալ 15 Օգոստ. 1831,
վախն. 20 Մայիս 1913:

Աստ հանգչի Յակոբ Օսկար, ծնեալ ի և. Պոլիս 1853,
վախեանեալ ի Գանիբէ 27 Ապրիլ 1915:

Աստ հանգչի Յովսէփ Սղասի, վախն. 17 Դեկտ. 1918:

1918

Աստ հանգչի Կարապետ Մարոսեան:

Յովսէփ Ֆերնան 1870-1919
և Շարլ Ֆերնան 1884-1931:

Աստ հանգչի Ֆիլէմոն Շուտուշեան, ծնեալ Լիմոննեան
ի և. Պոլիս 1859, վախն. Գանիբէ Օգոստ. 1921:

Տիրան Ջէրեմի Հինաի 1865-1921 և Էմին Հինաի:

Գեորգ Սարգիս, 1923:

Հառվառ Մարտւնեան, ծնեալ Ֆեբրվար 1875,
զայսն. 1923.

ԱՅՅԱ Մելիքեան 1869-1924:

Աստ հանգչի Տիկին Ադապի Դրույպալեան, ծնեալ
Զօրպանի, Յեւդուկիս 1851, հանգեաւ 1925 Մարտ 28.

Խաշիկ Տեսեան ծնած 1893, վախս. 1927:

Կարտասեա Երևանի հետեւ ծնեալ Յեւդուկիս 1849, վախս. 1928:

Գերես Պարալեան 1862-1927:

Վերմին Նշանեան, ծնեալ Ասլան, վախս 27 Սեպտ. 1929:

Աստ հանգչի ի քուն արդարոց բարեյիշտատիկ Անտոն
Ջամանեան, ծն. Յեւդուկիս 1852-1932
և Յովհաննէս և Լուսիս:

Աստ հանգչի Ռուբէն Դույւմբեան, 1934 Փետր. 16ին,
ծնեալ 1859:

Փիկը Մարտսեան վախս. 8 Հոկտ. 1936:

Ալպէն Մաթունեան ծնած 15 Մայիս 1855, վախս. Յուլիս 1938:



Ժօրժ Օկիս ընտանիք, Ռուսթան ընտանիք, Հ. Դայճի ըն-
տանիք, Տիրուիք ընտանիք, Աւետիս Պէյ Պալեան ընտանիք,
Ժօրժ Սապաղ ընտանիք, Ասալեան ընտանիք, Պէշիր Նահապէտ
ընտանիք, Պաթանեան ընտանիք, Հանգի ընտանիք, Մըսովար
ընտանիք, Կարապետ Մասրով ընտանիք, Յ. Սագալ ընտանիք,
Գետիքեան ընտանիք, Յ. Մանուկ ընտանիք, Բարյատի ըն-
տանիք, Յնան ընտանիք, Շահին ընտանիք, Կիւզէլ ընտանիք,
Քապաղ ընտանիք, Խայեաթ ընտանիք, Մարդիս Մակար ընտա-
նիք, Տօշ ընտանիք, Ժօրժ Պ. Այվաղ ընտանիք:

Հիւսիսային կողմը նասարակաց զենայակի դամբարաններ աղ-
բամերու համար, նեսեւեալ արձանագրութեամբ.

Թաղ վասն աղբառաց, ի յիշատակ ազմուազարմ Խպրանիմ Արքին
որդի Խափուպ Արքին Փառայի:

Նուէր Հայ Կաթողիկէ հասարակութեան Մարի Տէկէն Հէ-
ղէգեանէ, ի յիշատակ իր մօր՝ Գամիլլ Հէղէգեան Փաշայի, ծըն-
եալ Լինուն աը Պէլֆօն 1935.

Յարութիւն Մատրան Խորան
Գործիք կաթողիկէ Հայոց Գեղեցիւութիւն Ա. Յարութիւն Մատրան



Ա. Յարութիւն Մատրան Խորան



Դաճիրէի Կաթողիկէ Հայոց Աւետումն Ս. Աստվածածին Եկեղեցին
Եւ կից Առաջնորդաբանը



Դաճիրէի Կաթողիկէ Հայոց Աւետումն Ս. Աստվածածին Եկեղեցին

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՀՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

1837ին Գահիրէի կաթողիկէ Հայոց Առաջնորդական պաշտօնի կը կոչուի Պետրոս Վրդ. Անարովնեան։ Ան իր պաշտօնավարութեան շրջանին տեսնելով իր ժողովուրդին հեռանալը, Հին Եղիպատոսի Տիրամօր Սուրբ Կոյսին եկեղեցին շրջակայ թողերէն, իր հեռատեսութեամբը գործի կ'անցնի, և Գահիրէի Տարակել-Եկեղեցն թաղին մէջ 1838 թուականին, 25,000-25,312 հզ. զանի կը զնէ իրարու կից երեք կտոր հողամաս և կը ձեռնորկէ եկեղեցիի շինութեան։ Նախապէս կառուցման հրամանագիրը կը սահնայ 1255 Բամազանի 13ին, Մուհամէտ Ալի Փաշոյէն և աւարի մը վերջ 1256 Ռեկայ-իւլ-Ախոր 15ին, պետական հրավարակը։ Եկեղեցւոյ կառուցման նիւթապէս կ'օժանդակէն եղիպատարնակ կաթողիկէ Հայերը։ Երբ 1841ին եկեղեցին մաս էր լրանալու, Պետրոս Վրդ. Անարովնեան կը վախճանի Յ Ապրիլ 1841ին, առանց օծելու իւրակերտ եկեղեցին։ Լիբանանէն, կաթողիկէ Հայոց կաթողիկոս Յակովը Հոլանդան Եղիպատոս կը զրկէ Բարսեղ Վրդ. Աքթարիանը և Սահման Վրդ. Անուանեանը։ Անոնք կը հասնին Գահիրէ 1841 Օգոստոս 3ին, մասնակցելու համար եկեղեցիին օծման արարուղութեան, որ հանգիստառապէս տեղի կ'ունենայ 1841 Նոյեմբեր 1ին, ձեռամբ Բերիոյ Առաջնորդ Այզապեան Եպոնին և տաճարը կը կոչուի Ս. Գրիգոր Լուսաւորիչ։ Այս առթիւ եկեղեցին մայր դրան վերեւ կը զեւեղուի հասեւեալ յիշտակարան-արձոնադրութիւնը։

Ակառուցաւ եկեղեցին յանուն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին, աշխատասիրութեամբ ՏԵ. Պետրոսի Ահարովնեան Գաղացույ եւ ծախիւ Ազգին Հայոց Աւղղափառ յօցիպոսի, ի Հայրապետ ՏԻ. ԵՒ. Գրիգորի Սրբն. Կրղի ին Յամի 1841։

Այս եկեղեցին շնորհը գրեթէ նման է Գահիրէի Լուսաւորչական Հայոց Պէյն-Էլ-Սուրէյ-ի Ս. Աստուածածին եկեղեցիին, աւագ խորան մը, աղ և ձոխ փաքր խորաններ, Եկեղեցիին մայր դրան վերեւ շորս սիւներու վրայ կը հանգչի կանանց վերնատունը, ուր մասնաւոր սանդու խոզ կ'ելլուի։

Եկեղեցին երկայնութիւնն է 25 մէթր, լայնութիւնը 12 մէթր, իսկ բարձրութիւնը 18 մէթր։ Սահման Վարդապէտ Ա-ն ուանեանի փոխանորդութեան օրով, 1867ին երկրաշարժէն վնասւած ըլլալով, անմիջապէս կը նորոգուի շնորհիւ բարեսէր Տիրին Սուսան Տառմէի 1,000 սոկիի Հոգիբատուռութեամբ, ինչպէս նույն կը նորոգուի 1934-1935.ին Եկեղեցւոյ դասին մէջ կը զանուին ստորեւ նշանակուած եկեղեցականներու աճիւններուն առաջնագարերը։

ՑԱՊԱՆԱԳԻՐ

Տեառն Պօղոսի Աքրաւեան

Կարենցւոյ առաջին հայ
Ուղղափառ Արքեպիսկոպոսի
Աղեխանդրիոյ եւ Եղիպտոսի
Ու Խօրանասուն եւ ճինզ
Ամաց հասակի հանգեաւ
Ի Տէր եւ բաղուեցաւ
Ի մեջ ի աս ի դասի 1866 Յունվ 2:

ԱՍՏ

Ի սրբավայր շիրմի
Մարմին ապականաց
Գեր. Տեսան Բառարայ
Աղշէնիրիինան որ ձեռնադրուեցաւ
Եպս. Աղեքառնդրիոյ Եղիպտոսի
Ի 16 Մայիս 1886.

ԱՍՏ ՀԱՆԴՉԻ


Գերերջ. Տէր Պօղոս Պետրոս ԺԲ. Սապաղեան
Կար. Պատրիարք Տանն Կիլիկիոյ
Նն. ի Հալէպ 2 Փետր. 1836
Վախսն. ի Գանիրէ 7 Յուլիս 1915:

ԱՍՏ ՀԱՆԴՉԻ


Յովան Նոպիսկ. Գուղեան
Նն. ի Մամպուտ-Մէրտին 1874
Վախսն. ի Գանիրէ 1933:

1885 Բուականներուն Գանիրէի Շուտրա Բաղին մէջ, բա-
ւական թիւով հայ կաթողիկէ ընտանիքներ բնակութիւն հաս-
տատած էին, Գեր. Բ. Եղիսկ. Աղշէնիրիինան կրօնաւէր անձի
մը բարեկամնեցողութիւնն օգտուելով, յիշեալին բնակարանին
մէջ մասնաբաժին մը վերածելով մատուռի և անհրաժեշտ առար-
կանները գնելով 1886 Նոյեմ. 21ին կ'ածէ. բայց եղիսկոպոսին
այս կարգագրութիւնը և ջանքերը տեւական չեն ըլլար, որովհե-
տեւ Բաղին հայ կաթողիկէ ընտանիքներէն շտաբը արտախօս
ըլլալով կը նախընտրէին Մելքիթաց և Մարոնցւոց եկեղեցի-


Հ. Գրիգոր Խաչատրյան կողմէն պահպանվող պատճեններից մեջ առաջարկված է այս պատճենը:




Հ. Գրիգոր Խաչատրյան կողմէն պահպանվող պատճեններից մեջ առաջարկված է այս պատճենը:



Ահետում Ա. Առաքածութեան Կիկղեցիս Աւազ Խորանը



Ա. Գրիգոր Լուսաւորիչ Կիկղեցիս Մայր Գուռը



Ները երթալ, վերոգրեալ պատճառով եկեղեցին կը փակուի 1888 թուականին և շնչը կը վերադարձուի սեփականատիրոջ: (Տես «Պատմ. Ազիականի նայ կարողիկէ եկեղեցւոյ», գրեց Ս. Խալիսկ. Դաւիթիան, Գանիքը 1914 հջ 47):

ԱԼԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱՇԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Յովհաննէս Սույ. Գուգեան նկատելով թէ Տարգ-էլ-կինիսէ թաղը գտնուող կաթողիկէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին իր երբեմնի փայլը կորսնցուցած է թաղին հայ կաթողիկէ ընտանիքներու հետանալուն պատճառաւ, դադախարը կ'ունենայ հայ կաթողիկէ հասարակութիւնը սժուել աւելի մեծ եկեղեցեցով մը, Դահիրէի կեղրունական թաղերէն մէկուն մէջ: Իր փափաքը կ'իրականանայ Տ. Կարապետ Գէյ Մաթոսեանի տատամանեան նույիրատուութեամբ, որով կը կառուցուի հայկական ոճով եկեղեցի մը և կից երկյարկանի շնչը մը իրը եպիսկոպոսատուն և Առաջնորդարան, Ասլիման Փաշա Հայոցարտեին, մօս, Շարա Կամա-Եկերէկ փողոցին վրայ, հարտարապետութեամբ Տ. Կար Պալեանի: Եկեղեցւոյ հիմնարկութիւնը տեղի կ'ունենայ 1:25 Մարտ 22ին, և այս առթիւ հիմնեուն ներքեւ կը զետեղուի հետեւել յիշատակարանը.

«Սկիզբն նիմնարկութեան տանաբիս, որ յանուն Աւեման Տիրամօր Կուսին Մարիամու, եղեւ յաւուր Կիւրակի ի 22 նաև եւ երկու ամսեանն Մարտի, յանին 1925. նազար ինն նարիւ, բրսան եւ նինգ, եւ ի բուին Հայոց Աթէշ, ի շուրջող ամի բանանայապետութեան Ս. Պապին մերոյ Պիոսի ԺԱ. ի կարողիկուսուրեան Տեառն մերոյ Պոլոսի-Պերոսի ԺԴ. Պատրիարքին եւ ի շուրեմասներուզ ամի Հայրապետութեան Տեառն Յովհաննու Գուգեան Ազիականի Աղեմանդրիոյ Նզիպսուի, որ և միաբանութենէն վանաց Զմեառու ի Լիբանան եւ յաւուր բազաւորութեան Ֆուատի առաջնոյ Վենափառ Արևայի Սզիպսուի:

Կառուցաւ եկեղեցիս այս նոյակապ եւ կից նմին Սպիտակուպսատուն արդեամբ եւ ծախիւմ մեծի բարերարի ազգիս Կարապետի որդւոյն Յակոբայ. Մարտոսանի, ի վերա սեփական երկի նորին, զոր աղեկամի առասածեռնութեամբ պարզեւեաց նա զեկեղեցին եւ զերկիրն կարողիկէ ազգիս մերոյ Ազիականի ի յիօատակ անմոռաց:

Ճարտարապետ օխնուածոյն եղեւ Տիար Կար Պալեան նայ ազգաւ եւ երեւելի արուեստի, որ զերազիրն եկեղեցւոյ նարտարա-

պէս յօրինեաց ի ձեւ եւ յօրինակ եկեղեցւոյ մայրամաղամի Անոյ հայոց մեծաց, եւ զոր օխնութեանն յանձն եղիւ ականաւոր օխնաւապետի Լեռնի Ռոշեն Պելիքացւոյ: Կաբարեռեցաւ որինութիւն նիմնարկութեան անարիք մեծաւ նանդիսիւ ի Ծիրկայութեան մեծամեծաց Ազգիս մերոյ եւ խուռն բազմութեան ժողովուրդեան նաւառացելոց մերոյ եւ օսարաց: Skr Աստուած ամենակալ նեղցէ առաքապիս զենո՞նս իւր ի վերայ բազմերախն բարերարին մերոյ Կարապետի Մարոսնան եւ նորին աստուածավախ զերդաստնի, վարձս բարեաց պարզեւեսցէ նոցա առ, եւ ի նանդերձելումն անբառաւ պատկաց արձանի արասցէ Տերամբ մերով Յիսուսի Քրիստոսի եւ բարեխօսութեամբ Տերամօր Կուսին Մարիամու Ամեն: Սպիսկոպոս Կարողիկէ Հայոց Ազիպասոյ

Յովհ. Վ. Գուգեն

Կղեւական-դաս
Բարսեղ Վրդ. Գալիքնեան
Վարդան Վրդ. Խաչերեան
Միքայել Վրդ. Միքայելեան

Վասն բարերարի
Ճարտարապետ
Ազգային ժողով
Երնուածապետ
Ժողովուրդը

Ակեղեցին օծումը կը կատարուի յետ աւարտման 1926ին և եկեղեցին մայր գրոն աջ և ձափի կողմնորը կ'ագուցուին մարմարեայ տախտակներու վրայ հետեւեալ յիշտատկարան-արձանագրութիւնը, ի յարգանս բարերարին:

Ենուուցաւ անարս այս, ի յիշատակ անմոռաց Յանուն Աւետման Արբոյ Կուսին Մարիամու, արդեամբ եւ ծախսիւ մեծի Բարերարի Վահիմուուք Ասպետի, Տիար Կարապետ Մարոսնան, յամին 1925-1926 ի րուին Հայոց Ոթւն. Skr Աստուած վարձս բարեաց պարզեւեսցէ նման:


ՀԵՂԻՈՂՈՂԻՄԻ ՀԱՅ-ԿԱՐՈՂԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԸ

Հեղիողողիսի հայ կաթողիկէ համայնքը, տարիներու ընթացքին կը բազմանար և չնանենայակ աղօթավայր, կը յաճախէր լորտինաց եկեղեցին կամ Գահէրէի հայ-կաթողիկէ եկեղեցիները: Գահէրէի հեռաւորութիւնը Հեղիողողիսէն, մեծագոյն պատճառներէն էր որ ժամանակու շատեր չկարենային մասնակցի կրօնուկան արարողութեանց, ուստի Հեղիողողույզ մէջ եկեղեցիի մը զոյութիւնը օրուան հարց էր: Այս պակասը լրացընելու ազնուութիւնը կը ստանձնէր Տիկին Կատարինէ Աննա Ամենանէլլի (Ճնաւալ հոգուուպ Արթին Փաշա) Հոգալով եկեղեցւոյ

տեղայ ցվիշեկի քառով կազմուն
տեղայ վրայ նույն չիվածու և օլեսավկա



տեղայ ցվիշեկի քառով ենի
տեղայ վրայ նույն չիվածու և օլեսավկա





ԿԱՐԻԿ ՓԱՏՈ ԽԱՑԵԱՐ (1874-1922)

շԵնքին շինութեան ծախքին գլխաւոր մէկ մտար և պահող գումարը կը արամագրաւէր Գայերէի Հայ-կաթողիկէ Առաջնորդարանի եկամուտներէն զոյացած գումարներով։ Եկեղեցիին հիմնագորերը կը զետեղուին 1931 Յունվար 7ին, կնքահարք ունենալով հետեւեալ կաթողիկէ հայ անձնաւորութիւնները։

Պարսններ. — Անթօն Զամառեան, Աւետիս Սագալ, Բիեր Կիւզէլ, Բասգալ Արքանեան Պէյ, Կրէկուար Ֆարանեան Պէյ, Թամիլ Պէյ Մըսավար, Միշէլ Վանիս Պէյ, Լեւոն Փափողեան, Յովսէփ Պաթմանեան, Նէկիս Սապալ, Քնարանթին Թապալ, Հրանդ Գոյճի, Նոսրի Օհան։

Եկեղեցիին կառուցումը կ'աւարտի 1932 Փետրվար 7ին և կը կոչուի Սրբունի Թերեզիա Մանուկ Յիսուսի. կը զոնուի Շարա Ռուշիսի և Շարա Ասիութի անկիւնը։ Եկեղեցւոյ ճարտարապետն է Տիգր Կար Պալեան, իսկ շինութեան յանձնուառ Տիգր Յակոբ Յովհաննէսեան։ Տաճարին հիմնագրութեան պահուան հիմնագորերէն մէկուն ներքեւ կը զետեղուի ստորեւ նշանակուած յիշատակարանը։

Ա ր ձ ա ն ա գ ի ր

Թանուն Ամենակալի Աստուծոյ Հօր եւ Որդւոյ եւ Հօգւոյն Սրբոյ, սկիզբն հիմնարկութեան եկեղեցւոյ, որ յանուն Սրբունւոյ Թերեզեայ Մանկան Յիսուսի, եղեւ յաւուրն Հինգօքաբարտոց որ ի հնգետասանն ամսեան Յունվարի յամի (1931) նազար ինն հարիւր երեսուն եւ մի եւ ի բուին Հայոց ՈՒԶ ի տաօններող ամի խանանայապետութեան Ս. Պապին մերոյ Պիոսի ԺԱ. եւ ի կարույիկոսութեան Տեղուն մերոյ Պոլսի-Պետրոսի ԺԴ. Պատրիարքին եւ ի խաններող ամի նայրապետութեան Տեղուն մերոյ Յովհաննու Գուգեան Սպիտակոսոսի Վիճակիս Աղեխոանդրիոյ Սգիպսոսի, որ ի միաբանութենէ վանուց Փոխարան Կուսին Զմմառա ի Լիբանան, եւ յաւուր բազաւորութեան Ֆրւա Ա. Վեհափառ Արքայի Սգիպսոսի, կառուցաւ եկեղեցիս այս եւ կից նման բնակարան խանանայից ի բաղադրի Հելլոպոլսոյ, Նոր Սգիպսոսի, մասսմբ ինչ նուիրատուութեամբ բարերարաց ազգայնոց մերոց Սգիպսոսի եւ մնացեալն նայրալեցաւ յեկամուտից Վիճակիս։

Ճարտարապետ եղեւ օֆնուածոյն Տիգր Կար Պալեան, հայ ազգաւ եւ ականաւոր արուեսթիւ, եւ զզործ օֆնութեան կատարեաց նայազգի բաջ օֆնուածապեան Տիգր Յակովը Յովհաննէսեան, եւ յաւուրս յայսմիկ Կիւրակի ի հնգետասան ամսեանն Փետրվարի 1931 ամին կատարուեցաւ օրնութիւն վետասան նիմնախարանցն անարիս նանդիսիւ մհծաւ, ի ներկայութեան մեծամեծաց Ազգիս մերոյ ուղղափառի եւ խունն բազմութեան նաւատացելոց մերոց եւ օսարաց։ Տեղ Աստուած Ամենակալ նելցէ առատապէս ըզ-

ընորհն իւր ի վերայ վիճակին մերոյ Մրբոյ այս տաճարիս, Եպիսկոպոսին մերոյ, քանանալից, սպասաւորաց, երախտաւորաց եւ ամենայն ժողովրդեան մերոց Ամեն»:

Եպիսկոպոս

**Ճարտարապետ Շինուածագետ Կաթողիկէ Հայոց Եղիպտոսի
Ազգույին ժողով Կնքանայրք Կղերական դաս
Մրուագրուրինք
(Ա)**

Հեղիսպոլիսոյ Հայ-Կաթողիկէ Հասարակութեան ժողովրդապետի պաշտօնը վարած են հետեւեալները:

Գեր. Ներսէս Վլրդ. Թայրոյեան 1931—1934

Գեր. Յովսէփ Վլրդ. Քաջունի 1934—1935

1935էն ի վեր պաշտօնի վրայ է Գեր. Պօղոս Վլրդ. Շիրիկենեան եկեղեցիին կից կը զանուի քահանայատունը, քանի մը սենեակներէ բազկացած, իսկ եկեղեցւոյ շրջափակի պարտէզին կեղունը կը բարձրանայ Արքունի Թերեզայի Մանուկ Յիսուսի արձանը:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՀԱՅ-ԿԱԹՈՂԻԿԻ ԳԱՂԱԼԻԹԸ

Մատաւորապէս 1800-1810 թուականներուն հաստատուած է Աղեքսանդրիոյ Հայ-Կաթողիկէ դաղութը, որ շունենալով սեփական եկեղեցի, կը յաճախէին լատիններու եկեղեցին և կը վայելէին անոնց պաշտպանութիւնը:

Գեր. Բառնաբաս Եպոս. Ագուէիրլիեանի և Յակովը Փաշտ Արթինի ջանքներուն շնորհիւ, 1889ին կառավարութենէն կը գնումի 1167 քառ. մէթր հող ծովեղերքին մօսերը, եկեղեցիի մը շնութեան համար:

1889 Յոււիսի վերջերը կը կատարուի եկեղեցիին հիմնարկութիւնը. շէ քը կ'աւարտի 1890 Մայիսի սկիզբը իսկ օծումը և տառչին պատարագը կը մատուցուի 1890 Մայիս 25ին, ուսար բարձրասահման անձնաւորութիւններու Ներկայութեան, եկեղեցին կը նուիրուի յանուն Սուրբ Աստուածածնի Անարատ Յղութեան. Եկեղեցին հետեւեալ տողերով կը նկարագրէ Անրովք Եպոս. Դուիթթեան.

«Նենքը այնպէս կառուցուած էր, որ մատրան մուտքը կամ մեծ դուռը արեւմտեան հարաւային կողմէն անմիջապէս մեծ պողոտային վրայ կը նայէր: Պատերը քարուկիր էին, իսկ առաստղը փայտաօնն: Երան երկու կողմերը մէյմէկ պատուման, մա-

տուրք կը լուսաւորէին, եւ կողմնակի դևմ առ դևմ կրկին լուսամուտներ երկարեայ վանդակներով պահպանուած էին: Ենթար նարտարապետական մասնաւոր ձեւ մը չուներ, եւ օտք պարզ եր առանց սերեւերի: Աւագ խորանը նաստատուած էր հիւսիսային արեւմտեան կողմբ-առջեւը ուներ փոքրիկ դաս մը, իսկ կողմնակի դասեն դուրս, ուներ մեկ կողմը մկրտարան, իսկ միւս կողմը լուրց Ասուածածնի խորան, որուն զեղեցիկ արձանը նրաւուած էր Բրդիմեան Յարութիւն անուն ազնիւ անձնուածնեան: (Տես «Պատմական Տեսութիւն Եղիպատոսի Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ» էջ 61, Դանիբուէ 1914):

Այս եկեղեցին Աղեքառնդրիոյ կաթողիկէ հայոց թուական անման առթիւ անհրաժեշտ կը նկառուի ընդարձակել բայց ըստ ճարտարապետներու կարծիքին չէնքին վրայ փոփոխութիւն անկարելի ըլլալով, կը սոխութին մատուշը քանդել 1894ին և տեղը աւելի մեծ և վայելուչ եկեղեցի մը կը կառուցանեն, նըւիրատուութեամբ և ծախսով հայողգի Խալիլ Փաշա Խայութի, որ այս շինութեան համար կը արտամագրէ 35,000 ֆրանք: Եկեղեցին օծուած կը կառարուի 1895 Մարտ 24ին, ձեռամբ Գեր. Ագուէնիրլիկեան Եղիպատոսուի, և կը նուիրուի յանուն Անարտա Յզութեան Ս. Աստուածածնուի:

Եկեղեցին կը զարդարէ նու իրատուին եղբայրը Նասրի Պէյ Խայութ, արտամագրելով ջաներ և մետաղեայ արծաթազոս աշտանակներ:

Բարերարին հոգւոյն համար ամէն տարի Նոյեմբերի տուածն էր կիրակին հոգեհանգստանուն պաշտամունք տեղի կ'ունենայ:

Նորաշէն եկեղեցին կառուցուած է նոտիկին մատրան տեղը, գրեթէ ունի նոյն գիրքը, ասճարին դուռը փոխանակ փողոցի, գումիթի մը վրայ կը նոյի: Եկեղեցին երկայնութիւնն է 20 մէ մր, լայնութիւնը 10 մէ մր, բարձրութիւնը 13 մէ մր:

Աւագ խորունը շինուած է սպիտակ մարմարէ, քովիրը ունենալով աջակողմենն և ձախոկողմենն փոքր խորաններ: Եղիպատոսական գանը դասին ոջ կողմն է իսկ մկրտարանը կը դանուի աւագ խորանին հաւելի մասը: Աւագ խորանին վերեւ կը գտնուի Ս. Աստուածածնուայ իւղաներկ նկար մը, նուիրուած Յովաէփ Պէյ Զրաքեանէ 1890ին: աջակողմենն և ձախոկողմենն խորանները նուիրուած են Ս. Գրիգոր Լուսուորիչի և Ս. Յովաէփի: Եկեղեցին վերնատան մէջ կը գտնուի իւղաներկ նշեկար մը հետեւեալ արձանագրութեամբ: «Նուիրուած Օր, ԱՅՅա Խրամէ, Աղեխանդրիոյ նայ կարողիկէ եկեղեցին 1900»: Տաճարին մայր դրան ոջ և ձախ կողմերը սպիտակ մարմարի վրայ


քանդակուած յիշտառկարան արձանագրութիւնը կը տեսնուի հայերէն և արտօքերէն լեզուներով, անաւասիկ հայերէն յիշտառկարունին արձանագրութիւնը. «Տանարս Սուրբ կառուցաւ եւ օճաւ ի 24 Մարտի 1895 թուաբերութեան Փրկչի յամի եօբնեւասներողի համանայապեսութեան Լեւոնի ժԴ. Ս. Պապին ի չորեխասներողի ի պատրիարքութեան Ստեփանոսի Պետրոսի Ժ. Ազարեան Կարողի ի կիլիկիոյ եւ յիններողի եպիսկոպոսութեան Տեառն Բառնարաս Ազեմիրլիեան վիճակաւորին Ազեխաններիոյ ի փառս միոյն Առաւուծոյ եւ ի պատրի Անարատ Կոյսին։ Եկեղեցին բարերարներուն նույիրուած հետեւեալը կը կարդացուի. «Ան-նոռաց կայցէ յիշառակ հայկազն եղբարց հարազարց Խալիլ Փառայի եւ Նասրի Պէյ Խայարի որք ոչ խնայեալ ի գանձ երկրաւորս ակնաւալութեամբ երկնաւորացն, կառուցին ի հիմանց ծախսից իւրեանց գտանարս սուրբ յանուն Անարատ Յզուրեան Տիրամօր Կոյսին, որոց ի փոխան երախտեաց մարուցի յաւերծ ամբա ամէ յիկեղեցւոյս առաջնում Կիւրակէի Նոյեմբերի ձայնաւոր պատարադ պատօնին հանդերձ վասն կենդանեաց եւ ննջեցելոց ազնուազարմ զերդաստանի նոցին։

Ազեքսանդրիոյ Անարատ Յզուրեան Ս. Աստուածածին եկեղեցին կից կը բարձրանայ կաթողիկէ հայոց Առաջնորդարանը, կտուացուած 1890ին, չորս յարկանի շէնք մը, առաջին յարկարածինը յառկացուած է Առաջնորդարանի և քահանայ հայրերու բնակութեան և միւս յարկարածինները վարձու աըրւած են ընտանիքներու։


ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ

Աղեքսանդրիոյ կաթողիկէ հայերը հինէն ի վեր իրենց նընջեցեալները կը թագէին լատիններու գերեզմանատունը, ի Պապ Շառլի Գեր. Ազէչէիրլիեան Սպիրիկոպոսը կը փափաքէր կաթողիկէ հայ գողութը օժտել գերեզմանատան նոգամասով մը, սակայն իր ջանքերը այս ուղղութեամբ ի գերեւ ելան։ Իր յաջորդը, Գերապայծու Պողոս Եպիփակ. Սապպաղեան, կտուազարութեան ինդղրագիր մը կը մատուցանէ, որպէսզի յարմար գեաբն մը տրուի իրը գերեզմանատուն։ Շատ զժուարութիւններէ յետոյ Աղեքսանդրիոյ Քաղաքապետութիւնը կը արտամադրէ խոստացուած հոգամասը 1898ին և պաշտօնական կայուածագիրը կը տրուի պետու թեան 1899ի Յունվար 6 թուականով, հայ կաթողիկէ Համայնքին անունով։ Գերեզմանատանունը մօտաւորապէս 5,000 քառ. մէթր տարածութեամբ անհարթ աւազարլուր-


Աղեքամիրիոյ Ս. Յառութիւն Մատուց հորամ



Աղեքամիրիոյ Կարոլիկ Հայոց
Ս. Յառութիւն Մատուց



Աղեսանդրիոյ Կարողիկ Հայոց
Ամսառա Թղթաբան Սկիզբան



ներով գետին մըն էր, Պապ Շարքի կոչուած գերեզմանատուներու թաղամասին մէջ, Շաթպիի ծովեղերքէն դէպի հարու, լին աշխատանք և ծախք կը պահանջէր աւազարլուրները յարդարելու գործը: Գեր. Սապպազեան Եպիսկոպոսի շնորհիւ և ժողովուրդին նիւթակոն օժանդակութեամբ բոլոր աշխատանքները կը կատարուին և գերեզմանատան պաշտօնական բացման հանդէսը տեղի կ'ունենայ 1905 Փետրվար 19ին, նախագահութեամբ Գեր. Սերովը Եպիսկոպոս Դաւիթեանի: Գերեզմանատունը տարիներու ընթացքին ծաղկազարդուած և կանոնաւոր թաղամասերու բաժնուած ու շրջապատուած է բարձր պատերով: 1925ին Յովհաննէս Պէյ Մաթոսեանի ծախքով գերեզմանատան կեղրոնը կը կառուցուի մոտուու մը, յանուան Ս. Յարութեան Մատրան ճակատը զետեղուած է հետեւեալ յիշատակարան արձնագրութիւնը:

Վկառուցաւ Տաճար այս ծախիւ եւ առաջածենութեամբ վսիմաւութ բարեւեարին Յովհաննէս Պէյ Մաթոսեանի յամի Տն. 1926: :

Ստորև կը նշանակենք գերեզմանատան մէջ զանուող դամբարաններուն վրայ քանդակուած գերդաստաններուն անունները:

Մաթոսեան ընտանիք, Ատչերեան ընտանիք, Փէմբէճեան ընտանիք, Պատուրեան ընտանիք, Մամանանեան ընտանիք, Գըրուպալեան ընտանիք, Գլըճեան ընտանիք, Ամպարեան ընտանիք, Հալէպլիիեան ընտանիք, Օհաննէս Մաթոսեան, Տիգրան Ալան, Վերոգին Քիրիչ, Արում Գարտիսաշ, Էլմոս ընտանիք, Նահապետ ընտանիք, Ղուկաս ընտանիք, Ճանճի ընտանիք, Շամի ընտանիք, Մաթրափի ընտանիք, Ազուղ ընտանիք, Հաստատ ընտանիք, Այյամ ընտանիք:

Ազեքասնդրիոյ արուարձաններէն, Շուցի մէջ, Անորոտ Յզութեան Քոյրերու վարժարանին սենեակներէն մէկը մատուռի վերածուած ըլլալով, այցելու քահանայի մը ներկայութեամբ կը կատարուի ևկեղեցական պաշտամունք:

1937ին Ազեքասնդրիոյ Քան աը Սէղար թաղին մէջ երբ կը հաստատուի Մխիթարեան վարժարանը, վարժարանի սենեակներէն մին կը վերածուի վագր մատուռի, ուր Ս. Պատարագ կը մատուցուի, հայկական երգեցողութեամբ և աշակերտներուներկայութեամբ, մանաւանդ էիրակի օրերը, մատակայ թաղերէն հայ և օտարազգի հայ ասացեալեւրու ներկայութիւնը երբեմն սառւար թիւով. կը նշարուի:

ԵԳԻՊՏՈՍԻ ԹԵՄԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Եգիպտառուի հայ կաթողիկէ եպիսկոպոսական վիճակին մէջ պաշտօնավարող Առաջնորդներու ժամանակագրական ցանկին հետ մէկտեղ կուտանք իւրաքանչիւրին կենսագրութիւնը, «բան որ կարելիութիւն ունեցած ենք ստանալ»:

ԱՀԱՅԱԲԻԿ ԱՐԴ ցանկը.

Առաջնորդ Ստեփան Վարդապետ Այլազեան 1820—1837:

» Պետրոս Վ.րդ. Անարովնեան 1837—1841:

» Պողոս Վ.րդ. Ամրարեան 1849—1866:

Փոխանորդ Ստեփան Վ.րդ. Անուանեան 1866—1870:

» Սերովը Սպիտի. Դաւիթեան 1874—1879:

Առաջնորդ Աւետիս Վ.րդ. Թուրքեան 1880—1882:

» Բառնաբաս Սպիտի. Ազօնինիլիեան 1886—1898:

» Պողոս Սպիտիկ. Սապաղեան 1901—1904:

» Սերովը Սպիտի. Դաւիթեան 1904—1908:

» Պետրոս Սպիտիկ. Գոյունեան 1908—1911:

Փոխանորդ Դաբրիկլ Վ.րդ. Դասպարեան 1911—1913:

Առաջնորդ Յովհանն Սպիտիկ. Դուզեան 1913—1933:

» Յակոբ Արեապ. Նեսիմեան 1933ին սկսեալ:

ՊՕՂՈՍ ԵՊԻՍ. ԱՔԲԱՐԵԱՆ

(1791—1886)

Բարսեղ վրդ. ԱքԲարեան ծնած է Կարին 1791 թուակունին. իր ուսումնելու կը ստանայ Զմենուի վանքին կղերանոցը: 1841ին Եգիպտառուի կաթողիկէ հայոց տուաջնորդուկան պաշտօնին կը կոչուի Յակոբ Հոգուանական կաթողիկոսի կողմէ: Իր նախորդին, հոնդ. Պետրոս վրդ. Ահարոնվեանի կողմէ եկեղեցիին շինութեան առմիւ գոյացուած պարագը վճարելու համար, 1842-ին, ժողովրդային հանգանակութեամբ և Արթին Պէյ Զրաքեանի և Աւատրիոյ հիւպատոսուին կողմէ արամագրուած գումարներով եկեղեցին պառագէ կ'ազատէ: 1843ին հին Եգիպտառուի կաթողիկէ հայոց գերեզմանատան մէջ գտնուող Ս. Աստուածածին եկեղեցին կործանուած բլանով, կը նորոգէ: 1849 Օգոստոս 26ին Զմենուի վանքին մէջ հաղիսկոպոս կը ձեռնադրուի Դրիգուր-Պետրոս Հ. Կաթողիկոսէն և կը կոչուի Պողոս: 1849ի վերջերը Դըրիգուր-Պետրոս Հ. Կաթողիկոսի կարգադրութեամբ, մասնաւոր առաքելութիւններով կ'երթայ Ատանա քաղաքը, ուր կը մնայ-

մինչեւ 1850ի վերջը՝ 1851ին կը վերադառնայ իր վիճակը եղիպաս և կը պաշտօնավարէ մինչեւ իր մահը, որ տեղի կ'ունենայ 1886 Յունիս 2ին։ Իր մարմինը կ'ամփոփուի Գոհիրէի Տարպ-էլ-կիթինք թաղին կաթողիկէ հայոց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին գտաւիթը, ու վերջէն, 1902ին, ոսկերտափը կը փախադրուի նոր եկեղեցւոյ գտասին մէջ, ինչպէս տեսնուեցաւ վերը (Էջ 260)։

ՍԵՐՈՎԲԵԿ ԵՊԱ. ԴԱՒԻԹԵԱՆ (1829—1921)

Սերովբէ Եպս. Դաւիթեան ծնած է Թուրքիոյ Թոքաթ քաղաքը 1829 Թուականին։ Փոքր տարիքէն կ'ուղարկուի կաթողիկէ հայոց Զմմառի վանքին կղերանոցը, ուր կը ստանայ իր ուսումը, յետոյ կը մնինի Հռոմ, հետեւելու համար Աստուածարանութեան ու կը յանախէ Արօրականառայի դպրոցը, որուն շրջանը կ'աւարտէ 1854ին։ Կը վերադառնայ Զմմառի վանքը և 14 Ապրիլ 1854ին կը ձեռնադրուի քահանայ, Գրիգոր ԺԴ. Պետրոս Ը. Տէր Աստուածատութեան Կաթողիկոսէն։ 1855 Թուականին, Երուսաղէմի լատիններու Պատրիարք Գրոքի խնդրանքին վրայ կը մնինի Երուսաղէմ, և կը ստանձնէ վերոյիշեալ պատրիարքարանի փոխանորդի պաշտօնը 10 տարիներ։ Սերովբէ Եպս.ի կատարած աշխատութեանց շնորհիւ կը կտուցուի Պէյթ Ճէլտ քաղաքին պատրիարքութեանը, եկեղեցին և կղերանոցը։ Իր շտրանակական հետապնդումներուն պատճառաւ կը գնուի Երուսաղէմի կաթողիկէ հայոց այժմու վանքին գետինը։ 1855 Թուականին կը հրաւիրուի Զմմառի վանքը և Գրիգոր ԺԴ. Պետրոս Ը. Կաթողիկոսէն կը ձեռնադրուի Եպիսկոպոս։ 1870ին մտանուոր տառաքելու մեռմբ կը մնինի Եւղուկիս։ 1874ին կը փախադրուի Եգիպտոս և կը կարգուի Առաջնորդական Փախանորդ, պաշտօնավարելով մինչեւ 1879 Թուականին վերջը։ 1885ին կաթողիկոսին վախճանուումով կ'ընտրուի Կաթողիկոսուկան Տեղապահ։ 1904 Թուականէն մինչեւ 1908 կըրկին Եգիպտոսի հայ կաթողիկէ Առաջնորդական Փախանորդի պաշտօնը կը վարէ։ Իր Առաջնորդական Փախանորդութեան շըրջանին, աջակցութեամբ Բիւզանդ Մասրաֆի և Տիրան Փիլիպոսականի, կըցած է 1923 Նոյեմբ. 18 Թուակիր նախարարական հրամանագրով վաւերացնել տալ Եգիպտոսի հայ-կաթողիկէ Աղջական Ժողովին ներքին կանոնագիրը, իր քրիստոնեայ համայնք։ Իր հեղինակութիւնն է Պատմական տեսութիւն Եղիպտոսի հայ

կարողիլիք եկեղեցւոյ անուն գիրքը։ Կը վախճանի Գահիրէ 19-
21 Օգոստոս 28ին և մարմինը կ'ամփափուի Գահիրէի հայ կա-
թողիկէ գերեղմանատան Ս. Յարութիւն մատրան ներքեւը
զանուազ Զրաքեան դամբարանին կից եկեղեցականներու յա-
տուկ շիրմին մէջ։

ԲԱՌՆԱԲԱՍ ԵՊՈ. ԱԳՆԵՀԻՐԼԻԵԱՆ
(1837—1898)

Բառնաբաս Եպո։ Աղշէհիրլիեան ծնած է Պոլիս 1837 թւ-
ականին։ իր նոտանական կրթութիւնը ծննդավայրին մէջ ըս-
տացած է, յետոյ զրկուած Հռոմի Բրաբականացի զպրոցը։ Ա-
ռուն շրջանից աւ արտած է 1878ին։ 1879ին կը ձեռնադրուի քա-
հանույ և վերադաշնալով Պոլիս կը պաշտօնավարէ մինչեւ 18-
85։ 1886 Մայիս 16ին կը ձեռնադրուի եպիսկոպոս, Ազգարեան
Ատեփանոս Կաթողիկոսէ, և 1886 Յունիսին կուգոյ Եղիպա-
տոս, սահմանելու համար հայ կաթողիկէ հայոց Առաջնորդի
պաշտօնը։ 1886 Նոյեմ. 21ին, Գահիրէի Շուպրա Թաղին մէջ
կրօնատէր ազգայինի մը արամազրած չէնքին յարկերէն մին
մատուի կը վերածէ, նկատի առնելով հայ կաթողիկէ շատ մը
ընտանիքներու նոյն թաղին մէջ բնակութիւն հաստատած ըլ-
լուլը։ Այս մատրան մէջ կրօնական պաշտօնանքները կը շո-
րանակուին մինչեւ 1888 Խուականին վերջները։ 1889 Յունի-
սին Բառնաբաս Եպո։ պետութեան խնդրագիր մը կուտայ, Ա-
զնքանդրիոյ ծովեղերքին մատ զեանի մը գնման համար։ Շը-
նորհիւ Սագուապ Արթին Փաշայի, հոգամտաը նպաստաւոր գի-
նով կը ստացուի կառավարութենէն։ Այս գետնին վրայ 1890-
ին կը կոռուցուի Ազեքսանդրիոյ հին Ս. Աստուածածին եկե-
ղեցին, նույիրատուութեամբ Ետգուապ Արթին Փաշայի և Հաւու-
այ Տարածման Ժողովի կողմէ արամազրուած գումարներով։
Կը շինէ նուե եկեղեցիին կից Առաջնորդարանի Ա. և Բ. յար-
կերը։ 1889 Խուականին Աղշէհիրյիեան Եպո։ Նորոգել կուտայ
Գահիրէի Ս. Դրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին իւղաներկ նկոր-
ները։ Ազեքսանդրիոյ իւրակերտ հին Ս. Աստուածածին եկեղե-
ցին փոքր ըլլուրով, կը ստիպուի 1894ին քանզել և աելը տ-
աւելի ընդարձակ եկեղեցի մը կառուցանել նույիրատուութեամբ
Խոլի Փաշու Խայտի։ Եկեղեցիին օծումը կը կոտարուի 1895
Մարտ 24ին Բառնաբաս Եպո.ի ձեռամբ։ Կը վախճանի 1898
Մայիս 16ին Գահիրէի մէջ, 61 տարեկանին և մարմինը տո-

ժամապէս կը թաղուի Տարպ-Ել-Կինինէ թաղի Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին գտնիթը, ուրկէ 1902ին աճիւնները կը փախադրուին եկեղեցին դասը, մասնաւոր եպիսկոպոսական դամբարանին մէջ:

ՊՕՂՈՍ ԵՊԻՄ. ԱԱՊԱՂԵԱՆ

(1836—1915)

Պօղոս Սպիր. Սապաղեան ծնուն է Հայէպ քաղաքը 1836 Փետրվար 2ին, իր նախնական կրթութիւնը ձննդավայրին մէջ ստունալէ յայոյ իր ուսումը կը շարունակէ Զմմարի վանքին Ծննդայարանին մէջ:

1857 Ապրիլ 5ին կը ձեռնադրուի քահանայ և կ'ունդամակցի Զմմարի վանքի միարանութեան։ Ժամանակ մը Հայէպի կաթողիկէ հայոց ժողովրդապետի պաշտօնին կը կոչուի։ 1901 Նոյեմբ. 10ին Կ. Պալոսյ մէջ կը ձեռնադրուի եպիսկոպոս Սպիրառուի կաթողիկէ հայոց։ 1901 Դեկտ. 30ին Պօղոս Սպի. կուգայ Աղեքսանդրիս, ստանձնելու համար Առաջնորդական պաշտօնը։ Սապաղեան Եպիսկոպոս իր պաշտօնավարութեան 2ըրջանին, Աղեքսանդրիս Առաջնորդարանին վրայ երրորդ յարկ մը եւս կը կառուցանէ և ծովեղբին մատ տուն մը կը շինէ և գետին մը կը գնէ, իր կողմէ հանգանակուած և Ֆաթհալլու։ Նասամանի ժառանգութեանէն սահցած գումարներով։ Պօղոս Սպի. Աղեքսանդրիս մէջ կաթողիկէ հայոց գերեզմանաւան մը ապահովելու համար, խնդրուգրով մը կը դիմէ կառավարութեան և կը ջանայ ստանալ 5 հազար քառ. մէթր տարածութեամբ գետին մը Շոթպիի ծովափին մասերը, գերեզմանաւանց թազին մէջ, որուն բացումը կը կատարուի իր բացակայութեան, նախագահութեամբ Անրովը նպա։ Դաւիթեանի 1903 Փետրվար 19ին։ Սապաղեան Սպի. 1904 Յուլիսի մէջ կը հրատիրուի Պալիս, մասնակցելու համար Եպիսկոպոսական Ժողովին որ կաթողիկոսի յաջորդը պիտի ընտրէր։ Պալոսյ, Բերայի Աթոռանիստ Ս. Աստուածածին եկեղեցին մէջ, 1904 Օգոստ. 4ին գումարուած Եպիսկոպոսական Ժողովը պինքը կաթողիկոս կ'ընտրէ Տանն Կիլիկիոյ, կոչելով Պօղոս-Պետրոս միտ։ Իր կաթողիկոսական պաշտօնը կը հաստատուի 1904 Նոյեմբ. 14ին Հառմի Պիոս Ժ. Բահանայապետէ։ Պաշտօնավարութեան շրջանին իր ծախքով կը կառուցանէ Զմմարի վանքին դահլիճը և Զմմարի միարանութեան կանոնագրութեանը և Զմմիւոն Օրինացի վերըստին ապագրութեան ծախքերը ինք կը հոգոյ։ Անկելանու

ցին եկամուտ ապահովելու համար, Ա. Յակոբի կալուածներուն վրայ շինել կուտայ հասութաբեր շէնքեր։ Ան կաթողիկոսական պաշտօնէն կը հրումարի 1909 Հոկտ. 22ին և 1912 թուականին կը վերագունդայ Եղիպատոս։ Ան կը վախճանի Գոհիրէի մէջ 19-15 Յուլիս 7ին և մարմինը կ'ամփոփուի Տարգ-էլ-Կինինէ թողին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին դառը, որուն վրայ կը կարգացուին հետեւեալ տողերը։

Աս հանգչի Դերեց. Skr-Պողոս Պետրոս ԺԲ. Սապաղեան, Կաք.-Պատրիարք Տանն Կիլիկիոյ, ծն. ի Հալեպ 2 Փետր. 1836, վախս. ի Դամիրէ 7 Յուլիս 1915։

ՊԵՏՐՈՍ ԵՊՈ. ԳՈՅՈՒՆԵԱՆ

(1857—1939)

Պետրոս Եպո. Գոյունեան ծնած է Թուրքիոյ Էնկիւրիւ կամ Անդարս քաղաքը 1857 թուականին։ Փոքր տարիքէն կ'ուղարկուի կ. Պոլիս, ստանալու համար իր նախնական կրթութիւնը։ Իր ուսումը շարունակելու համար կը մեկնի Հռոմ և կը յաճախէ Բրուրականաւոյի վարժարանը։ Հաւատոյ Մաւալման Համալսարանունը շրջանը կ'աւարտէ 1881 թուականին։ 1882ին կը վերադառնայ կ. Պոլիս և կը ձեռնադրուի քահանայ։ Իր քահանայ և ժողովրդապետ պաշտօնավարած է Անդարս, Կիւրիւն, Մարտաշ և Հալէպ քաղաքներուն մէջ։ 1907 Յուլիս 7ին եպիսկոպոս կը ձեռնադրուի, իսկ Եղիպատոսի Առաջնորդական պաշտօնին կը ձեռնարկէ 1908 Ապրիլ 4ին։ 1908 Հոկտ. ամսուան մէջ կ'երթայ Հռոմ և Պիտո Ժ. Քահանայապետին Յիսուսակայ Յորելեանին առթիւ, Եղիպատոսի հոյ կաթողիկէ համայնքին կողմէ կը նուիրէ ընամիր փայտէ շքեզ թիկնաթռու մը և ուկեթել բանուած գեղեցիկ ուսնոց մը։ 1910 Մայիսին կը հրաւիրուի Հռոմի Անտոնիոն Վարժարանը, ստանձնելու համար հոյ քահանաներու ձեռնադրիչի պաշտօնը, զոր կը վարէ մինչև 1911 թուականը։ Հռոմէն 1911 Մարտ 14 թուակիր նամակով մը կը հրամարի Եղիպատոսի Առաջնորդական պաշտօնին։ 1919 թուականին վերջերը Հռոմէն մասնաւոր առաջելութեամբ կը զրկուի Միջին Արևելք։ Ան կը վախճանի 1939 Դեկտ. 14-ին, Պէյրութի մէջ։

ԳԱՐՐԻԿԻ Մ. Վ.Ր.Դ. ԳԱՍՊԱՐԵԱՆ

Գարրիկ Մ. Վ. Ր. Դ. Գասպարեան ծնած է Հայէպ 22 օունիս 1874 թուականին։ Իր ուսումը կը ստանայ Զմմտոփի վանքին կղերանցը։ 1896 օունիս 16ին կը ձեռնագրուի քահանայ, վանքին մեծաւոր Աղքահան եպս։ Աղեքանդրեանէ։ 1900ին Հայէպի մէջ ժողովրդապետի պաշտօնը կը վարէ։ 1910 թուականին վերջինը կը հրաւիրուի Եգիպտոս։ Առաջնորդական Փախանորդի պաշտօնին։ Իր թեմը կը հասնի 1911 օունվ։ 10ին, հաւանութեամբ թէրզեան Կաթողիկոսին, ուր կը պաշտօնավարէ մինչեւ 1913 թուականը։ 1914ին կը վերադառնայ Հայէպ և 1915ի հայոց աեղահանութեան և ջարդի օրերուն, բազմաթիւ հայեր կ'ազատէ իր միջամատթեամբ։ Հայէպի Կաթողիկէ հայոց գերեզմանատան հազարասը և շուրջի պարիսպներուն և ներսի մատրան շինութիւնները ուղղակի իր անխոնջ աշխատութեամբ կատարւած են։ 1919ին, պինագագարէն վերջը կը զրադի հայ գաղթականներու անմիջական աեղաւորման գործով։ Նոյն առեն Սուրբոյ մէջ հաւաքուութ որբերու պատրապարման և հոգածութեան աշխատանքներով։ Այնթապի հայոց ինքնապաշտանութեան շրջանին, իր դրական օգնութիւնը շատ մը մորգերու մէջ, ի յայտ կը բերեն անդուլ գործելու տենչը, յօդուա ազգին կարօտութեանց։ Հոս մի առ մի նշանակելով այս ազգասէր կղերականին աշխատանքները, թերեւս իր համեստութեան գէմ գործու պիտի ըլլանք։ Անոր շինարար աշխատութիւնները բազմաթիւ են Լիբանանի շատ մը հայաբնակ վայրերուն մէջ։ 1922ին Դեր. Գասպարեան Վ.Ր. կը կոչուի Զըմմտոփի վանքին մեծաւորի փախանորդի պաշտօնին, ուր կ'աշխատի գործնական նոյն սպեւորութեամբ։ Վերջին Այնարի մէջ Սուէտիսցի հայ գաղթականներու աեղաւորման համար օգնած է։ Այժմ Հայէպի Կաթողիկէ հայոց ժողովրդապետի պաշտօնը կը վարէ։ Բացի հին և նոր հայերէնէն հմասա և արորերէն, առաջնորդական պատրիարքուն և քրոնական լիզուններուն։

ՅՈՎՀԱՆ ԵՊԻՍ. ԳՈՒԶԵԱՆ

(1874—1933)

Նոյն է Մարտին քաղաքը 1874ին, նախնական կրթութիւնը կը ստանայ իր ծննդավայրը։ 1889ին կը զրկուի Զմմտոփի վանքը, Մելքոն եպս։ Նազարեանի կողմէ, 1898 Մայիս 15ին

Կը կոտարէ իր ուխտը և կը ձեռնադրուի քահանույ Զմմառի վանքին մէջ, ձեռամբ Վանահայր Անդրէսս Նպս. Անդրէսսահանի, 1899ին կը նշանակուի վանքին մեծաւոր, զոր կը վարէ մինչեւ 1907 թուականը. 1908ին Ստոպազեան Պատրիարքին անձնական քարտուղար կը նշանակուի Պոլիս. 1909ին Լիբանանի Զմմառ վանքին մեծաւոր կը կարգուի և կը վարէ սոյն պաշտօնը մինչեւ. 1910 թուականը, Թողելով կրթական մուկարդակի բարձրացման մէջ գովելի արդիւնքներ. 1911ին Պիոս Ժ. Բանանայապետէն և Հռոմի Սինոդական ժողովի կողմէ կը սոտնոյ հպիսկոպոսական տատիճան 1911 նոյեմբ. 22ին. 1913ի սկիզբները կ'ընտրուի Առաջնորդ Սդիպտոսի կաթողիկէ հայոց: Իր պաշտօնավարութեան շրջանին կաթողիկէ հայոց կալուածներու հասոյթները կը կրկնապատկուին: 1914ին իր հրաւերով է որ Անտարաս Յզութեան Քոյրերը կը բանան առջկանց վարժարաններ, Ազերանդրիոյ և հետազոյին Շուշ-Ռամբէն արտորմանին մէջ: 1916ին Բորբ Սայիտի հայ գաղթականներուն իր հայրական հոգածութիւնը միշտ ի սպաս դրամ է: Իր պաշտօնավարութեան օրով է որ Գահիրէի հայ կաթողիկէ զերեզմանատան հին մատուռը քանդուալով կը լինուի նոր մը հայկայկան ոճով զերեզմանատան կեդրոնը, բարերարութեամբ Տիկի. Աննա Լիմաննէլլիի, ինչպէս նաև. 1924ին շինուած է կամա Շարքաս փողոցի վրայ Ս. Աստուածածնի նուիրուած հայկական ոճով տաճարը, բարեզործութեամբ Ասպետ Կարապետ Պէյ Մաթոսեանի: Ան կը վախճանի 6 Մայիս 1933ին Գահիրէի մէջ, 58 տարեկան հասակին և իր մարմինը կ'ամփոփուի Գահիրէի կաթողիկէ հայոց Տարպէլ-Եկինինէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին դասին մէջ և հետազոյին կը զետեղուի Հետեւեալ տապանաքարը:

Ա Ս Տ Ա Ն Գ Զ Ի

Յովինան Նպս. Գուգևան
Մնած ի Մամպուտ (Մէրտին),
Վախճանած ի Գահիրէ 1933:

ՑԱԿՈՐ ԱՐՔ. ՆԷՍԻՄԵԱՆ


Ցակոր Արք. Նէսիմեան ծնած է Մէրտին, (Մամպուտ) 1876 Յունվար 22ին, որդին է Գարրիէլ Նէսիմեանի. Նախնական հըրթիւնը կը սոտնոյ անդւոյն Ս. Գրիգոր Լուսաւորիչ վարժարանին մէջ մինչեւ. 1889 թուականը. Ցակուին 13 տարեկան



Տ. Վարդան Արք. Պողոսիսկան
1857—1939




Գոլոս Կար. Մագպաղեան
1836—1915




Բաննուխտ Ներս. Ազգահրիփեան
1837—1898



Գաբրիել Վեդ. Գասպարեան



Յովհաննես Եպս. Գուգեան
1874—1933



Արմի. Յակոբ Արք. Նիկոլաև

իր ուսումը շարունակելու համար կը փոխադրուի Արքանանի կաթողիկէ հայոց Զմմառի պատրիարքական կղերանոցը, որուն շրջանը կ'աւարտէ 1901ին։ 1901 Փետր. 24ին քահանայ կը ձեռնադրուի Արքիարեան նպա. էն։ 1901-1902 Զմմառի վանքին մէջ կը պաշտօնավագորէ իրը ուսուցիչ և հոկիչ, ինչպէս նույն խոստավանայր։ 1903 Դեկտ.ին կը մեկնի Հայեպ իրը ժողովրդագույն և անզւոյն եպս. ի քարտուղար և կը մնայ մինչեւ 1912 Դեկտ. ամիսը։ 1912ին վերջերը Պատրիարքական Փոխանորդի պաշտօնավ կը փոխադրուի Պէյրութ։ Պէյրութի մէջ կը բանայ զպրոց մը ու կը մնայ մինչեւ 1924 Թուականը։ մասնաւոր պաշտօնավ 1924ի վերջերը կը զրկուի Պաղպիլիոյ Ռիա-տը -Եանէյր քաղաքը մինչեւ 1928ի վերջերը իրը ժողովրդագույն և նաեւ բարին կղերանոցին մէջ ուսուցիչ պատմութեան, Ֆրանսական Անդլինը յեղուներու։ 1928 Ծունիսին։ Հռամի Մինոդական Սպիտակապատկան Ժազովէն կ'ընտրուի Արքեպիսկոպոս Մէրտինի։ Պաշտօնական ձեռնադրութիւնը տեղի կ'ունենայ Պէյրութ 1-29 Փետր. 3ին, ձեռամբ Թէրզիկան կաթողիկոսի. քաղաքական պայմաններու քերումով կարելիսւթիւն չունենար Մէրտին երթալ, այս պատճառու Մէրտինի եպիսկոպոսական Աթոռը կը փոխադրուի Պաղպատ քաղաքը ուր կը պաշտօնավագորէ 1929էն 1933։ Պաղպատի մէջ կը բանայ մայրապետներու զպրոց մը։ 1929ի Թուականին իր թեմը կը կողմանկերպէ և Սինծար կերան կնդրոնը շինել կուտայ Ա. Գէորգ անունով եկեղեցի մը և յարակից երիցաւունը և դպրոցը, որուն զեկավարութիւնը կը յանձնէ Անտրաս Յզութիան Քոյրերու։ Յետոյ Արքիարեան Կաթողիկոսի կարգադրութեամբ Եղիպատոսի Առաջնորդական պաշտօնին կը կոչուի 1933 Դեկտ.ին։ Արքիարեան Կաթողիկոս զայն կը քերէ Եղիպատոսի իր հետ և պաշտօնի կ'անցընէ։

Իր պաշտօնին ձեռնադրկելէ յետոյ նոխառեանութիւնը կ'ունենայ հայ կաթողիկէ վարքարաններու հոստատման և զիայռասի մէջ, ինչպէս ևն Վիէննական Մխիթարեան վարժարանը Գահիրէի մէջ և Վենետիկեան Մխիթարեան վարժարանը Աղեքանդրիոյ մէջ, ինչպէս նաեւ Գահիրէի Ֆակուլտատ թողի. անորատ Յզութեան Քոյրերու վարժարանը։ Հմուտ է իր մայրենի լեզուէն զատ, Արքաքերէն, Ֆրանսական և Անդլինը յեղուներուն։

ԲԱՐԵՐԱՐՆԵՐ

ԽԱԼԻ, ՓԱՇԱ ԽԱՅԵԱԹ Ենած է Պէյրութ 1847ին։ Իր նախ-

առաջիկ Փաշա Խայեաթ Ենած է Պէյրութ 1847ին։ Իր նախ-

Նական ուսումը կը ստանայ աեզւոյն Ֆրերներու վարժարանը։
 1880ին կը հաստատուի Ազեքսանդրիս և կը զբաղի մաս-
 նուրապէս ծխախոտի տաեւառուրով և հետագային ևգիպտական
 կոռավարութենէն կը ստանայ թէմպէքի ծխախոտին ներումու-
 մի և արտածումի մենաշնորհը։ Այս առթիւ տարիներու ըն-
 թացքին մեծ հարստութեան կը տիրանայ։ Սգիպտոսի միջազ-
 գային գողութին մէջ մնեապէս յարգում գէմք մըն էր, վա-
 զընզի 30 տարի Բորթուզալի պատուակալ հիւպատոսն էր։ Առ-
 հասարակ զինքը իրը Սուրբացի կը ճանչնային։

1894ին Ազեքսանդրիոյ Հայ-Կոմիզպիկ Սուրբ Աստուածա-
 մին Աստրոս Յղութեան եկեղեցին կը կառուցանէ իր ծախքով։

1909 թուականին Ազեքսանդրիոյ Հայ-Կոմիզպիկ Նախ-
 ական Ժողովի Փոխանորդարանի Ատենապետի պաշտօնը ձեռ-
 նահատութեամբ կը վարէ։

1910ին կ'ընարուի անզոմ Անհատական Կանոնադրոց Մաս-
 նաժողովին, իսկ 1910 Նոյեմբերին Ատենապետ կ'ընարուի Վե-
 րաքննիչ Մասնաժողովին։

1919ին Սուրբացիներու կողմէ կը նշանակուի Սուրբական
 Գամիթէի Նախագահ, որպէսզի Ամերիկայի Միացեալ Նահանգ-
 ներու կառավարութենէն ինդրէ Սուրբոյ հոգաաարութեան
 ստանձնումը։

Խալիլ Փաշա Խայեաթ կը վախճանի Ազեքսանդրիոյ մէջ, 1922 Հոկտ. 23ին, 75 տարեկան հասակին մէջ և մարմինը
 կ'ամփոփուի Ազեքսանդրիոյ կաթողիկէ Հայոց գերեզմանատաւ-
 նը, իր ընտանեկան գոմբարանին մէջ, ուր կը կարգացուի հե-
 տեւեալ գրութիւնը։ Ֆամիլի Խայեաթ Փաշա 1922։

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊէՅ. ՄԱԹՈՍԵԱՆ (1849—1927)

Յազիաննէս Պէյ Մաթոսեան ծնած է Եւղնիս (Թուզ) 18-
 49 թուականին, որդին է Յակոբ Ազա Մաթոսեանի. 24 տարե-
 կանին կը զբաղի ծխախոտի տաեւառուրով, նախ կը հաստատուի
 Քուրքիոյ Սամսոն և յետոյ Պաֆրա քաղաքները, զործելով իր
 ծխախոտի վաճառական։ 1881 թուականին կը հաստատուի Ս-
 գիպտոսի Ազեքսանդրիա քաղաքը և կը հիմնէ Մաթոսեան ձը-
 խախոտի տունը Ռիւ ող Ֆրանսի վրայ, սպառում ունենալով
 օրական 8 օխտ ծխախոտ։ 1886ին իր կրտսեր եղբայրը Կարա-
 պետ Մաթոսեան, Գոհիբրէի Աթազա Խատրա հրապարակին մտ
 կը բանայ իր գործատաղին, և Մաթոսեան և Ըսկերութիւն ա-
 նունով։ իր միւս եղբայրը Մաթոս Մաթոսեան, Սամսոնի մէջ


(Եղիսաբետ Առաքելյան)

Նշունչ կը մատուց
Եղիսաբետ



1885—1942

Տիկին Արքայի Արքայի կողմէ
Տիկին Արքայի կողմէ



1849—1927

ՅՈՒՂԱՆԻՍ ԿՐԵ ՄԱՐՈՍՄԱՆ



ԱՐԵՏ ԿԱՐԱԳԵ ՄԱՐՈՍՄԱՆ



կը զբազի ծխոխոտի հայթայթումով. 1896 թուականին Յովհաննէս և Կարապետ Մաթոսեան եղացյրները Գահիքէի և Աղեքսանդրիոյ իրենց առեւտրական տունները միացնելով կը հիմնեն Օ. և Կ. Մաթոսեան և Ընկերութիւն Մխախոտի Տունը: Խակ 1899ին կը կազմուի 100,000 եգիպտ. ոսկի գրամագլուխով Մաթոսեան Անանուն ընկերութիւնը՝ 10,000 բաժնեթուղթեր հրապարակ կը հանեն, միմիայն Մաթոսեան ընտանիքի տնօպամերուն մէջ բաժնուելու համար: Նորակազմ Մաթոսեան Անանուն ընկերութիւնը 1899 Դեկտ. 16ին կը վաւերացուի Աստիվական հրավարակով մը. եղիպտական մաքսառունը օրական 4,000-5,000 ոսկի մաքսառուրք կը գանձէր արտասահմանէն ներածուած ծխախոտի համար: Ընկերութեան ձխոխոտի սպառումը Եղիպտոսի մէջ օրբսարք աւելնալով կը սահպուին Ասիութի և Թանթայի մէջ հաստատել մասնաճիւղ գործարաններ: 1803ին Գահիքէի արուարձաններէն Կիզէի մէջ կը շինեն արգիխոկան բոլոր յարմարութիւններով օժտուած ծխախոտի գործարան մը, ուր կ'աշխատին հարիւրաւոր տեղացի և հայ պաշտօնեաններ: Եղիպտոսի և Մերձաւոր Արեւելքի տռեար. հրապարակներուն վրայ ամեննէն շատ սպառող իր զանուզան անսակներով Մաթոսեան սիկարի թները անուանի ևն: Եղիպտական կառավարութիւնը Յովհաննէս Մաթոսեանի շնորհած է Նեղոսի Ա. եւ Բ. կարգի ժապաւենը և նոյն առեն Պէլուրիան արտադար, գնահատելով անոր մատուցած ծառայութիւնը Եղիպտոսի ծխախոտի ճարտարարուեատին մէջ: Գնահատական նամակներ ստացած է Ս. Պապէն և Յաւնական կառավարութենէս: Եղիպտական կառավարութիւնը առանկան երկու միլիոն ոսկի կը գանձէր Մաթոսեան հաստատութննէն, իրը ներածման մաքսառուրք: Յովհաննէս Պէյի բարեկործութիւնները շատ են, 1,000 ոսկի առած է Սւազիիս քաղաքի աղքատներուն, Հայ Կաթողիկ Կաթողիկոսանիսա Զմմառի վանքին 3,000 ոսկի պարտքը կը վճարէ, փրկելով այդ հաստատութիւնը. 1924ին Աղեքսանդրիոյ մէջ իր ծախօսվ հիմնած է Մաթոսեան աղջըկանց որբանոցը ա0 որբանիներու բնակութեան և զատիարակութեան համար, ծախսելով առենկան մատ 1,300 ոսկի, 1925ին Աղեքսանդրիոյ հայ կաթողիկէ գերեզմանատան մէջ իր ծախօսվ կը կառուցանէ Ս. Յարութիւն մատուռ մը և նոյն առեն կը շինէ գերեզմանատան շուրջի պատերը:

Գահիքէի Արեւ օրաթեմրթիս մէջ, հետեւեալ տողերով կը ներկայացուի Մաթոսեան Յովհաննէս Պէյը. «Մաթոսեան Պէյի մեծութիւնը սահմանափակուած չէ միայն արդիւ-

նարեւական հակայ գործի մը ստեղծումով, որին գործի, նոյնան սրբի մարդք եղած է ան, եւ անսալրաբորքն շարութակած այն բարեկրօն ուղին, զոր իր երխառնեայ բարեպահ հայրը իրեն ցոյց տուած էր գեղ մանկութեան հաստիին։ (Տես «Ալբեւ» օրաթերթ 23 Փետր. 1927, Գահիրէ, Նաւար սարագրութեամբ յօդուածը)։ Այս կը կախանի Աղեքսանդրիոյ մէջ 14 Փետր. 19-27ին, 78 առարեկան հասակին մէջ։ Հանգուցեալին յուզարկաւորութիւնը կը կատարուի 15 Փետր. 1927ին, կէսօրէ վերջ, մեծ պատու ոչ և մորմինը կ'ամժոփուի Աղեքսանդրիոյ հայ կամողիկէ դերեզմանատառունը, իր ընտանեկան գամբարանին մէջ։

ՏԻԿԻՆ ԿԱՏԱՐԻՆԵ ԱՆՆԱ ԼԻՄՊՈՆՃԵԼԻ

(1885—1942)

Տիկին Կատարինէ Աննա Լիմպոնճէլի (դուստր Սագուագ Արթին Փաշտոյի) ձնած է Գահիրէ 24 Յուլիս 1885 թուականին։ Իր ուսումը կը ստանայ Գահիրէի արտարձաններէն կարալն-Աիթի Ասոււածամայր Մայրապետներու վարժարանը։

Գահիրէի մէջ կ'ամռանանայ ճարտարապետ Տամբինիք Լիմպոնճէլիի հետ։ Տիկին Կատարինէի բարերարութեամբ է որ Գահիրէի հայ կաթողիկէ գերեզմանատան մտառուը կը շինուի, ի յիշատակ իր մեծ հօր՝ Արթին Պէյ Զրաքեանի և կը կոչուի Ս. Յարութիւն մտառու։ Գերեզմանատան կեղրոնը, իր հայկան գմբէթուլը բարձրացած այս գեղեցիկ մտարան ճարտարապետը եղած է Կարո Պալետն, իսկ շինութեանց յանձնուու։ Յակոր Յովհաննէսեան։ Տիկին Կատարինէ Աննա կը կախանի Գահիրէի մէջ 28 Մայիս 1942 թուականին։ Իր մորմինը կ'ամփոփուի Գահիրէի մատ հին Եղիպատոսի հայ կաթողիկէ գերեզմանատան իւրակերա Ս. Յարութիւն մտարան ներքեւը դանուող Զրաքեան բնաւանիքի գամբարանին մէջ։ Տիկին Կատարինէ Աննա Լիմպոնճէլիի բարեպահ և աղքատասէր, իր բոլոր հարստութիւնը յետ մահու կը թողու Գահիրէի Հայ կաթողիկէ աղքատներուն։

ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ՏԵԿԵՆ

Տիկ. Մարի Տէկէն դուստրն է Թիթոյ Փաշտ Հեքիքեանի և Տիկ. Դամբիյլի, ծնեալ Լինան Փաշտ։ Մնած է Գահիրէ 12 Փետր. 1873 թուականին։ Իր ուսումը կը ստանայ Գահիրէի կարալն-Աիթի թաղին Ասոււածամայր մայրապետներու վարժարանը։ Ամուսնացած է Պր. Լուի Տէկէնի հետ։ Տիկ. Մարի Տէկէն 1935 թուականին Գահիրէի հայ կաթողիկէ գերեզմանատան մէջ, ի

յիշտուակ իր ծնողաց, իր ծախօսվ կառուցանել կուտայ 120 հոտ մեծ և փոքր զետնայարկ դամբարաններ, հասարակաց ննջեցեալիներու համար. այս տաթիւ զետեղուած մարմարեայ տախտակի մը վրայ կը կորդացուի հետեւեալ արձանագրութիւնը. • Նուեր նայ կարողիկ հասարակութեան, Տիկ. Մարի Հեքիթեանէ, ի լիօսաւակ իր մօր՝ Դամիլ Հեքիթեան Փաւալի, ճնեալ Լինան որ Պէլ-նու 1935: Վերջերս Գանիբէի հայ կաթողիկէ գերեզմանատաւածնը կ'ընդարձակուի շնորհիւ Տիկ. Մարի Տէկէնսի կողմէ գնուած և նուիրուած գերեզմանատան կից հսղամասով մը: Տիկ. Մարի Տէկէն զարմուհին է Տիկ. Կատարինէ Աննա Լիմոնճէլլիի:

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

Հայոց մէջ Բողոքականութեան ծագման և տարածման սկզբանական ազդակը կարելի է նկատել օտար Աստուածաշունչի ընկերութիւններուն կրօնական գործունէութիւնը:

1800 թուականին էր որ Ռուսաստանի մէջ կը կողմուեր Աստուածաշունչի ընկերութիւն մը, Ս. Գիրքը տարածելու համար: Խակ 1811ին Անգլիայ մէջ կը հիմնուէր Թիֆիսանական եւ Օսման Աստուածաշունչս անունով ընկերութիւնը, «ր 1813 թուականին Ս. Ղազարի Հայոց վանքէն 1,500 օրինակ գրարառ նոր Կալիարան կը գնէր և ձրիաբար կը ցրուէր հայոց մէջ: Ռուսական Աստուածաշունչի Ընկերութիւնը 1815ին, 5,000 օրինակ Ս. Գիրք ապել կուտայ, հայոց մէջ բաժնուելու համար: Ասդլիկան Ընկերութիւնը 1817ին, Կալիարայի մէջ իր տուաքելութեան մասնաճիւղին միջնորդ 2,000 օրինակ գրարառ Աստուածաշունչ տպագրել կուտայ, Ընդկանայոց և Պարսկանայոց մէջ ցրուելու համար: Վերոյիշեալ Աստուածաշունչի օտար ընկերութիւններուն գործունէութիւնը հայոց մէջ, կրօնական շարժման համար, միաքերու մէջ գետին կը պատրաստէր: Ասոնց վրայ կ'աւելնայ նուեւ 1816ին հիմնուած Ամերիկայի մէջ, Աստուածաշունչի Պորտ ընկերութիւնը, գործելու համար նախ Միացեալ Նահանգներու մէջ միայն: Բայց այս ընկերութիւնը 1819ին միախանար մը կ'ուղարկէր Պաղտատ քաղաքը, Ասորիներուն մէջ տարածելու համար Աստուածաշունչը: Այս զրկուած միախանարներն էին Լեվի Բարորն եւ Փլինիթիսիք: Վերոյիշեալ միախանարները իրենց գործունէութեան ընթացքին, շփման մէջ գտնուելով շատ հայերու հետ, այն համոզումը կը գոյացնեն թէ

հայոց մէջ շատ աւելի կրօնասէրներ կան և գործելու նպաստաւոր գետին։ Պորտ Աստուածաշունչի ընկերութիւնը 1821ին Սուրբոյ Պէյրութ քաղաքը կը զրկէ իրը գործիչ երկու միախառնարներ Ռւիլիկոմ Կուտակլ եւ Պիրա, քարոզելու համար մտանաւորապէս հայոց մէջ։ Անոնք ընդունեցին երկու հայ աշխատակիցներ, Դիանէսիոս Կոպու.ը և Գրիգոր վարդապետը, որոնք հեռանալով Երուաղէմի վանքէն, յարեցան միախառնարներու, Թրքահայոց մէջ տարածելու համար բազոքականութիւնը։ Պէյրութի մէջ գործելու գժուարութիւնները Պորտ ընկերութեան միախառնարները ստիպեցին Մալթա կղզին ապաստանիլ և հոն 1827ին Ռւիլիկոմ Կուտակլ, աշխատակցութեամբ Դիանէսիոս Կոպիսկոպոսին, յատկապէս հայոց համար կը տպէ թրքարարրան հայագիր տետրակիններ և թրքարարրան հայագիր Կոտակարաններ։

Վերոյիշեալ հրատարակութիւնները սկսան տարածուի հայոց մէջ, նախ Պոլիս, յետոյ գաւառները։ Ռւիլիկոմ Կուտակլի և Յ. Ժ. Տուայիթ միախառնարներու միջոցաւ Բիւթանիոյ կողմնը, ինչպէս նաև մինչեւ Պուրատ 1831ին Կուտակլ, Պոլսոյ Բերա Խազբին մէջ շաբաթական հաւաքայիններ կը կողմակիրպէր, Ա. Գիրքէն քարոզելով հայերէն լեզուով, որուն տեղեակէր։ 1838ին Պուրայի մէջ կը հիմնուէր Աւետարանական եկեղեցի մը, Անդիմմին Շնոյացքի միջոցաւ և որուն հոգին կը կարգուէին վեր. Հ. Ստեփանեան և Ա. Խ. Խոթիւնեան իսկ Պոլսոյ մէջ 1836ին կը կողմանէր Աւետարանական գաղանի ընկերութիւն մը, որուն հետեւողները 1846ին կը հիմնէին հայ Աւետարանական տառ ջին եկեղեցին, առաջնորդութեամբ Յովհ. Տէր Առնակեանի։ Բողոքականութեան շարժման և տարածման ընթացքին, 1840-1845 տարիններուն, մասնաւորապէս Պոլսոյ մէջ կրօնական հոլուանք տեղի կ'ունենար, ինչպէս նաև հրապարակային վիճարանական ժողովներ, կրօնական գետնի վրայ, Ա. Գիրքին շուրջ։ Այդ ժողովներուն անունը կուռեցաւ Լուծիչ Տարակուսանց։ Բողոքականներուն դէմ հոլուանքը, օրուան պատրիարքին, Ամիրաններուն և ժողովուրդին կողմէ, իր թոփք հետզհետէ կը կորսնցնէ սակայն։ Աւետարանական հայոց կը կը շնորհուի Կայսերական հրավարանի մը, Սուլթան Ապտիւլ Մէհմիտ կողմէ, միջնորդութեամբ Անդիխոսոն դեսպան Աըր Ստարդֆորդ Քանինիկ, 1853 Ապրիլին, ազգապետ Նշանակելով Ստեփան էֆենամի Սերովքթանը, Աւետարանական հայոց համար։

Օրմանեան Սրբազան սակայն համայնքին կողմութիւնը աւելի առաջ կը տանի, վասնզի կը գրէ. «օրց Գուլիկ որ առ-

ժամեայ կերպով անզլիական դեսպանութիւնը կը վարէր, Ամերիկայի Քէր եւ Բրուսիոյ Լրգօք դեսպաններուն նետ միացած եւ կարոլիկներու համար եղած կարգադրութեան վրայ նիմնուելով, Օսմաննեան կառավարութենէն խնդրեց եւ ստացաւ Բողոքական-ներու համար ինքնուրոյն հասարակութեան իրաւունքը, զոր եւ հաստատեց 1847 Հոկտ. 3ի Կայսերական նրովարտակով։ Բողոքական հասարակութիւնը պատօնական կոչմամբ Բրոթեստան Միլիւէթի, լոկ դաւանութեան վրայ նիմնուած է, առանց ազգութեանց աւրբերութեան։ (Տես ուղղագրառումն Դ. մաս, էջ 3.05)։

Խոկ Աւետիս Վարժապետ Պէտրովը և առորեւ Նշանակած կերպով կը պատմէ Բողոքական համայնքի կազմութիւնը։ Առաջին գործ Մասքես Պատրիարքին (1846) եղեւ համոզել եւ դարձացանել զմոլուրեալսն ի ժողովրդենէ իւրմէ, որք որսացալք էին ի ծուլակ երիցական աղանդոյն Ամերիկացւոց թելադրութեամբ եւ արոգութեամբ միսիսնարաց նոցին այսինքն բարզաց, որք իւրենասան ամօք (1816), յառաջ եկեալք ի Կոստանդնուպոլիս, յաւուր Սաբիաննոսի Պատրիարքին ցուցանեին զինթեանս եւ հաւատարմացուցանեին լինել քարոզիչ ճեկից եւ ներանոսայ, եւ զնայս զատազովկին լինել ուղղափառ եւ նօմարիս քրիստոնէից, եւ ի վերջոյ որ օւրեմն յերեւան ել բանն եւ խարդախութիւն նոցա, որ որշափ զներեայս եւ զներանոսս կամին ի հաւասաւ անել քրիստոնէկութեան, որշափ զնայս զուն զործեն մոլորեցուցանել զնես իւրեանց։ Եւ զայս դիտաւորութիւն իւրեանց երիւէ եղանակօք խորհեցան յառաջ տանիլ։ Առաջինն, երբեւեկեին ի տունս հայոց բարեկամաբար եւ զպարզամիսս յանկուցանեին հաւլըս մոլորութեանց իւրեանց։ Երկրորդն, ալֆատաց եւ պարագիրաց օգնեկին, ոմանց ամսականօք, եւ ոմանց պատրաստ դրամով։ Երրորդն բացին զիօներորիկ դպրոցու ի Բերա եւ ի Պէպկ զիւղ, յուսումն զաղիերէն եւ անզլիերէն լեզուաց, եւ բոււրանուրիւն, եւ բնական զիտուրեանց, յորս ձրիաբար սկսան ուսուցանել եւ բազումք ի հայոց ետուն զմանկունս իւրեանց միամտութեամբ, որք բնիք ուսմանցն դիեցեն եւ բօյն մոլար քարոզութեան նոցին, եւ ձկեալ ի տունս իւրեանց սկսան զմնողքս եւ զազգականս մոլորեցուցանել։ Եւ նախ ի փոխունցն սկսեալ նետքինեն ի մեծամեծս ձեռն արկին յանզգնիլ եւ ջնջել, եւ ի վերջոյ յայս յանդիման համարձակեցան քարոզել, նախ քեսմենանց զիւղ եւ մատեանն արցոց հարց անընդունելիք են բաց յլւեարանէն որով եւ զինթեանս Աւետարանական կոչկին։ Երկրորդ եկեղեցին Քրիստոսի և անեսանելիի եւ չիք երեւելի եկեղեցի։ Երրորդ, ուրանային զՍոււրբ խորհուրդս եկեղեցւոյ։ Զորորդ, զգո-

յափոխութիւն պատարագին ի մարմին եւ յարիւն Գրիգորի: Հինգերորդ, զբարեխսութիւն սրբոց: Վեցերորդ, զմիւս կուռութիւնն Աստուածամօնն մինչեւ ցվերափոխումն: Եօրերորդ, զերկրպագութիւն խաչին, ուրերորդ, զյարդութիւն պատկերաց եւ Սրբոց մասանց եւ իններորդ, զպան եւ զայլ կանոնն Սուրբ եկեղեցւոյն: Համարձակեցան եւ յաղագս այսոցիկ սերակա յօրինել եւ զանալ նաստաել զմոլորութիւնս զայսոսիկ, զբանս Սուրբ Գրոց թիւր մեկնելով եւ այլ ընդ այլոց բացատելով:

Եւ յեւ ամսաց ինչ յաւուրս Յակոբայ Պատրիարքին, դեսպանն Ամերիկայի եւ Բրուսիոյ, հանեցուցեալ զՔանինկ (Անդիսոյ զհապան Սըր Ստարդ Փօրտ Քանինկ), ընդ իւրեանց խնդրեցին ի թ. Դրանին ընունել բողոքական հայոց զանկախութիւն զՊատրիարքէն Հայոց, եւ թ. Դուռն ի ընուն նոցա, անջատեաց զնոսա իբրև որոս ժողովուրդ, աւլով նոցա արքունի նրովարակաւ զանկախութիւն զՊատրիարքէն Հայոց, եւ եղեւ զլուխ նոցա Քերկսէնեան Ստեփան, եղբայր Յակոբայ Պատրիարքին Հայոց, մին ի բանադրեալ անսի, զորմէ գրեցաք ի վեր անդր, եւ եղաւ պատուանուն սոցու ենենի կամ Բրոդկսան ենենիսիւն: (Տե՛ս Պատմութիւն Հայոց, Աւետիս Վարժապետ Պէրպէրեւն, էջ 295-296 և 307, ապաւած Պոլիս 1871):

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՑՆՔԸ

Մատաւորապէս 1860-1865 թուականներուն, խումբ մը հայ Աւետարանական պանդոււխաններ իրարու քով կը հաւաքուին, և իրենցմէ մէկուն բնակարանը, Գահիրէի մէջ մասնաւորապէս, գիշերները և կիրակի օրերը կ'աղօթեն և ընթերցումներ կ'ընեն Աւետարանի զանազան համարներէն, թրքերէն կամ հայերէն լեզուներով:

1875ին, Գահիրէի մէջ հայ Աւետարանականներու թիւը կը շատ նայ և անսոնցմէ յատեր կը սկսին Գահիրէի Խպտի Աւետարանականներու Ազօթատեղին յանախել, ուր պաշտամունքը տեղի կ'ունենար Արտքերէն լեզուով, ինչ որ մեղի ենթագրել կուտայ թէ ժողովարան յանախողները, տեղական լեզուն հասկընալու շափ հմտութիւն ունէին, ինչպէս նաև հայ սարկաւագ մը ընարած էին Խպտի եկեղեցին մէջ քարոզելու համար, ուր յանախող Հայ Աւետարանականներու թիւը հետզնետէ կ'աւելինար:

1890 թուականին հայ Աւետարանականները պաշտօնապէս

իրը համայնք կը կողմակերպուին։ 1896 թուականին Հայտատանի ներքին գուանձներուն մէջ կատարուած համբաւեան ջարգերէն յիսոյ, մեծ թիւով Հայ Աւետարանականներ կը հաստատուին Եգիպտոս։ Աւետարանական համայնքին հոգեւոր հովիւ կը կարգուի Պատուելի Ստեփան Մարտիր 1896—1897ի վերջիրը, որուն կը յաջորդին հետզհետէ հետեւեալները։

Պատուելի Արիստոպէս Թէքեան 1898։

Նուախէճեան 1898-1899։

- » Մկրտիչ Գևանեան 1899-1911։
- » Նշան Ղազիկեան և Արմենակ Սիրականեան 1911-1912։
- » Հայկազուն Խանդամութեան 1912-1924։
- » Համբարձում Համբարձումեան 1926-1929։
- » Կիրակոս Ֆարանեան 1929-1930։
- » Համբարձում Համբարձումեան 1930-1933 (կրկին)։
- » Սորգիս Գօնսիւլեան 1934-1937։
- » Թէոսոր Տաղիկեան 1937էն ակնեալ։

Այս պատուելիներուն վրայ հետեւեալ Խանօթութիւնները ունինք։

ՎԵՐ. ԱՐԻՍՏԱԳԻՍ ԹԷՔԵԱՆ

1898 Յունվարին պաշտօնի կը հրաւիրուի իրը քարոզիչ, որուն նախագահութեամբ 1898 Յուլիս 10ին կը գումարուի համայնքը և Հայ Աւետարանական հաստարակութեան գործերը կառավարելու համար կ'ընտրեն Վարչական Ժողով մը՝ Հոգաբարձութիւն անունին տակ, հետեւեալ անձներէ։ Փիլիպպոս Եսպուպեան, Կարապետ Դարրինեան, Գրիգոր Գմբմեան, Սարգիս Մելիքեան, Պետրոս Երուանդեան, Պօլս Մարտիկեան։

Այս հոգաբարձութիւնը խնդրագիր կուտայ Էզպէքիէի Ամերիկեան միսիոնարական հաստատութեան, որպէսզի Հայ Աւետարանական հաստարակութիւնը կարենայ իրը աղօթավայր գործուել Ամերիկեան Միսիոնարական հաստատութեան որանիւնը մին, ինչ որ չպլացուիր ամերիկեան առաքելութան կողմէ մինչեւ ցարդ։

ՎԵՐ. ԱՐԻՍՏԱԳԻՍ ՆՈՒՍԽԵՃԵԱՆ

Վեր. Արիստոպէս Նուախէճեան ձնան է Մարտ 1843 թւականին, իր կրթութիւնը կը ստանայ ձննդավայրի հեմարանին մէջ, որուն շրջանը կ'աւարտէ 1870ին։

1878ին Մարտի մէջ կը ձեռնադրուի Աւետարանիչ :

Քարոզչական պաշտօն կը վարէ Մանիստ քաղաքը 1877-1880: Յետոյ կը փոխադրուի Աֆիան Գարանիաար, ուր կը մայ մինչեւ 1887 թուականը, զբաղելով սեղանաւորութեամբ: Կեսարիոյ երիցական եկեղեցին քարոզչական պաշտօնի կը հրաւիրուի 1889ին: Կեսարիոյ մէջ իր պաշտօնավարութիւնը կը տեսէ մինչեւ 1897 թուականը:

1898 Փետրվարին, թէ Գոհիրէի և թէ Ազեքսանդրիոյ հայ Աւետարանական համայնքին քարոզիչ կը նշանակուի և կը պաշտօնավարէ մինչեւ 1899ի Մարտի վերջերը: Յետոյ կ'անցնի Ամերիկա և կը հասպասուի Ֆիլատելիֆիա քաղաքը, իրը այցելու քարոզիչ կը պաշտօնավարէ Նիւ Եորք և Պարբըն քաղաքներու մէջ: ան կը վախճանի 1909ին Դեկտ. 1ին և մարմինը կ'ամփոփուի Ֆիլատելիֆիայ Արլիխնկթընի գերեզմանատունը: Զինքը ունինգրողները, թէ Կեսարիոյ և թէ Եգիպտոսի մէջ, կը հաւատեն անոր յանդուզն և պերճախոս քարոզիչ մը բլլուլ:



ՎԵՐ. ՄԿՐՏԻՉ Յ. ԳՆԱՃԵԱՆ

Վեր. Մ. Յ. Գնաճեան ծնած է Այնթապ, իր նախնական և երկրորդական կրթութիւնը կը ստանայ Այնթապի գոլէճին մէջ: իր ուսումը շարունակելու համար կը մեկնի Լոնտոն, ուր կը հանեւի Աստուածաբանութեան: վկայուելէ յետոյ Աստուածաբանութեան վարժարանին, կը վերադառնայ Թուրքիա և Կիլիկիայ հայաբնակ քաղաքներուն մէջ, բողոքական համայնքներու իրը քարոզիչ կը պաշտօնավարէ: Պահ մը կը բանտարկուի և չարչարանքներու կ'ենթարկուի: Յետոյ պատահ կ'արձակուի բանտէն Ամերիկեան միսիոնարներու միջամտութեամբ: Յետոյ կը մեկնի Լոնտոն ուր իրը շրջուն քարոզիչ, լոնտոնի արուարձաններուն մէջ կը պաշտօնավարէ: բրիտանական տառագելութեան ընկերութեան որոշումով կուղայ Եգիպտոս 1897ին և իրը քարոզիչ՝ նախ Ազեքսանդրիոյ մէջ կը պաշտօնավարէ մինչեւ 1899 Ապրիլ ամիսը: 1899 Մայիսին, Գահիրէի հայ Աւետարանական եկեղեցին պաշտօնի կը հրաւիրուի, ուր կը մայ մինչեւ 1911 թուականը: իր պաշտօնավարութեան շրջանին, Ամերիկեան միսիոնարներու օժանդակութեամբ, մտանաւորապէս Տոքթ. Հարվըրի ջանքերուն շնորհիւ, Գահիրէի հայ բողոքական համայնքը կառավարութեան պաշտօնապէս կը ճանչըցուի Հայ Աւետարանական եկեղեցի սենունով: Նաև իր ձեռներէցութեամբ Գահիրէի մէջ կը կազմուի Հայ Աւետարանական

Ակր. Համբարձում Համբարձումիս


Ակր. Համբարձում համբարձում

Ակր. Միքայէլ Օ Գևանեան





Պատ. Կիրակոս Տօւրանեան



Վեր. Ալեքպի Ֆ. Գոնզալեան



Վեր. Բեռնար Ֆ. Տառեան

երիտասարդաց ընկերություն մը, իսկ 1901 Փետրվարին, իր նախագահութեամբ կը հիմուսի Հայ Աւետարանական Հիւանդախնամ ընկերութիւնը, նպատակ ունենալով աալիա հիւանդներու օգնել իրենց կարօսութեանց մէջ։ Պատ. Մ. Գնաճեան, Գահիրէի մէջ 1899 Սեպտ. Յին կը բանայ վարժարան մը Մաւևամէտ Ալի փողոցին մատ, Պապ-էլ-Խուլքի հրապարակին արեւելյակողմը, և Հայ Աւետարանական Դպրոցու անունով, մանչերու և ազջկանց համար միանգամայն, իր իսկ անօրէնութեան տակ։ Իրեն կը գործակցէին իր անգլիացի կինը և հայ և առար ուսուցչի և ուսուցչունիներ։ Դպրոցը կը շարունակէ մեծ զոհողութեամբ ու նույիրումով մինչեւ 1903 թուականը։ Դպրոց յաճախող աշտակերտներուն մնամատանութիւնը Հայ Աւետարանական համայնքին կը պատկանէին։ Իր մեծ զոհողութիւնը գործակող շարունակելու համար ապարդիւն կ'ըլլայ, վանդի աշտակերտական թոշակները և անհատական սժանդակութիւններու արդիւնքը անբաւական էին ձախքերը գոցելու։ Այսպէս նիւթեական պատճառներով փակուեցաւ այս դպրոցը։

Պատ. Գնաճեան 1902ին կը ձեռնարկէ նաեւ ժողովրդային հանգանակութեան մը, Հայ Աւետարանական եկեղեցիի մը չ-նութեան համար և կը կազմէ շինութեան յանձնաժողով մը, որուն հանգանակուծ գումարները պահ կը դրառին Տոքթ. Ռւաբութի մատ։ 1911 Ապրիլին Վեր. Գնաճեան հրաժարելով կը մնինի Լանուն, եկեղեցիի մը շինութեան հանգանակութիւն մը հաստատելու համար։ 1914ին Նիւ Սորքի մէջ երիցական եկեղեցիին շնոքին մէջ կը բանայ մանկապարտէջ մը, հայ մանուկներուն հայերէն սորովեցնելու համար։ Իր հեղինակութիւններն են Վաննը, Ննջեցեալները, և Հայ Տո Եր անունով գրքոյիները։ Աշխատակցած է Գոհիրէի Արաւոյս թերթին։

Իր մնկնելէն յետոյ համայնքին առժամանայ քարոզիչ կը նըշ շանակուի Նշան Ղոզիկեան, որ 1911 Յունիսէն Օգոստոս կը պաշտօնավարէ։ 1911 Սեպտ. ին գարձեալ իրը քարոզիչ կը հըրաւիրուի Պատ. Արմենակ Սիրականեան, որ մինչեւ 1912 Փետրվար կարճ պաշտօնավարութիւն մը կ'ունենայ։

1912 Մարտին, համայնքին Վարչական Ժողովը քարոզչական պաշտօնի կը հրաւիրէ Պատ. Հայկազուն Անդամանուրը, որ 1913ին ժաղկուրդին փափաքով հային կ'ընտրուի։

Վեր. ՀԱՅԿԱԶՈՒՆ ԽԱՆԴԱՄՈՒՐ

Վեր. Հայկազուն Անդամանուր ծնան է 1874ին Սերոստիոյ նահանգին Կիւրին քաղաքը։ Արդին է Տոքթ. Անդրակ Ան-

դամուրեանի: Իր համենական կրթութիւնը կը ստանայ Կիւրինի բողոքականներու գպրոցը: Իր ուսումը շարունակելու համար կը մեկնի Սվազ 1888ին, հետեւելու համար Սերաստիոյ Ամերիկեան բարձրագոյն վարժարանին դասընթացքներուն, որուն շրջանը կ'աւարտէ 1892ին: Յետոյ կը մեկնի իր ծննդավայրը Կիւրին, ստանձնելու համար ուսուցիչի պաշտօնը Կիւրինի բողոքական վարժարանին մէջ 1892-1893 դպրոցական տարեշրջանին: Ուսման փափաքը զի՞նք կը մզէ երթալ Այնթապ. բայց գերախատարար ճամբան իրր յեղափոխական կը ձերբակալուի և կը բանտարկուի Մարաշի և Հալէպի մէջ: 18-94ին, Ամերիկեան հիւպատոսին և միաբնարներու միջամտութեամբ ազատ կ'արձակուի և կը դրկուի իր ծննդավայրը: 18-95 Սեպտ.ին Այնթապ երթալով կը յաճախէ Այնթապի Ամերիկեան Կեդրոնական Գոլէնը, որուն շրջանը կ'աւարտէ 1898ին, ստանալով Պատկաւոր Արուեստից տիտղոսը: 1898 Սեպտ.ին, Թոգաթի հայ Աւետարանական գպրոցին անօրէնութեան պաշտօնին կը կոչուի, ուր կը մնայ մէկ տարի: 1899ի վերջերը կը մեկնի Ամստեն և հոն իրր ուսուցիչ հայերէնի կը պաշտօնավարէ մինչեւ 1903 թուականը, իրրանոսեան ազգային տաերական վարժարանին մէջ: 1903 Սեպտ.ին կը մեկնի Մարզուան, տեղույն Աստուածաբանական գպրոցը իր ուսումը շարունակեցու համար, որուն շրջանը կ'աւարտէ 1905ին և անմիջապէս պաշտօնի կը կոչուի նոյն վարժարանին մէջ, դաստիօնելով հայերէն լեզուն մինչեւ 1907 թուականը: 1907 Սեպտեմբերին կը մեկնի Գոնիս, պաշտօնավարելու համար ձէնունեան գորէնին մէջ իրր ներքին տեսուչ և հայերէնի դաստիօն մինչեւ 1911: Գոնիսից հայ Աւետարանական համայնքին մէջ առրի մը, 1910-1911, քարոզչական պաշտօն կը վարէ: 1912ին կը հըրաւիրուի Գոնիրէ, հայ Աւետարանական համայնքին հոգեւոր հովիրուի պաշտօնով: 1913 Յուլիսին Գոնիրէի մէջ կը ձեռնադրուի երէց, Վեր. Մ. Ապլահանեանէ և Վեր. Ահարոն Շիրանեանէ: 1914ին Գոնիրէի մէջ կ'աշխատի հիմնելու Հայ Երիտասարդաց Քրիստոնէական ընկերութիւնը, նմոնութեամբ Ամերիկեան W. M. C. A.ի:

Պատ. Խոնդամուր 1924ին կը հրաժարի հովուական պաշտօնէ: 1925 Օգոստոսին կը ստանձնէ Հայ Բարեգործական Ընդհ. Միուրեան պատուիրակ-գործիչի պաշտօնը Եղիպատուի և Միջին Արեւելքի հայ գաղութեաններուն համար և մինչեւ 1942 այդ պաշտօնը կը վարէ և ապա կը հրաժարի առողջական պատճառերով: Թարգմանած է Կոմական և Ազգային Երգարան անունով

գրքոյից: Հ. Բ. Բ. Մ. պաշտօնավարութեան շրջանին, Գահիրէի մէջ հայ ընտանիքներու տուններն ներս գանձանակներու հաստատման գրութիւնը իր նախաձեռնութիւնն է: 1917-1918 թուականներուն, Թրքական բանակն Եղիպատութեամբ հայ գերիններու մաս 100 հոգի իր միջամտութեամբը ազատ կ'արձակուին: Գոնիայի ձէնանեան դոլէճի Խկոնիոն պաշտօնաթերթին իրը խմբովիր և աշխատակցի կը գործակցի երեք տարի: 1912ին Գահիրէի մէջ ուսուաբեր-Արեւ թերթին երեք ամսուան խմբագրութիւնը կը վարէ: Աշխատակցած է Աւետարերի, Պոլոյ մանկական Հանրազիակին, Հայաստանի Կոչնակին, Արեւին, Արձազանգին և այլ թերթերու, ասորագրելով Ակիլինն կողմէ անուամբ և կոմ Հ. Խանդամուր:

Վեր. Հ. Բ. ՀԱՅՐԱՎՐՉՈՒՄԵԱՆ

Համբարձում Յ. Համբարձումեան, աւազանի անունով Պարսում Զորյեան, որդի Յարութիւն Զորյեանի, ծնած է Պէհեանի (Խոխիկին Քէսուն) 1896 Մայիս 12ին: Նախական ուսումը կը սասանայ ձննդավայրին ազգային վարժարանին մէջ: Իր ուսումը շարունակելու համար 1912ին կը մտնէ Տարսոնի Ամերիկեան Ո. Պազանեան գոլէճը: 1915ի ընդհանուր պատերազմին պատճառաւ դոլէճը կը փակուի և 1916ին՝ աշակերտութիւնը կը ստիպուի ցրուուիլ: Այդ շրջանին գերմանական ընկերութիւնը մը Տաւրոսի կիրճներուն մէջ երկաթուղիի գիծեր հաստատելու համար փապուղիներ բանայու աշխատանքներ կը կատարէր, ուրոնց քով կ'ապաստանի ուսանող Համբարձումեանը: Պատերազմին միերջ 1919ին կը մնիսի Հալէպ, տարագիր ծնողքը փրկարակելու համար: Վերապրող կրտսեր եղրօր՝ Կիրակոսի հետ կը վերագառնայ Կիլիկիիու: Ատանայի հայ բաղրամական կրթարանին մէջ ժամանակ մը ուսուցչական պաշտօն վարելէ յետոյ կը մնիսի Տարսոնի Ամերիկեան գոլէճը, իր կիսաւարտ ուսումը շարունակելու համար: 1921ին երբ Ֆրանսացիները կը լքեն Կիլիկիիան, կը տեղափոխուի Զմիւռնիոյ Ամերիկեան միջազգային գոլէճը: 1922ին, յունական բանակներու պարզումով, Խզմիր վերաստին կը գրաւուի Թուրքերու կողմէ և քան զպրոցական ընկերներով, Համբարձումեանը իրը պատերազմական գերի, իր ընկերներուն հետ գոլէճէն կը փոխադրեն Մազնիստ քաղաքը, ուր ինը ամիս տոժանելի վերութենէ մը յետոյ, Ամերիկեան գոլէճի ուսուցիչներու միջնորդութեամբ ազատ կ'արձակուի և

յունական նույնվագը մը Աթէնք կ'երթայ: 1923ին կը յաճախէ Աթէնքի կրօնական վարժարանը, որուն շրջանը կ'առարտէ 19-26ին, սահնալով Աստուածաբանութեան վկայական: 1926ին հըստաւէր կը ստանայ Գանհիբէի Հայ Աւետարանական համայնքէն: Հետեւանք տալով հրաւէրին, 1926 Յունիսին կը ստանձնէ իր քարոզչական պաշտօնը զոր կը վարէ մինչեւ 1929 Թուականը: Տարսւան մը արձակուրդով կը մեկնի Ամերիկա, Օհան Նահանգին Օպըրիին Աստուածաբանական ճեմարանին գտացնթացքին կը հետեւի տարի մը և կը ստանայ Մադիսոնու Աստուածաբանութեան տիազուը: 1930 Յունիսին Օպըրիինէն կը մեկնի Նիւերք, ուր Վեր. Ա. Գետիկեանինախանութեամբ 27 Յունիս 1930ին Հայ և Ամերիկեան Աւետարանական եկեղեցիներու ընկերակցութեան կողմէ յետ քննութեան կը ձեռնադրուի հովիւ Գանհիբէի Հայ Աւետարանական եկեղեցիին համար: 1930 Օգոստոսի վերջինը կը վերտպառնայ Գանհիբէ և կը վարէ հովուական պաշտօն մինչեւ 1933 Ապրիլի վերջը: Իր հրաժարումէն վերջ Պուէնոս-Այրէսի Աւետարանական եկեղեցիին հրաւէր կը ստանայ: Երբ կը պատրաստուէր մեկնիլ, կորդ մը պատճառներ արգելք կը հանդիսանան և Գանհիբէի Հայ Աւետարանական եկեղեցիին պատկանող երեսուն ընտանիքներ, համամիտ գտնուելու իր դաւանական համոզումներուն, 17 Հոկտ. 1933ին Գանհիբէի մէջ կը հիմնեն Հայ Աւետարանական Ժողովական եկեղեցին, որուն հազեւոր հովիւի պաշտօնը կը վարէ մինչեւ թուական:

ՊԱՏ. ԿԻՐԱԿՈՍ Ս. ՖԱԲԱՃԵԱՆ

Պատ. Կ. Ս. Ֆաբաճեան ծնուծ է Կիլիկիոյ Սիս քաղաքը: Իր նախնական կրթութիւնը ստոցած է ծննդավայրին Հայ Աւետարանական նախակրթարանին մէջ, յետոյ իր ուսումը շարունակելու համար կը մեկնի Տարսոնի Ամերիկեան Սուրբ Պողոսեան գոլէճը: 1915 Թուականին իր հայրենակիցներուն հետ ընտանիքով տարագրուած է Սուրբա: 1921ին երբ Ֆրանսական իշխանութիւնները Կիլիկիան կը պարպէին, Պատ. Ֆաբաճեան կը մեկնի Զմիւռնիա: ամուսնացած է Օր. Հայկուհի Խօսնեանի հետ: 1922ին յունական բանակներուն պարառութեամբ Զմիւռնիոյ մէջ, կը ձերբակալուի և իրը պատերազմական գերի Խուրքիոյ մէջ շատ տաժանելի կենաք մը կ'ունենայ: Յետոյ կ'ազատուի և Յունաստան կ'երթայ իր ընտանիքին մօտ: Աթէնքի Կրօնից վարժարանը կը սկսի յաճախել 1925ին, որմէ շրջանաւարտ

Կ'ըլլոյ 1928ին, 1929ին Դահիրէի հայ Աւետարանական եկեղեցին հրատէր կը սատնայ պաշտօնավարելու համար, որ կը տեւէ հազիւ մէկ տարի։ 1931ին կը մեկնի Սելանիկ և կը սատնձնէ տեղւոյն հայ Աւետարանական եկեղեցիին քարոզչութեան պաշտօնը։ 1934ին կը հրաւիրուի Աթէնքի մերձաւոր արուտրաններէն Տէրկուրի գաղթակայանին հայ Աւետարանական հաստրակութեան հովուական պաշտօնին։ Իր հեղինակութիւնն է Ալյուբենքի ծագումն ու արդիւնքը անուն գիրքը, հրատարակուած 1935ին, Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան 1500օմենակին առթիւ։ Աշխատակցած է Աղեքունդրիոյ Արտմ Սահփանեանի ռեւրան շաբաթաթերթին և Աթէնք հրատարակւող հայերէն թերթերու։ Այժմ կը գտնուի Աթէնք։

Վեր. ԱԱՐԴԻՍ Ֆ. ԳՈՆՍԻՒԼԵԱՆ

Վեր. Աարդիս Գոնսիւլեան ծնուն է Բարերդ (կամ Մզրէ) 1898 Յունվար 14ին, որդին է Ֆրանս Գոնսիւլեանի, իր նախնական կրթութիւնը սատցած է Բարերդի հայ Կաթողիկէ վարժարանը։ 1915ի սկիզբները կը յաճախէ տեղւոյն Ֆրէրներու վարժարանը։ Մեծ պատերազմին իր ողջակիցներուն հետ կ'առքսրուի դէպի Հալէպ։ 1917-1918 կը մեռյ Արմաշ վանքի որբանոցը, զինոգագարին կ'անցնի Պոլիս յետոյ Ատանա և Տարսունի Ս. Պօղոսեան գոլէճին մէջ կը սատնայ իր բարձրագոյն ուսումը, 1918-1920 տարիներու ընթացքին Յետոյ Խզմիրի միջադպոյին Ամերիկան գոլէճը կը յաճախէ 1920-1922 Օգոստա 1922ին, Թուրքերուն ձեռքը պատերազմական զերի կ'ինայ և կ'արգելափակուի Մազնիստ քաղաքին մէջ ինը տմիս։ Ամերիկացիներու միջնորդութեամբ կ'ազտատուի և կ'ապասատանի Յունանաստան։ 1923 Մարտ ամսուան մէջ կ'անցնի Աւստրիա, Վիլտիս քաղաքի Ս. Աստրէի Աստուածաբանական ճեմուրանի դասընթացներուն կը հետեւի և 1925 Յունիս 28ին կը սատնայ քարոզիչի վելայտկանը և Աւստրիայ զանազան քաղաքներու մէջ, իր քայլողներու ընթացքին, հայ աղջոց կը ծանօթացնէ իր ունկընութիւններուն։ 1926ին կը մեկնի Պուլկարիա և իրը քարոզիչ կը պաշտօնավարէ Աւետարանական եկեղեցիներու մէջ մինչեւ 1930 Մուսականը։ 1929ի Աեպանմբերին կը ձեռնադրուի հովիւ Պուլկարիոյ Աւետարանական եկեղեցիներու համաժողովին կողմէ, ձեռամբ Վեր. Ֆուլբնաճիէֆի։ Հովուական պաշտօններ կը վարէ հայ աւետարանական համայնքին մէջ, Պուլկարիոյ Ռուս-


Հուշ. Առաջնվոր, Վահան Քաղաքներուն մէջ մինչեւ 1934 Սեպտեմբեր ամիսը: Երբ ուսանող էր Աւագրիոյ Աստուածաբանական ճեմարանին մէջ, թղթակցութեամբ Ամերիկայի Քաղիքորնիոյ քաղաքի Պայպը Մթընցլիկի գպրոցէն 1924 Դեկտ. 16 թուականով քարոզիչի վկայական կը ստանայ, Շիքակոյի Մուտի Պայպը Խօսդիդիւթի գպրոցէն թղթակցութեամբ կը ստանայ քարոզիչի վկայական 1924 Նոյեմբ. 10 թուականով: 1934 Հոկտ. 3ին կը փոխադրուի Գահիրէ և կը ստանձնէ հայ Աւետարանական եկեղեցին հովուական պաշտօնը, զոր կը վարէ մինչեւ 1937 Յուլիս ամիսը: Այժմ կը պաշտօնավարէ Գահիրէ տաեւարական հաստատութեան մը մէջ: Գահիրէի մէջ հրատարակած է «Հաղաքորումէկ Դիտելիքներ» պրտեներու հաւաքածոն-աշխատակցած է Պուլկարիոյ Փարոսին, Մարանարայի, Գահիրէի Արեւին և Աւետարանի Զայն Թերթերուն: Բացի իր մոյրենի լեզուէն հմուտ է Անդլինրէն, Գերմաներէն և Պուլկարիրէն լեզուներուն:

ՎԵՐ. ԹԵՌՈՏՈՐ Ե. ՏԱՂԱՅԱՆ


Վեր. Թէոտոր Ե. Տաղայան ձնած է Այնթապ 1912 Ապրիլ 12ին. որդին է Նազնւապ Տաղայանի: Իր նախնական կրթութիւնը կը ստանայ Այնթապի աւետարանական եկեղեցւոյ վարժարանը. 1921ին ընտանիքով կը հաստատուի Դամասկոս, ուր կը յաճախիէ նախ տեղւոյն ողջային վարժարանը և յատոյ հայ աւետարանական բարձրագոյն վարժարանը. որմէ կը վկայուի 1926ին: 1926 Սեպտ. էն մինչեւ 1930 իր ուսումը կը շարունակէ Հալէպ քաղաքին Ալէրօ գոլէճը և կը ստանայ վկայական: 1930 Սեպտ. էն մինչեւ 1931 Յուլիս, ուսուցչական պաշտօն կը վարէ Դամասկոսի հայ աւետարանական բարձրագոյն վարժարանը, դասաւանդելիս Անդլինրէն, Կրօնք և Ըստ-հանուր Պատմութեան ճիւղերը: 1931 Սեպտ. ին կը մնենի Անդլիս և Սալթ Վէլյըլզ Պայպը գոլէճին մէջ կը հետեւի Աստուածաբանութեան ճեմարանը և 1934ին կը վկայուի իրը քարոզիչ: 1934 Յուլիս ամսուան մէջ կը ձեռնադրուի շրջիկ աւետարանիչ Մկրտչական եկեղեցիներուն միութեան կողմէ, ձեռամբ վերոյիշեալ վարժարանի բրօֆիսօնուներու կողմէ ու պաշտօնով կը շրջագայի Անդլիս Նիւ-Թէսըլ, Պրիսթըն և այլ քաղաքները: 1934 Հոկտ. էն մինչեւ 1935 Ապրիլ, Քարտիֆի Մկրտչական եկեղեցին մէջ հովուական պաշտօն կը վարէ: 1935 Մայիսին հրաժարելով կը վերադանայ Դամասկոս և քանի մը ամիս



Տիկը Ներսու Չաղընեան
1872—1935




Վեհր. Սամուել Մ. Մելքոնեան



Գեր. Գրիգոր Նշան Ճեմիկեան
1858—1926



Վեր. Կ. Դ. Ազգության



Գև. Օ. Բարդուշեան



Վեր. Խաչիկ Թ. Ասլանյան

տեղւոյն հայ աւետարանականներուն մէջ կը քարոզէ։ Յետոյ հրաւէր կը սասանայ Եղիպտոսի բողոքական ընդհանուր առաքելութեան կեղրոնէն, աւետարանիչի պաշտօնով զոր կը գարէ 1935 Նոյեմբերին մինչեւ 1936 Յուլիս ամիսը, և կը հրաժարի։ 1937 Յուլիսին Գահիրէի հայ աւետարանական եկեղեցին հովիւ կ'ընտրուի, ուր կը մնայ նոյն պաշտօնով մինչեւ ցարդ։ 1943ի սկիզբները համայնքին եկեղեցիին շինութեան համար կը կազմուի Յանձնախումբ մը հետեւեալ անձներէ։ Վեր։ Թէսոսոր Ե. Տաղիկան, Վեր։ Հայկազուն Անդամուր, Տոքթ. Միքրան Խշանեան, Պրն. Յակոբ Քալէմքեարեան, Պրն. Պողոս Մարտիրեան, Պրն. Եղուարդ Թադիկեան, Պրն. Եազուպ Խշանեան, Պրն. Սարգիս Գրմգըմեան։ Եկեղեցիին կառուցման համար հաւաքառուած է մատ 2,000 եդ. ոսկիի գումար մը։

Գահիրէի Աւետարանի Զայն կրօնաթերթին խմբագիր և մեայուն աշխատակիցներէն է։ Շիքակոյի Moody Bible Training Instituteի և Հօու-Անձելոսի Bible Training Instituteի հետեւեալ գոացնթացքներուն, Evangelism Courseի և Practical Christian Workersի կը հետեւի թղթակցութեամբ 1929-1930 թուականին և կը վկայուի։

Իր հեղինակութիւններն են։ «Ինչ է նօմարիս եկեղեցին», ապրուած 1937ին, և միուր մարդիկ Աստուծոյ որդիներն են», ապրուած 1937ին, ինչպէս նաև «Երիխոսու մեր միջնորդը» 1940ին։ 1910-1943 թուականներուն, Գահիրէի Ամերիկեան Համալսարանի գոստախարակութեան ճիշդի գոացնթացքին հետեւելով կը սասանայ B. A. (Education) Պահկաւոր Արուեստից տիտղոսը։

ԱՍՏԻՇՈՅ ԵԿԵՂԵՑԻ

Հայ Աւետարանական հիմնապաշտ եկեղեցին վարդապետական ուղղութեան գրեթէ նման է ԱԱսուծոյ Սկեղեցին անունով ծանօթ Եղիպտահայ յարանուանութիւնը։ Կրօնական այս շտրժման դիխաւար տարրերութիւնը կը կայանայ այն ըմբռնուամին մէջ, թէ ներկայ եկեղեցիներու բաժանմոն գրութիւնը շեղում մը կը նկատուի նախնի եկեղեցին վիճակէն, ուր կը շեշտառի Արրագործութեան անհրաժեշտութիւնը։ Աստուծոյ եկեղեցին իր հիմնական անունները ստացած է Զաքարիայի մարգարէութեան (Պլուտ ԺԴ. 6-8 համար) հետեւեալ տաղերէն։ և ն եղիցի Տէր քաջաւոր ի վերայ ամենայն երկրի, յաւույ յայնմիկ եղիցի Տէր, մի եւ անուն նորա՝ մի։

Աստուծոյ Եկեղեցին կրօնական այս նոր շարժումը, նախ կը կազմակերպուի Ամերիկայի մէջ 1880 թուականին, Տ. Ա. Վարնելի և իր համախոններուն կողմէ։ Հայոց մէջ տռաջին անգամ այս կրօնական շարժումին կը յարին 1908 թուականին Աղեքսանդրիաբնակ հայերէն քանի մը ընտանիք, քարոզչութեամբ վեր, Բիբունի և Վեր, Կ. Գ. Ռւզունեանի։

Աղեքսանդրիոյ «Աստուծոյ Եկեղեցին հովուական պաշտօնը կը վարէ Կ. Գ. Ռւզունեան 1908-1911 թուականներուն, իրեն կը յաջորդէ Նազարէթ Քէշիշեան իրը քարոզիէ 1911-1914 թուականներուն։

1915-1929 տարեշրջաններուն Աղեքսանդրիոյ «Աստուծոյ Եկեղեցին հետեւողները կ'ունենան հետեւեալ քարոզիչները՝ Պրն. Գարբէլ, Պրն. Մ. Զուլճեան և Տիկ. Զարուհի Թապաքեան։

1930էն սկսեալ հովուական պաշտօն կը վարէ Վեր. Օ. Թապաքեան։ Կրօնական պաշտամունքը կը կատարեն իրը Աղօթատեղի ծառայող շէնքի մը մէջ, հաստատուած 1929 թուականին, Աղեքսանդրիոյ Բաղէպ Փաշա փողոցին վրայ։

ԳԱՀԻՐԷՒ «ԱՍՏՈՒՄՈՅ ԵԿԵՂԵՑԻ»Ն

Գահիրէի մէջ վերսյիշեալ կրօնական հատուածին հետեւողներուն թիւը բազմանալով, 1912 թուականին հովուական պաշտօնի կը կոչուի Վեր. Կ. Գ. Ռւզունեան, որ կը պաշտօնավարէ մինչեւ 1923 թուականին վերջը։

1924ին Վեր. Կ. Գ. Ռւզունեան Ամերիկա մեկնելով, սոյն պաշտօնին կը հաստիրուի Վեր. Խ. Թ. Սարեան, որ իրեն վրատահուած պաշտօնը կը շարունակէ մինչեւ թուականս։ Գահիրէի «Աստուծոյ Եկեղեցին անդամները իրենց կրօնական հաւաքոյթները կը կատարեն վարձուած սրահի մը կամ բնակարանի մը մէջ։

Ստացուած տեղեկութիւններու համաձայն, ըլլայ գաղութներու և այլ հայաբնակ վայրերու մէջ, «Աստուծոյ Եկեղեցի»ի յարանուանութեան կը յարին ստորև նշանակուած թուականներուն, հետեւեալ անձերը։

Ամերիկայի հետեւեալ քաղաքներուն մէջ, 1911ին Տիբրոյթի մէջ Վեր. Մոմճեան և 1 14ին Բրոֆ. Բաստըրմանեան, Միշիկընի մէջ 1918ին Պատ. Գ. Թուզլեան և 1928ին Տիկ. Ա. Տաղլեան։

1913ին Կ. Պոլսոյ մէջ Տոքք. Կ. Սարտըմեան, 1912ին Գէյ-

բութի մէջ վեր. Վ. Աշխազեան և 1920ին վեր. Վ. Սուլիպետիսն, ինչպէս նաև 1930ին Պատ. Խնդունի. Թրանսայի և Իրաքի հայ գաղութներուն մէջ կը գտնուին Աստուծոյ Սկեղեցիին հետեւողներ:

Սաորեւ կը նշանակենք այն հոգեւոր հովիւներուն կենսագրութիւնները որոնք պաշտօնավարութ հն Աստուծոյ Սկեղեցիին, Աղեքսանդրիոյ և կամ Գահիրէի հատուածներուն մէջ:

ՎԵՐ. ԿԱՐԱՊԵՏ Դ. ՈՒԶՈՒՆԵԱՆ

Վեր. Կ. Դ. Ռւզունեան ձնած է Զմշկաղագ, իր նախնական կրթութիւնը կը ստանայ տեղւոյն Ազգային վարժարանին մէջ:

Երկրորդական ուսումը կը շարունակէ Կ. Պոլոսյ կեդրունական վարժարանին մէջ, Մինաս Զերազի և Յ. Մոստիչեանի անօրէնութեան շրջաններուն: Եղբայրն է Քալիֆօրնիա հաստատուած հանրածանօթ Տոքթ. Ս. Մ. Լոնկի: 1895ին զբարտութեան մը պատճառաւ. Կ. Պոլիսէն կը ստիպուի գաղթել Խարբերդ քաղաքը: 1896ի ջարդին, Խարբերդի մէջ Կորսնցնելով իր նիւթականը կը վերադառնայ Պոլիս: Պոլոսյ Պանքայի գէպքէն վերջը, Երիպտոսի ճամբով կը մնկնի Զուիցերիս և կը հետեւի Պազէլ քաղաքի ելեկտրաջրաբուժական և Աստուծաբարունական հաստատութեանց դասընթացքներուն: Վերոյիշեալ դպրոցը Կ'աւարտէ 1900 թուականին: 1901 թուականին կը հաստատուի Աղեքսանդրիս և հոն մինչեւ 1908 թուականը կը դորձէ իրը բժշկական միսիոնար: 1908էն մինչեւ 1923 Աղեքսանդրիս և Գահիրէ իրեւ Երէց և Աւետարանիչ կը պաշտօնավարէ սԱստուծոյ Եկեղեցիսին յարող ժողովուրդին մէջ: Երբ պատասխանատու միսիոնար քարոզած է Կիպրոսի, Պաղեստինի, Սուրբիոյ և Պալքանեան երկիրներուն մէջ: 1924 Յունիսին կը մնկնի Ամերիկայի Միացեալ Նահանգները, ևւ իրը շըրջուն քարոզիչ կը դորձէ Ամերիկայի եկեղեցիներուն մէջ: Աշխատակցած է Գահիրէի Եղիշէ Թորոսեանի Ալեւալոյս թերմին, Աղեքսանդրիոյ Միհրան Ասքանազի Պարտէզ ամսաթերմին և Հազար հրատարակուող «Գիտութիւն» ամսաթերմին: 19-19ին, Գահիրէի մէջ իր նախաձեռնութեամբ է որ կը հրատարակուի ԱԱւետարանի Փողը անունով կրօնական, քարոյտղիտական, տռողջապահական ամսաթերմ մը, արտբերէն լեզուվ, որուն անօրէնը և խմբագրապետը եղած վեր. Կ. Դ. Ռւզունեան մինչեւ 1924 թուականը:

ՎԵՐ. ՕՆՆԻԿ ԹԱՂԱԳԻԵԱՆ

Վեր. Օ. Թաղագեան ծնած է Պարտիզակ, 1919ին շրջանաւարտ եղած է Աղեքսանդրիոյ Սէն-Անտրէ դպրոցին. 1926ին կը մեկնի Ամերիկա և հոն երեք տարի կը հետեւի Անտըրսօնի Աստուածաբանական ճեմարանի դասընթացքներուն, ուրիշ շըրջանաւարտ կ'ըլլոյ 1929ին և կը մեռնադրուի Աւետարանից: 1929ի վերջերը կը վերադառնայ Աղեքսանդրիա և ոԱստուածոյ Եկեղեցին հետեւող ժողովուրդին կողմէ հովուական պաշտօնի կը կոչուի և կը մայ մինչեւ հիմա:

ՎԵՐ. ԽԱԶԻԿ Թ. ՄԱՐԵԱՆ

Վեր. Խ. Թ. Սարեան ծնած է 1883 Մայիսին, Հռոմելայի մատերը Ճիպին գիւղը: Որդին է Թորոս Ալլօգեանի: Նախակըրթութիւնը կը ստանայ ճննդավայրին ադգային վարժարանին մէջ: 1907 Թուականին իր ուսումը շարունակելու համար կը մեկնի Տարսոսի Ամերիկեան գոլէճը: 1909ին Աստանայի ջարդին ականատես եղած է: 1913 Թուականին, Թերաւարտ, Աստանայի աւետարանական եկեղեցւոյն նակարթթարանին մէջ ուսուցիչի պաշտօնին կը կոչուի: 1914ին իր ուսումը կը շարունակէ գոլէճին մէջ մինչեւ 1915 Թուականը: Հայոց ընդհանուր աւելանութեան և տարագրութեան ժամանակակի, աեղւոյն առնեկանիշխանութեանց կողմէ ճերբարկալուելով կը դրկուի իր ճննդավայրը, ուրիշ կը փախչի Այնթապ և կ'ապաստանի Միս Ֆրիրսոնի որբանոց-դպրոցը մինչեւ 1917: Յետոյ կ'երթայ Քիլիխ և թուրք հին բարեկամի մը միջնորդութեամբ աեղւոյն խառարի դպրոցին անօրէնին անձնական քարտուղարի պաշտօնին կը կոչուի: 1919ին կը վերադառնայ Այնթապի Ամերիկեան գոլէճը և որուն շրջանը կ'աւարտէ 1920ին և կը ստանայ Պատկաւոր Դպրութեանց տիպոսը: Ամերիկա մեկնելու մատգրութեամբ շոգենաւով ճամրայ կ'ելլայ, բայց Աղեքսանդրիա հասնելուն կը հրաւիրուի Աղեքսանդրիոյ Բրիտանական և Օտար Ա. Գրոց ընկերութեան գործակալութեան պաշտօնին և նոյն ատեն կը քարոզէ Աղեքսանդրիոյ հայ աւետարանական եկեղեցիին ըսմէն, Վեր. Գ. Ճինիզեանի հիւանդութեան ժամանակամիջոցին: 1924ին Գահիրէի Աստուածոյ Սկեղեցիսի ժողովուրդէն հրաւէր կը ստանայ փոխարինելու համար Վեր. Կ. Ռւզունեանը, որ Ամերիկա կը մեկնէր: Գահիրէի մէջ 1924-1926 Թուականներուն,

թղթակցութեամբ կը հետեւի Ամերիկայի Խոտիանափոլիս նահանգի Անաէրոսն քաղաքի Աստուածաբանական նեմուրանի դասընթացքին և կը վկայուի որպէս Աւետարանիչ և քարոզիչ։ 1925 Հոկտեմբեր ամսուան մէջ Գահիրէի ԱԱսուծոյ Նկեկեցիսին համար կը ձեռնադրուի հովիւ և նոյն պաշտօնը կը վարէ մինչեւ թուական։

1927-1937 Թուականներուն Գահիրէի մէջ կը հրատարակէ հայերէն և հայատառ թրքերէն լեզուներով թերթիկներ, թարգմանուած անգլիերէնէ, կենսագրական և կրօնաբարոյական բովանդակութեամբ։ 1938ին Գահիրէի մէջ կը յաջողի Աւետարանի Զայն անունով կրօնական թերթի մը հրատարակութեան արտօնութիւնը ստանալ, որուն արտօնատէրը և խմբագրապետն է հինգ տարիներէ ի վեր։

ԳԱՀԻՐԷԻ ՀԱՅ-ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Գահիրէի Հայ-Աւետարանական Ժողովական Եկեղեցին հիմնուած է 17 Հոկտ. 1933 թուին, իրեն հոգեւոր հովիւ ունենալով վեր։ Հ. Յ. Համբարձումեանը Ժողովական Եկեղեցիին տարբերութիւնը բուն աւետարանական եկեղեցիէն, հետեւեալ տողերով կը բացատրուի։ Շժողովական եկեղեցին դաւանանի Ալյասմամբ ուրիշ բողովական եկեղեցիներու նետ միեւնոյն և, բայց դաւանական բանաձեւերու զերի չես։ Գահիրէի աւետարանական ժողովական եկեղեցիին անդամները կը բաղկանան 135 հոգիէ կամ 30 ընտանիքէ։ Իրենց կրօնական պաշտամունքը կը կատարեն Գահիրէի կեդրոնական Ամերիկան Երիտասարդաց Քրիստոնեական Ընկերակցութեան արանին մէջ, անախսկին Պողոս Փառա նուպարի օկները։ Եկեղեցին կը կառավարուի ուղղակի ժողովուրդէն ընտրուած կրօնական և Քաղաքական ժողովներու և խոռն ժողովի կողմէ։ Համայնքը ունի Տիկնանց Միութիւն մը, հետեւեալ անունով։ «Հայ Աւետարանական Փողովական Տիկնանց Միութիւն» և Կիրակնօրեայ Դպրոց փոքրիկներու համար։ Ժողովական եկեղեցիի անդամներէն բարեպաշտունքի Այրի Տիկ։ Վեքթօրիս Չագընեան, ի յիշատակ իր ամուսնոյն հանգուցեալ ներսէն Չագընեանի, 3,200 սուկի արժողութեամբ շէնք մը կը նուիրէ ժողովական համայնքին, եկեղեցիի մը կառուցման համար, ինչպէս նաև շինութեան բոլոր ծախսերը հոգայու պատրաստակամութիւն յայտնած են հանգ։ Ն. Չագընեանի ընտանիքին անդամները նուիրուած կալուածը կը գտնուի Բան

Լիմուն կոյարանին մօտերը, Եկեղեցիին կառուցման համար կազմուած է Եկեղեցաշխնութեան Յանձնաժողով՝ մը Նախագահութեամբ Վեր. Հ. Յ. Համբարձումեանի և Տեարք Ա. Յ. Կիւղելիմեանի ատենապետ, Ս. Սարդիսեանի՝ ատենապետիր և Ա. Ն. Չափընեանի՝ գանձապահ և խորհրդականներ՝ Յ. Միւլանեանի, Մ. Մարտչեանի: 24 Յունվար 1943ին, Գահիրէի մէջ, Յանձնաժողովին կողմէ հանգ. Ներսէս Չափընեանի ընտանիքին ի պատիւ սարքուած թէյտեղանի մը միջոցին, մօտ 900 եզ. ոսկիի գումար մը հանգանակութեամբ կը գոյանայ տեղւոյն վրայ, Եկեղեցին շինութեան յատկացուելու համար:

ՀԱՆԳ. ՆԵՐՍԷՍ ՉԱԳԻԸ ՃԵԿԱՆ

(1872—1935)

Հանգ. Ներսէս Չափընեան ծնունդ է Այնթապ Քաղաքը 1872 թուականին, որդին է Պըչապէը Աւետիսի, իր նախնական կը թութիւնը կը ստանայ Այնթապի մէջ հայատու տաճկերէնով: Ժամանակ մը կ'աշակերտի դանուկագործ հօրը խանութը, յետոյ իրը շրջուն վերեղակ կը զբազի տաեւառութով, զործելով Այնթապի մօտակայ գիւղերը: Կ'ամունանանայ Օր. Վիքթօրիս Կիրակոսեանի հետ և կ'ունենայ հինգ զաւակներ: 1911ին կը հաստատուի Գահիրէ և իր եղբօր՝ Պր. Դէորդ Չափընեանի վաճառատան մէջ կը պաշտօնավարէ երեք տարի: 1914ին Գահիրէի Պազար Մուրուրի շուկային մէջ կը հիմնէ իր սեփական խանութը, վաճառելով քարիւղի օճախներ և յամբարներ: 1914—1918 տարիներու ընթացքին նիւթական գիրքի կը աիրանայ: 1920ին կը վերագտանայ իր ծննդավայրը, հաստատուելու մտագրութեամբ, բայց քիչ յետոյ տեղի կ'ունենայ Այնթապի հայոց ինքնապաշտօնութեան հերոսամարտը, որուն ինք կը մտանակցի իրը մթերապահ: Քաղաքական պայմանները կը սովորին որ ընտանիքով վերադառնայ Գահիրէ և զբազի իր նախկին տաեւառութով: 1935ի սկիզբները վաճառատանը կը կոչուի Ներսէս Չափընեան և ընկերութիւն անունով, որուն բաժանորդներն էին ընտանիքին բոլոր անդամները: 1933 թուականին հանգ. Ներսէս Չափընեան Ժապավական Եկեղեցիի անդամներուն իր տունը արամագրած է կրօնական պաշտամունքներ կտարերելու համար նախ քան Վ. Ա. Ա. Արահը Խոյլատրուիլը: 1935 Նոյեմբերը 2ին կը վախճանի Ներսէս Չափընեան և մարմինը կ'ամփոփուի Գահիրէի նում-կլ-ևալիկ թողին մօտերը գանուող միջազգային

բազոքաններու գերեզմանատան հայոց յատկացուած բաժնին մէջ հետեւելոյն է իր տապանաքարը:

1935

Գերդաստան Ներսկա Զագրնեան

1872 - 1935

ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՆՆՁԵՑՍԱԱՆԵՐՈՒԻ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐՈՒԻ

ԱՐԶԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԻՆ

(Դահիրէի Բողոքաններու Միջազգային Գերեզմանատան մէջ)

Մարիամ անուն ինձ զերարերի
Սպասեմ յոյսով զալսարին Փրկչի
Ով իմ այցելուր պարուայր, տիկնայք
Ի պահ տարադէպ հաս ինձ սուրճանգակ
Կրէր նա զիւր ծոց մի ծրովաբառակ
Յոր պարունակեալ էր բանալ զիմ կեանք
Անկարող զոլով լինել զիմադրած
Ետու ծրածեցա իմ զերդաստանայ
Եւ եկեալ հանգեայ յայս շիրմի տակ
Ան իմ բաղմանքներ Ռուաց անկատար
Ով իմ հոյրենիթ սիրուն Մրաբկիր
Ալ չեմ շնչելու բո անուշ հովեր
Յասդիս ինձ բեռն Ռայ զայս տապան
Արդեամբք ամուսնացեալ Սարգիս Մելիքեան
Ենևալ յամի Տեառն 1858, հանգեալ ի Տէր 26 Յուլիս 1878:

Ասա հանգի Լուսիա Փ. Խագուպէան 1854—1889:

Մրանի ամսոց որ սրավ մահուր են, ինչու որ ամսոց
պիսի ևեսնին զիւսուած: Մաթ. 5-8

Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

Մործնիկ Տիկնոց, ամուսին համի Սարգիս աղա Մելիքեանի
Արարկեցայ, հանգեալ ի Տէր ի հասակի ամաց 45,
թուի Փրկչին 1890 Մայիս 27:

Դառն է բաժակն զոր ես արրի
Ի շիշոյց իմ լոյս կորոյս
Ջիս յոյս ամփոփեալս
Յօսուր շիրմի եղ կրկին
Վիշտ ոն եղեկելոյս մտնեանացու այս վախճան
Թէ, լինի նա դիւցազն իշխան
Վայելչութիւնը այս աշխարհի
Փոխանակեալ զայս ցուրտ շիրմի

Դարօւտ եւ զուրկ ազգականանց
Հանգչիմ ես ասու լուռ եւ տիտոր
Արժանանալու անանց փառաց
Դուցէ զայս իղծ Տէրն ինոյր:

Ի յիշատակ Մինաս և. Հէմինեամի 1850—1895

Տապան մահենոի Մինաս Սագուպեամի
Նագուպեան ամ սիւմն էի ես հոստառուն
Թռաչի բաղցրիկն իմ Արարկիր քռչի զռան
Պանդիսելով եկայ նոսայ յՆզիպեան
Տեսայ որ մարդ եւ դրամ նոյն զինն ունին ես
Սեղմանուր իմ առենանվ օսա առի
Տառապամինի այս կեամբի բնոր առի
Անո կատկս ով իմ սրբի հառուներ
Խղէի բարի, ուղիղ, արի, ազգուակ,
Մինայր բարեաւ Տէր կանչեց զիս իւ բոլ
Իմ Յիսուսի յայսով, սիրով, հաւատեավ
Դիմեմ օթրմէն անդիմ իմձ կայ մի կալուած
Զոր սահմանած Երիսոնէից է Ասուած:

1815—1895

Յիսուս ըստ. «Ես եմ յարուցիւնք եւ կեամբը, ով որ ինձի
նաւատայ, թէեւ մեռնի, պիտի ապրի»: Ցովն Ժ. 25

Արարկիրցի Գմզմեան Գրիգորի դուսս ը Արուս, ծննդյ 1815
Սեպտ. 25, հանգեաւ ի Տէր 1895 Սունիս 15 ի Կամբրէ:

**Արարկիրցի Գմզմեան Գրիգորի սրդի Արամ, ծննդյ
1895 Նոյ. 25, հանգեաւ ի Տէր 15 Օուլիս 1897
ի Գախիրէ:**

Վարդ եր վարդիրու
Մարեցաւ նման
Առու մը միայն
Մինաս Սագուպեանի յիշատակին:
1895—1897:

Տապան վաղամեռիկ Տիկնոջ Մարիցա Ա. Սագուպեանի.

Մայր էի զըթու մասաղ զաւակաց
Ամուսինս էր թագ պսակ իմ կենաց
Ահա Տէր, վարդասպիւռ երազներս ոսկի
Խոկ սրտիս սնունդն էր սէրն իմ ազգի
Ճաւոց հովտին մէջ ես քայլամոյոր
Ամպ մէր սրացաւ իմ կեանրը ռոլոր
Արրահամու պէս օրմնեալ զերդաստան
Աննման զարուն աշնան փոխուեցաւ

Գուազուց խամրեց կեանքս կրծոց ցաւ
Ու լուռ դալիկանար հողին յանձնեցի
Պանդուխտի անուրքս յօյսերս հայեցի
Եղուց ինծ աղերս բայց կը մնկնիմ
Ասուռած իմ թիսում յոյս, ապաւէն իմ
Նայէ ողորմէ թէւ ուժ տուր ազգիս
Ի ոսկերքս հանզէին եւ հրճուի հոգիս: 1861—1897

Ի յիշառակ մահենսի Թիկին Կառար Սագուպեանի
Անցքին բօնամին որ պիսի խափանի մահն է:
1830—1900 Կոր. Ի. 26

Դամրարան մահտեսի Սարգիս աղա Ս. Մելիքեանի Արարկերցւոյ
ծնեալ 1827 Յուլիս յամսոյ, հանգեաւ 1900 Մայիս 19:
«Անսույզ հարստութեան վրայ յօյսերնիդ մի դնէք
հապա կննդոնի Ասուռածոյ վրայ»: Ա. Տիմոք. 2-17

Լեւոնի Գարակիկօցեան
Հանգստեան այս է ասպան
Քառավեցեակ զարուններով
Խամրեցաւ լաց զիրմաննեկ
Ծնեալ ի Մարտ: 1876—1900

Ի յիշառակ վաղամեռիկ Սեղրակ Գ. Եագուպեանի 1875—1901
«Երանելին են այն մեռելները որոնք Ֆիրոշմով կը ննջեն»:
Յայտ. ԺԴ. 13

Այնքայցի Կարտապես Յէրմէրնեան, ծնեալ 1870
Օսւլիս 1, հանգեաւ ի Տէր 1902 Դեկտ. 19 ի Գահիրէ:
Ֆիզքան Ֆիզէլէկեան Եօզզատցի, 1868—1906:
Փիլիպպոս Մ. Սագուպեան 1847—1914:

Էմմանուևլ Դարիկեան, ծնեալ 1900 Ապրիլ 25, հանգեաւ ի Տէր
1918 Նոյեմ. 3:

Արմենակ Կարակիչօցեան, ծնած 1880, հանգեաւ առա 1923:

Մարիամ Գ. Եագուպեան 1856—1926

Մարիամ այն աղէկ բաժինը ընտրեց որ իրմէ պիտի չառնուի,
որ կամրդ ըլլայ թիսուս:

Ե

ԱՍՏ ՀԱՆԴՉԱՒ

Սենենցիմ Փ. Եագուպեան 1878—1927

«Այնպէս քոդ վառուած ըլլայ ձեր լոյս մարդոց առջեւ, որ
սեսմն ձեր բարի զործեր եւ վառաւուեն ձեր Հայրը
որ երկինքն է»: Մար. 6-16

Ատուր Միւլանեան 1881—1927 Այնթապ:
«Թիշտառկն արդարոց օրնութեամբ եղիցի»:

Գրիգոր Մ. Խազուլիս 1850—1931:

«Տաէ զկայսեր կայսեր և զկառւծոյն Առաջնորդութեամբ որմնեալ բլայ
Տէրոք անունը». Ծրագիր:

ԱՍՏ ՀԱՆԳՉԻ

Լուսուր Պ. Զօլոտեան 1898—1931:

«Ու ճիմա ինչ բանի սպասեմ ով Տէր, իմ յայս բեզի է»:

Ե

ԱՍՏ ՀԱՆԳՉԻ

Գրիգոր Պ. Գեղմեան, Արարկիրցի, հաւատարիմ ամսուխմբ 1853—1935:

«Երանի անոնց որ սրբով մահուր են, վասնզի պիտի տեսնեն
զկառւածու»: Մար. Ե. Տ.

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՀԱՅ-ԱԻՆՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՑՆՔԸ

Աղեքսանդրիոյ Հայ Աւետարանական հասարակութեան հաստատման մօտաւոր թուականը կը նկատուի 1897 տարին, որովհետեւ 1896ի ներքին գաւառաներու հայկական ջարդերէն յիտոյ,
բաւական թիւով հայ բողոքական ընտանիքներ կ'ապաստանին
Աղեքսանդրիոյ և իրենց հոգիւ կ'ունենան 1897 Ապրիլին Վեր.
Մկրտիչ Յ. Գնանեանը, որ կը գործէ մինչեւ 1899 թուականը:
Նախ քան վերոյիշեալ թուականը, հաւանական է որ բողոքական
քանի մը ընտանիքներ կը գանուէին Աղեքսանդրիոյ մէջ, շուրջ 1875—1880 թուականներուն, բայց որոշ ազրիւրներ կը պակ-
սին աւելի ժանութութիւններ տալու հասարակութեան անցեա-
լին մասին: Յետոյ անպաշտօն կերպով, առժամեայ քարոզչա-
կան պաշտօն կը վարէ Վեր. Արիստագէս Նուսախէնեան, նախ
քան իր Ամերիկա մեկնումը: 1903 թուականէն սկսեալ հա-
մայնքը կազմակերպելու ջանքեր կ'ըլլան: Փոխանակ անհատա-
կան բնակարաններու կամ վարձու ազօթաւեղիններու մէջ կա-
տարելու իրենց կրօնական պաշտամունքը, կը գիմեն Ամերիկ-
եան միսիոնարներու կամ Անգլիացի մայրապեաններու, որոնք
սիրով կը տրամադրեն իրենց ժողովարանը կամ եկեղեցիի յատ-
կացուած սրանը, որպէսզի կարենան արարողութիւն կատարել,
և մինչեւ հիմա Ամերիկեան միախոնարներու եկեղեցիին մէջ է
որ կը շարունակուի իրենց կրօնական պաշտամունքը:

1924 Անգլաներին Պատ. Կոլոսեան կը կազմակերպէ հա-
յերէն լեզուով քարոզներու շարք մը, Ակնվայրական աղջկանց

վարժարանի եկեղեցին սրահին մէջ։ 1937ին վեր. Ս. Մելքոն-
եանի նախագահութեամբ կը կազմուի եկեղեցիի և դպրոցի շի-
նութեան յանձնախումբ մը, հետեւեալ անձներէ։

Վեր. Սամուել Մելքոնեան՝ Նախագահն,

Պր. Երուանդ Քիչիսեան՝ Գանձապես,

Վեր. Վ. Վ. Նալին՝ Պատուակալ Գանձապես,

իւ անդամներ Տեարք Տոքր. Մինրան Լեւոնեան, Տոքր. Արքանամ
Նիկողոսսեան, Յակոբ Քիչիսկեան, Արիստօս Միռեգորուլոս և
Դաունիկ Աւագեան (Հանգուցեալ)։

Արդարեւ Յանձնախումբը իր հանդանակած գումարով կը
գնէ Հողամաս մը վրան երկու շենքերով, Խպրահիմիէ թաղին
մէջ, որ հետագային քանդուելով եկեղեցիի և վարժարանի շի-
նութեան պիտի յատկացուի։ 1943 տարուոյ սկիզբը եկեղեցոյ շինութեան յանձնախումբը, նոր հանգանակութեան մը կը ձեռ-
նարկէ Աղեքսանդրիոյ մէջ, դիմուլով բոլոր հայերուն, տունց
յարանուանական խարութեան։

Աղեքսանդրիոյ հայ Աւետարանական համայնքը իր մէջ կը
հաշուէ 98 ընտանիք կոմ մատ 400 տնէ։

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳԱՐՈՉԻՉՆԵՐՈՒ ՑԱՆԿԸ

Վեր. Մկրտիչ Յ. Գնաճեան 1897-1899։

» Արիստոդէս Նուսիսէնեան 1899։

» Թրիստափոր Ճէճիզեան 1907-1921։

» Մամուէլ Մելքոնեան 1922-1943։

Վեր. ՔՐԻՍՏԱՓՈՐ ՃԷՃԻՉԵԱՆ

Վեր. Քրիստոփոր Ճէճիզեան ծնուծ է Ատարադար (Թուր-
քիա) 1858ին իր նախնական ուսումը կը ստանայ ծննդավայ-
րին աղդ. վարժարանին մէջ։ յետոյ Ատարադարի Հայ-Բաղրամ-
կաններու Հոդեւոր Հովիթ Պատուելիի Աղեքսանդր Ճէճ/զեսն հա-
րեղորմէն կը սորզի անգիներէն։

Փաքր հաստիքին իր հայրը կորանցնելով, կը սահսուի աշ-
խատիլ 1882ին օդնական ուսուցիչի պաշտօնին կը հրաւիրուի
տեղւոյն վարժարանին մէջ։

1884-1885 Արմաշի և Աստղալ գիւղերու հայ Աւետարանա-
կան հաստրակութիւններուն քարոզիչ կը կարգուի, «որ կը
դրազի նոյն տաեն ուսուցութեամբ և գրավաճառութեամբ։

Ատարադարի շրջակայ գիւղերու Հայ Աւետարանական հա-

սորտկութեանց մէջ կը կազմէ Սրբառարդաց Քրիստոնէական Ընկերութեան մասնաճիւղեր:

1885-1891 Թուականներուն, Աստրազարի Հայունեաց վարժարանին մէջ հաշուապահի և քարտուղարի պաշտօներ կը վարէ:

1891ին կ'ամսուանանայ Օր. Ռուհամայի հետ, 1896ին կը մեկնի Ասդիիս և կը հետեւի Հարլի գոլէճի Աստուածարանական գասընթացքին և կը ստանայ վկայական: 1904ին կը վերադառնայ Աստաբազար, 1905 Թուականին արկածի մը հետեւան քով գերախուութիւնը կ'ունենայ կորանցնելու իր սրունդներէն մին: 1906ին քարոզչական պաշտօնով կը գործէ Պանարմայի Հայ Աւետարանական ժողովուրդին մէջ:

1907 Թուականին Աղեքսանդրիս Հայ Աւետարանական հաստրակութեան համար քարոզիչի պաշտօնին կը հրաւիրուի:

Աղեքսանդրիս Սանմանադրական Խամկավար-Ազատական կուսակցութեան կողմէ, իրը պատուիրակ 1911ին Պոլսոյ մէջ դումարուած Պատգամաւորական Ժողովին կը մասնակցի, յետոյ կ'անցնի Աստաբազար և կը ձեռնադրուի Վերապատուելի ու կը վերադառնայ Աղեքսանդրիս, իր հոգուական պաշտօնին գլուխը:

1921ին առողջական պատճառաւ կը հրաժարի իր հոգուական պաշտօնէն և կ'առանձնանայ իր բնակարանը, ապաւինելով իր տիկնոջ, տիկին Ռուհամա Ք. Ճէճիզեանի խնամքին:

Ան կը վախճանի 1926 Օգոստոս 14ին, Աղեքսանդրիս մէջ, և ըստ իր յայտնութ փափոքին, յուղարկաւորութիւնը կը կատարուի լուսաւորչական ծէսով, Աղեքսանդրիս Ս. Պօլսու-Գետրոս եկեղեցիին մէջ, նախագահութեամբ Գեր. Տէր Մամրէ Մ. Վ. Սիրունեանի, շրջապատուած քահանայից գասէն: Իր մարմինը կ'ամփոփուի Աղեքսանդրիս Հայոց Պատ Շարքիի զերեզմանատունը: Իր հրաժարման առթիւ իր անձին մօտէն ծանօթ մը, ստորեւ նշանակուած տողերով կը ներկայացնէ հանգուցեալ պատռելին: «Վեր. Ճէճիզեանի այս կերպով ասպարեզկն բաօւելուն առքիւ, պարականուրիւն կը զզակ անդրադառնալու լիօեալին մեր մէջ ունեցած բեղմնաւոր զործունեւուրեան վրայ: Անիկա բազմավասակ նայ զործիչը նանդիսացաւ մեր մէջ, բարին բազմակողմանի նանակութեամբ: անիկա զիսցաւ ինձգինքը սիրելի եւ յարգելի ընծայել ոչ միայն այն նամայնին, որուն նոզեւոր միսիքարիչն եր, այլ եւ նամայն նայ նասարակութեան: Անոր բարեբարոյ բնաւորուրիւնը, անսպառ եռանդը, նայութեան ապազային նկատմամբ տածած նաւասէր, յուղեալ եւ յուզիչ պերճախօսուրիւնը, ամենուն ծանօթ ին: Ինչ Աղեքսանդրիս նայերուն ամենէն աւելի սիրուած դկմբերէն եւ կը

մնայ:Ան երկար ատեն լացաւ նայ տառապանքի ցաւին, ներոսամարտի օրերուն, ոգեւորեց եւ խանդավառեց մեզ: Դժբախտաբար նայ ազգին կրած վերջին ահաւոր յուսախաբութիւններն ու աղեսները պիտի ընկնէին եւ զգեսնէին մեծ ոգի մը պարունակող իր ևկար մարմինը ու ան ճիւանդի ինկաւ ու կը տառապի: Եւեն առողջութիւն մաղրելով նանդերձ, կը յուսանք որ Աղեխսանդրդրիոյ նայերը պիտի չի մոռնան զինք. իր մեկուսացումին մէջ:

(Տես Արև. օրաթերթ 22 Փետր. 1922):

ԴԵՐ. ԱԱՄՈՒԷԼ Մ. ՄԵԼԳՈՆԵԱՆ


Դեր. Ա. Մելգոնեան ծնունդ է Կիլիկիոյ Տարսոս քաղաքը 1871 Յուլիս 10ին: Իր նախնական կրթութիւնը կը ստանայ տեղուայն ազգային վարժարանին մէջ: Իր ուսումը կը շարունակէ Տարսոսի Ա. Պալոս գոլէճին մէջ: 1893ին կ'աւարտէ գոլէճը և իրր ուսուցիչ կը պաշտօնավարէ մինչեւ 1897 Թուականը: 1897ի սկզբները կը մէկնի Ամերիկա և Բրիտթընի Աստվածարանական գործոցին շրջանը կ'աւարտէ և 1897 Մայիս 5ին, Նիւ-Շըրսի քաղաքին երիցական եկեղեցիին մէջ, տեղայի Այնադին կողմէ քարոզիչ կը ձեռնադրուի: Ամերիկայի զանազան քաղաքներուն մէջ շրջուն քարոզիչ կը մնայ տարի մը: 1898ին Ա. Պալոս գոլէճի անօրէն՝ Տր. Քրիստիի հրաւերին վրայ կը մէկնի Տարսոս և 1898 Նոյեմբեր ամսաւոն մէջ կը ստանձնէ նախապատրաստական բաննի տնօրէնութիւնը և մնայուն ուսուցիչի պաշտօնները: 1899ին գոլէճի բարձրագոյն կարդի աշակերտանդութեան պաշտօնը իրեն կը յանձնեւի հնահետեալ ճիւղերուն մէջ: Քրիստոնէական փիլիսոփայութիւն, բարոյագիտառութիւն, անգլիական գրականութեան և այլ գաներ, զար կը վարէ մինչեւ 1913 Թուականը: 1913ի վերջերը Ամերիկա մէկնելու մատգրութեամբ կ'անցնի Պոլիս, և իր բնակութեան շրջանին Սուլթան Ռիշատէն կը ստանայ տրքայական ֆերման մը, Տարսոսի բազոքական եկեղեցիին համար: Յետոյ կը ճամբրորդէ Ամերիկա Բրիտթըն քաղաքի Բասթերամէյթի դասընթացքին հետեւ ելու համար և 1914ին կը վերադառնայ Տարսոսի գոլէճը, ստանձնելու համար իր ուսուցչական պաշտօնը: 1917ին Ամերիկայի պատերազմի մուտքին գործոցը կը փակուի: Ժամանակ մը կը վարէ Տարսոսի բազոքական համայնքին հովուական պաշտօնը, ինչպէս նաև 1919ին տեղային Ազգային Միաւթեան տաննադպիրի պաշտօնը 8 ամիս:

Զինագագարին՝ 42ի մօտ հայ որբուհներ ազատած է թըր-
քական հարէմներէն, ընկերակցութեամբ Նազարէթ Պիւլպիւլ-
եանի ժամանակ մը վարած է Տարսոսի Հ. Բ. Ռ. Մ. տեղական
մասնաճիւղի առենապետի պաշտօնը: 1922 Յունիսը 29ին կը
հաստատուի Սդիպտոս և Աղեքտանդրիոյ Հայ Աւետարանական
եկեղեցին հովիտի պաշտօնին կը հրաւիրուի, ուր կը մնայ մին-
չեւ հիմա: 1937ին իր ջանքերուն շնորհիւ Աղեքտանդրիոյ հայ
Աւետարանական համայնքին համար եկեղեցիի և դպրոցի շինու-
թեան յանձնախումբ մը կը կազմէ:

Աւելի ճշգրիտ գողափար մը տալու համար Սդիպտոսի հայ
բողոքական հաստարակութեան զանազան հաստուածներու նկատ-
մամբ, ստորեւ կ'արձանագրենք հետեւեալ տողերը: «Եզիապոսի
բողոքական հայերը, որոնք բառասուն տարիներու զաղրականու-
րիւն մ'են, կիսով թքախոս եւ կիսով հայախոս, կը նաևուուին
մօսաւորապէս ուր հարիւր տուն, որոնց նինջ հարիւր Դահիրէի
եւ երեք հարիւր Աղեխանդրիոյ ժողովուրդ նն: Ասոնք թեւ ամ-
բողջ Եզիապահայութեան մեկ երեսուներուրդ կը կազմեն, բայց
միատար եւ համասեռ մարմին մը չեն, այլ բաժնուած են նակա-
մարտ աղանդներու եւ իրեր մերժ ներձուածներու, որոնք եօն լինե-
լով, զլխաւորաբար կ'որուուին ուրպէս ժողովականներ, Միադա-
ւաններ, կամ Արքոս.սկաններ, Դալստականներ կամ Հաբարապան-
ներ, Մկրտականներ կամ Սկեղեցի Ասոււծոյ, Պարզակրօններ կամ
Առաքելոց Սկեղեցի եւ Հօգեւոր Եղբայրուրիններ, որոնք կրկին
են: Աւետարանական անունին տակ այս այլամերժ աղանդներէն
որեւէ մեկուն վրայ չեք կրնար ձեռք դնել եւ ըսել քէ ամենուն
մեջ աս և իսկական Աւետարանական Սկեղեցին եւ հաստակու-
րիւնը: Դահիրէի մեջ ժողովականները վայելելով շափով մը Ա-
մերիկեան Երիցական Միսիոնարներու նույնանաւ ուրուրիւնը եւ
տառասուն տարիներէ ի վեր Եզպէկիք՝ անոնց ունին մեջ կրօնա-
կան պատասմունք կատարած ըլլալով, «Հայ Աւետարանական»
անունը յատուկ յաբարառութեամբ իրենց միայն կը վիետապահնեն
եւ այսպէս ալ նախցուած են արդարեւ Ազգային Խիստանութեանց
կողմէ: Միւս կողմէ, Ֆակիալա և բազր Մկրտականներու, Գա-
լիստականներու եւ Հօգեւոր Եղբայրութեանց եւ կրնան ըսել քէ
այս բաղը նոր Թօնդրակ մ'է, որ Հայաստանէն փոխադրուած է
Եզիապոսու: (Տես Հայ Բողոքականութիւնը Եզիպտոսի, որպէս
հաստարակութիւն և եկեղեցի, գրեց՝ Ա. Ս. Գուրենան 1933 Գա-
հրէ, էջ 1-2):

ՎԵՐՁ

Printed in Egypt by NUBAR PRESS



	Է Զ
Նգիպտոսի Հայոց Հին Սկեղեցիներ	1
Սուրբ Սարգիս Սկեղեցին	13
Հօրեայ Սբ. Մինաս Մատուռ.	23
Արդի Ս. Մինաս Մատուռ.	26
Դերեզմանատուն	29
Գանիրէկի Ս. Ասուածածին Սկեղեցին	67
Առաջնորդարանի Գրչագիրներ	85
Ցուցակ Գրչագիր Կոնդակաց	90
Գարիրէկի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Սկեղեցին	91
Զակագիկի Գաղուր	104
Սուրբ Խաչ Սկեղեցի	105
Զակագիկի Հայոց Դերեզմանատունը	110
Սուկզի մէջ բաղուած հայեր	113
Թանրայի մէջ բաղուած հայեր	114
Աղեխանդրիոյ Հայ գաղուրը	115
» նին Ս. Պողոս-Պետրոս Սկեղեցին	125
» Հայոց նին Դերեզմանատունը	129
» նոր Ս. Պողոս-Պետրոս Սկեղեցին	147
» նոր գերեզմանատունը	156
Ղապէի Ս. Թադէոս-Բարողիմէոս Մատուռ.	171
Նգիպտանայոց Առաջնորդուրիւնը	173
Կենսագրուրիւններ Նգիպտանայ Առաջնորդներու	176
Նգիպտանայ Քանանայք	203
Նգիպտոսի Հայ Սկեղեցիներու բարերարներ	223
» » Կարողիկէ հասարակուրիւնը	251
Գանիրէկի Հայ-Կարողիկէ գերեզմանատունը	254
» » » Ս. Գրիգոր Լուսաւորիչ Սկեղեցի	259
Աւետումն Ս. Ասուածածին Սկեղեցի	261
Ճելիփոպուսոյ Հայ-Կարողիկէ համայնք	262
Աղեխանդրիոյ Հայ-Կարողիկէ գաղուրը	264
» » » գերեզմանատունը	266
Նգիպտոսի Թեմին Առաջնորդներ	268
Հայ-Կարողիկէ բարերարներ	275
Նգիպտոսի Հայ-Աւետարանական համայնք	279
Աստուծոյ Սկեղեցի	291
Գանիրէկի Հայ Աւետարանական ժողովական Սկեղեցի	295
Հայ Բողոքական Ենջեցեալք	297
Աղեխանդրիոյ Հայ Աւետարանական համայնք	300

ԿԱՐԵՒՈՐ ՎՐԻՊԱԿՆԵՐ

Էջ	ՏՄ.	ԱԽԱԼ.	ՈՒՂ. Խ.
Ա	1	ընթերցողներուս	ընթերցողներուն
»	3	1943	1843
5	33	բահատան	բահանան
6	14	մէծ	մէշ
13	14	խոնարա	ի սնարս
17	3	քէ ասզ ասա յեզ լինիս	(ՉՆՉՆ)
17	4	փայտ աս պարտկ	"
18	13	Զարպիսանկի	Զարպիսանկի
37	11	Գրիգորեայ	Գրիգորեան
40	14	Ալրոպի	Ալրոպի
44	2	մանրգորեան	Մանրգեան
46	17	առուրբ	առուրբ
48	7	Գալուսեան	Գալուսեանի
50	3	1343	1843
51	18	յիշատակս	յիշատակս
52	12	Զաբարեան	Զաբարեան
53	3	ուպկս	ուրպկս
69	12	Սներզ	Սաներզ
75	10	Մենիկեան	Մենծիկեան
78	28	Զարբնանկի	Զարպնանկի
80	11	Ապուշեղցւոյ	Ապուշեղցւոյ
84	32	Ասուածածին	Ասուածածին
86	27	լուսանկարազարդ	լուսանցազարդ
90	15	բաղաին	բաղաֆին
126	8	պարսկ	պարտկ
149	20	արաին	արարին
152	31	Հինայկերեանի	Հինայկերեանի
157	21	Զարաբնեան	Զպուբնեան
165	28	Մէրկէրէսեանի	Մէրկէրիսեանի
181	38	իւրին	իրեն
185	27	մէյրկլմալի	պէյրկլմալի
196	10	18 2	1852
200	12	19 4	1924
229	10	ցնիչ	ցննիչ

229	14	մեզ	մեկ
233	35	1828	1898
537	23	կօմաւն	կօմուն
244	4	Երեսիան	Երամիան
250	44	այ	նայ
269	6	նոր	նոյն
269	34	1925	1905
278	31	Հերիքիանի	Հերիքիանի
288	7	Օնահօ	Օնայու
288	20	գտնուելու	գտնուելով
290	32	կողմէ	(ջնջու)
304	16	ց՛ն	են

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220032329

AT
32329